



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material







ՀՈՎԻՒ ՀՈԳԵՒՈՐ

THE UNIVERSITY OF CHICAGO

DEPARTMENT OF THE HISTORY OF ARTS AND ARCHITECTURE

RESEARCH CENTER FOR THE HISTORY OF ARTS AND ARCHITECTURE

1100 EAST 58TH STREET, CHICAGO, ILLINOIS 60637

TEL: 773-936-3300 FAX: 773-936-3301

WWW.HA.UCHICAGO.EDU

CHICAGO, ILLINOIS 60637

UNIVERSITY OF CHICAGO

ՀՈՎԻՒ ՀՈԳԵՒՈՐ  
ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼ ՓԻԱՆՈՅ

ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏԻՆ

ՅՈՐԴՈՐԱԿՆԵՐԸ

ԹԱՐԳՄԱՆԵՅ

Հ. ԵԴՈՒԱՐԴ ՀԻՒՐՄԻՒՋԵԱՆ

ՇԻՐԱԿԱՅ ԱՐԻԵՊԻՍԿՈՊՈՍԸ

ՄԻԹԱՐԵԱՆ ՄԻԱՐԱՆՈՒԹԱՆԷՆ

Հատոր Բ.



ՀԱ

ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԻ ՂԱԶԱՐՈՒ ՏՊԱՐԱՆԸ



UR



1-591uh

# ՀՈՎԻՒ ՀՈԳԵՒՈՐ

## Տ Ե Ր Մ Ի Ք Ա Յ Է Լ Փ Ի Ա Ն Ո Յ

ՅՈՂՈՎՐԴԱՊԵՏԻՆ

### Յ Ո Ր Դ Ո Ր Ա Կ Ն Ե Ր Ը

ՅՈՐԴՈՐԱԿ ԼԹ.

Հանգանակ բառին վրայ փեղեկումն, ու որևա՞ Կարևոր  
է աղէկ գիտնալ հանգանակը :

Վրե՛ծէ տարի մը քչեց, սիրելի որդիքս, իրեք աս-  
տուածաբանական առաքինութիւններն ու անոնց վե-  
րաբերեալ բաները ձեզի բացատրելս, այսինքն Հա-  
ւատքը Յոյսն ու Սէրը, որ այնչափ հարկաւոր են վրը-  
կութեան համեմուտ համար : Հաւատքի վրայ խօսելու  
ատենս, որսէս զի ամենքնիդ ալ ունենաք իրօք ան  
դերբնական ու աստուածային հաւատքը, ու սրտեր-  
նուդ մէջն այնպէս արմատանայ, որ չիկարենան հանել  
ոչ սատանային փորձութիւններն և ոչ անօրէն խօսքերն  
որ երբեմն դժոխային բերաններէ կը պատահի որ լսէք,  
ամեն տեսակ պատճառներով ու ապացոյցներով յայտ-  
նի ցցուցի որ աշխրբքիս վրայ եղած կրօնքներուն մէջ  
ճշմարիտ կրօնք մերն է միայն, այսինքն անիկայ որ անմի-  
ջապէս երկրնքէն ինջած է, որն որ Աստուած յայտնեք  
սորվեցուցեր ու հրատարակեր է բոլոր աշխրբքիս : Ուս-  
տի ըսի ալ ձեզի որ մեր սուրբ կրօնքը ինչ ճշմարտու-  
թիւններ որ կը սորվեցընէ նէ, որովհետև ի՞նչ բերնէն  
ելած են, ի՞նչ յայտնած ու սորվեցուցած բաներն են,  
պէտք է որ հաստատուն հաւատքով առանց տարակու-  
սելու հաւտանք ամենքն ալ, աչքով տեսնելէն ու ձեռ-  
քով շօշափելէն եւել. վասն զի զգայարանքնիս զմեզ

կրնան խաբել, բայց ԿՅՏ անկարելի է որ զմեզ խաբէ կամ սուտ բան մը ըսէ մեզի . « Անհնարին իցէ ստել ւայ » . (Եբր . Դ . 18 :) Բայց որովհետև ինչուան հիմայ չըսի ձեզի ու չիբացատրեցի մեր սուրբ կրօնքին սորվեցուցած ու հաւատալու համար մեր առջևը դրած ճշմարտութիւնները, ուստի կըսկսիմ հիմայ մեկնելու ձեզի առաքելական հանգանակը կամ հաւատամքը, որուն մէջը կը բովանդակին մեր սուրբ հաւատքին գլխաւոր ճշմարտութիւնները՝ որ ամեն քրիստոնէայ պարտական է գիտնալու և հաստատուն հաւատքով դաւանելու :

Արեմն ինչ է առաքելական հանգանակը, ինչ կը նշանակէ աս հանգանակ բառը : Հանգանակ կըսուի երբոր այլ և այլ անձինք մէկտեղ եկած՝ ամեն մարդ իր մասը դնելով կամ մէկզմէկու հետ խորհրդակցութեամբ բան մը կը ձևացնեն : Ասանկ ալ որովհետև առաքելները մէկտեղ եկան շինեցին հաւատամքը, համառօտելով անոր մէջը քրիստոնէական հաւատքին ամեն գլխաւոր ճշմարտութիւնները, անոր համար հանգանակ ըսուեցաւ : Իսկ առաքելական հանգանակ ըսուելը՝ մէկալ հանգանակներէն որոշելու համար է, այսինքն՝ Նիկիոյ ու Կոստանդնուպոլսի ժողովքներուն ու սուրբ Աթանասին շինած հաւատամքներէն, որ նոյն ճշմարտութիւնները աւելի կը բացատրեն, ամեն միւրրական մեկնութիւններէն սպահովելու համար, որ ան ատէնէն ՚ի վեր սկսեր էին հերեախոսները ան մեկնութիւնները տալ առաքելական հանգանակին : Աս հանգանակին առաքելներէն շինուած ըլլալը կը վկայեն սուրբ հարք, մանաւանդ սուրբ Կղեմէս պապը՝ որ առաքելոց աշակերտն էր, ու սուրբն Հերոնիմոս՝ որ « Առաքելաւանդ հանգանակ » կը կոչէ զանիկայ, այսինքն՝ առաքելներէն մեզի արուած : Եկեղեցական պատմութիւնն ու մշտնջենաւոր հաստատուն աւանդութիւնը աս բանիս վրայ ամենեւին տարակոյս չեն թողուր :

Արեմն երբոր Քրիստոս տերն մեր հրամանց առաքելներուն որ երթան բոլոր աշխարհք քարոզեն իր սուրբ աւետարանը . « Երթալք յաշխարհ ամենայն, և քարոզեցէք զաւետարանն ԿՅՏ արարածոց » . (ՄԵԿ . ԺԳ . 15 .) անո՞ք մէկմէկէ բաժնուելէն ու մէկը մէկգին՝ մէկալը մէկալ զին երթալէն առաջ, իրենց երկնաւոր վարդապետէն սուրբ հաւատքին բաները ազէկ սորված

ըլլալով, ու հոգւոյն սրբոյ տուած լուսովը, ամենիքը մէկտեղ հաւատոյ դաւանութեան ձև մը շարագրեցին, այսինքն համառօտութիւն մը ամենն գլխաւոր բաներուն՝ որ պիտի քարոզէին. որպէս զի ինչպէս որ անձ մէկ ըլլալով ամենն քրիստոնեաներուն հաւատքը մէկ պիտոր ըլլար, ասանկ ալ լեզունին բացատրութիւննին ու վարդապետութիւննին նոյն ըլլայ, ու առիթ մը չիտան շքիթութեան ու ծուռութեամբ մտքերու՝ որ այլևայլ կերպ խօսեւէն ու բացատրեւէն կրնային առաջ գալ. և որպէս զի ամենն տեսակ մարդկանց մտքին կարողութեանը յարմար ըլլար, որպէս զի սարգամիաներն ալ տգէտներն ալ համառօտ ու գիւրաւ կարենան սորվել ու մտքերնին պահել գլխաւոր բաները՝ որ պարտական են գիտնալ ու հաւտալ ճշմարիտ հաւատացեալ ըլլալու և անհաւատներէն հերետիկոսներէն զրոշուելու համար: Ուստի կրակ սուրբ Օգոստինոս. « Հանգանակն է հաւատքի բաներուն համառօտ կանոն մը, որ միտքը կը լուսաւորէ՝ առանց յիշողութիւնը ծանրաբեռնելու. որպէս զի քիչ խօսքով շատ բան հասկընանք »:

Աս հաւատոյ դաւանութիւնը կամ առաքելական Հանգանակը տասուերկու մաս ունի, որ հասարակօրէն յօդուած կրտսին՝ ինչպէս որ և իցէ մարմնոյ մը մասերը: Եւ որովհետեւ առաքեալներն ալ տասուերկու էին, սուրբ հարց մէջէն ոմանք կրսեն որ ամէն մէկը հաւատամքին մէյմէկ մասը ըսած ըլլան. բայց ստոյգը ան է որ ամենիքը մէկտեղ հաստատեցին հաւատամքին տասուերկու մասն ալ ան ազգեցութեամբը. ըսել է որ հաւատամքը Աստուծոյ բանն է, հոգւոյն սրբոյ շարագրածն է:

Ուրեմն թէ որ հաւատամքը հոգւոյն սրբոյ շինածն է՝ որ առաքեալները մեզի առին, ամենիք ալ կիմանաք ինչ մեծ բան սեպելու է, ինչ մեծ համարմունք ունենալու է անոր վրան: Թէ որ առաքեալներուն մասունքը ունենայինք նե՛ չէինք յարգեր, մենձ բան չէինք սեպեր. ուրեմն պէտք է որ աւելի մեծ բան սեպենք, ալ աւելի յարգենք հաւատամքը՝ որ պատուական մասունք մընէ, չէ թէ առաքելոց մարմնոյն՝ այլ անոնց մտաջը, մանաւանդ թէ հոգւոյն սրբոյ: Մէյմնալ որ՝ հաւատամքին մէջի եղած բաները ան ճշմարտութիւնները

ըլլալով որ առաքեալները Քրիստոսի տեառն մերոյ բերնէն լսեցին, բոլոր աշխարհք քարոզեցին ու իրենց արունովը զանոնք հաստատեցին, կը զօրացընէ մեր հաւատքը, ու կը յորդորէ զմեզ աւելի ամուր ու անշարժ կենալու մեր հաւատքին մէջը: Բայց ախոսս. քանիներ անշահ գրքի մը, պատմութեան մը, առասպելի մը, բանաստեղծութեան մը, անպարկէշտ տաղի մը աւելի յարգ կուտան ու բերնուց կը սորվին, իսկ Հաւատամքը բանի տեղ չեն դներ, փոյթերնին չէ սորվելու հասկընալու ըսելու, անոր մէջի եղած հաւատքի բաները բերնով ալ դաւանելու համար՝ ինչպէս ամեն բարիքրիստոնեայ պարտրկան է:

Բայց ինչպէս կըլլայ՝ չեմ գիտեր. առաքեալները անոր համար շինեցին հաւատամքը որ ամեն մարդ գիտնայ կաթողիկէ կրօնքին գլխաւոր ճշմարտութիւնները, ու ամենքը ունենան հաստատուն ու ապահով կանոն մը սուրբ հաւատքը դաւանելու. ուրեմն ով որ բարի և ուղղափառ քրիստոնեայ կուզէ ըլլալ, պէտք է որ միտք առնէ անիկայ, որ բերնուց կարենայ զուրցել. ու չէ թէ միայն զուրցէ նիւթապէս, այլ և միտքն ու նշանակութիւնն իմանալով: Այսին ինչպէս օրինադէտները կըսեն որ օրէնքին բառերը բերնուց ըսելը օրէնք գիտնալ չէ՝ այլ պէտք է անոնց ուժն ու միտքը գիտնալ, ասանկ ալ հաւատամքը գիտնալ չէ՝ բերնուց ըսելը՝ այլ պէտք է գիտնալ ամենն մէկ խօսքը ինչ կը նշանակէ: Բայց քանի հոգի կայ որ իրաւցընէ ասանկ գիտնայ հաւատամքը, այսինքն հասկընայ բառերուն միտքը, ամենն մէկ խօսքին նշանակութիւնը: Յաւելլու բան. հաւատքի բաներուն սոցիալութիւնը, մանաւանդ քաղքըներու մէջ. խիստ առաջ կերթայ: Շատեր կան՝ որ հաւատամք մը չեն գիտեր ըսել. վասն զի ոչ երբէք փոյթ ըրեր են սորվելու. շատերն ալ կըսեն, բայց բառերէն աւելի սխալ կը դանեն ըսածնուն մէջը. շատեր ալ կան՝ որ թէ և անոխալ կըսեն, բայց առանց բան մը հասկընալու: Ասիկայ գիտնալ է, ասիկայ հաւատամք ըսել է. չէ, ասիկայ թութակի պէս բառերը հնչել է, չէ թէ հաւատամքին մէջի եղած ճշմարտութիւնները դաւանելու: Ո՛ր մնաց քրիստոնէին պարտրկանութիւնը սորվելու գիտնալու և աղէկ հասկընալու հաւատամքը:

Սուրբ Էկեղեցին ամենն ատեն միշտ հաւատացելը

վրայ պարտք դրաւ Հաւատամքը դիտնալու, ու կուզէր որ սորվին ու դիտնան նաև երախտները, այսինքն որոնք որ կուգային միրտուելու և քրիստոնեայ ըլլալու. անանկ որ մէկը չէր կրնար միրտուել՝ առանց Հաւատամքը ամենեւնի առջին ըսելու և ցըրնելու որ աղէկ գիտէ չիմոռնալու ջափ: Աս հարկաւորութիւնը ցըրնելու համար է որ ինչուան հիմայ ալ սուրբ եկեղեցին նաև նոր ծնած երախտներուն միրտութիւն տալէն առաջ կնքատօրը կամ կնքամօրը Հաւատամք ըսել կուտայ: Եւ որովհետև Հաւատացեալները չեն կրնար սղէկ սորվիլ Հաւատամքը, ու ինչպէս որ պէտք է նէ՝ գիտնալ, թէ որ իրենց սորվեցընող մը չըլլայ, «Չիտօրգ հաւատացեն որում ոչ լուան, կամ զիտօրգ լուիցեն առանց ուրուք քարոզելոյ», (Հռ. 12. Ժ. 14.) անոր համար սուրբ եկեղեցին կը յորդորէ միշտ ժողովրդապետներն ու ամեն հոգևոր հովիւները՝ մեկնել Հաւատամքը իրենց ժողովրդեանը, ու կը հրամայ որ հայրերն ու մայրերը սորվեցընեն իրենց զաւկներուն, ու կնքատօրն ու կնքամօրները իրենց սաներնուն:

Իսկ սուրբ հարք Հաւատամքը չիգիտցողները՝ անհաւատներուն հետ մէկ կարգը կը դնեն: Ուստի սուրբ Ագոստինացին մահացու մեղք կը սեպէ Հաւատամքը չիգիտնալը, և աս պարտաւելի ագիտութեանը մէջ կեցողին համար կըսէ որ՝ միշտ և ունակաբար մահացու մեղքի մէջ կապրի: Վարդուս Պորոմեան սուրբ կարգի նալն ալ կարգիլէ խոստովանահայրներուն որ արձակում չտան Հաւատամքը չիգիտցողներուն՝ գոնէ մէջի եղած բաները մտքերնին չկապհելով, ինչուան որ աղէկմը սորվին նէ: Ասկէց կրնաք իմանալ ինչ պէտք է ըսել անոնց վրայ, որ չէ թէ միայն չեն գիտեր հաւատամքը, այլ և ոչ փոյթ ունին սորվելու: Այլորմելիք իստոնեաներ՝ որ քրիստոնեին անունը միայն ունին, ինչ է հաւատացածնին՝ չեն գիտեր, իրենց հաւատքին դաւանութիւնը չեն կրնար ընել. ասկէց ամօթալի ասկէց դատապարտելի ագիտութիւն կրնայ ըլլալ: Ինչ ըսեմ հասա ան հայրերուն ու մայրերուն, որ ոչ իրենք կը սորվեցընեն զաւկներնուն, և ոչ ժամ կը խրկեն քրիստոնեական վարդապետութեան որ սորվին, պատճառանքներով որ զբաղած են՝ շատ գործք ունին՝ անասունները գաշտին մէջը մինակ չեն կրնար թողնել՝ ա.

տեն չեն կրնար կորսնցընել : Կարելի բան է , ուրեմն մարմինը միայն կը մտածեն , հոգինին ինչ ըլլայ՝ ըլլայ : Կարելի բան է , կրսէ սուրբ Ոսկեբերանը , ուրեմն աշխատենքը աւելի կը հոգան քան թէ զաւկըներնուն հոգին . Զիչոց և զերկարաց առաւելագոյն է ձեզ հոգքան զուստերաց և զգաստերաց : Կարելի բան է որ քանի մը ստակ աւելի վաստակելու համար , քիչ մը առուտուրի համար , երեսի վրայ ձգէ մէկն իր զաւկըները՝ որ հաւատքի բաները չի գիտնան , թողնէ որ յաւիտեան դատապարտուին : Աս ի՛նչ անզգայ , ի՛նչ անգուժ , ի՛նչ բարբարոս ծնողք պիտի ըլլան : Հապա ի՛նչ ըսեման զաւկըներուն որ հայրերնին մայրերնին զիրենք քրիստոնէական վարդապետութեան կը խաւերեն , ու իրենք ժամ գալու տեղը՝ ասոցին անդին պարապ կը պտորին , խաղի ու զբօսանքի կերթան , կամ թէ որ քան ալ նէ՝ մաքերնին դուրսն է , ջերմեռանդութեամբ չեն կենար ժամուն մէջը . ասոնք անանկ անհնազանդութիւններ են որ , շատ անգամ մահացու մեղք ըլլալէն չեն ազատիր : Անոր համար թէ ծնողք՝ որ անհոգ կըլլան զաւկըներնուն հաւատքի բաները սորվեցընելու , և թէ անոնք՝ որ անհոգ կըլլան սորվելու , իրենց կամուտը տգիտութեանը համար՝ միշտ մահացու մեղքի մէջ են , ու անարժան՝ չէ թէ միայն արձակում առնելու՝ այլ նաև որ և իցէ սուրբ խորհուրդ ընդունելու . ուստի անարժան են նաև սուրբ պսակին : Բայց ի՛նչպէս կըլլայ՝ չեմ գիտեր , այնչափ մանչ ու աղջիկ տղաք , այնչափ երկիմարդ ու կնիկմարդ որբեարիներ կուգան պսակուելու՝ որ չեն գիտեր , ոչ հաւատամքին մէջի եղածը , և ոչ ուրիշ գիտնալու հարկաւոր բաները . ու կարծես թէ իրաւունքը իրենցն է , ու ժողովրդապետը անիրաւութիւն կընէ իրենց՝ երբոր չուզեր պսակել : Բայց ի՛նչ ընէ խեղճ ծխատեքը՝ երբոր եկեղեցական կանոնները իր ձեռքը կը կապեն . կուզեն որ մեղք գործէ զիրենք գործ ընելու համար , կուզեն որ ի՛նքը պատասխանատու ըլլայ զաւկըներնուն տգիտութեանը՝ երբոր անոնց հոգւոյն հարկաւոր բաները չի կրնան սորվեցընելունէ . կուզեն որ իրենց հետ ծխատեքն ալ դատապարտուի : Թող երթան սորվին գիտնալու հարկաւոր բաները , ետքը քան որ զիրենք պսակէ :

Ուրեմն , ինչպէս որ ըսի , պէտք է հաւատամքը

աղէկ սորվիլ . չիբաւեր բերնուց ըսելը , պէտք է միտքը հասկընալ . իսկ հասկընալու համար՝ պէտք է կարգաւ կամ լսել անոր մեկնութիւնը , քրիստոնէական վարդապետութե կամ ժողովրդապետներուն խօսած խրատներուն երթալով : Բերնուց սորվելու համար՝ կարգաւ դիտցողներուն դիւրին է , իրենցմէ կրնան սորվիլ : Ա՛րչափ աղէկ կըլլոր որ ամմենքն ալ կարգաւ գիտնային . որչափ աղէկ կըլլար որ նաև աղքատ վիճակի հայրերն ու մայրերը իրենց զաւկըներուն կարգաւ սորվեցընէլ աային . աս ըրած ծախքերնին շահաւոր կըլլար անոնց հօգուոյն ու մարմնոյն : Իսկ որոնք որ կարգաւ չեն գիտեր՝ ինչպէս պիտի սորվին հաւատամբք : Ասոր համար ալ պէտք է որ ժամ դան , ամմեն անգամ՝ որ հաւատամբք կըսուի՝ միտ դնեն , մէկտեղ ըսեն . ըսելով ըսելով կը սորվին . թէ որ լսելով այնչափ երգեր կրնան սորվիլ , ինչո՞ւ հաւատամբք մը պիտօր չիսորվին . հերիք է որ կամք ունենան : Թէ որ պէտք ըլլայ նէ , ամմեն կիրակի քրիստոնէական վարդապետութիւնը սկսելէն առաջ՝ իրենց համար ծանր ծանր հաւատամբք ըսել կուտամ որ սորվին : Բայց որովհետև շատերը հաւատամբք բերնուց գիտեն , բայց միտքը բուսական չեն հասկընար , որպէս զի ամմենքնիգ ալ աղէկ հասկընաք՝ կը ջանամ ամմեն մէկ յօդուածը զատ զատ յորդորակներով տեղնիտեղը ձեզի մեկնել , որչափ կարելի է ամմեն բառերը պարզ ու յայտնի բացատրելով :

Բայց հաւատամբք բերնուց սորվելէն ու միտքն ալ աղէկ հասկընալէն ետքը ի՞նչ կը մնայ ընելու : Պէտք է ստէպ զուրցել , թէ մտքերնիգ պահելու և չիմտնալու համար , և թէ անոր պտուղը քաղելու և արգիւնք վաճարկելու համար՝ զուրցելով ինչպէս որ պէտք է : Սուրբ եկեղեցին միշտ յորդորեր է ու կը յորդորէ իր հաւատացեալները՝ ստէպ ըսելու հաւատամբք , կուղէ որ քահանաներն ալ ամմեն օր ըսեն սուրբ պատարագին մէջը : Նմանապէս սուրբերն ալ ամմենուն նոյն յորդորանքը կընէին , ու կըսեն որ ամմեն բարեպաշտ քրիստոնէայ չէ թէ միայն ստէպ պիտի զուրցէ հաւատամբք , այլ նաև մտքին ու սրտին մէջը սպաւորած պիտի պահէ , որ ամմեն փորձութիւններու և հոգիներնուս թշնամիներուն դէմ՝ վահանի տեղ գործածէ անիկայ , ինչպէս Պօղոս առաքեալը խրատ կուտայ . “Նւ

ի վերայ ամենայնի առէք զվահանն հաւատոյ, որով կարող լինիջիք զամենայն նեղութիւն զարին շիջուցանել, (Եփէս. Գ. 16:) Իսկ ինչ պատու որ կրնանք քաղել՝ հաւատամքը մտադրութեամբ ու հաստատուն հաւատքով ըսելէն, ու ինչ մեծ արգիւնք որ կրնանք վաստակիլ անով այ գիմացը նէ, չէն կործեր անոնք որ փոյթ չունին ըսելու, և գրեթէ ամենեկին չէն ըսեր հաւատամքը: Վասն զի մտքերնիս խոնարհեցնելով, ու Պօղոս առաքեալին ըսածին պէս՝ գերի ընելով այ ըսած ներուն. «Եւ գերեմք զամենայն միտս՝ ի հնազանգութիւնն Քրիստոսի», (Էփ. Գ. 3.) ու առանց տարակուսելու հաւատալով խելքէ մտքէ վեր բաներու և անանկ ճշմարտութիւններու՝ որ ոչ կրնանք տեսնել և ոչ հասկնալ, ու աս ամեն բանը հաւատալով անոր համար միայն որ անսխալ ճշմարտութիւնը ինքը ասոնք յայտներ է մեզի, անանկ մեծ փառք անանկ մեծ պատիւ կուտանք Աստուծոյ, որ անկէց աւելին չէնք կրնար տալ. անոր համար ալ ասիկայ ամենեկն մեծ արգիւնքներուն մէկն է որ իր գիմացը կրնանք վաստակիլ:

Հաւատամքը մտադրութեամբ ու հաստատուն հաւատքով զուրցել ըսի. վասն զի պատու քաղելու և արգիւնք վաստակելու համար՝ անանկ պէտք է զուրցել: Նախ մտքերնիս վրանիս ու հասկնալով ըսածնիս. անանկ որ սրտերնիս ու մտքերնիս լեզուներնուս հետ մեկտեղ միաբանին, չէ թէ թուծակի պէս բաւերը հնչէնք՝ առանց իմանալու ըսածնիս, մտքերնիս ուրիշ տեղուանք պարացնելով:

Երկրորդ՝ հաստատուն հաւատքով պէտք է ըսել հաւատամքը, այսինքն առանց տարակուսելու դաւանելով մէջի եղած ամեն բաները, աչքով տեսնելէն ու ձեռքով շոշափելէն աւելի, որովհետեւ բոլորն ալ այ յայնած ու սորվեցուցած բաներն են, և ան ոչ կրնայ խաբուիլ և ոչ կրնայ խաբել:

Երրորդ պէտք է ջերմեռանդութեամբ ըսել հաւատամքը, այսինքն սրտերնուս մէջ Աստուծոյ սերը երկիրզն ու մեծարանքն զգալով, յոյս ու վստահութիւն ունենալով իր անասման բարութեանն ու ողորմութեանը վրայ, գոհանալով ու շնորհակալ և երախտագէտ ըլլալով իր այնչափ բարերարութիւններուն՝ որ չի գաղբիր մեզի ընելէն, ու ասոնց նման զգացմունքն:

րով: Իրաւ որ՝ թէ որ Հաւատամքը մտադրութեամբ  
ու անդրադարձութեամբ զուրցածնիս հասկընալով  
ըսելու ըլլանք նէ, դիւրաւ կրնանք զգալ սրտերնուս  
մէջը ջերմեռանդութեան աս ամմեն բարի զգացմունք-  
ները: Ձոր օրինակ. « Հաւատամ ՚ի մի աստե՛հ հայր ա-  
մենակալ յարարիչն երկնի և երկրի », ըսելու ատեն,  
մտածելով որ աստե՛հ է որ բոլոր երկինք ու երկիր ստեղ-  
ծեր է՝ ամմեն մէջի եղած բաներովը, ինքն է որ կը կա-  
ռաւորէ աս ամմեն բան, և ամմեն ուզածը կրնայ ընել,  
ինքն է մեր սերն ու իշխեցողը վրանիս, աս բաները  
մտածելով՝ մէկէն սրտերնուս վախ մը, մեծարանք մը,  
համարմունք մը կուգայ, այ ինչ մեծ բան ըլլալուն հա-  
մար: Ասանկ ալ՝ « Հաւատամ յորդին իւր միածին Յի-  
սուս Քրիստոս », ըսելու ատեն, մտածելով որ ինքը  
մեր սիրոյն համար յանձն առաւ այնչափ չարչարանք  
քաշել, այնչափ համբերել՝ ինչչան խաչի վրայ գա-  
մուած մեռնիլ, մէկէն սէր ու գօրով կըզգանք՝ իր ա-  
սանկ բարի ու սիրելի ըլլալուն համար, և երախտա-  
գիտութիւն ու շնորհակալութիւն կըզգանք իր այսչափ  
մեր վրայ ունեցած մարգասիրութեանը համար: Նմա-  
նապէս « Հաւատամ զի որդին այ ծնաւ ՚ի Մարիամայ  
կուսէն », ըսելու ատեն, մտածելով որ սուրբ աստուա-  
ծած ինը անարատ ու միշտ կոյս մնալով՝ Աստուծոյ ամե-  
նակարողութեանը հրաշքովն յղացաւ ու ծնաւ որդին  
այ ու եղաւ Ճշմարիտ աստուածամայր, մէկէն սրտեր-  
նուս մէջը մեծարանք մը կըզգանք իրեն բարձր արժա-  
նապատուութեանը, վստահութիւն մը՝ ապաւինելու  
իր հղօր պաշտպանութեանն ու բարեխօսութեանը այ  
առջին: Ասանկ ալ Հաւատամքին մէկալ ամմեն մէկ  
խօսքերը:

Աւրեմն ամենայն հոգւով ջանանք, սիրելիք, Հա-  
ւատամքը աղէկ սորվելու, անոր մէջի եղած բաներուն  
միաբը աղէկ հասկընալու, մեծ ու հարկաւոր բան սե-  
պելու անիկայ, ու ստէպ ըսելու ինչ կերպով որ սոր-  
վեցուցի ձեզ ըսել. վասն զի Հաւատամքը հոգւոյն սըր-  
բոյ շինածն է, մեր սուրբ հաւատքին դաւանութիւնն  
է, մեր նշանն ու դրօշակն է՝ որ քրիստոնէայ ըլլալ-  
նիս կը ցցընէ, ու զմեզ կորոշէ չէ թէ անհաւատներեն  
միայն՝ այլ նաև անոնցմէն որ քրիստոնէի անուն միայն  
ուենին, բայց իրօք քրիստոնէայ չեն. վասն զի անոնցմէն

են՝ որոնց համար առաքեալը կրտէ . « Խոտտանան դի-  
տել զի՞ծ , և գործովք իւրեանց ուրանան » . (ՏԻՊ . Թ .  
16 .) այսինքն բերնով զի՞ծ կը ճանչնանք կրտէն , բայց  
իրենց գործքովը յայանի կրնէն որ ոչ զի՞ծ կը ճանչնան ,  
և ոչ իր յայանած ճշմարտութիւնները : Անոր համար ձեզ  
կը յորդորեմ որ ստէս քրիստոնէական վարդապետու-  
թեան ջանաք դալու , որպէս զի աղէկ սորվիք հաւա-  
տամբին մէջի ամեն բաները , ու մահացու մեղքի մէջ  
ի յնաէն ալ խալըսիք ինչպէս որ կիյնան որոնք որ խիստ  
անհոգ են դալու :

### ՅՈՐԴՈՐԱԿ Խ .

Հաստատ յի՞ծ հայր :

Արտիճեալ հաւատամբին ամեն խօսքերը պիտի սկը-  
սիմ մեկնել ձեզի , առջի մեկնելու խօսքն աս է . « Հա-  
ւատամ յի՞ծ հայր ամենակալ արարիչ երկնի և եր-  
կրի » : Աւրեմն այսօր տեսնենք նախ թէ ի՞նչ ըսել է  
« Հաւատամ » , ետքը « Հաւատամ յի՞ծ » , ետքը « յի՞ծ  
հայր » :

Հաւատամ ըսելը կը նշանակէ բանի մը վրայ ստոյգ-  
ըլլալ , ապահով ըլլալ , ճիտարակուսիլ անանկ ըլլալուն  
վրայ . ուստի կը ցցնէ մեր հաւատքին կաթողիկէ կրօն-  
քին ճշմարտութեանցը վրայ հաստատուած ըլլալը :  
Մեր հաւատքը ինչպէս հաստատուն պէտք է որ ըլլայ,  
և ի՞նչ կերպով միշտ հաստատուն ու անշարժ կրնանք  
պահել անիկայ , ուրիշ յորդորակներուն մէջը ըսի ձե-  
զի՞ հաւատքի վրայ խօսելու ատենս : Հիմայ նորէն եր-  
կու բան ըսեմ , որ որչափ ալ ըսեմ՝ հերիք չէ :

Առջի ըսելիքս է որ հաւատքի տեսական ու խորունկ  
բաներուն վրայ պէտքը չէ հետաքրքրութիւն ընել՝ որ աս  
կամ ան բանը ինչպէս կրնայ ըլլալ . վասն զի երբոր  
խելքէ մտքէ վեր խորհուրդներ են ու չենք կրնար ըմ-  
բռնել , անօգուտ է անոնց ետեէն իյնալ քննելու . թէ  
որ կրնայինք հասկնալ նէ , խորհուրդ չէին ըլլար : Ա-  
նոր համար կրտէ Տերտուղիանոս . « Հաւատք փնտառ .

ըը պատճառ չի փնտրուեր, : Բաւական է գիտնալն որ  
աս ու ան ճշմարտութիւնը՝ աս ու ան խորհուրդը՝ ան  
յայտնածն է, ան սորվեցուցեր է մեզի . վասն զի աս  
գիտնալէն ետքը, թէ և խելընիս չիհասնի անոնց՝ ա-  
պահով ենք որ իրօք այնպէս են, ու մեր ապահովու-  
թիւնը աչօք տեսնելէն աւելի է . ինչու որ աչընիս  
կրնայ խաբել զմեզ, բայց Աստուած՝ անսխալ ճշմար-  
տութիւն ըլլալով չի կրնար խաբել . “ Հաւատարիմ է  
անձ, ուրանալ զանձն իւր ոչ կարէ, ” (Թ . ՏԻՎ . Թ . 13) :  
Իսկ հաւատքի բաներուն որ մեր կաթողիկէ կրօնքը կը  
սորվեցընէ՝ անմէ յայտնուած ու ան սորվեցուցած բա-  
ներն ըլլանին՝ յայտնի ցոյցի ձեզի անցած տարուան  
յորգորակներով : Աւստի աս կանոնը ամուր պէտք  
է բռնել, որ խելընիս չիհասած հաւատքի խորունկ  
բաներուն՝ բաւական է գիտնալն ու հաւատալ որ իրօք  
անանկ են, առանց փնտրուելու որ ինչպէս կրնան ըլլալ .  
վասն զի խելընիս չի հասնիր, անկարելի է որ կարե-  
նանք խմանալ : Փիլիսոփայութեան մէջ ալ, բնական բա-  
ներու մէջ ալ բաներ կը գանուին՝ որ աչքով կը տեսնենք  
ու խելընիս չի հասնիր, չենք կրնար հասկընալ որ ինչ  
պէս կրնան ըլլալ : Զոր օրինակ . հոյն որ երբեմն ա-  
նանկ կը փչէ՝ ինչան ծառերը տեղերնուն կը հանէ՝ ամ-  
մենքը գիտեն որ կայ . վասն զի ամմենքը անոր ձայնը կը  
լսեն, ըրածը կը տեսնեն . բայց մէկը չիկայ որ գիտնայ  
հովին ինչ ըլլալ, ինչ պատճառէ առաջ գալը, ինչ  
պէս անանկ սասախի փչելը : Փիլիսոփաներն որ ամմեն  
բնական բաներու պատճառը փնտրուելու ետէ են, և  
ոչ իրենք աս բանին ստոյգ պատճառը կրնան տալ,  
հարկ է որ չիգիտնալին խոտոտվանին : Ասանկ ալ ամ-  
մենքը գիտեն որ մագնիսը երկաթն իրեն կը քաշէ . գիր  
կտոր մը երկաթ մագնիսին մօտ, կը տեսնես որ առանց  
մէկի իրեն գպչելու՝ ինքիրեն կը շարժի կերթայ կը միա-  
նայ մագնիսին հետ : Ար փիլիսոփան կրցաւ իմանալ ու  
մեկնել ինչպէս կըլլայ աս բանս : Ասանկ ալ մարդուս  
ու ամմեն կենդանիներուն ծնանիլը, ծառերուն կա-  
նանչեղէններուն բուսնիլը, ծաղկըններուն պտուղնե-  
լուն առաջ գալը, ամմենքնիս կը տեսնենք . բայց ո՞վ  
կրցաւ մեկնել ինչպէս սղախի հունտէ մը կը ձևանան  
կաճին ու կըլան ինչ որ են նէ : Արեմն թէ որ փիլի-  
սոփայութիւնն ալ ունի իր գազանիքը, ինչ զարմանք՝

իծաբանութեան այսինքն կաթողիկէ կրօնքի դազու-  
նիքներ ունենալը : Թէ որ բնական բաներուն մէջը  
խելք չի հասնելու և չի մեկնուելու բաներ կան նէ ,  
ինչ զօրմանք որ գերբնական բաներուն մէջն ալ ըլլան :  
Ու թէ որ այնչափ բնական բաներ առանց իմանալու  
առանց խելքն իս հասնելու՝ միայն աչքով տեսնելնուս  
համար կը հաւատանք նէ , ինչո՞ւ պիտի չի հաւատանք գեր-  
բնական դազանիքներուն՝ մէյնի գիտնալէն ետքն որ ի՞նչ  
յայտնած բաներն են , ու ի՞նչ սորվեցուցեր է մեզի ա-  
նանք , որ մեր աչացը տեսութենէն անհամեմատ աւելի  
ստոյգ ու ապահով է : Ուրեմն պէտք է որ հաւատանք ,  
ու հաստատուն հաւատքով հաւատանք , նաև տարակու-  
սելը ծանր նախաանիք ընել է ի՞նչ , իբր թէ կրնայ խա-  
բուիլ կամ խաբել զմեզ . պէտք է որ հաւատանք առանց  
հետաքրքրելու որ աս կամ ան բանը ինչպէս կրնայ ըլ-  
լալ , վասն զի հերիք պիտի սեպենք գիտնալն որ ի՞նչ  
յայտնած ու սորվեցուցած բաներն են : Անոր համար  
կրտէ սուրբ գիրքը . « Չգժուարագոյնսն քան զքեզ մի  
ինգրեր , և որ ինչ բան քան զքեզ զօրագոյն իցէ՝ մի  
քննէր » . (ՍԻՐԿ . Գ . 22 .) այսինքն մտքէդ վեր ե-  
ղած բաներուն հետաքրքրութիւն մի ընէր , խելքդ չի-  
հասած բաները մի քննէր : Գիտէք ինչու աս բանս կը  
հրամանէ . վասն զի խելքն չի հասած բաներուն հե-  
տաքրքրութիւն ընելով մտքերն իս կը շփօթի , չէնք  
կրնար՝ ոչ մտածել և ոչ հաւատալ , ու կրակախիք տարա-  
կուսիլ հաւատքի բաներուն վրայ , ինչուան կրնանք բո-  
լորովին հաւատքն իս կորսնցնել , ինչպէս նոյն սուրբ  
գիրքը ետեւէն կը կցէ . « Չի դազուամ հանձարեղաց  
խորհուրդս կարծող միտք մնլորեցուցին » : Անանկ կըլ-  
լայ որ , աւելի տեսնելու համար՝ բոլորովին տեսու-  
թիւնն իս կը կորսնցնենք . « Որ քննիչ է մեծ վայել-  
չութեան , մղձկի ՚ի փառաց անախ » . (ԱԿՈՒՅ . ԻՆ . 27 :)  
Փորձենք քիչ մը աչըն իս արևուն բանել իր լոյսը ա-  
զէկ տեսնելու , ու ճանչնալու համար իր ինչ ըլլալը .  
անանկ աչըն իս կառնէ որ՝ անկէց ետքը ոչ արևը և ոչ  
ուրիշ բան մը կրնանք տեսնել : Ասանկ կըլլայ անոնց ալ  
որ հաւատաքի խորունկ բաներուն խելք հասցնել կու-  
զեն . մտքերն իս աւելի տեսնելու տեղը՝ կը շփանայ բան  
չի տեսնել , կամ տեսածը ծուռ ու սխալ է . « Որ քննիչ  
է մեծ վայելչութեան , մղձկի ՚ի փառաց անախ » : Ա-

ասանկ եղաւ հին ատենի հերետիկոսներուն , ասանկ  
 նաև հիմաիւան նորաղանդներուն . ուստի ազէկ կրսէ  
 սուրբ Ոսկեբերանը որ խիստ վասնդաւոր է հաւատքի  
 խորհուրդները հեռաքրքրել , որոնց գիտութիւնը ան  
 իրեն պահած է : Խեղճ ողորմելի մարդս՝ որ այ առջևը  
 ոչ ինչ մընէ՝ ինչպէս կրնայ ուզել որ ամեն բան գիտ  
 նայ այ պէս , որ բոլորովին իմաստութիւն է : Վար  
 առ թեկերգ , այնչափ բարձր մի թուչիր . « Չգտուա  
 րագոյնսն քան զքեզ մի խնդրեր , և որ ինչ բան քան  
 զքեզ զորագոյն իցէ՝ մի քններ » : Մեզի պէս կարճ  
 խելքով ու տկարամիտ մարդկանց հերքէ է գիտնալն որ  
 ան քանի մը խորունկ բաներ յայաներ է մեզն՝ անոնց  
 անանկ ըլլալը հաստատուն հաւատքով հաւատալու հա  
 մար , առանց ետևէ ըլլալու որ ինչպէս անանկ ըլլալ  
 նին գիտնանք , վասն զի աս անկարելի է ,

Մեկալ նորէն ըսելու բանս՝ որ առջինէն ալ հարկա  
 ւոր է մեր հաւատքը հաստատուն ու անշարժ պահե  
 լու համար՝ ան է որ , ինչպէս Քրիստոս տէրն մեր կը  
 խրատէ զմեզ , ամեն զգուշութիւն ընենք որ չըլլայ թէ  
 մէկ քանի գոթոսային բերաններէն՝ քանի մը թիւնաւոր  
 լեզուներէն խաբուինք ու մոլորինք : Վասն զի երբեմն  
 անանկ բաներ կը զուրցեն՝ որ մարդուն մարմինը փուշ  
 փուշ կըլլայ . հաւատքի ամենէն մեծ՝ ամենէն հար  
 կաւոր բաները տարակուսի տակ կը ձգեն . ու ինչուան  
 յայանի կուրանան ու կրսեն . Վասն լածնուս պէտք  
 չէ հաւատալ , քահանաներու խօսքեր են , եկեղեցական  
 ներու գիւտեր են՝ ժողովուրդը վասցընելու և հնա  
 զանգեցընելու համար : « Չգոյշ կայէք , մի որ զձեզ  
 խաբեսցէ » . (ՄՐԿ . ԺԴ . 5 .) կրսէ Քրիստոս տէրն  
 մեր : Ո՛հ , իրաւ կուգայ կելլէ մեր օրերը Պողոս առա  
 քեալին ըրած մարգարէութիւնը՝ որ անզգամ մարդիկ  
 պիտի ելին , ու սուրբ հաւատքին դէմ , աւետարանին  
 ու ճմարխա կրօնքին դէմ բաներ պիտի սորվեցընեն .  
 ալ դէշն ան է որ , աշկերտներ ալ հետևողներ ալ պի  
 տի ունենան իրենց ըրած ծուռումուռ վարդապետա  
 թիւններուն . « Յարիցեն արք՝ որք խօսիցին թիւրս ,  
 ձգել զաշակերտան զկնի իւրեանց » . (Գ՝ԸԺ . Լ . 30 .)  
 Յուդայ առաքեալն ալ կրսէ՝ որ անկրօն ու հպարտ  
 մարդիկ չեն հաւատար կը ծաղտեն իրենց չիհասկցած հա  
 ւատքի բաները , մարդոս խելքէն վեր ու անկարգ կիր

1-594 ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏՈՒՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ

քերուան դէմ բաներ ըլլալով. « Զոր ինչ ոչն խմանան, հայհոյեն. (Յո՛ւր. 10:) Աս ամեն մարմնաւոր սատանաներէն զգուշացիք, սիրելի որդիքս, ամեն զգուշութիւն ըրէք. սուրբ գիրքն ամեն բան առաջուց հոգալով կիմացընէ մեզի: Չըլլայ թէ մէկուն մէկալին վուճումուճ խօսքերէն խաբուիք. « Մի՛ որ զձեզ խաբեսցէ բանիւք սնոտուովք », (Եփ՛ես. Է. 6:) Ով որ ըլլան խօսողները թող ըլլան. թէ որ եկեղեցականներ ալ ըլլան, թէ որ հրեշտակներ ալ երկրնքէն ինջնան գան ու մեր սուրբ հաւատքին դէմ բաներ խօսին, մօտիկ մ'ընէք՝ կրսէ առաքեալը, վասն զի Յուդայի պէս մօտնիչ են, վասն զի հրեշտակի կերպարանքով սատանաներ են. « Այլ թէ մեք կամ հրեշտակ յերկնից աւետարանեսցէ ձեզ աւելի քան զոր աւետարանեսցան ձեզ, նզովեալ լիցի », (Գառ. Թ. 8:) Ետեւէն ալ կը կրկնէ. Ըսի ու նորէն կրսեմ ձեզի, ով որ ձեզի սորվեցուցածէս ուրիշ կամ անոր դէմ բան մը սորվեցընելու ըլլայ նէ, նզոված ըլլայ. « Որպէս յառաջագոյնն ասացաք, և դարձեալ ասեմ. եթէ որ աւետարանեսցէ ձեզ աւելի քան զոր աւելին, նզովեալ լիցի », : Ուստի պէտքը չէ հաւատալ. վասն զի չէ թէ բանականութիւնը խօսել կուտայ իրենց աս մարտութիւնները, այլ անկարգ կրքերնին: Կրնայ ըլլալ որ բերած պատճառնին ձեզի երբեմն խելքի յարմար երևնայ, վասն զի մարդուս ազատութեանն ու կրքերուն կողմեն. բայց իրօք չնչին սուտումուտ ու անձուով խօսքեր են. « Զգոյշ լերուք, մի՛ որ իցէ որ զձեզ կողոպտիցէ ճարտարմտութեամբ և սնոտի խաբէութեամբ », (Կողոս. Է. 8:) Աս հաւատք կրօնք չունեցող մարդիկը ձեզի գիտուն ու իմաստուն կերևնան, բայց իրօք տգէտ ու ինքնահաւան մարդիկ են՝ որ ըսածնին չեն գիտեր. « Իսկ եթէ որ այլ ազգ ինչ ուսուցանիցէ, և ոչ անսայցէ ողջմտութեան բանից անառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, . . այնպիսին հպարտացեալ է, և ոչ ինչ ոչ գիտէ, այլ տապի՛ ի ինդիրս և ՚ի բանս հակառակութեան », (Թ. Տե՛մ. Դ. 3:) Ուստի նորէն Քրիստոս տերն մեր զմեզ կը խրատէ. զգուշացէք որ չըլլայ աս չար լեզուներէն խաբուիք. « Զգոյշ կացէք, մի՛ որ զձեզ խաբեսցէ », (Մե՛կ. ԺԳ. 5:) Ինչ որ լսէք անոնցմէ, ձեր հաւատքին վրայ հաստատուն կեցէք, ան յայտնած ճշմարտութիւններուն հաւատալէն:

եա մի կենաք, մի շարժիք “ Հաստատուն եղերուք, անշարժ կացէք ”. ( Թ Կ Ի Դ Լ . ԺԷ . 58 ) :

Ուրեմն հիմայ առջի խօսքերնիս դառնալով, “ Հաւատամ ”, ըսելը՝ չէ թէ իր սովորական նշանակութեամբը մարդկորէն կարծել, մտածել, սեպել ըսել է, այլ հաստատուն ապահով անսխալ անանկ ըլլալուն վրայ չի տարակուսիլ : Աս նշանակութիւնը դիտնալէն ետքը՝ հիմայ տեսնենք ի՞նչ ըսել կուզէ Հանգանակին առջի յօդուածը, այսինքն “ Հաւատամ յիժ ” : Սուրբ Օգոստինոս իրեք իմաստ ունի կրտէ աս բանս . մէյժը՝ կը հաւտամ որ իժ ինքը միայն է իժ . մէյժըն ալ սուրբ հաւատքին սորվեցուցած ուրիշ ամեն բաներն ալ կը հաւտամ, վասն զի իժ ինքը յայտնէր է՝ որ բոլորովին ճշմարտութիւն է, չի կրնար խաբուիլ ու չի կրնար խաբել . տանցմէ՛ ի դատ ըսել է ալ՝ որ ես իմ ամեն յոյսս ու վստահութիւնս իր վրայ կը դնեմ, վասն զի ինքը բոլորովին բարութիւն է, անոր համար ալ զինքը կը սիրեմ՝ կը մեծարեմ՝ կը սպաշտեմ ու իրեն կը հնազանդիմ՝ ամեն բանի մէջ : Ուրեմն կարճ խօսքով՝ “ Հաւատամ յիժ ” ըսելը աս ըսել է . կը հաւտամ որ իժ կայ, ու ինքը միայն է իժ . կը հաւտամ որ իր ըսած ամեն բաները ճշմարիտ են . կը սիրեմ զիժ, ու իմ ամեն յոյսս ու վստահութիւնս իր վրայ է, ու ամեն բանէն վեր ան կը բաղձամ որ իրեն հաւատարմաբար ծառայեմ, ու յաւիտեան զինքը վայելեմ :

Հիմայ հոս յարմար էր որ խօսէի ձեզի Աստուծոյ դոյութեանն ու միութեանը վրայ, ու ինչպէս պարտական ենք ամենեքնիս զինքը սիրելու . բայց ասոնց վրայ երկան խօսեցայ ուրիշ անգամներ . ուստի առաջ երթանք, Հաւատամքին մեկալ բառերուն ալ միտքը իմանալու :

“ Հաւատամ յիժ հայր ” . Ինչո՞ւ համար իժ հայր կըսուի : Ասոր պատճառները ուրիշ անգամ ձեզի պիտոր մեկնեմ . հիմայ մէկ գլխաւոր պատճառը միայն ըսեմ . վասն զի իժ իրեք այլ և այլ անձինք ունենալով, հարկ է որ մէկն ալ հայր ըլլայ : Ուրեմն իժ հայր կըսուի նախ, վասն զի հայր է միածին որդւոյն՝ որ ՚ի յաւիտեանից ծնած է իրմէն . անոր համար սուրբ առաքեալները՝ որ Հաւատամքը իրենք շինեցին՝ կուզեն աս հայր բառովը իմացընել մեզի մեր կաթողիկէ սուրբ կրօնքին

մէկ մեծ խորհուրդը, որ է ամենասուրբ երրորդութիւնը:

Աւելորդ է որ անաբանօրէն երկան խօսիմ ձեզի աս մեծ խորհուրդին վրայ. վասն զի որչափ ալ բացատրեմ, չէք կրնար հասկընալ. ուրեմն համառօտ ըսեմ ինչ որ մեր սուրբ հաւատքը աս բանիս վրայօք մեզի կը սորվեցընէ. այսինքն անձ ունի՝ իրօք մէկգմէկէ այլ և այլ. ու այլ և այլ կըսուին անձինքը՝ չէ թէ մէկգմէկէ տարբեր ըլլալնուն համար, կամ տարբեր բնութիւն ունենալնուն համար, այլ միայն անձնական յատկութիւններնուն, այսինքն մէկը հայր, մէկը որդի, մէկը հօգի ըլլալնուն համար: Ուստի հայր ուրիշ է, որդի ուրիշ. վասն զի հայր ոչ եղած է մէկէ մը, ոչ ծնած. իսկ որդին թէ և մէկէ մը եղած չէ, բայց հօրմէն ծնած է: Ասանկ ալ հայր ու որդի ուրիշ են, հօգին սուրբ ուրիշ. վասն զի հայր մէկէ մը չէլէր. որդին մինակ հօրմէն կելլէ՝ անկէց ծնած ըլլալովը. իսկ հօգին սուրբ ՚ի հօրէ և յորդոյ կելլէ, չէ թէ ծնանելով՝ այլ բղխելով: Աս իրեք անձանց առջինն է հայր, որդին երկրորդն է, հօգին սուրբ երրորդը. ու թէ և մէկը առաջին է, մէկալը երկրորդ, մէկալը երրորդ, ասով մէկը մէկալէն առաջ չէ, այսինքն իրեք անձանց մէջը ատենի կողմանէ առաջ ու ետք չիկայ, իրեքն ալ հաւասարապէս անսկիզբն ու յաւիտենական են. բայց միայն մէկգմէկէ ելլելու կարգ մը կայ մէջներին, որով հետև որդին հօրմէն կելլէ, իսկ հօգին սուրբ երկուքէն ալ: Եւ ոչ առաջին երկրորդ երրորդ կըսուի՝ մէկը մէկալէն մեծ ըլլալուն կամ աւելի բան մը ունենալուն համար. վասն զի իրեքն ալ նոյն բնութիւնը՝ նոյն գոյութիւնն ու աստուածութիւնը ունենալով, հարկ է որ ամենեին ամեն բանի մէջ մէկմէկու հաւասար ըլլան, անանկ որ մէկուն ունեցած ամեն կատարելութիւնները մէկալն ալ ունի. ու նոյն բնութիւնը գոյութիւնը և աստուածութիւնն ունենալով, չեն կրնար իրեք այլ և այլ անձ ըլլալ, այլ հարկ է որ մէկ անձ ըլլան:

Աս է համառօտ ինչ որ մեր սուրբ հաւատքը ամենասուրբ երրորդութեան խորհրդոյն վրայ մեզի կը սորվեցընէ: Բայց թէ ինչպէս կրնայ ըլլալ որ մէկը իրեք ըլլայ, իրեքը մէկ, անկարելի է խելընիս հասնիլը, վասն զի թէ որ կարենայինք խելընիս հասցընել նէ, խոր-

հուրդ չէր ըլլար . երբոր արքայութիւն էր թանք նէ , հոն պիտոր հասկընանք . ի՞նչ զինքը մեզի հոն պիտոր ցցրնէ , ու իր ամեն գաղանկը պիտոր յայանէ մեզի : Հէրիք է որ հաւտանք անանկ ըլլալուն . ու հաւտալու համար ալ հէրիք է գիտնալն որ մեզի անկարելի երեցածը ի՞նչ առջեր անկարելի չէ , ամենակարող ըլլալուն համար : Հէրիք է գիտնալնիս որ աս խորհուրդը ի՞նչ յայաներ է մեզի , ինչպէս սուրբ գիրքը շատ տեղ կը վկայէ , ու սուրբ եկեղեցւոյ մէջը միշտ հաստատուն պահուած աւանդութիւնը՝ որ սխալ չի կրնար ըլլալ զնոյնը կը հաստատէ : Ուստի պարագայ տեղը գլխունիս չիճաթեցրնենք քննելու ամենասուրբ երրորդութեան խորհուրդը , որ վտանգ ալ է հաւատքի վրայ տարակոյսնեցու մէջ իյնալու : Անոր օղէկն ան է որ խոնարհութեամբ հաւտանք , ու ջանանք նմանելու ամենասուրբ երրորդութեան , որ մեր հոգւոյն մենծ օգուար աս է . վասն զի սուրբն Օգոստինոս կըսէ որ բուն բարեպաշտութիւնն ան է որ պաշտած իւր նմանիս : Կը պաշտենք ամենասուրբ երրորդութիւնը , ուրեմն պէտք է ջանանք որ իրեն նմանինք , ինչպէս ի՞նչ կը հրամայէ որսրբ գրքին մէջ . “ Սուրբք լինիլիք , զի սուրբ եմ ես տէր ի՞նչ ձեր . (ՂԷ-ր . ԺԻ . 44 :) Քրիստոս տէրն մեր ալ սուրբ աւետարանին մէջը նոյնը հրամանելով ձեր երկնաւոր հօրը պէս կատարեալ եղիք կըսէ . “ Եղբուք կատարեալ որպէս և հայրն ձեր երկնաւոր կատարեալ է , , (Մ-ր . Ե . 48 :) Պօղոս առաքեալին բերնովն ալ նոյնը կը հաստատէ . “ Եղբուք նմանողք ի՞նչ իբրև որդիք սիրելիք , , (Եփե . Բ . 1 :)

Բայց ի՞նչպէս կրնայ ըլլալ որ մեզի պէս խեղճ ողորմելի արարածները՝ ամենասուրբ երրորդութեան նմանին : Մտիկ ըրէք որ ձեզի սորվեցրնեմ ինչ կերպով կրնանք նմանիլ որչափ որ կարելի է : Մենք ամենեքս ամենասուրբ երրորդութե պատկերն ստեղծուած ենք . “ Արասցուք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան , , (Ծ-ն . Ի . 26 :) Աս պատկեր ի՞նչ ըլլալնիս՝ մեր հոգւոյն իրեք կարողութիւններէն առաջ կուգայ , որ էն յիշողութիւն միտք ու կամք . ինչպէս որ ամենասուրբ երրորդութեան իրեք անձինքը իրեք ի՞նչ՝ այլ մէկ ի՞նչ , ասանկ ալ մեր հոգւոյն իրեք կարողութիւններն իրեք հոգի չեն՝ այլ մէկ հոգի մը : Իսկ ի՞նչ հետ

ունեցած նմանութիւննիս մեր հոգւոյն առաքինութիւններէն, առաջ կուգայ. ուստի որչափ որ աւելի առաքինի ըլլանք, այնչափ աւելի հոգինիս նման կըլլայ ան: Բայց սա գեղեցիկ անյ պատկերն ու նմանութիւնը աւրուեցաւ ու գեշցաւ մեղքով, հոգիներնուս իրեք կարողութիւնը անանկ տակնուվրայ եղաւ որ մտքերնիս մթնցած՝ դժուարաւ կորոշէ արեկը գեշէն, իրաւը սրտէն, օգտակարը վնասակարէն. յիշողութիւննիս ցրուած տարաբնած՝ դժուարաւ կը յիշէ զան. իսկ կամքերնիս ապականած ու գեշին կողմը ծռած՝ միշտ աշխրբբիս ժամանակաւոր բաներուն ետևէ ըլլալով քան թէ յաւիտենական բարեաց, կը թողնէ իր արարիչն ու արարածներուն կը կրպչի: Ասկէց առաջ կուգայ որ հոգինիս առաքինութիւն գործելու տեղը՝ մոլութիւններու մէջ թաղուած կը մնայ, և անոնցմով աւելի կը տգեղնայ, այլանդակ ու սոսկալի բան մը կը դառնայ: Ուրեմն մենք ամենասուրբ երրորդութեան նմանելու համար՝ պէտք է որ դառնանք, նորէն պատկեր ու նմանութիւն ան ըլլանիս ձեռք բերենք, մեղքը ջնջելով ու մեր հոգւոյն իրեք կարողութիւնները նորոգելով, այսինքն յիշողութիւննիս մտքերնիս ու կամքերնիս: Մեղքը կը ջնջուի նախ սուրբ մկրտութեամբ, ետքը ապաշխարութեամբ ու խոստովանանքով. իսկ հոգւոյն իրեք կարողութիւնները կը նորոգուին իրեք աստուածաբանական առաքինութիւններովը, այսինքն հաւատքով յոյսով ու սիրով. վասն զի հաւատքը մեր միտքը կը լուսաւորէ ճշմարտութիւնը ճանչնալու. յոյսը մեր յիշողութիւնը կը զօրացնէ, ան և աստուածային բաներու կը տանի. իսկ սէրը կամքերնիս կը շտկէ, ու ան սիրովը անանկ կը վառէ՝ որ Աստուծոյն ու անյ վառքէն ի զատ ուրիշ բան չի թողուր բաղձալ: Ասանկով մեր հոգին նորէն կազուորնայ հաւատքով յուսով ու սիրով, ու ազնկին կողմը կը յօժարի՝ առաքինութիւն գործելու, և առաքինութեամբ ալ աւելի կը գեղեցկանայ ու կը պայծառանայ, և որչափ կարելի է՝ կըլլայ պատկեր ու նմանութիւն անյ և ամենասուրբ երրորդութեան:

Ուրիշ կերպ մըն ալ նմանելու ամենասուրբ երրորդութեան ան է որ, ան սրբարար շնորհքը պահելով մեր վրայ՝ միութիւն խաղաղութիւն ու համաձայնութիւն

ունենանք մէջերնիս, ամենքնիս ալ նոյն հօրը որդիք  
ըլլալով: Ինչպէս որ ամենասուրբ Երրորդութեան իրեք  
անձինքը անանկ միացեալ են մէկմէկու հետ որ, մէկը  
ուր է նէ՝ մէկալնոնք ալ հոն են, մէկը ինչ որ կուզէ նէ՝  
մէկալնոնք ալ նոյնը կուզեն, սկսք է որ մենք ալ ասանկ  
մէկմէկու հետ խաղաղութեամբ միացած ըլլանք, ու  
մէկտեղ միաբանութեամբ ապրինք ինչպէս առջի հա-  
ւատացեալները անանկ միաբան էին, որ կարծես թէ  
մէկսիրտ մէկհօգի էին. « Եւ բազմութեան հաւա-  
տացելոցն էր սիրտ և անձն մի. » (Գ.՝ԲԺ. Դ. 32 :)  
Մանաւանդ որ՝ մէջերնիս խաղաղութիւն ըլլայ նէ, լծ  
ալ մէջերնիս կըլլայ. լծ խաղաղութեան միշտ հետեր-  
նիս կուենանք. « Եւ լծ խաղաղութեան և սիրոյ ե-  
ղևցի ընդ ձեզ »: Ասանկով որչափ կարելի է նէ՝ կը  
նմանինք ամենասուրբ Երրորդութեան, ու Քրիստոսի  
տեառն մերոյ մեզի համար ըրած աղօթքը վրանիս կը  
կատարուի. « Զի եղևցին մի, որպէս և մէք մի եմք ».  
(Յ. 4. Ժ. 11 :)

Ուրեմն Հանգանակին առջի խօսքին բառերն աղէկ  
խմանալու համար, ինչպէս որ մեկնեցի՝ աղէկ մտքեր-  
նիդ պահեցէք որ « Հաւատամ » ըսելը՝ իրաւցրնէ աս-  
նանկ կը սեպեմ ու չեմ տարակուսիր ըսել է. « Հա-  
ւատամ յիծ » ըսելը՝ կը հաւատամ որ մէկ լծ մը միայն  
կայ, ու իր ամեն ըսած բաները՝ անանկ են ըսել է.  
անոր համար ալ իմ ամեն յոյսս իր վրայ դրած եմ, ու  
ղնքը բոլոր սրտանց կը սիրեմ: Իսկ « Հայր » ըսելը՝  
Գլխաւորաբար անոր համար է, վասն զի իր միածին որ-  
դւոյն հայրն է. և որովհետև Հանգանակին մէջ հոգին  
սուրբ ալ կը յիշուի, ուստի հայր ըսելովը՝ ամենասուրբ  
Երրորդութեան խորհուրդն ալ կըսկսի յայանել՝ որն  
որ ինչան հիմայ մեկնեցի ձեզի: Ասկէց ետքի երկու  
յորդորակներուս մէջը մեկնեմ պիտոր « Հայր » բառը՝  
իր ետևի բառերովը « Հայր ամենակալ արարիչ երկնի  
և երկրի » :

ՅՈՐԴՈՐԱԿ ԽԱ.

Հայր ամենակալ Բառերուան Վրայ :

Հանգանակին առջի խօսքին բառերը մեկնելու ա-  
տենս՝ ձեզի ըսի որ ձձ Հայր կը սուրի՝ իր միածին որդին  
ի յաւիտենից ծնանելովը : Հիմայ պէտք է որ իր Հայր  
ըսուելուն ուրիշ պատճառներ ալ ըսեմ, ինչպէս որ  
ան ատենէն խոստացայ ձեզի ետքը ըսելու :

Աստուած Հայր կը սուրի, վասն զի ամենն արարած-  
ներուն Հայր է . այսինքն չէ թէ միայն ամենեքը ինքն է  
ստեղծեր, ամենուն ըլլալ տուողն ինքն է, ինչպէս « ա-  
րարիչ երկնի և երկրի », բառերը մեկնելու ատենս պի-  
տի ըսեմ, այլ նաև անոր համար որ ստեղծելէն ետքը՝  
զիրենք սրահողն ալ ինքն է, ինքն է որ իրենց կէանք կու-  
տայ, և ամենն վայրկեան զիրենք կը սրահէ, կը կառա-  
վարէ կը հոգայ, և ամենն խնամք ունի վրանին ինչպէս  
բարեգութ Հայր մը իր որդւոցն ու ընտանեացը վրայ .

« Զի նա է որ հոգայ վասն ձեր », (ձ Պէտր . Ե . 7 :)  
Անանկ որ՝ եթէ ձձ չի հոգար իր ամենն արարածները,  
թէ որ իր ամենակարող կամքովը ամենն վայրկեան չի-  
սրահէր զանոնք, չէին կրնար մնալ, մէկէն կը կորսն-  
ցնէին ըլլալին, ու կօչնչանային ինչպէս ստեղծուե-  
լէն առաջ էին : Ուրեմն թէ որ ձձ աս ահագին աշ-  
խարհիս վրայ հոգ չունենար, թէ որ մէկ վայրկենէն  
մէկալ վայրկեանը անիկա չի սրահէր նէ, չէր կրնար կե-  
նալ, մէկէն կը վերջանար, մէկէն իր առջի ոչնչութիւ-  
նը կը գառնար : Ասանկ ալ ծառերուն՝ բոյսերուն՝  
կենդանիներուն ու աշխարհիս մէջ եղած ուրիշ ամենն  
նաև մանր ու ճնշին բաներուն վրայ թէ որ ձձ հոգ  
չունենար, անոնցմէ մէկն ալ չէր կրնար մնալ, ամենեքն  
ալ իրենց առջի ոչնչութիւնը կը գառնային : Նայեցէք,  
կրսէ Քրիստոս տերն մեր, նայեցէք գաշտին մէջը բու-  
սած շուշանին, « Հայեցարուք ի շուշանն վայրենի »,  
(Մատթ . Գ . 28.) ոչ կաշխատի, ոչ կը մանէ, ոչ կը դոր-  
ծէ . այսու ամենայնիւ ձձ բարեգութ հօր մը պէս ա-

նանկ ալէկ զինքը կը հագցընէ որ, Սողոմոն խմաստունն ալ իր փառաւորութեան ատենը անոր պէս պայծառ ճիւղճեամակ հագուստ մը շիկրցաւ հագնիլ: Նայեցէք երկինքին թռչունները. « հայեցարուք ՚ի թռչունս երկնից », ոչ վարուցան կրնեն, ոչ կը հնձեն, ոչ ցորեննոց ունին. բայց Աստուած իբրև բարեգութ հայր մը զերենք կը կերակրէ, իրենց կեանքը կը պահէ: Բոլոր աշխարհիս վրայ եղած բաներուն աչք մը տուր, կըսէ Դաւիթ մարգարէն. Ի՞նչ է որ իբրև գթած հայր մը զամենքն ալ կը պահէ, ամենուն վրայ ալ հոգ ունի: Ինքն է որ դաշտերուն մէջ ջրերը կը քալեցընէ, որպէս զի խեղճ անասունները կարենան խմել. « Առաքեցեր զազրիւրս ընդ ծործորս, արբուցանել զամենայն դազանս վայրի », (ՍԷ. ԺԳ. 10:) Ինքն է երկինքը ամպերով ծածկողն ու անձրև տուողը. « Զգեցոյց զերկինս ամպովք, պատրաստ արար զանձրև իւր յերկիր », (ՍԷ. ԺԽԷ. 8:) Ինքն է որ հողէն խոտեղէն կը բուսցընէ մարդկանց համար. « Բուսոյց զխոտ ՚ի լէրինս, զգալարի ՚ի ծառայութիւն մարդկան », Ինքն է որ կը կերակրէ անասունները, և ագուստին ձագերն ալ իրմէ կուզեն ու կընդունին կերակուր. « Այն որ տայ անասնոց կերակուր, ձագուսց ագուսուսց՝ որ կարգան առ նա », Մէկ խօսքով՝ ինքն է որ ամեն բանի վրայ հոգ ունի, ամենուն իրենց պէտք եղածը կուտայ, զամենքը մէկ վայրկեանէն մէկալ վայրկեանը կը պահէ. անոր համար իրաւցընէ ամենուն ալ հայր կըսուի. « Հաւատամ յի՞նչ հայր »:

Բայց մասնաւոր կերպով մը հայր է մեզի, որ իր բաձուր արարածներն ենք: Ինքն զմեզ ստեղծեց ոչնչէն, իր ձեռքովն զմեզ ձևացուց. իրաւ՝ ուրիշ բաներն ալ ինքն ստեղծեց, բայց ամենքն ալ մեզի ու մեր պիտոյիցը համար ըրաւ. « Իշխեցէք ձկանց ծովու և թռչնոց երկնից և ամենայն անասնոց. ահա ետու ձեզ զամենայն խոտ սերմանելի. և ամենայն փայտ, որ ունիցի յինքեան պտուղ, ձեզ լիցի ՚ի կերակուր », (Ծճ. Թ. 28:) Իսկ ընդհակառակն զմեզ իրեն համար, իր արքայութեանը համար ստեղծեց: Մարմիննիս ալ անանկ ըրաւ որ շիտակ վեր երկինքը նայի, անասուններուն պէս չէ՝ որ վար կընային դէպ ՚ի գետինը, ինչպէս մեծն Գրիգոր կըսէ. ու նաև շնորհք մը գեղեցիկութիւն մը

տուաւ մեր մարմնոյն , որպէս զի իմանանք որ աս աչ-  
խրքքիս համար ստեղծուած չենք , այլ երկնից համար  
միայն : Հոգինիս ալ բոլորովին իր պատկերն ու նմանու-  
թիւնն ըրաւ . “ Արար Աստուած զմարդն 'ի պատկեր  
իւր , , (Մ. Թ. 27 : ) Ու նայեցէք որ ինչպէս իրաւ իր  
պատկերն ենք : Աստուած սարղ հոգի մընէ , մեր հո-  
գին ալ անանկ է . Ի՞նչ իմացական միտք մընէ , մեր հո-  
գին ալ միտք ունի . Ի՞նչ յիշողութիւն ու կամք ունի ,  
մեր հոգին ալ ունի . Ի՞նչ ազատ է և ինքնիշխան , մեր  
հոգին ալ ունի ազատ անձնիշխանութի . Ի՞նչ անմահ է ,  
մեր հոգին ալ չի մեռնիր . Ի՞նչ ամեն արարածներուն  
կիշխէ , աս իրեն իշխանութեանը զմեզ ալ մասնակից ը-  
րաւ . “ Կացուցեր զնա 'ի վրայ ամենայն ձեռակերտաց  
քոց . զամենայն ինչ հնազանդ արարեր 'ի ներքոյ ռախ  
նորա , , (Ս. Թ. 7 : ) Ուրեմն ինչպէս ամեն զաւակ  
իր հօրը կը նմանի , Ի՞նչ իր բարութեամբը ուղեւոր մեր  
հայրը ըսուիլ , զմեզ իր նմանութեամբն ըրաւ , ու ի-  
րեն նման գրեթէ աստուածներ ստեղծեց , որպէս զի  
մասնաւոր կերպով իրաւորնէ իր օրգիքն ըլլանք , ինչ-  
պէս որ շատ ատեղ սուրբ գրքին մէջն ալ կրտէ . “ Ո՞չ  
նա է հայրն , որ արար զքեզ , , (Թ. Օրհն . ԼԻ . 6 : ) “ Ո՞չ  
ասպքէն մի հայր է ամենեցուն ձեր , ո՞չ մի Ի՞նչ հաս-  
տատեաց զձեզ , , (Ս. Թ. 10 : ) Ուրիշ ատեղ ալ զմեզ  
Ի՞նչ կը կոչէ և իրեն նման զաւակներ . “ Ես ասացի թէ  
աստուածք իցէք , կամ որդիք բարձրելոյ ամենեքին , ,  
(Ս. Թ. 17 : )

Բայց թէպէտ ամեն մարդկանց՝ ամեն բանաւոր ա-  
րարածներուն հայր է Ի՞նչ , այլ բոլորովին մասնաւոր  
ու զարմանալի կերպով մը հայր է մեզի՝ օրքրխոտնեայ  
ենք : Ո՞չ իրաւ , սիրելիք , իրաւ մենք ամենէն աւելի  
պատճառ ունինք Ի՞նչ օրգիքն ըսուելու : Ա՛յն զի չէ թէ  
միայն ստեղծեց զմեզ , այլ և իր անգին արունովը փրք-  
կեց սառանային գերութեանէն . մեզքով մեռած էինք  
կենդանացուց զմեզ , յարութիւն առնել տուաւ մեզի ,  
զմեզ նորէն ծնաւ սուրբ մկրտութեամբ , մեզի նոր ու  
հոգեւոր կեանք մը տուաւ . ու մենք որ սատանային օր-  
գիքն էինք ու դորձած մեզքերնուս համար մեր Ժա-  
ռանգութիւնը դժօրեքն էր , եղանք ճշմարիտ օրգիք  
Ի՞նչ , եղբարք Քրիստոսի , ու Ժառանգակիցք արքայու-  
թեան : Ուստի սուրբ Յոհաննէս առաքելալը բոլորովին

իրմէն դուրս ելած՝ տեսէք ինչ սէր է այ մեր վրայ ունեցած սէրը, կրօն է, տեսէք ինչպէս կը սիրէ զմեզ անձնական սէրով սէր շնորհեաց մեզ հայր, զի որդիք այ կոչեացուք, և եմք 33. (ԽՅ՝ 3. 4. 5.) Մեղքով մեռած էինք՝ ազատեց զմեզ, մեզի նոր ու հոգևոր կեանք տուաւ, հոգևորապէս նորէն ծնաւ զմեզ, որպէս զի կարենանք նորէն իր որդիքն ըսուիլ ու ըլլալ. « Զի որդիք այ կոչեացուք, և եմք 33 : Մե՛ծ բարութիւն, մե՛ծ ողորմութիւն որ չկրօնաշուեցաւ մեր հայրն ըլլալ : Մե՛ծ պատիւ, մե՛ծ փառք մեզի, որ խեղճ ողորմելի որդեր ըլլալով՝ որդիք այ եղանք, անոր որ ամենն թագաւորներուն թագաւորն է, ու երկնի և երկրի տէր :

Ուրեմն թէ որ անձ մեր հայրն է, մեր վրայ հոգ ալ ունի՝ ինչպէս բարեգութ հայր մը իր զաւակներուն վրայ ինքն է որ զմեզ կը պահէ, մեզի ամենն վայրկեան կեանք կուտայ. ամենն ունեցածն իս իրմէն է, առողջութիւն, տեսնել, ըսել, խօսիլ, ուտել, խմել, հագնիլ, բոլորն ալ ինքն է տուողը. մէկ խօսքով ինչ որ մեզի հարկաւոր է նէ՛ ինքն է հոգացողը : Ու թէ որ երբեմն կը թողնէ որ բան մը պակաս ու նեղութիւն քաշենք, գիտէք ինչու համար է. վասն զի մենք աղէկ զաւակներու պէս չենք երթար իրեն հետ, անոր համար զմեզ կը խրատէ. կամ մեր առաքինութիւնը կը փորձէ, որպէս զի համբերութիւն ընենք, խաչ քաշելու առիթ ունենանք, ու արքայութիւն երթալու արդիւնք վատարկինք : Անանկ է նէ, թէ որ անձ է զմեզ հոգացողը, թէ որ ամենն ունեցածն իս իրմէն է, թէ որ մեզի ամենն պէտք եղած բաները տուողն ինքն է նէ, ուրեմն ամենն յոյսերն իս ամենն վստահութիւնն իս իր վրայ պիտի դնենք՝ չէ թէ մեր վրայ, չէ թէ ուրիշ մարդկանց վրայ, չէ թէ աշխրբիս բաներուն վրայ : Այսին զի թէ որ անձ ասանկ բարեգութ հայր մըն է՝ որ դաշտը բուսած շուշանին ալ, ծառերուն բոյսերուն ալ, երկրնքի թռչուններուն ալ, երկրիս վրայ եղած անասուններուն ալ ամենն պէտք եղածը կը հոգայ, ինչպէս կրնայ ըլլալ որ մեզի պէտք եղածը չի հոգայ որ իր որդիքն ենք, միայն թէ մեր կողմանէ չի պակասինք մեր որդիական պարտքերն ընելու : Ար՝ հայրը կը դանեն, կրտէ Գրիստոս տէրն մեր, որ երբոր զաւակը հաց խնդրէ նէ՛ ինքը քար տայ, կամ հակիթ ու զէ՛նէ՛ ինքն օձ կամ կարիճ տայ : Ու ետքը խօսքը հոս

կը լմնեցնէ որ՝ եթէ մարգիկ չար ըլլալով իրենց որդւոցը աղէկ բաներ կուտան, ու սրչափ որ կրնան՝ չեն թոյններ որ բան մը պակաս անոնց, որչափ աւելի ձեր երկնաւոր հայրը ձեզի հարկաւոր եղածը կուտայ. «Իսկ եթէ դուք՝ որ չարքդ էք՝ գիտէք ստորակա բարիս տալ որդւոց ձերոց, որչափ ևս առաւել հայրն ձեր որ յերկինն է՝ տացէ բարիս այնոցիկ որ խնդրենն զնա. (Մատթ. 11.) Բայց աս այ նախախնամութեանը վրայ, ու որչափ վստահութիւն պէտք է իր վրայ ունենանք, բաւական խօսեցայ ձեզի անցած տարուան յորդորակներուս մէջը :

Թէ որ անձ մեր բարեգութ հայրն է՝ որ զմեզ կը հոգայ, մեր կեանքը կը պահէ, ու ամեն վայրկեան իր մով է մնալիս, անանկ որ՝ առանց իրեն վայրկեան մը չենք կրնար ապրիլ, ոչ քայլ մը ընել, ոչ շունչ մը առնել, և ոչ պզտի շարժմունք մը ընել, ինչպէս կը լլայ ուրեմն որ շատերը Աստուծոյ ամենակին չեն վախնար. «Ոչ է երկիւղ այ առաջի աչաց նոցա», (Հով. 18.) անձ բանի մը տեղ չեն դներ, զանձ կանարդէն, ինչպէս ինքն իր բերնովը կը գանգըտի. «Եթէ հայր եմ ես, ո՛ր է փառքն իմ. և եթէ տէր եմ, ո՛ր է պապիւն իմ», (Մատթ. 10. 6.) այսինքն թէ որ ձեր հայրն եմ նէ, ուրեմն ո՛ր է ձեր որդիական սէրը՝ որ ինձի պարտական էք, ապերախտ զակերներ. թէ որ ձեր տէրն եմ, ձեր անձն եմ, ո՛ր է ուրեմն իմ պատիւս : Ինչպէս կը լլայ որ շատերը և ոչ կը մտածեն զանձ, և ոչ կը յիշեն զինքը, թէ և ինքը շարունակ իրենց վրայ կը մտածէ, անգագար զիրենք կը հոգայ : Մանաւանդ իր շնորհքները իր տուած բաները՝ գէշի կը գործածեն, իր բարերարութիւնները՝ իրեն գէժ ընելու կը բանեցնեն, զինքը նախատելու, շարունակ մեղք գործելու : Ու ժերնին ուրիշ չարք ու բռնութիւն ընելու կը գործածեն, հարստութիւնն՝ հպարտանալու և մոխելու. խելքերնին՝ ուրիշները խաբելու, ուրիշի զրկանք ընելու. լեզուներն՝ գէշ խօսքեր ըսելու, բամբասանք ընելու, անպարկեշտ բաներ խօսելու. աշուրներն՝ անամօթ նայուածքներու. ամեն զգայարանքնին և ուրիշ ինչ որ տուեր է նէ իրենց անձ՝ իրեն գէժ գարձընելու, միշտ իրեն գէժ ընելու : Բայց անոնք որ ասանկ բարեգութ հօր մը գէժ այսպիսի ապերախտութիւն կրնեն, ան ան.

զնոյ ձեզաւորներն որ տարիներով յամառեալ կը կե-  
նան մեղքի մէջ՝ հոգինին սատանային ձեռքը դրած, ա-  
ռանց ամենևին այ հետ հաշտուելու, առանց խոստո-  
վանելու, [Թող ազէկ դիանան որ, իրաւ ւած հայր է,  
բայց ամենակարող հայր, որ ամեն ուղածը կրնայ ը-  
նել, որ հեռուանց կը հասնի իրենց, կրնայ զիրենք  
պատժել, կրնայ մէկ վայրկենի մը մէջ՝ մէկ ուղելով՝  
իրենց կեանքը լմնցընել ու դժոխքին տակը ձգել զի-  
րենք, որ երթան իրենց ըրածը տեսնեն: Դառնանք  
առջի խօսքերնիս:

Ուրեմն « ւած հայր », ըսելը, որ Հանդանակին առ-  
ջի խօսքին բառերն են, ըսել է որ ւած հայր է իր միա-  
ծին որդւոյն՝ որ իրմէն ի յաւիտենից ծնած է, ւած հայր  
է ամեն արարածներու, ւած հայր է մասնաւորապէս  
մարդկանց, իսկ աւելի մասնաւոր կերպով հայր է քրիս-  
տոնէից՝ որ Քրիստոսի արդիւնքով սուրբ աւազանէն  
ծնանելով իր որդիքն եղեր ենք: Իսկ անմիջապէս ե-  
տեւէն եկած բառը « հայր ամենակալ », ըսել է որ ւած  
ամենակարող է, ինչ որ կուզէ՝ կրնայ ընել. իր առջևը  
անկարելի բան չիկայ. « Առ այ ամենայն ինչ զօրաւոր », -  
(Մով. ԺԹ. 26:) Բան մը չիկայ որ իր կամայք դէմ  
կարենայ կենալ. « Ոչ ոք է որ ընդդէմ կայ քեզ », -  
(Եսէեբ. ԺԳ. 9:) Իր ուղելը միայն հերկք է որ շուտ մը  
ըլլայ ուղածը. « Ասաց և եղեն », (Սղ. 27:2) Մար-  
դիկ շատ բան կրնան ընել, բայց ամեն ուղածինն չեն  
կրնար. անթիւ բան կայ՝ որ ամենևին չեն կրնար ընել,  
և ան քիչ բաներն ալ որ կրնան՝ դժուարաւ ու աշխա-  
տանօք կրնեն, միայն ուղելովն չըլլար, պէտք է որ  
ձեռք ուժ ու ամեն հնարք բանեցընեն: Ասև [Թագա-  
ւորները իրենց բոլոր իշխանութեամբք չեն կրնար ամ-  
մեն ուղածնին ընել: Իսկ ւած, ամեն [Թագաւորներուն  
[Թագաւորը, երկնի և երկրի տէրը, ամեն բան կրնայ  
ընել, ինչ որ հակասական չէ կամ տկարութենէ առաջ  
չի գար. ինչպէս անանկ ընել որ եղած չըլլայ ինչ որ  
իրօք եղած է, կամ սուտ ըսել, մեղք գործել: Ասոնցմէ  
ի զատ ամեն բան կրնայ ընել, և ընելու համար՝ մէ-  
կու մը կարօտ չէ, բանի մը պէտք չունի, ուղելը միայն  
հերկք է, մէկէն ուղածը կը կատարուի. « Ասաց և ե-  
ղեն, հրամայեաց և հաստատեցան », -

Ուրեմն, սիրելիք, [Ժէ որ ւած ամենակարող է, [Ժ:

որ ամեն ուղածը կրնայ ընել նէ, ի՞նչ գժուարութիւն կը մնայ հաւատալու և չիտարակուսելու մեր սուրբ հաւատքին ինչ և իցէ ճշմարտութեանցը և խորհուրդներուն, որչափ ալ գժուարին ու անկարելի երևնան մեզի. թէ որ մեզի անկարելի է, այլ որ ամեն բան կրնայ ընել՝ կարելի է: Ինչպէս մեզի անկարելի կերևնայ որ կատր մը հացը սրբադործուելով՝ ըլլայ ամբողջ մարմին՝ Գրիստոսի և արիւն, հանդերձ աստուածութեամբը. բայց անկարելի չէ այլ, որ ինչ կարգէ դուրս բան ուղէնէ՝ կրնայ ընել. անոր համար ամենևին գժուար պիտի չըլլայ մեզի աս սուրբ խորհրդիս հաւտալը, երբոր ամ իր բերնովն ըսած է անանկ ըլլալը: Ասանկ ալ ուրիշ ամեն խորհուրդները:

Թէ որ ամ ամենակարող է, ուրեմն պէտք է որ ամ մէն յոյս ու վստահութիւն ունենանք իր վրայ. վասն զի որչափ ալ գժուար ըլլայ ուղածնիս, մեզի պէտք եղածն ու Աստուծմէ խնդրածնիս, ինքն որ ամենակարող է և ամեն ուղածը կրնայ ընել, թէ որ ուղելու ըլլայ՝ կը լսէ մեզի, ու կուտայ խնդիրքնիս, ինչպէս այնչափ սուրբերուն լսեց ու իրեն փառացը համար անոնց խնդրած մեծ մեծ հրաշքներն ըրաւ: Ինչպէս Աբրահամ այլ խոստմանն ու ամենակարողութեանը վստահանալով, թէ և ամենևին յուսալի բան չէր որ պառակնոյթմէն զաւակ ունենար, հաւտաց որ անթիւ զաւակներու հայր պիտի ըլլար, վասն զի ամ ամեն բան կրնայ ընել. ուստի իր հաւտացածն եկաւ ելաւ: Աս ալ հելք չէ. Աբրահամ մէկ հատիկ զաւակ մը ունէր, ուսկից պիտի ծնանէին այլ խոստացած իր անթիւ թոռները. ու ամ իրեն հրամեց որ սպաննէ ան մէկ հատիկ զաւակը՝ զո՛հ ընէ ցցուցած լեռանը վրայ: Կրնար Աբրահամ ըսել մաքէն, թէ որ աս մէկ հատիկ զաւակս սպաննեմ զո՛հեմ նէ՝ ուսկից պիտի ունենամ այլ ինծի խոստացած թոռներս: Բայց ասանկ չիմտածեց, մէկէն պատարաստուեցաւ զաւակը զո՛հելու. մէկալ գիէն ալ գիտնալով որ ամ ամենակարող է, հաստատուն հաւտաք ունէր որ այլ խոստմունքը ամենևին յոյս չեղած տեղն ալ պիտոր կատարուէր: Ի՞նչ մեծ երկիւղածութիւն, ի՞նչ մեծ հաւտաք Աստուծոյ ամենակարողութեանը վրայ. « Ար յայնչոյսն յուսով հաւտաց՝ լինել նմա հայր ազգաց բազմոց. . . և հաստատեցաւ ի

միտս իւր, և թէ որ խոստացաւն՝ կարող է առնել,»  
(Հով. Գ. 18 :)

Թէ որ անձ ամենակարող է, ուրեմն պէտք է որ վախ-  
նանք իրմէն, պէտք է որ մեծարենք զինքը: Ո՞վ կրնայ  
չիվախնալ, ո՞վ կրնայ չմեծարել ամենակարող աէր մը՝  
որ մէկ վայրկենի մէջ՝ մէկ ուղեւորը կրնայ վերցրնել  
մեզմէն ուժերնիս ալ, աւուջու թիւննիս ալ, հարստու-  
թիւննիս ալ, կեանքերնիս, ամմեն ունեցածնիս ալ,  
ու կրնայ զմեզ գոհարին տակը ձգել, վերջին թշուա-  
ռութեան հասցրնել: Այսու ամենայնիւ շատերն Աս-  
տուծմէ չեն վախնար, զԱստուած չեն մեծարեր, զանձ  
բանի մը տեղ չեն դներ, իբրև թէ չըլար, իբրև թէ չի-  
կրնար զիրենք պատժել: Բայց ողորմելիներն ալէկ  
զխանան որ եթէ աս աշխարհիս վրայ իրմէն չիվախնան  
նէ, անգիի աշխարհը յաւիտեան վախնան պիտի՝ խիստ  
ծանր քնասով: Անոր համար Քրիստոս տերն մեր կրսէ  
որ այնչափ չիվախնանք անոնցմէ՝ որ զմեզ կրնան սպան-  
նել, բայց սպաննելէն ետքը ուրիշ բան չեն կրնար ը-  
նել. «Սի՛ զարհուրիցիք յայնցանէ՛ որ սպանանեն  
զմարմին, և յետ այնորիկ աւելի ինչ ոչ ունիցին աս-  
նել,» (Ղ. ԺԲ. 4 :) Հապա ան ամենակարողութենէն  
վախցէք կրսէ, որ ձեզի մահ խրկելէն ետքը՝ կրնայ  
գոհարալ խրկել զձեզ որ յաւիտեան անջուրք. «Այլ  
ցուցից ձեզ յուսմէ երկնչիցիք. երկնչիցիք յայնմանէ՛  
որ յետ սպանանելոյ ունի իշխանութիւն արկանել ՚ի  
դէհեն. այո, ասեմ ձեզ, յայնմանէ երկնչիցիք: Ահ  
որչափ օգտակար է ան վախը, ինչպէս զմեզ չարեն ետ  
կր կեցրնէ, ու բարին գործել կուտայ. այնչափ է օգ-  
տակարութիւնը, ինչչան սուրբ գիրքը երանի կուտայ  
Աստուծմէ վախցողին. «Երանեալ է այր՝ որ երկնչի ՚ի  
տեառնէ,» (Սղ. ԺԺԲ. 1 :) Հիմայ կը մնայ որ հուա-  
սամբին առջի խօսքին ետքի բառերն ալ մեկնեմ ձեզի,  
այսինքն «արարիչ երկնի և երկրի,»:

ՅՈՐԴՈՐԱԿ ԽԲ .

Հասարակական « արարիչ երկիւն և երկիւն »  
Բառերուն վրայ :

Ասիկայ առաջ մեկնեցի ձեզի ինչ ըսել է « Հաւա-  
տամ յի՛ծ հայր ամենակալ », որ Հաւատամքին առջի  
մասն է . հիմայ պիտի մեկնեմ նոյն առջի մասին ետքի  
բառերն ալ , այսինքն « արարիչ երկիւն և երկիւն » :

Աս ըսելով կը դաւանինք որ յի՛ծ իր ամենակարողու-  
թեամբ կրնալով ամեն կարելի բան ընել , այսինքն ինչ  
որ հակասական չէ , ինքն ստեղծեր է ամեն բան , առ-  
ջինէն ինչւան ետքինը , մեծէն ինչւան սղափկը . ինքն է  
ամենուռն ստեղծողը . այսպէս կը սորվեցընէ մեր հա-  
ւատքը , ասանկ կը սորվեցընէ նաև բնական խելքը :  
Վասն զի ամենակարող և ամենիմաստուն Աստուծմէ  
ի՛ զատ ո՞վ կրնար ասանկ մեծ աշխարհք մը ստեղծել ,  
այսչափ չորքստանի թռչուն սողուն զեռուն՝ ջրի ու  
ցամաքի կենդանիներ , այսչափ ծառեր բոյսեր ծաղ-  
կիւններ , ու այսչափ ուրիշ տեսակ տեսակ աղւոր բա-  
նէր : Ամենակարող և ամենիմաստուն Աստուծմէ ի՛  
զատ ո՞վ կրնար ասանկ ընդարձակ անասման ծայր  
չունեցող երկինք մը ստեղծել , այսչափ միլորակներ ու  
աստղեր՝ որ սիրուն սիրուն կը փայլին , ու թէ և զգա-  
ցողութիւն չունին՝ քարի փայտի պէս են՝ այսու ամե-  
նայնիւ կը շարժին ու սաստիկ կը վազեն , շրջաննին ալ  
անանկ կարգ կանոն ունի՝ որ ամենեկին չեն խոտորիր :  
Ասիկայ անանկ յայանի ճշմարտութիւն մընէ , որ չի-  
տեսնելու համար հերիք չէ աչքնիս գոցելը՝ այլ նաև  
պէտք է որ փորենք հանենք , ու չիհաւատալու համար  
հերիք չէ խենթ ըլլալը՝ պէտք է որ անասուններէն ալ  
գէշ ըլլանք :

Բայց սուրբ առաքեալները Հանգանակին մէջը « արարիչ երկիւն և երկիւն » ըսելով չեն ուզեր ըսել որ յի՛ծ  
նիւթական բաները միայն ստեղծեր է ինչ որ կը տես-  
նենք , այսինքն երկինք , երկիր , արև , լուսին , աստղեր ,

ծառեր , տունիկեր , անասուններ և այլն , այլ կուզէն ըսել ալ որ ինչ որ երկրնքին մէջն ու երկրիս վրայ բան կայ նէ , այսինքն ինչ որ աչքով կը տեսնենք ու ինչ ալ որ աչքի տակ չեն իյնար , ինչպէս հրեշտակներն ու բոլոր երկնային հոգիները , ամենքն ալ անձ է ստեղծեր : Անոր համար սուրբ եկեղեցին նիկիական ու Կոստանդնուպոլսի ժողովոյն Հանգանակներուն մէջը , որոնք առաքելականին միտքը աւելի բացատրելու համար եղած են , « արարիչ երկնի և երկրի » ըսելէն ետքը՝ « երևելեաց և աներևուծից » բառերն ալ կ'ըսուին , մեզի սորվեցնելու համար հաւատքի մաս ըլլալը՝ որ անձ է թէ միայն նիւթական երեցած բաներն ստեղծեր է , այլ նաև ուրիշ շատ հոգեղէն ու աչքի տակ չնկնող բաներ , ինչպէս հրեշտակներն ու երկնային հոգիները : Ուրեմն ամեն անթիւ անհամար այ ստեղծած բաները՝ երկու գլխաւոր տեսակ կը բաժնուին , նիւթական երեցած բաներն ու աներևոյթ հոգեղէն արարածներ : Ուստի առաջ նիւթական երեցած բաներուն ստեղծման վրայ կը խօսիմ ձեզի , ու ետքն ալ աներևոյթ հոգեղէն արարածներուն :

Մովսէս մեծ մարգարէն , այ տուած լուսովը՝ աշխարհիս ստեղծման պատմութիւնը ճիշդ ինչպէս որ եղած է՝ գրեց , ու սուրբ գրքին մէջը մտիկ ըրէք ինչպէս կը պատմէ . « Ի սկզբանէ արար անձ զերկին և զերկիր » : Առաջուց , այսինքն երբոր գեռ բան մը չիկար , ամեն բանէն առաջ ստեղծեց անձ երկինք ու երկիր . ու անկէց ետքը վեց օրուան մէջ երկրնքին ու երկրիս վրայ եղած ամեն բաներն ըրաւ : Չէ թէ կարօտ էր վեց օր անցընելու՝ որ ստեղծէ ամեն բան , վասն զի իր ամենակարողութեամբը կրնար մէկ վայրկեանի մէջ՝ մէկ ու զէլովը ամեն բան ստեղծել , այլ ինչպէս սուրբ հարք կրսեն՝ որպէս զի կարենանք մէկիկ մէկիկ իր մեծագործութիւնները զննել , ու զարմանալ իր մեծ համբերութեանը անսահման բարութեանն ու ամենակարողութեանը վրայ : Ուրեմն նախ երկինք ու երկիր ստեղծեց անձ . բայց որովհետև երկիրս պարաս էր ու մթով ծածկուած , մէկէն առջի օրն ստեղծեց անձ լոյսը , և անկիայ մութէն զատելով՝ անունը ցորեկ գրաւ , իսկ մութին անունը գիշեր : Երկրորդ օրն ստեղծեց երկինքն որ կը տեսնենք , ու անոր վրայ եղած ջրերը տակի է .

ղած ջրերէն զատեց : Երրորդ օրը , որովհետև երկիրս  
դեռ ջրերով ծածկուած էր , զանոնք մեկտեղ ժող-  
վեց , անուննին ծով դրաւ . և առանց ջրի մնացած  
տեղուանքը՝ ծառեր՝ բոյսեր՝ խոտ՝ ծաղկրներ ու ամ-  
մեն տեսակ սպուռններ բուսուց : Չորրորդ օրն ստեղծեց  
արևը՝ լուսինը՝ մոլորակներն ու աստղերը , և անոնք եր-  
կրնքին մէջը անդաւորեց , որպէս զև երկրիս լոյս ասն ,  
արևը ցորեկը , ու լուսինը գիշերը , ու կարգաւորեալ  
անփոփոխ շարժմունքով որոշեն օրերը՝ ամիսները՝ ե-  
ղանակներն ու տարիները : Հինգերորդ օրն ստեղծեց  
տեսակ տեսակ ձկներն ու թռչունները , հրամմելով թ-  
րենց որ աճին ու շաանան՝ լեցընեն ծովն ու երկրիս  
վրայ : Վեցերորդ օրն ստեղծեց ուրիշ ամմեն տեսակ  
կենդանիներն ու գաղանները . և ամմենէն ետքն ստեղ-  
ծեց ամմեն արարածներէն աղէկը , այսինքն մարդը , ու-  
րուն իր պատկերն ու նմանութիւնը առաւ , ու էրիկ  
կնիկ ստեղծեւէն ետքը՝ օրհնեց զիրենք ու հրամեց որ ա-  
ճին ու շաանան , բոլոր երկրիս տիրեն , իշխեն ձկներուն  
թռչուններուն անասուններուն գաղաններուն , անք  
ըլլան ծառերուն բոյսերուն ծաղկրներուն ու երկրիս  
ամմեն բերքերուն : Աս է աշխարհիս ստեղծմանը ճշմա-  
րիս սլատմութիւնը , ինչպէս որ սուրբ գրքին մէջը կը  
կարդանք , ու հաւատքի մասն է :

Բայց ինչպէս ստեղծեց յաւ աս ամմեն բաներն որ  
ըսինք . կարծէք որ աշխատանք քաշեց այսչափ տեսակ  
տեսակ ու աղւոր բաներն ստեղծելու . խօսք մը միայն  
աժեց իրեն աս ամմեն բանը : Թող ըլլան ըսաւ երկինք  
ու երկիր , ու ըսաւ չըսաւ՝ եղան : Թող ըլլայ ըսաւ լոյ-  
սը , ու մեկէն եղաւ : Թող ըլլայ ըսաւ արևն ու լուսի-  
նը՝ բոլոր աստղերով ու մոլորակներով հանգերձ , ու  
ըսածին պէս եղան : Թող ըլլան ծառերը բոյսերը ծաղ-  
կրները սպուռնները ձկները թռչուններն ու կենդանի-  
ները . ու ըսելու ջիմնաց՝ աս ամմեն բաներն եղան :  
« Ասաց և եղեն , հրամայեաց և հաստատեցան » . (Սղ՝  
ճխը) : Ի՞նչ մեծ կարողութիւն : Բայց դուք հիմայ կը  
կարծէք որ յաւ աս ամմեն բաներն ստեղծելու համար՝  
իրաւ խօսած ու հրամմած ըլլայ . անանկ չէ , սխալ է  
կարծածնիդ : Սուրբ գրքին ըսելն որ յաւ խօսեցաւ ու  
խօսքով մը ամմեն բան ստեղծեց՝ մեր մտքին տկարու-  
թեանը յարմարելու համար է միայն . թէ որ չէ՝ յաւ

խօսելու ալ կարօտ չեղաւ , բառ մընալ չքսաւ , ուղեւը միայն հերիք եղաւ ամեն բան ստեղծելու : Ուղեց չուղեց որ արեւը լուսինն ու աստղերն ըլլան , մէկէնիմէկ ամենքն ալ եղան : Ուստի ձեռ մէկ խօսքով ամեն բան ստեղծեց ըսելը , ուղեւը միայն ստեղծեց ըսել է . ու ձեռ ըսաւ ըսելը , ձեռ ուղեց ըսելուն հետ նոյն է : Մեծ բան , իրաւ մեծ . ձեռ ուղածին պէս որ աշխարհքս ամեն բաներով մէկտեղ ստեղծուի , մէկէն ստեղծուեցան : Աս ի՛նչ իմաստութիւն է , ի՛նչ անսահման կարողութիւն , բոլոր աշխրբքիս թագաւորներն ի՛նչ են ասանկ մեծ՝ ասանկ իմաստունն ու ասանկ ամենակարող ձյ գիմացը . մըջիւնէն ալ պղտիկ են , ոչ ինչ մընեն : Ուրեմն ի՛նչ մեծարանք , ի՛նչ սէր պէտք էր ունենայինք իրեն . մանաւանդ որ աս ամեն ստեղծած բաները՝ մեզի համար է ստեղծեր , մեր պիտոյիցն ու մեր օգտին համար : Այսու ամենայնիւ շատերը զձեռ մեծարելու զձեռ սիրելու տեղը՝ բոլորովին ուրիշ բան կը սիրեն , ուրիշ բան կը մեծարեն : Ասկէց մեծ կուրութիւն , ասկէց այլանդակ սպերախտութիւն կրնայ ըլլալ :

Իմացանք որ ձեռ է եղեր աշխրբքիս ստեղծողը , և իր ուղեւը միայն ամեն բան ստեղծեր է . բայց ի՛նչ բանէն ստեղծեր է զանոնք : Պարտապ տեղը կը միտաբանէք ինչ բանէն ստեղծելը . վասն զի թէ որ աշխարհքս ստեղծուելէն առաջ բան մը չիկար , ուրեմն ձեռ բանէ մը չէ ստեղծեր զանոնք , իր ամենակարող կամքովը ոչքնչէն հաներ է ամեն բան : Ուրիշ է բան մը ստեղծելը , ուրիշ է շինելը . շինելու համար ուրիշ բան մը կը դործածենք , անկէց կը շինենք . ինչպէս արձանագործ մը պէտք է որ բանէ մը շինէ արձանը , ինչպէս քարի մը կտորէ , ու դրով և ուրազով ձեռ ու կերպարանքի բերէ , մարդ կամ գազան ձեացընելով կամ ինչ որ կուղէ նէ : Ասանկ ալ դարբինը կողակ մը կամ բալլիք մը շինելու համար՝ պէտք է որ երկաթ կրակ ու դործիքներ ունենայ : Նմանապէս հիւսնը սեղան մը կամ աթոռ մը շինելու համար՝ պէտք է որ միայտ սղոց ուրազ գործածէ : Բայց ասոնք բան ստեղծել չեն , այլ մինակ բանէ մը ուրիշ բան շինել , բանի մը ուրիշ ձեռ տալ : Իսկ ստեղծել ըսելը բան մը ոչնչէն բան ընել ըսել է : Անոր համար ոչ առաքեալները հաւատամբին մէջ արարիչ այս .

ինքն ստեղծիչ երկինի և երկրի ըսելով ըսել կուզեն որ  
ի՞նչ ոչնչէն ըրաւ երկինք և երկիր ու ամեն բան, ինչպէս  
սուրբ հաւատքը մեզի կը սորվեցընէ, ու ինչպէս պարտ-  
կան ենք հաւատալու հաստատուն հաւատքով: Տեսե՛ք ու-  
րեմն ի՞նչ ամենակարողութեանը մէկ ուրիշ մեծ հրաշքն  
ալ: Ոչնչէն ստեղծել աս ահագին աշխարհքը, ոչնչ-  
էն այսչափ տեսակ տեսակ գեղեցիկ բաներ: Ո՞վ կայ  
աշխարհիս վրայ, որչափ ալ խելացի դիտուն ու ճարտար  
կուզես նէ՛ թող ըլլայ, թող աշխարհիս մէջ մէկ հատիկ  
ըլլայ, ո՞վ կայ որ պզտիկ ճանճ մը կրնայ ստեղծել ոչ-  
ընչէն: Թէ որ պզտի ճանճ մը ոչնչէն ստեղծելը հրաշք  
է նէ, հապա ի՞նչ հրաշք պիտի սեպենք ի՞նչ ոչնչէն չէ  
թէ ճանճ մը ստեղծելը՝ այլ բոլոր գաղանները անա-  
սուններն ու այնչափ տեսակ տեսակ թռչուններն ու  
ձկները. ի՞նչ հրաշք պիտի սեպենք ոչնչէն ստեղծելն  
երկինք արե լուսին՝ բոլոր աստղերով. ծառերը բոյ-  
սերն ու ամեն բան: Մենք հիմայ չենք զարմանար ասոնց  
ստեղծուելուն վրայ, վասն զի միշտ կը տեսնենք, աչք-  
նուս առջին են. բոյց թէ որ ամենեւին տեսած չըլլայինք,  
կոյր ծնած ըլլայինք, ամենեւին բան մը տեսած չըլլայինք,  
և որ մը յանկարծ բարձր լեռան մը գլուխ կենալով ա-  
չընին բացուէր, ո՞հ ան ի՞նչ զարմանալի բան կերևար  
աշխարհիս մեծութիւնը, երկրնքին գեղեցկութիւնը, ա-  
րևը, լուսինը, աստղերն ու աս ամեն աղւոր բաները  
երկրնքին մէջն ու երկրիս վրայ. ո՞հ ինչպէս կապշէինք  
կը մնայինք, ո՞հ ինչպէս կը հիանայինք մտածելով որ ի՞նչ  
ոչնչէն մէկ ուղեւորն աս ամեն տեսակ տեսակ սիրուն  
բաներն ստեղծեր է: Թէ որ կը զարմանանք չիտեսնուած  
բան մը նոր տեսնելով, ինչպէս թագաւորական մեծա-  
գործ պալատ մը, մէկ վարպետ մեքենայ մը, ճարտար  
ձեռագործ մը, սրչափ աւելի կը զարմանայինք երկրն-  
քին ու աշխարհիս մեծագործութեանն ու ճարտարու-  
թեանը վրայ. որչափ կը սիրէինք ի՞նչ բարութիւնը իմաս-  
տութիւնն ու ամենակարողութիւնը, որ ոչնչէն ա-  
սանկ աղւոր բաներ մեզի համար մեր օգտին համար  
ստեղծեր է. որչափ մեր միտքը կը վերանար մեծարե-  
լու ասանկ բարերար իմաստուն ու հզոր տէրը: Սուրբ  
Անտոն արքան որ մը անապատին մէջը մինակ նստեր էր.  
Փիլիսոփայ մը անկէց անցնելու ատենը՝ ըսաւ իրեն.  
Ի՞նչպէս կրնաս առանց դրքի մը մինակ նստիլ հոս, ա-

ևանց բան մը կարդալու : Գիտէք ինչ պատասխան տուաւ սուրբը . իմ գիրքս բոլոր աշխարհքս է ըսաւ , ասոր մէջը կը կարդամ այ մեծ ութիւնը , ասոր վրայ նկարած կը տեսնեմ այ կենդանագիրքը . “ Զի աներևոյթք նորա ՚ի սկզբանէ աշխարհի արարածովքս իմացեալ տեսանին , այսինքն է մշտնջենաւորութիւն և զօրութիւն և աստուածութիւն նորա ” . (Հոմ . Կ . 20 :) Տեսնելով այ ըրած աս մեծ գործքերը , ասոնցմէն իր մեծութիւնը կը գուշակեմ , յայտնի կը տեսնեմ ով է Իձ , ու իր սիրովը կը վառուիմ , չեմ կրնար չիսիրել ու չիմեծարել զինքը , չեմ կրնար չիսուիրել զիս իր ծառայութեանը : Մեզի ալ ասանկ կըլլայ , սիրելի որդիքս , թէ որ աշխրջիս ունայնութիւններուն ետեւ ըլլալու տեղը՝ քիչ մը մտքերնիս վերցնենք արարածներէն , ու անոնց արարչին մեծութիւնը ճանչնանք : Ո՛հ թէ որ մէյմը ճանչնալու ըլլայինք ինչ է Իձ , չէինք կրնար իրմէն ուրիշ բան սիրել , իրմէն ուրիշ բան աչքնուս չէր երևնար :

Բայց այ ամենակարողութեանն սքանչելիքը դեռ հոս չի լմննար : Աստուած իր մէկ ուզելովն աս ամմեն նիւթական երևցած բաները ոչնչէն ստեղծելէն ՚ի զատ , որոնց վրայ ինչուան հիմայ խօսեցայ , ստեղծեց նաև երկրներն անթիւ հողիներն աշխրջիս սկիզբէն ՚ի վեր , այսինքն ան սիրուն լուսեղէն հրեշտակները , որ զինքը կը փառաւորեն և իրեն կը ծառայեն : Ասոնց աշխրջիս սկիզբէն ՚ի վեր ստեղծուած ըլլալը՝ հաւատքի մասն է , սուրբ գիրքը ամմեն տեղ կը յիշէ զիրենք , միշտ եղած է աս աւանդութիւնը , ու սուրբ եկեղեցին՝ որ անսխալ է՝ ասանկ կը սորվեցընէ , ու լատերանու ժողովքին մէջ ասանկ վճռեց : Աս ալ հաւատքի մասն է որ հրեշտակները բոլորովին անմարմին հոգիներ են , վասն զի թէ և սուրբ գրքին մէջը կը կարդանք՝ որ շատ անգամ մարդու կերպարանքով երևցեր են , ինչպէս Աբրահամու , Դովաայ , Յակոբ նահապետին , առաքելոց , և ուրիշ շատ սուրբերու , բայց ան մարմինը իրենցը չէր , քիչ մը ատեն աչքի երևնալու համար առած էին , չէնէ՛ հոգի ըլլալովին՝ մէկը չէր կրնար տեսնել զիրենք : Հրեշտակները հոգի ըլլալով՝ հիւանդութեան խեղճութեան նեղութիւնները չունին մեզի պէս , որ մարմիններուս պատճառաւ կը քաշէնք . ընդհակառակն Իձ անոնց ամմեն տեսակ բարձր կատարելութիւններ տուած է :

Թէ բնական և Թէ շնորհաց կարգի . ուստի անանկ ճա-  
նաչմունք , անանկ ուժ , անանկ կարողութիւն , անանկ  
արագութիւն և այնչափ անհամեմատ մեզմէ վեր ուրիշ  
ձիրքեր ունին , որ կրնան ճանչնալ մտածել ընել շատ  
բան՝ որ մեզի բոլորովին անկարելի է :

Սուրբ գիրքը չիյայաներ մեզի որ ան վեց օրուանը որ  
օրը՝ որ ատենն ստեղծեց ամ հրե շտակները . բայց ինչ  
պէս սուրբ Օգոստինոս կրտէ , կերևնայ որ մէկէն առջի  
օրն երկընքին հետն ստեղծուեցան . ստոյգն ու չիտա-  
բակուսելու բանն ան է որ ամ աշխարհիս հետ զիրենք  
ստեղծեց : Նոյն սուրբ հաւատքը կը սորվեցընէ մեզի  
որ հրե շտակները ուղևորութեան վիճակի մէջ ստեղ-  
ծուեցան , այսինքն անձնիշխան ազատութեան մէջ՝ բա-  
րի կամ չար գործելու . մէկ մասը հաւատարիմ եղան  
այ , ամենևին իրեն գէմ չըրին , ու յաւիտենական փա-  
ռաց արժանի եղան . իսկ մէկալ մասը՝ որոնց գլխաւորն  
եղաւ Արուսեակը այսինքն Սադայէլը , ապստամբեցան  
Աստուծմէ ինքնահաւանութեամբ , և այ հնազանգե-  
լու և հպատակ ըլլալու տեղը՝ ուղեցին իրեն հաւատար  
ըլլալ . « Եղէց նմանող բարձրելոյն » . (Ե . Ժ . 12 : )  
Անոր համար մէկէն պատժուեցան , ու երկընքէն վաճն-  
տուելով գժոխքը Թափեցան , լուսեղէն հրե շտակ էին՝  
խաւարային դե եղան : Աս երկընքէն ինկամ չար հրե շ-  
տակներն անոնք են՝ որ կըսուին սատանայ . և այ գէմ  
ունեցած ատելութիւններնուն համար , ու նախանձե-  
լով մեր վրայ՝ որ իրենց կորսնցուցած փառքը պիտի  
ստանանք , շարունակ կը փորձեն զմեզ , և ամեն հնարք  
կը բանեցընեն՝ որ զմեզ մոլորցընեն խաբեն ու իրենց  
հետ յաւիտենական դատապարտութեան մէջ ձգեն :  
Ուստի Պետրոս առաքեալը կրտէ որ սատանաները կատ-  
ղած առիւծներու պէս մեր չորս գին կը պաղախին՝ հո-  
գինիս կլելու համար : Բայց մեր բարեբախտութիւնն  
ան է որ՝ կապուած շներու պէս կը հաջեն , կրտէ  
սուրբն Բեռնարդոս ու սուրբն Օգոստինոս , բայց չեն  
կրնար խածնել զմեզ՝ Թէ որ մենք զմեզ իրենց բերանը  
չիձգենք : Մեր բարեբախտութիւնն ան է որ՝ եթէ մէկ  
գիւն սատանաներն զմեզ կը փորձեն մեղքի մէջ ձգելու  
և յաւիտենական դատապարտութեան արժանի ընե-  
լու , մէկալ գիւն բարի հրե շտակները մեզի համար ա-  
ղօթք կընեն այ՝ որ մեզի օգնէ իր շնորհքը տայ , որպէս

զի իրենց հետ յաւիտեան օրհնենք փառաւորենք ու վայելենք զինքն արքայութեան մէջ : Մեր բարեբախտութիւնը ան է որ՝ բարի հրեշտակները չէ թէ միայն աղօթք կրնեն , այլ նաև կօգնեն մեզի , կը պաշտպանեն զմեզ , լոյս կուտան մեր մտքին , ու բարի խորհուրդներ մտքերնիս ձգելով կը յորդորեն զմեզ միշտ բարեգործութիւն ընելու , միայն թէ որ մտիկ դնենք նէ իրենց : Մանաւանդ , ինչպէս սուրբ հաւատքը կը սօրվեցընէ , թէ և սուրբ եկեղեցին ժողովքով չէ վճռած՝ բայց մէկը չի կրնար տարակուսիլ որ ամմենքնիս մէյմէկ հրեշտակ ունինք՝ որ միշտ մեր հետն է , զմեզ կը պաշտպանէ , մեզի լոյս կուտայ , զմեզ կը յորդորէ բարեգործութիւն ընելու . աս է որ սովորաբար պահապան հրեշտակ կը սուի :

Տեսէք ձոյ մեր վրայ ունեցած հոգը , ինչուան մեզի հրեշտակ մըն ալ տուեր է ընկեր օգնական ու պահապան . տեսէք ինչ մեծ բան կը սեպէ ձեռ մեր հոգին , ինչուան երկրնքի հրեշտակներն մէյմէկ հատ գրեր է ամմեն մէկուս հոգին պահպանելու պաշտպանելու և լուսաւորելու համար , կրսէ սքն Հերոնիմոս : Իսկ մտքդիկ իրենց հոգին բանի տեղ չեն դներ : Ափսոս ամսոս , վայրկեան մը կըքերնին դո՛հ ընելու համար , անցաւոր փառքի մը համար , հոգինին սատանային կը մատնեն : Քանի՛ հոգի կը գանես որ իր պահապան հրեշտակին ջերմեռանդութիւն ու մեծարանք ընէ . շատերը և ոչ կը մտածեն զինքը , ոչ աղօթք կրնեն իրեն և ոչ տուած բարի խորհուրդներուն մտիկ կը դնեն : Ա՛լ գէշն ան է որ՝ չեն ամբշնար իր առջև պիղծ մեղքեր դործելու , չեն խղճար իրեն տհաճութիւն տալու՝ ձոյ գէմ ընելով : Իսեղճ՝ ողորմելիներ , երբօր ձոյ ատեանը ելլեն նէ՛ ինչ պիտոր ըլլայ իրենց բանը . ան ատեանը պահապան հրեշտակին իրենց համար բարեխօսութիւն ընելու տեղը՝ զիրենք սատանային ամբաստանութիւններէն պաշտպանելու տեղը՝ ինքն ալ գատախաղ կըլլայ , ու կը վկայէ սատանային ըրած ամբաստանութիւններուն իրաւ ըլլալը , իրեն ալ տեսնելն անոնց գէշ վարքը , անոնց դործած մեղքերը , իրեն բարի խրատներուն մտիկ չընելին . ինքն ալ կը բողոքէ առ Քրիստոս անոնց գէմ , կուզէ որ արդար դատաստանն առաջ երթայ . ինքն ալ երես կը գարձընէ , կը թողնէ զիրենք

կատաղի սատանաներուն ձեռքը, ու կրսէ. «Արդար էս դու տէր, և ուղիղ են գատատանք քո» (Սըժ՝ ՃԺՂ. 137:) Ամեն մարդ ասոր վրայ աղէկ մտածէ՝ քանի որ տան ունի, որ ետքը չիզղջայ ակուսվախ չընէ երբոր ալ տան չունենայ:

### ՅՈՐԴՈՐԱԿ ԽԳ.

Մարդաս սքեղծմանն ու իր վախճանին վրայ:

Անցած կիրակի ընդհանրապէս խօսեցայ ձեզի աշխրբքիս ու ամեն բաներուն ստեղծմանը վրայ: Հիմայ կը մտածեմ որ մարդուս ստեղծմանը վրայ և մարդս ինչ բանի համար եղած է, անոր վրայ զատ խօսիմ:

Ամենքնիդ գիտէք որ ձեռք ինչպէս ստեղծեց զմարդը: Ինչ որ մարդուս վայելելու և իր պիտոյիցը համար հարկաւոր էր՝ երկինք երկիր օդ հուր ջուր արեւ լուսին աստղերն անասունները ծառերը բոյսերը ծաղկըները պտուղները առաջուց պատրաստեց, որ մարդս եղած ին պէս՝ ամեն պէտք եղածը գանէ. ինչպէս երբոր մեծ մարդ մը իշխան մը թագաւոր մը կրտստանէք նէ, գալէն առաջ իր պալատը իր բնակարանը և ինչ որ իրեն պիտոյիցն ու պատուոյն հարկաւոր է՝ կը պատրաստենք, որպէս զի հասնելուն պէս բան մը պակաս չըլլայ իրեն ծառայութեանը: Ուրեմն ուրիշ ամեն բան ստեղծելէն ետքը, որովհետեւ մարդս անոնց տէրն ու իշխանը պիտոր ըլլար, ուղեց ձեռք որ երկրիս վրայ եղած բաներուն ամենէն ազուրը՝ ամենէն գերազանցը՝ ամենէն զարմանալին ինքն ըլլայ: Իրաւ, ինչպէս որ սուրբ Օգոստինոսը կրսէ, ուրիշ ամեն բաներն ձեռք զիցի, մը բսելով՝ մէկ խօղքով մը՝ իր մէկ ուղեւորին ստեղծեց. լոյսն ըլլայ ըսաւ, ու լոյսն եղաւ. «Եղիցի լոյս, և եղև լոյս»: Իսկ մարդն ստեղծելու համար, մեր հասկըցողութեան յարմար խօսելով, ամենասուրբ երբորդութեան իրէք անձինքը մէկտեղ խորհուրդ ընելու պէս՝ որոշեցին որ մարդն ստեղծեն, ու ընեն իրենց

նման՝ իրենց պատկերը . “ Արասցուք մարդ ըստ պատկերի մերուսմե ըստ նմանութեան . . . և արար Աստուած զմարդն ՚ի պատկեր իւր , , :

Ետքը ամ մարդս ստեղծելու համար՝ քիչ մը հող առաւ գետնէն ու ան հողովը ձեացուց մարդուս մարմինը , հողէ մարդ մը շինեց . “ Եւ ստեղծ տէր Աստուած զմարդն հող յերկրէ , , . ( Ծն . ք . 7 : ) Ի՛նչ գիւրին բան է ըսելը , քիչ մը հող առաւ ձեացուց , մարդ եղաւ գնաց : Բայց մտածեցէք մէյմը ան ամենակարողութիւնը , որ քիչ մը հողով ի՛նչպէս շինեց աս մարմինը , որուն մէջը պինդ ոսկորներ կան՝ որ մարմինը վեր կը բռնեն , ջղեր կան՝ որ շարժմունք կուտան ամմեն անդամներուն , երակներ կան՝ որ արիւնը ամմեն գի կը քալեցընեն , միտը կայ , մտրթը կայ՝ որ ամմենքը կը ծածկէ , հիւթերը կան , տեսակ տեսակ ամաններն ու խողովակները կան , աչքերը՝ որ կը տեսնեն , անկըճները՝ որ կը լսեն , բերանը՝ որ համ կառնէ , քիթը՝ որ հոս կառնէ , լեզուն՝ որ կը խօսի , հազարումէկ ուրիշ բաներ՝ մէկը մէկպէն տարբեր , բայց անանկ մէկզմէկու հետ միացուցած , ու անանկ կարգի գրած՝ որ մէկը մէկալին կը ծառայէ իրենց տեսակ տեսակ պաշտօններն ընելու : Կարճ խօսքով , անանկ սիրուն՝ անանկ զարմանալի է մարդուս մարմնոյն կազմուածքն որ՝ նոյն իսկ բժիշկները անոր ամմեն մէկ մասը զատ զատ քննելով ու անգամազննութիւն ընելով՝ կը խոստովանին որ ասանկ փափուկ ասանկ սքանչելի շինուած գործք մը ան քէն միայն կրնայ ելլել , որ ամենակարող ու ամենխմատուն է . անանկ որ եթէ ուրիշ ապացոյց չունենայինք ան գոյութեանը՝ մարդուս կազմուածքը միայն կը բաւէր զգընելու որ ամ կայ :

Բայց մարմինը նիւթական մասն է մարդուս . ուրեմն Աստուած մարդուս մարմինն ստեղծելէն ետքը՝ երեսն ՚ի վեր փչեց , և ան փչելովը հողի տուաւ իրեն . մէկէն ՚ի մէկ մարմինը կենդանի մարդ եղաւ , հողի ունեցող , միտք ու բանականութիւն ունեցող , ինքիւրեն շարժող վազող , տեսնել խօսել ու զգալ կրցող , ինչպէս մենք ամմենքնիս ենք . “ Եւ ստեղծ տէր ամ զմարդն հող յերկրէ , և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի , և եղև մարդն յողի կենդանի , , : Թող զան հիմայ աշխարհիս ամմեն փիլիսոփաները , մանաւանդ հիմակուան .

ները՝ որ մեր սուրբ հաւատքին բողոքովն ներհակ վի-  
րաստիայութիւն մը հնարեցին, ու կուրանան ինչ ճըշ-  
մարտութիւն որ մարդուս խելքէն վեր է. « Զոր ինչ  
ոչն իմանան՝ հայհոյեն », Թող գան մեկնեն ինծի՝ Թէ  
որ կրնան նէ, ինչպէս կրնան մեկտեղ միանալ հոգի  
ու մարմին՝ մեկմէկէ այսչափ տարբեր, այսչափ մեկմե-  
կու ներհակ ըլլալով: Մարմինը նիւթ է, հոգին ան-  
նիւթ. մարմինը նիւթեղէն ըլլալով՝ աչքի կերևնայ, հո-  
գին աչքի տակ չիյնար. մարմինը կը մեռնի, կը փտտի,  
կապականի. հոգին անապական է, անմահ է, չի կրնար  
մեռնիլ: Մարմինն ինքիրեն անզգայ է ինչպէս քարը,  
բան մը չի կրնար ճանչնալ, չի կրնար իմանալ, չի կրնար  
մտածել, ազատութիւն չունի. իսկ հոգին իրեք պան-  
չելի կատարելութիւն ունի, այսինքն յիշողութիւն միտք  
կամք, որոնցմով ամենատուրք երրորդութեան պատ-  
կերն է. կը մտածէ, կ'իմանայ, կը արամաբանէ, կը յի-  
շէ, և ինչ որ կուզէ՝ կորոչէ: Մարմինն ինքիրեն չի  
կրնար շարժիլ. հոգին անանկ գիւրաշարժ է, անանկ  
չուտ, որ վայրկեանի մը մէջ մտքովն աշխրջքիս մէկ ծայ-  
րէն մեկալը կը թռչի, վայրկեանի մը մէջ աշխրջքէս երկին-  
քը կը վերանայ: Ասանկ մեկմէկէ տարբեր, մեկմէկու-  
ներհակ ուրիշ ինչ կրնայ ըլլալ. այսու ամենայնիւ այ  
ամենակարողութեամբն աս երկուքը միացած կը կե-  
նան, ու խելք չիհասնելու կերպով մեկմէկու կապակ-  
ցութիւն ունին: Թէ որ հոգին արտում տխուր է, մար-  
մինն ալ կը թուլնայ կը Լքանի. Թէ որ մարմինը հիւանդ  
է, հոգին ալ կը զգայ ու կը վշտանայ: Հոգին է որ կը  
կենդանացընէ զմարմինը, կը կառավարէ և ամեն բան  
ընել կուտայ իրեն. իսկ մարմինը կը հնազանդի հո-  
գւոյն, ու զարմանալի կերպով կը ծառայէ իրեն, աչ-  
քերովը տեսնելու համար, անկըճներովը լսելու, լե-  
զուովն իր մտածածը յայանելու, ինչուան գէմքովն ալ  
իր զգայմունքները բացատրելու, ինչուան ձեռքով ու-  
քով ալ ինչ որ հոգին կուզէ նէ՝ մեկէն ընելու: Աս  
ամեն բանն ստոյգ գիտենք ու կը հաւտանք ամենիք-  
նիս, չենք ալ տարակուսիր, վասն զի կը զգանք ու կը  
փորձենք մեր վրայ. նաև հիմակուան մեծ փիլիսոփանե-  
րը աս բաներս կը հաւտան. բայց Թող գան մէյմը մեկ-  
նեն՝ Թէ որ կրնան նէ, ինչպէս կը լլայ աս մեր մարմնոյն  
ու հոգւոյն մեկտեղ միանալը, ասանկ կատարեալ մեկ-

մէկու հետ կասպակցութիւնը : Չէ , չիկրցան ամենևին հասկընալ ու չիկրնան պիտոր , չիկրցան ամենևին մէկնել ու չիկրնան պիտոր . ասիկայ միշտ փիլիսոփայութեան խորունկ խորհուրդներուն մէկը պիտոր ըլլայ , որ գիտենք ու կը հաւտանք , բայց ոչ կրնանք հասկընալ և ոչ ալ մեկնել : Ուրեմն թէ որ փիլիսոփայութիւնն ալ իր գաղանթն ունի , ինչ զարմանք որ ատուածաբանութիւնն ու կաթողիկէ կրօնքն ալ իրենց խորհուրդներն ունենան : Թէ որ փիլիսոփայութեան խորհուրդներուն կը հաւտանք՝ առանց հասկընալու առանց իմանալու , ինչո՞ւ պիտոր չի հաւտանք նմանապէս մեր ուղղափառ հաւատքին խորունկ ու խելք չիհասնելու բաներուն՝ երբոր գիտենք որ ձծ յայտներ է զանոնք , որ չի կրնար խաբել կամ խաբուիլ :

Հիմայ առջի խօսքերնուս դառնալով՝ թէ որ աղէկ մտածելու ըլլանք , մարդս ի՞նչ ամենակարողութեանը ամմենէն գեղեցիկ՝ ամմենէն զարմանալի՝ ամմենէն հրաշալի արարածներուն մէկն է . մարդս ամմեն ուրիշ արարածներուն համառօտութիւնը կամ բովանդակութիւն է , վասն զի ամմենուն կատարելութեանցը մասնակից է : Տես , կրսէ մեծն Գրիգոր , ամմեն արարածները երկու տեսակ կը բաժնուին , մարմինն ու հոգի . մարդս երկուքն ալ ունի : Աւելի բան մըն ալ կայ գիտելու , կրսէ նոյն սուրբ հայրապետը . ի՞նչ արարածներուն մէկ մասն անզգայ է , ինչպէս քարը փայտը . մէկ մասը կեանք ունի , ինչպէս ծառերը բոյսերը . մէկ մասն զգացողութիւն ունի , ինչպէս անբան անասունները . մէկ մասն ալ իմացողութիւն ունի , ինչպէս հրեշտակներն ու երկրնքին հոգիները : Իսկ մարդս աս ամմեն կատարելութիւններուն ալ իրօք մասնակից է . վասն զի քարին փայտին պէս նիւթականութիւն ունի , ծառերուն բոյսերուն պէս կեանք ունի , անասուն կենդանիներուն պէս զգացողութիւն ունի , ու հրեշտակներուն պէս ալ իմացողութիւն : Ուրեմն մարդս սղտի աշխարհք մըն է , մարդուս վրայ ի՞նչ ամմեն արարածները կը տեսնուին , մարդս ի՞նչ ամմենակարողութեանը ամմենէն աղուոր ամմենէն սքանչելի արարածներուն մէկն է :

Ասանկ ստեղծուեցաւ առջի մարդը , մենք ալ ասանկ եղած ենք Աստուծմէ : Բայց ինչո՞ւ ստեղծեց ձծ առջի մարդը , ինչո՞ւ ստեղծեց զմեզ . ո՞ւր էինք , ինչ էինք

ասկէց յիսուն կամ հարիւր տարի առաջ: Չիկայինք,  
ոչինչ էինք: Ուրեմն ինչո՞ւ համար ձեռն հանեց զմեզ  
ոչնչութենէն, ստեղծեց զմեզ ու աշխարհք բերաւ:  
Ստոյգ է որ ձեռն պարապ տեղը չըստեղծեց զմեզ առանց  
մտածելու թէ ինչու զմեզ կրտսեղծէ. վասն զի աս ձեռն  
պէս գործք ընել չէր ըլլար, այլ անմիտ անխելք մարդու  
մը պէս: Ուրեմն ձեռն որ զմեզ ստեղծեց, մարդ չի կրնար  
տարակուսիլ որ բանի մը համար ստեղծեց, վախճա-  
նի մը համար բրաւ զմեզ: Բայց ի՞նչ բանի, ի՞նչ վախ-  
ճանի համար. չըլլայ թէ ուտելու՝ խմելու՝ քիչ մը ա-  
տեն աշխրբքիս վրայ ապրելու, ու ետքը լմննալու: Թէ  
որ ասանկ ըլլար նէ, կրսէ սուրբն Օգոստինոս, անա-  
սուններուն պէս կըլլայինք. բայց ձեռն մեզի անոնց վի-  
ճակէն խիստ շատ վեր վիճակ մը տուաւ, հրեշտակնե-  
րուն վիճակէն քիչ մը վար. «Փոքր մի խոնարհ արա-  
բեր զնա քան զհրեշտակս քո», (ՄՂ. Ե. 6.):

Ուրեմն հիմայ ես պատասխանեմ, ինչու համար ձեռն  
մեզի անմահ հոգի տուաւ, որ չի մեռնիր ու չի կրնար ալ  
մեռնիլ: Թէ որ զմեզ աս աշխրբքիս համար միայն ստեղ-  
ծած ըլլար նէ, հոգինիս ալ անանկ ստեղծած կըլլար  
որ այնչափ անէ՝ որչափ որ մեկք աշխրբքիս վրայ պիտոր  
կենանք. ուրեմն պէտք է որ ձեռն զմեզ բոլորովին ուրիշ  
բանի համար, ուրիշ վախճանի համար ստեղծած ըլ-  
լայ: Չըլլայ թէ ձեռն զմեզ ստեղծած ըլլայ որ աս աշ-  
խրբքիս մէջ վայելէնք զուարճանանք ամեն ուղածնիս  
ընէնք, փառք պատիւ փնտրուենք, կրքերնիս գոհ ընենք:  
Բայց թէ որ աս բաներուն համար ստեղծած ըլլար նէ,  
անանկ կրնէր որ աս բաներովն երջանիկ ըլլայինք, սըր-  
տերնիս գոհ ըլլար, ուրիշ բանի չիբաղձայինք. իսկ ընդ-  
հակառակը բան մը չիկայ աշխրբքիս վրայ որ զմեզ իրոք  
գոհ ընէ: Աս վայելքն ու զուարճութիւնները՝ որոնց  
այնչափ ետեւէ կըլլանք, շուտով մեզի հասարակ կըլլան  
ձանձրալի կըլլան, ու միշտ հետերնին վիշտմըն ալ զեղ-  
խութիւն մընալ ունին. ան հարստութիւններն ու սքա-  
տիւնները հազարումէկ հոգ ու նեղութիւն ալ կուտան  
մարդուն. հազիւ բան մը կուեննայ, չունեցածին կը  
բաղձայ, ունեցածը չախորժիր, ունեցածը չի բաւեր իր  
պէտքը իր բաղձանքը լեցնելու: Ի՞նչպէս կըլլայ որ աշ-  
խրբքիս մէջը մարդ մը չիկայ՝ որ իրաւքնէ գոհ ըլլայ,  
ոչ մեծատուն մը, ոչ թագաւոր մը, մէկը չիկայ որ որ

չափ ալ վայելք զուարճութիւն ու փառք ունենայ՝ նե-  
ղութիւններ ալ չունենայ . և ոչ Սողոմոն թագաւորը  
գոհ եղաւ, թէ և աշխրբքիս ամեն զուարճութիւններն  
ունէր, ամեն վայելք հարստութիւն փառք պատիւ՝  
որ մարդ մը աշխրբքիս վրայ կրնայ ունենալ՝ ունէր. բայց  
այսու ամենայնիւ հարկաւորեցաւ ըսելու որ ամենն  
ալ պարտալ բաներ են, ոչ մարդուս աչքը և ոչ անկա-  
ճը գոհ կրնեն . « Ունայնութիւն ունայնութեանց ա-  
մենայն ինչ ընդունայն է . . . ոչ յագեցի ակն տեսա-  
նելով, և ոչ լցցի ունկն լսելով, » (Ժող. ւն. 2, 8) :  
Ուրեմն աս ի՛նչպէս կրլայ, ի՛նչ է պատճառն որ բոլոր  
աշխրբքիս բաներովը մարդուս սիրտը գոհ չըլլար, չի  
գաներ անոնցմով ան հանգիստն ու երջանկութիւնը՝  
որ ներքին ու բնական բազմանքովը միշտ կը փնտրուէ :  
Գիտէք ի՛նչ է, սիրելի որդիքս . ան է որ մենք աս աշ-  
խրբքիս զուարճութեանցը հարստութեան փառքի և  
ուրիշ վայելքներուն համար չենք ստեղծուած . վասն  
զի թէ որ անոնց համար ստեղծուած ըլլայինք նէ՝ ա-  
նոնցմով կը գանէինք իրաւցընէ մեր հանգիստն ու եր-  
ջանկութիւնը, ու սրտերնիս գոհ կըլլար : Ուրեմն  
ի՛նչ բանի համար ստեղծ եր է զմեզ ւնծ, ի՛նչ վախճանի  
համար գրեր է զմեզ աշխրբքիս վրայ . ձեզ նայիմ, պա-  
տասխան առէք, ի՛նչ է ձեր վախճանը, ի՛նչ բանի համար  
եղած էք : Մտած ենք ու նորէն մտած ենք, մտածելով  
ըզեզնիս ցամքեցընենք, ետքը ետքը կը հարկաւորինք ը-  
սել որ ւնծ զմեզ ուրիշ բանի համար չէ ստեղծեր, բայց  
միայն զինքը սիրելու իրեն ծառայելու համար աս աշխր-  
բքիս վր. որպէս զի ետքը երթանք վայելէնք զինքը արքայ-  
ութե մէջ . անոր համար անանկ հոգի մը տուած է մեզն,  
որ կարենայ զինքը ճանչնալ ու սիրել, իրեն ծառայել ու  
զինքը վայելել : Սրտերնիս ալ կը վկայէ ասոր ասանկ  
ըլլալուն, բնական խելքն ալ ասանկ կը ցցընէ, հա-  
ւատքնիս ալ այսինքն ւնծ ալ ասանկ կը սորվեցընէ մե-  
զն, չենք կրնար տարակուսիլ որ զինքը ճանչնալու հա-  
մար, զինքը սիրելու, իրեն ծառայելու, զինքը վայել-  
ելու, և հոգինիս փրկելու համար ստեղծուեր ենք .  
աս է մեր առջի ու վերջի վախճանը . « Սիրեսցես զուր  
ւնծ քո, » (Մատթ. իբ. 37) : « Տեսա՛ն ւնջ քում երկիր  
պապցես, և զնա միայն պաշտեսցես, » (Դ. 10) : Ամ-  
մենքնիս ւնջ ծառայելու համար ստեղծուած ըլլալով :

կրսէ Պօլոս տաաքեալը, մեր հոգւոյն սրբութիւնն է ձեռք բերելու բաներնիս, ու անոր վախճանն ալ յաւիտենական կեանքը», «Ծառայեալք ւայ՝ ունիք զսրբատու ձեր՝ ՚ի սրբութիւն, և վախճան նորա կեանք յաւիտենից», (Հռոմ. 4. 22:)

Անանկ է նէ, կրսէ սուրբ Օգոստինոս, ինչո՞ւ աշխրբիս ունայնութեանցն ու չնչին բաներուն ետեւ կըլլաք, խեղճ ողորմելի մարդիկ. ինչո՞ւ այնչափ հոգ կընէք, նեղութիւն կը քաշէք աշխրբիս փոռ՝ բաները փնտրուելու. ջանացէք զի՞ծ սիրելու, ւայ աղէկ ծառայելու. ջանացէք ձեր վերջին վախճանին հասնելու, հոգիներդ փրկելու, երկնից արքայութիւնը ձեռք ձգելու. ասիկայ բաւական է ձեզի ամեն բարիք ունենալու և յաւիտեան երջանիկ ըլլալու համար: Բայց ի՞նչ պէտք է ընել զի՞ծ սիրելու համար, իրեն աղէկ ծառայելու և երկինքը վայելելու համար: Պէտք է մեղքէն զգուշանալ, ամենակն զի՞ծ չի բարկացնել. պէտք է ջանալ ինչ բանի մէջ որ կրնանք նէ՝ իր հաճոյքն ընել ամեն մտածութիւններնուս խօսքերնուս ու գործքերնուս մէջ ւայ փառքը դիտել, ամեն բանի մէջ իր կամքը փնտրուել, մէկ խօսքով՝ հնազանդել իրեն՝ ամեն պատուիրանքները պահելով, իր օրէնքէն ամենակն չիստատրելով. «Որ ունի զպատուիրանս և պահէ զնոսա, նա է որ սիրէ զիս», (Յովն. 14. 21.), այսինքն ով որ իմ պատուիրանքներս դիտէ ու կը պահէ, իս սիրողն ան է: «Եթէ կամիս մտանել ՚ի կեանս, պահեա զպատուիրանս», (Մատթ. 23. 17.) այսինքն թէ որ արքայութիւն երթալ կուզես նէ, ւայ պատուիրանքները պահէ: «Յայ երկիր, և զպատուիրանս նորա պահեա, զի այս է մարդն ամենակն», (Եսայ. 53. 13.) այսինքն Աստուծոյ վախճանը, իր պատուիրանքները պահէ, վասն զի մարդս ասով մարդ կըլլայ: Սուրբ Հերոնիմոս ու սուրբ Բեռնարդոս խօսքը հոս կը կապեն որ՝ եթէ մարդս ւայ ծառայելով ու ւայ պատուիրանքները պահելով մարդ կըլլայ, ուրեմն ով որ ւայ չի ծառայեր, իր պատուիրանքները չի պահեր նէ՝ մարդ չէ: Իսկ թէ որ մարդ չէ նէ, ի՞նչ է. անբան անասուն մըն է, անզգայ արարած մըն է ինչպէս քարը փայտը: Մանաւանդ թէ անբան անասունէն ալ գէշ է, քարէն փայտէն ալ գէշ է. ինչու որ անբանները՝ անզգայ արարածները՝ իրենց

կրցածին չափ ինչ փառացր կը ծառայեն . “ Երկինք պատմեն զփառս ինչ . ” ինչ գրած վախճանէն չեն խոտորիր , ինչ բանի համար որ ստեղծուեր են նէ՛ միշտ ան բանին ետէ են : Արեւ լուսինը ասաղերը լոյս կուտան . կրակը տաքցընելու այրելու համար ստեղծուեր է , կայրէ կը տաքցընէ . ջուրը թրջելու զովացընելու համար ստեղծուեր է , կը թրջէ կը զովացընէ , երկիրը պտուղ բերելու համար ստեղծուեր է , կը պտղաբերէ : Մարդս միայն՝ որ ինչ ծառայելու , զի՛ծ սիրելու համար ստեղծուեր է , միայք ընդուներ է՝ զի՛ծ ճանչնալու համար , կամք ընդուներ է՝ զի՛ծ սիրելու , ինչ ծառայելու համար , յիշողութիւն ընդուներ է՝ զի՛ծ յիշելու , ինչ վրայ մտածելու համար , մարդս միայն Աստուծոյ մէջ առած ազատութիւնը դէշի գործածելով , զի՛ծ սիրելու տեղը՝ զինքը կը բարկացընէ , իրեն դէմ կընէ . ինչ ծառայելու տեղը՝ իր անձնասիրութեանը կը ծառայէ , իր ախտերուն , իր մարմնոյն , աշխրբքիս ու ստասանային : Ուրեմն ասանկ ընողը մարդ չէ , անբաններէն ալ՝ անզգայ արարածներէն ալ դէշ է :

Տեսէք ուրեմն , սիրելի որդիքս , տեսէք ի՛նչ համարմունք պէտք է ունենանք վրանիս , մենք որ քիչ մը խելք կամ ճարտարութիւն , քիչ մը գեղեցիկութիւն կամ աղնուակահանութիւն , քիչ մը հարստութիւն կամ իշխանութիւն մը ունենանք նէ՛ մէկէն կը կարծենք որ բան մըն ենք , “ մեծ ոմն , ” կը սեպենք զմեզ . (Գործոց . Ե . 9 :) Բայց թէ որ զի՛ծ չենք սիրեր , անասուններէն ալ դէշ ենք , քարէն փայտէն ալ վար ենք , ամեն արարածներէն ալ անարդ ու չնչին ենք , ոչինչ մընենք . “ Յայ երկիր , և զպատուիրանս նորա պահեա , զի այս է մարդն ամենին ” : Ինչ որ ալ ընենք , մեծ մեծ գործքեր հրաշքներ ալ ընենք , թէ որ զի՛ծ չենք սիրեր , ինչ չենք ծառայեր , ըրածնիս բանի մը չի գար , ստակ մը չաժեր , պարսպ ասեն կը կորսընցընենք : Աս ճշմարտութիւնն աղէկ պիտի իմանանք , երբոր ան օրհնած մոմը գլխընուս վերեր վառի հոգեվարքութեան ատեննիս . ո՛հ , ան ատենը պիտի հասկընանք , ինչպէս եղաւ Սիմիլ անուանով մեծ իշխանի մը , որ մահուան ատենն աս բանս աղէկ իմանալով՝ ուղեց որ աս տաստանադիրը գրուի գերեզմանին վրայ . “ Այս է տաստան հանգստեան Սիմիլ իշխանին , որ ութսուն տարուան մեռաւ , օխար տարի

ապրեցաւ, : Ի՞նչպէս կրնայ ըլլալ, անկարելի կերպով  
 աս բանը, անանկ չէ. թէ որ ութսուն տարուան մե-  
 ռաւ, ուրեմն օխտը տարի միայն չապրեցաւ. իսկ թէ  
 որ օխտը աարի միայն ապրեցաւ, ուրեմն ութսուն  
 տարուան չիմեռաւ : Բայց ըսածն օղէկ գիտեր ան խե-  
 լացի ծերը. ըսել կուղէր որ կենացը ետքի տարիները  
 միայն Աստուծոյ ծառայեր էր, իր հոգւոյն փրկու-  
 թեանը ետևէն եղեր էր, բոլոր առջի տարիներն ուրիշ  
 զբաղմունքներով անցուցեր էր՝ առանց հոգին մտա-  
 ծելու. անոր համար բոլոր առջի կեանքը պարտաւ ան-  
 ցուցած՝ կորսընցուցած ատեն կը սեպէր, և ոչ կը հա-  
 մարէր որ աշխրջքիս վրայ կեցած ու ապրած ըլլայ, վասն-  
 զի այ գրած վասնճանիս համար չէր ապրած :

Ուրեմն, սիրելի որդիքս, մէյմը աչքէ անցընենք ան-  
 ցած կեանքերնիս, քննենք տեսնենք, թէ որ ջանքեր-  
 նիս ան չէ եղած որ ան սիրենք, այ ծառայենք, հո-  
 գինիս փրկենք, ամսոս, ամընչնանք մեր կուրու թեանն  
 ու ապերախտութեանը վրայ, մեր անզգայութեանը  
 վրայ. ու քանի որ ան մեզի ատեն տուեր է պակաս-  
 թիւննիս ճանչնալու և շիտկելու, պարտաւ չի՛հանենք  
 իր բարութիւնն ու ողորմութիւնը. թէ որ չէ, վայ  
 է մեզի, ետքը պիտոր զղջանք յաւիտեան, բայց ան-  
 օգուտ :

ՅՈՐԴՈՐԱԿ ԽԴ .

Արամայ անխման ու սկզբնական մեղքին վրայ :

Հանգանակին առջի խօսքին ամեն բառերը մեկիկ  
 մեկիկ մեկնելէն ետքը, այսինքն « Հաւատամ յան հայր  
 ամենակալ արարիչ երկնի և երկրի », հիմա կարգը երկ-  
 րորդ խօսքին կուգայ որ մեկնեմ : Բայց որովհետեւ աս  
 ու ասկէց ետքի խօսքերը Քրիստոսի վրայ են, այսինքն  
 իր մարդեղութեանը՝ չարչարանացը՝ մահուանն ու յա-  
 րութեանը, անոր համար դեռ երկրորդ խօսքը մեկնել  
 չըսկսած՝ աղէկ կըլլայ որ վերէն սկսինք, և սկիզբն ու  
 սրտածառը փնարուենք Քրիստոսի աշխարհք դալուն :

մարմին առնելուն, մարդ ըլլալուն, չարչարուելուն ու  
խաչի վրայ մեռնելուն. որպէս զի դիւրաւ ու այլեկ հաս-  
կրնանք անով մեր սուրբ հաւատքին գլխաւոր բաները :

Ինչպէս ամմենքնիդ գիտէք, առջի մարդն որ Աս-  
տուծմէ ստեղծուեցաւ Ադամ կըսուէր, իսկ առջի  
ստեղծուած կնիկը՝ Եւայ : Աստուած Ադամ ստեղծե-  
լու համար՝ քիչ մը հող առաւ գեանէն, ու անով մարդ  
ձեւացուց. ետքը անոր երեսը փչելով՝ հոգի տուաւ, ու  
կենդանացուց. եղաւ մարդս հոգի ունեցող մարմին մը,  
որ կը շարժի ու կիմանայ՝ ինչպէս էնք մենք ամմենքս :  
Բայց անոր ընկեր ու օգնական ստեղծելու համար կնի-  
կը՝ « Արասցուք դմա օգնական ըստ դմա », ի՞նչ Ադա-  
մայ վրայ թմրութիւն մը ձգեց, ու քնացած ատենն՝ ա-  
նոր կողէն ոսկոր մը հանեց, ոսկորին տեղը միս լեցուց,  
և ան ոսկորէն կնիկ մարդը ձեւացուց Ադամայ ընկեր ու  
օգնական . « Ոչ է բարւոյք մարդոյդ միայն լինել, ա-  
րասցուք դմա օգնական ըստ դմա » . (Ծն . Է . 18 :)

Ադամ ու Եւայ թէ իրենց մարմնոյն սքանչելի կազ-  
մուածքովը, թէ հոգիներնուն գեղեցիկ կատարելու-  
թիւններովը՝ այսինքն յիշողութիւն միտք ու կամք ու-  
նենալով, և թէ հոգւոյն ու մարմնոյն մէկզմէկու հետ  
ունեցած զարմանալի յարմարութեամբն ու կապակցու-  
թեամբը, աշխրբիս վրայ եղած ուրիշ ամմեն արարած-  
ներէն աղուոր ու գերազանց էին, ինչպէս մենք ալ ենք  
աս կողմանէ : Բայց ո՛հ, Ադամ ու Եւայ մերինէն շատ  
տարբեր վիճակի մէջ ստեղծուեցան, շատ երջանիկ ու  
բարեբախտ քան զմեզ . ի՞նչ զմարդը արդար ստեղծեց  
կրսէ սուրբ գիրքը . « Արար ի՞նչ զմարդն ուղիղ », (Ժող .  
է . 30 .) այսինքն անմեղութեան սրբութեան արգարու-  
թեան մեջ ստեղծեց՝ ամմեն կատարելութիւն տուաւ  
իրեն, թէ բնական և թէ գերբնական պարգևներով  
զարգարեց զինքը, անանկ որ՝ ի՞նչ քաղցր ու կատարեալ  
սէրն ունենալով, սուրբ ու արդար էր, հանգիստ ու  
երջանիկ կեանք մը կը վայելէր . վասն զի ոչ հոգւոյն  
և ոչ մարմնոյն կողմանէ անկարգ կամ պակասաւոր բան  
մը ունէր : Հոգւոյն կողմանէ անանկ սուր միտք մը ու-  
նէր, անանկ բարակ դատումն, որ մէկէն ամմեն բան  
կիմանար կը հասկընար ու կը թափանցէր առանց խա-  
բուելու ու սխալելու : Ուստի կրսէ սուրբ գիրքն որ ի՞նչ  
ամմեն կենդանիներն ու գազաններն Ադամայ առջևէն

անցուցած ատենը՝ մէկէն Ադամ անոնց ամենուն իրենց բնութեանը յարմար անուն դրաւ . « Ամենայն շնչոյ կենդանեոյ զինչ և անուանեաց Ադամ, այն անուն է նորա » : Ինչուան Եւայի անունն ալ, զինքը տեսածին պէս, կին դրաւ՝ որ ուրիշներուն կեանք տուող զաւակ բերող ըսել է . « Եւ կոչեաց Ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս, զի նա է մայր ամենայն կենդանեաց » . (Ծն . ք . 20 :) Անանկ սուր յիշողութիւն մըն ալ ունէր որ՝ բան մը չէր մոռնար, ու կարելի չէր որ դբաղմունք մը իր միտքը Աստուծոյ հեռացընէր, զի մոռնալ տար իրեն : Իր կամքն ալ անանկ այ սիրոյն ու ծառայութեանը բերմունք մը ունէր, անանկ գէպ ՚ի բարին կը դիմէր որ՝ ամենեին գէշին կողմը յօժարութիւն չէր զգար, ամենեին անկարգ կիրք մը ներսի դին չէր զգար՝ ինչպէս մենք թշուառարար կըզգանք : Իսկ մարմնոյն կողմանէ՝ անանկ աղուոր մարմին մը ունէր, անանկ աղէկ կազմուածք, անանկ առողջութիւն, անանկ ուժ, որ տկարութիւն հիւանդութիւն ցաւ չէր կրնար ունենալ, ոչ անօթութիւն, ոչ ծարաւ, ոչ ցուրտ, ոչ տաք, ու իր անմեղութեանը վարձք՝ և ոչ կրնար մեռնել մեզի պէս, անմահ էր . ուստի թէ որ Ադամ՝ միշտ այ հնազանդ ու հաւատարիմ եղած ըլլար նէ, աս աշխարհէս՝ առանց մեռնելու՝ հոգւով և մարմնով երկինք պիտոր երթար արքայութեան յաւիտենական փառքը վայելելու՝ որ իրեն համար պատրաստուած էր :

Հիմայ ըսէք ինձի, կրնա՞ր ասկէց աւելի երջանիկ ըլլալ Ադամ . որչափ տարբերութիւն անոր ու մեր մէջը . այսու ամենայնիւ դեռ բոլոր չքսի իր երջանկութիւնը : Աստուած որպէս զի զինքը գոհ ու աւելի երջանիկ ընէ, դրաւ պարտեզի մը մէջ՝ ուր ամեն վայելք ու զուարճութիւն կար, ինչ որ մարդուս աչքը կուզէ տեսնել, ինչ որ անկաճը կը բաղձայ լսել, ինչ որ բերանն ու ամեն ուրիշ զգայարանքները կը փնտրուեն . հոն մարդս կը գանէր ամեն բան՝ ինչ որ սիրտը կը կըշտացընէ ու հանգիստ կընէ, անանկ որ մէկ ահաճութիւն մը՝ մէկ նեղութիւն մը՝ մէկ սրտի անհանգստութիւն մը չիկար հոն . ուստի սուրբ գիրքը փափկութեան ու զուարճութեան տեղ կը կոչէ ան պարտեզը . « Եւ առ տէր ան զմարդն՝ զոր արար, և եդ զնա ՚ի դրախին փափկութեան » . (Ծն . ք . 15 :) Աս պարտեզն

է որ դրախտ կրսուի : Հոն երկիրն ինքիրեն կը պողա-  
բերէր՝ առանց գործելու . գետերը ատենին ջուր կու-  
տային գրախտին՝ առանց պէտք ըլլալու որ մէկը յոգ-  
նի : Հոն ամեն տեսակ սիրուն աղուոր ու համեղ պառուղ-  
ներ կային . հոն ամեն ցեղ անասուններ , նաև կատա-  
ղի գազանները , արջ , առիւծ , վագր , մարդուս փաս-  
ընելու տեղը՝ հնազանդ ու հլու էին իրեն : Հոն մարդս  
ամեն բանի տէր էր , բան մը չէր պակսեր իրեն , ամ-  
մեն բան իր խօսքին կընայէր , ինչ որ կրնար բաղձալ նէ՝  
ուներ : Ի՛նչ գեղեցիկ բախտ , անանկ չէ , ի՛նչ բաղձալի  
վիճակ , ի՛նչ երջանիկ կեանք : Բայց եկուր նայէ որ  
մարդս չկիրցաւ ան վիճակին մէջը կենալ . չհաւատալու  
բան կերևնայ ըսածս ու երանի թէ իրաւ չըլլար , բայց  
հաւատքի մասն է . մարդս չկիրցաւ կենալ ան երջանիկ  
վիճակին մէջը՝ ուր որ զինքը գրէր էր ան . մէկէն կոր-  
սընցուց իր ամեն ունեցած բարիքը , և ինչ չարիք որ  
մարդ կրնայ մտածել՝ ամենքը գլուխն եկաւ , բոլորովին  
երջանիկ կեանքէն բոլորովին թշուառութեան մէջ ին-  
կաւ : Մտիկ ըրէք ինչպէս ըլլալը , որ ամենքս ալ խելք  
սորովինք ասանկ չիմուցուելու պատմութեանէն , ու չի-  
վտասահիք մեր վրան , այլ միշտ ահով ու դողով ապրինք՝  
ինչպէս Պօղոս առաքեալը կը խրատէ . “ Ահիւ և դո-  
ղութեամբ զանձանց փրկութիւն գործեցէք ” . (Փիւ-  
թ . 12 :

Աճ այնչափ շնորհք այնչափ բարիք ընելէն ետքը Ա-  
դամայ , իր հաւատարմութիւնը իր երախտագիտութիւ-  
նը իր հնազանդութիւնը փորձելու համար՝ որ պարտը  
կան էր ընել ան , իրեն մէկ հրաման մը միայն տուաւ ,  
անանկ գիւրին հրաման մը՝ որ պահելը աշխատանք մը  
չէր : Ի՛նչ էր հրամանը կրսէք նէ , ըսաւ իրեն ան . Ին-  
ծի նայէ Ադամ , տես ի՛նչ երջանիկ վիճակի մէջ զքեզ  
ստեղծեցի , տես որ տէր ըրի զքեզ երկրի վրայ եղած  
ուրիշ ամեն արարածներու . տես որ ինչ կուզես նէ՝  
ունիս , բան մը չի պակսիր քեզի , ամենուն կը հրամ-  
մես , կրնաս աղէկ ու երջանիկ կեանք մը վարել : Բայց  
աս ամեն ըրած բարերարութիւններու տեղը , մէկ  
բան մը միայն կուզեմ քեզմէ . կուզեմ ու կը հրամանմ  
որ սա դրախտին մէջ տեղը եղած ծառին՝ որ ծառ կե-  
նաց ու ծառ գիտութեան բարւոյ և չարի է անունը՝  
չըլլայ թէ քովը մտենաս . ամեն ուրիշ ծառերուն

ստուգը քեզի ըլլայ, կեր որչափ որ կուզես նէ, բայց  
աս ծառինը մի ուտեր. առաջուց կըսեմ քեզի, աղէկ  
նայէ: Թէ որ աս պղտի բանին մէջը ինձի հնազանդիս  
ու հաւատարիմ ըլլաս նէ, միշտ երջանիկ ու բարեբախտ  
կըլլաս, միշտ կը վայելես հիմակուան ունեցած երջան-  
կու թիւնդ, չէ թէ գուն մինակ՝ այլ նաև ամեն բու-  
որդիքդ ու թուներդ քանի որ աշխարհք տւէ. ու ետ-  
քը աս աշխրբբիս երջանկու թենէն գուն ալ քու որդիքդ  
ալ կանցնիք երկինքը վայելելու ուրիշ երջանկու թիւն  
մը՝ առանց համեմատութեան աւելի գեղեցիկ ու յաւի-  
տենական: Իսկ ընդ հակառակն թէ որ չհնազանդիս  
ու հաւատարիմ չըլլաս ինձի, բարկութեանս կը հան-  
գիպիս, մահ կըլլայ պատիժդ, խեղճութեան ու վայե-  
րու մէջ կիյնիս, թշուառ կեանք կանցընես աշխրբբիս  
վրայ, դրախտէն դուրս կը վաճընտուիս, ետքը երկնից ար-  
քայու թենէն ալ կը զսկուիս: Հիմայ ըսէք ինձի, ի՞նչ  
դժուարութիւն կար աս պղտի հրամանը պահելու՝ որ  
ած որոշ ու յայտնի հրամանց մեր նախածնողացը. մա-  
նաւանդ անոնք որ այ սրբարար շնորհքն ու իրենց սկզբ-  
բնական անմեղութիւնն ու արգարութիւնը գեռ ու-  
նէին, և այնչափ գեղեցիկ ձիրքերով զարդարուած  
էին, կամբերնին միշտ աղէկին կողմը, առանց անկարգ  
կրքերուն, առանց մեղի պէս դէշին կողմը բերմունք  
ունենալու, ի՞նչ դժուարութիւն կրնային ունենալ:  
Այսու ամենայնիւ թէ և մէկ հրաման մըն էր միայն  
այ տուածն ու ան ալ ամենագիւրին, չիպահէցին, ու  
իրենց ալ մեղի ալ անհուն թշուառութիւն հասուցին:  
Մտիկ ըրէք ի՞նչպէս աս անհնազանդութեանը մէջը  
իյնալին ալ պատմեմ:

Աստուծմէ ապստամբած ու մէկ վայրկենի մէջ եր-  
կրնքէն դժոխքը թափած հրեշտակներուն գլուխը, որ  
է Արուսեակը այսինքն Սաղայելը, նախանձէն զինքը  
կուտեր տեսնելով որ արքայութեան փառքն ու երջան-  
կութիւնը՝ որ ինքն իր մեղքովը կորսընցուց՝ մարդս սկի-  
տոր վայելէր, ամեն հնարք մտածեց որ զինքը մեղքի  
մէջ ձգէ: Միտքը դրածին հասնելու համար՝ օճը ձեռք  
առաւ, որ ինչպէս սուրբ գիրքը կըսէ՝ կենդանիներուն  
մէջը ամենեկն խորագէտն է: Օձին կերպարանքովը՝ որ  
գեռ ան ատենը չէր խածնէր ու վախ չէր տար, դնաց  
առաջ Եւան փորձելու, յուսալով որ Ագամէն տկար

ըլլալով աւելի զիւրաւ կրնար իյնալ մեղքի մէջ : Սկըսաւ հետաքրքրութիւն ընել տալ Եւային որ ինչո՞ւ գրախօսին մէջն եղած ամեն պտուղներն ուտէին , ու ան մէջ տեղի եղած ծառէն՝ որ այնչափ համով ու սիրուն էր՝ չուտէին պիտոր : Եւայ օձին աւ ըրած հարցմունքը մերժելու և իրեն խիստ պատասխան մը տալու տեղը , որ յանդգնութիւն էր այլ խմաստութեանը տուած հրամանին պատճառը փնտրուել , հերիք էր իրեն դիտնալն որ այլ կամքն ան է՝ պէտք էր որ հնազանդէր , վըստահացաւ օձին , հետը խօսակցութիւն ընել սկսաւ , պատասխանեց որ ան ծառէն չէին կրնար ուտել՝ վասն զի ան արգիլէր էր իրենց , ու թէ որ ուտելու ըլլային , անքան էր որ կը մեռնէին . « Ի պողոյ ծառոյն՝ որ է ՚ի մէջ գրախօսին , ասաց անքան , մի ուտիցէք ՚ի նմանէ , զի մի մեռանիցիք » : Ան ատենը խորամանկ սատանան՝ որ ստատացներուն գլուխն է , ըսաւ Եւային . միամիտ կնիկ , կը հաւտանս առ խօսքին , կեր , մի վախնար , չես մեռնիր . այ հնարքն է առ , կամօք արգիլէց ձեզի որ ան ծառէն չուտէք , վասն զի գիտէ որ ուտելու ըլլաք նէ՛ իրեն պէս անքան պիտի ըլլաք . « Գիտէր անքան թէ յորում աւուր ուտիցէք . լինիցիք իբրև զանքան » : Եւայ մէկ գիւնն առ խօսքը լսելով , մէկալ գիւնն ալ պողին աղուորութեանը զարնուելով , այ հրամանին դէմ՝ օձին մտիկ ըրաւ , ձեռքն երկնցուց , առաւ կերաւ , ու յախտնահան թշուառութեան մէջ ինկաւ : Կնիկ մտորդիկ , աղջիկ զաւկրներ , ասիկայ ձեզի մեծ օրինակ մըն է որ չիվտահիք՝ մանաւանդ մինակ խօսելու՝ ան օձերուն հետը որ ձեր պարկեշտութիւնը փորձանքի մէջ կուզեն ձգել : Կամացուկ մը կըսկսին , քիչ քիչ առաջ կերթան , ետքը ետքը մեղքի մէջ կը ձգեն զձեզ : Ա՛լ գէշն ան է որ մէյմը սկսելէնդ ետքը՝ գժուարաւ կրնաք ետ կենալ մանաւանդ առանց սպասելու որ ան օձերը գան փորձեն զձեզ՝ դուք ուրիշը կը փորձէք մեղքի մէջ ձգելու , ինչպէս Եւայ Ադամայ ըրաւ : Հերիք չիսեպէց իր կործանումը , արգիլած պտուղն ինքն ուտելէն ետքը՝ դնաց որ անոր ալ կերպընէ . ան ալ չէ չըսաւ , դէմ չիկեցաւ : Բայց ի՞նչ կընես , Ադամ . ո՛հ , աղէկ նայէ ըրածդ . չէս տեսներ որ խնձոր մը ուտելու համար մահ և ամեն տեսակ խեղճութիւն վրագ պիտի բերես , չէս տեսներ որ բոլոր քու սրգիքդ ու թոռներդ թշուառ պիտոր

ընես : Գու՛ն որ կնկանէ աւելի խելացի ու աւելի զորա-  
ւոր ես , իրեն մտիկ ընելու տեղը՝ պէտք է զինքը յան-  
գիմանես , պատժես ըրած յանցանքին համար , ու խել-  
քը գլուխը ժողովել տաս : Աղէկ նայէ ինչ կրնես : Բայց  
որո՞ն կրես , Ագամ կնկան մը խօսքէն կուրցած , անոր  
ուզածն ընելու համար՝ առաւ կերաւ պտուղը : Չար-  
մա՛նք բան . ասանկ յայտնի՝ ասանկ ողբալի՝ ասանկ չի-  
մոռնալու օրինակ աչքընուս առջին ունենալով , դեռ ա-  
նանկ յանգուզն քրիստոնէաներ կը դանուին որ իրենք  
զիրենք վտանգի ու առիթներու մէջ կը դնեն , առանց  
վախնալու որ մեղքի մէջ կիյնան : Ի՛նչպէս կըլլայ՝ չեմ  
գիտեր . օձին առջի փորձելուն՝ Եւայ ինկաւ , Եւայի  
առջի փորձելուն՝ Ագամ ինկաւ , ու դուք կը վստահիք  
չիյնալու : Ագամ ու Եւայ թէ և սրբութեան մէջ էին ,  
թէ և ան շնորհքն ու օգնութիւնն իրենց մեծ ուժ կու-  
տար , կամբերնին աղէկին կողմն էր , անկարգ կըբեր  
չունէին , զգայարանքնին զիրենք չէր գրգռեր՝ իրենց  
հնազանդ էր , գէշին կողմը բերմանք չունէին , այսու-  
ամենայնիւ մեղաց առիթը գիմացնին ելլելուն պէս՝ ին-  
կան թշուառաբար . իսկ դուք տկար ողորմելի մարդիկ ,  
կամբերնիդ ապականած , զգայարանքնիդ շարունակ  
զձեզ կը գրգռէ , չորս դինիդ անկարգ կիբբերը աւեր  
են , բոլորովին չարին կողմն է յօժարութիւննիդ , ու  
դեռ կը վստահիք ու կրտէք . վախնալ պէտքը չէ , խըղ-  
ճահարութիւն է , սրարապ խօսքեր են , երբոր մէկը  
չուզեր նէ՝ չի մեղանչեր նաև վտանգի ու առիթներու  
մէջ : Չի մեղանչեր , հա՛մ . չէ թէ չի մեղանչեր , հապա  
կըբերը զինքը կը կուրցնեն , ու չի ճանչնար , չուզեր  
ճանչնալ մեղք ընելը , բանի տեղ չի գներ ըրած մեղքը ,  
խղճմտանք չըներ ըրած մեղքին վրայ , անօրէնութիւ-  
նը ջրի պէս կը խմէ , ինչուան կը պարծի գործած մեղ-  
քին վրայ . անոր համար է որ կը վստահի , և առիթնե-  
րէն ես չի կենար : Թէ որ չէ , անկարելի է որ մէկը զին-  
քը վտանգի և առիթներու մէջ դնէ , ու մեղք չիգոր-  
ծէ . անկարելի է մեղքի մէջ չիյնալ առանց մեծ զգու-  
շութեան , առանց չիվստահելու ամենեկին մեր վրայ .  
և առանց ան օգնութեանը՝ որ իրենց վրայ վստահա-  
ցողներուն չի տար : Ագամ ու Եւայ ինկան , աս հերիք  
է . և ո՛հ ի՛նչ վնասներ ի՛նչ չարիքներ հասուց իրենց ալ ,  
բոլոր աշխարհիս ալ անոնց իյնալը :

Թողունք հիմայ իրենց ամօթը՝ որ մեզք գործած նուն պէս սկսան զգալ . Թողունք այ զիրենք յանդիմանելն ու պատժելը , որ Եւան տեսակ տեսակ ցաւերու և նեղութիւններու տակ ձգեց ու երկանը կարօտ ըրաւ : Իսկ Ագամայ պատիժ՝ երկիրն անիծեց , ու աշխատալի ըրաւ իր կեանքը , անանկ որ՝ իր ճակատին քրտինքովը կարենայ գանկել իր հացը : Թողունք հիմայ աս բաներս մէկիկ մէկիկ պատմելը , որ երկան կերթայ , ու մինակ աս ըսեմ ձեզի : Սուրբ հաւատքնիս կը սորվեցընէ որ Ագամ ու Եւայ իրենց գործած մեղքին համար՝ մէկէն գրախտէն գուրս վաճառուեցան , այ աչքէն ելան , կորսընցուցին այ շնորհքը՝ իրենց արդարութիւնն ու սկզբնական սրբութիւննին , ու այ թշնամի եղան , սատանային գերի , ու հոգինին ալ մարմիննին ալ բորւրովին փոխուեցաւ թշուառացաւ : Մտքերնին անանկ միժընցաւ՝ որ գէշն աղէկէն , սուտը ճամարտութենէն հազիւ կորոշէին . յիշողութիւննին անանկ ակարացաւ՝ որ գժուարաւ ամ ու երկրնքի բաները կրնային մըտքերնին բերել , կամքերնին ալ անանկ աւրուեցաւ , որ աղէկին տեղը գէշին կողմը յօժարութիւն կը դառնային , անկարգ կը բերով զգայական ցանկութիւններով չաք յօժարութիւններով լեցուեցաւ սրտերնին : Իսկ մարմիննին ամեն տեսակ նեղութիւններու , հիւրնգութիւններու , ցաւերու և մահուան տակն ինկաւ , չէ թէ ժամանակաւոր մահուան միայն՝ այլ նաև յաւիտենականին , երկրնքէն ալ Աստուծմէ ալ զրկուելով յաւիտեան :

Գէշը որն է , Ագամ հայր ու դուռն ըլլալով բոլոր աշխարհիս , ու մենք ամենքնիս ալ իր որդիքն ըլլալով , իր մեղքովն ամեննուս բնութիւնն ալ աւրուեցաւ ապականեցաւ . ու հաւատքի մասն է որ՝ մենք ամենքս ալ նոյն մեղքէն պլշարկուած ու ապականած կը ծնանինք , Ագամայ ամեն խեղճութիւնները ցաւերը նեղութիւններն ու նաև մահը ժառանգելով , ինչպէս որ մէկ աւրուած ծառի մը ստուղներն ալ կաւրուին : Անոր համար կըսէ Պօղոս առաքեալը . “ Ի միտէ մարդոյ մեղք յաշխարհ մտին , և ի մեղաց անտի մահ , և այնպէս յամենայն մարդիկ տարածեցաւ մահ , որով ամենեքին մեղան ” . ( Հռմ . Է . 12 : ) Ինչպէս կըլլայ որ Ագամայ մեղքն ամենուս վրայ կը տարածուի , և ամ .

մենքնիս սկզբնական մեղքով կը ծնանինք, ասկէց մուծ  
ու դժուար հասկընալու բան չիկայ. բայց ասկէց ալ  
ստոյգ ու յայտնի բան չիկայ. և իրօք ալ հաւատքի մասն  
է : Ասկէց է, սիրելի որդիքս, ամմեն չարիք՝ որ աշխար-  
քիս վրայ կը տեսնենք, թշուառութիւն, հիւանդու-  
թիւն, ցաւ, նեղութիւն, պատերազմ, սով, ժանտ-  
ախտ, մէկ խօսքով՝ ամմեն խեղճութիւն, թէ և անթիւ-  
անհամար, բոլորն ալ ինչուան հիմայ ան մեղքին պա-  
տիժն է որ կը քաշենք. ան սկզբնական մեղքին՝ որով  
որ ամմենքնիս կը ծնանինք : Թող լսեն անոնք՝ որ մեղ-  
քը պզտի բան կը սեպեն, բանի մը տեղ չեն դնէր, որ  
մեղք գործելը՝ ջուր խմելու պէս է իրենց. կարելի  
բան է որ չուզեն աչուրնին բանալ ու տեսնել մէյմը որ  
ինչ սոսկալի բան է եղեր մեղքը : Արուսեակը մեղան-  
չեց, ու մէկ հպարտութեան խորհուրդ մը մտքէն ան-  
ցրնելուն համար՝ այնչափ հրեշտակներ ալ իր հեռք  
մէկէն երկրնքէն դժոխք թափեցան : Մեղանչեց Ադամ,  
ու մէկ անհնազանդութեան գործքի մը համար՝ մէկէն  
գրախաէն դուրս վազնաուեցաւ, աշխարհքս չարիքնե-  
րով ու խեղճութիւններով լեցուց, գերի եղաւ սա-  
ւանայի, ինքն ալ, ու իր հետն ամմեն մարդիկ ալ :  
Դողանք ուրեմն. ասանկ մէկէն ՚ի մէկ վրայ հասնող  
ասանկ սոսկալի՝ ասանկ ծանր պատիժներն աչուրնիս  
կը խօթեն մեղքին ինչ ըլլալը, ու յայտնի կընեն որ  
կարծածնուս խիստ շատ աւելի՝ ու խելքէ մտքէ վեր  
ծանր բան է :

Ուրեմն որովհետև Ադամայ աս ծանր մեղքին հա-  
մար, որ է սկզբնական մեղքն ու ամմենքնիս անովը կը  
ծնանինք, չէ թէ միայն աշխարքիս վրայ աս թշուա-  
ռութիւնները վաստակեցանք, այլ արքայութեանէն ալ  
զրկուեցանք, ու յաւիտեան պիտոր դժոխքը գատապար-  
տուէինք. ուստի ան զմեզ դժոխքէն խալքսելու համար,  
և արքայութեան դուռը մեզի նորէն բանալու համար,  
որպէս զի ամմենքս ալ կարենանք փրկուիլ, իր մէկհա-  
տիկ որդին աշխարհք խրկեց, որուն վրայ ձեզի երկան  
պիտոր խօսիմ՝ Հաւատամքին երկրորդ խօսքն ու անոր  
եռեւէն եկած խօսքերը մեկնելով :

ՅՈՐԴՈՐԱԿ ԽԵ .

Ինչ հասարակ ինչոյս պիտո՞ր ունենանք Քրիստոսի մեր ժողովին  
չէայ , ու ինչպէս հարկաւոր է որ իրեն նմանին :

Հաւատամքին երկրորդ խօսքը հիմայ սկսիմ պիտոր  
մեկնելու ձեզի . այսինքն “ Եւ 'ի Յս որդի նորա միա-  
ծին , աէր մեր ” : Ինչ ուղեցին առաքեալներն աս խօս-  
քովս մեզի սորվեցնելու որ հաւտանք : Աս է սորվե-  
ցուցածնին . ինչպէս կը հաւտանք որ մէկ ամ մը կայ  
հայր ամենակալ՝ որ իր ուղեւորին ստեղծեց երկինք ու  
երկիր ու ինչ որ անոնց մէջը կան , առանկ ալ պիտոր  
հաւտանք որ Յս Քս նազովրեցին , որ էր ճշմարիտ Աե-  
սիայն , բոլոր աշխրբքիս փրկիչն՝ որուն գալուստն այն-  
չափ դարերով առաջ խօստացեր էր ամ , ու բոլոր նա-  
հապեաններն ու մարդարէները կը բաղձային , ան որ 'ի  
Մարիամայ կուսէն ծնաւ , ու սրբոյն Յովսէփայ ձեռ-  
քին տակը մեծցաւ , ու նոր օրէնք մը քարոզեց , ան որ  
այնչափ չարչարանք նախատինք հալածանք կրեց հրեա-  
ներէն , զինքը ծեծեցին , փշով պսակեցին , ու ետքը  
ետքը խաչին վրայ դամուած մեռաւ , պիտոր հաւտանք  
որ չէ թէ միայն մարդ էր անիկայ մեզի պէս , այլ և ճշ-  
մարիտ որդի ան , յայ հօրէ 'ի յաւիտենից ծնեալ , ու ա-  
նոր պէս ճշմարիտ ամ , անոր պէս ամեն կատարելու  
թիւն ունեցող , վասն զի նոյն բնութիւնը՝ նոյն էութիւնը  
նոյն գոյացութիւնն ու նոյն աստուածութիւնն ունի .  
անանկ որ՝ Յս Քս ըսելով պիտոր իմանանք ճշմարիտ  
որդին ան , նոյն ինքն ամ՝ իր յաւիտենական հօրմէն աչ-  
խարհք խրկուած , որպէս զի իր արդիւնքովը մեր մեղ-  
քերուն թողութիւն ընդունի , զմեզ դժոխքէն խալը-  
սէ , ու արքայութեան դուռը բանայ մեզի՝ որ մեր մեղ-  
քերուն համար պիտոր գոց մընար միշտ : Աս բանս ա-  
ղէկ հասկընալու համար՝ պէտք է մտածենք որ անար-  
գանք մը այնչափ աւելի մեծ է որչափ աւելի արժանա-  
պատիւ անձի մը կըլլայ . ինչպէս թագաւորի մը անար-  
գանք ընելը՝ շատ աւելի մեծ է քան թէ աղքատ գեղա-

ցիւ մը . վասն զի Թագաւորը շատ աւելի արժանապա-  
 փիւ է քան զաղքատ գեղացին : Հիմայ Ագամ՝ Եւային  
 դրախտին մէջն ըրած մեղքերնին՝ որուն վրայ անցած  
 կիրակի խօսեցայ ձեզի , ու ամեն ուրիշ մեղքերը՝ որ  
 անկէց ետքն եղան ու կըլլան աշխրբիս վրայ՝ ամենն  
 ալ իյ դէմ եղած անարգանքներ են , որ Թագաւորնե-  
 րուն Թագաւորն է , երկընքին ու երկրիս տէրն է : Ու-  
 րեմն ի՞նչ անհուն պատուոյ , անհուն փառաց արժանի  
 ըլլալով , իրեն դէմ եղած անարգանքն ալ անհուն կըլ-  
 ւայ , այսինքն անանկ մեծ՝ որ ծայր ու չափ չունի , ա-  
 նանկ ծանր՝ որ խեղք ու միտք չի հասնիր , և ոչ հրեշ-  
 տակներն իրենց սուր մտքովը կրնան հասկընալ իյ դէմ  
 մեղքով եղած անարգանքին ծանրութիւնը : Ուստի ա-  
 սանկ անհուն անարգանքին իյմէ Թողութիւն առնե-  
 լու համար , զմեզ գժօխքէն խալըսելու՝ ուր որ յաւի-  
 տեան պիտի մնայինք , ու արքայութեան դուռը մեզի  
 բանալու համար՝ ուսկից յաւիտեան վաճառուած էինք  
 մեր մեղացը համար պէտք էր իյ անանկ հատուցում  
 մը ընել՝ որ անհուն ըլլար . վճարք մը՝ որ անհուն ար-  
 ժէք մը ունենար : Բայց ո՞վ կրնար աս անհուն վճարքը  
 տալ . և ոչ բոլոր աշխրբիս արարածները մեկաեղ , Ա-  
 դամէն ինչուան ետքինը՝ որ պիտի ծնանի , իրենց ամեն  
 արդիւնքներովը , աղօթքներովը , բարեգործութիւն-  
 ներովը , մահացուցմունքներովը , պաքերովը , ծովե-  
 րովը , ճգնութիւններովը , կրնային Աստուծոյ արգա-  
 րութեանն անանկ հատուցում մը ընել՝ որ մեղքով ըն-  
 դունած անարգանքին հետ համեմատութիւն ունե-  
 նար : Եւ ոչ երկընքին բոլոր հրեշտակները , Թէ և այն-  
 պէս պատուական արարածներ են , կրնային աս հա-  
 տուցումն ընել իյ արգարութեանը . վասն զի իրենք  
 ալ արարած ըլլալով , ու իրենց արդիւնքն ալ չափաւոր  
 ըլլալով , անհնարին էր որ իյ անանկ հատուցում մը ը-  
 նէին՝ որուն գինն ու արժէքը անհուն ըլլար : Ուրեմն աս  
 անհուն վճարքն ընելու համար , պէտք էր ընողն անանկ  
 անձ մը ըլլար՝ որուն փառքը պատին ու արդիւնքը չափ  
 չունենար : Ուստի ամենասուրբ երրորդութե իրեք ան-  
 ձինքը սղորմելով մեր ամենուս վրայ՝ որոշեցին իրենց  
 մէջն որ իրենցմէ մէկը դայ աշխարհք , աս վճարքն ը-  
 նելու իյ արգարութեանը , և աս լիուրի հատուցումն  
 ընելով՝ արդիւնաւորի մեր մեղքերուն Թողութիւն

ընդունելու և զմեզ յաւիտենական փրկութեան հաս-  
ցրնելու. և սահմանեցին որ երկրորդ անձը այսինքն որ-  
դին անձ գայ: Բայց որովհետև աս հաստուցումը այ ար-  
դարութեանը պէտք էր խոնարհութեամբ չարչարան-  
քով ու ճգնութեամբ ըլլար, ու որդին անձ չէր կրնար  
իր անձութեամբը չարչարուել ու նեղութիւն կրել, ուս-  
տի իրաւցրնէ չարչարուելու ճգնելու և մեր տեղը հա-  
ստուցում ընելու համար այ արդարութեանը, իր ան-  
հուն բարութեամբը յանձն առաւ աշխարհք դալու, ու  
մեր մարդկային բնութիւնն անձային բնութեանը հետ  
միաւորելու, մարմին առնելու, մեզի պէս մարդ ըլլա-  
լու, ճշմարիտ անձ ու ճշմարիտ մարդ մնալով, ու մարդ-  
կութեամբը չարչարուելու՝ որովհետև անձութեամբը  
չէր կրնար: Աս է որդին այ ճշմարիտ անձ և ճշմարիտ  
մարդ՝ որ մենք կանուանենք Յս Բս փրկիչ աշխարհի:  
Ուստի ամեն անգամ որ կը լսենք Յս Բս անունը՝ պի-  
տի իմանանք միածին որդին այ. ու միածին կրտսի,  
վասն զի իրաւցրնէ մէկ հատիկ է ի յաւիտենից անձ  
ծնած նոյն բնութեամբը նոյն գոյացութեամբն ու նոյն  
անձութեամբը. ինքը միայն է ճշմարիտ որդի այ բնու-  
թեամբ. իսկ մենք որդիք այ կրտսինք որդեգրութեամբ,  
վասն զի ինքն ստեղծեր է զմեզ, ու իր զաւկըներուն պէս  
կը հոգայ. « Զի մեք զորդեգրութիւն ընկալցուք. Ա-  
ս կը զհոգին որդեգրութեան, որով աղաղակեմք աբ-  
բայ հայր », (Գողթար. Գ. 5: Հոմ. Է. 15:)

Սիրելի որդիքս, այնչափ հարկաւոր է ասանկ ճանչ-  
նալն ու դաւանելն Յս Բս, այսինքն միածին որդի այ,  
ճշմարիտ անձ և ճշմարիտ մարդ, մեր փրկիչը և կեցու-  
ցիչը, որ առանց ասանկ ճանչնալու և հաստատուն  
հաւատքով դաւանելու, չենք կրնար փրկուել: Քրիս-  
տոս տէրն մեր՝ ինքն ըսաւ. « Այս են յաւիտենական  
կեանք, զի ծանկեցեն զքեզ միայն ճշմարիտ անձ, և զոր ա-  
ռաքեցեր զՅս Բս », (Յոհ. Ժ. 3.) այսինքն ասով մի-  
այն յաւիտենական կենացը կը հասնին ամենքը, թէ որ  
ճանչնան որ գուն միայն ճշմարիտ անձ էս, ու Յս Բս քու  
միածին որդիք է՝ որ աշխարհք խրկեցիր: Ուրիշ տեղ  
ալ ասանկ կըսէ. անձ իր որդին չիսաւրեց որ դատէ աշ-  
խարհք, այլ որպէս զի աշխարհքս իրմով փրկութեան  
հասնի: Եւթը խօսքը հոս կը լինցրնէ. Ով որ կը հաւ-  
տայ Յսի Բսի, չի գատապարտուիր. իսկ ով որ չի հաւ-

տար , արդէն դատապարտուած գնացած է՝ այ միածին որդւոյն ջիհաւատալուն համար . “ Որ հաւատայ ՚ի նա , ոչ դատապարտեսցի . և որ ոչ հաւատայ ՚ի նա , արդէն իսկ դատապարտեալ է , զի ոչ հաւատաց յանուն միածնի որդւոյն այ ” . (Յճ . Գ . 18 :) Ետեւն աս ալ կըսէ . Ով որ որդւոյն այ կը հաւատայ , փրկութեան կը հասնի . ով որ չի հաւտար՝ յաւիտենական կեանքէն կը զրկուի , այ երեսէն ինկած ըլլալուն կամար . “ Որ հաւատայ յորդի , ընդունի զկեանսն յաւիտենականս . և որ ոչ հնազանդի որդւոյ , ոչ տեսցէ զկեանս , այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ՚ի վերայ նորա ” : Ուստի անանկ հարկաւոր է Յիսուս Քրիստոս Ճանչնալնիս , գիտնալնիս ու հաւտալնիս ինչ որ մեզի համար ըրեր է , ինչ որ մեր սիրոյն համար քաշեր է , որ Պօլոս առաքեալն աս միայն գիտնալը ամեն բան գիտնալ կը սեպէր , և ուրիշ բան մըն ալ գիտնալու զինքը կարօտ չէր սեպեր . “ Ձի ոչ եգի ՚ի մաի գիտել ինչ ՚ի ձեզ , բայց միայն զՅն Քն , և զնոյն ՚ի խաչ ելեալ ” . (ա Վճն . Բ . 2 :) Ուրիշ ամեն առաքեալներն ալ , մէկը մէկդին՝ մէկալը մէկալ զին՝ բոլոր աշխարհք պարտելով , ամեն ջանքերնին աս եղաւ որ ամեն տեղ ճանչցընեն , ամենքը գիտնան որ Յն Քն ճշմարիտ որդի այ է՝ փրկիչ բոլոր աշխարհիս . որպէս զի ամենքը հաւտալով իրեն ու զինքը պաշտելով՝ փրկութեան հասնին : Ասան զի ինչպէս որ սք գիրքն ամեն տեղ կըսէ , մեր բոլոր յոյսը ապաւինուածիւնն ու յաւիտենական մեր փրկութեանը հիմը Յն Քն է . ինքն է արքայութեան ճամբան , ինքն է ճշմարտութիւնն ու մեր կեանքը . ինքն է դուռը՝ ուսկից հարկ է որ մանենք արքայութի երթալու համար . “ Ես եմ՝ ճանապարհ և ճշմարտութիւն և կեանք : Ես եմ գուռն . ընդ իս եթէ ոք մտանկցէ , կեցցէ ” : (Յճ . ԺԳ . 6 : Ժ . 9 :) Անկարելի է որ առանց իրեն ուրիշ կերպով մը փրկութեան հասնիք . վասն զի ինքն է միայն որ իրաւցընէ կրնայ ու կուզէ փրկել զմեզ . Պետրոս առաքեալն խօսքն է . “ Ձեք այլով իւրք փրկութիւն , զի և ոչ անուն այլ գոյ ՚ի ներքոյ երկնից տուեալ ՚ի մարդիկ , որով արժան իցէ կեալ մեզ ” . (ԳճԺ . Գ . 12 :)

Աստուած աշնջի թուոց գրքին քսանըմէկերորդ գլխուն մէջ Մովսէս մարգարէն կը սպատմէ որ Հրէաները

Եգիպտոսի գերութենէն ազատած՝ երբոր անապատին մէջը ճամբորդութիւն կրնէին աւետեաց երկիրն երթալու համար, յօգնած դադրած հաց ու գինինին հատած՝ ամմեն օր մանանայ ուտելէն դանած, Մովսէս մարգարէին դէմ ելան, արանջալ սկսան, երեսը զարկին՝ որ զիրենք Եգիպտոսէն հանեց անապատին մէջը մեռցնելու համար: Ան ատենն ձեռք իրենց յանդգնութեանն ու ապերախութեանը վրայ բարկացաւ՝ որ անիրաւ տեղը Մովսէսին դէմ կը արանջային, իրենց սլաութ՝ օձեր խաւրեց վրանին, որ զիրենք խածնեն թունաւորեն ու սպաննեն: Հրեաները սարսափած ան սոսկալի սլաութ, հասէն՝ ճանչցան ըրած մեղքերնին, ու շուտ մը Մովսէս մարգարէին ոտքն ինկան որ ձյմէ իրենց թօղութիւն խնդրէ, ու ան սոսկալի սլաութէն զիրենք խալըսէ: Մովսէս աղօթք ըրաւ ձյ, ձեռք ալ լսեց իր ազանքն ու հրամայ որ ասանկ ընէ. սղնձէ օձ մը շինել տայ, ու բարձր փայտի մը ծայրը դնէ՝ որ մօտէն ալ հեռուանց ալ ամմենքը կարենան տեսնել. ու սլ որ ան թունաւոր օձերէն զարնուի, նայելով միայն սղնձէ օձին՝ շուտ մը ողջննայ ու չիմեռնի: Քրիստոս տէրն մեր աս Մովսէս մարգարէին կանգնած օձը իր օրինակն ըլլալը՝ նրա աւետարանին մէջը կը յայանէ, որ զինքն ալ հրեաները բարձր խաչին վրայ Գողգոթա լեռան ծայրը բարձրացուցին, ու կրսէ. ինչպէս որոնք որ սղնձի օձին կը նայէին նէ՝ մէկէն թունաւոր օձերուն խածնելէն կողջննային ու չէին մեռնիր, ասանկ ալ որոնք որ հաւատքի աչքով տեսնեն Յսւ Բն խաչին վրայ, և իր ձեռքը հաւտան, իր վրայ ամեն յոյս ու վստահութիւն ունենան նէ, կողջննան դժսլքի օձին խածնելէն, հոգևոր կենդանութիւն կուեննան, հոգինին չի մեռնիր, յաւիտենական կեանք կուեննանք: « Արպէս բարձրացոյց Մովսէս զօձն յանապատին, նայնպէս բարձրանալ պարա է որդւոյ մարդոյ. զի ամենայն որ հաւատայ ի նա, մի կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս, » (Յճ. Գ. 15):

Աս Բնի նր հաւատքը միշտ ամմեն ատեն անանկ հարկաւոր եղած է և է, որ ոչ հիմայ աւետարանին նոր օրէնքին մէջը, և ոչ հին ատենը մովսիսական օրէնքին մէջ, կրնար մէկն առանց ասոր փրկութեան հասնիլ: Ինչու որ ինչպէս մենք հիմայ սարարկան ենք հաւտա-

լու որ Քն Յն որդինն այ աշխարհք եկեր մեզի համար մարդ եղեր է որ փրկէ զմեզ, ասանկ ալ հին ատենը աշխրբբխ սկիզբէն 'ի վեր ամմենքը պարտական էին հաւատալու որ Յն Քն Մեսիայն՝ աշխրբբխ փրկիչը սկտոր դար, որչափ որ ան Ադամայ ատենէն յայտներ էր, ու ետքն ալ մարդարէներուն ձեռքովը նորէն նորէն յայտնեց :

Ուրեմն թէ որ Յն Քն որդինն այ է մեր ամմեն յոյսը, մեր բոլոր ապաւինուածիւնը, մեր կեանքը, մեր յաւիտենական փրկուածեան հիմը, զարմանալու բան չէ շատերուն նախապաշարմունքը, որ ծուռ ջերմեան գուծիւն մը մտքերնին դրեր, ու առանց Յն Քն մտածելու՝ կը կարծեն որ նք անձնայ, նք անձնայ, և ուրիշ սուրբերուն ըրած ջերմեանգուծիւննին հաճոյ կանցնի . մէկը աս սուրբին կը գիմէ, մէկալը ան սուրբին, գրեթէ գրեթէ բոլորովին մոռնալով զՔն : Իրենց յոյսը, իրենց վստահուածիւնը, մէկ սուրբին մէկալ սուրբին վրայ կը գնեն, ու ինչ պէտք որ ունենան ինչ շնորհքի կարօտութիւն՝ աս կամ ան սուրբին կը գիմեն . ու քիչ մը աղօթք ալ ընելու ըլլան, կարծես որ բանի տեղ չեն դներ զինքը : Բայց սիրելի որդիքս, (աղէկ մտիկ ըրէք, չըլլայ որ ուրիշ անգամեան պէս խօսքս սխալ հասկընաք,) նք անձնայ ու սուրբերուն ջերմեանգուծիւն ունենալն աղէկ բան է, ու շատ աղէկ ու օգտակար, վասն զի սուրբ անձնայն ու սուրբերն իրենց աղօթքովը՝ իրենց բարեխօսութեամբն այ գիմացը շատ կրնան օգնել մեզի : Աս ամմենն իրաւ է, ու խիստ իրաւ : Բայց ան ալ իրաւ է ու խիստ իրաւ, որ աւելի մեծ ջերմեանգուծիւն պարտական ենք ունենալու Յիսուսի մեր փրկչին . ան ալ իրաւ է ու խիստ իրաւ, որ մեր ամմեն յոյսը՝ բոլոր մեր վստահութիւնը՝ Յիսուսի վրայ պիտոր ըլլայ, և իր չարչարանքներուն ու մահուանը արգեանցը վրայ . վասն զի ամմեն շնորհք, ամմեն լոյս, ամմեն օգնութիւն իրմէն կուգայ մեզի . “ Ամմենայն տուրք բարիք և ամմենայն պարգևք կատարեալք 'ի վերուստ են ի ջեալ առ 'ի հօրէն լուսոյ ” : Ինքն իր չարչարանացն ու մահուանը անհուն արգիւնքը մեզի կը հաղորդէ, և անոնցմով զմեզ արժանի կընէ ընդունելու ան ամմեն շնորհքներն ու օգնութիւնը՝ որոնց կը կարօտինք . անանկ որ՝ մեր մեղքերուն վրայ զընում ու

նենալնիս ալ՝ Քրիստոսի արդիւնքովն է, մեղքերնուս  
Թողութիւն ալ կառնենք նէ, բարեգործութիւն ընե-  
լու շնորհք ալ կրնդունիմք նէ, ւայ ծառայութեան մէ-  
ջը յարատևութիւն ալ կրնենք նէ, արքայութեան հա-  
մար արդիւնք ալ կը վաստակիմք նէ, բոլորը Քրիստոսի  
արդիւնքովն է. Թէ որ ան սուրբ անձնայ ու սուր-  
բերուն մեղի համար ըրած աղօթքին ու բարեխօսու-  
թեանն ալ կը լսէ նէ, գլխաւորապէս Յիսուսի արդեան-  
ցը համար կը լսէ. վասն զի սուրբերն ինչ արդիւնք որ  
ունին ւայ առջևը նէ, բոլորն ալ Քրիստոսի արդիւնք-  
ներէն կառնեն իրենց աժէքը: Մէկ խօսքով. Թէ որ  
մինք բարի մահ ունենանք, Թէ որ փրկութեան ալ հաս-  
նինք, Թէ որ արքայութիւն ալ երթանք, Յո՛ր արդիւն-  
քովն է, իր չարչարանքներովն ու մահուամբն է, ա-  
ռանց ասոնց բարիք մը չէինք կրնար ունենալ, կը կոր-  
սուէինք կը դատապարտուէինք յաւիտեան. “Չիք այ-  
լով իւրք փրկութիւն, զի և ոչ անուն այլ գոյ՛ ՚ի ներ-  
քոյ երկնից տուեալ ՚ի մարդիկ՝ որով արժան իցէ  
կեալ” : Աւրեմն մեր առջի ու գլխաւոր ջերմեռանդու-  
թիւնը սխտոր ըլլայ առ Քս, պէտք է ճանչնանք ու  
գաւանինք զինքը ինչ որ իրօք է, պէտք է հաւատանք ի-  
րեն հաստատուն հաւատքով, ու ամեն մեր յոյսն ու  
վստահութիւնը իր վրայ դնենք:

Բայց աս հաստատուն հաւատքը, աս վստահութիւ-  
նը բաւական է զմեզ փրկութեան հասցընելու: Չէ,  
բաւական չէ, սիրելի որդիքս. ւայ առջին սասկ մը չա-  
ժէր, կրսէ Պողոս առաքեալը, ոչ Թլփատութիւնը և  
ոչ անթլփատութիւնը, բայց միայն հաւատքը որ մեզի  
բարեգործութիւն ընել կուտայ, և ւայ սիրոյն համար  
ամեն բան քաշել. “Չի ՚ի Քս Յո ոչ Թլփատութիւն  
ինչ կարող է, և ոչ անթլփատութիւն. այլ հաւատք  
սիրով յաջողեալք” (Գաղ. Է. 6:) Սուրբ Յոհան-  
նէս առաքեալն ալ կրսէ. Ո՛վ որ մէկ դիէն կը կարծէ  
Թէ կը ճանչնայ զՔս ճշմարիտ ան ու ճշմարիտ մարդ՝  
ինչպէս որ իրօք է, ու կը կարծէ Թէ կը հաւտայ իրեն,  
բայց մէկալ դիէն Քսի սխտութիւնքը ջրնէր, սուա-  
ղուց է, Թող ճայնը վար քաշէ, չի ճանչնար զՔս, չի  
հաւտար իրեն. “Որ ասիցէ՛ եթէ ծանեայ զնա, և  
զսխտութիւնս նորա ոչ սահիցէ, սուա է, և ճշմար-  
տութիւն ՚ի նմա ոչ գոյ” (Յո Յոհ. Է. 4:) Ինչու.

վասն զի Քնի հեան եմ ըսողը՝ Քնի ետևէն պիտոր երթայ, անոր ճամբան պիտոր բռնէ, անոր առաքինութիւններուն ու օրինակին նմանի, կրսէ նոյն նք առաքեալը . « Որ ասիցէ 'ի նմա բնակել, այնպէս պարտի գնալ՝ որպէս և նայն գնաց » : Պետրոս առաքեալն ալ նոյն բանը կը կրկնէ . Քն աշխարհք եկաւ, ձեզի համար մեռաւ, օրինակ առաւ ձեզի՝ որ իր ետևէն երթաք . « Քն վասն ձեր մեռաւ, և ձեզ եթող օրինակ, զի զհետ երթայցէք հետոց նորա » . (Թ . Պեբ . ք . 21 :) 'Նոյն բանը չէ որ Քն տէրն մեր ալ այնչափ յորդորանօք ապրսպրեց ու ըսաւ . « Ձի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, և դուք առնիջիք » . (Յ . 4 . Ժ . 15 .) այսինքն ձեզի օրինակ առի որ դուք ալ ինծի պէս ընէք : Ուրիշ տեղ ալ կրսէ . « Առէք զուժ իմ 'ի ձեզ, և ուսարուք յինէն » . (Մ . 16 . Ժ . 29 :) Իմ լուծս վրանիդ առէք, սորվեցէք ինծմէն : Բայց ինչ է իրմէն սորվելիքնիս . ոչնչէն աշխարհք մը դուրս հանել, երկինք երկիր երևելի ու աներևոյթ արարածներն ստեղծել, կարգէ դուրս խելքէ վեր հրաշքներ գործել : Չէ, կրսէ մեծն Գրիգոր, ասոնք չեն Յիսուսէն սորվելու բաներնիս . ասոնց վրայ կրնանք զարմանալ ասչիլ, բայց աս բաներու մէջը իրեն նմանիլ չենք կրնար, չենք կրնար աս բաները մենք ալ ընել, վասն զի մեր կարողութենէ վեր են : Հապա ինչ է իրմէն սորվելիքնիս . ան բաներն որ՝ մենք ալ կրնանք ընել . կրնանք խոնարհ ըլլալ, ուրեմն խոնարհութիւն սորվինք իրմէն՝ որ բոլոր իր կեանքը խոնարհութիւն եղաւ, ինչուան մեզի համար երկու աւազակներու մէջ խաչին վրայ մեռաւ : Կրնանք հեզ ու համբերող ըլլալ, ուրեմն հեզութեամբ համբերել սորվինք իրմէն՝ որ այնչափ նախատինքներու այնչափ չարչարանքներու համբերեց առանց բերան բանալու : Կրնանք անյիշաչար ըլլալ, ուրիշին ըրած անիրաւութեանը ներել . կրնանք բարիք ընել մեզի չարիք ընողներուն . ուրեմն սորվինք իրմէն անանկ ընելու, որ ներեց իրեն այնչափ անիրաւութիւններ ընողներուն, բարիք ըրաւ իրեն չարիք ընողներուն, ինչուան զինքը չարչարողներուն ու խաչ հանողներուն համար ալ աղօթք ըրաւ : Կրնանք զմեզ մահացրնել, մեր կամքէն հրաժարիլ, կրնանք խաչ քաշել, նեղութի կրել, կրնանք սրտերնիս աշխրբքի բաներուն չիկայրնել, կրնանք ալ-

քատ ու ողորմելի կեանք անցընել. սորվինք ուրեմն աս  
բաներն իրմէն, որ բոլորն աւրբաւ, ամեն բանին օրինա-  
կը տուաւ մեզի: Մէկ խօսքով. մեր ամենէն մեծ ջանքը  
աշխարհիս վրայ պիտոր ըլլայ Քնի մեր երկնաւոր վար-  
դապետին վարքը աղէկ սորվիլ, իր խրատներն ու տուած  
օրինակները մտքերնիս պահել, նայիլ որ ինքն իր բո-  
լոր կենացը մէջ ինչ ըրաւ, աս կամ ան բանին մէջը  
ինչպէս վարուեցաւ, ու ետքը ջանալ որ մենք ալ անանկ  
վարուինք, իրեն պէս ընենք: Բայց աս ջանքը ո՞վ է ը-  
նողը, սիրելի որդիքս. մէյմի խղճմտանքնիս քննենք որ  
կրնէ՞նք աս ջանքը. կը ջանանք սորվիլ մեր փրկչէն ինչ  
որ պէտք է նէ սորվիլ: Ողորմելի բան. գիտուն ըլլա-  
լու՝ իմաստուն երևնալու՝ պաշտօն ունենալու ետեւէ  
կըլանք, առուտուր ընել՝ վաճառականութիւն ընել  
կը սորվինք, արուեստ ճարտարութիւն սորվելու կը  
ջանանք. մեր հանգիստը՝ մեր զուարճութիւններն ու-  
նենալու ամեն հնարք կրնենք, աշխարհիս գէշ սովո-  
րութիւնները կը սորվինք, գիտենք բոլոր օրը փուճու-  
մուճ խօսակցութիւններով, տեսնուելներով, զբօ-  
սանքներով անցընել, գիտենք աշխարհային ունայնա-  
ակի ծոյլ կեանք վարել. գիտենք ու կը ջանանք սորվիլ  
ամեն բան. միայն Յնի մեր փրկչին ետեւէն երթալ ի-  
րեն նմանիլ չենք ուզեր սորվիլ: Բայց չիսաբուինք,  
մտքերնէս հանենք ատ ծուռ բանը. հաւաքի մասն  
է որ առանց Քրիստոսի նմանելու՝ ճշմարիտ քրիստո-  
նեայ չենք կրնար ըլլալ, վասն զի քրիստոնեայ ըսելը՝  
Քրիստոսի հետևող Քրիստոսի նմանող ըսել է: Քրիս-  
տոնէին անուշը մինակ կուսենանք, կրսէ Տերաուլիա-  
նոս, քրիստոնէին շուքը կըլանք, բայց քրիստոնեայ  
չենք կրնար ըլլալ ամենևին: Իսկ թէ որ ճշմարիտ քրիս-  
տոնեայ չենք, Քնի չենք նմանիր, վայ է մեզի, կոր-  
սուած ենք, դատապարտութենէ չենք խալըսիր. վասն  
զի անոնք միայն պիտոր փրկուին, կրսէ առաքեալը, ո-  
րոնք որ կը ջանան իրենց վարքը Քնի վարքին նմանը-  
նել. « Զի զորս յառաջն ճանաչէր՝ յառաջագոյն և  
հրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի որդւոյն  
իւրոյ », (Հռմ. ք. 29:) Ուրեմն երկուքին մէկը, աս-  
կեց փախուստ չըլլար, կամ մէկը կամ մէկալը. կամ  
Քնի հաւատալ, ու իր վարուցը՝ իր օրինակին հետևիլ,  
և կամ դատապարտուիլ: Կուզէ՞նք Քրիստոսի հետևիլ

ու փրկութեան հասնիլ, զինքն ազաչէնք որտանց՝ որ մեղի շնորհք տայ իրեն նմանելու, վրանիս արթուն կէ- նանք զգուշանանք, անատենը Քնի օգնականութեամբն ու մեր Զանքովը՝ կրնանք իրեն նմանող ըլլալ ու փրկու- թեան հասնիլ:

### ՅՈՐԴՈՐԱԿ ԽԶ.

Հասարակին « Կեր մեր » Բատին վրայ . և Ռէ ամեն Բան  
այմէ կոգայ, սաստի պէտք է իր կամարը նապանդինս :

Նաւատամբի երկրորդ խօսքին մեկնութիւնը լըմըն- ջընելու համար՝ պէտք է բացատրեմ ձեզի ետքի եր- կու բառերն ալ, այսինքն « տէր մեր » որով կը դաւա- նինք որ Քն Յն չէ թէ միայն այ միածին որդին է, ճըշ մարիա ան և ճշմարիտ մարդ, այլ նաև մեր թագաւորն է, մեր գլուխն է, մեր իշխանն է, մեր տէրն է, տէր է մարմիններնուս, տէր է հոգիներնուս, տէր է մեր ա- ռողջութեանը, տէր է մեր կենացը, տէր է մեր ամեն ունեցածին ու ինչ որ կրնանք ունենալ. վասն զի ամ- մեն բանի բացարձակ տէրն ինքն է :

Քն մեր տէրն է նախ անոր համար որ ճշմարիտ ան- ամենակարող, հաւասար իր հօրն ու անոր հետ մեկ ուստի ինքն է ամեն բանի ստեղծողը, ինքն է որ զմեզ ոչնչէն դուրս հանեց, ըլլալ տուաւ մեզի, կեանք տուաւ, ու ինչ ալ որ ունինք՝ իրմէն է. ու չէ թէ մի- այն ինքն է աս ամեն բանը մեզի տուողը, այլ նաև ին- քը կը պահէ զմեզ ամեն վայրկեան, անանկ որ՝ առանց իրեն չէինք կրնար ըլլալ ինչ որ ենք, չէինք կրնար ու- նենալ ինչ որ ունինք, և ոչ վայրկեան մը պահել է- ղածնիս և ունեցածնիս :

Մէյմըն ալ անոր համար Քն մեր տէրն է, վասն զի ստեղծուելէն ետքը՝ սատանային ձեռքն ինկանք մեր մեղքովը, իրեն դերի եղանք, միշտ իրեն իշխանութեա- նը տակը դատաւարաբուած մնայինք պիտոր. իսկ Քն տէրն մեր փրկեց զմեզ, ազատեց սատանային ձեռքէն, քնեց զմեզ, չէ թէ ստրկով արծրթով ու սակիով, այլ

անհուն գին մը վճարեց՝ իր պատուական արիւնը, իր բոլոր կեանքը : « Ոչ սպականացու արծաթեղինօք և ոսկեղինօք փրկեցարուք, այլ պատուական արեամբն Քրիստի » . ( Թե . Պէտր . Թ . 18 : )

Ուրեմն թէ որ Քրիստոս մեր բացարձակ տէրն է, ասկէց երկու խիստ հարկաւոր բան կը հետևի : Նախ որ Քրիստոս որդին Թէ մեր ամենուս և թէ մեր ամենն ունեցածին բացարձակ տէր ըլլալով, կրնայ ինչ որ կուզէ՝ ինչ որ ազէկ կը սեպէ՝ ընել մեզի, ու մենք պարտական ենք իրեն հնազանդելու, պէտք է որ ամենն բանի մէջ իր անձային կամացը հպատակինք, ինչպէս որ պարտական է մէկ հպատակ մը իր տիրօջն ընելու : Մէկալ հետևանքը աս է որ իբրև բացարձակ տէր կրնայ հրամայել մեզի ինչ որ կուզէ նէ, ու մենք ալ պարտականք ենք իրեն ծառայելու, իրեն հնազանդելու . կրնայ տալ մեզի ինչ օրէնք ինչ պատուիրանք որ կուզէ, ու մենք պարտական ենք պահելու ամենն ալ :

Ուրեմն Քրիստոս մեր բացարձակ տէրը ճանչնալէն ետքը՝ պարտական ենք բոլորովին իր հպատակն ըլլալու, պարտական ենք ամենն բանի մէջ իր անձային կամացը հնազանդ ըլլալու, մեր կամքը մէկդի պիտոր դնենք, ու ամենն բանի մէջ իր կամքը պիտոր փնտրուենք, մինակ ան պիտի ուզենք որ իր կամքն ըլլայ, վասն զի մեր անձն է, մեր տէրն է, ու իրեն կիյնայ ամենն բան իր ուզածին պէս կարգաւորել ու հրամայել : Շատ անգամ դիպուած բախտ կամ դժբախտութիւն կըսուի . զոր օրինակ մէկը քար մը նետեց կրսենք, ու դիպուածով մէկալին գլխուն եկաւ . մէկը արևելք գնաց, ու բախտի մը հանդիպեցաւ . մէկալին դժբախտութիւն մը պատահեցաւ : Բայց ինչ կը կարծէք ; կայ իրաւ աշխրբբիս մէջ բան մը՝ որ դիպուածով ըլլայ, բախտով կամ դժբախտութեամբ հանդիպի : Չէ, չիկայ ամենակին . դիպուածով բան մը չի կրնար ըլլալ աշխրբբիս մէջը . բախտն ալ, դիպուածն ալ, դժբախտութիւնն ալ, դիտէք ինչ է . Ինչ կամքն է՝ որ ամենն բան ծածուկ կերպով կը կառավարէ, և անանկ կընէ՝ որ մէյմը աս բանը մէյմը ան բանը հանդիպի . ուստի ինչ որ աշխրբբիս մէջը կը հրամայէ կամ կը թողնէ որ պատահի, Ինչ կամքովն է . անանկ որ՝ եթէ ան չուզէր նէ, ան բանը չէր պատահեր : Անոր համար առակ է, կրսենք որ առանց Ինչ

կամայց տերև մը չի շարժիր, ու ասիկայ հաւատքի ճշմարտութիւն մըն է՝ որ սուրբ գիրքը հազար տեղ կը հաստատէ: Երբոր առաքեալները մատնիչ Յուդային տեղն ուրիշ առաքեալ մը գնել կուզէին, մէկը մէկաբար ընտրեցին՝ որ իրենց առաքինութիւնն ու սրբութեամբը բոլորովին արժանի էին առաքելութեան. ետքը ա. նոնցմէ մէկուն վրայ վիճակ ձգեցին, ու վիճակն ելաւ սուրբ Մատաթիային վրայ. « Եւ ել վիճակն Մատաթիայ », (Պ. Բ. Ժ. 26:) Վիճակէն եւել ինչ դիպուածական բան կրնայ ըլլալ. բայց առաքեալները դիպուած չխեղեցին անիկայ, այլ նոյն յայտնի կամքը. « Յայտնեա զմի ոք զոր ընտրեցեր ՚ի սոցանէ », ճնճուկ մը ծառին վրայ ցածկուտելու ատեն՝ յանկարծ ոստղին վրայ կը կըպչի, կամ որսորդին ցանցին մէջը կիյնայ, ասկէց աւելի ինչ դիպուածական բան կրնայ ըլլալ. բայց Քն տէրն մեր կը հաստատէ որ ճնճուկն ալ նոյն ուզելովն որոգայթին մէջը կիյնայ, նոյն կամքովը կը բռնուի. « Ոչ ապաքէն երկու ճնճուկք դանկի միով վաճառին. և մի ՚ի նոցանէ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ », (Մ. Բ. Ժ. 29:) Ինչուան գլխընուս մտղերն նոյն առջը համրանքով են՝ կրսէ, ու անոնցմէ մէկը առանց նոյն կամայց չի կրնար իյնալ. « Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ է: Եւ մաղ մի ՚ի գլխոյ ձերմէ ոչ կորիցէ », Ուրեմն թէ որ ինծի բարիք մը կը հանգիստի, նոյն է առողջ. թէ որ չարիք մը կը հանգիստի, նոյն ուզելովն է. թէ որ յաջողութիւն կունեննամ, Աստուծմէ է. թէ որ ձախորդութիւն վիշտ նեղութիւն, ան ալ Աստուծմէ է. թէ որ կը հարստանամ, նոյն է առողջ. թէ որ կաղքբանամ, ան ալ նոյն ուզելովն է. թէ որ առողջ եմ, նոյն է ինծի առողջութիւն առողջ. թէ որ հիւանդ, հիւրնդութիւնս ալ Աստուծմէ է. թէ որ կապրիմ, նոյն է ինծի կեանք առողջ. թէ որ կը մեռնիմ, նոյն է ինծի մահ խրկողը: Մէկ խօսքով. ինչ որ ինծի կը հանգիստի, ինչ որ դիմացս կեւլէ, ամենն ալ Աստուծմէ է, ինքն ամենն բան կը կառաւարէ, ամենն բան իր ուզելովը կը պատահի՝ բարին ալ չարն ալ, ինչպէս սուրբ գիրքը շատ տեղ կրսէ. « Բարիք և չարիք, կեանք և մահ, աղքատութիւն և մեծութիւն ՚ի տեսանէ են », (Սիրաք. Ժ. 14:)

Բայց հոս մէկէն դժուարութիւն մը կեւլէ դիմաց-

նիս, որ շատերուն միտքը կը շփոթէ: Թէ որ ամեն բան՝ բարին ալ չարն ալ Աստուծմէ կուգայ, թէ որ առանց այ կամացը բան մը չի սրատահիր՝ բան մը չըլլար, ուրեմն մէկը մեզք ալ գործելու ըլլայ նէ՝ անձ է ուզողը որ ան մեզքը գործէ, ուրեմն անձ մեզքի պատճառ է: Աղէկ մտիկ ըրէք. այնչափ անկարելի է որ անձ մեր մեզք գործելն ուզէ, որչափ անկարելի է որ կրակը տաք ցընելու տեղը՝ պաղեցընէ, կամ արևը լոյս տալու տեղը՝ մթընցընէ: Ուրիշ կերպով հասկըցընեմ. այնչափ անկարելի է որ անձ մեր մեզք գործելն ուզէ, որչափ անկարելի է որ անձ ինքը զինքը ոչնչացընէ, ան ըլլալէն դադրի: Բայց թէ որ անձ մեր մեզք գործելը չուզեր նէ, ինչպէս կրնայ ըլլալ որ առանց այ ուզելուն՝ առանց այ կամացը բան մը չի կրնայ ըլլալ: Հիմայ ձեզի պզտի օրինակով մը հասկըցընեմ: Թէ որ մէկը ոտքին վրայ վէրք մը կամ ցաւ մը ունենայ նէ, կող կը քալէ, այնպէս չէ. բայց ո՞վ է որ կող քալել կուտայ. հոգին՝ որ սպերը կը շարժէ: Չէ, հոգին չէ կող քալելուն պատճառը, հոգին ուժ կուտայ միայն սպերուն, կը շարժէ զանոնք. վէրքն է որ կող քալել կուտայ: Ասանկ ալ անձ մեզն ուժ ու օգնութիւն կուտայ աս կամ ան գործքն ընելու, վասն զի առանց իր օգնականութեանը՝ քայլ մըն ալ չենք կրնար ընել, մատերնիս չենք կրնար շարժել. բայց ըրած գործքերնիս ծուռ ու անկարգ ընել տուողը անձ չէ, մեր չար կամքն է՝ որ այ տուած ուժը՝ այ տուած ազատութիւնը գէշի կը բանեցընէ: Աս բանս աղէկ հասկընալու համար՝ երկու բան զանազանելու է մեզքին մէջը, որ մէկզմէկէ տարբեր բաներ են. մէյմը մարդուս շարժմունքը՝ դրսուանց ըրած գործքը, մէյմընալ իր չար կամքը՝ որ կուզէ ընել ան գործքը այ դրած օրէնքին դէմ: Ինչպէս մէկը մարդաստանութիւն ընելու համար՝ պէտք է որ ձեռքը դանակին կամ հրացանին տանի, պէտք է որ թիւր շարժէ, պէտք է այլ և այլ շարժմունքներ ընէ դիմացինը սպաննելու համար: Աս շարժմունքներուն պատճառը անձ է, ինչպէս ուրիշ ամեն շարժմունքներուն ալ՝ որ մարդիկ ու ամեն կենդանիները կրնեն. վասն զի առանց այ, առանց իր օգնականութեանը մէկը չի կրնար շարժիլ, մէկը չի կրնար բան մը ընել: Բայց աս ամեն շարժմունքներն ըստ ինքեան մեզք չեն. ինչպէս թէ որ մէկը

նոյն շարժմունքները զինքը սաշտաբանելու համար, կամ պատերազմի մէջ, կամ արդարութիւնը առաջ տանելու համար դահլիճը ընելու ըլլայ նէ, մեղք չի գործեր: Մեղքը չար դիտաւորութենէն առաջ կուգայ, երբոր մէկը կուզէ այ հրամանին դէմ բան մը ընել. բայց աս չար կամքին, չար դիտաւորութեանը ան չէ պատճառը, մարդն է. ուստի ան մեղքին պատճառը չէ, չուզեր մեղքը, միայն թող կուտայ որ մարդս գործէ ան մեղքը, չարդիւեր արդար պատճառներու համար, իր անքննելի դատաստանացը համար:

Բայց թէ որ ան է ամեն բան կառավարողը՝ ամեն բան արամագրողը, թէ որ աշխրբիս վրայ բան մը չի կրնար հանդիպել՝ չի կրնար ըլլալ առանց այ կամացը, ինչո՞ւ շատերը ձախորդութեան մը դժբախտութեան մը հանդիպին նէ՝ կը բարկանան, կը խռովին, համբարութիւն չեն ըներ: Գիտէք ինչու. վասն զի չեն ուզեր ճանչնալ զանո՞ր բացարձակ տէր ամեն բանի, չեն ուզեր որ ամեն բանին մէջ այ կամքն ըլլայ, կուզեն որ իրենց կամքն առաջ երթայ: Տեսէք ինչ յանդգնութիւն է ըրածնին, այ կամքին դէմ երթալ, ինչ աղէկ հպատակներ, ինչ աղէկ ծառաներ, որ իրենք իրենց արողը ուղածին յարմարելու տեղը՝ կուզեն որ տէրերնին իրենց ուղածին յարմարին: Թէ որ ան մեր բացարձակ տէրն է, թէ որ իրեն կիցնայ բոլոր աշխրբիս հրամանը, թէ որ ինքն է որ ուղածին պէս կրնայ կառավարել ու արամագրել ամեն բան, ինչպէս կըլլայ որ շատերն առանց մտածելու ինչուան այ դէմ կը արժգոհան՝ իբր թէ ըրածը արդար չըլլար, կը բարկանան ու Աստուծո՞ւմ կը դանդաասին որ իրենց քիչ խելք տուեր է, իրենց աս կամ ան կատարելութիւնը չէ տուեր, դեպքեղութիւն կամ առողջութիւն չէ տուեր, հարստութիւն կամ աղնուահանութիւն չէ տուեր ուրիշներուն պէս. « Գու ո՞վ ես, մարդ, որ պատասխանի տաս այ » . կրսէ Պօղոս առաքեալը: Ո՞վ յանդուգն ու սպերախա, դուն ո՞վ ես՝ որ այ դէմ ելեր, ու կը արժգոհաս իրմէն. ո՞ր լուսեր է որ պտուկ մը իր շինողին դէմ ելէ, ու յանդուգն իրեն ըսելու որ ինչո՞ւ իս ասանկ շինեցիր. « Մի՞թէ ասիցէ ստեղծուածն ցատեղծին՝ թէ ընդէր այդպէս արարեր զիս »: Բրուտը տէր չէ՛ նոյն կաւէն ամեն տեսակ ամաններ շինելու, մէկը

պատուաւոր բանի գործածելու, մէկալը անարգ ու  
ազտտ բանի. “ Եթէ ոչ ունիցի իշխանութիւն բը-  
րուան կաւոյն ՚ի նմին զանգուածոյ առնել անօթ,  
զումն ՚ի տրախու և զումն յանարգանս ” (Հոմ. Թ. 20):  
Ասանկ ալ Թժ մեր բացարձակ տէրը չէր կրնար նոյն  
կաւէն որ զմեզ ստեղծեց՝ տեսակ տեսակ մարդիկ ստեղ-  
ծել, ոմանք խելացի, ոմանք պահասամիտ, ոմանք ու-  
ժով, ոմանք տկար, ոմանք աւուրջ, ոմանք ալ աղքատ:  
Ուրեմն յանգդնութիւն չէ տրանջալը իրեն գէմ, միթէ  
պարարկան էր Թժ մեզի բան մը տալու. չէ, Թժ մէկուն  
բան մը տալու պարարկան չէ ամենեկին. Թէ որ կուտայ  
նէ, մինակ իր բարութեանն ու ողորմութեանը համար  
կուտայ: Ուրեմն որչափ ալ քիչ ապ, միշտ շատ է  
տուածը. վասն զի պարարկանութենէն դուրս է տուա-  
ծը. ուստի ինչ որ ընէ մեզի, իրաւունք չունիք տըժ-  
գոհալու իրմէն: Սուրբ աւետարանը բանտորներուն ա-  
ռակը կը բերէ, որոնցմէ ոմանք առտուանց գնացին այ-  
գին աշխատելու, ոմանք կէսօրը, ոմանք ալ իրիկուան:  
Առտուանց կանուխ գնացողները կը յուսային որ այ-  
գին տէրն իրենց ուրիշներէն աւելի վարձք ապ. բայց  
իրիկուան երբոր տեսան որ ուշ եկողներուն ալ նոյն  
վարձքը տուաւ՝ ինչ որ իրենց տուեր էր, տրանջալ սկը-  
սան՝ իբր Թէ անիրաւութիւն էր ըրածը: Ան ատենը  
այգիին տէրն ըսաւ. ինչու կը տրանջալք, ինչ գին որ  
կարեր էինք ձեզի հետ նէ՝ առիք Թէ չառիք. ուրեմն  
ինչ իրաւունք ունիք տրանջալու՝ ուրիշներուն ալ նոյն  
վարձքը տալու համար. Թէ որ անոնց աւելի տուի նէ,  
իմինէս տուի. տէր չէմ իմ ունեցածիս, չեմ կրնար ը-  
նել ունեցածս՝ ինչ որ կուզեմ նէ. առէք ձեզի ինկա-  
ծը, ու բաներնիդ գնացէք: “ Առ զքոյդ և երթ. եթէ  
չեցի ինձ իշխանութիւն յիմաս առնել զինչ և կամիմ ”,  
(Մատ. Ե. 14): Նոյնը կըսէ մեզի ալ ՔԾ. որչափ ալ  
քիչ տամ, ձեզի ինկածէն աւելի է տուածս. ուրեմն  
ինչ իրաւունք ունիք տրանջալու՝ ուրիշներուն աւելի  
տալու համար. ես չեմ ամմեն բանին տէրը, ինձի չիյ-  
նար հրամայել. որուն որ կուզեմ նէ աւելի կուտամ  
իմ շնորհքս իմ սարգէներս, որչափ որ կուզեմ նէ՝  
այնչափ կուտամ. ու դուք միշտ գոհ պիտոր ըլլաք ա-  
ռածնուդ վրայ, առանց ուրիշ բան փնտրուելու. “ Ե-  
թէ չեցի ինձ իշխանութի յիմաս առնել զինչ և կամիմ ”:

Ուստի պարտրկան ենք, ինչպէս կրսէ սուրբ Օգոստիննոս, հաստատուն հաւատքով հաւատալու որ այ ամենն ըրածն արդար է, թէ և մեզի որ ողորմելի ու կրքերով կուրցած մարդիկ ենք՝ երբեմն անիրաւ կերևնան :

Աս ալ մտածենք . թէ որ ամ մեր բացարձակ տէրն է, թէ որ ինքն է ամեն բան կառավարողը, անանկ որ առանց իր կամօցը բան մը չի կրնար ըլլալ, ինչո՞ւ այսչափ կը տաքնանք անոնց դէմ՝ որ մեզի չարիք զսկանք անիրաւութի նախատինք կրնեն խօսքով կամ գործքով . ու ատելու թիւն կուեննանք իրենց հետ, իրենց վրայ չար կը խօսինք, ու կը ջանանք ռիսեմնիս հանել իրենցմէ : Ասկէց մեծ սխալմունք կրնայ ըլլալ, իրենք են մեզի ան չարիքն ընողը : Չէ, աղէկ մտածելու որ ըլլանք՝ ամ է ուղողը կամ թող ատողը որ ան չարիքը մեր գլուխը դայ, ամ է՝ որ առանց անոնց ըրած մեղքին գործակից ըլլալու՝ զանոնք գործիք կրնէ զմեզ խրատելու : Ուրեմն թէ որ անոնց ըրած չարիքն այ ձեռքէն՝ այ հրամանով՝ այ կամօքը կուգայ մեզի, անոնց դէմ տաքնալնիս շնորուն ըրածին պէս կըլայ, կրսէ սուրբն Դորոտէոս, որ քարը նետողին բան մը չիկրնալով ընել՝ քարը կը խածնեն, առանց իմանալու որ քարը չէ իրենց վնաս ընողը՝ այլ քարը նետողը : Սուրբ գրոց մէջը խիստ շատ օրինակներ ունինք՝ որ ամ շատ անգամ մեղաւորներուն ձեռքովն ուրիշները կը խրատէ ու կը պատժէ : Աբիսողոմ իր հօրը Դաւիթ մարդարէին դէմ ապստամբեցաւ, ու սուրբ զիրքը կրսէ որ ամ հանեց զԱբիսողոմ հօրը դէմ զինքը պատժելու համար, որպէս Պերկու ըրած մեղքերուն ապաշխարանքը քաշէ, այսինքն շուրթեան ու մարդասպանութեան . « Ահա ես յարուցից ՚ի վերայ քո չարիս ՚ի տանէ քումմէ . . . . դու արարեր զայդ ՚ի ծածուկ, և ես արարից զբանդ զայդ յանդիման ամենայն Իսրայէլի » . (Է Թ Գ . Ժ Է . 11 :) Եւբոր Սեմէին յանդգնեցաւ Դաւիթ մարդարէն նախատել ու քարեր նետել իրեն, քովն պահապանները կուղէին վրան յարձրկիլ ու սպաննել զինքը . բայց Դաւիթ արդիւնց զիրենք ու ըսաւ . Չէ, թողէք զինքը . վասն զի աս իրեն ինծի ըրած նախատինքն ու չարիքը այ ձեռքէն կուգան վրաս, ամ անոր ձեռքովը իս կը խրատէ ու կը պատժէ . « Տէր ասաց նմա անիծանել զԴաւիթ, և ով ասացէ թէ ընդէր արարեր այդպէս » . (Է Թ Գ .

ժող. 10 :) Արրոր Յոր նահապետան այնչափ դժբախտու-  
թիւններէն ետքը լսեց ալ որ աւաղակները դողցեր ա-  
ւեր տարեր էին բոլոր իր անասուններն իր ամմեն  
հարստութիւնը, անոնց դէմ տաքնալու և ըսելու տե-  
ղը որ անոնք էին ան ամմեն չարիքն իրեն ընողները, ը-  
սաւ որ այ ձեռքէն էր եկածը, ամ խրկեր էր իրեն ան  
ամմեն վասար. « Տէր ետ և տէր առ, որպէս տեառն  
հաճոյ թուեցաւ՝ նոյնպէս և եղև. եղիցի անուռն տեառն  
օրհնեալ, » (Յ՞Ր. Թ. 22 :) Աստուած է որ ինծի տս  
ամմեն բարիքը տուաւ, ինքն է որ հիմաի ալ ետ կառ-  
նէ. իր ուղեւորն է եղածը, իր կամքն օրհնեալ ըլլայ :  
Ուրիշ անգամ ալ Յորայ կնիկը երեսն ՚ի վեր չեխելով  
ըսաւ. ինչուան էրբ պիտոր համբերես, քաշելու բան  
չէ քաշածնիս. բայց ինքը պատասխանեց կնկանն որ  
ինչպէս Աստուծմէ այնչափ բարիք ընդուներ էին նէ,  
նմանապէս ան նեղութիւններուն ալ պէտք էր որ համ-  
բերէին. « Եթէ զբարիսն ընկալաք՝ ՚ի ձեռանէ տեառն,  
չարեացս ո՞չ համբերիցեմք, » (Յ՞Ր. Թ. 10 :) Նմանա-  
պէս կը տեսնենք որ շատ անգամ ամ անօրէն թագա-  
ւորներու ձեռքով քաղքըներ տէրութիւններ ազգեր  
պատժեց, չար իշխաններու ձեռքով հպատակները պատ-  
ժեց, ուրիշ շատերն ալ մէկուն մէկալին ձեռքովը : Ար-  
լայ երբեմն որ պատճառը չէնք հասկընար, կրբերնիս  
կելլէ որ ինչու աս կամ ան մարդը այնչափ մեղի դէմ  
է, այնչափ նախատինք ու անիրաւութիւն կընէ մեղի,  
կը կատողնք իրեն դէմ, կարենայինք նէ՝ բղիկ բղիկ կը-  
նէինք զինքը : Ուրումն էնք, ինչ օգուտ անհամբերու-  
թիւն ընէլէն, ինչ օգուտ մեղի չարիք ընողներուն դէմ  
կատելէն. անոնցմէ չէ մեղի հասած չարիքը, ամ է  
որ անոնց ձեռքովը մեղի քաշելնք կուտայ, ամ է որ  
մեղի նեղութիւն տառապանք վիշտ կը խրկէ : Ուրեմն  
թէ որ ամ է, ինչ օգուտ անոնց դէմ բարկանալէն :  
Պէտք է խոնարհինք, այ նք կամայը հպատակինք, ու  
ըսենք սրտանց. Աստուած իմ, տէր Ես ինչ որ կուղես  
նէ ընելու, քու սուրբ կամքդ ըլլայ, քու սուրբ անունդ  
օրհնեալ ըլլայ. « Եթէ զբարիսն ընկալաք ՚ի ձեռանէ  
տեառն, չարեացս ո՞չ համբերիցեմք. եղիցի անուռն տեա-  
ռն օրհնեալ, » : Ասանկ պէտք է ընենք ամմեն անգամ,  
ամմեն զիպուած ի մեջ. թէ բարիք տայ մեղի ամ և թէ  
չարիք, թէ յաջողութիւն խրկէ և թէ ձախորդութիւն,

Թէ առողջութիւն տայ մեզի և թէ հիւանդութիւն, թէ հարստութիւն և թէ աղքատութիւն, թէ կեանք և թէ մահ, ամեն բանի մէջ պարտըկան էնք իր սուրբ կամացը հպատակելու : Աս հպատակութիւնն այնչափ աւելի պէտք է որ ընենք . որչափ որ չհամբերենիս ու կիրք ելլելնիս անօգուտ է ամենակն, և ուրիշ կողմանէ ալ ստոյգ գիտենք որ այ ամեն ըրածը, թէ յաջողութիւն խրկէ և թէ ձախորդութիւն, միշտ մեր աղէկութեանը համար է, վասն զի ան մեր հայրն ըլլալով, ու բարեգութ հայրը, ինչպէս կարելի է որ մեր փասն ուզէ, մեզի փնտսակար բան մը ընէ : Չէ, կրսէ սուրբ Օգոստինոս, չէ . ան մեզի հետ անանկ կը վարուի ինչպէս մէկ բարեգութ հայր մը իր խեղ զաւակին հետ . ինչ որ ձեռքին կը հանգիստի նէ՝ գաւազան ըլլայ՝ խարազան ըլլայ՝ անով զինքը կը խրատէ, բայց ետքը ինչ կրնէ . գաւազանը կը կտորէ կրակին մէջ կը նետէ, ու զաւակին իր Ժառանգութիւնը կը ձգէ : Ասանկ ալ ան . շատ անգամ մեզի ընդդիմութիւններ կը խաւրէ, անօրէն անգգամ մարդկանց ձեռքէն մեզի նեղութիւն վիշա քաշել կուտայ, զմեզ կը խրատէ, բայց միշտ մեր բարւոյն համար . վասն զի ետքը ան անօրէն մարդիկը գոհոյքին կրակին մէջը կը ձգէ, խակ մեզի՝ թէ որ համբերենք, թէ որ ան այլին կամացը հպատակինք նէ, իր սուրբ արքայութեանը Ժառանգութիւնը կուտայ . « Չարք վաղվազակի սատակեցին, բայց ոյք համբերեն անառն՝ նոքա Ժառանգեացեն զերկիր » . (Սղճ . ԼԳ . 9 :) Ասանկ կը մտածէին ամեն սուրբերը, ասանկ մտածեց նաև Յուդիթ սուրբ որբեվարին, երբոր Բեթուլիա քաղաքը չորս զինն պաշարած՝ բնակիչները յայանի վտանգի մէջ էին քիչ ատենէն անօթի ծարու մեռնելու . գիտէր որ ան ան վտանգը ան նեղութիւնը իրենց աղէկութեանը համար՝ զիրենք խրատելու համար խրկեր էր, ուստի ըսաւ . « Ի խրատել և ուսուցանել ասնջէ անք զմերձաւորս իւր » . (Յոդ . Գ . 23 :) Մենք ալ թէ որ այ սերը ունենայինք, թէ որ իրաւցընէ իր սուրբ կամացը հպատակութիւն ունենայինք, մենք ալ կը ճանչնայինք ձեռքով շոշափելու պէս որ ան ամեն բան մեր բարւոյն համար կրնէ . « Արոց սիրենն զան, յամենայնի գործակից լինի ի բարիս » . (Հո . Է . 28 :)

Աւրեմն յիշենք միշտ, աղէկ մտքերնիս պահենք, որ

Հաւաստամբին երկրորդ խօսքին ան ետքի բառերովը՝ կը գաւանինք որ Քս սրգին այ մեր տէրն է . մեր տէրն ըլլալովը՝ իրեն կիյնայ ամեն բան իր ուզածին պէս ընել մեզի , ու մենք պարտըկան ենք իրեն հպատակելու , ամեն բանի մէջ մեր կամքը իր սուրբ կամացը հեա համակերպելու : Աս է առջի հեռանքը “ տէր մեր ” բառերուն . իսկ մէկալ հեռանքն է որ Քս մեր տէրն ըլլալով իրեն միայն պէտք է հպատակինք , իրեն միայն ծառայենք : Բայց աս երկրորդ հեռանքին վրայ եկած կիրակի կը խօսիմ՝ ձեզի :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԽԵ .

Երկու-ց փերանց ծառայել ըլլաւ . Տիւն  
 Քրիստոսի պէտք է ծառայեն :

Պէտք է որոշենք , սիրելի որդիքս , երկուքին մէկը պէտք է որոշենք . Քրիստոս ընտրենք պիտոր մեզի տէր , թէ սասանան . երկուքն ալ կուզեն մեզի տէր ըլլալ : Քրիստոս ճշմարիտ անձ և ճշմարիտ մարդ , ինքն ըլլալով մեր ստեղծողն ու զմեզ ամեն վայրկեան պահողը , ինքն զմեզ դժոխքին գերութենէն իր անգին արիւնովը խալըսողը , կուզէ մեր բացարձակ տէրն ըլլալ՝ ինչպէս որ իրօք ալ է . կուզէ որ իրեն հնազանդինք , ու հաւատարմարար իրեն ծառայենք : Իսկ սասանան մէկգիւն իր սաստիկ հպարտութեամբը՝ որ միշտ ունեցեր է այ հաւասար ըլլալու , մէկալ գիւն ալ իր սաստիկ նախանձովը՝ որ ան այնչափ զինքը պաշտողներ ունի , ու մենք որ մը պիտի երթանք վայելէնք ան փառաւոր վիճակը՝ որ ինքն իր մեղքովը կորսընցուց , ինքն ալ կուզէ տիրել վրանիս , կուզէ բռնի մեր տէրն ըլլալ , ամեն ջանք կրնէ , ամեն հնարք կը բանեցընէ իր գիրինները շապընելու : Ուրեմն պէտք է որոշել , կամ այ կողմը ըլլալ կամ սասանային , կամ այ ծառայել կամ սասանային գերի ըլլալ . “ Ընտրեցէք այսօր թէ զո՞ պաշտեցէք ” . (Յե՛ . խդ . 15 .) Երկուքին մէկը , ես ալ Եզեմարգարէին ըսածը կրսեմ՝ ինչպէս որ ինքը հրեանե-

րուն ըսաւ, երկուքին մէկը. թէ որ Քս կընարէք ձեզի տէր, Քսի պէտք է որ ծառայէք. թէ որ սատանան կընարէք, պէտք է որ սատանային գերի ըլլաք. « Եթէ տէր է ան, երթայք զհետ նորա. և եթէ Բահայն իցէ, երթայք զհետ նորա » . (Դ թ 4 . Ժ Ե . 21 :) .

Տէր ողորմեա, Խնչ կըսես, հայր սուրբ. ո՞վ կրնայ Քսի ծառայութիւնը սատանային գերութեանը հետ փոխել. ո՞վ է ուզողը գարշելի սատանային ծառայել: Իրաւ ատանկ պէտք էր ըլլալ, ամենքը Քսի պէտք էր որ ծառայէին՝ որ մեր ճշմարիտ ու գթած տէրն է, պէտք չէր որ մէկը սատանային ծառայէր՝ որ անգութ բռնաւոր մըն է. բայց եկուր նայէ որ փորձն ու քրիստոնէա ներուն սովորական բռնած ճամբան բոլորովին ներհա-կը կը ցցընէ: Շատերը բոլորովին Աստուծմէ հեռա-ցած, իրենք զիրենք ախտերու տուած, առանց ան եր-կիւղին կապրին, ուստի մեծին Գրիգորի ըսածին պէս՝ աչուրնին դոցած գէպ 'ի դժոխք կերթան. թէ որ եր-բեմն պզտի լոյս մըն ալ աչուրնուն ծագէ ու տեսնեն ինչ մեծ վասնդի մէջ ըլլանին ալ նէ, այսու ամենայնիւ բռնած ճամբաներն են ետ չեն կենար. դիտեն որ դա-տապարտուելու կերթան, կըսէ սուրբ Օգոստինոս, ու դարձեալ կերթան: Շատերն ալ ան ծառայել կու-զենք կըսեն, Քսի ծառայ ըլլալ, քրիստոնէի պէս աս-րիլ, փրկութեան հասնիլ. բայց վարքերնին ճերմակ ու սև մէկմէկու հետ ոլորած թել մը կը նմանի, քիչ մը աղէկ՝ քիչ մը գէշ, քիչ մը առաքինութիւն՝ քիչ մը մո-լութիւն, մէյ մը խոստովանանք՝ մէյ մը մեղք ու ծանր մեղք. այսօր կը հազորդուին՝ Քս սրտերնին կընդու-նին, վաղը գուրս կը վաւրնուն զինքը՝ անարգ ախորժան, քի մը համար. այսօր քիչ մը ապաշխարանք կընեն, վա-ղը անկարգ կըքերնին դոհ կընեն. այսօր ժամերը կը պարտին, վաղը խաղերու, տեսնուելու, վտանգաւոր զբօսանքներու տեղուանք. մէյմը քարոզ կը լսեն, մէյ-մը բամբասանք ու անպարկեշտ խօսակցութիւններ. մէյմը մէկուն է զբայրսիրութիւն մը կընեն, մէյմը մէ-կալին նախատինք մը. մէյմը ողորմութիւն կուտան, մէյմը ուրիշ զրկանք կընեն: Կարճ խօսքով. մէյմը Քսի կը հնազանդին, մէյմը աշխրբքիս. մէյմը սուրբ աւե-տարանին տուած կանոնը կը պահեն, մէյմը աշխրբքիս անկարգ սովորութիւններուն կը հետևին: Ի՞նչ ըսել է

ըրաճնին՝ գիտէք . ըսել է որ մէկ նեւոյժ երկու թըռ-  
չուն կուզեն զարնել, կուզեն թէ աշխրբքիս և թէ Քսի  
հետևել, թէ աս աշխարհքը և թէ անդին վայելել . կու-  
զեն երկուց տերանց ծառայել, այ ու սատանային , եր-  
կուքէն ալ վարձքի կրստասեն , սատանայէն՝ աս աշ-  
խրբքիս ունայնութիւններուն ու զուարճութիւննե-  
րուն վայելմունքը , իսկ Աստուծմէ՝ արքայութեան յա-  
ւիտենական փառքը : Բայց ասիկայ խիստ մեծ սխալ-  
մունքներուն մէկն է , սիրելի որդիքս , ասկէց անխեղ  
մտածութիւն չի կրնար ըլլալ : Սուրբ գիրքը յայանի կը-  
սէ որ աշխարհք սիրողը չի կրնար զի՛ծ ալ սիրել, և ու՛  
որ բարեկամ է աշխրբքիս՝ ըսել է որ թշնամի է այ .  
“ Ո՞չ գիտէք զի սէր աշխարհիս այսորիկ՝ թշնամութի  
է առ ձե՛ . զի որ ոք կամիցի սիրել զաշխարհ , թշնամի  
առնէ զանձն իւր այ 33 . (Յակ . 7 . 4 : ) Քս տէրն մեր  
ալ յայանապէս կըսէ՝ որ անկարելի է երկու տիրոջ մէկ  
տեղ ծառայել . ու երկուքն ալ գոհ ընել . “ Ոչ ոք  
կարէ երկուց տերանց ծառայել , կամ զմին ամիցէ և  
զմիւսն սիրիցէ , կամ զմին մեծարիցէ է զմիւսն արհա-  
մարհիցէ 33 . (Մով . 7 . 24 : ) Թէ որ երկու տէրերը նոյն  
բնութիւնը նոյն մտածութիւնն ունենային , ու մէկուն  
հրամանաձր մէկալը չարգիլէր նէ , կարելի էր մէյմը մէ-  
կուն՝ մէյմը մէկալին ծառայելով՝ երկուքն ալ գոհ ը-  
նել . բայց երբոր երկուքը մէկմէկու դէմ են , անանկ  
որ՝ մէկուն հրամանաձր մէկալը կարգիլէ ու չուզեր որ ը-  
նես , ինչպէս են Քս ու սատանան , անկարելի է եր-  
կուքին ալ ծառայել ու երկուքն ալ գոհ ընել . վասն  
զի մէկուն հնազանդելով՝ պէտք է որ մէկալին անհնա-  
զանդութիւն ընես , մէկուն ուղածն ընելով՝ մէկալին  
չուղածն ընես :

Սրբոց վարքը ձեռք առնենք , նայինք շատ մեղաւոր-  
ներ ինչպէս ըրին՝ ճշմարիտ դարձի գալէն ետքը : Կը  
տեսնենք որ բոլորովին զիրենք Քսի ծառայութեանը  
տուին , անկէց ետքը Քսէ՛ ի զատ ուրիշ տիրոջ չի՛ծա-  
ւայեցին . կը տեսնենք որ աշխրբքէս ու իր սովորու-  
թիւններէն երես դարձուցին , հրաժարեցան բոլորովին  
վնասակար զբօսանքներէ , նորելուք աշխարհային ու-  
նայնասիրութիւններէ , այէկ գիտնալով որ կարելի չէ  
աշխրբքիս ու Քսի մէկտեղ հետևող ըլլալ , կարելի չէ  
աշխրբքիս ու Քսի տուած կանոնները մէկտեղ պահել .

մէկ խօսքով՝ կարելի չէ երկու տիրոջ մէկտեղ ծառայել. « Ոչ որ կարէ երկուց աւերանց ծառայել », կարելի չէ ինչ ու սատանային մէկտեղ ծառայել : Պատճառն ալ խիստ յայտնի է, վասն զի ամմեն պատիւ ամմեն փառք ամմեն մեր ծառայութիւնը ինչ պարարկան ենք. « Միոյն ինչ փառք և պատիւ », (Ի՞նչ ՏԻՏ. Ի՞նչ. 17.) ուստի անոնց մէկ պզտի մասն ալ սատանային տալը՝ ինչ մեծ անիրաւուութիւն ընէլ է, անկէց ծանր յանցանք չի կրնար ըլլալ :

Ուրեմն թէ որ երկու տիրոջ մէկտեղ կարելի չէ ծառայել նէ, պէտք է հիմայ ընարեմք որոշենք՝ որո՞ւն պիտոր ծառայենք, Աստուծոյ թէ սատանային. « Ընտրեցէք սյսօր, ընտրեցէք թէ զո՞ պաշտօնէք » : Սըրտերնիս կրսէ մէկէն՝ որ ինչ ծառայենք, Քրիստոսի՝ որ մեր ճշմարիտ աէրն է, մեր ստեղծողն է, մեր փրկիչն է, և իրմով է որ ամմեն վայրկեան կապրինք ու կանք : Մտքերնէս միայն անցընէլ՝ սատանային պէս անիրաւ տիրոջ մը անգութ բռնաւորի մը ծառայել՝ սոսկում կը բերէ : Բայց աղէկ մը հասկընալու համար որ ինչ խենթութիւն է, ինչ կուրութիւն, ինչ անզգայութիւն, որ շատերն իրենց անկարգ կրքերէն՝ փորձութիւններէն՝ աշխրբէս՝ զգայարանքներէն խաբուելով, զիրենք սատանային ծառայութեանը կուտան քան թէ Քրիստոսի, պէտք է մտածել ինչ մեծ արբերութիւն կայ աս երկու տէրերուն մէջը, ինչ կը հրամմէ Քրիստոս ու ինչ սատանան, ինչ կը խոստանայ Քրիստոս ու ինչ սատանան, և իրօք ինչ հատուցում կրնէ Քրիստոս ծառայողներուն ու սատանան իրեն հեռեւողներուն ինչ կը հատուցանէ :

Տեսնենք հիմայ ինչ կը հրամմէ Քրիստոս ծառայողներուն : Ար հրամմէ որ ինչ օրէնքներն զգուշութեամբ պահեն, աւետարանին կանոններովը վարուին, իր առաքիլութիւններուն ու իր սուրբ օրինակին հետեւին : Ուստի ինչպէս որ ինքը միշտ խոնարհ ու համբերող եղաւ, կը հրամմէ որ անոնք ալ անանկ ըլլան. ինչպէս որ ինքը բոլոր աշխրբիս մեղացը համար ապաշխարանք ըրաւ, ասանկ ալ անոնք իրենց մեղքերուն համար ընեն. ինչպէս որ ինքը բոլոր կենացը մէջ նեղութիւն քաշեց, ասանկ ալ անոնք աս աշխրբիս մէջը քաշեն : Բայց ինչ ապաշխարանք, ինչ նեղութիւն է ան ուղածն որ աշխրբիս մէջը քաշեն իրեն ծառայողները. թերևս

կուզէ որ բոլոր կեանքերնին անապատան անցընեն, խոտ  
ու արմատ ուտեն. թերևս կուզէ որ հայ ու ջրով  
միայն ապրին. թերևս կուզէ որ մարմիննին ծեծի տակ  
բզբկտեն. թերևս կուզէ որ ամեն հարստութենէ հրա-  
ժարին, խեղճութան աղքատութեան մէջ ապրին :  
Չէ, Քն իրեն ծառայողներէն աս բաները չի պահան-  
ջեր. որոնք որ բարի մաքով աս մեծ բաներն ալ կրնեն  
նէ, անոնց աւելի մեծ վարձք կուտայ. բայց որոնք որ  
չեն ուզեր նէ, զանոնք չի պարտաւորեր ընելու : Կուզէ  
միայն որ ամեն մարդ իր վրայ ուժ բանեցընէ, իր ան-  
կարգ կրքերը մահացընէ, իր գէշ յօժարութիւնները  
զրսպէ, անձնասիրութեանը հետ պատերազմի, վասն  
զի առանց ասանկ ընելու՝ մարդս անասուն կը դառնայ :  
Կուզէ նաև որ ամենքս մեր խաչն ունենանք, չէ թէ ի-  
րեն պէս՝ իր առաքեալներուն պէս արիւն թափելով  
չարչարուելով ու մեռնելով, այլ միայն վնաս նեղու-  
թիւն հալածանք ու ինչ ձախորդութիւն որ անձ մեր  
բարւոյն համար կը խրկէ նէ՝ առանց արանջելու քա-  
շելով : Կարճ խօսքով ան իրեն տուած մեծ կանոնը կու-  
զէ որ պահենք, այսինքն. Ով որ ինծի ծառայել կու-  
զէ նէ՝ իր խաչն առնէ, ետևէս գայ. « Եթէ ոք կամի  
զինի իմ գալ, ուրտացի զանձն և առցէ զնաջ իւր, և  
եկեացէ զինի իմ » . (Մարկ. Ժ. 24 :) Ուրիշ կողմանէ  
չարգիլէր, հրաման կուտայ որ հարստութիւն առն  
տեղ ունենանք, ամեն մարդ իր վիճակին ինկածն ու-  
նենայ, հերիք է որ գէշի չեբանեցընէ, հերիք է որ սիր-  
առ ան բաներուն չեկացընէ, հերիք է որ անոնց համար  
այ գէմ բան մը չընէ, զանձ չիթողու :

Բայց որովհետև մենք մեզի սիրտ չենք կրնար ընել իր  
հրամանած բաները կատարելու, Քն մեր բարեգութ-  
տեղը՝ մեզի սիրտ տալու համար և ամեն գոռարու-  
թիւն վերցընելու, իր օրինակն առջևնիս դրաւ. ա-  
ռաջ ինքն ըրաւ մեզի հրամանած բաները, ու հրամա-  
նէն ալ շատ աւելի : Մտածեցէք որ ծառայ մը՝ որ-  
չափ ալ տկար ըլլայ՝ ինչպէս սիրտ կառնէ ծանր ու աշ-  
խատալի գործքեր ընելու, երբոր կը տեսնէ որ իր տէրն  
ալ սիրով նոյն բաներն ընելով իրեն օրինակ կուտայ :  
Մտածեցէք որ զինուոր մը՝ որչափ ալ վախկոտ ըլլայ՝  
ինչպէս հարիանայ վտանգներու և մահուան գէմ եր-  
թալու, երբոր կը տեսնէ որ իր թագաւորն ալ մէկտեղ

զօրքին առջևէն նոյն վասնդներուն դէմ կերթայ : Քն տէրն մեր իր օրինակէն 'ի զատ՝ ամեն տեսակ շնորհք ու օգնութիւն ալ կը խոստանայ մեզի , իր հրամանած բաներն ընելու համար : Հերթք է որ խնդրենք իրմէն ու սրտանց ազօթք ընենք , պատրաստ է լսելու մեզի ու խնդիրքնիս կատարելու : “ Խնդրեցէք , և տայի ձեզ . զի ամենայն որ խնդրէ՝ առնու ” . ( Ղ . Ժ . 10 : ) Բայ 'ի շնորհք տալէն ու օգնելէն՝ կը խոստանայ ալ որ ճշմարիտ խաղաղութիւն վայելէնք , խրղճմանքի հանգարտութիւն , սրտերնիս դոհ ըլլայ . “ Խաղաղութիւնն օր՝ որ 'ի վեր է քան զամենայն միտս , պահեսցէ զսիրտս ձեր և զմիտս ” . ( Փիլ . 7 . 7 : ) “ Խաղաղութիւն բազում է այնոցիկ՝ որ սիրեն զօրէնսք ” . ( ՍՂ . ԾԺԶ . 163 : ) Մանաւանդ թէ կը խոստանայ անանկ զօրացընելու և միտարելու իրեն ծառայողները՝ որ չըզգան ալ տարած խաչերնուն ծանրութիւնը , շատ բան քաշեն առանց նեղութիւն զգալու , ինչպէս որ կը փորձեն անոնք՝ որ իրաւցընէ Քնի կը ծառայեն , ու ինչպէս ամեն սուրբերը փորձեցին , ու մենք ալ կրնանք փորձել թէ որ ուզենք սրտանց ծառայել Քնի մեր գթած տիրոջը :

Իսկ վարձքերնիս դիտէք ինչ պիտոր ըլլայ , դիտէք Քն տէրն մեր իրեն աղէկ ծառայողներուն ինչ հատուցում պիտոր ընէ : Իրաւ խիստ ողորմած տէր ունինք . քիչ մը ասեն աշխրբքիս վրայ իրեն ծառայելուս համար , իրեն հնազանդելուս համար , իր սիրոյն համար քիչ մը նեղութիւն քաշելուս համար , մեր կենացը մէջ՝ որ յաւիտենականութեան առջին ու ոչ վայրկեան մըն է՝ խաչերնիս տանելուս համար , ինչ կըսես , մէյմըն ալ յաւիտենական վարձք պիտի տայ մեզի չիմըննալու երջանկութիւն , անվախճան արքայութիւն , փառք ուրախութիւն , ամեն տեսակ զուարճութիւն , ամեն տեսակ հարստութիւն , ամեն տեսակ միտարութիւն . անանկ բան որ Պօղոս առաքեալ անգամ մը երկինք յափրշտակուելէն ու օր մեզի չի յայանած բաները տեսնելէն ետքը՝ կուզէր ըսել , կը ջանար բացատրել տեսած ու վայելած բաները , բայց չէր կրնար ոչ բառ գտնել ոչ օրինակ՝ քիչ մը ըլլայ՝ հասկըցընելու ինչ պանջելի փառք պատրաստուած է մեզի երկինքը . ուստի իրմէն դուրս ելած՝ ապշած՝ հիացած՝ կըսէ . “ Զոր ակն ոչ

ետես, և ունկն ոչ լուաւ, և ՚ի սիրա մարդոց ոչ անկաւ, զոր պատրաստեաց Կորնոց 33. (Խ Կ. Բ. Բ. Թ. 9.) այսինքն խելքէ մտքէ վեր բան էր տեսածս, ոչ կրնայ մէկը երեակայել և ոչ բացատրել, ոչ ինքն իմանալ և ոչ ուրիշի հասկըցընել, թէ որ տեսած ու վայելած չըլլայ: Ան ատենը Քս տէրն մեր պիտի ըսէ մեզի. Ապրիլք իմ սիրելի ծառաներս, ապրիլք. լընցաւ ձեր նեղութիւնը, ձեր թշուառութիւնները դադրեցան, ասկէց ետքը խաչ տառապանք չունիք քաշելու. եկէք հիմայ ինծի հետ արքայութիւնը, քան զամեն թագաւոր գոհ հարուստ ու երջանիկ ըլլալու. դուք հաւատարմութեամբ ինչ որ ձեզի հրամայի նէ՛ ըրիք, ես ալ հիմայ ինչ որ դուք կրնաք բաղձալ նէ՛ պիտոր տամ՝ ձեզի: « Ազնիւ, ծառայ բարի և հաւատարիմ, որով հետև ՚ի սակաւուգ հաւատարիմ ես, ՚ի վերայ բաղմաց կացուցից զքեզ. մուս յուրախութիւն տեսանք քո 33. (Մ. Բ. Բ. Թ. 23.) Չարմա՛նք բան. թէ որ մէկը կարելնար ապահովել զմեզ որ տանըհինգ տարի ճշմարիտ քրիստոնէի կեանք անցընելով երկրի մը տէր՝ թագաւոր պիտոր ըլլանք, իրաւքնէ որ ամեն դժուարութե կը յաղթէինք, սուրբի պէս կապրէինք, երկրաւոր թագաւորութիւն մը ձեռք ձգելու յուսով: Իսկ Կ. Ա. պահովէ զմեզ որ քրիստոնէաբար ապրելով, հաւատարմաբար իրեն ծառայելով քանի մը տարի որչափ որ մեր կեանքը կը տէ՛ որ յուրանականութեան գիմացը ոչ ինչ մըն է, յաւիտենական թագաւորութիւն պիտոր վաստակինք երկինքը, ու մենք անհոգ կը կենանք, փոյթներնիս չէ: Աս ՚ի՛նչ անդգայութիւն է, աս ՚ի՛նչ անխելքութիւն. կամ հաւատք չունինք, կամ ունինք նէ ալ բողբոջին մեռած հաւատք մըն է:

Հիմայ մեր սխալմունքն աղէկ մը իմանալու համար՝ տեսնենք ի՛նչ կը հրամայէ մեզի ստատանան ալ՝ որ մեզի տէր կուգէ ըլլալ, տիրել բանանալ վրանիս, ու ամեն հնարք կը բանեցընէ իր հպատակները շատցընելու. տեսնենք ի՛նչ կը հրամայէ, ի՛նչ կը խոստանայ, ու ի՛նչ հատուցում կընէ իրեն ծառայողներուն: Իր հրամայածը, կարճ խօսքով, ան է որ՝ Կ. Ա. երես դարձընենք, զԿ. Ա. բանի տեղ չիգնենք, ամեն Կ. Ա. մարդկային օրէնք ոտքի տակ առնենք, անկարգ կըքերնիս գոհ ընենք, աշխարհիս սուած կանոններուն հետևինք,

ղգայարանքներնուս ուղածն ընենք, ու ակորժակնիս  
ըլայ մեր կառավարը :

Գանիք խոստամունքներուն. գիտէք ինչ կը խոստանայ  
վայելք, զուարճութիւն, հարստութիւն, փառք պա-  
տիւ, ու աշխրրբիս ամենն ուրախութիւնները : Բայց  
կը պահէ իր խոստամունքը, կողնէ պէտք եղած տեղը : Ա-  
նանկ կը պահէ խոստացածը, անանկ կողնէ, որ է թէ  
մէկն իր ըրած յանցանքին համար բանտ կամ կախաղան  
տանելու ըլլան նէ՛ չերթար ազատելու . թէ որ մէկը  
իր անկարգութիւններովը կորաընցընէ իր առողջու-  
թիւնն ու ոյժ ոյժ փատելու ալ ըլլայ նէ, հոգը չէ ը-  
ւընացընելու . թէ որ մէկը խաղի զբօսանքի ունայնասի-  
րութեան ետէ ըլլալով՝ խեղճութեան, կարօտութեան  
արտմուտեան ու վշտաց մէջ իյնալու ըլլայ, և ամեն-  
քը իրմէ երես դարձընելու ըլլան նէ, փոյթը չըլլար  
երթալու մտիթարելու զինքը, երեսի վրայ կը թողու-  
ղինքը, ու գրեթէ Հրեաներուն ըսածը կըսէ իրեն . որ  
երբոր Յուդա զՔն մասնէլէն ետքը յուսահատած՝  
դարձաւ առած ստակը եւ աալու նէ, Գուն գիտես,  
մեր հոգը չէ ըսին իրեն . “ Մեզ չէ փոյթ, դու գի-  
տես ” : Բայց թէ որ սատանան իր ծառայողներուն  
աալու ալ ըլլայ իր խոստացած վայելքն ու զուարճու-  
թիւնները, իրաւցընէ արգեօք վայելք ու զուարճու-  
թիւն է առածը : Մի կարծէք, կը խաբուիք սիրելի  
որդիքս . անոր առած զուարճութիւնները միշտ ան-  
հանգիստ կընեն զմարդը, անանկ որ իրենց ակտերուն  
ետէ եղողները չեն կրնար ամենեկին գոհ ըլլալ, ու ա-  
մենեկին սրտի հանգստութիւն ինչ է՝ չեն գիտեր . “ Ոչ  
դոյ խաղաղութիւն ամբարշտաց ” կըսէ սուրբ գիրքը .  
(Եսայ . խթ . 22 :) Սէպենք ալ որ սատանային խոստա-  
ցած զուարճութիւններն իրօք զուարճութիւն ըլլան,  
բայց որչափ կը տակեն . շատ շատ՝ որչափ որ կեանքեր-  
նիս կը տակէ . բայց ինչ է կեանք ըսածդ . աչքերնիս դռ-  
ցենք բանանք՝ կը լըննայ, մահը կը հասնի, պէտք է որ  
մեռնինք, ու ամենն բան մէկգի թողունք . թէ որ ամ-  
մեն զուարճութիւն ալ ունենանք, ամենն փառք, ամ-  
մեն հարստութիւն, մահն ամենն ալ կը լըննցընէ :  
Աչուրնիս մէյնը պարացընենք աս ժամուն մէջն եղող-  
ներուն վրայ . քանի՛ հոգի կան ծեր՝ մաղերնին ճեր-  
միկցած . իխտ քիչ . շատը գեռ կարիճ տասնըհինգ

տարուրնէ ինչուան յիսուն տարուան էն : Ի՞նչ ըսել է  
աս . թէ որ քիչ են եղողներուն մէջ ծերերը , ըսել է որ  
մեծ մասը չիծերացած կը վախճանին , ըսել է որ մեծ  
մասը քիչ կ'ապրին . ու թէ որ քիչ կ'ապրին , ուրեմն ինչ  
վայելք ալ որ կը յուսան ունենալ 'նէ' կ'արձ' կը քշէ :  
Հիմայ ասանկ կ'արձատև վայելքի մը համար՝ արժան է  
արքայութեան յաւիտենական վայելքը կորսնցընել ,  
որ միշտ կը քշէ և ամենևին չի լմննար :

Ամենէն գէշը ո՞րն է . սատանան աշխրբիս վրայ  
իրեն ծառայողներուն՝ անդին վարձք մը կուտայ որ գէ-  
շին գէշն է : Ի՞նչ է տուածը կըսես 'նէ' , հոս կ'արձատև  
վայելք մը խոստանալէն ու խոստմունքը չկ'ապահէն  
եաքը՝ անդին յաւիտենական տանջանք է տուած վարձ-  
քը , տանջանք մը՝ որուն մէջը ամեն տեսակ ցաւ կսկիծ  
սառապանք և ինչ տեսակ վիշտ կրնաս մտածել 'նէ'  
ամենքն ալ ան տանջանքին մէջը կը փակուին , և ամ-  
մենքն ալ միշտ կը քշեն . ոչ երբէք կը լմննան : Միայն  
մտածելը սոսկում կը բերէ . կարելի բան է որ այսու  
ամենայնիւ այնչափ խեղճ քրիստոնեաներ ան աստիճա-  
նի կուրցած ու անդգայ ըլլան , որ թողուն զՔս՝ որ ամ-  
մեն տեսակ բարիք իրենց համար արքայութեան մէջ  
պատրաստեր է , ու երթան ծառայեն սատանային՝ որ  
ամեն տեսակ տանջանք պիտի տայ իրենց գժոխքին մէ-  
ջը : Խենթ պիտոր ըլլայ մէկն որ տարի մը միայն թա-  
գաւորութիւն ուզէ ընել , աշխրբիս ամեն վայելքը  
ունենալ , ան թէութեամբ որ տարիէն եաքը բոլոր  
կեանքը բանափ մէջ անցընէ : Բայց շատերը կը գտնուին  
քրիստոնէից մէջն որ իրենց աս կ'արձ' կեանքն աշխր-  
բիս ունայնութիւններովը կուզեն անցընել , թէ և գի-  
տեն որ եաքը յաւիտեան տանջուին պիտոր , միշտ գժոխ-  
քին զարհուրելի բանափ մէջը մնան պիտոր : Ի՞նչ ը-  
սեմ . աւելորդ է ուրիշ բան ըսելս . լսեցիք ինչ որ Քս  
մեր գերագոյն տէրը կը հրամայէ , ինչ որ կը խոստանայ  
իրեն ծառայողներուն , ու ինչ վարձք որ պատրաստեր  
է : Լսեցիք ինչ ալ որ սատանան կը հրամայէ կը խոստա-  
նայ ու կը հատուցանէ : Որոշեցէք ուրեմն , գուք ձեզնէ  
ընարեցէք՝ որուն ծառայել ալեկ է , Քսի՞ մեր ճշմա-  
րիտ տիրոջը՝ թէ սատանային . « Ընարեցէք , ընարեցէք  
թէ զո՞ սաշախեցէք » : Չեմ տարակուսիր որ Քսի՞ միայն  
կընարէք ծառայել , սատանային կուսակ կը գարծընէք ,

սատանան մեկդի կը վաճընտէք, ինչպէս Յակոբոս առաքեալը կը խրատէ . “ Հնազանդեցարուք այսուհետեւ ինչ, և կացէք հակառակ չարախօսին ” (այսինքն բանսարկուին), և լիցի փախստական առ ՚ի ձէնջ ” : (Յակ. 4 . 7 :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԽԸ .

Հասարակական երբորդ խօսքին լրաց, այսինքն “ Որ յղացաւ հոգւոն որբով, և ծնաւ ՚ի Մարիամայ կուսէն ” :

Նաւատամբին առջի և երկրորդ խօսքերը մեկնեցի՛ մեզի, հիմայ երրորդը պիտոր սկսիմ՝ մեկնել . այսինքն՝ “ Որ յղացաւ հոգւոն սրբով, և ծնաւ ՚ի Մարիամայ կուսէն ” : Սուրբ առաքեալները ինչ կուզեն սորվեցընել մեզի սա խօսքովը : Անանկ բան մը՝ որ եթէ իրօք եղած չըլլար, թէ որ աչքով տեսածի ու ձեռքով բռնածի պէս ստոյգ չի գիտնայինք նէ, խելքէ մտքէ անցնելու բան չէր, այսինքն որդին ինչ մեր տեղը ապաշխարանք ընելու համար, և անով զմեզ գթօխքէն խալըսելու և արքայութեան դուռը մեզի բանալու համար, որովհետեւ ինչ ըլլալով չէր կրնար ապաշխարել երկրինքէն ինչաւ, աշխարհք եկաւ, մեր մարմինն առաւ, մեզի պէս մարդ եղաւ, ու մարդ ըլլալու համար՝ մեզի պէս յղացաւ ինքն ալ, բայց կոյս մօրմէ, այսինքն ՚ի Մարիամայ ամենասուրբ կուսէն, ինչպէս հին օրէնքին մարգարէները գուշակեր էին, մանաւանդ Եսայի՝ որ յայտնի բաժնէր . “ Ահա կոյս յղացցի և ծնցի զորդի ” : այսինքն անսնէք որ կոյս աղջիկ մը յղանայ ու զաւակ բերէ պիտոր . ու ինչպէս իրեն ալ աւետեց Գաբրիէլ հրեշտակապետը, ինչ կողմանէն գալով՝ Նազարէթ քաղաքը որ խօսի իրեն հետ : Սուրբ Դուկաս աւետարանիչը կը պատմէ որ Գաբրիէլ հրեշտակապետը սուրբ կուսին բարե տալէն ետքը, ըսաւ . Յղանաս ու զաւակ մը բերես պիտոր, բերած զաւակդ որդի ինչ պիտի կոչուի : “ Եւ ահա յղասցի, և ծնցես որդի . . . նա ելցի մեծ, և որդի բարձրելոյ կոչեսցի ” : Ուրեմն որ .

դին ան սուրբ կուսէն յղացաւ, այսինքն անոր ամենա-  
մաքուր արիւնէն. ու առած մարմինը չէ թէ սոսկ աչ-  
քի երևցող բանմըն էր, ինչպէս մարկիոնեան ու մա-  
նիքեցի ազանդաւորները հայհոյեցին, այլ ճշմարիտ և  
իրական մարմին մերինին պէս, ու կատարեալ մեզի պէս  
մարդ եղաւ: Ուստի Պօղոս առաքեալն ասանկ կը բա-  
ցարէ. « Այլ իբրև եկն լուսնի ժամանակին, առա-  
քեաց ան զորդին իւր՝ որ եղև ՚ի կնոջէ, և եմուտ ընդ  
օրինօք, զի զնոսա որ ընդ օրինօքն իցեն գնեսցէ » .  
(Գաղաթ. Գ. 5.) այսինքն երբոր հասաւ սահմանուած  
ատենը, խաւրեց ան իր որդին՝ որ կնիկ մարդէ մը ե-  
ղաւ: Տեսէք չքսեր միայն որ ծնաւ, այլ եղաւ կրօն,  
այսինքն անոր արիւնէն՝ անոր մարմինէն առաւ իր մար-  
մինն ու արիւնը, և օրէնքի տակ ձգեց զինքը՝ բոլոր  
մարդիկ գերութենէն ազատելու համար: Անոր համար  
սուրբ աւետարանին մէջը Քն միշտ զինքը « որդի մար-  
դոյ » կը կոչէ. վասն զի իրօք մարդ եղաւ, այսինքն մեր  
մարդկային մարմինն առաւ ՚ի կուսէն. թէ որ ասանկ  
ըլլար նէ, չէր կրնար զինքը « որդի մարդոյ » անուա-  
նել:

Բայց աղէկ հասկըցէք ըսածս. որդին ան կնիկ մարդէ  
մը եղաւ ըսելով ան միայն կուզեմ ըսէ որ մեր մարդ-  
կային մարմինն առաւ անածին կուսէն, չէ թէ հայր  
ուսնեցաւ, որ միայն մտածելն ալ սոսկում կը բերէ: Ա-  
նոր համար հաւատամքին մէջը յղացաւ հոգւոյն նբով  
կրօնք, այսինքն միտակ հոգին սուրբին զօրութեամբ  
ըր, հոգին սուրբին խելքէ մտքէ վեր հրաշքովը, հոգին  
սուրբին հովանաւորութեամբը. « հոգին սուրբ եկես-  
ցէ ՚ի քեզ, և զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի ՚ի  
վերայ քո » . (Ղ. ան:) Մէյմըն ալ որ « ծնաւ ՚ի կու-  
սէն Մարիամայ » կրօնք հաւատամքին մէջը. ուրեմն  
երբոր կոյս էր զՔրիստոս ծնանելու ատենը, մարդ  
մը մաս չէր ունեցած յղանալուն, վասն զի թէ որ ու-  
նեցած ըլլար նէ՝ կոյս չէր ըլլար: Աս բանիս յայտնի ա-  
պացոյց ան է որ, երբոր Գաբրիէլ հրեշտակապետը ա-  
ւետեց կուսին որ յղանար ու ծնանէր պիտի Աստուծոյ  
որդին, ինքն որ ամենակին սուրբ ամենակին անարատ կոյս  
մըն էր, ու միշտ ալ անանկ կուզէր մնալ, չիսթեցաւ  
ան խօսքը լսելէն: Աղէկ մտիկ գրէք, աղջիկ զաւկրներ.  
Գուր որ ասանկ խօսք մը լսելու ըլլաք նէ, չխտեմ թէ ինչ

կրնէք, արդեօք կը շփոթիք մի գուք ալ ինչպէս որ Մա-  
րիամ կոյսը շփոթեցաւ, սիրաւը դողալ սկսաւ մինակ  
լսելէն որ մայր պիտի ըլլար, թէ և օրինաւոր ու համեստ  
կերպով. « Եւ նա ընդ բանան խռովեցաւ, և խորհէր  
ընդ միտս թէ որպիսի ինչ իցէ ողջոյնս այս » : Այնչափ  
սաստիկ էր իր շփոթելն որ մէկէն ըսաւ. « Ինչպէս կրնայ  
ըլլալ ինծի առ բանը, որ ես էրիկ մարդու խօսք չեմ  
ուզէր լսել : Ան ասեհը հրեշտակը զինքը հանգարտե-  
ցուց ու ըսաւ : Մի վախնար Մարիամ, դուն որդին ւնի  
յղանալովք՝ քու կուսութեանդ վնաս մը պիտոր չըլ-  
լայ, վասն զի հոգին սուրբ իջնայ պիտոր վրայ, ու ան  
իր ամենակարող զօրութեամբը զքեզ մայր պիտոր ընէ .  
ուստի քեզմէն ծնածը սուրբ պիտոր ըլլայ, ու որդի ւնի  
պիտի կոչուի : « Մի երկնչիր Մարիամ . . . հոգին ւնի  
եկեացէ ի քեզ, և զօրութիւն բարձրելոյն հովանի լիցի  
'ի վերայ քո . քանզի և որ ծնանելոյն ի քէն սուրբ է,  
և որդի ւնի կոչեացի » :

Իրաւ է որ սուրբ Յովսէփը կուսին փեսան էր, ու  
Քնի հայրը կը կոչուէր. բայց իր փեսութիւնը այնչափ  
միայն էր, որ գուծ ու սէր ունէր կուսին վրայ. զինքը  
կը հոգար կը պահպանէր ու ընկերութիւն կրնէր իրեն,  
առանց ամենեկին ուրիշ վերաբերութիւն մը ունենալու  
իրեն հետը : Աս բանիս մեծ ապացոյցն ան է որ, երբոր  
սուրբ Յովսէփի իմացաւ սուրբ կուսին երկու հոգևով  
ըլլալը նէ, որովհետև խիստ բարի և արգար մարդ էր,  
ուզէց թողուլ զինքը՝ թէ որ ան մէկէն հրեշտակ մը չի-  
խաւրէր ու չիյայտնէր իրեն ան բանին խորհուրդը, որ  
ինքը դեռ չէր գիտեր, ու թէ որ չիմացընէր իրեն որ  
սուրբ կուսին յուսութիւնը ւնի ամենակարողութե հրաշքն  
էր : Ասանկ ալ սուրբ Յովսէփայ աստուածահայր Ը-  
սուիլը՝ միայն անոր համար է որ Յնի հայրութիւն կը  
նէր, զինքը կը հոգար ու կը պահպանէր, ինչպէս սուրբ  
աւետարանին խօսքերէն ալ յայտնի կ'իմացուի :

Մէկ խօսքով. կաթողիկէ սուրբ հաւատքին մեզի  
սորվեցուցածն աս է. որդին ւնի ինչպէս յերկինս ի յա-  
ւիտենից ծնած է առանց մօր, ասանկ ալ երկրի վրայ  
յղացաւ առանց հօր. մեզի պէս մարմին ու հոգի ա-  
ռաւ, այսինքն ճշմարիտ ու իրական մարմին մերինին  
պէս, ու հոգի բանական նման մերինին՝ յիշողութիւն  
միտք ու կամք ունեցող, թէ և իբրև ան ամեն կատա-

ըւելու թիւն ունեցող հոգի մըն էր . անանկ որ՝ սղարի աղայ մը ըլլալով՝ գեռ չիծնած կը տեսնէր կը ճանչնար գիտէր ու կրնար ամեն բան իբրև ձի և մարդ . ու ինչ պէս սուրբ Բեռնարդոս կրսէ՝ էր կատարեալ մարդ , չէ թէ հասակովը՝ այլ ձծային իմաստութեամբը , չէ թէ մարմնոյն մեծութեամբը՝ այլ հոգւոյն մեծ կատարելութեամբը :

Հիմայ տեսնենք ինչպէս որդին այ մարմին առնելովն ու մարդ ըլլալովը՝ մնաց ձծ ու եղաւ միանգամայն մարդ կատարեալ , այսինքն նոյն մէկ անձը ձծ ու մարդ , պա հելով իր ձծութիւնը , առանց երկուք բաժնուելու , այսինքն ձծ առանց մարդկութեան , ու մարդ առանց ձծութեան : Ինչպէս ըլլալն ալ բացատրեմ . նոյն վայրկենին մէջն որ որդին այ յղացաւ յարգանգի սուրբ կուսին ու մարմին ու հոգի առաւ , մէկէն միաւորեց իր ձծային բնութիւնը՝ իր ձծութիւնը՝ մարդկային բնութեանը հետ , չէ թէ անանկ ընելով որ մարդկային բնութիւնը ինքիբնէն անձ մը ունենայ , այլ բոլորովին ձծային անձին հետ մէկ ըլլայ . անանկ որ թէ և երկու այլ և այլ բնութիւն ունի , այսինքն ձծային ու մարդկային , (և ոչ մէկ բնութիւն մը միայն՝ ինչպէս կրսէին եւալիքական արանդաւորները) , բայց չունի երկու այլևայլ անձինք , այսինքն ձծային , (ինչպէս կրսէին նեստորական արանդաւորները) , այլ մէկ անձ մը ձծային . ու մէկ ըլլալով անձը և ձծային , կը հետևի որ Քս մէկ անձ մըն է միայն ձծ և մարդ , ուստի սուրբ կոյսն ալ իրաւցընէ և ամենայն իրաւամբք կրտուի ձծածին ու ձծամայր : Ասան զի թէ որ Քս երկու անձ ունենար , չէր ըլլար մէկ Քս ձծ և մարդ , այլ երկու Քս , որ մեծ մուրութիւն կըլլար ասանկ ըսելը , ինչպէս Յոհաննէս առաքեալը կը դատաւարտէ , ու նեռ կը համարի զՔս երկու բաժնողները . (ձ 3<sup>ր</sup> . 7 . 3) : Բայց աս բաները դուք աղէկ չէք կրնար հասկընալ . հերիք է գիտնալ նիդ որ որդին այ թէ և մարմին առաւ ու մարդ եղաւ , բայց մէկ անձ մըն է միշտ՝ ճշմարիտ ձծ ու ճշմարիտ մարդ :

Հաւատամքին երրորդ խօսքին և աքի բառերը , այսինքն « ծնաւ ՚ի Մարիամայ կուսէն » , ըսել է որ որդին այ յարգանգի սրբոյ կուսին յղանալէն ետքը՝ երբոր ծնանելու ատենը հասաւ , իբրք ծնաւ սուրբ կուսէն ,

այսինքն սուրբ կոյսն իրօք զՔն որդինն այ աշխարհք բերաւ . անոր համար ինչպէս առաջ ալ ըսի , սուրբ կոյսը կը կոչուի ու իրօք է մայր Քնի , մայր այ մարդացելոյ :

Իրաւ , սուրբ հաւատքը մեզի կը սորվեցընէ որ Քն որդինն այ սուրբ կուսէն ծնաւ , բայց ասով ըսել չուզէր որ մեզի պէս ծնած ըլլայ , այսինքն ինչ կերպով որ մենք բնականապէս կը ծնանինք . չէ , որդինն այ բոլորովին գերբնական կերպով , սուրբ ու ամենամաքուր կերպով ծնաւ 'ի կուսէն , անանկ հրաշալի կերպով մը՝ որ ամենեկին իր ամենասուրբ մօրը կուսուածեանը փնաս մը չեղաւ : Օրինակով մը հասկըցընեմ . ինչպէս արեւը իր ճառագայթներովը ասպակիէն կանցնի՝ առանց կտարելու կամ փնաս մը ընելու ասպակիին , ասանկ ալ որդինն այ սուրբ կուսին արգանդէն աշխարհք եկաւ՝ առանց ամենեկին փնասելու իր կուսուածեանը : Կամ ասանկ ըսեմ . ինչպէս որ Քն տէրն մեր մահուընէն ետքը գոց ու կնքած գերեզմանէն դուրս ելաւ՝ առանց գերեզմանը կտարելու կամ փնասելու , ինչպէս յարուածիւն առնելէն ետքն ալ գուները գոց խուցին մէջը մտաւ՝ ուր որ առաքեալները քաշուեր էին , ասանկ ալ սուրբ կուսին արգանդէն ելաւ՝ առանց ամենեկին ղէն մը ընելու իր ամենասուրբ մօրը կուսուածեանը : Անոր համար կաթողիկէ սուրբ եկեղեցին միշտ ասանկ սորվեցուց ու կը սորվեցընէ , որ սուրբ անձանք միշտ կոյս եղած է , թէ զՔն ծնանելէն առաջ , թէ ծնանելու ատենը , և թէ ծնանելէն ետքը . կոյս նախ քան զծնունդն , կոյս 'ի ծննդեան , կոյս յետ ծննդեան , ինչպէս ժամակարգութեան մէջն ալ կերպէնք . Երկու խորհուրդս սոսկալիս 'ի քեզ ատանի անձանքն , յարուածիւն անտերմնական , ծնունդ անարատ , կուսուածիւն յետ ծննդեան մնալով անապական : Ուստի արժանապէս կորհնէնք ու կը քարոզենք սք անձամօրն անապական և մշտնջենաւոր կուսուածիւնը : Իրաւ՝ խիստ հրաշալի ու խելքէ մտքէ վեր բան է որ կոյս մը կտարենայ յղանալ , զաւակ բերել , մայր ըլլալ , ու միանգամայն կոյս մնալ . բայց խելուընիս պառկելու համար՝ հերիք է մտածելն որ անձ ամենակարող է , կրնայ ամեն բան ընել՝ հերիք է որ հակասական բան չըլլայ : Աս մեծ հրաշքին սրտաճառն ալ ան է որ սուրբ կոյսն ան աստիճանի հաճոյ եղած էր այ՝ որ հոգին սք

ուղեց ամենն կնիկներէն աւելի շնորհք մը ընել իրեն , մայր ընել զինքը՝ առանց կորսընցընելու իր կուսուածիւնը , ինչպէս որ առաջուց ըսեր էին մարգարէները , ու ամենէն աւելի յայտնի ըսեր էր Եսայի . “ Ահա կոյս յղացի և ծնցի զորդի ” . (Եսայ . Է . 14 :) Բայց Քմի ծննդեանը վրայ եկած կիրակի աւելի անզնիտեղօքը կը խօսիմ՝ ձեզի :

Հիմակու հիմայ որ հասկըցաք ինչ ըսել կուզեն հաւատաւորին երրորդ խօսքին բառերը՝ “ որ յղացաւ հոգւովն սրբով , և ծնաւ ՚ն Մարիամայ կուսէն ” , ասոնց վրայ քիչ մը մտածական ընենք մեր հոգևոր օգտին համար : Գիւրին է ըսելն ու խիստ գիւրին՝ որ որդին այ մարմին առաւ ու մարդ եղաւ . բայց պէտք է մտածենք ըսածնուս վրայ , ու աղէկ հասկընանք ինչ ըսել է ան մարմին առաւ ու մարդ եղաւ ըսելը : Պէտք է մտածենք ու աղէկ հասկընանք այ մեծ բարութիւնն ու սէրը որ մեզի ցցուց մարմին աւնելովն ու մարդ ըլլալովը : Քն տէրն մեր՝ որ աս բանս ինքը մինակ աղէկ կը հասկընար , սուրբ աւետարանին մէջը կըսէ : Ան աստիճանը գուծ ու սէր ցցուց ան իր արարածներուն , ( ըսել է որ անկէց աւելի չէր կրնար ցցնել , ) անանկ գուծ ու սէր ունեցաւ անոնց վրայ , որ զիրենք սաաանային գերութենէն խալըսելու համար՝ իր միածին որդին զոհեց . “ Այնպէս սիրեաց ան զաշխարհ , մինչև զորդին իւր միածին ես ” . ( Յոհ . Գ . 16 : ) Ինչ կարօտութիւն ունէր ան մեզի պէս խեղճ ողորմելի արարածներուն , ինքն որ ամենակարող է , ու ամենն կատարելութիւններով ու փառօք լի . ինչ պէտք էր որ իր հոգն ըլլար մեր փրկուելուն կամ դատապարտուելուն վրայ : Երբոր ինքը մէյմը շնորհք ըրաւ մեզի , ստեղծեց զմեզ արքայութեան համար , ու մենք մեր մեղքովը կորսնցուցինք մեր երջանկութիւնը , կըրնար ըսել մեզի որ մենք ենք մեր չարեացը պատճառը : Բայց ասանկ չսաւ . գլխաց ողորմեցաւ մեր վրայ , կուզէր որ ներէ մեր մեղքերուն , կուզէր որ նորէն արքայութեան գուռը բանայ մեզի . բայց իր անային արգարութիւնը կը պահանջէր որ մեր մեղքովն իրեն գէժ եղած անհուն նախատանացը հաւասար հատուցում մը ըլլայ : Եւ որովհետև բոլոր մարդիկ մեկտեղ , բոլոր նրբերը , բոլոր հրեշտակները մեկտեղ չէին կրնար անային արգարութեանը բաւական հատուցում ընել , որդին

այ իր անբաւ բարութեամբն ուզեց դալ մարմին առնել մարդ ըլլալ, որպէս զի կարենայ իր մարդկութիւն մեր տեղն ապաշխարանք ընել. ու իր ըրած ապաշխարանքին արդիւնքն ու գինը անհուն ըլլալով, կարենայ անով այ արգարութեանը լիուշի վճարք մը ընել, ու մեր մեղքերուն թողութիւն ընդունիլ, արքայութեանը գուռը նորէն բանալ մեզի: Աս ի՞նչ բարութիւն է, աս ի՞նչ գութ է, աս ի՞նչ սէր է որ ցցուց մեզի անձ. ոչ կրնայ բացատրուիլ, և ոչ խելք կը հասնի:

Ի՞նչ ենք մենք այ առջին. ոչինչ մըն ենք, որդէ մըն ալ աւելի անարգ ենք այ դիմացը՝ որ բոլոր աշխարհքս բացարձակ տէրն է: Այսու ամենայնիւ յանձն առաւ անձ խոնարհիլ մարդ ըլլալ մեզի պէս, մեր մարմինը մեր ձեռք մեր նմանութիւնը առնել, մեզի նման անարգ որդ մը ըլլալ. « Ի նմանութիւն մարդկան եղեալս. » (Փիլիպ. Բ. Է:) Թէ որ երկրնքին հրեշտակներէն մէկն ուզել որդ գառնալ, կապէիինք ու չէինք կրնար հասկընալ որ ինչպէս հրեշտակ մը այնչափ նուաստանալ կրնայ ուզել, ու անանկ անարգ ձեռք առնել: Բայց թէ որ ետքը իմանայինք իր նուաստանալուն պատճառն ալ որ բոլոր սրդերը սիրելու համար է եղեր, որպէս զի չի մեռնին, այլ մանաւանդ հրեշտակ ըլլան ամենքն ալ, ի՞նչ կըսէինք. մեր զարմանքը խելքէ մտքէ վեր կըլար, չէինք կրնար հասկընալ որ ինտոր հրեշտակի պէս սքանչելի արարած մը կրնայ այնչափ նուաստանալ որդի մը պէս անարգ արարածի մը սիրոյն համար, որուն վրայ հոգը պիտոր չըլար: Եկուր նայէ որ մենք այ դիմացը աւելի անարգ ենք, քան թէ որդ մը հրեշտակի մը դիմացը: Ուրեմն ի՞նչպէս կըլայ որ անձ իր ամեն կատարելութիւններովն այնչափ նուաստութիւն յանձն առաւ, մարմնացաւ, մարդ եղաւ մեզի պէս որդերուն համար, որպէս զի զմեզ յաւիտենական մահուրնէ խալըսէ, ու իր անձեղէն բնութեանը մասնակից ընէ: Մե՞ծ սէր, կը գոչէ սուրբն Բեռնարդոս, ան մեր վրայ ունեցած մեծ սէրն է՝ որ յորդորեց որդին այ ինքը զինքը մոռնալ, ու իր բարձր անձային արժանապատուութենէն իջնալ:

Թէ որ անձ մարդուս անմեղութեան վիճակին մէջ՝ սկզբնական արգարութեան ու շնորհքի մէջ եղած աւանդ՝ մարդ եղած ըլլար ու իր անձային բնութիւնն ան

ասենք միաւորած ըլլար մարդկային բնութեան հետ  
նէ, այսու ամենայնիւ իր բարութիւնը իր զիջումը  
խելքէ մտքէ վեր բան կը ըլլար: Հապա ի՞նչ պիտի ըսենք  
իր բարութեանն ու զիջմանը վրայ, որ մարդկային բնու-  
թիւնն առաւ՝ երբոր մարդս մեղաւոր ու իր թշնամին  
էր. իր անձային բնութիւնը միաւորեց մարդկային բնու-  
թեանը հետ՝ երբոր աս մեր բնութիւնն ապահանած  
էր մեղքով, ու անանկ տգեղ ու գարշելի՝ որ սոսկումն  
կը բերէր: Թէ որ մէկ մեծ բարիք մը ըրած ըլլայինք այ  
համար, ու ինքն ալ անոր տեղը՝ մարդ եղած ըլլար,  
այսու ամենայնիւ խիստ մեծ սիրոյ հատուցում մը կը ը-  
լլար. ի՞նչ պիտոր ըսենք ուրեմն այ ըրած բարերարու-  
թեանը որ մեզի համար մարդ եղաւ երբոր զինքը մեր  
մեղքերովը բարկացուցեր նախատեր թշնամաներ էինք,  
ու իր ըրած բարերարութեամբն ալ ապերախտ գրա-  
նուէլով՝ պիտոր չի գաղղրէինք զինքը նախատէլէն: Պա-  
մուծիւնները ինչուան երկինքը կը բարձրացընեն Ուր-  
բինիոս թագաւորին գերիներուն մէկին զարմանալի ախ-  
րասիրութիւնը: Աւագակներու խումբ մը կերթային  
թագաւորն սպաննելու. իմացաւ գերին, ու շուտ մը  
թագաւորական իր տիրոջ զգեստները հագաւ որ զին-  
քը թագաւորը կարծեն, ու անոր տեղը զինքը սպան-  
նեն: Աս տիրասիրութիւնն իրաւ որ կարգէ գուրս էր,  
ու բոլոր հոռմ ապշեցուց. անանկ որ՝ Ուրբինիոս թա-  
գաւորին սիրաբ շարժեցաւ, ու չի կրնալով ուրիշ հա-  
տուցում մը ընել տիրասէր ծառային՝ որ իրեն համար  
կեանքը տուեր էր, իր թագաւորական գերեզմանին  
մէջը դնել տուաւ անոր մարմինը: Մեծ տիրասիրու-  
թիւն էր ըրածը, խօսք չիկայ. բայց ետքը ետքը մէկ ծա-  
ռայ մըն էր ընողը, ըրածն ալ իր տիրոջը համար էր՝ ուս-  
կից այնչափ բարիք ընդունէր էր: Բայց որդւոյն այ մե-  
զի համար ըրածը բոլորովին տարբեր բան է. անձ երկնի  
և երկրի թագաւորը, մեր բացարձակ տէրը, մեզի սէս  
ողորմելի իր ծառաները յաւիտենական մահուընէ խա-  
լըսելու համար՝ մեր ծառայական ձեր մտաւ, մարմին  
առաւ, մարդ եղաւ, որպէս զի կարենայ չարչարուիլ  
ու մեռնիլ, և իր մահուամբն զմեզ ապրեցընել, ու յա-  
ւիտենական կեանքը վատարկիլ մեզի համար, թէ և ու-  
րիշ բան չէր ընդունած մեզմէ՝ բայց նախատինք ու ա-  
նարգանք: Աս ի՞նչ գութ, աս ի՞նչ սէր, մարդ իրմէն

դուրս կելլէ՝ թէ որ քիչ մը աս բանիս վրայ մտածէ նէ :  
Որդին այ մեր ամենն վէքքերը , մեր ամենն խեղճու-  
թիւններն իր վրան առաւ . զինքը առաջ նետեց մեր  
տեղը , չարչարուեցաւ ու մեռաւ՝ մեզի պէս ողորմելի-  
ներն ապրեցընելու համար , որ իր առջին ոչ ինչ էնք :  
Ամենն տեսակ նեղութիւն բոլոր կենացը մէջ մեզի հա-  
մար քաշեց , ինչուան զինքը թշնամիներուն ձեռքը մտա-  
նեց , բռնուեցաւ , գերի եղաւ , զմեզ սատանային գե-  
րութենէն ազատելու և արքայութեան ժառանգ Ե-  
նելու համար . “ Մատնեաց զանձն իւր վասն մեր ” :  
(Եփէ . Է . 2 :

Հիմայ իմացա՞ք , սիրելի որդիքս , ինչ ըսել է որդւոյն  
այ մարմին առնել ու մարդ ըլլալը . հասկըցա՞ք Հիմայ  
ինչ ըսել է Հաւատամքին խօսքը . “ Յղացաւ հոգւովն  
սրբով , ծնաւ 'ի կուսէն Մարիամայ ” : Ուրեմն ո՞վ  
կրնայ անանկ խիստ՝ անանկ ապերախտ սիրտ ունե-  
նալ , որ չուզէ սիրել զի՞ժ՝ որ ասանկ սէր ցցուց մեզի ,  
ասանկ դուժ : Ո՞վ կրնայ ասանկ գթած ասանկ ողոր-  
մած սիրով մը գէժ՝ ընել . Աստուծմէ ասանկ սէր ըն-  
դունե՞լէն ետքը՝ որո՞ն սիրան առաջ կերթայ զինքը բար-  
կացընելու : Պողոս առաքեալն աղէկ հասկըցած էր աս  
բանը , և անանկ իր սիրտը շարժեր էր աս բանս մտա-  
ծելով , որ երդում ընելու պէս կրտէ . “ Արդ ո՞վ մեկ-  
նեցէ զմեզ 'ի սիրոյն Քրի . . . հաստատեալ եմ՝ ե-  
թէ ոչ մահ , և ոչ կեանք , և ոչ հրեշտակք , և ոչ իշ-  
խանութիւնք և ոչ այլ ինչ արարած կարէ մեկնել զմեզ  
'ի սիրոյ անտի այ՝ որ 'ի Քրի Յի 'ի աէր մեր ” . ( Հոմ .  
Թ . 35 . ) այսինքն ոչ կեանք և ոչ մահ , ոչ յոյս և ոչ  
վախ , ոչ աշխրբքիս զուարճութիւնները և ոչ ամեն ջանք-  
ները , ոչ երկընքին բոլոր հրեշտակներն և ոչ ուրիշ  
արարած մը կրնայ զիս Քրի սիրոյն հեռացընել , Քրի  
սէրը սրտիս մէջէն վերցընել : Պողոս առաքեալն ասանկ  
կը սիրէր զՔր . իսկ մենք ողորմելիքս ինչպէս կը սիրենք :  
Ափսոս մեզի , կարծես որ ուրիշ բանի համար չէ եղած  
սրտեմնիս՝ բայց եթէ աշխարհք սիրելու , հարստութի  
փառք պատիւ սիրելու , զուարճութի ու զբօսանք սիրե-  
լու . իսկ զՔր սիրելու համար ամենին սիրա չուենեցա-  
ծի պէս ենք , չենք ստակար զինքը վշտացընելէն , հաղար  
կերպով իրեն գէժ՝ ընելէն : Ասանկով ինչպէս կրնանք  
փրկուիլ , ինչպէս զինքն արքայութեան մէջ վայելել :

Սոսկալն՝ բան, առաքեալը նզովք կուտայ Քն չխտրողին . Քն չխտրողը բանագրուած է կրսէ , արքայութե աքսորուած է . “ Եթէ որ ոչ սիրէ զտէր Յն , և զիցի նզովեալ , ” ( Իս Կորն . ԺԴ . 22 : ) Ուրեմն ինչ ընենք , սիրելի որդիքս , որ Յնի սէրը սրտերնուս մէջը վառուի : Պէտք է որ ստէպ մաքերնիս բերենք իրեն մեզի ցցուցած սէրը , մեր վրայ ունեցած գութը . և աղաչենք պաղատինք որ մեզի զգացմունք տայ , կակրղցընէ մեր սիրտը , որ զինքն ամեն բանէն աւելի սիրենք : Մենք ալ սուրբ Օգոստինոսի պէս ըսենք . տէր իմ Յն , որովհետեւ յանձն առիր ինձի պէս մարդ ըլլալ , իմ ձեռք իմ կերպարանքս մանեղ , ինձի նմանիլ , շնորհք տուր ինձի որ ես ալ քեզի նմանիմ , քու ձեռք քու կերպարանքդ առնեմ , անանկ որ՝ ուրիշ բանի համար սիրտ չունենամ՝ բայց միայն քեզ սիրելու , ուրիշ բանի համար չապրիմ՝ բայց միայն քու առաքինութիւններուդ ու քու տուած օրինակիդ նմանելու : Երանի՛ մեզի թէ որ կարենանք ասանկ սիրելու զՔն . աստհոյ՛ ըլլանք չխտարակուսինք որ օր մը արքայութեան կը հասնինք , յաւիտեան իր փառքը տեսնելու և զինքը վայելելու , որուն արժանի ընէ զմեզ ամենքս :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԽԹ .

Քնի ծննդեանը վրայ , ու ինչ օրինակ որ Ռողոսայ մեզի :

Ծնաւ ՚ի Մարիամայ կուսէն :

Ար մնայ որ հաւատամքին երրորդ խօսքին աս ետքի բառերը մեկնեմ ձեզի այսօր , որոնց վրայ անցած կիրակի մէկ երկու խօսք միայն ըսի : Ասով սուրբ առաքեալները մեզի կը սորվեցընեն՝ հաւատքի մաս ըլլալն որ Քն որդին Իյ ամենատուր կուսէն իրօք ծնաւ : Աս բանս պարզ ու մեր հողւոյն օգտակար կերպով մեկնելու համար , նախ համառօտ մը պատմեմ Քնի ծնունդն ու ինչ հրաշքներ որ եղան իր ծննդեան ատենը . ետքը մեկ .

նեմ՝ ձեզի գլխաւոր ու հարկաւոր բաները, որ մենք Քնի հետեոյ ըլլալով՝ պարտական ենք սորվելու իր օրինակովը, որ ծնած օրէն սկսաւ տալու մեզի :

Քնի ծննդեան պատմութիւնը յայտնի ու ճիշդ կը գրէ Ղուկաս աւետարանիչը, ուրիշ պատմիչներ ալ ուանկէց ինչուան աս օրս ամենն ատենի աւանդութիւններն ալ նոյնը կը հաստատեն : Օգոստոս կայսրը հրաման մը հանեց որ բոլոր իր հպատակներուն ցանկը շինեն, « Աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս » : այսինքն ամենն ազգէ որչափ որ մարդ կար հռոմայեցւոց ընդարձակ կայսերութեանը տակը, ամենուն անունը մականունը ցեղը արուեստը տեղնիտեղօքը գրեն : Աւստի պէտք էր որ ամենիքն իրենց քաղաքն երթային, այսինքն ուր որ տանը մեծը ծնած էր, իրենց անունը գրել տալու . « Եւ երթային ամենեքեան մասնել յաշխարհագիր յիւրաքանչիւր քաղաքի » : Սուրբ Յովսէփն ալ բարի և արդար մարդ մը ըլլալով՝ հնազանդեցաւ թաղաւորական օրէնքին, որուն միշտ պարտական ենք հնազանդելու՝ երբոր հաւատքի կրօնքի ու այ օրէնքին դէմ չէ հրամանաւոր . առաւ հետը սուրբ կայսր՝ որ յղէ էր, ու ճամբայ ելաւ Բեթղէհէմ երթալու՝ որ իր հայրենի քաղաքն էր, որպէս զի իր անունը մականունը արուեստը գրել տայ, ու ցցնէ՝ որ երկուքն ալ Դաւթի ցեղէն էին . « Վասն լինելոյ նորա ի տանէ և յազգէ Դաւթի » : Մենք կը կարծենք որ աս ամենն բանը գիպուածով եղաւ, յանկարծ Օգոստոս կայսեր խելքին փչեց որ սնափառութեան համար կամ կառավարութեան վերաբերեալ պատճառով մը իր հպատակներուն ցանկը շինել տայ, փորձելու համար որ իր իշխանութիւնն ինչուան ուր կը հասնէր, որչափ ուժ ունէր, ամեն մարդ իր հայրենիքը փութացնելով : Բայց կարծածնուս պէս չէ . այ մեծ նախախնամութիւնը կար աս բանիս մէջը : Աւրիշ անգամ սուրբ գրքէն և ուրիշ ապացոյցներով ցցուցի ձեզի որ աշխրբքիս մէջը բան մը գիպուածով չի պատահիր, խօսք մըն է որ գիպուած կըսենք . վասն զի ամեն բան այ կամօքը կը պատահի, ինքն է որ ամենն բան կը հրամայէ, կը կարգաւորէ, կը կառավարէ, ու կուզէ ան բարձր վախճաններուն՝ որ ինքը միայն գիտէ : Հին մարգարէներն ըսեր էին որ Մեփան այ որդին Դաւթի ցեղէն և կած կուսէ մը ծնա-

ներս պիտոր, Բեթղէհէմ քաղաքը : Ուրեմն որպէս զի  
աս մարգարէութիւններն ելլեն՝ մարգարէներուն ամ-  
մեն զուրցած պարագաներովը, ի՞նչ անանկ ըրաւ որ Օ-  
գոստոս հայրը ուղէ իր հպատակներուն թիւն ու ցան-  
կը ունենալ, ամենմէկուն իր հայրենի քաղաքովը . ա-  
մենասուրբ հոյսը սուրբ Յովսէփին հետ՝ Բեթղէհէմ  
քաղաքը Պաւթի ցեղէն ծնած ըլլալովն, հոն երթան  
անուանին գրեւ տալու . ու հոն դանուած ասեննին՝ Քն-  
տէրն մեր ծնանի : Սուրբ աւետարանիչն առաջ ասնե-  
լով իր պատմութիւնը, կրսէ որ երբոր յլու թեան ինն  
ամիսը անցաւ ու ծննդեան ասենը հասաւ, սուրբ հոյսն  
աշխարհք բերաւ իր մէկհատիկ զաւակն Յն Քն . ու  
ինչպէս որ անցած կիրակի ըսի, ծնաւ առանց ամենևին  
ցաւ մը կրելու, և առանց ան բաներուն՝ որ սուրբ մայ-  
րեր տղաբերքի ասեն կը կրեն : Ինչու որ սուրբ հոյսը  
կարգէ դուրս մասնաւոր շնորհքով մը սկզբնական մեղ-  
քէն՝ Եւային ըրած յանցանքէն պահուած ըլլալով,  
պէտք էր որ ազատ ըլլար անոր պատիժէն ալ՝ որ ամ-  
մեն մայրերը տրամութեամբ ու ցաւով զաւակ կը բե-  
րեն . « Տրամութեամբ ծնցես որդիս » : Մէկ խօսքով  
սուրբ ի՞նչ ամենայ Յն ծնանելն եղաւ գերբնական ի՞նչ այ-  
լն սուրբ մաքուր ու հրաշալի կերպով մը, առանց ամ-  
մենևին իր կուսութեանը վնաս մը ըլլալու :

Հիմայ ասնենք որ սուր եղաւ Յնին ծնունդը, ուր  
ծնաւ որդին ինչ : Թէ որ դեռ ծնած չըլլար, ու լսէինք  
որ ինչ որդին՝ թագաւորը՝ երկինի և երկրի բացարձակ  
տէրը պիտոր աշխարհք դայ ծնանի, անտարակոյս կը  
սէինք որ աշխրբքիս ամենէն մեծ՝ ամենէն հարուստ՝  
ամենէն փառաւոր՝ ամենէն մեծագործ պալատը, բե-  
հեղներով զարդարուած սրահի մը մէջ, կահուղ և սու-  
կեթեղ բարձերու վրայ պիտի ծնանի, ամեն հանգրս-  
տութիւն ու աշխրբքիս ամեն երևելի մարգիկները  
բոլորաթիքն առած : Բայց եկուր նայէ որ աս բաներուն  
բոլորովին ներհակն եղաւ : Կոյսն Մարիամ սուրբ Յով-  
սէփայ հետ գիշեր ասեն Բեթղէհէմ հասան . ու չե-  
կրնալով քաղաքը մանել, պառկելու տեղ փնտրուեցին  
հոն քաղքին մօտ ողորմելի պանդոկի մը մէջ, բայց չե-  
կրցան գանել, վասն զի բոլոր լէցուն էր օտարական  
ներով . « Զի ոչ գոյր նոցա տեղի յիշեանին » : Տե-  
սարան մը՝ որ բոլոր երկինք ու երկիր պէտք էր աս-

չէին, իրենց ստեղծողին տեղ մը չի գտնուելուն հա-  
մար: Ետքը ետքը հարկ եղաւ որ քարայրի մը մէջ, ա-  
նասուններու գոմի մը մէջ քաշուին: Հոն մտան չմտան,  
Քնի ծնանելու ասենը հասած ըլլալով, կէս գիշերուն՝  
օգին ցրտութեան ատենը՝ սուրբ կոյսը ծնաւ իր ան-  
որդին: Ու ծնածին պէս, կրտէ սուրբ աւետարանիչը,  
առաւ պատեց մէկ երկու կտոր լաթերու մէջ՝ ինչ որ  
հոն քովերնին գտնուեցաւ, ու պառկեցուց զինքը. « Եւ  
պատեաց ՚ի խանձարուրս, և եգ զնա »: Բայց ո՞ր դրաւ,  
ո՞ր պառկեցուց. մարդուն սիրտը քարէ ըլլայ, կը գո-  
րովի. մտուրին մէջը դրաւ, անասուններուն խոտ ու-  
տելու ամանին մէջը պառկեցուց, ուր որ եգ մը և յա-  
ւանակ մը կապած էին՝ ինչպէս հին ու հաստատուն ա-  
ւանդութիւն մըն է. « Եւ եգ զնա ՚ի մտուր »: Ի՞նչ  
բանի վրայ պառկեցուց. կտոր մը խոտի, քիչ մը յարդի  
վրայ. ո՞վ կրնար ասանկ բան մտածել այ որդւոյն՝ թա-  
գաւորաց թագաւորին վրայ: Հոն մօտերը հովիւներ  
կային, որ գիշերն իրենց ոչխարներուն պահպանութի-  
կընէին. մէյմըն ալ ի՞նչ կրնայիս, հրեշտակ մը երեցաւ  
իրենց, ու չորս գինին սասաիկ լոյս մըն է՝ պատեց, ա-  
նանկ որ՝ սկսան վախնալ: Բայց հրեշտակն ըսաւ իրենց.  
Մի՛ վախնաք, ուրախութեան լուր է ձեզի բերածս, չէ  
թէ ձեզի միայն, այլ նաև ամեն մարդկանց. վասն զի  
աս գիշեր քիչ մը առաջ ծնաւ Մեսիան Յսի Բն իրկի-  
չը, Բեթղէհէմ Գաւթի քաղքին քովը. գնացէք շուտ  
մը զինքը տեսնելու, նշանն աս է. կը տեսնէք սղտի սը-  
ղայ մը աղքատ լաթերու մէջ պլած ու մտուրի մը մէջ  
պառկեցուցած: Աս խօսքս ըսաւ չքսաւ, մէյմըն ալ ու-  
րիշ շատ հրեշտակներու խումբ մը երեցաւ, որոնք զան-  
օրհնելով՝ աս բանս կերգէին. « Փառք ՚ի բարձունս այ՝  
և յերկիր խաղաղութիւն, ՚ի մարդիկ հաճութիւն »:  
Խեղճ հովիւները մխիթարանքով լեցուած, հրեշտակ-  
ներուն ատենքէն՝ լոյսին պայծառութենէն՝ երկնաւոր  
երգերուն անուշ ձայնէն յափշտակուած ու զմայլած,  
երթանք ըսին մէկմէկու, շուտ մը Բեթղէհէմ հասնինք,  
ատենէնք հրեշտակին ըսածը՝ այ՝ մեզի յայտնածը: Ու  
վազելով արտորալով գնացին գտան ինչպէս որ հրեշ-  
տակն ըսեր էր, սուրբ անձամբնը, սուրբ Յովսէփն ու  
մանուկ Յնը մտուրին մէջը դրած: Ի՞նչ ուրախութիւն,  
ի՞նչ ցնծութիւն, ի՞նչ գորով. երկրպագութիւն ըրին

Յնին, զինքը ճանչցան որ Մեսիան էր. ու անկէջ դարձան օրհնելով ու փառք տալով ինչ, և ամենուն կը պատմէին ինչ որ տեսան ու լսեցին նէ. ու լսողներն ալ կապշէին կը հիանային կը մնային: Աս է համառօտ պարզ ու ճշմարիտ պատմութիւնը Քրիստոսի որդւոյն ինչ ծննդեանը:

Սիրելի օրդէքս, հիմայ մենք աւքիջ մը երթանք Բեթղեհէմի դամբ, ու հաւատքի աչքով տեսնենք հոն տեղ ծնած մանուկ Յիսուսը որդին ինչ: “Եկայք երթիցուք մինչև ցԲեթղեհէմ, և տեսցուք”, : Ո՛հ սրչափ խրատ կառնենք՝ տեսնելով միայն զինքը. ի՛նչպէս յայանի կերևնայ հոն ճշմարտութիւնը, ի՛նչպէս դուրս կելլեն աշխրբքիս սորվեցուցած սուտ կանոններն որ քրիստոնէից շատերն ալ անոնցմով կերթան: Երթանք ուրեմն Բեթղեհէմ, նորէն կըսեմ. ետևէս եկէք, ու աղէկ մտիկ ըրէք ըսածներս:

“Ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութիւն է մարմնոյ, և ցանկութիւն է աչաց, և ամբարտաւանութիւն աստի կենացս”, . կըսէ Յովհաննէս սուրբ առաքեալը: Ըսել կուզէ որ աշխրբքիս կործանումն աս իրէք կրքերէն է, զգայական բաղձանքներէն, հարստութե ետևէ ըլլալէն, ու հպարտութենէն. ա՛լ գէշն ան է որ աս իրէք անիծած կրքերն իրէք կանոն եղած են, ու քրիստոնէից մեծ մասը զանոնք աղէկ կանոնի տեղ ըրու նած՝ անոնց կը հետևին, այսինքն վայելել որչափ որ կարելի է, ունենալ որչափ որ կարելի է, աշխրբքիս մէջը փառաւորութիւլ որչափ որ կարելի է. ու ով որ աս իրէք բանն ունի նէ, ամենէն երջանիկ ու ամենէն բախտաւոր կը սեպուի: Հիմայ թող գան ասանկ մասձողներն ու անոնք որ աս կանոնները կը բռնեն, թող գան հետս ինչուան Բեթղեհէմ, տեսնեն ինչ որդին՝ որ աշխարհք փրկելու համար եկեր է իրաւ, բայց միանգամայն երկրնքին ճամբան մեզի սորվեցընելու. “Եկայք երթիցուք մինչև ցԲեթղեհէմ”, : Հոն կը տեսնենք որդին ինչ սուրբ իծածնայ ու սուրբ իծահօրը հետ. ո՛հ ինչ մեծ խրատներ է տուածը, ի՛նչ մեծ օրինակ նեղութիւն կրելու, օրինակ աղքատութեան, և օրինակ խոնարհութեան:

Առջի տուած օրինակն է աշխրբքիս մէջ նեղութիւն քաշելու: Թող գան տեսնեն աշխարհասէր մարդիկնէ-

ըն՝ որ վայելէք միայն կը փնտրուեն , թող նային՝ ինչպէս  
ո՛ւր ու էրք ծնաւ որդին այ , ու ըսեն ինչ հանգիստ  
ինչ վայելէք ունեցաւ : Աչուրնին չորս զին պարացընեն .  
ո՛ւր են թաչունի փեռուրներով լեցուած բարձէրք , կա-  
կուղիկ ու բարակ բրդէ ծածկոցներն Յիսուս մանու-  
կը ծածկելու համար . ո՛ւր են վառարանները , տաքու-  
խուցերը , որ զինքը ցրտէն պահեն . ո՛ւր է սկեղծ ո՛-  
րորոցը , ու թագաւորի մը վայլած ուրիշ զարդերը :  
Հոս ողորմելի խրճիթ մըն է տեսածնիս , հովերը մէկ-  
գիւն կը մանեն՝ մէկալ գիւն կելլեն . որորոցի տեղ ալ  
մատը մըն է , անասուններուն խոտ ուտելու ամանը : Ա-  
ղանակը խիստ ձմեռ , կէս գիշերուան ցրտին ծներ է ,  
և իր փափուկ մարմինը կը գողայ ցրտէն : Ամենասուր՝  
մայրը կը գորովի կը գթայ ճարը կը փնտրուէ՝ սիրե-  
լի որդեկին նեղութիւնը քիչցընելու , բայց քանի մը  
կտոր լաթէն ուրիշ բան չունի զինքը ծածկելու , յար-  
գէն ու խոտէն ուրիշ բան չունի որ տակը գնէ , անս-  
տուններուն շնչէն ուրիշ բան չունի որ զինքը տաքցընէ :  
Խեղճ մանկիկը ցրտէն փառցած կուլայ ու կը տան-  
ջուի :

Թող գան տեսնեն անոնք որ քիչ մը նեղութիւն՝ քիչ  
մը ցաւ չեն ուզեր քաշել , քիչ մը ծով՝ քիչ մը պահք  
քիչ մը մահացումուիք՝ քիչ մը ապաշխարանք չեն կըր-  
նար ընել , ամեն բան իրենց ծանր կերեկնայ , աղթթ  
ընելը ծանր , ժամ գալը՝ քարոզ մտիկ գնելը՝ խոստ-  
վանանք ըլլալը ծանր , ինչուան տօնի օր պատարագ մը  
տեսնելն ալ ծանր կուգայ իրենց : Անոնք որ զբոսան-  
քէն զուարճութենէ ուրիշ բան չեն փնտրուեր , երջան-  
կութիւն կը սեպեն հանգիստ ու փափուկ կեանք ան-  
ցընելը , թող գան հոս , տեսնեն այրի մը մէջ , մտորի  
մը մէջ , անորդին աշխրբքիս բացարձակ տէրը , թա-  
գաւորաց թագաւորը , ինչ նեղութիւն կը քաշէ : Ու-  
րեմն երկուքին մէկն է , կրտէ սուրբն Բեռնարդոս , սս-  
կէց փախչել չըլլար . կամ Քսէ խաբուողը , կամ աշ-  
խարհք : Աշխարհքս վայելէք ու զուարճութիւն կը փըն-  
տրուէ . Քսէ մեր տէրն ու վարդապետը՝ որ կրնար աշ-  
խրբքիս ան ամեն ուղածներն ունենալ , իր ծննդէնէն  
սկսեալ ինչուան էաքը միշտ նեղութիւն ու տառապանք  
ընարեց . ուրեմն կամ Քսէ խաբուողը , կամ աշխարհքս :  
Իայց Քսէ ան ըլլալով ու բողորովին խոստութիւն , ան-

կարելի է որ խաբուել . ուրեմն աշխարհքս է խաբուողը , ուրեմն աշխարհքիս տուած կանոնը՝ որ է վայելել որչափ որ կարելի է նէ , ծուռ ու սուռ կանոն է : Ուրեմն թէ որ Քն՝ որ չի կրնար խաբուիլ՝ նեղութիւնը վայելքէ աւելի ընտրեց , ալ աղէկ պիտի ըլլայ նեղութիւն քան շէլը քան թէ վայելելը , ու պէտք է որ մենք ալ իր ընտրածն ընդունինք՝ աւելի օգտակար ու հարկաւոր սեպելով մեզի անիկայ : Ասոր գէմ ո՞վ ինչ կրնայ զուրցել : Գիտեմ որ մեր անձնասիրութիւնն աս բանս չիմանար , ու միշտ կրսէ . վայելելը աղէկ է , նեղութիւն քաշելը գէշ : Բայց նորէն նոյն վարդապետը կը հարցընէ . Ո՞վ աւելի աղէկ կրնայ մտածել , մեր անձնասիրութիւնը թէ ան . թէ որ Քն հանգիստէն աւելի ընտրեց նեղութիւնը , ուրեմն զգայարանքներնուս ուզածը գէշ է , նեղութիւն քաշելն աղէկ է . ուրեմն մեր անձնասիրութիւնն որ հակառակը կրսէ մեզի , կը խօսէ ու կը մտնէ զմեզ : Ասեցիք դուք որ աշխարհք վայելողներուն վիճակին կը նախանձիք , ու զձեզ դժբախտ կը սեպէք աղքատ ըլլալնուդ ու նեղութիւն ունենալնուդ համար : Կը խաբուիք , ծուռ է մտածածնիդ . դուք աւելի բարեբախտ էք քան զանոնք , ինչու որ դուք արքայութե շիտակ ճամբուն վրայ էք . հերիք է որ սիրտ ընէք , առաջ երթաք : Թէ որ Քն աէրն մեր որ ապաշխարանք ընելու պէտք չունէր ու աւելի ընտրեց նեղութիւն քաշելը քան զհանգիստը , մենք որ այսչափ հարկաւորութիւն ունինք նեղութիւն քաշելու՝ ապաշխարանք ընելու մեր մեղքերուն համար , մեր կրքերը զսպելու , և արքայութեան համար արդիւնք գիղելու , մենք որ անարդ որդերու հաւասար ենք , ինչպէս կրնանք նեղութիւն կրելէն քաշուիլ և հանգիստ ու վայելք փնտրուել : Ասկէց մեծ ինչ սխալ կրնայ ըլլալ , ասկէց մեծ ինչ անմտութիւն , ասկէց մեծ ինչ ամսթ ու նախասինք : Ինչ երեսով գեռ զմեզ քրիստոնեայ կը սեպէնք . քրիստոնեայ ըսելը՝ Քնի հետեղ , Քնի նման ըսել է , այսինքն ով որ խաչ քաշել յանձն առած է : Աս բանիս գէմ ինչ դժուարութիւն որ առաջ բերելու ըլլանք , չօգտեր . Քնի աեաւն մերոյ օրինակը հերիք է ամեն դժուարութիւն քակելու , կրսէ նոյն սուրբը : Բնութիւններնուս գէմ կուգայ՝ ըսենք պիտար . բայց Քնի բնութեանն ալ գէմ էր , այսու ամենայնիւ համբերեց : Կազմուածք .

նիս ակար է , նեղուծիւն քաշելու ջնգար՝ ըսենք պիտոր , Քսի կազմուածքը մերինէն փափուկ էր , այսու ամենայնիւ քաշեց : Ըսենք ինչ որ կուզենք , բայց մէյմը աչուընիս Քսի վրայ դարձրենէք , ամեն դժուարութեան լուծումն իր վրայ կը դանենք : Ուրեմն , սիրելի որդիքս , կամ՝ նեղուծիւն կրենք կամ քրիստոնեայ կոչուելէն հրաժարինք , միանգամայն երկընքէն յոյսերնիս կարենք :

Բայց աս նեղուծիւն կրելու դասը , Քսի իր ծնրն գեանն ատենը տուած դասերուն մէկն է միայն . ուրիշ դաս մըն ալ տուաւ աղքատութեան : Աշխարհքս բուրովին մեծութեան ստրկի ու հարստութեան կպած ըլլալով , զինքն աս խաբէութեանէն խալըսելու՝ աս ծուռ ճամբէն ետ դարձրնելու համար՝ Քն աէրն մեր ծնաւ աղքատ : Ո՛վ իմ սիրելի որդիքս , արժըննանք քիչ մը , հաւատքնիս զօրացրնենք . ո՛վ է ան Բեթղէ հէմ՝ այրին մէջ ծնած պզտի տղան . ի՞նչ որդին է , թագաւորներուն թագաւորն է , իշխաններուն իշխանը . « Թագաւորն թագաւորաց , և տէրն տերանց » : Ո՛ւր է ուրեմն իր թագաւորական սլաշատը , ո՛ւր է իր գաւազանը թագն ու ծիրանին , ո՛ւր են իր մեծութեան ու հարստութեան նշանները , օսկի օրորոցը , իր ծառաներն ու սպաշտօնեաները : Սեցած ու մութ քարանձաւ մը , չորս գիէն ճղքաւած , ան է իր արքունիքը . քանի մը հինուովին լաթերու կտորուանք՝ որոնց մէջը պլլուած է , ասոնք են իր ծիրանիքը . անարգ ատու մը՝ անասուններուն ջիկերած խոտովն ու յարգովը լէցուն , աս է իր օրորոցն ու թագաւորական աթոռը . իրեք չորս խեղճ հովիւներ , ասոնք են իր մեծամեծ սպաշտօնեաները : Զարմանք բան , Ագամ թէ և սոսկ մարդ մըն էր , բայց ստեղծուելուն պէս՝ հանգիստ գրախտին մէջ ամմեն առատութիւն դասաւ . իսկ ի՞նչ անոր ստեղծողը՝ աշխրբբիս տէրը՝ աղքատ այրի մը մէջ ծնած , ամեն բանի կարօտ եղաւ . ինչո՞ւ ասանկ ուզեց ընել : Գիտէք ինչու , սիրելի որդիքս . որպէս զի իր օրինակովը սովովնք գոնէ սրտերնիս չի կպցրնելու աշխրբբիս հարստութեանը՝ որ մարդուս հողոյն կորստեան ստաճառ է : Ի՞նչպէս կարելի էր որ մարդս աս անկարգ աշխրբբիս վրայ՝ որ այսչափ ստրկի ու հարստութեան ետեւէ է , կարենար հաւտալ որ աշխրբբիս ամեն բանն ու

նայնութիւն է, ու բանաւոր մարդու մը անվայել բան է սիրտը իր ունեցածին տալ, թէ որ որդին այ աղքատութեան մէջ չիճնանէր ամեն բանի կարօտ:

Բայց արդեօք մարդս իրաւցընէ հաւտաց աս բանին, ուր էր թէ հաւտար, բայց հաւտալու նշան չիկայ վրան. կը տեսնենք որ նաև քրիստոնեաներն ուրիշ բան մը չիկայ որ այնչափ սիրեն՝ այնչափ անոր ետևէն ըլլան՝ այնչափ մեծ բանի տեղ դնեն, ինչպէս հարստութիւնը: Ի՞նչպէս կը հաւտան որ՝ ոչ երբէք այ իրենց տուած վիճակին գոհ են, որչափ աւելի ունին՝ այնչափ աւելի կը բաղձան ունենալու, ինչուան իրենց կանոն ըրեր են, ու որդուց որդի կը սորվեցընեն որ գանձ պէտք է գիգել, ստակը ոչ երբէք աւելորդ կրնայ ըլլալ, ով որ աւելի ունի՝ աւելի երջանիկ ու աւելի պատուաւոր է. թէ և Քն տերն մեր աղքատ ծնանելովը՝ աս ամեն կանոններն սոքի տակ առաւ, ցցուց որ ծուռ են: Ինչո՞ւ է որ շատերն աւելի աշխրբքիս բաներն աւելի կը մտածեն քան թէ հոգինին ու իրենց յաւիտենական փրկութիւնը, տօն կիրակի չեն պահէր, աղքատներուն չեն ողորմիր, աշխատաւորին վարձքը կը կտրեն, պարտքերնին չեն վճարեր, չափազանց վաշխ կառնեն, առուտուրի մէջ խարդախութիւն կրնեն՝ գինը չափը կը շիռքը կայլայլեն, գողութիւն կրնեն՝ նաև սրբազան բաներու՝ որ այ նուիրուած են, կտակով ձգած հոգևոր պարտքերը չեն լեցըներ, պատարագները չեն ընել տար, քաւարանին հոգիները կը զրկեն: Բոլոր աս բաներս ինչէն առաջ կուգայ. ագահութենէ, սրբաւերնին սարկի կպցընելէն, ունևորութեան ետևէ ըլլալէն:

Ա՛հ սիրելիք, թէ որ Յնին աղքատութեանն օրինակը, որ այնչափ հարուստ ըլլալով՝ աղքատ ու կարօտ ծնաւ, «Վասն մեր աղքատացաւ որ մեծատունն էր», թէ որ աս օրինակը մեր աչքը չի բանար, զմեզ չամբցըներ, մեր սիրտը աշխրբքիս բաներէն չի հեռացըներ, վայ է մեզի, բաներնիս վընցած է, կորսուած ենք, գատապարտութենէ խալըսում չիկայ մեզի, վասն զի չենք նմանիր Քնի մեր վարդապետին առաքինութեանցն ու իր տուած օրինակին: Իր ուղածն ան չէ որ մենք աղքատ ու կարօտ ըլլանք՝ ինչպէս որ ինքը ծնաւ, վասն զի չեկաւ որ աւրէ վերցընէ նախախնամութեան դրած

Հարուստին ու աղքատին այլ և այլ վիճակները, այլ մինակ մեր սիրտն ու վարքերնիս շիտկելու համար: Ի՞ր մեզմէ ուզածն աս է, աղքատ էնք, կարօտ էնք, ասարուստնիս հագուստնիս ճորով կը գտնենք. կուզէ որ համբերենք գոհ ըլլանք, շիտարակուսելով որ մեզի համար ան է աղէկը, և ագահութեամբ հարստութեան ետէ ըլլալու տեղը՝ ուրախանանք որ իր աղքատութեանը նման՝ իրեն կարօտութեանը մասնակից կը լանք կոր. « Ունիմք կերակուր և հանդերձս, և այնուչատասցուք », (ԹՍՏՏ. Գ. 8:) Հարուստ էնք, ունեւոր էնք. կուզէ որ գտնէ սրտանց աղքատ ըլլանք, այսինքն սրտերնիս հարստութեան՝ աշխրբբիս բաներուն չի կայցնենք, վայելէնք՝ բայց չիվայելելու պէս, ինչպէս առաքելալը կըսէ, ունենանք՝ բայց չունեցածի պէս, կարօտութիւննիս լեցընելու համար միայն գործածենք, աղէկ ու ան ուզած տեղը բանեցընենք. չէ թէ ունայ նասիրութեան՝ սնափառութեան՝ նորելուք բաներու չիվայլած զբօսանքներու, այլ օրինաւոր կերպով հանդիստ ու մեր վիճակին վայլած կեանք անցընելու, մանաւանդ քրիստոնէական բարեպաշտութեան գործքերու բանեցընենք: Թէ որ չէ, վայ մեզի, Յն մանուկն իր սրտոցէն վայ կուսայ մեզի ու կըսէ. « Այ ձեզ մեծատանց », (ԳՂ. Գ. 24.) վայ ձեզի սր ունեցածովնիդ գոհ չէք ըլլար, ու միշտ աւելի ունենալու ետէ կըլլաք. սրտերնիդ հարստութեան կայցընելու համար, և ունեցածնիդ գէշի բանեցընելու համար, աւելի դիւրին է որ հաստ չուան մը բարակ ասեղի մը ծակէն անցնի՝ քան թէ գուք արքայութեան գունէն. (ՄԳԼ. ԺԺ. 24:)

Հիմայ երրորդ դասը մտիկ ընենք, որ Յն մանուկը Բեթղէհէմի այրէն մեզի կուսայ, այսինքն խորին խոնարհութիւն: Ո՞վ կրնար ասանկ բան մտածել, որ ան սրուն փառքն ու մեծութիւնն անհուն է, որ բոլորովին կատարելութիւն է, չէ թէ հրեշտակի բնութիւն առնէ՝ այլ մարդուս, մեզի պէս մարդ ըլլայ՝ որ իր անմարդ որդի մը պէս էնք: Ու մարմին առնէ՝ չէ թէ անմահ ու անչարչարելի ինչպէս Ագամ իր անմեղութեան վիճակին մէջն էր, այլ մեր ամեն խեղճութիւններուն ցաւերուն ու մինչև մահուան ասկը ձգէ զինքը՝ անանկ մարմին առնէ՝ որ մեղաւորի նման ըլլայ. « Ի

նմանութիւն մարմնոյ մեղաց 33. (Հո. Ե. 3:) Խեղճէ  
մարէ վեր խոնարհութիւն. որդին այ որովհետեւ չէր  
կրնար մեղաւոր ըլլալ, խոնարհեցաւ ու մեղաւորի կեր-  
պարանք առաւ. ուղեց աղու մը պէս ծնանիլ, թէ և  
կրնար Ադամին պէս մեկէն կատարեալ հասակով մարդ  
ըլլալ, ուղեց նոր ծնած աղու մը պէս լալ ու կանչել,  
կաթ ծծել, լաթերու մէջ պլուրիլ. ուղեց ծնանիլ, չէ  
թէ թագաւորներու պէս փառաւոր պսակուած թա-  
գուհիէ մը՝ այլ աղքատ կուսէ մը, չէ թէ ոսկւոթծ  
խուցի մէջ՝ այլ անարգ փսոսի մը մէջ. ուղեց թագա-  
ւորական աթոռի տեղ՝ մսուրի մը մէջ հանգչիլ, պա-  
լատականներու տեղ՝ խեղճ հովիւներու մէջ կենալ,  
իրեն հօր տեղ հոգացող՝ հիւս մը ունենալ, եղան ու  
յաւանակի մը հետ քնակիլ, մէկ խօսքով՝ ողորմելի ծա-  
ռայի մը պէս աշխարհք գալ. « Զկերպարանս ծառայի  
առեալ 33. (Փիլիպ. Ե. 7:) Աս ի՞նչ խեղճ չիհամե-  
լու խոնարհութիւն, աս ի՞նչ չիլսուած նուաստութի-  
նիմայ, տեսնելով որ ան ասանկ խոնարհեցաւ, մեք որ  
հող ու մոխիր ու անարգ որդերէն ալ գէշ ենք, ի՞նչ  
պրտով կրնանք հպարտանալ. « Զի հպարտանաս հող  
և մոխիր 33. (Սիւր. Գ. 9:)

Բայց ասանկ դաս մը առնելէն ետքը՝ ի՞նչ է հանած  
պատուդիս. ասանկ մեծ օրինակ մը խոնարհութեան աչ-  
քերնուս առջին ունենալով՝ որ Քն որդին այ ծնածին  
պէս տուաւ մեզն՝ որն է մեր ըրած խոնարհութիւնը:  
Խոնարհութիւն է մեծ երեւալ ուղելը, ուրիշներուն  
վայ իշխել ու հրամայել ուղելը: Խոնարհութիւն է  
այնչափ փառաւոր պաշտօններու ետէ ըլլալը, պա-  
սիւ փնտրուելը, ու շատ անգամ առանց արժանաւո-  
րութեան: Խոնարհութիւն է հպարտ հպարտ խօսիլը,  
ուրիշի ծուռ նայիլը, ուրիշն արհամարհելը, ինքը զին-  
քը գովելը, ուրիշին ըրած շողքորթութիւններն ու  
գովեստները փտորթիլը, իր խեղճին իր ճարտարութե-  
ր իր ազնուականութեանն իր հարստութեանը վրայ պար-  
ծենալը: Խոնարհութիւն է վատնել ու մոխելը տանը  
ղարդարանքներուն, սեղաններու տալու, իր վիճակէն  
վեր հագուստներու, նորելուք ունայնասիրութիւննե-  
րու, հանգեսներու, հրաւելքներու, որանց վախճանն  
ուրիշ բան չէ՝ բայց էթէ երեւալ, անուն ընել, փառք  
վաստրիլ: Խոնարհութիւն է չիհամբերելը, չքսեմ

նախատինք մը կրէլու՝ այլ սղտի խրատի մը, թէ թե աղ-  
դարարու թեան մը: Աս ամենն բանը խոնարհութիւնն է,  
ըսէք ինձի սիրելի որդիքս . չէ, խոնարհութիւնն չէ .  
այլ հպարտութիւն, փառասիրութիւն, գոռոզութիւն:  
Թէ որ հպարտութիւնը միշտ ծանր մեղք եղած է,  
Քսի որդւոյն նոյն այսչափ խոնարհելէն ետքը՝ ան աստի-  
ճան ծանրութեան կը հասնի որ մեծն Գրիգոր յայտնի  
նշան գատապարտութեան կը սեպէ զանհկայ: Մտիկ  
ըրէք ինչ կրսէ Քս. « Եթէ ոչ դարձնիք և եղիջիք իբ-  
րև զմանկախ, ոչ մտանկցէք յարքայութիւն երկնից » .  
(Մ. ք. խ. 3.) այսինքն թէ որ չի խոնարհիք՝ ասլու մը  
պէս չի սղտիկնաք՝ ձեր վրայ ցած համարմունք չունե-  
նաք նէ, անօգուտ է, մի յուսաք որ արքայութիւն կա-  
րենաք մանեւ: Իրաւ, ինչպէս կրնայ հպարտը երկնիք  
մտնել, ուսկից Արուսեակն իր հպարտութեանը համար  
մէկէն ստեղծուածին պէս վար կործանեցաւ: Ուրեմն  
խոնարհութիւն ունենանք, որ քրիստոնէական ամեն  
կատարելութիւններուն հիմն է:

Խօսքս հոս լմնցընեմ: Առզե՛նք փրկուել թէ չէ .  
թէ որ կուզենք, պէտք է որ նոյն ճամբէն երթանք՝ որն  
որ Քս որդին Աստուծոյ եկաւ իր օրինակովը ցցուց մե-  
զի. պէտք է որ ջանանք իրեն նմանելու, վասն զի հա-  
ւատքի մասն է որ իրեն նմանողները միայն կը փրկուին:  
Ինքը նեղութիւն քաշեց, պէտք է որ մենք ալ քաշենք .  
ինքն աղքատ ծնաւ ու աղքատ ասրեցաւ, պէտք է որ  
մենք ալ աղքատ ըլլանք՝ գոնէ սրտով. ինքը խոնարհ  
եղաւ, պէտք է որ մենք ալ ըլլանք: Աս իրէք դասն իր  
ծննդեանը վայրկեանէն սկսաւ տալ մեզի Քս որդին նոյն .  
ուրեմն աս է պատուը՝ որ պարտական ենք անկէց հա-  
նելու, պարտական ենք ալէկ սորվելու աս իրէք դասը,  
ու գործքով ալ կատարելու աշխրբքիս տուած սուս  
կանոններուն գէմ: Թէ որ չէ, աչուրնիս բանանք չիսա-  
բուինք, արքայութիւնը մեզի համար չէ: Ապաշխարանք  
նեղութիւն քաշենք, աղքատ ըլլանք սրտանց խոնար-  
հութիւն ընենք, ամեննիս ալ փրկութեան կը հաս-  
նինք, որուն արժանի ընէ զմեզ Քս:

ՅՈՐԴՈՐԱԿ Ծ .

Սոբբ աստուածածնայ, արժանապատուութեանց լրաց,  
ու իբեմ ջերմեանդ անութեան ընկելու Բոնի կերպը :

Ասկէց առջի երկու յորդորակներուս մէջ մեկնեցի ձեզի ինչ որ մեր սուրբ հաւատքը Քնի մարդեղութեանը և ծննդեանը վրայ կը սորվեցնէ, ու հաւատամքին երրորդ խօսքովը կը դաւանինք: Հիմայ կարգը չորրորդ խօսքին կուգայ. բայց որովհետեւ երրորդ խօսքին մէջն է միայն որ սուրբ անձանքը կը յիշուի, անոր համար դեռ չորրորդը չըսկսած՝ ձեզի այսօր իր արժանապատուութեանցը վրայ խօսիմ, որոնք թէ և անթիւ են, բայց ամենքն ալ աս իրեք գլխաւորներուն մէջը կիմացուին, որ են իր կարգէ դուրս սրբութիւնը, իր խիստ բարձր աստիճանը, ու իր զօրաւոր բարեխօսութիւնը: Ասոնց վրայ խօսելէն ետքը, ասոնցմէ պտուղ հանելու, և անձանց ճշմարիտ ջերմեանդութիւն ընկելու կերպն ալ ցցնեմ:

Ամեն բանէն առաջ պէտք է մտքերնիդ բերեք ասկէց առջի յորդորակներուս մէջ ըսածներս. այսինքն հաւատքի մաս ըլլալը որ սուրբ անձանքը միշտ անարատ եղած է իր կենացը առջի վայրկեանէն, կոյս եղած է զՔն ծնանելէն առաջ, կոյս՝ ծնանելու ատենը, ու կոյս՝ ծնանելէն ետքն ալ. կոյս՝ չէ թէ միայն մարմնով, այլ նաև հոգևով: Երկրորդ որ սուրբ կոյսը ճշմարիտ մայր է որդւոյն այ Յիսուսի Քրիստոսի, ու Յիսուս Քրիստոս իրաւցընէ իր որդին է, չէ թէ իբրև մարդ միայն՝ այլ նաև իբրև անձ մարդացեալ, ինչպէս որ Եփեսոսի սուրբ ժողովքը Նեստորի ամբարիշտ աղանդաւորին դէմ վճռեց, որ սուրբ կուսին իրաւցընէ անձ մայր ըլլալուն մեծ պարծանքը կուրանար աս ազիտական պատճառովն որ սուրբ կոյսը չէր կրնար ՚ի յաւիտենից երկիւստոր հօրմէն ծնած Քրիստոսի անձանքը ծնանել: Բայց ինչպէս որ մայր մը իրաւցընէ մայր է իր որդւոյն մարմինը միայն ծնանելով, ու իր ար-

դանդին մէջ հոգւոյն ու մարմնոյն զարմանալի միաւորութիւնն ըլլալով, թէ և հոգիին ծնողն ինքը չէ՛ այլ ձած, ասանկ ալ սուրբ կոյսն իրաւացընէ Քսի մայրն է, ու Քսի իր որդին, չէ թէ միայն իբրև մորդ՝ այլ նաև իբրև ձած. որովհետև սուրբ կուսէն ծնաւ իր մարմինը, ու նր կուսին արգանդին մէջն եղաւ ան խելքէ մտքէ վեր միաւորութիւնն ձածային բնութեանն ու անձին մորդկային բնութեանը հետ. թէ և ձածային անձը նր կուսէն չիծնաւ, այլ երկինքը յաւիտենական հօրմէն:

Ասոնք աղէկ հասկընալէն ետքը, հիմայ մտիկ ըրէք. թէ որ սուրբ ձածածինը միշտ անարատ ու միշտ կոյս եղաւ, ու դիտնալով որ՝ ինչպէս սուրբ հաւատքը կը սորվեցընէ՝ ամուսնական վիճակէն շատ աւելի հաճոյ է նոյ կուսական վիճակը՝ ինքն եղաւ աշխրբբիս ամեն աղջիկներէն առջինը կուսութեան ուխտ ընող նոյ, թէ և ան ասեանները մեծ նախատինք էր կոյս մնալը, ու թէ որ իրաւացընէ մայր եղաւ նոյ, ասիկայ մեծ ապացոյց է որ իր սրբութիւնը կարգէ դուրս բան եղած է. վասն զի առանց այսպիսի սրբութեան չէր ընարուեր անանկ մեծ հրաշքով մը կոյս ու միանգամայն նոյ մայր ըլլալու: Անոր համար երբոր Գաբրիէլ հրեշտակապետն իրեն աւելիք բերելու եկաւ՝ որ նոյ մայր պիտոր ըլլար, զինքը բարեկեցութեան ըսաւ որ նոյ շնորհքովը լի, և ամեն կանանցմէ աւելի նոյմէ օրհնած էր. «Ուրախ լեր բերկրեալ աէր ընդ քեզ, օրհնեալ ես դու ՚ի կանայս յ»: Ասոնք անանկ խօսքեր են, որ մեծ սրբութիւն կենթագրեն նր կուսին վրայ: Սրբութիւն ըսածնիս մէկ կատարեալ բարեկամութիւն մըն է հոգիի մը ու նոյ մէջ, մէկ սաստիկ սէր մը՝ նոյ ու հոգիի մը, հոգիի մը ու նոյ մէջ. անանկ որ որչափ բարեկամութիւնն ու սէրը կաճի մեջերնին՝ այնչափ կուսնայ ան հոգւոյն սրբութիւնը: Բայց ո՞վ կընայ բացատրել սրգւոյն նոյ սէրը՝ որ սուրբ կուսին վրայ ունէր. ո՞վ կընայ բացատրել սուրբ կուսին սէրը՝ որ իր որդւոյն վրայ ունէր: Արդին ձած կը սիրէր սուրբ կոյսը նաև անկէջ ծնանէլէն ու յղանալէն առաջ, վասն զի իր մայրը պիտոր ըլլալ, ևս առաւել իր մայրը ըլլալէն ետքը: Բայց մէկը իրաւացընէ սիրելը՝ անոր բարեբաւուցել է, ու ինչ որ կընայ ընել անոր նէ՝ ընելն է: Արեմն խիստ սքանչելի կը հետեցընէ նր Թովմա ագուրնացին այսպէս. Արդին ձած թէ որ սաստիկ կը սիրէր

սուրբ կոյսը, իրեն ըրած է ամեն հոգևորական բարիք՝  
ինչ որ կրնար նէ, ուրեմն իրեն տուած է հոգին սուր-  
բին ամեն պարգևները, իրեն տուած է ամեն լոյս,  
ամեն օգնութիւն, ամեն գերբնական բարիք և ամեն  
ուրիշ բանաւոր արարածներէն աւելի՝ չէ թէ միայն  
տուած է իր շնորհքը, այլ նաև ամեն շնորհքներուն  
գանձը բացեր ու գեօի պէս վրան վազուցեր է: Աս-  
կէց յայնի է որ սուրբ կոյսը ան աստիճանը սրբութե-  
հասած է՝ որ հաւասարը չունի, մէկը չէ եղած որ ան  
աստիճանը հասնի, վասն զի մէկը իրեն պէս չէ սիրած  
զամ, և ոչ իրեն պէս սիրելի եղած է այ: Բայց երբ  
արդեօք տուաւ ամ սուրբ կուսին աս ամեն շնորհքը.  
կը կարծէք որ մեծցած տակնը, կը կարծէք որ իրեն  
մայրն ըլլալու մօտեցած ատենը. չէ, այլ մէկէն ան  
վայրկենին որ սրբութիւն Աննա զինքը յղացաւ. անանկ  
որ՝ կարգէ գուրս շնորհքով մը ազատ եղաւ սկզբնա-  
կան մեղքէն՝ որով մենք ամենիցս կը ծնանինք, ու ծնա-  
ծին պէս իր բանականութիւնը բացուեցաւ, իր հոգին  
այ իմաստութենէն լուսաւորուեցաւ, իր սիրտը այ սի-  
րովը սաստիկ վառեցաւ:

Ուստի թէ որ սուրբ կոյսը գեռ ամամայր չեղած  
այսչափ կը սիրէր զամ նէ, ո՞վ կրնայ հասկընալ ու բա-  
ցարել ինչ սէր ունեցաւ իրեն մայր ըլլալէն ետքը,  
երբոր ան երջանկութիւնն ունեցաւ ամորդին իր գիր-  
կը տանելու, իր կաթամբը կերակրելու, այնչափ տարի  
անոր հետն ընկերութիւն ընելու և զինքը հոգալու:  
Սիրտը կը հալէր ու կը մաշէր ամորդուոյն գթովն ու  
սիրովը. իր ամեն մտածութիւնն անոր վրայ էր, ամ-  
մեն հոգը ամեն բաղձանքը անոր ուղածն ընելու հա-  
մար էր, զանիկայ պատուելու ու փառաւորելու ամ-  
մեն կերպ առաքինութիւններով. ուստի որչափ աւելի  
կը սիրէր նէ զամ, այնչափ աւելի սիրելի կը ըլլար այ.  
որչափ աւելի արգիւնք կը վաստըկէր իր անթիւ առա-  
քինութիւններովը նէ, այնչափ աւելի այ շնորհքը կը  
չամար իր վրայ, ու այնչափ աւելի կը հարստանար  
հոգւոյն սրբոյ գերբնական պարգևներովը, ինչուան  
ան աստիճանը՝ որ կրնայ ըսուիլ թէ չէր կրնար մեղքի  
մէջ իյնալ: Անոր համար արխտենդեան սուրբ ժողովը  
վճուեց որ « Թէ և մեր ողորմելի տկար բնութեանը հա-  
մար անկարելի է որ ներելի մեղքի մը մէջ չիյնինք, ինչ

պէս սուրբ գիրքը կրսէ որ արգարներն ալ շատ անգամ կ'իյնան, « Եօթն անգամ անկցի արգարն » . (Առաի . իմ . 16 .) բայց սուրբ կոյսը ի՞նչ մասնաւոր շնորհքովք բոլոր կենացը մէջ ամենէն թեթեւ ներելի մեղք մըն ալ չի գործեց :

Ուրեմն ով որ կրնայ նէ՛ թող խելքը հասցընէ սուրբ կուսին սրբութեանը ինչուան որ աստիճան հասած ըլլալուն : Սուրբ հալք ու եկեղեցւոց սուրբ վարդապետները՝ որ մեզմէ աղէկ գիտէին աս բանը, մէկը մէկ կերպով՝ մէկալը մէկալ կերպով, բայց ամենեքը մէկբերան կը գովէն ու կը բարձրացունեն սուրբ կոյսը, ու բաւական խօսք չեն գտներ իր սքանչելի առաքիներ թիւններն ու մեծ սրբութիւնը բացատրելու . ինչուան կրսեն որ սուրբ կոյսը՝ բոլոր սուրբերը մէկտեղ առած՝ անոնց ամենուն սրբութենէն ալ վեր եղաւ, ամեն նահապետներէն, ամեն մարգարէներէն, ամեն առաքեալներէն ամեն մարտիրոսներէն՝ որ իրենց արիւնն ու կեանքը ասնջանքներուն մէջ ի՞նչ սիրոյն նուիրեցին, ասոնց ամենէն աւելի սուրբ եղաւ, ու յալթեց իր սրբութեամբը բոլոր հրեշտակներուն ու հրեշտակապետներուն, ու բոլոր երկրնքին զօրքերուն ինչուան կրսեն որ սուրբ կոյսը աւելի պատուոյ արժանի է քան զամեն ուրիշ երևելի և աներևոյթ արարածները մէկտեղ առած . ինչուան աս ալ կրսեն որ սուրբ կուսին սրբութիւնն անանկ զարմանալի՝ անանկ բարձր՝ անանկ խելքէ մտքէ վեր բան է որ, ան շնորհքը սուրբէն այսինքն ի՞նչ մէջ ի՞նչ զատ մէկը չի կրնար բաւական գիտնալ ու խելք հասցընել անոր :

Հիմայ քիչ մըն ալ տեսնենք ինչ բարձր աստիճանի պատիւ ունեցաւ սուրբ կոյսը : Սուրբ գրքին մէկ խօսքին վրայ մտածական ընելով սուրբ Ագուսինացին, կը ջանայ հասկըցընել մեզի սուրբ կուսին արժանապատուութիւնը բարձրութիւնը : Սուրբ գիրքը կրսէ որ ի՞նչ շատ անգամ զաւկընելու ձեռքով անոնց ծնողքը կը պատուէ . « Տէր վառաւորեաց զհայր ի վերայ ծնընդոց » . (Սէրմ . 7 . 3 .) Աս խօսքէս ասանկ կը հետեցընէ սուրբ վարդապետը . թէ որ հասարակ մարդու մը զաւակը մեծնալու ըլլայ, տարակոյս չիկայ որ իր ծնողքն առջինէն եւելի պատիւ ու մեծարանք կուսնենան . թէ որ զաւկընին իշխան ըլլայ, ծնողաց պատիւն ալ ալ .

ւելի կըլլայ. խսկ թէ որ թագաւորու թեան հասնի՝ կայսր  
ըլլայ, իր արժանապատուութեանը համեմատ ծնողքն  
ալ պատիւ կուեննան. անանկ որ՝ ամենքը պարտք կը  
սեպեն գոնէ գրսուանց իրենց պատիւ ու մեծարանք  
ընելու : Հիմայ մտածենք որ անմէ աւելի արժանապա-  
տիւ ո՞վ կրնայ ըլլալ, կրնայ՞ մէկն աւելի բարձր ատիճան  
արժանապատուութե ունենալ քան զՔրիստոսն մեր, որ  
գին ան, երկնի և երկրի թագաւորը : Ուրեմն նր կայսր,  
որ զինքը յղանալով ծնանելով ու սնուցանելով՝ իրա-  
ցընէ իր մայրն եղաւ, նոյն պատճառաւն եղաւ նաև ամ  
մենէն աւելի արժանապատիւ, անանկ բարձր ատիճան  
հասաւ՝ որ անկէց վեր չի կրնար հասնիլ արարած մը :  
Ետքը խօսքը հոս կը լմընցընէ սուրբ վարդապետը : Աս  
տուածամայրու թեան պատիւն անանկ մեծ՝ անանկ  
բարձր արժանապատուութի մըն է, որ գրեթէ չափ  
չունի՝ անչափ բարութեանը հաղորդ ըլլալովը : Սքն  
Բոնավէնտուրա ալ աս խօսքը կեւելցընէ. անամայրու  
թեան պատիւն անանկ մեծ բան է որ՝ ան թէ և կրնայ  
ուրիշ հազար աշխարհքներ ստեղծել աս աշխարհքն  
աւելի աղուոր, բայց իր մօրմէն աւելի ազնուական՝ ա-  
ւելի բարձր՝ աւելի վսեմ մայր մը չի կրնար ստեղծել :  
Սուրբն Անսելմոս ալ ասանկ կրտէ. անամայրութեան  
պատիւն անանկ մեծ բան է, որ հրեշտակներուն ու  
հրեշտակապետներուն ու բոլոր երկինքն եղած զօրքե-  
րուն ատիճանէն ալ վեր է. վասն զի անոնք ան պաշ-  
տօնեաներն ըլլալով պէտք է որ « աներ » ըսեն իրեն.  
բայց սուրբ անամինն որդւոյն ան մայրն ըլլալով իրա-  
ւունք ունի իր որդին կանչելու զինքը. « Որդի իմ ես  
գու, և ես . . . ծնայ զքեզ » . (Մով. Թ. 7.) ըսելու :  
Ուստի սուրբ վարդապետներուն մէկը հիանալով կրտէ.  
Աքանչելի պատիւ, անանկ զաւելի մը մայր ըլլալ՝ որ Ա-  
տուած մէ յաւիտեանական հօրմէն ծնած է. անանկ որ՝ ինչ  
պէս հայր ան զանկիայ իր որդին կը կօչէ ի յաւիտեանից  
զինքը ծնած ըլլալուն համար, ասանկ ալ սուրբ անամ  
մինն իր որդին կը կօչէ զինքը՝ մարդկային բնութեամբը  
կրմէն ծնած ըլլալուն համար :

Քանք սուրբ անամնայ երրորդ արժանապատուու-  
թեանը՝ որ անջններուն հեռանքն է, ու մեղի խիստ  
օգտակար և մխիթարական, այսինքն իր զօրաւոր բա-  
րեխօսութիւնը : Այսան զի թէ որ ինքը՝ ինչպէս տեսանք՝

իրաւցրնէ յծամայր է , այսինքն ամեն թագաւորաց  
թագաւորին մայր , ու ամեն հրեշտակներէն ալ վեր ,  
ասկէց կը հետևի որ ինքն է թագուհի երկնի և երկրի ,  
ինչպէս որ սուրբ եկեղեցին աս անունը կուտայ միշտ  
իրեն : Իսկ թէ որ երկնի և երկրի թագուհին է , ու-  
րեմն պէտք է որ անոր համեմատ ըլլայ իր իշխանութիւն  
ալ , պէտք է որ թագուհի պէս հրաման ու տէրութիւն  
ունենայ վրանիս , մանաւանդ իր մեծին որդւոյն գիմա-  
ցը : Աս բանս անանկ յայտնի է ինքնիրեն , որ ապացու-  
ցի կարօտ չէ . ուստի ուրիշ հարկաւոր բան ըսեմ՝ ձեզի :

Թէ որ սուրբ յծածինը ասանկ մեծ իշխանութիւն  
ունի երկինքն ու երկրիս վրայ , ի՞նչ բանի կը գործածէ  
իր աս իշխանութիւնը , մանաւանդ մեզի համար , կըր-  
նար ու իրաւունք ունէր զմեզ պատժելու համար բա-  
նեցրնել , որ այնչափ մեղքերով իր միածին որդւոյն  
գէմ կրնենք : Բայց ինքը գթած ըլլալով ու բոլորովին  
ողորմութիւն , իր իշխանութիւնը գրեթէ միշտ մեզի  
բարիք ընելու կը գործածէ . վասն զի թէ և թագուհի  
և յծամայր է , բայց միանգամայն մեզի պէս խեղճե-  
րուն ալ մայրն է , ու մեզի իր զաւկրներուն պէս կը  
նայի : Վասն զի ինչպէս սուրբ Օգոստինոսը կըսէ , Քս  
մեր գլուխն է , ու մենք իր անգամները՝ որ իրեն հետ  
կը ձևացրնենք սուրբ եկեղեցւոյ ամբողջ մարմինը . ու-  
րեմն թէ որ սուրբ յծածինը Քսի մեր գլխոյն մայրն է  
նէ , մեր մայրն ալ է՝ որ նոյն գլխոյն անգամներն ենք .  
ուստի Քս տէրն մեր սուրբ աւետարանին մէջն զմեզ իր  
եղբայրները կանչելով , (Մֆ . իէ . 40 . իւ . 10 .) կի-  
մացրնէ մեզի որ իր ամենասուրբ մայրը մեր մայրն ալ է :  
Բայց ի՞նչ բարեգուծ մայր , ի՞նչ որդեսէր մայր . այն-  
չափ հոգ ունի մեր վրայ , այնչափ խնամք , այնչափ կը  
ջանայ հաշտեցրնելու մեզի հետ զամ՝ երբոր կը տեսնէ  
որ բարկացեր է մեր վրայ , ու տալու պատիժները կը  
խափանէ կամ գոնէ կը թեթեւցրնէ , այնչափ մեզի հա-  
մար կը բարեխօսէ ինչ գութը վրանիս շարժելու , մեզի  
օգնելու և պէտք եղած շնորհքները տալու , որ սուրբ  
եկեղեցին զինքը միշտ մեր փաստաբանը կը կանչէ , մե-  
ղաւորաց ապաւէն , մխիթարիչ վշտացելոց , օգնական  
քրիստոնէից : Թէ որ մէկը թագաւորին առջին դատաւ-  
տան մը ունենար , ու թագաւորին մայրը թագուհին  
իր փաստաբանն ու բարեխօսն ըլլար , ի՞նչ կըսէինք :

յայտնի ու գրեթէ ասպնջով է որ վճիռն իր կողմը պիտոր ըլլայ կրտէիք, վասն զի թագաւորին մայրը խիտ սիրելի է զաւկին, իր ուզածին չէ չքսեր թագաւորը : Ասանկ է մեր բանն ալ. սուրբ անձամբնը երկրնքի թագուհին մեր փաստաբանն ու բարեխօսն է իր զաւկին առջին . թէ որ մէյնը վրան աւնէ մեր դատաստանը, թէ որ զմեզ իր զաւկին յանձնէ, թէ որ մեզի համար բարեխօս ըլլայ ու ազաչէ իր որդին նէ, կարելի բան է որ Քս' որ այնչափ սաստիկ կը սիրէ զինքը՝ չիլսէ իր ազաչանացն ու չէ ըսէ իրեն : Ա՛հ, չէ, կարելի բան չէ . վասն զի սուրբ անձամբնը Քս' մայրն ըլլալով, իր ազաչանքն անոր դիմացը հրամաննի պէս են : Քս' իրեն նոյն պատասխանը կուտայ ինչ որ Սողոմոն իր մօրը Բերսաբէին տուաւ, երբոր իր եղբօրն Ադոնիայի համար շնորհք մը պիտի խնդրէր . « Խնդրեա, մայր իմ, զի ոչ դարձուցից զերեսս իմ 'ի քէն » . (Ի . ԹԳ . Բ . 20 :) Խնդրէ, մարիկ, խնդրէ . զաւկի մը չի վայլեր որ իր մօրը խնդիրքը չընէ : Երբոր սուրբ անձամբնը Քս' դիմացը կելլէ մեզի համար շնորհք մը խնդրելու, կարծես որ նոյն բանը կը պատահի ինչ որ հանդիպեցաւ երբոր Եսթեր թագուհին Արտաշէս թագաւորին դիմացն ելաւ իր ազգին համար շնորհք խնդրելու : Արտաշէս, համան չար ու հպարտ իշխանին պատճառաւ, վճիռ ըրեր էր որ բոլոր իր տէրութեանը մէջ եղած Հրեաները սրէ անցընեն : Բայց Մուրթէի՝ որ Եսթերայ հօրեղբօրը տղան էր, ու ինքը մեծցուցեր էր Եսթեր, խրատ տուաւ իրեն որ երթայ ազաչէ թագաւորն ու ետ դարձնել տայ ան անօրէն վճիռը : Եսթեր թագուհին երբոր խոնարհօւթեամբ ու շնորհալի կերպով թագաւորին դիմացն ելաւ իր ազգին համար ան մեծ շնորհքը խնդրելու, Արտաշէս՝ որ զինքը սաստիկ կը սիրէր իր առաքինութիւններուն ու գեղեցկութեւնը համար, գեռ խնդիրքը չըրած՝ ըսաւ իրեն . խնդրէ ու զածդ, Եսթեր փիկին, թէ որ թագաւորութեան կէսն ալ ուզելու ըլլաս, պատրաստ եմ տալու քեզի : Ան աւանը Եսթեր խօսել սկսաւ, ու Մուրթէին ու բոլոր իր ազգին համար շնորհք խնդրեց . թագաւորն ալ մէկէն խնդիրքն ըրաւ, ու տուած վճիռը ետ կանչեց : Ինձի կուգայ որ Քս' տէրն մեր ալ միշտ ասանկ կընէ, երբոր սուրբ անձամբնն իր դիմացը կուգայ շնորհք մը

խնդրելու : Ա՛հ , քանի քանի անգամ իրաւամբ բարկացած ըլլալով մեր վրայ՝ այնչափ մեղքեր գործելու համար , այնչափ դայթաղութիւններ տայնուս համար , քանի քանի անգամ մեր ապերախութենէն մեր անդէղ յամառութենէն իր երկայնատու թիւեր լըմըննալով , կը սպարաստուի սրտով զմեզ ու դժոխք խրկելու , ու մեր գթած մայրը սուրբ Թժաւմ ինը դիմացը կելէ , կը բարեխօսէ մեզն համար , կաղաչէ որ քիչ մը առեն ալ համբերէ , քիչ մը առեն ալ աոյ մեզն , ան անգամն ալ ներէ : Քն աէրն մեր ալ իր մայրը սաստիկ սիրելէն դու թը կը շարժի , չէ չի կրնար ըսել , աղաչանքը կը լսէ , խնդիրքը կը կատարէ , մեզն շնորհք կուտայ , զմեզ մահուընէ կը խալըսէ : Քանի քանի սասանկ շնորհքներ եկեղեցական պատմութի մէջ գրած են , որ Քն աէրն մեր սուրբ Թժաւմնայ բարեխօսութեամբը սոսկալի պատիժներն որ պիտի խրկեր՝ ես քաշած է :

Թէ որ սուրբ Թժաւմինն այսչափ զօրութիւն ունի , թէ որ այսչափ կրնայ զմեզ պաշտպանել , թէ որ այսչափ բարիք կրնայ ընել մեզն , ուրեմն յայանի է՝ սիրելի որդիքս՝ որ Աստուծմէ Քնէ մեր ակրօջմէ ետքն իր վրայ պիտոր դնենք մեր ամեն յոյսը , ամեն վստահութիւննիս . Թէ Քնէ մեր ակրօջմէն ետքն իրեն դիմենք պիտոր մեր ամեն կարօտութեան մէջը : Ինքը մեր մայրն է , բայց Քնի մայրն ալ է՝ որուն ձեռքն է ամեն շնորհք , այսչափը հերիք է : Թէ որ ուրիշ սուրբերն իրենց բարեխօսութեամբ այնչափ կրնան Թժաւմ գիմացը , ինչ չի կրնար սուրբ Թժաւմինը՝ որ ամեն սրբոյ ու հրեշտակներուն թագուհին է , ու ամենէն վեր է պատուով արդիւնքով ու սրբութեամբ : Ուրեմն ամեն կարօտութիւններնուս մէջ , մանաւանդ հոգեոր կարօտութեան , սուրբ Թժաւմնայ դիմենք , ինքը մեզն կողնէ , ու ինչ որ մեր հոգւոյն բարիքն է՝ կը հոգայ : Աստահութեամբ ու սարգ սրտով ըսենք իրեն . Սուրբ Թժաւմին , դուն իմ մայրս ես , ու բարեգութ մայր . անոր համար թէ ե ես շատ ապերախ զաւակ գտնուեր եմ՝ քեզն , դուն իս ձեռքէդ մի ձգեր , մայր ըլլալդ ցցուր , բարեխօսէ ինձի համար քու միածին որդւոյդ դիմացը , պաշտպանէ զիս , սա կամ ան ինձի պէտք եղած շնորհքը խնդրէ իրմէն , ցցուր որ իմ մայրս ես : Սուրբն Իւոննարդոս որ սուրբ Թժաւմնայ խիստ ջերմեռանդ էր , սա խրատը

կուտայ . փորձութեան մէջ էս , սուրբ Թադեոսայ գիմէ . վասնգի մէջ էս , սուրբ Թադեոսայ գիմէ . ծանր մեղքեր ունիս , յուսահատիլ կուգայ քեզի , դարձեալ իրեն գիմէ . այ արդարութենէն կը վախնաս , նորէն իր ոտքը գիմէ . վերջապէս ինչ կարօտութիւն ալ ունիս , վաղէ իր ոտքը ինկիր , իր անուներ սուր , օգնութիւն խնդրէ իրմէն , կօզնէ քեզի , զքեզ կը մխիթարէ :

Բայց չըլլայ որ կարծեն ոմանք , ու մտուրնին դնեն որ սուրբ Թադեոսայ զիրենք կը պաշտպանէ ու փրկութեան կը հասցնէ . քանի մը սղոթիկ ջերմեռանդութիւններ ընէնուն համար . զոր օրինակ սղոյն քեզ Մարիամ մը , սղ լեր թագուհի մը , վարդարան մը , լիթանիա մը , կամ ասոնց նման աղօթքներ ամեն օր ըսելով : Չէ , չի խաբուին , մոքերնէն վերջնէն սա բանը . չիկարծեն որ սուրբ Թադեոսայ ամեն տեսակ մարդիկ կը պաշտպանէ , ու կաննէ արքայութիւն կը տանի քիչ մը ջերմեռանդութիւն ընէնուն համար իրեն : Աս խօսքս աղէկ հասկընալու համար՝ պէտք է իրէք տեսակ մարդիկ որոշել . քի աղէկ եղողները , իրենք զիրենք շիակել ու զող մեղաւորները , ու միշտ մեղքի մէջ կեցողները՝ որ ամենեկին խելուրնին գլուխնին ժողվելու միտք չունին : Աղէկ մարդիկ երբոր ջերմեռանդ են սուրբ Թադեոսայ ու կարօտութեան մէջ իրեն կը գիմեն , կը հօգայ զիրենք , և իրենց համար կընդունի հօգնէրնուն պէտք եղած շնորհները : Մեղաւորներն ալ երբոր կը զլջան , կուզեն զիրենք շիակել , ու սուրբ Թադեոսայ կը գիմեն իրենց կարօտութեանը մէջ , մանաւանդ հօգևոր կարօտութեան , անոնց ալ կը լսէ , զանոնք ալ կը պաշտպանէ , անոնց ալ կօզնէ , ու ինչ շնորհք որ կը խնդրեն նէ՛ կընդունի Աստուծմէ : Բայց ան մեղաւորներն որ մեղքերնին կը ճանչնան ու ամենեկին հօգնէրնին չէ , չեն ուզեր վասնգներէն առիթներէն փախչիլ , մեղքէ զգուշանալ , չեն ուզեր զգայարանքներնուն ուղածէն ետ կենալ , չեն ուզեր ուրիշ ըրած զրկանքնին հատուցանել , չեն ուզեր չար ունակութիւննին թողուլ , մէկ խօսքով՝ անոնք որ կուզեն մեղքի մէջ ապրիլ , ու սուրբ Թադեոսայ սղոթիկ աղօթք մը ընէնուն համար կը յուսան փրկութեան հասնիլ , թող չի յուսան ամենեկին , սուրբ Թադեոսայ զիրենք չի պաշտպանէր , իրենց չօգնէր . վասն զի անանկներուն օգնելը՝ անօրէնութեան

օգնել կրլար, պատճառ սալ կրլար՝ որ աւելի ի՞նչ գէժ  
ընեն, աւելի յանդգնութեամբ զի՞ծ անարգեն: Եւ ոչ  
սուրբ ձեռքներ կախորժի անանկ ջերմեռանգութիւն  
ներէն. վասն զի ան մեղքերուն հետ եղած աղօթքները  
զինքը պատուելուն տեղը կը վշտացընեն ու կը բար-  
կացընեն. վասն զի Յիսուսի իր սիրելի որդւոյն գէժ  
ըլլալով՝ իր սիրան ալ կը վերաւորեն, ու խիստ անհա-  
ճոյ են իրեն:

Ուրեմն բարի վարք, սիրելի որդիքս, բարի վարք  
պէտք է ունենալ. թէ որ ինչուան հիմայ չունեցանք  
նէ, զզջանք ու առաջագրենք ասկէց ետքն ունենալու:  
Առաջագրենք սուրբ ձեռքներ հետեւելու, Քնի սուրբ  
խրատները պահելով՝ ինչպէս որ ինքը բոլոր կենացը մէջ  
պահէց իր առաքինութիւններովը, մանաւանդ մաքրու-  
թեամբը, զգաստութեամբը, պարկեշտութեամբը՝ թէ  
խօսքով և թէ գործքով. և ամեն բանէն եւե՛լ իր խո-  
նարհութեամբը, որով այնչափ հաճոյ ու սիրելի եղաւ  
ի՞նչ ինչպէս ինքն ալ կրսէ. « Զի հայեցաւ ՚ի խոնար-  
հութի ազախնոյ իւրոյ »: Ասանկ ընելէն ետքը երբոր  
իրեն կը դիմենք, իր պաշտպանութիւնը կը խնդրենք,  
իրեն ջերմեռանգութիւն կընենք, ան ատենն ապահով  
ըլլանք որ կախորժի մեր աղօթքը, կողմէ մեզի, իր զօ-  
րաւոր պաշտպանութիւնը մեր ամեն կարօտութեանը  
մէջ կը գտնենք, ինչպէս Բեռնարդոս սուրբ ձեռքներ  
սաստիկ ջերմեռանգ եղող նոյն սուրբ վարդապետը կը-  
սէ. « Արպէս զի ընդունելի լիցին աղօթք քո, լեր հե-  
տևող վարուց նորին »:

### ՅՈՐԴՈՐԱԿ ԾԱ.

Սուրբ ձեռքները պաշտպան Բեռնարդոս — իր վարժի  
նմանելու վրայ:

Ինչպէս որ ուրիշ անդամ ձեզի հասկըցուցի, ու  
սուրբ հաւատքնիս ալ հանդանակին երբորդ խօսքովը  
մեզի կը սորվեցընէ, սուրբ կոյսը հոգին սուրբին հո-  
վանաւորութեամբը միայն յրացաւ ու ծնաւ Յն Քն մեր

փրկիչք : իսկ սուրբ Յովսէփ իր հաւատարիմ փեսան ,  
ինչպէս սուրբ աւետարանը կրօնէ , ներկայ միայն գրա-  
նուեցաւ այրին մէջ Յսի ծննդեանը , իրեն հայրութիւն  
ըրաւ , զինքը պահպանեց վտանգներու մէջ , իր վրայ  
հոգ ունեցաւ , զինքը մեծցուց : Ուրեմն ասկէց առջի  
յորդորակիս մէջ սուրբ իծածնայ գլխաւոր արժանա-  
պատուութիւները ձեզի բացատրելն ետքը , այսինքն իր  
կարգէ գուրս սրբութիւնը , իր խիստ բարձր աստիճա-  
նի պատիւը , և իր զորաւոր բարեխօսութիւնը , հիմայ  
կարգը կը բերէ որ անարատ հարօին վրայ խօսեցայ նէ՝  
իր սրբասէր փեսային վրայ ալ խօսիմ , Յիսուսի ամե-  
նասուրբ մօրը վրայ խօսեցայ նէ՝ սուրբ իծածնայ վրայ  
ալ խօսիմ . վասն զի թէ որ հոս իր վրայ խօսելու չըլ-  
լամ նէ , չեմ գիտեր որ ուրիշ տեղ յարմար կլինայ խօ-  
սելու :

Բայց ի՞նչ կուզէք որ ըսեմ ձեզի աս մեծ սուրբին  
վրայ : Փառաւոր ոճով ներբող շինեմ իր վրայ , ինչպէս  
որ շատ անգամ իր ամեն օրը կը լսէք , որ քիչ մարդ կը  
հասկընայ , ու պառզ ալ կամ քիչ կուեննայ կամ ա-  
մենևին չուեննար : Աս տեսակ խօսուածքը հովիւ եղո-  
ղին չի յարմարիր . հովիւն իր ոչխարներուն աղէկ արօտ  
աղէկ սնունդը պիտի փնտրուէ , այսինքն հոգևոր հայր  
եղողն իր ժողովրդեանն իր որդւոցը հոգւոյն օգուտը  
պիտի հոգայ : Աւստի ձեզի մէկ բարոյական յորդորակ  
մը խօսիմ , պարզ ու յայանի ցցընելով որչափ զորաւոր  
է այ գիմացը սուրբ Յովսէփայ բարեխօսութիւնը , և  
ի՞նչ պիտոր ընենք որ արժանի ըլլանք իր բարեխօսու-  
թեանը թէ մեր կենացը մէջ , և թէ մանաւանդ մա-  
հուան ատեննիս , որ ամենէն սոսկալի՝ ամենէն վտան-  
գաւոր և ամենէն գժուար ատենն է մեզի համար : Աս  
բաները բացատրելու ատենս ցցընեմ ձեզի իր զարմա-  
նալի առաքինութիւններն ալ , և իր գերազանց սրբ-  
ութիւնը . որպէս զի ջանանք նմանիլ իրեն :

Ամեն սուրբ այ առջև մեծ արդիւնք ունի իր գեղե-  
ցիկ առաքինութիւններովը՝ որ կենացը մէջ ըրած է , ո-  
րուն համար ալ արքայութե փառքը կը վայելէ : Բայց  
սուրբերուն մէջը մէկը չիկայ որ ո՞ր Յովսէփայ ունեցած  
արդեանցը հասնի . սուրբ իծածինէն ետքն ինքն է առ-  
ջինն արքայութեան մէջ : Այսն զի ուրիշ սուրբերուն  
որն աս առաքինութեան որն ան առաքինութեան մէջ

երևելի եղան . բայց սուրբ Յովսէփն ամեն առաքինու-  
թիւնները գերազանց կերպով ունեցաւ . անանկ որ նը  
աւետարանը մէկ խօսքով զինքը “ արդար ” կը կանչէ .  
“ Եւ Յովսէփ այր նորա քանզի արդար էր ” : Ի՞նչ մեծ  
խօսք է աս , գիտէք . մէկ բառ մըն է , բայց ամեն բան  
կը հասկըցնէ , ամեն բան կը նշանակէ , ամեն գո-  
վասանքներէն՝ ինչ որ առաքինի մարդու մը վրայ կրնայ  
ըսուիլ՝ վեր է աս խօսքս : Ա՛յն զի արդար մարդ ըսելը  
է թէ մինակ զբիանք չընող՝ իրաւունք սիրող ըսել է ,  
այլ անանկ մարդ՝ որ պղտի անիրաւութիւն մը՝ թեթիւ  
չարիք մը չէր կրնար ընել ուրիշի , պղտի տհաճութիւն  
մը չէր կրնար տալ . անանկ մարդ՝ որ բարիք ընելու հա-  
մար եղած էր , ամենուուն հաճոյքը կընէր . անանկ մարդ  
որ հաստատուն հաւատք ունէր , կենդանի յոյս , վա-  
ռեալ սէր . անանկ մարդ՝ որ խոնարհ հեղ սրբակեաց  
ու այ կամայը հպատակ էր , բոլոր սրտանց որչափ որ  
կրնար՝ զամ կը սիրէր , գեշ կըքերէն մեղքէն ու զամ  
բարկացընելէն աւելի կը դպուշանար քան թէ մեռնե-  
լէն . մեղքին շուքէն աւելի կը վախնար քան թէ աչխըր-  
քիս ամեն չարիքը կրելէն . մէկ խօսքով , անանկ մարդ  
որ այ շնորհքովն ու սիրովը լցուած էր : Յայտնի կը  
տեսնենք աս բանն իր վարքին մէջ . ամ զինքը նը ամա-  
նայ ընկեր սահմաներ էր՝ որ սուրբ ամածինը պահպա-  
նէ , և անոր ամեն պէտքը հոգայ : Բայց Քնի մար-  
դեղութեան խորհուրդը դեռ չիզիանալով՝ երբոր խնա-  
ցաւ որ սուրբ կոյսն յղի էր , խեղճ ծերունին անանկ  
խառվեցաւ , անանկ սիրար սիտաւ գողալ , որ չըլլայ թէ  
մնաս մը ընէ իրեն , չըլլայ թէ գայթակղութեան պատ-  
ճառ մը աայ , մտածեց որ թողնէ զինքը մէկգի երթայ .  
ու մտածածն իրօք պիտոր ընէր՝ կըսէ սուրբ աւետա-  
րանը , թէ որ ամ հրեշտակ մը չիսրկէր իրեն ու չա-  
պահովէր զինքն որ սուրբ կոյսն ամեննին սուրբ ու ա-  
նարատ էր , ու իր յղութիւնը հոգին սուրբին հրաշքովն  
էր , վասն զի իրմէն ծնանէր պիտոր այ որդին՝ աշխրբիս  
փրկիչը : “ Եւ մինչդեռ նա դայս ամ էր զմտաւ , անա  
հրեշտակ աւառն՝ ի տեսլան երեցաւ նմա և ասէ . Յով-  
սէփ որդի Դաւթի , մի երկնչի առնուլ առ քեզ զՄա-  
րիամ կին քո , քանզի որ ի նմայն ծնեալ է՝ ի հոգւոյն  
սրբոյ է : Ծնցի որդի , և կոչեսցես զանուն նորա Յն .  
զի նա փրկեսցէ զժողովուրդ իւր ի մեղաց իւրեանց ” .  
(Մփ . ամ . 20 :) )

Սուրբ Յովսէփն արքայութեան մէջ առջի սուրբն է՝  
կրտէ սուրբ հօրց մէկը, վասն զի երկու առջի տեղե-  
րուն մէկը բռնած է Քրիստոսի ամենասուրբ մարդկու-  
թեանը քովը, այսինքն ան երկու տեղերուն մէկը՝ որ  
Յակոբոս ու Յովհաննէս առաքեալներուն մայրն իր որ  
գւոցը համար խնդրեց Քրիստոսէ, աղաչելով որ մէ-  
կը աջ կողմը՝ մէկաշն ալ ձախ կողմը նստեցնէ երկինքը .  
« Ասա զի նոցին սքա երկու որդիքս իմ, մի ընդ աջ  
մէ քումմէ, և մի ընդ ահեկէ յարքայութեան քում », .  
(ՄԳԼ. Խ. 21.) ու Քրիստոս տէրն մեր ալ պատաս-  
խանեց որ ան երկու տեղերն ուրիշներուն համար պատ-  
րաստեր էր իր երկնաւոր հայրը . « Բայց նստուցանել  
ընդ աջմէ և ընդ ահեկէ իմմէ՝ ոչ է իմ աալ, այլ որոց  
տուեալ է ՚ի հօրէ իմմէ » : Ասան զի ան երկու տեղե-  
րուն մէկը պահուած էր սուրբ իծածնայ, կրտէ նոյն  
սուրբ վարդապետը, մէկաշն ալ սուրբ իծածհօրը . ուս-  
տի արքայութեան մէջ Յիսուսի մէկդին սուրբ կոյսը,  
մէկալ դին ալ սուրբ Յովսէփը պիտոր տեսնենք :

Սուրբ Յովսէփն արքայութեան մէջ առջի սուրբն է .  
վասն զի աշխրբքիս վրայ Յոյի հայրութի ըրաւ միշտ, ինքը  
մեծցուց զՅիսուս, ինքն իր աշխատանքովն ու ճակտին  
քրտինքովը աուաւ Յիսուսին կերակուր ու ըմպելի, հա-  
գուստ ու իր ամեն պէտքը . քիչ աշխատանք ալ չէր  
քաշածը, կրտէ հօյրն Սուարեզ, թէ սուրբ կոյսին և  
թէ Յիսուսին ամեն հարկաւոր բաները հօգալու հա-  
մար . ինքը պահեց զՅիսուս նաև այնչափ վտանգնէրու  
մէջ, ու կարճ խօսքով ինքն ամեն հօգ ու խնամք ու-  
նեցաւ Յիսուսին վրայ : Ուստի արքայութեան սուրբե-  
րուն մէջն ալ ամենէն աւելի Յիսուսին սիրելի ինքն  
ըլլալով իր կարողութիւնն ալ իր համարձակութիւնն  
ալ անոր համեմատ ամենէն աւելի է Յիսուսին առջին :  
Ուրիշ սուրբեր կրնան երբեմն պաշտպանել զմեզ այ  
դիմացը, կրտէ սուրբ Ագոսինացին, կրնան մեզի համար  
ընդունիլ առ կամ ան շնորհքը իցմէ . բայց սուրբ իծա-  
հայրը միշտ ու ամեն բանի մէջ կրնայ օգնել մեզի, ամ-  
մեն կարօտութիւննիս լեցնել, ու ամեն տեսակ շնորհք  
ընդունիլ մեզի համար Յիսուսէն : Պատճառն ալ գիտէք  
ինչ կուտայ . վասն զի, կրտէ, իր խիստ մեծ արդեանցը  
համար իծ իրեն աուած է որ կարենայ ամեն մարդ-  
կանց օգնութիւն հասնիլ :

Ամեն սուրբ հարբ ու եկեղեցւոյ վարդապետները մէկբերան կը հաստատեն որ Յակոբ նահապետին որդին Յովսէփ գեղեցիկը՝ որ Եգիպտոսի Թագաւորին փոխանորդն եղաւ ու անոր բոլոր տէրութեան վերահացու, սուրբ Յովսէփ անձաւորն օրինակն էր : Եր իշխանութիւն անանկ մեծ էր որ, ով որ Թագաւորէն շնորհք մը կը խնդրէր՝ որչափ ալ մեծ ու պատուաւոր մարդ ըլլար, Թագաւորը մէկէն կըսէր իրեն . Յովսէփին գնա, ինչ որ ան կընէ նէ՝ աղէկ է, ինչ որ ինքը կուտայ՝ ես ալ տուած եմ . “ Երթայք առ Յովսէփ ”, (Ծանոթ . իս . 55 : ) Ուրեմն թէ որ Յովսէփ նահապետն օրինակ մըն էր սուրբ անձաւորը, որուն խելքը կրնայ հասնիլ անոր այ կողմանէ ունեցած իշխանութեանը, ով կրնայ բացատրել ինչ համարձակութի որ ունի իր անձնորդւոյն դիմացը : Ամեն բան կրնայ, ամեն բանի կը հասնի . անանկ որ երբոր մենք ուրիշ սուրբերուն կը դիմենք մեծ շնորհք մը խնդրելու իրենցմէն, թէ որ կարենային խօսել հետեւինս՝ մի տարակուսիք որ կըսէին մեզի . սուրբ անձաւորը դիմեցէք . “ Երթայք առ Յովսէփ ” : Բայց որովհետեւ ան չուզէր որ անոնք խօսին մեզի հետ . ան տարակոյս մեզի շնորհք ընելու համար իրենք շատ անգամ կը դիմեն սուրբ անձաւորը, ինչպէս երբեմն Թագաւորին սիրելի եղբայրներն ալ իրմէն շնորհք մը խնդրելու համար՝ իրեն աւելի սիրելիներէն մէկը միջնորդ կը բռնեն :

Աս բանիս աւելի խելուրնիս կը պառկի, թէ որ մտածենք որ ուրիշ ամեն սուրբերը Յիսուսէն շնորհք մը խնդրելու համար՝ իբրև իրեն հաւատարիմ ծառայքն ու սիրելի բարեկամներն իր դիմացը կերթան . իսկ նր Յովսէփին իբրև իր պահապանը, իր դաստիարակը, իբրև անձաւոր, ու երկրիս վրայ իրեն հրամանաւոր : Ուստի մտածելով ան սէրն ու մեծարանքն որ հայրասէր զաւակ մը բնականապէս ունի անոր որ իր վրայ միշտ խնամք ունեցեր է և իրեն հայրութիւն ըրեր է, ինչպէս կըրնայ ըլլալ որ Քրիստոս տէրն մեր իր սիրելի անձաւորը խնդրած շնորհքներէն մէկն ալ ըլլայ՝ մէկգի ձգէ : Մեծն Գերսոն ինչուան աս ալ կըսէ որ, սուրբ անձաւորն Յիսուսէն ըրած խնդիրքներն աղաչանք միայն չեն, այլ նոյն վերի ըսած պատճառներնուս համար՝ հրամանի ու թ ունին : Աւ իրաւ Քրիստոս տէրն մեր, երբոր սուրբ

ածահայրն իր առջին կուգայ խնդիրք մը ընելու, չի կրնար չիյիշել որ այնչափ հոգ ունեցաւ իր վրայ, այնչափ խնամք իր սիրելի մօրը վրայ, միշտ իր քօմն էր, իրեն հետ ուղեկից էր, զինքը վտանգներէն կը պահէր, իր ամեն պիտոյքը կը հոգար. չի կրնար չիյիշել որ նք անահայրն իր ծնունդը տեսաւ Բեթղէհէմի այրին մէջը, զինքն այնչափ վշտակրուածամբ մեծցուց, իրեն լացը լսեց, զինքն իր աղքատ մօրը հետ Բեթղէհէմէն ինչուան Եգիպտոս վտանգաւոր ու աշխատալի ճամբորդութեամբ վախուց՝ չէր ուղէս թագաւորին անգթութենէն խաղըսելու համար, որ զինքն որորոցին մէջը կուղէր սպաննել, ու վտանգը դադրելէն ետքն ալ նորէն Եգիպտոսէն հրէաստան դարձուց. չի կրնար չիյիշել որ սուրբ անահայրն իր ամենասուրբ մօրը հետ տրտում ասուր լալով ասդին անդին ինկած իրեք օր փնարուեց զինքն Երուսաղէմին մօտերը կորսուած ասեւր. չի կրնար չիյիշել որ երսուն տարի գիշեր ցորեկ աշխատելով հիւսնութիւն ընելով ճակատին քրտինքովը պահեց զինքն ու կերակրեց, վասն զի թէ և Գաւթի ցեղէն էր՝ բայց տնանկացեր էր, ու ձեռքին աշխատանքովը կապրէր: Աս ամեն բաներն իր անային միտքը գալով, որոնց վրայ որ և իցէ սիրա կը շարժի, ինչպէս Քրիստոս աւերն մեր կրնայ իր սիրելի անահայրն ըրած խընդիրքներուն մէկին ըլլայ՝ չէ ըսել: Չէ, որչափ ալ դժուարին ըլլայ ըրած խնդիրքը, որչափ ալ կարգէ դուրս, չի կրնար չէ ըսել, պարտքի պէս սեպելով իրեն հնազանդելը: Պատճառն ալ խելք կը պառկեցնէ. վասն զի ինչպէս որ սուրբերուն մէջ մէկը չիկայ որ աշխրբքիս վրայ Քրիստոսի տեսարն մերոյ սուրբ անահայրը չափ ծառայութիւն ըրած ըլլայ, ոչ սուրբ Յոհաննէս կարապետը՝ որ զինքը միրտեց, ոչ Մարիամ մագդաղենացին՝ որ արցունքովն իր սաքերը լուաց, ոչ Մարթա՝ որ իրեն կերակուր պատրաստելու համար այնչափ աշխատեցաւ, ոչ հրէշտակը՝ որ Գեթսեմանիին պատեղին մէջն իրեն սիրտ տուաւ, ոչ Ալեքոնիկան՝ որ լաչակովն իր երեսը սրբեց, ոչ Իւղաբեր կանայք՝ որ իր մարմինը ինկով ու անուշահոտ եղերով պատեցին, ինչպէս որ ասոնց մէկն ալ աշխրբքիս վրայ սուրբ անահայրը չափ ծառայութիւն չըրին Յիսուսի, բնական է որ երկինքն ալ իրեն չափ համարձակութիւն չունենան

Յիսուսի դիմացը , և անոր պէս զօրաւոր ջըլայ իրենց բարեխօսութիւնը : Սրբուհին թերեզա , որ բոլորովին անսէք ինչպէս կը վկայէ . “ Փորձով տեսայ , կրսէ , որ սուրբ անձաջորդ պատրաստ է միշտ օգնելու որոնք որ իրեն կը դիմեն իրենց ամենն կարօտութեան մէջ . ահանկ որ՝ չեմ յիշեր ամենեկին որ իրմէն շնորհք մը իրն գրած ու պարագայ ելած ըլլամ ” :

Բայց թէ որ սուրբ անձաջորդ այսչափ շնորհք մեզի համար կրնգուցնի անյակ , ու ինչ հոգեւոր կարօտութիւն ունենանք կեանքերնուս մէջը նէ՛ կը հոգայ , հասկա ինչ ջըներ մեր մահուան ատենը՝ երբոր ան սոսկալի վտանգաւոր անցքը պիտոր ընենք աշխրբքես յաւիտենականութիւնը , որ է թէ մէյմը գէշ ընելու որ ըլլանք՝ ալ ճարը չիկայ : Թող գայ սատանան ամենն տեսակ փորձութիւններ բերելու մեզի , թող իր ամենն կատաղութեամբը գայ մեր հոգին կլելու , թող իր ամենն ջանքն ընէ զմեզ դժօխք տանելու . բայց թէ որ մենք սուրբ անձաջորդ յանձնենք զմեզ , թէ որ զինքը պաշտպան բռնենք , թէ որ ինքը մեզի համար բարեխօս ըլլայ , ինչ կրնայ ընել մեզի սատանան : Ինչ որ կուզէ՛ թող ընէ , չի կրնար մեզի յողթել , չի կրնար միտս մը ընել , սեւերես կը մնայ՝ տեսնելով որ մենք իր ամենն ըրած ջանքին դէմ փրկութեան կը հասնինք : Ո՛րչափ օրինակներ ունինք պատմութիւններու մէջ առ բանիս վրայ , քանիններ իրենց մահուանն ատեն սուրբ Յովսէփայ պաշտպանութիւնը զօրացան , սատանային ամենն փորձութիւններուն յողթեցին , և ան շնորհքին մէջը մնալով յաւիտենական փրկութեան հասան : Ասոնք անանկ ծանօթ ու արժանահաւատ պատմութիւններ են որ ասոր համար սուրբ անձաջորդ ան փառաւոր ու պանծալի անունը կուանք , ու զինքը հոգեվարքնու պաշտպան ու բարեխօս կը կանչենք , ինչպէս որ սուրբ Եկեղեցին միշտ անանկ է ճանչցեր զինքը , և ամենն ուղղափառ աղգերն ալ անանկ սեպիր ու մեծարեր են զինքը : Ուրեմն տարակոյս չի մնար որ անյակ էտքը , քնէն էտքը , սուրբ անձաջորդն էտքը , սուրբ Յովսէփայ վրայ զնենք պիտոր մեր ամենն յոյսն ու վստահութիւնը , ու հաստատուն հաւատքով իրեն պիտոր դիմենք :

Բայց բանը հոն է որ արժանի ըլլանք իր զօրաւոր

պաշտարանութեանը, իրեն ճշմարիտ ջերմեռանդ ըլ-  
լալով, ու ջանալով որ իր առաքինութիւններուն ու իր  
օրինակին հետեինք: Ուրեմն ինչպէս կրնանք ճշմարիտ  
ջերմեռանդ ըլլալ սուրբ անձաճորը: Ինչպէս որ այ ճըշ-  
մարիտ ջերմեռանդութիւնն է՝ պատրաստ ու գործ ու-  
նեայ կամք ունենալ այ ծառայութեանը վերաբերեալ  
բաներն ընելու, ասանկ ալ սուրբ Յովսէփայ ճշմարիտ  
ջերմեռանդութիւնն է՝ պատրաստ ու գործ ունեայ կամք  
մը ունենալ իրեն ծառայելու, զինքը գովելու և մե-  
ծարելու, իր ջերմեռանդները շտաղկեցնելու, իր ասօնը  
պայծառացնելու, իր եկեղեցիներն ու իր խորաններ  
ըր զորդարելու՝ ողորմութիւն ու նուէրք տալով, զին-  
քը պաշտպան բանելու, իրեն աղօթք ընելու և մա-  
նաւանդ հոգեւոր կարօտութեան մէջ իրեն զիմելու, և  
ամեն ջանք ընելու՝ որ իրանով անձ փառաւորութի:  
Ասկէց ՚ի գառ՝ սուրբ անձաճորը ճշմարիտ ջերմեռանդ ըլ-  
լալու համար, որ մը պէտք չէ անցնիլ անանց աղօթք  
մը կամ բարի գործք մը ընելու ՚ի պատիւ իրեն: Քրիս-  
տոս աէրն մեր մէկ սուրբի մը աս խրատը տուաւ ան-  
սիլքի մէջ. Ամենն որ իմ սիրելի մօրմէս ետքը՝ նք անձա-  
հայրս մասնաւոր բանով մը պատուէ:

Բայց ինչ բանով ամենն որ կրնանք պատուել սուրբ  
անձաճայրը: Թէ որ ուրիշ բան չէք գիտեր ընել նէ,  
զինքն ամենն որ մտքերնիդ բերէք, իր վրայ գովեստ մը  
ըրէք, իր առաքինութիւնները գովեցէք, իր բարեխօ-  
սութիւնը խնդրեցէք, գոնէ իրեն աղօթք մը ըրէք, բա-  
նի մը հայր մեր ըսէք: Բայց ամենն բանէն աւելի իրեն  
մեծարանք ընել է՝ քիչ մը մտածել ամենն որ իրեն եօ-  
թը ցաւոցը վրայ, ցաւակցիլ իրեն, զարմանալ իր համ-  
բերութեանն ու այ կամացը հետ համակերպութեա-  
նը վրայ. քիչ մը մտածել իր եօթն ու բախութիւնները,  
իրեն ուրախակից ըլլալ, ու այ շնորհակալ ըլլալ որ այն-  
չափ շնորհներ ըրաւ իրեն: Ասկէց դիւրին ինչ կայ-  
հերիք է որ գիտնաք մէյմը իր եօթը ցաւերն ու ուրախու-  
թիւնները, կրնաք զանոնք մաքե բնիդ բերել ուր որ ըլ-  
լաք, թէ տանը, թէ ճամբան, թէ աշխատանքի մէջ:  
Ն՛րբ որ ըլլայ՝ կրնաք մտածել սուրբ Յովսէփայ անձի  
վիշտն որ կրեց սուրբ կուսին յղութեանը համար՝ չե-  
ղիանալով անոր ինչպէս ըլլալը, ու ետքն ալ իր ուրա-  
խութիւնը՝ երբոր լսեց հրեշտակէն ու խմացաւ որ հո-

գին սուրբին հրաշքովն յղացեր էր սուրբ կոյսը , և այն որդին՝ աշխրբբիս փրկիչը ծնանէր պիտոր : Ե՛րբ որ ըլլայ՝ կրնանք մտածել իր երկրորդ վիշտն որ կրեց երբոր ողորմելի ախուէ մը ուրիշ տեղ չի գտաւ որ սուրբ կոյսը զածորդին ծնանի . ու ետքն ալ իր ուրախութիւնը՝ երբոր հրեշտակներն երկրնքէն սկսան փառք ՚ի բարձունքն երգել , ու հովիւներուն ու մողերուն երկրարագութիւնը տեսաւ : Ո՛ւր որ ըլլայ՝ կրնաք մտածել իր երրորդ վիշտն որ կրեց , Սիմէոն ծերունիէն լսելով որ հրեաներն այն որդին հալածեն ու սպաննեն պիտոր . ու ետքն իր ուրախութիւնն ալ երբոր լսեց որ այսուամենայնիւ Յիսուսն աշխրբբիս լոյսն ու փրկութիւնը պիտի ըլլայ : Ո՛ւր որ ըլլայ՝ կրնաք մտածել իր չորրորդ վիշտն որ կրեց լսելով հրեշտակին հրամանն որ գիշերանց ելլէ շուտով հետն առնէ Յիսուս մանուկն ու նր կոյսը , ու Եգիպտոս փախչի՝ Հերովդէսին կատաղութենէն ապրեցրնելու համար ձածորդին որ չքսպաննէ : “ Արի , առ զմանուկդ և զմայր իւր , և փախիր Եգիպտոս , և անդ լինիջիր ցորժամ ասացից քեզ , ” (Մատթ . Բ . 13 .) ու ետքն իր ուրախութիւնն ալ երբոր վասն գէն ապահովեցաւ : Ո՛ւր որ ըլլայ երբ որ ըլլայ՝ կրնաք մտածել իր հինգերորդ վիշտն որ կրեց նորէն հրեաստան դառնալու ատենը , մտածելով որ անմեղ մանկունքն սպաննող Հերովդէսին որդին Արքեղայոս էր հոն թագաւորողը . ու ետքն իր ուրախութիւնն ալ երբոր իմացաւ մանուկ Յիսուսին անկէց վտանգ մը չըլլալը : Ո՛ւր որ ըլլայ երբ որ ըլլայ՝ կրնաք մտածել իր վեցերորդ վիշտն որ կրեց , երբոր Յիսուսը մեծցրնելէն ետքը՝ մէյմըն ալ յանկարծ Երուսաղէմայ մտիկները կորսնցուց , ու իրեք օր չորս գին ինկաւ զինքը փնտրուելու . ու ետքն իր ուրախութիւնն ալ երբոր իրեք օրէն ետքը տաճարին մէջը դտաւ զինքը հրէից վարդապետներուն հետ որ ամենքը զմայլած մտիկ կրնէին իր կարգէ դուրս իմաստութեամբ ըրած վիճաբանութիւնը : Ամեն տեղ՝ ամեն տան կրնաք մտքերնիդ բերել իր եօթներորդ վիշտն որ կրեց , երբոր մահուան ատենը պիտոր բաժնուէր Յիսուսէն ու սուրբ ձածածինէն , ու ՚ի Լիմպոս պիտոր երթար սպասելու սուրբ նահապետներուն հողիններուն հետ . ու ետքն իր ուրախութիւնն ալ երբոր տեսաւ որ Յիսուսը յարութիւն առ-

նէլէն ետքը փառաւոր յողթանակով հոն կուգար զըրենք ազատելու և հեան երկինք տանելու: Ահ ինչ սիրուն մտածութիւններ կըլլան աս բաներուս վրայ, ինչ ջերմեռանդ բաղձանքներ սրտերնուս մէջը կըզգանք, յիշելով սուրբ Թադեոսն աս ցաւերն ու սրբախուժիւնները. ո՛հ ինչ հաճոյական բան կրնենք իրեն, ու ինչ պէս ասով արժանի կըլլանք իր պաշտպանութեանը միշտ, ու մանաւանդ մեր մահուանն ատենը:

Բայց սուրբ Յովսէփայ ճշմարիտ ջերմեռանդ ըլլալու և իր զօրաւոր պաշտպանութեանն արժանի ըլլալու համար, ամեն բանէն աւելի պէտք է որ ջանանք իր առաքինութեանցն ու իր տուած օրինակին հետեիլ: Ա՛ր և իցէ սուրբին ճշմարիտ ջերմեռանդութիւնը՝ իրեն առաքինութիւններուն նմանիլ է, կըսէ սուրբ Օգոստինոս, ու ետէն աս ալ կաւելցընէ. ինչո՞ւ սուրբերուն ամը կը կատարենք. որպէս զի իրենց օրինակովը սիրտ առնենք, արիանանք, ու իրենց առաքինութիւններուն հետեիք: Եւ որովհետեւ սուրբ Յովսէփ արդար ըլլալով, « և քանզի Յովսէփ արդար էր », ամեն առաքինութիւն ունէր՝ ինչպէս առաջ ըսինք, և որովհետեւ իր առաքինութիւններն անթիւ էին, անանկ որ՝ մէկիկ մէկիկ վրանին խօսելու ըլլամ նէ՝ լմննալիք չունի, անոր համար իր պարկեշտութիւնը միայն ձեր առջև կը դնեմ, մանչ ու աղջիկ զաւկրներ, իր սրբութիւնը, իր մաքրութիւնը, իր համեստութիւնը: Յովսէփ նահապետը, երբոր իր անպարկեշտ խաթունը զինքը փորձութեան մէջ ձգելու համար՝ վերարկուէն բռնեց, փախչելու ու փորձութենէն խալըսելու համար՝ վերարկուն ձգեց, ու առաւ քալեց: Աս դորձքս սուրբ Թադեոսը պարկեշտութեանն օրինակն էր. ինքն եղաւ բուն նախատիպ պարկեշտութեան, համեստութեան, ամօթխածութեան, մաքրութեան ու սրբութեան: Աս անկ պէտք է որ ըլլաք դուք ալ՝ կարիճ տղաք, մանաւանդ դուք՝ աղջիկ զաւկրներ, թէ որ կուզէք ձեր պատիւը պահել, ու սուրբ Յովսէփայ պաշտպանութեանն արժանի ըլլալ: Աչուրնիդ պարկեշտ պահեցէք, բերանիդ մաքուր, շարժմունքնիդ զգուշաւոր: Իսկ կարգուածները կը յորդորեմ որ զաւկրներնուն վրայ խնամք ունենան, չէ թէ միայն իրենց վիճակին հարկաւորը հոգալու՝ ինչպէս սուրբ Յովսէփը կը հոգար գիշեր ու

ցորեկ աշխատելով, հիւսնութիւն ընելով՝ իր պզտիկ ու  
աղքատ տունը պահելու, այլ նաև աղէկ զգուշանալու  
զաւկընէրնուն վրայ, մանաւանդ աղջիկ զաւկընէր-  
նուն, աչուընին վրանէրնէն չիվէրցընէլու, և իրենց  
քրիստոնէական ճշմարիտ կրթութիւն տալու: Խեղճ  
սուրբ Յովսէփը Երուսաղէմէն դառնալու ատենը՝ իր  
սիրելի որդեակն աչքէն պահսելուն պէս, մէկէն սիր-  
աբ դող ելած՝ սկսաւ չորս գին իյնալ փնտրուել զինքն  
իրէք օր ամբողջ. բայց ետքը ետքը իր քաշած հոգե-  
րուն վարձք ան մտիթարանքն ունեցաւ զինքը տաճա-  
րին մէջը դանելու որ վարդապետներուն հետ հոգևոր  
բաներու վրայ կը վիճաբանէր: Իսկ հիմակուան հայ-  
րերն ու մայրերը բոլորովին ազատ կը թողուն իրենց  
զաւկընէրը. ո՛ւր որ ալ երթան՝ հոգերնին չէ, չեն  
փնտրուեր զաւկընէրնին. անոր համար ալ ժամը չեն  
դաներ զանոնք ինչպէս մանուկ Յիսուսը՝ հոգևոր բա-  
նէր լսելու, սրտարագ տեսնելու, սրբութեան օրհ-  
նութիւնն աւնելու, այլ խողի՝ զրօսանքի՝ ու տեսնուե-  
լու տեղունիք. ան ալ՝ ժամերգութիւն քարոզ եղած  
ատենը. սոսկալիւ բան: Բայց աս անկարգութիւններն  
ինչէն առաջ կուգան. վասն զի հայրերն ու մայրերն  
ալ ջերմեանդ չեն, վասն զի անոնք ալ գրեթէ ամե-  
նևին ժամ չեն գար, անոր համար ալ զաւկընին ժամ  
գնացեր են՝ չեն գնացեր՝ հոգերնին չէ: Խեղճ ծնողք-  
ներ, գիտնաք որ գժօխքին մէջը ձեր պատճառաւը դա-  
տապարտուած զաւկընէրնիդ ձեր վրայ կատղած՝ սա-  
տանաներէն եւել տանջեն պիտոր զձեզ: Ուրեմն զա-  
կընէրնուդ վրայ հոգ ունեցէք, սուրբ անձաօրը պէս  
հայրութիւն ըրէք: Զձեզ ամենիք ալ կը յորդորեմ,  
ո՛վ քրիստոնէայք, սուրբ անձաօրը հաստատուն հա-  
ւաքին հետեցէք, իր կենդանի յոյսն ու վառեալ սերն  
ունեցէք, իր խորին խոնարհութեանը՝ իր մեծ համբե-  
րութեանը, իր կատարեալ համակերպութեանն այ կա-  
մացը հետ՝ ու իր արգարութեանը նմանել ջանացէք:  
Մեր ամեն ջանքը պիտոր ըլլայ մեղքէն սոսկալ, բոլոր-  
ովին ատել անիծած մեղքն որ գող ու թշնամի է ամ-  
մեն առաքինութիւններուն. ու երբոր մեղքի մը մեջ  
կիյնայ կաղտոտի հոգինիս, մէկէն զըմամբ ու խոստո-  
վանութեամբ լուսանիք: Թէ որ ատանկ չընենք ու  
թշնամի ըլլանք Յիսուսի, ինչպէս կրնանք յուսալ որ

սուրբ Իժճ ահայրը մեզի բարեկամ ու պաշտպան ըլլայ . մանաւանդ կը բարեկանայ մեր վրայ՝ իր սիրելի որդւոյն դէմ ընե՛նուս համար , ու կըսէ մեզի . ի՛նչպէս կուզէք որ ես ձեզի բարեկամ ըլլամ , երբոր գուք իմ որդւոյս թշնամին էք : Ար կարծե՞նք որ սուրբ Իժճահայրն իրեն քանի մը նիւթական ջերմեռանդու թիւններ ընե՛նուս համար՝ պարտական ըլլայ զմեզ առնել արքայութիւն սանիւ . կը խաբուինք , ինքը մեզի կարօտ է , մե՛նք իրեն կարօտ ենք . ուստի թէ որ կուզենք արքայութիւն երթալ նէ , պէտք է որ բարի վարքով վաստակինք արքայութիւնը . թէ որ կուզենք որ սուրբ Իժճահայրն օգնէ մեզի կեանքերնուս մէջ ու մեր մահուանը ատենը , պէտք է որ ջանանք զինքը չիզտացնելու , իր Իժճ որդւոյն դէմ չընենք . պէտք է որ անիծած մեզքը մէկգի թաղուիք , ու իր ըրած առաքինութեանցն ետեէն ըլլանք՝ խնդրելով երմէն որ մեզի համար շնորհք խնդրէ Իժճ : Ան առնեն իրեն ըրած ջերմեռանդութիւննիս աղօթքնիս ու բարեգործութիւններնիս կընդունի , մեր բարեկամն ու պաշտպանը կըլլայ , բոլոր կեանքերնուս մէջ մանաւանդ մահուան ատեննիս մեզի կօզնէ , ու զմեզ արքայութե՛ կը հասցընէ , որուն զձեզ ալ՝ իս ալ արժանի ընէ Իժճ :

ՅՈՐԴՈՐԱԿ ԾԲ .

Քի՛ն եւերգին շարժարաններուն վրայ :

Չարչարեալ առ պոնտացւով Պիղատոսիւ :

Պաւատամքին չորրորդ խօսքն է՝ որ կսկսիմ բացատրելու : Ասով առաքելալները մեզի կը սորվեցընեն որ Յիսուս Քրիստոս որդին Իժճ իր մարդկութեամբը շատ բան քաշեց Պիղատոսին իշխանութեանը տակը , այսինքն չարչարուեցաւ , խաչին վրայ դամուած մեռաւ , ու թաղուեցաւ : Ուրեմն հիմայ Քրիստոսի չարչարանացն ու մահուան վրայ պիտոր խօսինք , որ մեր սուրբ հաւատքին գլխաւոր խորհուրդներուն մէկն է , ու մեր յաւի-

անհական փրկութեանը մեծագոյն հիմը : Հոս իրաւ-  
ցրնէ խիստ շատ բան կայ ըսելու , սիրելի որդիքս , խիստ  
շատ բան կայ մտածելու ու խորունկ մտածական ընե-  
լու . հոս իրաւցրնէ խիստ շատ բան կայ սորվելու , որ  
մեր կենացն ու վարուցը կանոն պիտոր ըլլան : Աս մտա-  
ծականն էր որ կրնէին բոլոր սուրբերը , առ էր որ ա-  
նոնց սիրան ինչ սիրովը կը վառէր , առ էր որ իրենց նե-  
ղութիւն ու ապաշխարանք սիրով քաշել կուտար , ու  
ասկէց էր որ այնչափ իրենց հոգւոյն օգուտ կը հանէին :  
Մենք ալ որ քրիստոնէայ ըլլալով՝ Քրիստոսի հետևող  
պիտի ըլլանք՝ անոնց պէս պէտք էր որ ընէինք . բայց  
որովհետև առ մտածականը խիստ քիչ ընող կայ , ու  
Քրիստոսի չարչարանքներն ամեն բանէն քիչ կը մտա-  
ծուի , անոր համար միտքս դրեր եմ իրեք չորս կիրակի  
անոնց վրայ խօսիլ , որ գոնէ քանի մը անգամ անսնք  
մտքերնիդ բերեմ : Իրաւ ամեն տարի աւագ ուրբաթ  
օրը Քրիստոսի չարչարանքներուն վրայ քարոզ կը լսէք .  
բայց որովհետև ան կերպ քարոզներէն շատերնիդ քիչ  
բան կը հասկընաք , ուստի ձեզի ալէկ հասկըցրնելու  
համար զանոնք , որպէս զի սրտերնուդ մէջը տպաւո-  
րուին , ու երբեմն երբեմն անոնց վրայ մտածէք հոգի-  
ներնուդ օգտին համար , ջանամ պարզ ու յայտնի բա-  
ցատրել զանոնք :

Ալէկ հասկընալու համար որ Քրիստոս տէրն մեր  
լինչ մեծ բարիք ըրաւ մեզի իր չարչարանքներովն ու  
մահուամբը , ինչ սէր ցցուց մեզի անոնցմովը , պէտք է  
մտքերնիս պահենք միշտ սուրբ հաւատքնուս մեզի սոր-  
վեցուցած ան մեծ ճշմարտութիւնը , որ մեղքով ինչ գէմ  
եղած անհուն նախատանացը թողութիւն ըլլալու հա-  
մար՝ հարկ էր որ ինչ արդարութեանն եղած հատու-  
ցումն ալ անհուն աժէք ունենար : Բայց որովհետև  
մեզի պէս խեղճ ողորմելի արարածներուն ըրած ամեն  
ապաշխարանքն ալ ինչ եղած անհուն նախատանացն  
առջին բան մը չին , ու երկրնքին բոլոր հրեշտակները  
մեկտեղ չէին կրնար անոր համեմատ հատուցում մը ը-  
նել ինչ արդարութեանը , որդին ինչ գթալով մեր վրայ  
ուղեց ինքը մեզի համար ապաշխարանք ընել , ու իր ա-  
պաշխարանքն անհուն արժէք ունենալով ինչ արդա-  
րութեանը համեմատ հատուցում ընել անով , ու մեր  
մեղքերուն թողութիւն արդիւնաւորելով նորէն ար-

քայութեան դուռը բանալ մեզի, ուսկից անանկ տքսորուած էինք՝ որ մէյժն ալ հոն դառնալու յոյս չիկար:

Անցած յորդորակներուս մէջը ցցուցի որ Քրիստոս տէրն մեր իր մարդեղութեանն առջև վայրկենէն սկսաւ մեզի համար ապաշխարանք քաշել: Հիմայ կըսեմ որ իր բոլոր կեանքն երեսունուիրեք տարի նեղութեան ու աշխատանքի մէջ անցրնելէն ետքը, իր կենացն ետքի օրերը՝ մեռնելէն առաջ քաշած ցաւերն ու չարչարանքներն այնչափ ու անանկ սաստիկ են որ, որչափ մտածենք՝ որչափ բացատրենք՝ ոչ երբէք կրնանք բաւական հասկընալ ու հասկընել: Այսու ամենայնիւ որչափ կարելի է նե հասկըցընելու համար, Քրիստոսի չարչարանքներն երկու տեսակ կը բաժնեմ՝ ինչպէս հասարակօրէն ուրիշներն ալ կրնեն. այսինքն մտքով միայն ու սրտով ներսէն քաշած չարչարանքները, ու դըրսուանց մարմնովն ալ քաշածները: Այսօր ներսէն քաշածներուն վրայ խօսիմ պիտոր, ուրիշ անդամներ ալ մեկաշնոնցը վրայ կը խօսիմ: Ո՛հ ո՛ւր էր որ կարենայի իմ սրտիս մէջն ալ, ձեր սրտին մէջն ալ, տպաւորել Յիսուսին քաշած սաստիկ ցաւերը. ասիկայ հերիք կըլլար մեզի միշտ ատելի ընելու անիծած մեղքը՝ որ անոնց սպառնաւ եղաւ. հերիք կըլլար անանկ ընելու որ մէյմըն ալ ան չիբարկացընէինք՝ անանկ սիրելի և ողորմած տէրը, հերիք կըլլար ամմենքս սուրբ ընելու: Կը ինզրեմ՝ ուրեմն անոնք, որ ինձի աս շնորհքն ընէ:

Ինչպէս որ մեղքին սկիզբը զուարճալի պարտեզի մը մէջ եղաւ, կըսէ սուրբ Կիւրեղ աղեքսանդրացին, այսինքն դրախտին մէջը, ասանկ ալ Գեթսեմանիին պարտեզին մէջն սկսաւ Յի չարչարանքները. և ինչպէս որ ամմեն մեղք մարդուս սրտէն առաջ կուգայ, “ Զի ՚ի սրտէ ելանեն խորհուրդք չարք, սպանութիւնք, շնութիւնք, պտռնկութիւնք, գողութիւնք, սուտ վկայութիւնք, հայհոյութիւնք », (Մ. Գ. Ժ. 19.) ու մեղք կայ որ միայն ներքուստ մտքով կը գործէ մարդ, մեղք ալ կայ որ գրսէն գործքով ալ կընէ, ասանկ ալ Քիտէրն մեր իր չարչարանքները ներսուանց սկսաւ, ու գործքով ըրած մեղքերնուս համար ապաշխարանք ընելէն առաջ՝ ուղեց ներքին ապաշխարանք ընել սրտին մէջը՝ մտքով ըրած մեղքերնուս համար, ու իր մտքն

ու Երևակայութիւնն ամենն տեսակ ցաւով ու ներքին տանջանքներով չարչարել :

Երթանք տեսնենք զինքը Գեթսեմանիին պարտէզը : Քարի մը նետուածքի չափ հեռուն թողուցած իր իրէք աշկերաները Պետրոս Յակոբոս ու Յոհաննէս , Երեսին գոյնը նետած՝ կրակսի վաինալ ու դողալ . սիրար հազարումէկ վիշտ մամտուք հոգ արամութիւն ու ցաւ , անանկ որ չէր կրնար անոնց գիմանալ թէ որ անձութեամբն իր մարդկութիւնը չիզօրացընէր . « Սկըսաւ ատրել և հոգալ . . . արտում է հոգի իմ մինչև ՚ի մահ » . (ՄՐԷ . ԺԴ : ՄԳԼ . 19) : Որ՞նչ միտքը կրնայ հասկընալ , որո՞ն լեզուն կրնայ բացատրել Գեթսեմանիին պարտէզին մէջն Յիսուսի քաշած ներքին չարչարանքները : Թէ որ մահը բնականապէս սոսկալի է ամենուն , անանկ որ շատերն յանկարծ լսելով իրենց մահը , որոնք մարեցան ինկան , որոնց բոլորովին ճերմակցաւ մաղերնին , որոնք յուսահատածի պէս կանչըրտաւել սկսան , որոնք խելուրնին թռուցին , որոնք ալ անզգայ եղան մնացին , ո՞վ կրնայ Երևակայել Յիսուսի սրբաին նեղութիւնն ու տագնասը՝ տեսնելով իր գիմացը չէ թէ բնական մահ՝ այլ բանական , չէ թէ սովորական՝ այլ նախատական , չէ թէ մինակ մեռնիլ՝ այլ անգութ ու բարբարոսական տանջանքներով ու չարաչար անիրաւութեամբ : Երևակայենք անմեղ մարդ մը՝ որ իր մահուան լուրը կը լսէ , ու կիմանայ որ զինքը անիրաւ տէղը չարաչար տանջանքներով ստաննեն պիտոր . Երևակայենք անողորմ դահիճ մը՝ որ դաղանի պէս վրան կը հասնի , ու զինքը տանջելու գործիքներն առ ջին կը գնէ , և ամեն տալու տանջանքները կրսէ իրեն , սուր երկաթներ կը ցցընէ ու կրսէ , ասոնցմով ըզունգներդ մտերգ բաժնեմ պիտոր . երկաթի ճանկեր կը ցցընէ ու կրսէ , ասոնցմով մօրթոգ ու մտերգ ոսկորներէդ բաժնեմ պիտոր . կարմրած կրակ կարած կատարաներ կը ցցընէ ու կրսէ , ասոնց վրայ զքեզ խորովեմ պիտոր . անիւններ տատասկներ ու անգութ բանաւորներուն հնարած ամեն տեսակ բարբարոսական գործիքները կը ցցընէ՝ որոնցմով բոլոր մարմինը բզկի բզկի ընէ ու ոսկորներն ալ կտարտէ պիտոր : Ան խեղճ մարդը՝ որ ամենեկին յանցանք մը չունի , տեսնելով աչքին գիմացին ան սոսկալի պատրաստութիւնները , ու լսելով ինչ ան-

ողորմ չարչարանքներ պիտոր քաշէ , ինչ կրգգայ՝ երևակայեցէք մէյմը . արիւնն երակներուն մէջը կը պազի , սոսկում սարսափ ցաւ ամենն բան մէկէն սիրաը կը կոխէ , անանկ չէ : Նոյնն անհամեմատ կերպով աւելի քաշէյ Քն աէրն մեր Գեթսեմանիին պարտէզը . իր մլաքին մէջը տեսնելով իբրև Կծ ու մարդ ան ամեն անխրաւութիւնները՝ նախաախնքները՝ անգթութիւններն ու բարբարոսութիւնները՝ որ պիտի կրէր : Գիտէր որ քիչ մը ատենէն զինքը պիտոր բռնէին ու աւազակի մը պէս պիտոր կապէին անզգամ դահիճները՝ կտողած շներու պէս վրան յարձըկելով զինքն ամեն կերպով չարչորկելու : Գիտէր որ քիչ ատենէն զինքն անիրաւ տեղը պիտոր գատապարտէին նախատական մահուամբ սպաննելու՝ որը որը գամելով խաչի մը վրայ : Գիտէր որ ինչ զրպարտութիւններ իր վրայ պիտոր ընէին , ինչ անարգանքներ , ինչ թշնամութիւններ , ինչ ապերախտութիւններ , ինչ հայհոյանք իրեն դէմ պիտոր ընէին : Գիտէր որ քիչ ատենէն զինքն անանկ ծեծէին պիտոր՝ որ սուրբ մարմինը վէրէն ի վար վէրք դարձած՝ իր պատուական արիւնն ինչուան վերջի կաթիլը թափէր պիտոր : Գիտէր որ քիչ ատենէն փշերով զինքը պսակէին պիտոր , ու վրայէն անանկ կոխէին պիտոր որ ամենմէկ փուշն իր սուրբ գլխուն ինչուան ոսկորը թափանցէր պիտոր : Աս ամեն բաներն որ ամեն մարդու սոսկում կը բերեն , շատ աւելի Յնին մարդկութիւնը սոսկացուցին ու սիրաը կտոր կտոր ըրին . որովհետև ինքն ան բաները մեզի պէս մութ ու անորոշ չէր ըմբռներ մտքին մէջ , այլ մարդկութեանը հետ միանգամայն Կծ ըլլալով իր երևակայութիւնը սաստիկ կէնդանի էր , և որոշ ու պայծառ կրմբունէր ամեն բան , և անոր համեմատ ալ էր իր սոսկումն իր ցաւն ու կրակիծը : Երևակայութեւն մէջ անանկ սաստիկ կրմբունէր իր ձողկանքը , իբրև թէ իրօք ձողկէին զինքն ու բոլոր մարմինը վէրքերով գոցուէր . անանկ սաստիկ կրմբունէր փշերն ու գամերը , իբրև թէ ան ատենէն գլուխը ձեռքերն ու ստքերը ծակծրկէին անոնցմով . անանկ սաստիկ կրմբունէր խաչը , իբրև թէ արգէն իր կռնակը տուած ըլլային զանիկայ և անոր վրայ գամած ըլլային զինքը : Ո՞վ կրնայ երևակայել Յնին աս բաներէն քաշած սոսկումն ու վիշաը , որ իր վափուկ սիրաը կը ճգմէին .

աս իր սրտին տագնապն ու նեղութիւները, որոնց մէջն  
ինչպէս ծովի մը մէջ ընկղմած ըլլալն առաջուց Դաւիթ  
մարդարէին բերնովն յայտնեց. « Եկի ես ՚ի խորս ծո-  
վու, և շրջանք ընկղմեցին զիս. Սիրտ իմ խռովեցաւ յիս,  
և երկիւղ մահու անկաւ ՚ի վրայ իմ. Ահ և գողումն եկն ՚ի  
վրայ իմ. Ձի լցաւ չարչարանօք անձն իմ », (ՄՂ. ԿԸ.  
ԸԳ. 25 :) Աս սոսկալի ցաւերը քաշել՝ որ և իցէ հասա-  
րակ մարդու մըն ալ անտանելի է. ուրեմն Քն տէրն  
մեր՝ որդի ւայ և ամմեն թագաւորներու թագաւորն  
ըլլալով, ինչ սաստիկ զգացմունք ունեցաւ իր սրտին  
մէջը՝ գիտնալով որ իր արարածներէն քաշեր պիտոր  
աս ամմեն բանը, թող ըմբռնէ՝ ով որ կրնայ ըմբռ-  
նել նէ :

Յիսուսին աս վիշտն աս տագնապն աս սրտմութիւ-  
նը քաշելու ատենը՝ բնական է որ հոն եղած առաքեալ  
ները Պետրոս Յակոբոս ու Յոհաննէս զինքը չիթո-  
ղուին, իրեն սիրտ տալու համար քանի մը խօսք ըսէին.  
և աս քանիս համար զիրենք գրեթէ աղաչեր էր ալ.  
« Տրտում է ոգի իմ մինչև ՚ի մահ, կացէք աստ և սկե-  
ցէք ընդ իս », (ՄԿԼ. ԻԿ. 38 :) Բայց անոնց հոգը չե-  
ղաւ, անզգայ մարդիկներու պէս՝ զինքը մխիթարելու  
և իրեն սիրտ տալու տեղը՝ իրեքն ալ խորունկ քուն կը  
լային. « Եգիտ զնոսս ՚ի քուն, զի էին աչք նոցա ծան-  
րացեալ », : Ինչ վէպք էր Յիսուսի փափուկ սրտին,  
տեսնել որ իր այնպիսի վշտացն ու տրամութեանը մէջ՝  
իր սիրելի աշկերտներն ալ անզգայ պառկեր կը քնա-  
նային, փոյթերնին ալ չէր :

Գոնէ այնչափ տրամութեանը մէջ աս մխիթարանքն  
ունենաոր՝ որ իր չարչարանքներովն ու մահուամբը բո-  
լոր աշխարհքս փրկուէր, արքայութիւնը հոգիներով  
լեցուէր՝ որ յաւիտեան զինքն օրհնէին ու գոհանային.  
աս մտածութիւնը կրնար շատ թեթեւցընել իր ներքին  
ցաւերը : Բայց ամսոս ամսոս, աս մտածութիւնն էր  
որ անտանելի կընէր իր ցաւը. կը մտածէր որ բոլոր  
մարդկանց համար պիտոր քաշեր ան չարչարանքներն  
ու նախատական մահը, և այնչափ անհաւատներ ու  
հերեախիտներ անկէց օգուտ մը պիտոր չունենային,  
իրենց խաւարին մէջը պիտոր մնային : Ար մտածէր որ  
և ոչ հրեաներն իր սիրելի Ժողովուրդը պիտոր գարձի  
գար, այլ ամմենէն յամառ՝ ամմենէն ասպերախաղ պիտոր

ըլլար իրենն : Ար մտածէր որ քրիստոնէից մէջէն ալ՝ որ իրեն հետևողները պիտոր ըլլային , քիչ մարդ փրկուէր պիտոր : Ո՛հ , տասնկ որտանց սիրել զմեզ՝ ինչուան իր արիւնն իր կեանքը տալ մեզի համար , ու ետքը տեսնել որ այսչափ մարդիկ՝ էրիկ մարդ ու կնիկ մարդ , ծեր ու տղայ , հարուստն ու աղքատը , ազնուականն ու ռա միկը , քրիստոնէան ու անհաւատը , զինքը սիրելու տեղը՝ առեին պիտոր , իրեն ծառայելու աեղը՝ զինքն անարգելին պիտոր , ու ապերախտութեամբ բարեաց տեղ չարիք հասուցանելով՝ սատանային պիտոր տային այնչափ չարչարանքով փրկուած իրենց հոգին : Աս մտածութիւնն անանկ սաստիկ ցաւ կուտար Յիւ սրտին , որ մահուընէ ալ աւելի էր . ու սուրբ վարդապետներէն ոմանք կրսէն որ աս մտածութիւնն էր զինքը հոգեվարքութեան աստիճան հասցընողը . “ Տրտում է ոգի իմ մինչև ՚ի մահ ” :

Գոնէ այնչափ արտամութեանը մէջ աս մխիթարանքն ունենար որ իրմէն բարիք ընդունողները , կայրերը՝ որոնց լոյս տուաւ , խուլերը՝ որոնց ահանջը բացաւ , բորոտները՝ որ բժշկեց , կաղերն ու անդամալոյծները՝ որոնց քաշելու ուժ տուաւ , դիւահարները՝ որ սատանային ձեռքէն խալըսեց , մեռելները՝ որոնց յարութիւն առնել տուաւ , աս մխիթարանքն ունենար որ անոնցմէ մէկը աեսնելով զինքն ան չարչարանքներուն մէջը՝ իրեն ջատագով պիտի ըլլար , իրեն պաշտպանութիւն պիտոր ընէր : Աս պզտի մխիթարանքն ալ չիկրցաւ ունենալու . մանաւանդ ասոր ներհակը կը աեսնէր ու գիտէր որ իրմէն բարիք ընդունողներն ալ իրեն թշնամիներուն հետ պիտոր միանային , անոնք ալ իրեն գէմ պիտոր ըլլային , անոնք ալ իրեն մահը պիտոր ուղէին , անոնք ալ իր դահիճները պիտոր ըլլային զինքը ծեծելու չարչարելու ու խաչելու : Ա՛հ , ասիկայ մէկ սուր մըն էր որ իր սիրտը մէկ կողմէն մէկալ կողմը կը ծակէր : Դնենք որ հայր մը ամմին կերպ բարիք բրած ըլլայ իր զաւկին , զինքը բանտէն ալ խալըսած ըլլայ՝ անոր տեղը բանտ մտնելով , կեանքն ալ ապրեցուցած ըլլայ՝ անոր աեղն իր կեանքը գնելով , զինքը հարստութեան ու փառքի հասուցած ըլլայ՝ անոր համար վերջին կարօտութեան մէջ իյնալով . ու ետքը տեսնէ որ ան իր զաւակը կերթայ մեծ զրպարտութիւն մը կրնէ իր վրայ :

կը բռնէ բանտ զնեւ դատարարաւել հուտայ, ու ան  
ձամբ կերթայ սպաննելու զնեքք. ան խեղճ հայրը տես  
նելով զաւկին աս սոսկալի տպերախառութիւնը, ինչ  
կը լայ. հարկաւորսպէս իր սրտին այրուքէն՝ գեռ գա  
հիճը զնեքք չըստաննած կը մեռնի: Ասկէց կրնաք իմա  
նալ Յնի ն ցաւը իր սրտին այրելը, երբոր տեսաւ մարդ  
կանց ապերախառութիւնն ու բարբարոսութիւնը՝ իրենց  
այնչափ բարիք ընելէն ետքը:

Աս ամմեն բանին վրայ եւելցընենք Յնի իր աշկերա  
նեքէն կրած անհաւատարմութիւնն ալ: Գիտէր ու կը  
տեսնէր որ զնեքք պաշտպանելուն տեղը, իր անմեղու  
թեանը՝ իր սուրբ վարդապետութեանը իր ըրած ան  
թիւ հրաշքներուն վկայութիւն տալու տեղը, մէկէն  
զնեքք թողուին փախչելին պիտոր, “ Ամենեքին գուք  
գայթակղելոց էք յայտմ գիշերի, զի գրեալ է. հարկց  
զհովիւն, և ցրուեսցին ոչխարքն հօտին. (Մով. ի՞. 31:) Գիտէր որ ինչուան իր ամմենէն սիրելի աշկերան  
ալ Յոհաննէս առաքեալը, թէ և զնեքք չիթողուր պի  
տոր, իր ետէն պիտի երթար, բայց վախով ու դողով  
առանց համարձակելու որ խօսքմը ըսէ զնեքք պաշտպա  
նելու համար: Գիտէր որ Պետրոս առաքեալն ալ այն  
չափ խոտմունքներ ընելէն ետե կեանքն իրեն համար  
դնելու, ողորմելի աղախինէ մը վախնալով՝ զնեքք նորէն  
նորէն ուրանար պիտոր: Գիտէր որ Յուդա իր աշկերարը  
ինչուան մտանէր ալ պիտոր զնեքք, ծախէր պիտոր, ու  
գահիճներուն ձեռքը պիտի տար: Աս ամմեն բաներն  
ալ առջիններուն վրայ աւելցընենք, ու ետքը թէ ո՞ր  
կրնանք նէ՝ չափենք Յիսուսին բարեգութ սրտին սոս  
կալի ցաւն ու տագնաալը՝ որ Գեթսեմանիին պարտեզին  
մէջը կրեց: Հերիք է ըսելն որ իր ներքին ցաւոյը սասա  
կութենէն՝ չէ թէ միայն հոգեվարքութեան աստիճան  
հասաւ, չէ թէ միայն սլաղ քրտինք գորսս առաւ, հա  
պա նաև արիւն քրտնեցաւ, ու անանկ շատ՝ որ կաթիլ  
կաթիլ գետին կը վազէր, որ ասանկ բան չէր տեսնուած  
քանի որ աշխարհքս աշխարհք է. “ Եւ հոսէին ի նմա  
նէ քրտունք իրբև զկայլակս արեան, ոլոռն ոլոռն հե  
ղեալ յերկիր ”. (Ղ. ի՞. 44:)

Բայց ասչափ ցաւերու մէջ Յնն ինչ կրնէր: Աղօթք  
ու նորէն աղօթք. սրչափ որ իր վիշտն ու արամութիւ  
նը կաւելնար, այնչափ աւելի ջերմեռանդութեամբ ու

աւելի երկան տտեն աղօթք կրնէր . “ Անկաւ 'ի վերայ երեսաց խւրոց , եկաց յաղօթս . . դարձեալ երկրորդ անգամ՝ չոգաւ եկաց յաղօթս . . եկաց յաղօթս երրորդ անգամ՝ , և դարձեալ զնոյն բան ասաց . . և էր 'ի տագնապի , և մտադիւրութիւն ևս կայր յաղօթս ” . (Մ\*Լ . 39 . 43 . 44 : Դ՛ . իբ . 43 :) Բրած աղօթքն ալ մտիկ ըրէք . Ա՛հ հայր իմ , որդումէ գլծա միածին որդւոյդ վր , ու թէ որ կարելի է նէ աս լեզի բաժակէն աս չարչարանքներէն ու մահուընէ խաղսէ զիս . բայց . . . (աղէկ մտիկ ընենք աս բառերը մենք որ այ կամայք հետ համակերպութիւն չունինք , ու իրմէն խնդիրք մը ըրած ատեննիս՝ կուզենք որ շուտ մը ընէ սեզածնիս .) բայց թէ որ քու կամքդ է որ ես աս անտանելի չաչարանքները քաշեմ , որչափ ալ մարդկային բնութեանս դէմ կուգան , սիրով կը քաշեմ . վասն զի աղէկն ան է որ քու կամքդ ըլլայ , չէ թէ իմս . “ Հայր իմ , եթէ հնար է անցցէ բաժակս այս յինէն . բայց ոչ որպէս ես կամիմ , այլ որպէս դու ” . (Մ\*Լ . իբ . 39 :)

Բայց այնչափ աղօթք ընելէն ետքը , խաղսեցան ան սոսկալի չարչարանքներէն : Կարծես որ հայրն երկնաւոր չէր լսեր իր որդւոյն աղաչանքը . աշկերաներուն անհոգութիւնն ալ ան աստիճանի էր որ՝ իրեն քովը կենալու՝ օգնելու՝ մխիթարելու՝ իրեն հետ աղօթք ընելու տեղը՝ պառկեր կը քնանային . “ Զի էին աչք նոցա ծանրացեալ ” : Անոնկ որ՝ Գաւիթ մարգարէին բերնովը կը գանգատի . “ Այն ունէի թէ որ տրամեայի ընդ իս , և ոչ որ էր , և մխիթարիչ ինձ որ ոչ գտաւ ” . (ՍԷ՛ . կԵ . 21 .) այսինքն կը յուսայի որ ինձի հետ աղաչմող մը ըլլայ , բայց մէկը չէղաւ , մէկը չիգանուեցաւ որ զիս մխիթարէ : Յի ասանկ ամմենէն մէկգի թողած , բուրսովն սիրաը կտարած ատենը , իրաւ՝ հրեշտակ մը երեցաւ իրեն ուժ աալու . բայց ինչ բանի համար , որպէս զի չիմեանի որ ինչուան վերջի կաթիլը իմէ ան սոսկալի լեզի բաժակը :

Աս մէկ պզտի ճաշակ մըն է Յիսուսի ներքին չարչարանացը՝ որ մեր սիրոյն համար կրեց : Հիմայ , սիրելի որդիքս , գանք ասոնցմէ պառուզ հանելու մեզի համար : Ինչու համար է որ Գիտեն մեր այնչափ ցաւ քաշեց ներսուանց իր սրտին մէջը : Գիտէք ինչու , ապաշխարանք քաշելու համար մեր ան մեղքերուն՝ որ մարտ ու

սրտով կը գործենք : Տեսէք Հիմայ գէշ խորհուրդնե-  
րուն՝ գէշ բաղձանքնե րուն ինչ սոսկալի չարիք ըլլալը ,  
որ շատերը բանի անդ չեն դներ ու մէկէն կը հաւանին  
ու կախորժին՝ իրրև թէ պզտի բան ըլլար անկարգ ու  
անպարկեշտ բաներ մտածելը , գողութիւն ընելու և  
ուրիշը խաբէլու բաղձանքը , ուրիշի հետ սրտանց ատե-  
լութիւն ունենալը , ուրիշի նախանձիլ ու չարիք ուղե-  
լը : Քրիստոս տէրն մեր աս մեղքերնուս թողութիւն  
ընդունելու համար՝ հարկաւորեցաւ այնչափ բան քա-  
շել իր սրտին ու մտքին մէջ . ու մենք դեռ չենք հաս-  
կընար որ աս բաները ծանր մեղք են , դէմ չենք կենար  
ասոնց , մէկդի չենք ձգեր , իմանալնուս պէս՝ մտքեր-  
նուս չենք վաճարեր :

Բայց որովհետև Քն տէրն մեր աշխարհք եկաւ չէ  
թէ միայն զմեզ միտելու և արքայութեան դուռը մեզի  
բանալու համար , այլ նաև մեզի սորվեցընելու որ ինչ  
ճամբով արքայութիւն կրնանք հասնիլ , տեսէք ինչ սի-  
րուն դաս՝ ինչ աղուոր օրինակ տուաւ մեզի Գեթսեմա-  
նիին պարտէզն իր աղօթքովն ու երկնաւոր հօրը կամա-  
ցը հետ բոլորովին համակերպութեամբը : Երբոր վիշա-  
մը կուենենանք , նեղութիւն մը , տառապանք մը , հիւան-  
դութիւն մը , ցաւ մը , անհամբերութիւն ընելու տե-  
ղը՝ կիրք ելլելու տեղը՝ տրանջելու տեղը՝ մարդկային  
մտիթարանքներու ետևէ ըլլալու տեղը , պէտք է Յի-  
սուսին պէս նոյ գիմենք աղօթքով , իրմէն օգնութիւն  
խնդրենք , զննքն աղաչենք , բայց միշտ համակերպութե-  
ունենալով իր կամացը , առանց պահանջելու որ մեր  
ուզածին պէս ընէ , այլ մանաւանդ բաղձալով որ իր  
կամքն ըլլայ՝ չէ թէ մերը . « Ոչ իմ կամք , այլ քոյդ  
լիցին » : Պէտք է Յիսուսին պէս ըսենք . տէր իմ . ինձի  
օգնէ , թէ որ քու կամքդ է՝ թէ որ իմ հոգւոյս ասանկ  
աղէկ է նէ , իս աս նեղութենէն՝ աս հիւընդութենէն  
աղաատէ . իսկ եթէ կուզես որ քաշեմ աս նեղութիւնը՝ աս  
հիւընդութիւնը , պատրաստ եմ քաշելու , քու սուրբ  
կամքդ ըլլայ՝ չէ թէ իմ . « Ոչ իմ կամք , այլ քոյդ  
լիցին » : Երբոր ասանկ ըլլայ ըրած աղօթքնիս նէ , անոր  
ողորմած հայր մըն է ու ամեն մտիթարութեան ինքն  
է տուողը , « Հայր գթութեանց և անձ ամենայն մտի-  
թարութեանց » , (Թ . Կ՛ւնի . ան .) կամ կը խալըսէ զմեզ  
մեր նեղութենէն ու տառապանքէն , և կամ մեզի ուժ

ու օգնութիւն կուտայ համբերութեամբ քաշելու, և անոնցմովն արդիւնք վաստակելու: Ար տեսնենք որ առաքեալներն ալ Գեթսեմանիին պարտէզն աղօթք չընեչուծն համար՝ անանկ տկար ու վախկտ գտնուեցան, որ Յիսուսին այնչափ մեծ մեծ խոստմունքներ ընեչէն ետքը՝ զինքը թողուցին: Ընդհակառակն Յսին մարդկային բնութեանն անանկ ուժ ու արիութիւն եկաւ ան աղօթքովը, որ չէ թէ միայն պատրաստ եղաւ ամեն չարչարանքները քաշելու որ քիչ մը ատենէն տային պիտոր իրեն, այլ նաև անոնց դիմացն ելաւ առանց վախի, ու իր աշկերաններուն՝ որ դեռ կը քննանային ըսաւ. « Արիք երթիցուք աստի, զի ահաւաստիք է հաս որ մատնելոցն է զիս »:

Խօսքը դեռ բերանն էր՝ մէյմըն ալ տեսնես հասաւ Յուդա խկարիովաացին, որ իր աշկերաններէն մէկն էր, զինքը բռնող դահիճներուն ու զինուորներուն առջնն ինկած: Յիսուսն անոնց ձեռքը մատնելու նշանն ալ աս տուած էր որ որուն երեսն որ պագնէ՝ անիկայ բռնեն, ան է Յիսուսը. « Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զիս ունիցիք » (ՄԳԼ. իՊ. 18:) Ով նենդաւոր Յուդա, ինչպէս ալ սիրող առաջ գնաց մատնելու և ծախելու քու վարդապետդ անասունէ մըն ալ վար դնով, երսուն դահեկանի. կարելի բան է որ ազահուծիւնը քեզ այդչափ կուրցընէ, որ չետեսնես ինչ սոսկալի մեղք է դորձածդ. ով անզգամ, դուն որդին Եյ դահիճներուն ձեռքը կուտաս, բայց դիտցիր որ քիչ ատենէն յուսահատած՝ դահիճ մը պիտոր փնաղուես որ քեզ սպաննէ. ու մէկը չեգտնելով՝ ինքիրենդ ծառէ մը կախուիս ու խղուիս պիտոր: Բայց աս կերպ մատնութիւնն ինչ մեծ վերք էր Յսի արդէն վշտացած սրտին: Թէ որ զինքը մատնողն իր թշնամիներուն մէկն եղած ըլլար, այնչափ ծանր չէր դար իրեն. « Զի թէ թշնամուոյն նախատեալ էր, համբերէի արդեօք » (ՍԿ. ծԳ. 13:) Բայց տեսնել որ իր աշկերաններուն մէկը, իր սիրելի բարեկամը՝ որ իրմէն այնչափ բարիք ընդուներ էր՝ զինքը կը մատնէր, զինքը անարդ դնով կը ծախէր, ասիկայ համբերելու բան չէր. « Այլ դու մարդ հաւասար իմ և ծանօթ իմ »: Այսու ամենայնիւ Բն տերն մեր ինչպէս ընդունեցաւ անզգամ մատնիչը, ինչ կերպով իր հետը խօսեցաւ: Սիրելի որ.

գիրքս, մեզն որ այսչափ զգայուն ենք, ու շուտ մը կիր-  
քերնիս կելէ, չենք կրնար համբերել պզտիկ անար-  
դանքի մը՝ թեթիւ տհաճութեան մը, մեկէն կուզենք  
վրէժխնդրութիւն ընել, որ կը սրահենք սրաերնիս,  
ատելութիւն մը՝ որ երբեմն ամիսներ ու տարիներ կը  
քշէ, աս ի՛նչ աղուոր դաս է որ տուաւ Քստէրն մեր,  
աս ի՛նչ սիրուն օրինակ է: Տեսէք ինչպէս սիրով ըն-  
դունեցաւ Յուդան՝ որ կուգար զինքը մասնելու, տե-  
սէք ինչպէս անուշութեամբ խօսեցաւ հետը, ընտանե-  
բար իր անունը տուաւ, թողուց որ պագտուի հետը,  
զինքն իր ընկերն անուանեց. « Ընկեր, վասն որոյ ե-  
կիրդ », (Մ. Բ. իդ. 50): Սիրելի բարեկամ, ի՛նչ բա-  
նի համար եկար: Ետքն ալ մինակ զինքը խրատելու հա-  
մար որ ճանչնայ ըրած ծանր մեղքը, ու իրեն ատեն  
աալու համար որ զղջայ, սրաաշարժ գանգատելով մը  
ըսաւ. Յուդա, աղէկ նայէ ըրածդ, այ որդին պագ-  
նելով կը մասնես. « Յուդա, համբուրելով մասնեսս  
զորդի մարդոյ », (Ղ. Բ. իբ. 48):

Բայց քանի՞ հոգի կը գտնենք քրիստոնէից մեջ, որ  
Քսի տուած աս սիրուն օրինակին հետեւելով՝ թշնամի-  
ներնուն հետ սիրով վարուին: Յաւալի բան, խիստ քիչ  
հոգի կը գտնենք, անոր համար փրկութեան համնող-  
ներն ալ քիչ են. վասն զի հերիք սեպելով քրիստոնէայ  
ըսուիլն այսինքն Քսի հետեոյ, իրեն նմանեը հոգեր-  
նին չէ: Իսկ Յուդայի նմանոյ շատ մարդ կը գտնենք,  
որը ագահութեամբ, որը սրբապղծութիւն, որը մատ-  
նութեամբ: Քանի՞ քանի Յուդաներ կան, որ քիչ մը  
ախորժ զգալու՝ քիչ մը կըբի՝ քիչ մը շահու համար՝  
ինչուան հայրերնին կը մասնեն: Հապա զՔս մասնել  
չէ՞ իրեն հօրսը սուրբ եկեղեցին անարգել, քահանա-  
ներն իր պաշտօնեաները նախատել, այ նուիրուած բա-  
ներն յափշտակել: Հապա զՔս մասնել չէ՞ իր կրօնքն  
իր սուրբ օւետարանը թողուլ, ու աշխրբքիս անօրէն  
կանոններուն հետեւիլ: Հապա զՔս մասնել չէ՞ իր նբ  
օրէնքներուն գէմընել՝ աշխրբքիս սիրուն համար: Հա-  
պա զՔս մասնել չէ՞ զինքը թողուլ ու սատանային ծա-  
ռայելը. զՔս ծախել չէ՞ իր պատուական արուսովը  
փրկուած հոգիինիս սատանային տալն անարդ ախորժ  
մը զգալու համար, քիչ մը հարստութեան համար, ա-  
նիրաւ շահու մը համար, Յուդային հրեաներէն տուած

ապրիկէն քիչ բանի մը համար : Հապա զՔն մտանել չե՞  
մահուչափ մեղքով երթալ սրբութիւն առնելը , ու  
սատանային հետ մէկտեղ դնել զինքը սրտերնուս մէջ :  
Խեղճ ողորմելիներ , գոնէ չիսխանայիք ետքն ինչ սա-  
տահեցաւ Յուդային զՔն մտանելուն համար . յուսա-  
հատած մեռաւ ինքը զինքը ծառէ մը վար կտխելով ,  
փորը ճաթեցաւ , աղիքները դուրս ինկան , հոգին  
դժոխքը կորսուեցաւ գնաց , ու հոն տասնըութը դար  
է որ կը տանջուի չարաչար , ու տանջուի սիտոր յաւի-  
տեան . “ Ուսուցեալ հերձաւ ընդ մէջ , և հեղաւ ա-  
մենայն փոր նորա ” . (Գործ . Թ . 18 :) Աղէկ նայեցէք ,  
թէ որ չիզոջաք նէ , դուք ալ յուսահատած կը մեռ-  
նիք , ձեզ խղճողը սատանան կը լլայ :

Հիմայ ձեզի գանք , սիրելի որդիքս . կարելի բան է  
որ դեռ սրտերնիս առաջ երթայ Յնին դէմ ընելու ,  
որ մեր սիրոյն համար այսչափ վիշա՞ այսչափ ցաւ քա-  
շեց : Եկէք ուրիշ անդամ ալ , եկէք որ մնացածն ալ  
լսէք իր անտանելի չարչարանքներուն . որպէս զի սրբ-  
տերնուդ մէջ ապաւորուին անոնք , ու ստէպ մտածէք :  
Ո՛հ թէ որ Յիսուսին չարչարանքները մտքերնիդ ըլլայ ,  
անկարելի է որ անիծած մեղքը քովերնիդ մտանայ ,  
անկարելի է որ մահուչափ մեղքով զնձ բարկացը-  
նէք . վասն զի ան ատենն անանկ սաստիկ սիրով սրբ-  
տերնիդ կը վառուի որ ամեն ջանք կրնէք իրեն հաճոյ  
ըլլալու , իր կամքն ընելու , և իրաւցրնէ քրիստոնէի  
վարք ունենալով արժանի կըլլաք վայելելու զինքը յա-  
ւիտեան :

ՅՈՐԴՈՐԱԿ ԾԳ.

Քնի գրաստանց ալ պաշտ շարչարանքներուն վրայ ,  
և ճանաարապէս իրեն յաղկանքին ու իշով պատկուելան  
վրայ :

(Թ)է որ Քնի տեառն մերոյ շարչարանքներէն չենք  
կրնար իմանալ այ մեր վրայ ունեցած մեծ սէրն ու ու  
լորմութիւնը , թէ որ չենք կրնար ճանչնալ որչափ մե-  
ծագին բան է մեր հոգին , թէ որ չենք կրնար իմանալ  
ինչ գէշ բան է մեզքն ու ինչ ծանր պատիժներու ար-  
ժանի այ արդարութեանն առջը , ու թէ որ չենք սոր-  
վիր ապաշխարելու մեր մեղքերն ու ասկէց ետքը բարի  
վարք ունենալու , նշան է սիրելի որդիքս՝ որ զգացո-  
ղութիւն չունինք , նշան է որ խելուքնիս կորսնցուցեր  
ենք , նշան է որ անասուններէն ալ գէշ ենք :

Անցած կիրակի բացատրեցի ձեզի Քնի տեառն մերոյ  
Գեթսեմանիին պարտեղին մէջը քաշած սագնասլը նե-  
ղութիւնն ու ցաւը , որ ինչուն հոգեվարքութե աս-  
տիճան հասուցին զինքը , ինչուն արեան քրտինք թա-  
փել առին իրեն : Հիմայ պիտոր բացատրեմ ձեզի իր  
սաստիկ շարչարանքները՝ որ մարմնովը կրեց , ցցրնելով  
նաև ինչ նախատինք ու անիրաւութիւններ ըրին իրեն  
հրեաները :

Յուզան զինքը պագնելով մատնածին պէս , անզգամ  
գահիճները կապած առիւծներու պէս մէկէն վրան  
յարձրկեցան , ու բռնեցին կապեցին զինքն աւազակի  
մը պէս : Ի՞նչ իրաւունքով կրնային զինքը բռնել . մէկն  
իրաւունք չէ բռնելը՝ առանց իր վրայ գոնէ նշան մը կամ  
կասկած մը ունենալու որ յանցանք ըրած ըլլայ : Յով  
սէփնահասպան ալ անիրաւաբար բռնեցին բանալ գրին  
Եգիպտոս . բայց գոնէ կասկած մը կար վրան՝ իր տի-  
րոջը խաթուրը փորձած ըլլալուն , վասն զի փախչելու  
առնն անոր ձեռքը մնացեր էր վերարկուն , ու անով  
անզգամ կնիկն իր զրպարտութիւնը հաւատացուցեր էր :  
Բայց Յիսուսին վրայ ինչ կասկած եղած էր . ինչ յան

ցանքի նշան մը դատեր էին . ընդհակառակն երկու օր առաջ բոլոր Երուսաղէմ քաղքին ժողովուրդը զինքն այժէ ճշմարտութիւն սորվեցրնելու համար խրկուած մեծ մարգարէ մը ճանչցեր , ու ձիթենիի և արմաւենիի ճիւղեր ձեռուընին առած՝ դովասանքներով ու ովասաննա երգելով , մեծ հանգէսով դիմացն ելեր ու զինքը քաղաքը բերեր էին . “ Օրհնութիւն որդւոյ Դաւթի , օրհնեալ որ դայ յանուն տեառն ” , կանչելով . (Մով . իս . 9 :) Ինչո՞ւ ուրեմն զինքը բռնեցին , ու անշքամ աւազակի մը չքրած բաներնին իրեն ըրին :

Ասկէց ՚ի դատ՝ թէ և Քնի վրայ կասկած մը եղած ըլլար , կամ նաև յանցաւոր գտնուած ըլլար , երբոր տեսան որ դառնուկի մը պէս հեղուժեամբ զինքն իրենց ձեռքը թողուց , ուրիշ բան պէտք չէր ըլլար ընել , թող բռնէին՝ դատաւորին դիմացը տանէին զինքը քննելու ու դատաւարտելու : Ի՞նչ պէտք էր զինքն անասունի մը պէս քաշել քաշկուտել , ի՞նչ պէտք էր ձեռքով ոտքով գաւազանով զարնել հրել հրմշտրկել : Թէ որ կերպով մը գէմ դրած ըլլար , իրաւունք մը կրնային ունենալ հեան անանկ վարուելու . բայց երբոր ինքիւրեն դիմացնին ելաւ՝ որ զինքը բռնեն , երբոր յանդիմանեց Պետրոսի ջրածը՝ որ սրով Մաղքոսին անկաճը կտրեր էր , ու հրամանց որ սուրը տեղը գնէ՝ ըսելով որ սուր բանեցրնողը սրով կիյնայ , երբոր տեսան իր այնպիսի հեղուժիւնն ու խոնարհութիւնը , ինչո՞ւ անանկ գէշ վարուեցան հետը : Ասան զի նախանձ ու ատելութիւն ունէին վրան , վասն զի իրենց չար գործքերը չէր հաւնէր , անոր համար կուղէին զինքն ոտքի տակ առնել . “ Գարանակալ լիցուք արդարոյն , զի գժպհի եղև մեզ , և հակառակ կայ գործոց մերոց ” . (Իմաս . ք . 12 :) Գոնէ թէ որ զինքը գոնէ դուռ մէկ դատաւորէն մէկալ դատաւորին առջևը քաշեցին նէ , թող տային որ խօսէր՝ զինքը սլաշապանէր՝ իր սրածառնէրը զուրցէր , ինչպէս մեծ յանցաւորներուն ալ իրաւունքն է : Բայց դազանային բան . Աննա քահանայապետը իրմէ համար պահանջեց իր ըրած վարդապետութեանն ու իր աշկերտներուն վրայ , ու Յիսուս սկսաւ չըսկսաւ համասու ու համառօտ կերպով պատասխանել՝ ցած սպասուորներուն մէկն անզգամաբար երեսին արտակ մը շարկաւ , ան ամենասուրբ երեսին՝ որ երկընքին սուր-

բերն յաւիտեան երջանկացընէ սխտոր . “ Մի ոմն ՚ի սպասաւորաց , որ անդ կայր , ած ապտակ Յմի և աւէ . այդպէս պատասխանի տաս քահանայապետիդ , , ( Յճ . ԺԵ . 22 : ) Ի՞նչ սոսկալի անօրէնութիւն . թէ որ չէին ուզեր որ խօսի , ինչո՞ւ հարցուցին . թէ որ հարցուցին , ինչո՞ւ չէն թողուր որ խօսի : Ուրեմն ի՞նչ կերպով պէտք է որ վարուի Յմ սասնկ մարդկանց հետ . լուռ կենայ . բայց թէ որ լուռ կենայ ու չիխօսի , որք զինքը խենթի տեղ կը դնէ՝ ինչպէս Հերովդէս ու իր պաշտօնեաներն ըրին , որն ալ զինքն իրօք յանցաւորի տեղ կը դնէ՝ կարծեւ լով որ իր վրայ եղած ամբաստանութիւններուն պատասխան չունի : Ո՞ր յանցաւորը , որ աւագակն աս կերպ պատիժ ու դատապարտութիւն ընդուներ է՝ թէ խօսելուն և թէ լռելուն համար . ասանկ անիրաւութիւն որ յանցաւորին եղած է :

Բայց դեռ ասիկայ Հրեաներուն Յմի դէմ ըրած անիրաւութիւններուն ամենէն թեթեւն է . ուրիշ մը մտիկ ըրէք , որուն նման քանի որ աշխարհքս աշխարհք է՝ չէ լսուած : Շատ անգամ պատահած է՝ որ անմեղ մարդիկ դատապարտուէր են . բայց իրենց դատապարտութիւնը սխալմամբ եղած է , կամ վրանին նշաններ տեսնելով յանցաւորութեան՝ թէ և իրօք յանցաւոր չըլլան , կամ որ և իցէ կերպով ալ դատապարտուէր են նէ՝ յանցաւոր սեպուելով դատապարտուած են , ոչ երբէք անմեղութիւննին ճանչուելով : Ո՞ւր լսուած է որ մէկն անմեղ ճանչուելէն ետքը դատապարտուի . մինակ մտածելն ալ ասանկ բան՝ մարդուս սոսկում կը բերէ : Բայց Քմ տէրն մեր աս մեծ անիրաւութիւնն ալ կրէց . դատաւորը ճանչցաւ իր անմեղութիւն ու յայտնեց , ու զինքն անմեղ վճռելէն ետքը դատապարտեց : Անա քահանայապետին առջևէն քաշեցին տարին զինքը Կայիափային առջևը , Կայիափայէն ալ Պիղատոսի ու Հերովդէսի առջևը . ետքը նորէն Պիղատոսին դիմացը բերին՝ որ որոշ վճիռ մը տայ , կամ արձրկելու զինքը կամ դատապարտելու : Պիղատոս թէ և աղէկ գիտէր որ Յմը նախանձու և չարութեան համար բռներ բերեր էին , “ Բանզի գիտէր թէ առ նախանձու մասնեցին զնա , , ( ՄԻ՛ . Ժե . 10 . ) բայց Հրեաներէն սախպուած՝ խիտա քննութիւն ըրաւ , հարցուց փորձեց տեսաւ որ անոնց ըրած ամբաստանութիւնները բոլորն ալ

սոււա էին, ու հարկաւորեցաւ ամմենուն առջին վճռել  
որ Յսն անմեղ էր. « Չգտանեմ ինչ վնաս յաւնս յայս  
միկ. ոչ ինչ մահու արժանի է գործեալ դորա. զինչ  
չար արար սա, ոչ ինչ վնաս մահու գաի ՚ի սմա, » (ՄփԼ.  
իգ. 4. 14. 22.) Յանցանք մը չունի առ մարդը, ինչ  
է բրածը, ես պատճառ մը չեմ գտներ զինքը դատա-  
պարտելու, ես զինքն անմեղ կը ճանչնամ: Ուրեմն թէ  
որ անմեղ էր, թէ որ յանցանք մը չունի, թէ որ պատ-  
ճառ մը չիկայ զինքը դատապարտելու, պէտք է արձը-  
կել զինքը, պէտք է ազատ թողուլ. մէկուն անմեղու-  
թիւնը ճանչնալէն ետև զինքը դատապարտելը՝ սոսկալի  
անիրաւու թիւն է, անկէց մեծ բարբարոսութիւն աչ-  
խըրքիս մէջ չէ լսուած: Բայց Քս տէրն մեր առ սոս-  
կալի անիրաւութիւնն ալ կրեց: Պիղատոսը կը պոռայ  
որ Յիսուան անմեղ է, անգլամ չրեաները կը պոռան  
որ զինքը խաչ հանէ. « ՚ի խաչ հան, ՚ի խաչ հան զգա, »  
(Մրի. ԺԵ. 13.) Պիղատոս նորէն կըսէ. Յանցանք մը  
ըրած չունի: Իսկ չրեաները նորէն կը պոռան որ զին-  
քը վերցընէ, խաչ հանել սպաննել տայ. « Բարձ ՚ի  
մէնջ, բարձ ՚ի մէնջ, և հան զգա ՚ի խաչ, » (Յ. 6. ԺԹ.  
15.) Եւ որպէս զի Պիղատոս հարկաւորուի զինքը դա-  
տապարտել, իրեն ըսին որ թէ Յիսուս չիգատապար-  
տես նէ՛ կայտեր աչքէն կելլես: Պիղատոս առ խօսքը  
լսելուն պէս, (թող աշխրբքիս ամմեն դատաւորները  
լսեն, ու ասկէց խրատուին՝ արիանան՝ ամմեն վախ ոտ-  
քի տակ առնեն, ամմեն մարդկային նկատմունք մէկդի  
ձգեն, թէ որ չեն ուզեր անիրաւութիւն ու խղճմտան-  
քի գէմ բան ընել.) Պիղատոս մէկ անարգ մարդկային  
ակնածութեան մը համար, չրեաներուն վախէն, կայ-  
սեր երեսէն չիյնալու համար, մէկէն ան խօսքը լսածին  
պէս՝ փոխուեցաւ, ու թէ և Յսն բողբոլին անմեղ  
ըլլալը ճանչցեր էր՝ դատապարտեց զինքը, նախ ծե-  
ծելու, ետքը խաչ հանելու: ԱճԹ իրեն, ինչ գժո-  
խային վճիռ, ինչ անորէնութիւն, ինչ բարբարոսու-  
թիւն. ո՛ր լսուած է ասանկ բան, ասանկ անիրաւու-  
թիւն ո՞վ կրեր է: Յիսուսէն ուրիշ կրող չիկայ, Յիսուս  
որդին այ միայն կրեց մեզի համար, ու այնպիսի համ-  
բերութեամբ կրեց, որ բերնէն խօսք մըն ալ չէլաւ.  
« Եւ Յիսուս լուս կայր, » (ՄփԼ. իգ. 63.) Խեղճ  
էնք, ողորմելի ենք մենք. պղտի անիրաւութիւն մը՝

Թէթէ նախատինք մը կրելու ըլլանք, կամ կարծենք որ կը կրենք, անտանելի կերևնայ մեզի, վերլար կըլլանք, ըրածնիս չենք դիտեր, կը գանգատինք, ոխ կը պահենք, վրէժխնդրութիւն կուզենք ընել: Խեղճ ենք, ու ուղորմելի ենք, դնենք որ իրաւ՝ անիրաւութիւն է մեզի եղածը, բայց ի՞նչ պիտի ընենք. Թէ որ օրինաւոր կերպով ճար մը կրնանք ընելու նէ՛ ընենք. Թէ որ ճար չեկայ, ի՞նչ կուզենք ընելու. մէկ փնտախն տեղը երկու փնտաս կրել. կուզենք մեղք դործել, զա՞ծ բարկացընել, հողինիս ալ կորսընցընել: Չէ, սիրելի որդիք, պէտք է համբերենք, պէտք է այ սիրոյն համար կրենք, պէտք է խելուընիս պառկեցընենք որ անձ մեզի անիրաւու թիւն ընողներուն ձեռքովը կուղէ բարիք ընել՝ արդիւնք վաստակցընել, ու ասանկով մեր կամքն այ կամքին հետ համակերպել: Ի՞նչպէս կըլլայ. Քն տերն մեր որդի այ ըլլալով, Թէ և բոլորովին անմեղ, Թէ և ամենևին ապաշխարանք ընելու պէտք չունէր, այսու ամենայնիւ անանկ մեծ համբերու թեամբ սոսկալի անիրաւու թիւններ մեզի համար կրեց. իսկ մենք այսչափ մեղաւոր ըլլալով, ու ապաշխարանք ընելու այսչափ մեծ կարօտու թիւն ունենալով, կը վայլէ՞ որ անհամբեր ըլլանք, ու չկիրենք սիրով ինչ նախատինք ու անիրաւու թիւն որ կը թողու անձ մեզի ուրիշներէն կրելու: Ո՛հ, ասիկայ նշան է որ ճշմարիտ քրիստոնէայ չենք, Յի ճշմարիտ հետևող չենք:

Հիմայ առջի խօսքերնիս դառնանք: Թէ որ Քն տերն մեր անմեղ ըլլալով՝ դատապարտուեցաւ որ մեռնի, դո՛ւնէ իր անմեղութեանը համար մեկալ պատիժները պէտք էր Թէթեցընէին: Բայց ասանկ չըրին. իր անմեղութիւ պատճառ եղաւ որ աւելի սաստկացընեն իր չարչարանքները, և աւելի նախատական ընեն իր մահը: Վասն զի Թէ որ իր վրայ յանցանք մը դրած ըլլային նէ, ինչ որ օրէնքը պատիժ կը սահմանէր ան յանցանքին՝ այնչափ միայն պէտք կըլլար որ պատիժ տային իրեն. բայց որովհետեւ իր անմեղութիւնն յայտնուեցաւ ու ճանչցան, ասկէց առաջ եկաւ որ չափ ու սահման չիղնեն զինքը տանջելու, ամեն մարդ կրցած չարիքն ընէ իրեն, որը ոտքով հրէ, որը ապրտակ զարնէ, որը երեսը թըքնէ, նախատան զինքը, ձողկեն, փշով պսակեն, ու ետքը ետքը աւազակներու հետ խաչեն: Սոսկալու բան, անձ

երկնի և երկրի տէրը՝ անզգամ դահիճներու ձեռք ինկած , աս կերպով նախատուիլ ու չարչարուիլ յանձն առաւ :

Սուրբ Թադեոսը հոն էր , ու իր աչքին դիմացը կընէին Հրեաները աս ամեն անզգամութիւնները . մանաւանդ Յոր ձաղկեղնին տեսաւ , որ աշխարհիս մէջն անանկ սոսկալի բան չէր տեսնուած : Քաշեցին զինքը սիւնի մը քով , ինքիքեն ձեռուընէրը սիւնին երկընցուց սրկապեն , ու մէկէն անգուծ դահիճները սիւնտ չուանով զինքը հոն կապեցին բարբարոսաբար , գլխէն ինչուան սոքը հանուեցուցած : Ո՛հ , ինչ ամօթ ու պատկառանք կրեց հոն տեղն Յո : Թող լսեն անպարկեշտ հագուող աղաքն ու աղջիկները , էրիկ մարդիկ ու կնիկ մարդիկ , ու յիշեն որ Յո իրենց մեղքերուն համար աս ամօթը քաշեց՝ մերկ կապուելով սիւնին : Անգուծ դահիճները սկսան խարազաններով ան փափուկ մարմինը ծեծելու . առջի հարուածը տեսաւ չիտեսաւ սուրբ Թադեոսը՝ մարեցաւ ինկաւ . քիչ մը ատենէն ուշը վրան գալով , աչքը վեր վերցուց տեսաւ իր միածին սիրելի զուակն անանկ վերքերով լեցուած՝ մարմինն անանկ պարուաած՝ որ ոսկորները կը համրուէին , ինչպէս ինքը Գաւթի մարդարէին բերնովը կը գանգաւթի . « Թուեցին զամենայն ոսկերս իմ » , (Սո՛վ . ին . 17 : ) Սիրտ չի դիմանալու բան . դահիճներուն ամեն մէկ զարնելուն՝ մէյմէկ փոս կը բացուէր Յոի նը մարմնոյն վրայ . ու թէ և արունչուայ սոքէն ինչուան գլուխը վերք էր , ու վրան ողջ մաս չէր մնացեր ծեծելու , այսու ամենայնիւ ան կատաղի գազանները չէին դադրեր զարնելու , վերքերուն վրայ նոր վերք , խոցերուն վրայ նոր խոց կը բանային , ինչուան չեմ գիտեր ինչ բանէն շարժեցաւ դահիճներուն մէկը , ու կարեց չուանը՝ որով Յոր սիւնին կապեր էին : Ան ատենն Յո հազիւ զինքն զգեստներուն քովը ձգեց , առաւ ծածկեց մարմինը . բայց ուր որ կեցեր էր նէ՛ արիւնը լիճ մը ըրեր էր , ու քալելու ատենն ուր որ կը կոխէր նէ՛ արունոս ոտքին նշանը կը թողուր :

Աս պատմութիւնը լսելէն ետքը՝ հիմայ երևակայեցէք ինչ կսկիծ ինչ չարչարանք քաշեց Յո անողորմ դահիճներուն զարկած ատենը : Հրէից օրէնքը կարգիւր որ յանցաւորի մը քառսուն հարուածքէն աւելի

չխտան, ու թէ որ աւելի տային նէ՛ յանցաւորը վատա-  
նուն կըլլար: Անոր համար Հրեաներն ի՛նչ ըրին. Յոր  
վատանուն ընելու համար՝ չէ թէ միայն քառասունէն ա-  
ւելի զարկին, այլ այնչափ ծեծեցին որ հարուածքնե-  
րուն համբանքը հասաւ ինչուան վեցհազար վեցհարիւր  
վաթասւնըվեց, ինչպէս սուրբ Բեռնարգոսը կը հաս-  
տատէ: Եւ որովհեաւ դատաւորը չէր որոշած ոչ զար-  
նողներուն թիւը, ոչ զարնելու գործիքնին, և ոչ որ-  
չափ ատեն սխտոր զարնէին, անգուժ Հրեաները հինգ-  
հարուր հողի մէկըմէկու ետեւ յաջորդեցին, ինչպէս  
ասիկայ ալ սուրբերուն մէկուն տեսիլքի մը մէջ յայտ-  
նուեցաւ. ոմանք փշոտ գաւազանով, ոմանք ծանր եր-  
կըթէ փուշ կապած չուանով, ոմանք ճանկեր ունեցող  
չղթայով, անանկ երկան ատեն ծեծեցին, ինչուան բու-  
լոր երակները կարտեցան, մտերը բզկի բզկի եղան,  
ոսկորները բացուեցան, արիւնը ամմեն դիէն կը վազէր,  
ու մարդու կերդարանք չիմնաց վրան, ինչպէս Եսայի՛  
մարգարէն առաջուց ըսեր էր. «Տեսաք մէք զնա, և ոչ  
գոյր նորա տեսիլ. այր մի՛ ՚ի հարուածս, և գիտէ համ-  
բերել ցաւոց» (Ե. ծ. 3): Ի՛նչ ատեակ մարգիկ  
էին ան Հրեաները, ո՛ր գազանը զիրենք ծներ էր, ո՛ր  
գազանն իրենց կաթ տուեր էր: Ան ի՛նչ ցաւ, ան ի՛նչ  
կակիծ, ան ի՛նչ հոգեվարք եղած է Յսին քաշածն ան  
երկան ու անողորմ ձողկանքին ատենը. տապհալ կըր-  
նայ ըսուիլ, որ աշխրբքիս մէջ մէկը չէ եղած անանկ  
ցաւ քաշող. «Տեսէք թէ իցե՞ն երբէք ցաւք ըստ ցա-  
ւոցս լեալ, որ ՚ի վերայ իմ հատին» (Եբե՛. ռբ. ւ. 12):  
Իրաւ է որ մարտիրոսներէն շատը սատակ ցաւեր  
քաշեցին. բայց ոմանք ներսէն միայն ատանց դրսուանց  
չարչարուելու, ոմանք ալ դրսի չարչարանքներ՝ ատանց  
ներքին ցաւերու. բայց Քն ատեն մեր դրսէն ալ ներ-  
սէն ալ, հոգւով ու մարմնով ցաւերու մէջ էր: Իրաւ  
է որ մարտիրոսներէն շատերը բոցերով սողոցներով ա-  
նիւններու տակ՝ երկըթէ փշերու վրայ քաշկըտուելով  
տանջուեցան. բայց ոմանք այլ ամենակարողութեանը  
հրաշքովն ան տանջանքներուն մէջը ցաւ չըզբացին, ինչ-  
պէս Բաբելոնի հնոցին մէջ իրէք մանկանցն եղաւ, որ  
չորս դինին բոցերը պատած՝ իրենք ուրախ զուարթ  
զնած կը փառաբանէին. ոմանց ալ տանջանքն անանկ քիչ  
զգալ տուաւ ան, որ կրցան դիմանալ. բայց Քն ատեն

մեր ան արդարութեանը լիութիւն հասուցում ընելու համար մեր տեղը, թողուց որ իր մարդկութիւնը չարչարութի որչափ որ մարդկորէն կրնայ չարչարանք քաշուելու ստի իր կուսածին մարմինը կարգէ դուրս փափուկ ըլլալով, շատ աւելի սաստիկ ցաւ կը զգար ան անողորմ հարուածներէն: Անոր համար իր քաշած ցաւերն ահանկ դառնակսկիծ էին, որ իրմէն ուրիշը չէր կրնար զիմանալ անոնց:

Հիմայ հոս է տեսնելու բանն որ հրեաներուն անգը թու թիւնը ինչ աստիճան հասաւ: Արովհետեւ Յի մարմինը բոլոր վերաւորուած՝ ուրիշ տեղն ողջ չէր մնացեր բաց ՚ի գլխէն, մտածեցին որ գլուխն ալ չարչարեն. ու լսած ըլլալով որ ոմանք զինքը հրէից թագաւորը կոչեր էին, տանջելուն հետ զինքը ծաղր ալ ընելու համար՝ աշխրբբխ մէջ շիջուած չարութիւն մը հնարեցին. խոշոր ու սկինգ փշերէ պսակ մը շինեցին թագի ձեւով որ բոլոր գլուխը ծածկէ, ու գլխուն վրայ դրած՝ այնչափ վրայէն կոխեցին որ փշերն ինչուան ըլլէին անցան, և ընթուկներէն դուրս ելան: Ա՛հ ինչ կսկիծ ինչ ցաւ էր Յիին քաշածն այնչափ խոցերէն որ՝ ան փշերն իր փափուկ գլխուն վրայ բացին, որ մարդուս ամենէն զգայուն տեղն է, ուր որ ամեն ջիղերն ու երակները կրակսին, ուր որ հոգւոյն գլխաւոր կայեանն է: Թէ որ մարդուս սոսկում կը բերէ լսելն որ բռնաւորները մարտիրոսներուն ըզուռեցին ու մսին մէջը ասեղ խոթել կուտային, թէ որ սլափ փուշ մը մարդուս ոտքը մանելով այնչափ կը ցաւեցնէ նէ, թող ով որ կրնայ երևակայէ ինչ ցաւ՝ ինչ կսկիծ էր Յիին քաշածն այնչափ փշերէն որ գլուխը ծակծակեցին: Ետքը կատաղի գազանները Յիին ամեն վերքերուն ցաւը մէկէն նորոգելու համար քաշեցին հանեցին հագած զգեստն որ մարմնոյն վրայ կրպած էր, ու կարմիր զգեստի մը կտոր հագուցին. ձեռքն ալ թագաւորական դաւազանի տեղ՝ եղէգ մը տուին, ու աջուրն իր կապած՝ բոլորալիքն առին, իր թագաւոր ըլլալը ծաղր ընելու համար. որն երեսը կը թքնէր, որն ապտակ կը զարնէր, որը մորուքը կը քաշէր, և ամենքը տեսակ տեսակ նախաախնք կրնէին իրեն: Իսկ ինքն ինչ կրնէր, ինչ կրէր: Եսայի մարգարէն կուտայ սպասախանը. « Եւ նա առ վշտն ոչ բանայ զբերան իւր » (Ե. ծ. 7.) ձայն չէր հաներ.

բերանը չէր բանար, դանգառ մը չէր ընէր, ամմեն բան մեզի համար խելքէ մտքէ վեր համբերութեամբ կը քաշէր, իր ցաւերը՝ իր նախասինքները՝ իր ամլնչնալը՝ բուլըն ալ մեր մեղքերուն ապաշխարանք ու հատուցում երկնաւոր հօրը կը նուիրէր :

Մտածենք քիչ մը, սիրելի որդիքս, ո՞վ է աս բաները քաշողը, ո՞վ է ասանկ նախատուողը : Թէ որ իշխանի մը՝ թագաւորի մը՝ կայսեր մը զաւակը տեսնէինք որ իր հպատակներուն համար աս բաները քաշէր, որ պէս զի զիրենք գերութենէ ու մահուընէ խալըսէ, ո՞չ քնչպէս կը զարմանայինք կապչէինք կը մնայինք իր աղէկութեանն ու աղնիւ սրաին համար : Բայց ոչ իշխան մը, ոչ թագաւոր մը, ոչ ինքնակալ մը, որչափ ալ նրեղած ըլլան, ասանկ բան չըրին հպատակներուն համար : Իսկ մեզի համար աս բանս ընողն ո՞վ է . որդին ւայ, թագաւորաց թագաւորը, երկնի և երկրի ինքնակալը, ւծ ամենակարող՝ որ ոչնչէն ստեղծեց արևն ու լուսինը, աստղերն ու բոլոր աշխարհքս . ւծ՝ որ մէկ վայրկենի մէջ կրնայ ջնջել ոչինչ դարձնել ամմեն թագաւորները, աշխրջիս ամմեն արարածները . ւծ՝ որուն ծառայելը փառք կը սեպեն իրենց բոլոր հրեշտակները . ինքը յանձն առաւ գալ ապաշխարել մեր տեղը, մեզի համար այնչափ ցաւ կսկիծ ու չարչարանք քաշել մեզի համար նախատուել անարգ զինուորներէն, խառնիճաղանջ ժողովուրդէն, ու անուանարկ դահլիճներէն : Ո՞վ կրնար հաւատալ որ ւծ այսչափ ուզէ խոնարհիլ, այսչափ բան ուզէ քաշել մեզ փրկելու համար, մեզի արքայութեան փառքը վաստակելու համար : Ի՞նչ ենք մենք ւայ առջին, անարգ ու գանելի որդերէն ալ վար, բոլորովն ոչինչ ենք . բայց ւծ որ մէկու մը չի կարօտիր, որ երկնի և երկրի տէր է, այսչափ բան ըրաւ մեզի համար : Ո՞վ անղեղ մեղաւորներ, թէ որ յանկարծ ձեզմէ հոս դտնուող կայ նէ, կարելի բան է որ դեռ չիմանայիք ւայ մեծ բարութիւնը, ւայ մեծ ողորմութիւնը ձեր վրայ . կարելի բան է որ դեռ չիճանչնաք ւայ մեծ սէրն որ ձեր վրայ ունի . կարելի բան է որ դեռ չուզէք դարձի գալ ու սիրել ասանկ բարեգութ ու սիրելի տէրը . կարելի բան է որ դեռ չիգագրիք զինքը բարկացընէն, իրեն դէմ ընէն ձեր մեղքերովը : Ի՞նչ դաղանի սիրտ պիտոր ըլլայ ձեր սիրտը, ի՞նչ հրէշ

աստերախտուածեան պիտոր ըլլաք գուշք . թէ որ գեռ  
չէք ուզեր ասանկ բարեգուծ տերը սիրել, մեկդի գա-  
ցէք կրօն առաքեալը, զատուեցէք բանաւոր արարած-  
ներէն, վասն զի գազաններէն ալ գէշ էք, նզոված  
էք . “ Եթէ որ ոչ սիրէ զտէր Յս, եղիցի նզովեալ, ” -  
( Թ Կ ր ւ . Ժ Գ . 22 : ) Ով անզեղ մեղաւորներ, կարելի  
բան է որ գեռ չի հասկընաք որչափ ծանրագին բան է  
հոգինիդ . որդին ինչ անիկայ գնելու՝ սատանային գե-  
րուածենէ փրկելու և դժօխքէն խաղտելու համար, չէ  
թէ արծաթ ոսկի ու բոլոր աշխարհիս գանձը վճարեց,  
այլ իր անգին արիւնն անտանելի չարչարանքներու մէջ  
թափելով . “ Ոչ ապականացու արծաթեղինօք և ոս-  
կեղինօք փրկեցարուք, այլ պատուական արեամբն Քրիս-  
տոսի, ” ( Թ Պ Է ք ր . Թ . 18 : ) Իսկ գուշք անանկ անարգ  
բանի տեղ կը գնէք ձեր հոգին, որ զգայական կըքի մը  
համար՝ քիչ մը ակտիվ զգալու համար՝ վայրկեան մը  
սրտերնուդ ուղածն ընելու համար՝ թեթև շահու մը  
համար՝ անցաւոր փառքի մը համար՝ ոտքի տակ կառ-  
նէք զանիկայ, սատանային կը ծախէք նորէն, ու դժօխք  
երթալու վտանգին մէջ ամիսներով ու տարիներով կը  
թողուք զինքը՝ առանց հոգերնիդ ըլլալու : Իսկ գուշք  
անանկ անարգ բանի տեղ կը գնէք ձեր հոգին, որ փր-  
կուածեան հասնելու համար քիչ մը համբերե՛լ մահա-  
ցուցմունք մը ընե՛լ թեթև ապաշխարանք մը քաշե՛լ ձեր  
կեանքը քրիստոնէաբար անցընե՛լ չէք ուզեր : Ո՛ր է խե-  
լուրնիդ, կրօն սուրբ Օգոստինոս ապշելով, ո՛ր է խո-  
հեմուածիւննիդ, ո՛ր է ընտրողութիւննիդ . այնչափ  
հոգ, այնչափ ջանք կընէք ամեն բանի, իսկ անգին հո-  
գիներնուդ վրայ կամ քիչ կամ ամենևին հոգ չունիք :  
Ով մեղաւորներ, կարելի բան է որ գեռ չի հասկընաք  
ինչ մեծ չարիք է մեզքը, ու ինչ ծանր պատիժներու  
արժանի ինչ արգարուածեանն առջին : Թէ որ հոս ձեր  
մէջն ալ կան գեռ չի հասկըցողներ, թող նորէն դառ-  
նան եկած կիրակի Յնին ուրիշ չարչարանքներն ու մահն  
ալ լսելու . յուսամ որ ան ատենը հասկընան, ու աս-  
կէց ետքը գագրին մեղանչելէն, ըրածնուն վրայ ապաշ-  
խարեն, ու իրենց հոգւոյն փրկուածիւնն ապահովեն :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԾԴ .

Յ՞նի խաւելուելանն ու Տահուանը Վրայ .

Մնցած կիրակի լսեցիք Յ՞նի քաջած չարչարանքները՝ անգութ հրեաներուն զինքը ծեծած ու փշով պսակած ատենը . հիմա սիրտը լսէք , սիրելի որդիք , ինչ անգութութիւն ու ինչ բարբարոսութիւն որ անկէց ետքն ինչուան իր մահն անոնցմէն քաշէց :

Պիղատոս Յ՞նի անմեղութիւնն յայտնի ճան չնալով , ու սիրան առաջ չերթալով վճռելու որ զինքն սպաննեն , աս հնարքն ալ բանեցուց զինքն ազատելու : Կատաղաբար զինքը ծեծելէն՝ փշով պսակելէն՝ և ամմեն ուրիշ չարչարանքներն իրեն տալերնէն ետքը , մտածեց որ պալատին մէկ բարձր կողմէն զինքը ցցնէ ժողովրդեան , յուսալով որ ան ցաւալի վիճակին մէջը զինքը անսնելով գլխէն ինչուան ոտքը վէրքերով ծածկուած՝ չորս գիէն արոււնները վազած՝ մարդու կերպարանքէն ելած՝ սրտերնին շարժի գթան ու թողուն որ զինքն ազատէ : Մտածածն ըրաւ . հանեց Յ՞նը բայ վերնատուն մը , և անկէց ցցնելով զինքն ամմենուն՝ ըսաւ . « Ա՛յա այրդ ցձեղ , » տեսէք անիկայ՝ որ այնչափ ատեցիք , այնչափ հալածեցիք , տեսէք որ մարդու կերպարանք չէ մնացեր վրան . դուք կը վախնայիք որ ձեր թագաւորն ուզէ ըլլալ , տեսէք որ քան զամմեն դերի ողորմելի դարձեր է , վերէն ՚ի վար վէրք արուն թաթախ . կարելի բան է որ գեռ չողորմիք վրան . աս կէց աւելի չարիք ինչ կուզէք ընել իրեն : Աս սրտաշարժ անասրանը , Յ՞նի խեղճ կերպարանքը , պէտք էր որ հրեաներուն դուրժը շարժէր , սրտերնին կակրել ցրնէր . բայց անոնք անգութ գազաններու պէս՝ աւելի կատաղած , սկսան պուռալ կանչել որ Յ՞նը խաչել տայ , սպաննել տայ . « Բարձ ՚ի մէնջ , բարձ ՚ի մէնջ , և հան զգա ՚ի խաչ , » : Ու որչափ աւելի կըսէր իրենց Պիղատոս ու ըսելէն շունչը կը հասնէր որ Յ՞նի վրայ յանցանք մը չէր դաներ , չէր կրնար մահապարտ ընել զինքը , ա-

նոնք այնչափ աւելի կը պոռչըտային՝ որ խաչել տայ զինքը . “ Խաչեսցի ” : Ասանկ կը լլայ երբոր մարդուս վրայ ախտ մը սաստիկ կը տիրէ , կը կուրնայ ան ախտէն , ալ չի ճանչնար ճշմարտութիւնը , ալ պատճառ չի հասկընար : Տեսէք թէ ինչպէս հարկաւոր է ախտերն աւաջուց քանի որ սղախի են՝ զսպել . վասն զի մէյմը որ մեծնան , անանկ կը կուրցընեն զմարդն որ՝ չեն թողուր ճերմակը սեէն որոշել , ու մեծ մեծ մեղքերու մէջ կը ձգեն : Ասանկ եղաւ անզգամ Հրեաներուն ալ . իրենց Յնի դէմ սաստիկ առեւլութենէն կուրցած , որչափ ալ Պիղատոս Յնի անմեղութիւնը կը ցընէր ու պատճառ մը չիկայ կրտէր զինքը դատապարտելու , անոնք չէին հասկընար ու Յնի մահը կուզէին տեսնել : Պիղատոս աս հնարքն ալ բանեցուց . սովորութիւն ունէին Հրեաները որ մեծ տներուն յանցաւոր մը կը խալքսէին . ան առենը Բարաբբա անունով խռովարար աւազակ մարդասպան մը կար բանար . Պիղատոս բանտէն բերել տուաւ զինքը , Յնի հետ մէկտեղ ժողովդէան դիմացը հանեց , ու հարցուց որ երկուքէն որը կուզէին որ խալքսէ , Յիսուսը՝ չէ նէ Բարաբբան . յուսալով որ Յնին աւելի ուզեն շնորհք ընել՝ որ ամենեկին յանցանք մը չունէր , քան թէ Բարաբբային պէս սոսկալի չարագործին : Բայց դեռ Պիղատոս խօսքը չլմընցուցած , ամ մէնքը մէկբերան պոռաւ սկսան որ Բարաբբան արձըկէ , ու Յնը դատապարտէ . “ Մի զգա , այլ զԲարաբբա ” . (Յ՛ . Ժ՛ . 40 : ) Ի՞նչ դժոխային դիւական չարութիւն . ասկէց մեծ անարդանք կընար ըլլալ Յնի , ասկէց աւելի կընար խոնարհել . որդին Կայ , երկնի և երկրի թագաւորը տեսաւ որ զինքը չարագործ աւազակի մը հետ՝ Բարաբբայի պէս մարդասպանին հետ կը բաղգատէին , ու չէ թէ մինակ բաղգատէլ՝ այլ նաև անկէց վար կը դնէին զինքը . ու մեր սիրոյն համար , մէջի ամեն ամօթ ու խոնարհութիւն թէ թեցընելու համար , անանկ մեծ անարդանքն ու ամօթը յանձն առաւ : Բայց որչափ ինքնահաւան քրիստոնէաներ կան , որ աս Յնի տուած օրինակը տեսնելէն ետքն ալ՝ չեն ուզեր քիչ մը խոնարհիլ :

Պիղատոս երբոր տեսաւ որ իր ըսած խօսքերն ու բանեցուցած հնարքները պարտաւ ելան , վախնալով որ չըլլայ թէ Հրեաներուն ուզածը ջընելով կայսեր երեսէն

Եյնայ, միայն մարդկային նկատմունքի համար, ինչպէս շատերը կրնեն՝ անարգ արարածի մը տհաճութիւն չի տալու համար զի՞ծ բարկացնելով, Հրեաներուն խօսքին պառկեցաւ, Բարաբբան արձըկեց, ու Յնն անոնց ձեռքը մատնեց որ սպաննեն. « Արձակեաց նոցա զԲարաբբայն, և զՅիսուս մատնեաց կամաց նորա », (Ղ. Լիգ. 25.)

Մէյժը որ Հրեաներուն ձեռքը մնաց Յն, ու զինքն սպաննելու հրամանը ձեռք ձգեցին, մտիկ ըրէք հիւ մայ ըրած բարբարոսական անգթութիւննին ու սոսկացէք: Գիտէք որ քրիստոնէութիւն ու մարդկութիւն եղած տեղուանք՝ դահիճները խեղճ մահապարաններուն հետ ինչ կարեկցութեամբ կը վարուին, մեռցնելու գործիքը չեն ցցնէր իրենց, թողութիւն կը խնդրեն իրենցմէ, ամեն զգուշութիւն կրնեն՝ իրենց վիշտն ու սանջանքը չեւըցնելու համար: Իսկ անգութ Հրեաներն ինչ զգուշութիւն բանեցուցին Յնի: Թէ որ խաչել կուղէին զինքը, հերկք էր որ խաչի մը վրայ հանէին զինքը, թողուին որ մեռնէր. բայց ասով միայն իրենց գազանային սիրտը չէր կշտանար: Երկու սոսկալի գերան մէկզմէկու գամած ծանր խաչ մը շինեցին, ու չէ թէ միայն աչքին առջևը դրին՝ այլ նաև իրեն շալկել տուին: Առջի քաշած չարչարանքներէն, թափած արիւնէն, վէրքերուն ցաւէն, հազիւ ոտքի վրայ կրնար կենալ Յն. բայց անգութ գազանները զինքը քշեցին որ ան ծանր բեռը տանի, ու տանի կէսօր ատեն՝ Երուսաղէմ՝ քաղքին փողոցներուն մէջէն՝ չորս դին դահիճներ պատած՝ փողերով թմբուկներով ամենուն առջին զինքը խայտառակ ընելու համար: Երկան էր ճամբան ինչուան Գողգոթա լեռը՝ ուր որ զինքը խաչէին պիտոր, վրան ուժ չիկար, ուսին վրայ ալ անանկ ծանր բեռ առած, չէր կրնար քալել, քանի մը անգամ ալ գետինն ինկաւ. ու անդգամ դահիճները վրան գթալու տեղը աւելի անգթանալով, որը ձեռքով՝ որն ոտքով՝ որը գաւազանով՝ որը նիզակին ծայրովը՝ զինքը անասունի մը պէս կը հրէին առաջ կը քշէին: Կարելի բան է որ այնչափ բազմութեան մէջ մէկը չիգտնուէր սիրա ունեցող որ զգար ու քիչ մը գութը շարժէր Յնին վրայ. ամենքը զինքը կը նախատէին, ամենքը կը հայհոյէին, ամենքն իրեն դէմ էին, իբրև թէ աշխրբիս մէջ ամ

մեն չարագործներէն գէշն ըլլար : Հազիւ քանի մը բարեպաշտ կնիկներ գտնուեցան՝ որ լալով իր գիմացն ելան . Յն ալ իրենց կարեկից ըլլալով՝ ըսաւ . Մի լաք իմ վրաս , ես սիրով յանձն առած եմ սա ապաշխարանքը բոլոր աշխրբիս մեղքերուն համար . իմ վրաս մի լաք , այլ ձեր վրայ ու ձեր զաւկըներուն վրայ լացէք . “ Դստերք Երուսաղէմի , մի լայք ՚ի վրայ իմ , այլ լացէք ՚ի վերայ անձանց և ՚ի վերայ որդւոց ձերոց ” : Բայց սա խօսքէս ետքը բան մըն ալ ըսաւ , որ պէտք է սուկուժ բերէ նաև խստացած ու անզեղջ մեղաւորներուն . “ Զի եթէ ընդ փայտ դալար զայս առնեն , ընդ չորն զինչ լինիցի ” . (Ղ. Ի. Ի. 27 .) այսինքն թէ որ ես անմեղ ըլլալով կանանչ ծառ մըն եմ , ու սոսկ մեղաւորի կերպարանք առնելու համար՝ այսչափ ապաշխարանք պէտք է որ քաշեմ , այսչափ ցաւերու և չարչարանքներու համբերեմ , հապա իրօք մեղաւոր եղողներուն ինչ պիտոր ըլլայ՝ որ չոր փայտի պէս են կրակը ձգելու միայն յարմար . ինչ ապաշխարանքներ , ինչ պատիժներ , ինչ չարչարանքներ պէտք է քաշեն : Հոս ձայնը կը բարձրացնէ սուրբն Բոնաւենդուրա , ու կրսէ մեղաւորներուն . “ Մտածեցէք քիչ մը մեղքերնուդ վրայ՝ որ բանի տեղ չէք դներ , մտածեցէք քիչ մը . Թէ որ մեր մեղքերն այնչափ պատիժ՝ այնչափ սոսկալի չարչարանքներ հասուցին Յնի , որ ամենկին մեղք մը չունէր , ո՞վ կրնայ պատմել ինչ սաստիկ պատիժներ ու տանջանքներ կրելու արժանի ենք մենք՝ որ այնչափ մեղք գործեր ենք ու կը գործենք , ու իրաւցընէ մեղաւոր ենք : Թէ որ այ արդարութիւնն այնչափ խիստ եղաւ իր միածին որդւոյն վրայ՝ մինակ մեր մեղքերն իր վրայ առած ըլլալուն համար , անանկ որ չուզէց ներել իրեն ան սոսկալի չարչարանքները չիքաշած , “ Որ յիւր որդին ոչ խնայեաց ” , (Հուժ . Է . 32 .) ո՞վ կրնայ բացատրել ինչ սաստիկ պիտոր ըլլայ այ արդարութիւնը մեզի պէս անարգ որդերուն վրայ , թէ որ չապաշխարենք մեր ըրած այնչափ մեղքերը ” : Ինչպէս կըլլայ՝ չեմ գիտեր . որդին այ մեր մեղացը թողու թիւն առնելու համար՝ պէտք եղաւ որ իր անգին արիւնն անտանելի չարչարանքներով թափէ , ու մենք դեռ չենք հասկընար ինչ մեծ չարիք է մեղքը , ու ինչ սաստիկ պատժոյ արժանի այ արդարութեանը առջին : Ան սոսկալի

տանջանքները՝ որ ան մեղաւորներուն քաշել տայ պիտոր յաւիտեան դժոխքին մէջ՝ կիմացընեն մեղի մեղքին ինչ մեծ չարիք ըլլալը . ան զարհուրելի պատիժը որ ան երկրնքի հրեշտակներուն աչք մը բանալու գոցելու ատեն հպարտութիւն ընելնուն համար տուաւ , կիմացընէ մեղի մեղքին ինչ մեծ չարիք ըլլալը . աշխրբիս ամ մեն չարիքն որ մեղքէն առաջ եկած են՝ կիմացընեն մեղի մեղքին ինչ մեծ չարիք ըլլալը . բայց աս բանիս վրայ խելուընիս բոլորովն պառկեցընելու համար՝ հերիք է մտածելն որ ան և ոչ իր միածին որդւոյն ուղեց ներել ու մեր մեղացը թողութիւն տալ ինչուն որ ծանր պատիժներ՝ ծանր չարչարանքներ քաշել չիտուաւ նէ իրեն . « Որ յիւր որդին ոչ խնայեաց » : Ով մեղաւորներ , քիչ մը մտածեցէք մեղք գործելէն առաջ , նայեցէք ինչ է ըրածնիդ . դուք մեղքը բանի տեղ չէք դրներ , բայց անանկ մեծ բան է՝ որ անոր ճարն ընելու համար այ որդին իր արիւնը տուաւ սաստիկ չարչարանքներ քաշելով : Աշխրբիս բոլոր ապաշխարանքներն ալ ընելու ըլլաք , ձեր ըրածին հետ մէկտեղ ալ դնէք որչափ ապաշխարանք որ ուրիշներն ըրած են , քանի որ աշխարհքս աշխարհք է , որչափ աղօթք որ բոլոր սուրբերն ըրած են , որչափ արիւն որ ամեն մարտիրոսները թափած են , որչափ արդիւնք որ սուրբ անձներ վաստակած է , թէ որ ասոնք բոլորը մէկտեղ դնելու ըլլաք , այսու ամենայնիւ չեն բաւեր Աստուծմէ թողութիւն առնելու մէկ մեղքի մը համար առանց Յիսուսին չարչարանքներուն , այսինքն մեղքի մը թողութիւն չէր ըլլար՝ թէ որ որդին այ անոր համար ապաշխարանք ըրած չըլլար , ու ան մեղքին համար իր արիւնը թափած չըլլար , կեանքը տուած չըլլար : « Այսպէս պարտ էր չարչարել Քրիստոս » . (Ղ. Ի. Ի. 48 : ) Դեռ չէք հասկընար մեղքին ինչ մեծ չարիք ըլլալը . դեռ կրնաք սիրտ ընել մեղք գործելու :

Դեռ չիմընցաւ Յիսուս քաջածը , մտիկ ըրէք դեռ ինչ ցաւեր . ինչ կակիծներ պէտք եղաւ որ քաշէ մեր մեղքերուն համար : Խաչը կռնակն առած այնչափ ցաւերով Գողգոթի լեռը հասածին պէս , նորէն բարբարոս հրեաները քաշեցին հանեցին վրայէն կարմիր զգեստը որ բոլոր վերքերուն կպած ու չորցած էր . ո՛հ , ինչ կակիծ էր ան որ քաշեց բոլոր մարմնոյն վերքերը նորէն

բացուելու ատեն: Ետքը հանուեցուցած հրեցին ձգեցին զինքը խաչին վրայ. երևակայեցէք մէկ անանկ վերքերով լեցուած մարդ մը երբոր պինդ գերանի մը վրայ կը պառկեցընես նէ՛ ինչ սոսկալի ցաւ է քաշածը: Օրէնքին հրամայածն ան էր որ յանցաւորը խաչին վրայ չուանօլ կապեն. բայց անգուժ գահիճները հաստ ու երկան գամերով գամել ուզեցին Յնը խաչին վրայ, որպէս զի աւելի սաստիկ չարչարուի: Խոշոր ուրագով մը սկսան նախ մէկ ձեռքը գամել. ցաւին սաստկութենէն՝ որ ձեռքին մէկ կողմէն մէկալ կողմը ծակած ատենը զգաց՝ ջլերը քաշուեցան, անանկ որ՝ մէկալ ձեռքը չէր հասներ բացած ծակերնուն, ու գահիճները քաշելով հասուցին. երևակայեցէք քաշած ցաւը: Բայց ամենէն սաստիկ ցաւն ոտքերը գամած ատեննին զգաց, կրտեն սրբոց եղած յայտնութիւններէն առնելով, այս ինքն երբոր երկան գամը ծակեց անցաւ ոտուրներուն հաստ ոսկորներուն մէջէն՝ ուր որ բոլոր ջլերը կը միանան. ո՛հ, ինչ բաւ, ինչ կսկիծ էր անիկայ. անոր համար Գաւիթ մարգարէին բերնովը սաղմօսին մէջը մասնաւոր իր աս ցաւը կը յայտնէ՛ ըսելով. « Ծակեցին զձեռս իմ և զոտս » (Սղ. իմ. 18):

Ասիկայ ալ չիբաւեց հրեաներուն անգուժ սիրան յադեցընելու. ամեն նախատինք ամեն անարգանք իրեն ընելու համար, երկու աւազակներու մէջ մտածեցին զինքը խաչելու: Վասն զի տեսան որ Յնը բանի մը վրայ բերանը չիբացաւ գանգատելու՝ բայց միայն երբոր Գեթսեմանիին պարտէզը գնացին զինքն աւազակի մը պէս բռնելու. « Իբրև ՚ի վերայ աւազակի՞ ելիք սուսերօք և բրօք ունել զիս » (Մ՛ր. ԺԳ. 48): Ուրեմն, ըսին մէջերնին, աւազակ սեպուելու նախատինքն ամեն անարգանքէն եւել իրեն անտանելի կերևնայ, ուրեմն աւազակի տեղ գնենք զինքը: Ուստի հերիք չիսեպեցին Բարաբբայի պէս չարագործ աւազակէն վար գնել զինքը, ուզեցին երկու աւազակի հետ մէկատեղ քշել տանիլ զինքը Գողգօթա լեռն ու երկու աւազակի մէջ հոն զինքը խաչը հանել: Ի՞նչ կրտէք աս չարութեանը, աս կատաղութեանը: Խաչին վրայ զինքը գամելէն ետքը, ուժով մը վեր վերուցին, լեռանը գլուխը անկեցին, որ ամենքը կարենան տեսնել: Ի՞նչ ամօթ, ի՞նչ նախատինք. այ որդին, թագաւորներուն թագաւորը, բո-

լոր աշխարհքի ստեղծողը, խաչի մը վրայ մերկ գամուած, երկու աւազակի մէջ կախուած, բարձր ամմենուն աչքին առջին, ի՛նչ ամօթ, ի՛նչ նախատինք. ինքը կը գանգաւի Գաւիթ մարգարէին բերնովն ու կըսէ. “Ծածկեաց ամօթ զերեսս իմ. . . և եղէ յառակ նոցա : Զօր ամենայն նախատինք իմ առաջի իմ են, և ամօթ երեսաց իմոց ծածկեաց զիս , , . (ՍՂՏ. կԵ. 9. 12 : խԿ. 16 :) Իսկ խաչին վրայ քաշած ցաւն ո՞վ կրնայ պատմել. ձեռքը ոտքը գամերով գամուած, ու վէրքերով ծածկուած արունթաթախ մարմինը ան գամերէն կախուած : Թէ որ ոտիցը վրայ կռթռնէր, ոտուրներուն վէրքերը կը պատուակէին կը մեծնային, ու սիրտը կը խշխշղրէին . թէ որ ձեռքերովը զինքը վէր բռնելու ըլլար, ձեռուրներուն պատուածքը կը մեծնար, ու ոսկորները մէկզմէկէ կը բաժնուէին : Թէ որ գլուխը խաչին վրայ կռթնցընէր, փշերն աւելի ներս կը թափանցէին, գլխուն ոսկորին կը դիմանային . թէ որ վար ծռէր, կը անտէր գահիճներն որ զինքը կը նախատէին կը ծաղրէին ու կը հայհոյէին : Ո՛հ ինչ ցաւ, ի՛նչ կսկիծ, ի՛նչ տառապանք էր քաշածը :

Բայց այսչափ ցաւերուն մէջը կարելի բան է որ մէկն եղած ըլլայ, որ քիչ մը կարեկցի իրեն, քիչ մը օգնէ, քիչ մը մխիթարէ : Մխիթարանքի տեղ, երբոր ծարաւ ըլլալն խնայանք քացախ ու լեղի տուին որ խմէ . աս եղաւ իր ցաւերուն վերջի սասակուածինը տուողը, այսինքն մեռնիլ սիրտը կտարած՝ այնչափ մարդկանց մէջ մէկը չի գտնուել որ իրեն օգնէ, զինքը քիչ մը մխիթարէ . “ Հայեցայ, և ոչ ոք էր որ օգնէր . զմտաւ ամի, և ոչ ոք էր որ ի թիկունս հասանէր , , . (Ես. կԿ. 5 :) Մահապարտ մը որչափ ալ մեծ չարագործ ըլլայ՝ երբոր կախելու կը տանին, զգան խղճացողներ միշտ կը դբանուն, միշտ ըսողներ կըլլան՝ խեղճ մարդ . իսկ Յմի վրայ մէկ խղճացող մը չեղաւ . նաև իր աշկերանները թողուցին զինքն ու փախան, ինչուան իր երկնաւոր հայրը զինքը թողուցածի պէս ըրաւ, կարծես որ զինքը մոռցեր էր . “ Աստուած ձեռ իմ, ընդէր թողեր զիս , , : Անանկ որ՝ որդին իյ ամմենէն թողած, ցաւերու անդունդի մը մէջ, իր թշնամիներուն համար աղօթք ընելէն ետքը, իր ամենասուրբ մայրը Յոհաննէս առաքեալին յանձնելէն ետքը, երկան հոգեվարք մը քաշելէն

եայքը, իր ամենասուրբ հոգին աւանդեց, իր մահուամբը լմբնցընելով աշխրբքիս փրկագործութիւնը. « Իբրև առ Յն զքացախն հանգերձ լեղւովն, ասէ. Ամենայն ինչ կատարեալ է. և խոնարհեցուցեալ զգլուխն, աւանդեաց զոգին » (Յ՛հ. ԺԵ. 30):

Բայց հրեաները՝ որ կենդանութեան ատենը զինքն այնչափ չարչարեցին ու նախատեցին նէ, գոնէ մեռնելէն ետքը քիչ մը իրեն խնայեին: Սոսկալո՛ւ բան. մարդ գտնուեցաւ մէջերնին, որ Յնի մարմնոյն դէմալ անգըթութիւնն ըրաւ. նիզակով սիրաը ծակեց՝ որ արիւնն ինչուան ետքի կաթիլը վաղէ լմբննայ: Ո՛ւր լուած է ասոր նման անգթութիւն, ասանկ բարբարոսութիւն ո՛ր տեսնուած է: Ինչուան անզգայ արարածները սոսկացին աս բաները տեսնելով. արևը խաւարեցաւ՝ գիշերուան պէս մութ եղաւ, ծովը մռմռալ սկսաւ, քարերը ճաթուտեցան, գերեզմանները բացուեցան, շատ մեռելներ յարութիւն առին, տաճարին վարագոյրը վերէն ի վար մէջ տեղէն պատուեցաւ, ու երկիրս անանկ սաստիկ շարժել սկսաւ որ՝ կարծես թէ աշխրբքիս ետքը հասեր էր: Աւստի Դիոնեսիոս արիսպագացին, ան մեծ իմաստունը, տեսնելով աշխրբքիս ասանկ յանկարծ վերուվար ըլլալը, ըսաւ. « Կամ աշխրբքիս տէրը կը չարչարուի, և կամ աշխարհքս կը քայքայի »:

Իրաւ էր ըսածը, այ որդին, երկնի և երկրի տէրը, խաչի մը վրայ կախուած անտանելի չարչարանքներու մէջ մեռաւ: Բայց ո՞վ էր զինքն այնչափ չարչարողը, ո՞վ էր իրեն այնպիսի անգութ ու նախատական մահ տուողը: Պէտք է խոստովանինք որ մենք էինք, մենք որ մեր մեղքերովն իրեն այնչափ ցաւ ու կսկիծ քաշել տուինք. մենք ենք պատճառն որ ինքը խաչին վրայ գամուած մեռաւ. թէ որ մեր մեղքերը չըլլային նէ, Յնն այնչափ չարչարանք չէր քաշեր, հարկ չէր ըլլար իրեն որ խաչին վրայ մեռնի մեզի թողութիւն առնելու համար: « Ես եմ, ըսենք մենք ալ սուրբ Օգոստինոսին հետ, ես եմ, տէր իմ Յն, որ քեզի այնչափ չարչարանք քաշել տուի. ես եմ, որ քու մահուանդ պատճառ եղայ: Անզգամը կը մեղանչէ, և արդարն անոր պատիժը կը քաշէ. տէրն իր ծառային տեղը կապաշխարէ. ան մեղի համար չարչարանք կը կրէ. աս ի՞նչ բարութիւն, աս ի՞նչ ողորմութիւն »:

Ուրեմն թէ որ մեղքերն եղան Քնի գահիճները՝ որ զինքը ձաղկեցին, փշով պսակեցին, և անանկ անդուծու հախատական մահուամբ զինքն սպաննեցին, դեռ կրնանք սիրտ ընել ատ անիծած մեղքերը գործելու. դեռ սրտերնիս առաջ կերթայ զի՞նչ բարկացրնելու, անանկ բարեգուծ տէրը, որ այնչափ սիրեց զմեզ՝ որ իր անգին արունուը խալըսեց զմեզ սատանային գերուծենէն, մեր մեղքերուն կապերը քակելով. « Որ սիրեաց զմեզ, և ելոյժ զկապանս մեղաց մերոց արեամբն իւրով, » (Յայտն. ա. 6:) Յնն աչուընուս առջին տեսնելով՝ որ այնչափ չարչարուեցաւ, այնչափ ապաշխարանք քաշեց մեզի համար, մենք որ խեղճ՝ մեղաւորներ՝ հազար անգամ դժոխքի արժանի ենք՝ ի՞նչպէս կըլայ որ դեռ չխորվինք մեր կրքերը մահացրնել, մեր մարմինն իր բոլոր բաղձանքներովը խաչ հանել, ու սէտք եղած ապաշխարանքներն ընել: « Ի՞նչպէս կըլայ, կըսէր լալով սուրբ Բեռնարգոսը, մեր տէրն արունծած թախ վէրքերով ծածկուած խաչէն վար կախուած, ու մենք ապաշխարանք ընելու տեղը՝ զուարճութիւն կը փնտրուենք, մենք մեղքէն ետ չենք կենար, սատանային աւելի կուզենք ծառայել՝ քան թէ ասանկ բարեգուծ տիրոջ մը, »: Ետքը նոյն սուրբ վարդապետը Յնի բերնէն ասանկ կը գանգատի. « Ով իմ սիրելի ժողովուրդս, ինչո՞ւ է որ աւելի սատանային իմ ու ձեր թըշնամիին կուզէք ծառայել քան թէ ինձի. ես չեմ՝ ձեր ստեղծողը, ես չեմ՝ որ զձեզ աշխարհք բերի, զձեզ ինչուան հիմայ ամենն վտանգէն պահեցի, ամենն ունեցածնիդ տուի: Թէ որ աս չի բաւեր, դժոխքէն ալ զձեզ ազատեցի, արունովս զձեզ փրկեցի: Թէ որ աս բաներն աչուընուդ քիչ կերենայ բայց սատանան ի՞նչ բարիք ըրած ունի ձեզի. թող ցցընէ ձեզի համար քաշած չարչարանքներն ու հախատիւնքները, թող ցցընէ ձեզի համար ծակծրկած գլուխը, բացուած կողը, վէրքերով ծածկուած մարմինը: Ո՛հ ես փրկեցի զձեզ, ինքը չիփրկեց. ես ձեզի համար հազար չարչարանք անհուն վիշտ քաշեցի, ինքը միշտ ձեզի չարիք ընելու ջանացաւ. ինչո՞ւ ուրեմն ինձմէ աւելի անոր կուզէք ծառայել ասանկ սոսկալի ապերախաուծեամբ, »:

Որ սիրաը չի շարժիր Յիսուսին ըրած ասանկ արդար յանդիմանութենէն. ո՞վ կրնայ դեռ սիրտ ընել զինքը

վշտացնելու՝ իր ցաւերը նորոգելու՝ նորէն զինքը խաչ  
հանելու՝ մեղք գործելով . ինչպէս Պօղոս առաքեալը  
կրտէ՝ « Աերասին ՚ի խաչ հանել անձանց զորդին ւայ ,  
և դարձեալ խայտառակել » . (Եբբ . 7 . 6 :) Մանաւանդ  
թէ ո՞վ կրնայ չիզջալ ու չիցաւիլ՝ այնչափ անգամ Յնր  
վշտացնելուն համար . նաև զինքը խաչ հանող Հրեա-  
ները երբոր ճանչցան որ ւայ որդին էր , « Արդարև որ-  
դի ւայ էր սա » ըսելով՝ զըջացին , ու կուրծքերնին զար-  
նելով՝ մեղայ ըսելով՝ դարձի եկան . « Բաղկէին զկուր-  
ծըս և գառնային » . (Ղ . 17 . 48 : Իսկ մենք որ միշտ  
ճանչցեր ենք ու կը ճանչնանք որ ինքն որդի ւայ է , ինչ-  
պէս կըլլայ որ չիգառնանք չիգիմենք իրեն բոլոր սըր-  
տանց : « Ուղեւր միայն կը մնայ , կըսէ սուրբ Օգոստի-  
նոսը , մէյմը ուղեւր ըլլաս նէ՝ լրմընցած է . վասն զի  
մեր բարեգուծ տէրը խաչին վրայ կեցած գիրքովն ալ  
քեզի կիմացնէ՝ որ իր կողմանէ պատրաստ է ներելու  
թէ որ դուն ուղեւր իրեն գառնալ : Գլուխը վար ծռած  
է , համբուրել կուզէ քեզ . կողը բացած կըսպասէ զքեզ  
իր սիրան ընդունելու , զքեզ սիրելու . թևերը տարա-  
ծած կըսպասէ զքեզ գրկելու . բոլոր մարմնովն աչքիդ  
առջին խաչէն կախուած կըսպասէ զքեզ նորէն փըր-  
կելու » : Արոշէնք , ուրեմն սիրելի որդիքս , առաջա-  
դրենք մէյմը մեղքէն ետ կենալու , առաջագրենք մեղ-  
քի աւիթներէն փախչելու , առաջագրենք որ ասկէց  
ետքը մեր կեանքը բոլորովին մեր ասանկ բարեգուծ տե-  
րը սիրելու և իրեն ծառայելու համար միայն ըլլայ :  
Թէ որ չէ , անօգուտ կըլլան մեզի համար իր այնչափ  
քաջած չարչարանքները , անօգուտ կըլլայ իր այնպիսի  
նախատահան մահը . ու մեզի ողորմած փրկիչ ըլլալէն  
ետքը , կըլլայ ահաւոր դատաւոր , ու մեր յաւիտենա-  
կան դատապարտութեան վճիռը կուտայ :

ՅՈՐԴՈՐԱԿ ԾԵ .

Յնի Բաղմանը, 'ի Լիմայոս Իջնալուան ու յարու-Բէտանը Լրայ :

“ Մեռաւ և Թաղեցաւ , էջ 'ի դժոխս , և յերրորդ աւուր յարեաւ 'ի մեռելոց , , :

Յուսամ որ անցած յորդորակներովս հասկըցաք հաւատամքին ան խօսքին իմատան որ կրսենք . “ Չարչարեցաւ առ պոնտացւոյ Պիղատոսիւ , խաչեցաւ և մեռաւ , , : Հիմայ կը մնայ որ “ Թաղեցաւ , , բառն ալ համառօտ մը բացատրեմ ձեզի , որպէս զի ետքը հինգերորդ խօսքը անցնիմ ” որ կրսէ . “ էջ 'ի դժոխս , և յերրորդ աւուր յարեաւ 'ի մեռելոց , , :

“ Թաղեցաւ , , ըսելով՝ կիմանանք որ Քն տէրն մեր մեռնելէն ետքը , երբոր իր ամենասուրբ հոգին մարմինէն բաժնուեցաւ , մարմինը խաչէն վար առին , ու գրին նոր գերեզմանի մը մէջ՝ որ իրեն համար պատրաստած էր : Բայց Յնի հոգին մարմինէն բաժնուեցաւ ըսելով չկարծէք որ անուշիւտն ալ բաժնուեցաւ . չէ , ասանկ կարծելը մեծ մոլորութիւն կըլլայ : Քնի անուշիւտնը միշտ մարմնոյն հետ միացած էր նաև գերեզմանին մէջը , և ան էր որ իրէք օր անապական պահեց զինքը փառելէն՝ ինչուան որ յարութիւն առաւ . ինչպէս որ առաջուց ըսեր էր Դաւիթ մարգարէն . “ Ոչ ասցես սրբոյ քում տեսանել զապականութիւն , , ( ՍՄ՝ ԺԷ . 10 : )

Բայց Յնի մեռնելէն ու Թաղուելէն ալ սորվելու բան մը չունիինք մեր օգտին համար : Քն տէրն մեր ինչ բան որ ըրաւ բոլոր կենացը մէջ նէ , ամենն ալ մեզի օրինակ ու խրատ տալու համար է . ուրեմն իր մեռնելէն ալ պէտք է սորվինք մեռածի պէս ապրիլ աշխրբիս վր , զմեզ ու մեր անձնասիրութիւնը մահացընէլ , այսինքն աշխրբիս ունայնութիւններէն ու մեր անկարգ կրքերէն հրաժարիլ , ու արդէն Թաղուածի պէս ըլլալ : Մե-

ուած ու թաղուած մարդն ուղերուն հետ բան չունի, և ոչ ուղ մարդը մեռածներուն հետ. ուրեմն թէ որ մեկը Յնին նման սխալի ըլլանք՝ մեռածի պէս ապրելով աշխարհքիս վրայ, պէտք չէ որ այնչափ հոգ ունենանք աշխարհքիս բաներուն, պէտք չէ որ սրտերնիս անոնց կրպակները, այլ միայն մեր պէտքը լեցրնենք անոնցմով, կամ ինչպէս որ առաքեալը կրտէ՝ անանկ վայելենք զանոնք իբրև թէ չիվայելինք. « Որ վարենն զաշխարհ, որպէս թէ չվայելցեն », ( Թ. Կ. ր. 5. 31 : ) Այլ աշխարհքիս ու աշխարհային բաներու հետ առուտուր պիտի չունենանք, այսինքն իր կանոններուն՝ իր սովորութիւններուն պիտի չհհետակինք, վասն զի Քնի դրած օրէնքին ու կանոններուն ներհակ են, բոլորովին տարբեր վարք պիտի ունենանք աշխարհասէր մարդկանց վարքէն: Թող անոնք ետևէ ըլլան Գանձ գիղելու, հարստութիւն ու նենալու, փառք պատիւ ստանալու, զգայարանքնին Գոհ ընելու, զուարճանալու. թող խաղան, խնտան, պարեն, ատնուին, թատրոնները լեցունին. իսկ մենք թէ որ կուզենք ճշմարիտ քրիստոնեայ ըլլալ, պէտք է որ սրտերնիս աս ամեն բաներէն հեռու բռնենք, ասոնցմէ հրաժարինք, ասոնք հոգերնիս չըլլայ՝ իբրև թէ արդէն մեռած ու թաղուած ըլլայինք, ինչպէս Պողոս առաքեալը կրտէ. « Եթէ մեռարուք ընդ Քնի՛ ի տարերց աշխարհիս, զի՞ ևս իբրև զկենդանիս աստէն յաշխարհի կրօնաւորիք », ( Կ. ր. ք. 20. ) այսինքն թէ որ ճշմարիտ քրիստոնէի պէս զձեզ արդէն մեռած ու թաղուած կը սեպէք, ուրեմն ինչո՞ւ աշխարհքիս ունայնութիւններուն ետևէ կրլաք, աշխարհքիս կանոններուն ու դէշ սովորութիւններուն կը հետակիք՝ դեռ կենդանի եղողներուն պէս: Մի, սիրելիք, կրտէ նոյն առաքեալը. մեր վարքը բոլորովին ուրիշ վարք մը պիտի ըլլայ, մենք անանկ վարք մը պիտի ունենանք՝ որ Յնին հետ աշխարհքիս անծանօթ ըլլայ, ու այ՛ ծանօթ. « Քանզի մեռարուք, և կեանքն ձեր ծածկեալ են ընդ Քնի յամ. ( Կ. ր. ք. 3. ) ու Քնի հետ՝ աշխարհքիս ու իր ունայնութեանը համար մեռած ըլլալով, եպն անտարակոյս Յնի հետ երկինքն յաւիտեան ապրելու մտիթարութիւնը պիտի ունենանք. « Եթէ մեռաք ընդ Քնի, հաւատամք թէ և կեցցուք ընդ նմա », ( Հ. ր. ք. 8 : )

Քրիստոս տերն մեր, ինչպէս ամենեւնիդ գիտեք, է-

րէք օր մեռած միաց' թէ և իրէք օրն ալ ամբողջ չի լին-  
ցուց . այսինքն ուրբաթ իրիկուն , շաբաթ ամբողջ , ու  
կիրակի օրուան ալ մէկ մասը . բայց իր հոգին' որ մար-  
մինէն բաժնուած էր' ուր գնաց ան միջոցին : Հաւա-  
սամբին հինգերորդ խօսքը հասանք . ստով առաքեալ-  
ներն ու սուրբ հաւատքը մեզի կը սորվեցընեն' որ Յսի  
ամենասուրբ հոգին , որ իր անութեանը հետ միացած  
էր , ինչաւ 'ի լիմպոս' սուրբ նահապետներուն հոգի-  
ները խաղտելու համար , այսինքն արդարներուն հոգի-  
ները' որ Քսի աշխարհք գալէն ու չարչարուելէն մեռ-  
նէլէն առաջ մեռեր էին : Աս « լիմպոս » բառը , որ  
գժօխք կամ ստորինք ալ կը կոչուի , կը նշանակէ երկ-  
րիս տակը տեղ մը , ուր խաղաղութեամբ հանգչէին պի-  
տոր արդարները' քանի որ արքայութիւն չէին կրնար  
երթալ . քանի որ Քս տէրն մեր չէր եկած աշխարհքս  
փրկելու և սկզբնական մեղքին հետ ուրիշ ամմեն մեղ-  
քերն ալ ջնջելու իր չարչարանքներովն ու մահուամ-  
բը : Աս լիմպոսին ուր ըլլալը փնտռելը' անօգուտ հե-  
տաքրքրութիւն մըն է , վասն զի սուրբ հաւատքը չըսեր ,  
« ոչ ոք ալ կրնայ գիտնալ : Սուրբ հաւատքին սորվեցու-  
ցածը որ մենք բոլոր սրտով պիտոր հաւտանք' աս է , որ  
Յսի հոգին ան իրէք օրն որ մեռած կեցաւ' գնաց 'ի լիմ-  
պոս , սուրբ նահապետներուն հոգիները խաղտելու :  
Իրէք օր երկրիս տակը կենալն ինքն ալ ըսած էր մեռ-  
նէլէն առաջ աս բառերով . « Ձի որպէս էր Յովնան  
'ի փօր կիտին զերիս տիւս և զերիս գիշերս , նոյնպէս ե-  
ղևցի և որդի մարդոյ 'ի սիրտ երկրի զերիս տիւս և զե-  
րիս գիշերս » . (ՄՄԹ . ԺԲ . 40 :) Անկէջ շատ առաջ ալ  
Դաւիթ մարգարէին բերնովն ըսած էր . « Եզին զիս 'ի  
գբի ներքնումն 'ի խաւարի և 'ի ստուերս մահու . . . որ-  
պէս զվերաւորս որ ննջեն 'ի գերեզմանի » . (ՍՂՏ . 37 .  
7 :) Իսկ 'ի լիմպոս իջնալն ու արգարոց հոգիները խա-  
ղտելը սաղմոսին մէջն ըսած է . « Եւ 'ի բարձունս , և  
գերեաց զգերութիւն , առ աւար , բաշխեաց պարգևս  
և ես որդւոց մարդկան » . (ՍՂՏ . 47 . 19 :) Պօղոս ա-  
ռաքեալ աս խօսքս աւելի կը բացատրէ' ըսելով . « Որ  
եղն զն'նչ է , եթէ ոչ զի էջ նախ 'ի ստորին կողմն եր-  
կրի » . (Եփէ . 4 . 9 :) Ըսել կուզէ որ Քրիստոս նախ  
երկրի տակն ինչաւ , արդարներուն հոգիները բանալէն  
ազատեց , ու իր հետն առաւ երկինք տարաւ : Ուստի

ժամակարգութեան մէջն ալ սուրբ գրոց աս ամեն խօսքերը համառօտելով կրսենք . “ Անմահութեանց տուող Քրիստոս , իջեր ՚ի հող մահու՝ կատարելով զողբումն հոգեդրօշին , եդար ՚ի գբի ներքնումն . այլ ալ նարկելով քո ՚ի դժոխս՝ հաներ զկապեալսն քաջութիւն և որ ննջէին ՚ի տապանս , , : Ուրիշ տեղ ալ կրսենք . “ Որ էջ ՚ի ստորին կողմ՝ երկրի , և յարուցեալ վերածեաց զննջեցեալսն , , : Ուրեմն հոն լիմպոսի մէջը կեցած կըսպասէին արդարներուն հոգիները՝ որոնք ուր Քրիստոսի աշխարհք գալուն հաւտացեր , ու այ երկիւղին մէջն ապրեր էին . բայց դեռ չէին կրնար երթալ արքայութեան փառքը վայելել քանի որ Քրիստոս իրօք չէր եկած՝ իր չարչարանքներովն ու մահուամբը աշխարհքս փրկելու : Հոն էր սբ Յոհաննէս մկրտիչը՝ որ սուրբ գիրքն այնչափ կը գովէ , հոն էր Դաւիթ մարգարէն՝ այ սրտին ուզած մարդը , հոն էր Մովսէսին սէս մեծ մարգարէն , հոն էր հայր Աբրահամը , հոն էին ամեն նահապեաներն ու մարգարէներն ու ամեն սուրբերը՝ որոնց վրայ սուրբ գիրքը այնչափ գովութիւններ կը գրէ : Բայց թէ և անանկ առաքինի անձինք էին , թէ և այնչափ դարերով Քրիստոսի աշխարհք գալէն առաջ մեռեր էին , այսու ամենայնիւ հարկ էր որ իրեն գալատեանն սպասէին , որ զիրենք խալըսէ ու մէկտեղ առնէ տանի արքայութիւն յաւիտենական փառքը վայելելու համար :

Ի՛նչ ուրախութիւն , ի՛նչ ցնծութիւն էր որ ան սբ հոգիները լիմպոսին մէջն ունեցան , երբոր Յսի փրկչին ամենատուրբ հոգին հոն հասաւ՝ զիրենք լուսաւորելու և խալըսելու , և աւետեց իրենց որ քիչ առեռէն իրեն հետ արքայութիւն պիտի երթային ամեն երջանկութիւն վայելելու . ո՞վ կրնայ երևակայել անոնց մխիթարութիւնը , ո՞վ կրնայ բացատրել իրենց զմայլմունքն երբոր Յսին երանելի ձայնը լսեցին որ հրամանց դռները բանաւ . “ Համբարձէք իշխանք զգրունս ձեր ՚ի վեր , համբարձցին գրունք յաւիտենից , , . ան դռները՝ որ միշտ գոց պիտոր մնային , թէ որ Յս փառաց թագաւորը՝ զօրաւոր ու յաղթող տէրը հոն չիգար մընալու . “ Համբարձցին գրունք յաւիտենից , և մտցէ թագաւոր փառաց , տէր հզօր ՚ի սպատերազմի , , . (ՄՂ . իք . 7 : ) Մտածեցէք խրայէլացիներն երբոր Բաբել

լոն քաղաքը գերի էին : Խեղճ՝ մարգիկ . չէին կրնար մոռնալ իրենց սիրելի հայրենիքը : Գետին քովը նստած արտում տխուր , շարունակ արցունք թափելով , Երուսաղէմը կը յիշէին . “ Առ գետս բարեւազուց՝ անդ նրատէաք և լայաք , որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն ” . (ՍՂՃ . ԾԼԳ : ) Իրենց ամմեն խօսակցութիւնն անոր վրայ էր , միշտ անոր հառաչանք կրնէին , ու այնչափ վիշտ էր իրենց անկէց հեռու ըլլալին՝ որ սիրա չունէին ոչ երգելու և ոչ նուագարան զարնելու , իրենց քնարներն ու ռիտներէն վար կախեր թողուցեր էին . “ Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զխտակարանս մեր ” : Ու երբոր բարեւոնացիները կուզէին որ Երուսաղէմի անուշ եղանակները լսեն , ու կըսէին իրենց . “ Երգեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի ” , իրենք հառաչելով կը պատասխանէին . ի՞նչ սրտով ան օրհնութիւնները կըրնանք երգել աս գերութեանս մէջը՝ մեր սիրելի հայրենիքէն հեռու . “ Զխաւրդ երգեսցուք զօրհնութիւնս տեսն յերկիր օտար ” : Մէկ հատիկ մխիթարութիւննին՝ որ իրենց վիշտը քիչ մը կը թեթևցընէր՝ մարգարէներուն իջ կողմանէ ըրած խոստմունքն էր որ ետքը ետքը պիտի ազատէին ան գերութենէն , ու իրենց հայրենիքը պիտոր դառնային : Բայց ո՞չ որչափ երկան կուգար իրենց ան սպասելը . եօթանասուն տարի պիտոր քշէր իրենց գերութիւնը , ինչպէս Եսայի մարգարէին ձեռքովն յայտներ էր Ի՞՞՞՞ : Անցաւ եօթանասուն տարին , Կիւրոս թագաւորը վաղէց եկաւ առաւ Բաբելոն քաղաքը , ազատեց զիրենք գերութենէն , ու հրաման տուաւ որ Երուսաղէմ դառնան : Ի՞նչ ուրախութիւն , ի՞նչ ցնծութի , սրտերնին ի՞նչ եղաւ երբոր ան հրամանը լսեցին , ի՞նչպէս գոհ ու զուարթ ձամբայ ելան , ի՞նչ գոհութիւններ՝ ի՞նչ շնորհակալութիւններ ըրին իջ , որ ետքը ետքը զիրենք մխիթարեց . “ Օրհնեալ է տէր , որ ոչ ետ զմեզ յորս ատամանց նոցա . անձինք մեր ապրեցան որպէս ճնճղուկ յորոգայթէ որսողաց . որոգայթք նոցա փշրեցան , և մեք ապրեցաք . . . Օրհնեալ տէր Ի՞՞՞՞ իսրայէլի յաւիտեանս յաւիտենից ” . (ՍՂՃ . ԾԼԳ . ԾԷ : ) Աս ուրախութիւնը որչափ ալ մեծ էր նէ , անհամեմատ աւելի մեծ ու զգալի եղաւ լիմպոսին մէջն եղած արգարներուն մխիթարութիւնն ու ցնծութիւնը : Այնչափ դարերէն ՚ի վեր հառաչանքով կրսպա-

սէին Յսի գալստեանն որ զիրենք խաղտէ, այնչափ դարերէն ՚ի վեր արքայութեան փառքին՝ Իյ տեսութեանը կը հառաչէին. մէյմըն ալ յանկարծ Յսի ամենասուրբ հոգին երևցաւ իրենց՝ ազատութիւն աւետելով, ինծի հետ արքայութիւն պիտի երթաք ըսաւ : Մտածեցէք որ ան ատենն ի՛նչ զգացին, ի՛նչ ըսին ան արգարները . Ո՛հ, լըմընցաւ մեր աքսորանքը, աս պանդխտութենէն խաղտինք պիտոր, մեր հայրենիքը պիտոր երթանք՝ յաւիտենական երջանկութիւնը վայելելու . փա՛ռք Իյ, հազար փառք Իյ ոչորմութեանը, որ մեզի ասանկ մեծ շնորհք մը ըրաւ :

Միւրեւն որդիքս, թէ որ բարի քրիստոնէի վարք ունենանք աս մեր կարծ պանդխտութեան ատենը, քանի որ աս աշխարհիս մէջ աքսորուած ենք՝ որ արտասուաց հովիտ մըն է, կը կարծէք որ մենք ալ նոյն ուրախութիւնը նոյն մտիթարութիւնը պիտի չունենանք մեր մահուան ատենը : Մի՛ տարակուսիք . մենք ալ աս մեծ ուրախութիւնը պիտի ունենանք երբոր լսենք Յիսուսին բերնէն որ մեզի ըսէ . Ապրի՛ս սիրելի որդեակս, ուրախացիր, աշխարհին խեղճութիւններէն խաղտեցար, նեղութիւններդ լըմընցան, արցունքդ դագրեցաւ, ալ խաչ ու ապաշխարանք չունիս քաշելու, ամեն բան լըմընցաւ . քեզի համար . և որովհետև հաւատարիմ՝ դըռնուեցար ան քիչ բաներուն մէջը՝ որ քեզի հրամանցի, եկուր հիմայ ինծի հետ ամեն տեսակ ուրախութիւն վայելելու արքայութեան մէջ յաւիտեան : « Աշխուժառայ բարի և հաւատարիմ՝ որովհետև ՚ի սակաւուդ հաւատարիմ ես . . . մուտ յուրախութի տեառն քո » . (Մատթ. ին. 22 :) Ասանկ պիտոր ըլլայ, մի՛ տարակուսիք թէ որ վարքերնիս քրիստոնէի վարք ըլլայ . բայց ո՛ր է աս վարքը, Յսի հետեւելու տեղը՝ աշխարհիս կանոններուն ու չար սովորութիւններուն ետէն կերթանք : Ո՛ւր է քրիստոնէական վարքերնիս, ամենէն քիչ մտածած բաներնիս՝ ի՞նչ ու հոգինիս է, միայն զմեզ ու մեր կիրքերը գոհ ընելու կը ջանանք : Ո՛ւր է քրիստոնէական վարքերնիս . բարեգործութիւն ընելու և առաքինութեան ետէ ըլլալու տեղը՝ մեզք գործելէն ուրիշ բան չենք ըներ : Ասոնց հետեանքը գիտէք ինչ է . վայ մեզի, մեր յաւիտենական դատաւարութիւնն է . ասոնց հետեանքն ան է որ՝ մեր մահուան

ատենն արքայութի հրաւիրուելու մխիթարանքին տեղը՝ վերջին աստիճանի արամուլութիւն պիտի ունենանք, դժոխքին մէջը սատանային գերի պիտոր ըլլանք յաւելուեան :

Հիմայ տեսնենք հաւատամքին հինգերորդ խօսքին մէկալ բառերն ինչ կը նշանակեն, այսինքն “ յերրորդ աւուր յարեաւ ՚ի մեռելոց ” : Ասով կը դաւանինք որ Քստէն մեր մեռնելէն իրեք օր ետքը իր անձային զօրութեամբը նորէն իր ամենասուրբ հոգին մարմնոյն հետ միացուց, փառաւոր ու անմահ կեանք մը առաւ : Եւ որպէս զի մէկը չիկրնայ տարակուսելու իր փառաւոր յարութեանը վրայ, այ նախախնամութիւնն ա նանկ ըրաւ որ Պիղատոս Հրեաներուն ուղեւովը խրկէ ու կնքէ գերեզմանը, որ Յսի մարմինը գրեթէ էին, ու զինուորները ալ հոն պահապան կեցրնէ որ չըլլայ թէ աշկերանները գիշեր ատեն երթան գոզնան մարմինն ու ետքն ըսեն որ յարութիւն առաւ : Բայց ինչ եղաւ ասով . հարկ եղաւ որ նոյն պահապան զինուորները վկայ ըլլան Յսի յարութեանը : Այն զի երբոր Յսի գերեզմանին չորս դին կեցած պահպանութիւն կրնէին, սաստիկ երկրաշարժ մը եղաւ . մէյմըն ալ տեսնես երկրնքէն հրեշտակ մը ինչաւ ճերմակ զգեստներ հագած արևու պէս լուսաւոր, զարկաւ գլորեց գերեզմանին ահագին քարը, ու վրան նստաւ . զինուորները վախերնուն սարսափած գետինն ինկան մեռածի պէս : Գրեթէ նոյն ատենը քանի մը բարեպաշտ կնիկներ ալ հոն հասան, տեսան որ գերեզմանը բացուել էր . ու բազձալով որ Յսը տեսնեն՝ մօտեցան, ու տեսան որ մարմինը հոն չէր : Երբոր արամած ու մամուռքներով մէկմէկու երես կը նայէին չիկրնալով գիտնալ ինչ եղածը, մէյմըն ալ յանկարծ երկու կարիճ երեցան ճիւղճերմակ փայլուն զգեստներով, ու զերենք մխիթարելով ըսին . Յիսուսը կը փնտրուէք, հոս չէ, յարութիւն առաւ . մտքերնիդ չէ որ երբոր Գալիլիա էր նէ՛ ըսաւ որ խաչն վրայ մեռնելէն ետքը իրեք օրէն յարութիւն պիտի առնէր : Ան ատենն ան բարեպաշտ կնիկներն յիշեցին Յսին խօսքն ու ուրախ զուարթ դարձան պատմեցին առաքեալներուն որ Յսը յարութիւն առեր էր : Աս միջոցին պահապան զինուորներն ալ գնացին պատմեցին քահանայապետներուն գալիւններուն ու փարի-

սեցիներուն ինչ որ տեսան ու լսեցին : Պարոս առաքեալ բարեպաշտ կնիկներէն աս բանը լսածին պէս՝ մէկէն գերեզմանը վազեց, ու հոն Յսիին պատանքէն ուրիշ բան չիտեսնելով՝ ապշած ու զարմացած ետ դարձաւ : Բայց Քրիստոս տէրն մեր իր յարութիւն առնելուն իրաւ ըլլալն աւելի հաստատելու համար՝ երեցաւ երկու աշակերտներուն որ Եմմաուս կերթային, ու անոնց հետ ինչուան իրենց ասուող դնաց ու հետերնին սեղան նստաւ . ետքն ուրիշ առաքեալներուն մէկտեղ երեցաւ, ու իրենց հետ կերաւ խմեց . ետքը Սարիամ մագդաղենացիին ալ երեցաւ . ու անգամ մըն ալ, ինչպէս Պողոս առաքեալը կը պատմէ, հինգհարուր հաւատացեալներու մէկտեղ երեցաւ : Բայց ամենէն զարմանալին թոմաս առաքեալինն է, որ Յիսուսին երեցած ատենն ուրիշ առաքեալներուն հետ չիգտնուելով՝ որչափ ալ Յիսուսը տեսնելին իրեն կը պատմէին, ինքը կըսէր . ինչուան որ աչքովս չիտեսնեմ՝ գամերուն ծակէրը ռոտըններուն ու ձեռքերն բուն վրայ, ու մասս իր կողը չիխօթեմ նէ, չեմ հաւատար . “ Եթէ ոչ տեսից ՚ի ձեռս նորա զնշան բեւապն, և մտեցից զձեռս իմ ՚ի կողս նորա, ոչ հաւատամ ” (Յ. 4. Ի. 25) : Ուրիշ օրէն՝ երբոր ամենն առաքեալները մէկտեղ էին, թոմաս առաքեալն ալ անոնց հետ, նորէն երեցաւ Յիսուս, ու ըսաւ իրեն . Եկուր հոս, թոմաս, բեր ձեռքդ, գպիր ինձի . մատդ երկընցուր, կողիս մէջը խօթէ, ու մէյմըն ալ անհաւատ չըլլաս : “ Բեր զձեռն քո, և արկ այսր . . . և բեր զձեռն քո, և մտես ՚ի կողս իմ . և մի լինիր անհաւատ ” : Ան ատենը թոմաս ամօթով մնաց, զըջաց իր չիհաւատալուն վրայ, ու մէկէն ըսաւ . Գուն իմ տէրս ու յծս ես . “ տէր իմ և յծ ” : Ո՛հ, քանին երկան հիմայ ալ՝ որ գրեթէ բանի մը չեն հաւատար . բայց ետքն ամաչէն պիտոր երբոր աչքով տեսնեն ու ձեռքով շօշափեն ան ճշմարտութիւնները՝ որ չէին ուզեր հաւտալ . բայց աս տարբերութիւնը պիտոր ըլլայ որ թոմաս առաքեալն ատեն ունեցաւ զըջալու իր չիհաւատալուն համար, ու թողութիւն գտնելու . իսկ իրենք ատեն պիտոր չունենան զըջալու, բայց միայն պիտոր հաւատան, ու ան բաներուն իրաւ ըլլալը փորձեն պիտոր յաւիտեան իրենց քաշած պատժովը :

Հարկաւոր չէ որ ես հիմայ հոս ձեզի պատճառնե-

րով ցցընեմ Յիսուսին իրաւցընէ յարութիւն առած  
ըլլալը . վասն զի գիտեմ որ դուք ամենքնիդ ալ կը  
հաւատաք ու ասոր վրայ չէք տարակուսիր : Հասցա տես-  
նենք ինչ պէտք է սորվիլ Յիսուսին յարութիւն առնե-  
լէն : Երկու տեսակ մահ կայ , մարմնաւոր ու հոգևոր .  
մարմնաւորն է՝ երբոր հոգին մարմինէն կը զատուի , իսկ  
հոգևորը՝ երբոր այ սէրն ու այ շնորհքը հոգիէ մը կը  
զատուի : Ուրեմն կարճ խօսքով աս է ընելէքնիս՝ որ  
Յիսուսի յարութեանը նմանինք : Երեւն նմանելու հա-  
մար հերիք չէ որ մեր մարմինն աշխարհիս ետքն յարու-  
թիւն առնէ , պէտք է որ հոգինիս ալ իրեն նմանի՝ յա-  
րութիւն առնելով , այսինքն մեղքով մեռած ըլլալէն  
կենդանանայ այ շնորհքովը . ուստի կըսէ առաքեալը .  
“ Արի որ ննջեսդ , և լուսատու լիցի քեզ Քրիստոս ” .  
(Եփէս . Է . 14 .) այսինքն գուն որ մեղքին մէջ թմբած  
կեցեր էս , արթընցիր մէյմը , ելիր մեղքին գերեզմա-  
նէն , թէ որ կուզես Յիսուսի հետ կենդանի ըլլալ : Յոք  
մէյմը յարութիւն առնելէն ետքը , մէյմը գերեզմանէն  
ելլէլէն ետքը , մէյմն ալ նորէն հոն չիմտաւ . անանկ  
որ երբոր իւղաբեր կանայքը գնացին զինքը հոն տես-  
նելու , հրեշտակն ըսաւ իրենց որ պարապ տեղը զինքը  
գերեզմանին մէջը չիփնարուեն . հոն չէր . “ Յարեաւ ,  
չէ աստ ” . (Մտի . ԺԷ . 6 :) “ Չէ աստ , այլ յարեաւ ” .  
(Ղկ . իմ . 6 :) Մենք ալ ասանկ պէտք է ընենք . պէտք  
է մեղքէն գուրս ելանք , որ այ շնորհքէն զատուած ու  
մեռած հոգիին գերեզմանն է . պէտք է բոլորովին թո-  
ղունք , ու մէյմն ալ չիգառնանք մեղքի մէջ չիյնանք :  
Անանկ տեղերը՝ ուր որ շատ անգամ մեղքի մէջ կիյ-  
նայինք՝ պէտք է թողունք , մէյմն ալ հոն չիգառնանք .  
անանկ որ՝ թէ որ մէկն զմեզ անոնց մէջը փնարուելու  
ըլլայ նէ , չիգանէ . “ Յարեաւ , չէ աստ ” ըսեն : Թէ  
որ մեղքի վտանգներու և մերձաւոր առիթներու մէջ  
էինք , պէտք է որ փախչինք անոնցմէ , չիգանուինք բամ-  
բասանքներու մէջ , անպարկեշտ ու հաւատաքի գէմ խօս-  
քեր կըլած տեղուանք , աշխարհական խաղերու՝ թատ-

րոններու՝ պարելու՝ տեսնուելու տեղուանք . անանկ որ՝ ուրիշները կարենան ըսել մեզի համար . իրաւ՝ առաջուց իրենք ալ հոս էին , բայց հիմայ հոս չեն . “ Յարեաւ , չէ աստ ” : Ափսոս , քանիներ տարիներով մեռած կը մնան՝ միշտ մեղքի մէջ թաղուած , ինչուան մեղքին գերեզմանէն գժսիքին գերեզմանը կիցնան :

Յիսուսի յարուժեանը նմանելու համար՝ մեղքէն յարուժիւն առնելն ալ միայն հերիք չէ , պէտք է որ մէյմըն ալ նորէն չիմեռնինք մեղքով : “ Գիտեմք եթէ Քրիստոս յարուցեալ է՝ ի մեռելոց , այսուհետեւ ոչ մեռանի ” , կըսէ առաքեալը . ( Հռ . Դ . 9 : ) Քրիստոս տերն մեր անանկ յարուժիւն առաւ , որ մէյմըն ալ պիտոր չիմեռնի . ասանկ ալ մենք մեղքէն անանկ յարուժիւն առնենք պիտոր՝ որ մէյմըն ալ մեղքի մէջ չիցնանք : Ի՛նչ գէշ բան է որ ոմանք խոստովանանքէն ու հաղորդութենէն ետքը շարաթ մը չանցած , երբեմն որ մըն ալ չանցած , նորէն առջի մեղքերնուն կը դառնան . ասիկայ յարուժիւն առնել չէ , այլ քիչ մը գլուխը գերեզմանէն դուրս հանել ու ետքը նորէն ներս քաշել : Ասանկները Պետրոս առաքեալ շներուն կը նմանցընէ՝ որ իրենց փսխածը նորէն կուտեն , խոզերու՝ որ լուացուելէն ետքը մէկէն նորէն տղմի մէջ կը տապալարկին : Բայց ասանկներուն որ շարունակ մահացու մեղքէն խոստովանանք , ու խոստովանանքէն մահացու մեղք կանցնին , ի՛նչ կըլլայ ետքը՝ գիտէք . ետքը ետքը հոգինին կը կորսընցընեն : Վասն զի բանը մեղքէն ելլելուն վրայ միայն չէ , բարեգործութե սկսելուն վրայ միայն չէ , հասլա յարատեւելուն վրայ է . վասն զի Քս տերն մեր սկսողին չէ որ կը խոստանայ արքայութիւնը , այլ յարապետողին . “ Ար համբերեսցէ ՚ի ստրառ , նա կեցցէ ” , կըսէ սուրբ աւետարանին մէջը . ( Մատ . Ժ . 22 : ) Մանաւանդ որ բարիք ընել սկսելէն ետքը նորէն դառնալ չարիք ընելն աւելի կը բարկացընէ զԹժ քան թէ ամենակին չըսկսիլը . վասն զի ըսել է որ այ շնորհքը՝ այ ըրած բարերարութիւնը՝ խիստ ծանր կերպով ոտքի տակ կառնէ անանկ ընողը : Ուստի սուրբ Ագուսինացին խնդիր կը դնէ թէ արդեօք այն մեղքը աւելի ծանր է՝ որ մէկ անմեղ մը առջի անգամ կը գործէ միտութենէն առած շնորհքը կորսընցընելով , թէ այն

մեղքն որ ապաշխարող մը կը գործէ՝ ինչ երկրորդ ատեան շնորհքը կորսընցընելով, որն որ խոստովանանքով ընդունէր էր, ու կորսչէ որ ապաշխարողին ըրած մեղքը շատ աւելի ծանր է, իրեն մեծ ապերախտութեանը համար՝ որ ինչ գէժ կրնէ : Անոր համար սուրբն Բեռնարդոս խրատ կուտայ որ ինչ շնորհքին մէջն եղած ատեն նիս ահով ու գողով նայինք որ չկորսընցընենք զանկիայ . քայց շատ աւելի վախմանք՝ ինչ շնորհքը ստանալէն ետքը նորէն չկորսընցընելու . վասն զի թէ որ մէյմըն ալ կորսընցընելու ըլլանք նէ, իր ողորմութեանն անարժան կըլլանք, և զմեզ վտանգի մէջ կը դնենք որ մէյմըն ալ մեզի չիներէ : Իրաւ կը տեսնենք ալ որ թէ Պետրոս և թէ Պողոս առաքեալը սաստիկ կերպով կը խօսին աս բանիս վրայ . Պետրոս առաքեալը կըսէ որ ալլաւ է ինչ շնորհքն ամենակին չունենալ, ամենակին չիճանչնալ սրբութեան ու յաւիտենական փրկութեան ճամբան, քան թէ ճանչնալէն ետքը նորէն մեղքին ու կորստեան ճամբան բռնել . “ Լաւ էր նոցա եթէ բնաւ իսկ չէր ծանուցեալ զարդարութեանն ճանապարհ, քան զի ծանեան և յետս կացին ” . (Թ Պեբր . Թ . 21 :) Իսկ Պողոս առաքեալն ալ կըսէ որ դրեթէ անկարելի է, այսինքն շատ դժար բան է, որ նորէն ինչ շնորհքը կարենան ունենալ անոնք, որ մէյմը առ իծ դառնալէն ետքը՝ նորէն մեղք գործել կրսկսին . “ Անհնար է միանգամ մկրտելոցն, որ հազորգք եղեն հոգւոյն սրբոյ և կործանեացին, միւսանգամ նորոգել յապաշխարութի ” . (Եբր . Գ . 4 :)

Ուրեմն սիրելի որդիքս, թէ որ թշուառաբար մեղքի մը մէջ ենք նէ, թէ որ ինչ շնորհքը հոգիներնէս բաժնուելով՝ մեռած ենք նէ, ջանանք շուտով յարութիւն առնել՝ ճշմարիտ զղջում մը ընելով ու աղէկ խոստովանանք մը ըլլալով : Թէ որ յարութիւն առեր ենք, վախնանք որ մէյմըն ալ չիմեռնինք, նորէն մեղքի մէջ չիյնանք . ամուր կենանք, ինչպէս Պողոս առաքեալը կըսէ, անշարժ կենանք աղէկ ճամբուն մէջը . “ Հաստատուն եղերուք անշարժ կացէք ” . (Իմ Կրն . ԺԵ . 58 :) Վասն զի հաւատքի մասն է որ յաւիտենական կենաց պատկն առնելու համար՝ հերիք չէ քիչ մը ատեն միայն ծառայել ինչ, այլ ինչուան ի մահ պէտք է հաւատարիմ ըլլալ . “ Լէր հաւատարիմ մինչև ի մահ, և ասց քեզ ”

զարսակն կենաց, (Յայտ. ք. 20 :) Հաւատքի մասն է որ փրկութեան հասնելու համար՝ բարեգործութիւն ընելու սկսելը չի բաւեր, այլ յարատեւելու է ինչո՞ւան ետքը. «Որ համբերեացն ՚ի սպառ, նա կեցցէ» (Մ. ք. ի. 13 :) Ասանկով Յնի անմահ յարութեանը նմանելով, ապահով կը լլանք որ իր վառքն ալ երկինքն յաւիտեան վայելենք :

ՅՈՐԴՈՐԱԿ ԾԶ.

Քնի համբարձմանը վրայ, ու ինչ ճամբայ բռնելու է որ մենք ալ երկինքը հասնինք .

Համբարձաւ յերկինս, նստի ընդ աջմէ հօր ամենակալի :

Հաւատամքին վեցերորդ խօսքն է որ հիմայ ձեզի պիտոր բացատրեմ : Սուրբ առաքեալներն ասով կը սորվեցընեն մեզի դաւանել որ Քն տէրն մեր փառաւոր յաղթանակով յարութիւն առնելէն ետքը, իրեն մեռնելովը՝ մահն ոտքի տակ առնելէն ետքը, իր ամեն թշնամիներուն յաղթելէն՝ բոլոր գթոյքին սատանանելը սարսափեցընելէն՝ և աշխրբիս փրկութեան մեծ գործքը լմընցընելէն ետքը, երկրնքին դռները՝ որ առնիծած մեղքին պատճառաւ գոցուած էր՝ մարդկանց համար բանալէն ու ասանկ մեծ փառաւոր հրաշալիքալուծութիւն ընելէն ետքը, աշխրբէս բաժնուեցաւ, ու իր անձային ամենակարող զօրութեամբն օդուն մէջը վերացաւ մարմնով ու հօգւտով, ու երկինքն ելաւ՝ ուսկից որ եկեր էր մարդ ըլլալու, և ուր որ դեռ մարդ մը չէր ելած . վասն զի խիստ կը վայլէր որ ինքն առջի մանողն ըլլար հոն փառաւոր յաղթանակով՝ իր սուրբ մարդկութեամբը, որովհետեւ ինքն իր չարչարանքովն ու մահուամբը բացաւ ուրիշ ամենուն համար երկրնքին դուռը :

Իսկ « ուր նստի ընդ աջմէ հօր ամենակալի » ըսելով՝

կը սորվէջընեն առաքեալներն որ Քն տէրն մեր իբրև մարդ իր երկնաւոր հօրը քով միշտ նստած է երկինքը . չէ թէ ան աջ ու ձախ թև ունի մեզի պէս , առանկ բան մտածելն անխելքութիւն կըլլար , այլ ըսել կուզեն որ Քն տէրն մեր հօր ան քովն առջինն է և անհամեմատ կերպով հրեշտակներէն ու հրեշտակապետներէն ու երկրնքի ամեն հոգիներէն վեր է , ու անոնք ամենքն իրեն կը ծառայեն , իրեն պաշտօնեաներն են , զինքը կօրհնեն ու կը պաշտեն : Ինչպէս թագաւոր մը քաջութեամբ պատերազմի մը մէջ իր ամեն թշնամիներուն յաղթելէն ետքը՝ խաղաղութեամբ ու փառաւորապէս կը տիրէ նէ , իր աթոռին վրայ նստած կը ձևացընենք , առանկ ալ երբոր առաքեալներն ու սուրբ գիրքը կըսեն որ Քն ընդ աջմէ ան հօր նստաւ , ըսել կուզեն որ Քն տէրն մեր այնչափ պատերազմներ քաջութեամբ ընելէն ետքը , այնչափ թշնամիներուն՝ այսինքն մարդկանց ու սատանաներուն յաղթելէն ետքը , այնչափ յաղթանակներ կանգնելէն ետքը , հիմայ խաղաղութեամբ ու փառաւորապէս իր տերութիւնը դարձաւ , ու երկինքը կը թագաւորէ՝ չէ թէ միայն իբրև բացարձակ տէր բոլոր աշխրջքիս , ինչպէս սուրբ Օգոստինոսը կըսէ , այլ նաև իբրև դերագոյն դատաւոր ատեանը նստած՝ ամեն նուն իր արժանաւոր վարձքը կամ պատիժը տալու համար : Աս իշխանութիւնը հիմայ աներևոյթ կերպով կը վարէ , բայց որ մը հանդիսով ու ամենուն առջին պիտի վարէ իր ամենակարողութեամբ ու մեծ վայելչութեամբը , այսինքն աշխրջքիս ետքը . անոր համար սուրբ գիրքը “ դատաւոր կենդանեաց և մեռելոց ” կը կոչէ զինքը : Աս է հաւատամքին վեցերորդ խօսքին բուն միտքը :

Բայց Քն տէրն մեր երբ ելաւ երկինքը . հիմայ ձեզի աս ալ ըսեմ : Ինչ՞ առաքեալները , ադէտ ու միամիտ մարդիկ , մէջերնէն շատն ալ ողորմելի ձկնորսներ ըլլալով , թէ որ առաջուց ազէկ սորված չըլլային ինչ որ ետքը պիտոր ընէին նէ՝ ինչպէս կրնային Քրիստոսի սուրբ հաւաքը օրէնքը աւետարանը կրօնքն ու եկեղեցին աշխրջքիս վրայ հաստատել : Անոր համար Քն տէրն մեր յարութիւնն առնելէն ետքը՝ երկինք համբառնալէն առաջ՝ քառասուն օր աշխրջքիս վրայ կեցաւ . շատ ան դամ կերևնար կը խօսէր կենակից ու սեղանակից կըլ-

լար իր առաքեալներուն հետ, քիչ քիչ իրենց սորվեցընելով ու բացատրելով ինչ որ պէտք էր գիտնային, և ինչ որ պիտոր ընէին նէ: Ամեն բանէն առաջ ըսաւ իրենց որ նոր եկեղեցի մը հաստատեն աշխրդքիս վրայ, այսինքն հաւատացելոց միութիւն մը՝ որոնք որ իր աւետարանին իր հաւատքին իր կրօնքին պիտոր հաւատային. ու Պետրոս առաքեալին մասնաւոր հրամանց որ ինքն ըլլայ ամենուն գլուխը, այսինքն բոլոր հաւատացելոց ու բոլոր ընդհանրական եկեղեցւոյ, աս մեծ խօսքն ըսելով իրեն. «Դու ես վէմ, և ՚ի վերայ այդք վիմի շինեցից զեկեղեցի իմ, և դրունք գծոխոց զնա մի յազմահարեացեն» (Մ. Գ. Ժ. 18:) Այսինքն դուն ես Պետրոս ան քարը՝ որուն վրայ իմ եկեղեցիս շինեմ պիտոր, ու որչափ ալ ջանան թշնամիներն ու սատանաները զանիկայ կործանել՝ չիկրնան պիտոր, անոնց դէմ ինչուան աշխրդքիս ետքը տեւ պիտոր: Ետքն աս ալ ըսաւ Պետրոսի. «Եւ ասց քեզ զփականս արքայութեան երկնից, և զոր միանգամ կապեացես յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս, և զոր արձակեացես յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս»: Այսինքն անոր համար կուտամ քեզի, ու քու յաջորդներուդ, երկրնքին բաւ լինները. ով որ երկրիս վրայ կապես, կապուի. ինչ որ երկրիս վրայ հաւատքի ու բարի վարուց ու հոգւոց փրկկութեան վերաբերեալ բան որոշես նէ, երկինքն ալ նոյն բանն որոշած ըլլայ. և ով որ երկրիս վրայ արձրկես նէ, երկինքն ալ արձրկուած ըլլայ: Ետքն ամենն առաքեալներուն ալ խօսելով, բացատրեց յը հաւատքին ամենն բաները՝ որ բոլոր աշխարհք պիտոր քարոզէին, ամենուն տուաւ իշխանութիւնը մեկնելու սուրբ գիրքը, ու մեղաւորները մեղքերնէն արձրկելու. իրեն հաստատած սուրբ խորհուրդները սորվեցուց իրենց քանի ու որոնք էին, ինչ զորութիւն ունէին, ինչ կերպով պէտք էր տալ ու ընդունել զանոնք, և ամենուն հրամանց երթալ բոլոր աշխարհք քարոզել իր աւետարանը. ամենուն իշխանութիւն տուաւ հրաշքներ ընելու, ամենուն սորվեցուց ինչ կերպով պիտոր կառավարէին իր ընդհանրական եկեղեցին: Ասանկ ամենն բան իրենց սորվեցընէն ետքը, խոստացաւ որ քիչ ատենէն խրկէ հոգին սուրբ՝ որ իրենց լոյս շնորհք և ուժ տայ, որպէս զի կարենան իր սորվեցուցած բաները կա-

տարեւ . անոր համար ապագրեց որ մէկտեղ գտնուին  
Երուսաղէմ : Ետքը զիրենք մտիթարելու համար ըսաւ  
որ թէ և ինքն երկինք կը դառնար , բայց զիրենք չէր  
թողուր , միշտ աներևոյթ կերպով իրենց ու յաջորդ-  
ներնուն հետը պիտոր ըլլար ինչուան աշխարհիս ետքը .  
“ Եւ ահաւասիկ էս ընդ ձեզ եմ մինչև ՚ի կատարած  
աշխարհի , , ( Մ . Բ . Ի . 20 : )

Աս ամենն խօսքերը լմնցընէն էտքն օր մը Յիսուս  
իր ամենն առաքեալներուն հետ Ձիթենեաց լեռան  
գլուխը դնաց , ու մէջերնին կեցած՝ մնաք բարով ըսաւ ,  
մնաք բարով իմ սիրելի աշկերաներս , էս երկինք կեր-  
թամ ձեզի տեղ պատրաստելու . “ Երթամ և պատրաս-  
տեմ ձեզ տեղի , , ( Յ . Գ . Ժ . 2 : ) Զձեզ կը թողում ,  
ձեզմէն մարմնով կը բաժնուիմ , բայց սրտով ձեզի հետ  
եմ : Ու աս խօսքերս ըսելով՝ ձեռուընէրը վեր առաւ ,  
օրհնեց զամենքը , և օրհնելու ատենը՝ ինչ կը տես-  
նես ապշելու բան , մէյնն ալ տեսան որ մարմինն եր-  
կրէն վեր ելաւ օդուն մէջ , արևու պէս փայլել սկը-  
սաւ , ու երբոր խել մը բարձրացաւ՝ լուսաւոր ամպ  
մը եկաւ պատեց չորս դին , ու աչուընուն ծածկեց  
զինքը , ալ չիտեսան : Խեղճ առաքեալներ , ամենք-  
նալ աչուընին վեր առած ապշած հիացած իրենցմէն  
գուրս ելած , սրտերնուն մէջն ուրախութիւն տըրտ-  
մութիւն գորով ու զարմանք մէկտեղ խառնուած ,  
չէին կրնար վեր նայելէն գագրիլ , չէին կրնար ան տե-  
ղացը բաժնուիլ : Բայց երկրնքէն երկու հրեշտակ ին-  
ջան զիրենք արթընցընելու իրենց ան քաղցր հիացմուն-  
քէն , ու ըսին . Միամիտ գալիլիացիներ , ինչ կրնէք հոս ,  
ինչ կեցեր կը նայիք . Յնը երկինք գնաց . ու ինչպէս որ  
իր երկինք վերանալը տեսաք նէ , անանկ ալ օր մը պի-  
տոր իջնայ երկրնքէն բոլոր աշխարհք գատելու . “ Այս  
Յն՝ որ վերացաւն ՚ի ձենջ յերկինս , սոյնպէս եկեացէ  
զոր օրինակ տեսիք զնա երթեալ յերկինս , , ( Գ . Բ .  
Ի . 11 : )

Քրիստոսի համբարձմանը պատմութիւնը լսեցիք , հի-  
մայ գտնք անկէց մեր հոգւոյն օգտակար պտուղը հա-  
նելու : Քրիստոս ատեն մեր երկինք երթալու ատենն իր  
առաքելոցն ըսաւ . կերթամ ձեզի տեղ պատրաստելու  
համար . “ Երթամ և պատրաստեմ ձեզ տեղի , , Ուրեմն  
Քրի տեսան մերոյ մեղի համար երկինքը պատրաստած

տեղը հասնելու ինչ ճամբայ պիտոր բռնենք՝ ան նայինք :  
Չիխաբուհիք սիրելի որդիքս , աչուրնիս բանանք՝ թէ որ  
չենք ուզէր որ մահուան ատեննիս խաբուած գտնուինք :  
Արքայու թիւն երթալու ճամբան ան չէ զոր աշխարհքս  
ու աշխարհասէր մարդիկ կը ցցընեն , ան չէ՝ որ մեր անձ-  
նասիրութիւնն ու կրքերնիս կը սորվեցընեն մեզի . հա-  
պա Յիսուսին իր օրինակովը սորվեցուցածն է , խոնար-  
հութեան՝ խաչ քաշելու և մահացուման ճամբան :  
Աւ յայտնի ըսեմ . թէ որ կուզենք Յիսուսին հետն եր-  
կինք երթալ , պէտք է որ իրեն պէս խոնարհ ըլլանք ,  
չարչարանք քաշենք , մեռնինք անզգայ ըլլանք աշխըր-  
քիս բաներուն , որ Յիսուսին հետը կենդանի ըլլանք  
յած :

Պէտք է որ խոնարհ ըլլանք . “ Գրիստոս խոնարհե-  
ցոյց զանձն ” . (Փիւհի . ք . 8 .) կրսէ առաքեալը . Ի՞նչ  
ըլլալով՝ խոնարհեցաւ մարդ եղաւ մեզի պէս , որ իր առ-  
ջին ոչինչ մըն եէք . բոլոր աշխրբքիս աէր ըլլալով ծա-  
ռայի կերպարանք մտաւ . բոլորովին սուրբ ըլլալով մե-  
զաւոր ձևացաւ . բոլորովին անմեղ ըլլալով չարագործ  
աւազակի մը պէս նախատական մահ յանձն առաւ : Ա-  
նոր համար ետէն կրսէ առաքեալը . “ Ասան որոյ և  
Ի՞նչ զնա առաւել բարձրացոյց , և շնորհեաց նմա անունն՝  
որ ՚ի վեր է քան զամենայն անունն ” : Ըսել է որ որով-  
հետեւ Գրիստոս այնչափ խոնարհեցաւ , Ի՞նչ ալ զինքն  
իբրև մարդ երկինքն անանկ բարձրացուց ու անանկ գե-  
րագոյն անուն մը տուաւ իրեն , որ միայն լսելով որչափ  
արարած որ կան երկինքը , երկրիս վրայ ու գժոխքը՝ ամ-  
մենք ալ երկրպագութի կրնեն , ու ամմենքն ալ կը խոս-  
տովանին իր երկինքն ունեցած փառքը : Ուրեմն թէ որ  
Քս աէրն մեր ալ իբրև մարդ արքայութեան փառացը  
հասնելու համար՝ որ առաջուց ալ իրենն էր , խոնար-  
հութե ճամբան բռնեց իր բոլոր կենացը մէջ , մենք որ  
ամենեկին իրաւունք մը չունինք ան փառացը՝ այլ բոլո-  
րովին ձրի շնորհք մըն է որ Ի՞նչ կուզէ ընել մեզի , ինչ  
պէս կրնանք խոնարհութենէ ՚ի զատ ուրիշ ճամբով  
հասնիլ անոր : Պարապ տեղը կը ջանանք , սիրելիք , նք  
աւետարանին վճիռն է . ով որ կուզէ Գրիստոսի հետ  
ըլլալ , պէտք է իր բռնած ճամբէն երթայ . “ Այնպէս  
պարտի գնալ՝ որպէս և նայն գնաց ” . (Ի՞նչ 3 . ք . 6 . :)  
Աւետարանին վճիռն է . ով որ աշխրբքիս մէջը կը բարձ-

րանայ կը հպարտանայ, երկինքը վերանալու տեղը ինչուան դժոխքը կիջնայ. ընդհակառակն ուլ որ աշխարքիս վրայ կը խոնարհի, ինչուան երկինքը կը բարձրանայ. « Ամենայն որ բարձրացուցանէ զանձն՝ խոնարհեցի, և որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրացի » . (Ղկ. ԺԴ. 11 :) Աս եղաւ ամմենէն մեծ դատը՝ որ Քրիստոս տէրն մեր իր առաքելոցը տուաւ . որ մը կը վիճէին մէջերնին որ իրենցմէ որո՞ւն կիյնար մեծ ըլլալը . ինքը մէկէն արմատէն կարելու համար աս վէճին պատճառը, պզտի տղայ մը առջնին կեցուց ու ըսաւ . « Նայեցէք, թէ որ ասոր պէս չիսլաւիկնաք նէ, թէ որ ասոր պէս չի խոնարհիք նէ, արքայութիւն չէք կրնար մանել » . « Եթէ ոչ դարձիք և եղիջիք իբրև զմանկախ, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից » . (ՄԳԼ. ԺԶ. 3 :) Ետքն աս ալ ըսաւ . Ով որ աս տղուն պէս կը խոնարհի կը պրզտիկնայ, արքայութեան մէջ աւելի մեծն ան կը լայ . « Արդ որ խոնարհեցուցանէ զանձն իբրև զմանուկս զայս, նա է մեծ յարքայութեան երկնից » : « Նոյն դասն ուրիշ տեղ ամմենուս ալ տուաւ ըսելով . Սորվեցէք ինծմէն հեղ ու խոնարհասիրա ըլլալ » . « Աւսարուք յինէն զի հեղ եմ և խոնարհ սրտիւ » . (ՄԳԼ. ԺԶ. 29 :) Դիտելու բան է որ Քրիստոս տէրն մեր չքսեր որ միայն խոնարհ ըլլանք, այլ խոնարհասիրա . ըսել է որ դրոուանց միայն խոնարհութիւն ընելը չի բաւեր, որ շատ անգամ բարակ հպարտութիւն մըն է ու կեղծաւորութիւն . այլ ան ներքին խոնարհութիւնը կը պահանջէ՝ որ սրտերնէս առաջ կուգայ, և անով մեր վրայ համարմունք չենք ունենար, մեր խեղճութիւնը կը ճանչնանք, մեր անարժանութիւնը, մեր ոչ ինչ ըլլալը . անանկ որ՝ սուրբ Օգոստինոսին պէս կը հաւատանք որ կարօտութենէն ու մեղքէն ՚ի զատ բան մը չունինք, ու թէ որ աղէկ բան մը կայ նէ վրանիս՝ բոլորովին այժմի շնորհքն է, ուստի անոր վրայ հպարտանալու տեղը՝ մանաւանդ պատժոյ արժանի սեպենք պիտոր զմեզ : Աս ներքին խոնարհութեան վրայ եւելցընելով նաև արտաքինը՝ ամմենուն հետ խոնարհութեամբ վարուելով, ան ատենն Յիսուսին ուզած խոնարհութիւնը կուեննանք, որ զմեզ արժանի կրնէ իրեն հետ բարձրանալու և արքայութեան փառացը համեւելու :

Բայց աս ճշմարիտ խոնարհութիւնը սրբննու քովը

կը փնտրուես . թէ որ քիչ մը ազնուական անէ ըլ-  
լանք , թէ որ քիչ մը հարստութիւն՝ թէ որ քիչ մը  
խելք ու ճարտարութիւն ունենանք , թէ որ պաշտօնի  
մը կամ պատուոյ հասնինք , մաքերնիս կը դնենք որ  
բան մըն ենք , “ ասել զանձնէ թէ իցէ մեծ ոմն ” . ու-  
րիշներէն վեր կը դնենք զմեզ , կարճամարհէնք ուրիշ-  
ները : Որերնո՞ւս քովը կը փնտրուես աս ճշմարիտ խո-  
նարհութիւնը , երբոր այսչափ փառքի ու մեծութեան  
ետէ ենք , այսչափ կը բաղձանք գովուիլ ու վարկու-  
ուենեալ , ինչուան մենք զմեզ ալ կը գովենք ու կը պար-  
ծինք՝ առանց մտածելու որ ինքը զինքը գովողը գանելի  
կըլլայ , ինչուան չենք կրնար համբերել չէ թէ յայտնի  
անարգանքի մը՝ այլ և ոչ քիչ մը պակաս մեծարանք ըն-  
դունելու : Վայ մեզի , այսչափ հպարտութիւն ինչպէս  
կարենանք սխառ Յիսուսին հետ վերանալ ու ար-  
քայուութեան փառացը հասնիլ . պարտապատեղը կը յու-  
սանք , նորէն կըսեմ . վասն զի հպարտն արքայութիւն  
չի կրնար մտնել : Տեսէք որ Արուսեակը հպարտացաւ  
չի հպարտացաւ մէկէն արքայութենէ դուրս վարնաուե-  
ցաւ , երկընքէն դժոխքն ինկաւ , ու մէյմըն ալ արքայ-  
ութիւն մտնելէ չունի : Անոր համար մեծն Գրիգոր  
կըսէ որ հպարտութիւնը խիստ յայտնի նշան է յաւի-  
տենական դատապարտութեան : Ուրեմն մաքերնիս ա-  
յլէկ դնենք սիրելիք , թէ որ կուզենք Յիսուսի փառացը  
մասնակից ըլլալ նէ՝ պէտք է որ աշխրբքիս վրայ խոնարհ  
ըլլանք . “ Որ խոնարհեցուցանէ զանձն , բարձրացի ” :

Բայց չի կարծենք որ Յնին խոնարհութեանը միայն  
հեռակէնիս բաւական է . պէտք է սիրտ ընենք , իր ե-  
տէն երթանք նաև խաչ քաշելու : Պետրոս առաքեա-  
լին խօսքն է . “ Քի վասն ձեր մեռաւ , և ձեզ եթող  
օրինակ , զի զհետ երթայցէք հետոց նորա ” . ( ին Պէտր .  
Բ . 21 . ) այսինքն Քի մեզի համար խաչ քաշեց , ու մե-  
զի օրինակ սուաւ որ մենք ալ խաչ քաշելէն չսխախ-  
չինք : Զարմանք բան որ՝ դեռ քրիստոնեաներն աս  
բանս չեն հասկընար : Թէ որ սրդին նոյ բողոքովն ան-  
մեզ , “ որ ոչն արար մեզս ” , այնչափ չարչարանք ու  
նախաախնք քաշեց , և իր կեանքը դառնակակիծ ցաւե-  
րու մէջ խաչին վրայ չարագործի մը պէս լմնցուց , որ-  
չափ աւելի չարչարանք պէտք է քաշեն մեզի պէս ո-  
ղորմելի մեղաւորները՝ որ խիստ մեծ հարկաւորութիւն

ուշինք մեր մեղքերուն համար ապաշխարանք ընելու , որպէս զի այ արդարութեանը այնչափ ըրած նախա-  
տինքներնուս հատուցում ըլլայ : Սիրելի որդիքս , չի-  
խարուհիք , թէ որ Յսին հետը խաչին ճամբան չենք ու-  
ղեր երթալ , իրեն հետ երկինքը հասնելու տեղը՝ շիտակ  
դժոխք է երթալու տեղերնիս . նք աւետարանին խօսքն  
է . “ Եթէ ոչ ապաշխարիցէք , ամենեքեան նոյնպէս  
կորնչիջիք ” . ( Ղ . ԺԳ . 5 : ) Ի՞նչ պատասխան տուա-  
ւքս ան երկու աշկերաններուն՝ որ իրենց մօրը բերնովը  
խնդրեցին արքայութեան մէջն երկու առջի տեղերն  
ուշենալու : Հարցուց իրենց որ կրնային սիրտ ընել , իր  
խմած լեղի բաժակը խմել , այսինքն չարչարուիլ ու մեռ-  
նիլ . ( Մ . Խ . 22 : ) Ասով ուղեց խմացընել որ ուրիշ  
ճամբայ չիկար իրենց արքայութիւն երթալու բաց ՚ի  
խաչ քաշէլէն : Ի՞նչ ըսաւ մեկալ երկու աշկերաններուն  
ալ , որ Եմմաուս երթալու տեանը կը վիճէին իրարու  
հետ իր չարչարանքներուն ու մեռնելուն վրայ , ու խել-  
քերնին չէր հասներ : Անխէք էք , ըսաւ , հաւատքնիդ  
պահաս է , չէք նայիր ինչ ըսին իմ վրաս մարգարէնե-  
րը . դեռ չէք իմանար որ պէտք էր որ չարչարուէր Քս ,  
ու անով իր երկնաւոր փառացը հասնիլ . “ Ո՛վ անմիտք  
և հեղգասիրտք ՚ի հաւատալ ամենայնի , զոր խօսեցան  
մարգարէքն . ո՛չ զնոյնս պարտ էր չարչարիլ Քսի , և  
մտանել ՚ի փառս իւր ” . ( Ղ . ԽԳ . 25 : )

Աւրեմն նորէն կրսեմ . թէ որ Քս անմեղ ըլլալով ու  
արքայութեան իրաւունք ունենալով , այսու ամենայնիւ  
իբրև մարդ հոն մանելու համար՝ պէտք եղաւ որ չար-  
չարանքով ու խաչին վրայ մեռնելով արքայութեան  
դուռը բանայ իր առջին , մեղի պէս մեղաւորները՝ որ  
թէ սկզբնական և թէ ներգործական մեղքերնուս հա-  
մար մշտնջենաւոր աքսորուած էինք երջանիկ արքայ-  
ութէն՝ կրնանք պահանջել հոն մանելու հանգիստ  
ու զուարճալի կեանք անցընելով , միշտ աշխրբքիս վայել  
քը՝ զգայարանքներնուս ուղածը փնտրուելով , ու չու-  
ղելով որ ամենևին խաչ ու նեղութիւն քաշէնք : Թէ  
որ աս է մտքերնիս , ճամբէն դուրս ելած ենք . ախոս  
ափսոս , քանիններն աս մոլորութեան մէջն են : Շիտակ  
ճամբան՝ որ զմեզ երկինք կը տանի , ան նեղ ճամբան  
է՝ որ Քս ըրաւ . պէտք է սիրտ ընենք մենք ալ իր ե-  
տեան նոյն ճամբէն երթալու . թէ և փշոտ է , արգելք-

ներ գժուարութիւններ զիմացնիս կելեն, բայց կարճ  
ու ապահով ճամբան ան է, շիտակ զմեզ յաւիտենա-  
կան հանգիստը կը հանէ: Թէ որ եռանդ չունինք նէ  
ալ առիթ մնարուելու որ նեղութիւն քաշենք, ապաշ-  
խարանք ընենք, թէ որ սիրտ չենք ըներ խաչին գիմացը  
վազելու ինչպէս Քրիստոս ըրաւ, «Օ՛ն արիք գնաս-  
ցուք», (Յ՜. ԺԳ. 31.) դոնէ չիփախջինք անոնցմէ  
որ մեր առջև կելեն: Ո՛հ որչափ ասանկ առիթներ  
ունինք խաչ քաշելու. և վայ անոնց որ չունին, վասն  
զի խիստ գէշ նշան է: Աս առիթներէն շատը շիփշտակ  
նոյմէ կուգան. ինչպէս կարօտութիւն, հիւրնգութիւն,  
ցաւ, գժբաղդութիւն, և այլն. ու թէ որ մենք անհամ-  
բերութեան ու կիրք ելլելու տեղը՝ հարկաւորը կամա-  
ւորի դարձնելով սիրով ընդունինք զանոնք, համա-  
կերպելով մեր կամքն նոյ կամացը հետ, պագնելով իր  
ձեռքը՝ որով զմեզ կը պատժէ, ու գաւազանը՝ որով  
զմեզ կը ծեծէ, ո՛հ ինչ աղէկ ապաշխարանք կըլայ ը-  
րածնին, ինչ սիրուն ապաշխարանք: Ուրիշ առիթներ  
ալ կան խաչ քաշելու՝ որ աշխրբէս կուգան, մեր ըն-  
կերներէն, մեր թշնամիներէն. ինչպէս զրկանք, նա-  
խատինք, զրպարտութիւն, անիրաւութիւն, բռնու-  
թիւն, հայածանք, և այլն. թէ որ աս ամմեն բանը  
համբերութեամբ առանց կիրք ելլելու քաշենք, վրէժ-  
խնդրութիւն չընենք՝ ոչ խօսքով և ոչ գործքով, մա-  
նաւանդ չարիք ընողին բարիք ընենք՝ իրեն համար ա-  
ղօթք ընելով, գիտէք ինչ մեծ առաքինութիւն կըլայ  
ըրածնիս, ինչ աղէկ ապաշխարանք կընենք: Ուրիշ ա-  
ռիթներ ալ կան խաչ քաշելու, որ մեզմէն են. այս-  
ինքն մեր կրքերը, մեր անկարգ բաղձանքները՝ որ միշտ  
զմեզ գէտ ի չարը կը քաշեն, զգայարանքնիս գոհ ը-  
նելու. թէ որ մենք ամմեն ուժերնիս գործածենք ու  
Քսի ըսած բռնութիւնն ընենք կրքերնուս գէտ, թէ  
որ զմեզ ուրանանք, յաղթենք մեզի, մահացընենք զմեզ,  
ու միշտ ջրին գէտ երթանք, այսինքն մեր ուղածին  
ու մեր կրքերուն, ո՛հ ան ինչ սիրուն ինչ փառաւոր  
յաղթութիւն կըլայ ըրածնիս: Իրաւ՝ շատ գժուար  
յաղթութիւն, բայց ինչպէս արգիւնաւոր նոյ առջին.  
ան ինչ աղէկ համբերել կըլայ մեր ըրած համբերու-  
թիւնը, որ զմեզ շիտակ ու ապահով յաւիտենական է-  
րանութեանը կը հասցընէ: Անոր համար Քս տէրն մեր

ամմենուհն ալ կրսէ , մէկը դուրս չի հաներ . “ Եթէ որ  
կամի զկնի իմ գալ , ուրասցի զանձն , և առցէ զնաչ  
իւր , և եկեսցէ զկնի իմ ” . ( Մատ . ԺԷ . 24 . ) այսինքն  
ով որ կուզէ ինծի հետ երկինք գալու , պէտք է որ ինք-  
իրմէ հրաժարի , իր անձնասիրութեանը յաղթէ , իր  
կրքերը զսպէ , զինքը մահացընէ , ու մահացուցման խա-  
չը կռնակն առած՝ իմ ետևէս գայ :

Աս խօսքովս ուղեց Յիսուս սորվեցընէլ մեզի որ եր-  
կինք հասնելու համար չի բաւեր իր խոնարհութեանն  
ետևէն երթալնիս միայն , այլ պէտք է նաև իր մահուա-  
նը նմանինք : Մահ ըսելով չեմ իմանար մարմնաւոր  
բնական մահը՝ որ ամմենուս ալ հարկ է , ամմենքս ալ  
պիտոր մեռնինք . այլ ան հոգևոր ու խորհրդաւոր մա-  
հը՝ որուն վրայ ասկէց առջի յորդորակիս մէջը խօսե-  
ցայ . այսինքն մեռածի պէս անզգայ ըլլալ աշխրբքիս բա-  
ներուն , հրաժարիլ աշխրբէս ու իր ամմեն բաներէն :  
Քրիստոս տէրն մեր արքայութեան գուռը մեզի նորէն  
բանալու համար՝ խաչին վրայ մեռաւ . մեռք ալ հոն  
մաննելու համար պէտք է որ մեռնինք անզգայ ըլլանք  
աշխրբքիս ու իր ամմեն բաներուն , նաև մեր անձնասի-  
րութեանը , որպէս զի միայն կենդանի ըլլանք յիժ .  
այսինքն պէտք է որ հրաժարինք աշխրբքիս ամմեն բա-  
ներէն , փառքէն , հարստութենէն , զուարճութիւն-  
ներէն , ու սրտերնիս անանկ հեռու բռնենք անոնց-  
մէն , որ ինչպէս առաքեալը կրսէ՝ զանոնք չունեցածի  
պէս ունենանք , ու չիվայելելու պէս վայելենք . “ Որ  
գնենն՝ որպէս թէ չունիցին , և որ վարենն զաշխարհս՝  
որպէս թէ չվայելցեն ” . ( Թ Կորն . Է . 31 : ) Ասան զի  
թէ որ մէյժը աշխրբքիս բաներուն յարուելու ըլլանք նէ ,  
անանկ զմեզ կը խաբխբեն , անանկ մեր միտքն ու սիրտը  
իրենց կը քաշեն որ՝ ալ չեն թողուր մտածել՝ ոչ զիժ ,  
ոչ հօգինիս , և ոչ մեր յաւիտենական փրկութիւնը . չեն  
թողուր որ զիժ ամմեն բանէ վեր սիրենք , չեն թողուր  
որ ճշմարիտ ու յաւիտենական բարիքը բաղձանք ու ա-  
նոր ետևէն ըլլանք : Անոր համար սուրբ Յոհաննէս ա-  
ռաքեալն այնչափ կը յորդորէ որ չիսիրենք աշխարհքս  
ու աշխրբքիս բաները . վասն զի մէյժը սրտերնիս անանց  
կպցընելու ըլլանք նէ , յաւիտենական կորստեան պատ-  
ճառ կըլլան մեզի : “ Մի սիրէք զաշխարհ , և մի որ ինչ  
յաշխարհի է ” . ( Թ 3 . Է . 15 : ) Աս հոգևոր մահը :

աշխրբքէս հրաժարիլը, աշխրբքիս բաներուն ու մեր ան-  
ձին ալ յարուժ՝ չունենալն է բուն ան խաջն ու քրիս-  
տոնէական մահացուցումը, որ Քն տէրն մեր կը հրամ-  
մէ ամմենուս: Ու այնչափ հարկաւոր է աս հրաժարու-  
մը՝ աս հոգևոր մահը, որ առանց ասոր՝ մէկը չի կրնար  
ըլլալ Ճշմարիտ քրիստոնեայ և իրաւցընէ հեռուող Քնի:  
Ասոնք սուրբ Եւթիմիոսին խօսքերն են. խի սուրբ  
Բեռնարդոսն այնչափ հարկաւոր է կրսէ աս հրաժա-  
րումը՝ աս հոգևոր մեռելութիւնն որ, եթէ դեռ մարմ-  
նով չիմեռած՝ հոգւով չիմեռնինք նէ, չիյուանիք բա-  
րի մահ ունենալու, անանկ մահ՝ որ զմեզ արքայութի  
տանի: Անոր համար սուրբ գիրքը կրսէ. « Երանի մե-  
ռելոց՝ որք ՚ի տէր ննջեցին », (Յայր. ԺԴ: ) Ո՛ր  
լուած է որ մեռելները մեռնին. թէ որ մեռած են,  
ալ չեն կրնար մեռնիլ. ուրեմն ի՞նչ ըսել է աս խօսքը,  
որոնք են ան մեռելները: Գիտէք որոք են, անոնք որ  
մարմնով մեռնելէն առաջ՝ հոգւով մեռած են. անանկ  
որ մահուանէ առաջ ալ մեռած ու անզգայ են աշխրբքիս  
բաներուն, իրենց սիրան աշխրբքէս հրաժարած ըլլա-  
լով: Ասոնք են ան մեռելները՝ որոնց սուրբ գիրքն երա-  
նի կուտայ, վասն զի առաջուց մեռած ու անզգայ ըլ-  
լալով աշխրբքիս բաներուն, հոգինին Յիսուսի գիրկը  
կաւանդեն, ու անով արժանի կըլլան իրեն հեան ար-  
քայութիւն երթալու. « Երանի մեռելոց որք ՚ի տէր  
ննջեցին », : Սիրա ընենք ուրեմն, կրսէ ամմենուս նոյն  
սուրբ վարդապետը, սիրա ընենք աս զոհն ընելու, զմեզ  
մեր անձնասիրութիւնը՝ մեր կեանքը՝ իրեն նուիրելու.  
մեռնինք՝ դեռ չիմեռած, մեռնինք՝ անզգայ ըլլանք  
աշխրբքիս ու աշխարհային բաներու, որպէս զի միայն  
այ համար ապրինք, յիծ միայն կենդանի ըլլանք, ու  
Յիսուսին հեան յաւիտեան երկինքը վայելենք:

Իրաւ է որ մեզի պէս ողորմելի մարդիկ ասանկ զոհ մը  
ընելու համար՝ այ շնորհքին ու օգնականութեանը կը  
կարօտինք, վասն զի մենք մեզնէ ամմենին բարիք մը  
չենք կրնար ընել: Բայց չիվախնանք, սիրելի որդիքս.  
Յիսուս մեր փրկիչն երկինքն իր երկնաւոր հօրը քով  
նստած մեզի համար միջնորդ ու բարեխօս է. « Աւնիմք  
բարեխօս առ ձեզ զՅիսուս Քրիստոս », (ձ Յոհ. Բ. 1: )  
« Միջնորդ այ և մարդկան մարդն Յիսուս Քրիս-  
տոս », (ձ ՏԺ. Բ. 5: ) Ո՛ր օգնութիւն, ի՞նչ շնորհք

կրնայ պակսիլ մեզն, երբոր ասանկ բարեխօս մը՝ ասանկ միջնորդ մը երկինքը կեցեր կը պաշտպանէ զմեզ իր ամեն ուժովը, և իր չարչարանացն ու մահուան արգիւնքովը : Հերիք է որ վստահուածեամբ ու խոնարհուածիք իրեն ոտքը դիմենք, հերիք է որ ստէպ ու սրտանց զինքն աղաչենք. անանկ առատ շնորհք ու անանկ զօրաւոր օգնութիւն կուտայ մեզն, որ առանց վախի կարիճի պէս իր ետեւէն երթալով՝ խոնարհութեան խաչն ու մահուան ճամբով, կը հասնինք երկինքը զինքը վայելելու յաւիտեան, որուն արժանի ընէ անձ ամենեկինս :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԾԷ .

Առանցնական դասասպանին վրայ .

Գալոց է դատել զկենդանիս և զմեռեալս :

Աս եօթներորդ խօսքն է հաւատամքին . ասով առաքեալները կը սորվեցընեն մեզն իբրև հարկաւոր մասն սուրբ հաւատքին՝ որ Յիսուս Քրիստոս որդին անձնի, ան՝ որ փառաւոր յաղթանակով երկինք համբարձաւ, որ մը նորէն պիտոր գայ անկեց՝ կենդանիներն ալ մեռածներն ալ դատելու, այսինքն թէ ան շնորհքին մէջն եղողներն և թէ ան երեսէն ինկածները : Աս խօսքը բացատրելու համար՝ պէտք է որ ան դասաստանին վրայ խօսիմ, որ որ մը պիտի ընէ ամենուն, նաև ամենէն մեծ մարդկանց . որպէս զն ինչ վարձքի և ինչ պատժոյ արժանի եղած են նէ՛ տայ ամենուն : Աս անանկ ճշմարտութիւն մըն է որ չէ թէ միայն անձ սուրբ գրոց մէջը յայտներ է, ու աշխրբքիս սկիզբէն մինչև ցայսօր հաստատուն աւանդութեամբ մեզն հասեր է, այլ նաև հին երևելի փիլիսոփաներն ընդունեցան ու սորվեցուցին, ու աշխրբքիս ամեն ազգերն ու նաև վայրենի ժողովուրդները մեկըբերան հաստատեցին՝ որ ան մը կայ գերագոյն դատաւոր ամենուն, որ ազգները վարձատրէ ու գէշերը պատժէ պիտոր :

Բայց որովհետև նոյն սուրբ հաւատքը կը սորվեցընէ

մեզի որ անձ զմեզ երկու անգամ պիտոր դատէ, այսինքն երկու կերպ դատաստան պիտի ըլլայ վրանիս, մէյնը առանձնական՝ որ ամենմէկերնուս զատ զատ պիտոր ըլլայ անմիջապէս մեռնելնէս ետքը, մէյնըն ալ ընդհանրական դատաստան՝ որ ամենուս վրայ մէկտեղ պիտոր ըլլայ աշխրբքիս ետքը, անոր համար այսօր առանձնական դատաստանին վրայ կը խօսիմ, ընդհանրականին վրայ խօսելը եկած կիրակուան կը թողում:

Սիրելի որդիքս, հիմայ ամեն մարդ կը խաղայ կը խնտայ, շատերն իրենց ուզածին յարմար օրէնքներ կը շինեն, ու անանկ կ'ապրին՝ իրրեւ թէ մեռնելու չըլլային. ուրիշ բան չեն մտածեր՝ իրենց անձնասիրութենէն ու կիրքերնին գոհ ընելէն ի զատ: Բայց ետքը ետքը պէտք է որ հասնին ան վայրկեանը, պէտք է որ մեռնին. և աւելի սոսկալի բանն ան է որ, մեռնելուս պէս՝ դատաստան պիտի ըլլայ վրանիս. « Կայ մնայ մարդկան միանգամ մեռանել, և յետ այնորիկ դատաստան », (Եբր. Թ. 27:) Մեռած չիմեռած՝ Քրիստոսանը պիտոր ելլէնք, իր առջին պիտոր տանինք ինչ որ բարի կամ չար գործեր ենք նէ. « Ամենեցուն մեզ յանդիման լինել կայ առաջի ատենին Քրիստոս, զի ընկալցի իւրաքանչիւր իւրով մարմնով զոր ինչ գործեաց յառաջ, եթէ բարի և եթէ չար », (Թ Կ. ր. Է. 10:) Ո՛հ, ի՛նչ սոսկալի դատաստան պիտոր ըլլայ անիկայ. ոչ աշխրբքիս դատաւորնէրէն մէկն է՝ որ դատէ պիտոր զմեզ, և ոչ երկընքին հրեշտակներէն մէկը, այլ անձ ամենակարող՝ երկնի և երկրի տէրը, անձ ամենիմաստուն՝ որ ամեն բան կը տեսնէ, ամեն բան գիտէ, ինչուան մեր սրտին ծածուկներն ալ. « Ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա », (Եբր. Է. 13:) Մեր դատաւորը պիտոր ըլլայ անձ՝ որ ամենևին սուրբ է, ամենևին կատարեալ, ինչուան հրեշտակներուն վրայ ալ պակսութիւն դտաւ. « Եւ զհրեշտակաց խոտորնագոյնս ինչ իմացաւ », (3. Բ. Գ. 18:) Պիտոր ըլլայ անձ, չէ թէ « հայր գթութեանց և անձ ողորմութեանց », այլ խիստ ու սոսկալի դատաւոր մը, « Ատուած վրէժիսնդիր », (Սը. զԳ. 1:) Մեր դատաւորը պիտոր ըլլայ, չէ թէ Քրիստոս վրայ դամուած, այլ Քրիստոս « եկեալ զօրութեամբ և վիսոջ բազմօք », (Ղ. իմ. 27.) դատաւոր մը՝ զոր այնչափ անգամ անարգեր նախատեր ու բարկացուցեր ենք, ու

մեղմէ խիստ համար պիտոր պահանջէ, չի թէ միայն ըրածնուս ու թողածնուս, այլ ինչուան մտքերնէս անցածին ալ, սրտերնուս բաղձանքներուն ալ, կամքերնուս ուղածներուն ալ, ամենմէկ խօսքերնուս, ամենմէկ շարժմունքներնուս, ամենմէկ առած քայլերնուս, ինչուան ամենմէկ աչք բանալ գոցելնուս: Վայ մեղի, արդեօք ինչպէս անցնինք պիտոր ան դատաստանէն. բաներնիս գէշ է, թէ որ քրիստոնէաբար չապրինք նէ. բաներնիս գէշ է, թէ որ մահուչափ մեղքի մէջ մեռնելու ըլլանք նէ. ալ չի ներեր մեղի անձ, ալ թողու թիւն չի տար, վասն զի ողորմու թեան ատենը կը լմրննայ, արդարու թիւն ընելու ատենը կը սկսի. «Եւ ոչ խնայեսցէ յաւուր դատաստանի» (Առաի. Ի. 34:) Ո՞վ գիտէ, մեր բանն ինչպէս պիտի լմրննայ, ո՞վ գիտէ: Աս վախը չունենալու համար, կրսէ սուրբ Օգոստինոսը, պէտք է մէկն անբան անասուն ըլլայ, հաւատք կրօնք չունենայ: Թէ որ սուրբերն անանկ բարի և առաքինի վարք ունենալով կը վախնային ու կը սոսկային որ ինչպէս պիտոր լմրննար իրենց բանն ան դատաստանին, որչափ աւելի վախնանք պիտոր մէջ՝ այսչափ թոյլ ու պակասաւոր կեանք անցնելով: Սուրբ Վիպրիանոսն ու սուրբ Օգոստինոսը մէկբերան կազաղակեն. վայ ինծի, ինչպէս քու ատեանդ պիտոր ելլեմ: Բայց երանի իրենց որ ան դատաստանէն վախնալով անանկ աղէկ իրենց հաշիւը յարմարցուցին չիմեռած, որ մահու ընէ ետքը յաջողեցաւ իրենց դատաստանը:

Ուրեմն աս օգտակար ու փրկաւէտ վախը սրտերնուս մէջն ունենալու համար, որպէս զի մեր վարքն անանկ կարգաւորէ՝ որ կարենանք ան սոսկալի դատաստանէն առանց դատապարտու թեան ելլել, տեսնենք այսօր ինչ ամօթ՝ ինչ սարսափ կրէ պիտոր անղեղջ մեղաւոր մը ան դատաստանին առջին, նախ երբոր լսէ ստանային անղգամ՝ բայց ճշմարիտ ամբաստանութիւնները. երկրորդ երբոր լսէ պահապան հրեշտակին ըրած արդար ու իրաւացի յանդիմանութիւնները. երրորդ՝ երբոր լսէ ան սոսկալի խօսքերը՝ որոնցմով Քրիստոսը դատաւորն իրեն դէմ յաւիտենական դատապարտութեան անդառնալի վճիռը տայ պիտոր:

Մէկէն ուրեմն մեռածնուս պէս, հոն՝ մեռած տեղերնիս սկսի պիտոր մեր դատաստանը. մեծ ատեան մը

գրուի պիտոր հոն, Քս արգար գատաւորը հոն նստած, սրահապան հրեշտակնիս հոն, սատանան ալ հոն, խիստ ու մանր համար պիտոր տանք մեր բողոր կենացը: Աս տեղը սուրբ Օգոստինոս ստակալով կըսէ. Ո՛հ ինչ դող ու սարսափ կրէ պիտոր մեղաւորի մը հոգին յանկարծ աս տագնապին մէջն իյնալով. վերէն Քս գատաւորը բարկացած, վարէն գժոխքը բացուած, մեկզկն իր մեղքերը. մեկալ գին սատանաները՝ որ զինքը գժոխք քաշելու վրայ են, ներսէն ալ իր խղճմտանքը՝ որ զինքը կայրէ կը տոչորէ. ատեն ալ չիկայ ճար մը ընելու, տեղաց մը օգնութիւն չիկայ, յոյս չիկայ թողութեան. ո՛ւր կրնայ փախչիլ, ո՛ւր կրնայ ապաւինիլ մեղաւոր մը ասանկ նեղն ինկած:

Հոն կրսկսի սատանան ռին առնելով ըսել. Ալ չես կրնար փախչիլ ձեռքէս, քու անյգ ողորմութեանն աւտենը հերիք փախար, հիմայ արդարութեան ատեն է: Աս խօսքս ըսելէն ետքը, ինչպէս նոյն սուրբ վարդապետին ըրած խորհրդածութիւնն է, կրսկսի սատանան քրիստոնէական դաւանութեան խօսքերն երեսին տալ. Դուն մկրտուելու քրիստոնէայ ըլլալու ատենդ՝ ամ մենուն առջին խոստացար ան որ կը հրաժարիս սատանայէն ու իր ամմեն խաբէութիւններէն, ու ըսիր. « Հրաժարիմ ՚ի սատանայէ, և յամենայն խաբէութենէ նորա »: Խոստացար հրաժարիլ աշխրբքէ ու քեզմէն, որպէս զի Քսի առաքինութեանցն ու օրինակին հետևիս. ետքը աս խոստմունքներդ այնչափ անգամ ալ հաստատեցիր՝ քանի անգամ որ քու դաւանութիւնդ կրկնեցիր, ու քրիստոնէայ եմ ըսիր: Բայց ի՞նչպէս պահեցիր աս խոստմունքներդ. ի՞նչպէս կրնաս ըսել որ հրաժարած ըլլաս աշխրբքէ՝ երբոր իր տուած կանոններուն հետևեցար, իր սովորութիւններուն՝ իր ունայնասիրութիւններուն՝ իր զուարճութիւններուն՝ իր անափառութիւններուն ու իր անկարգութիւններուն ետեւ եղար: Բազդատէ քու վարքդ ճմարիտ քրիստոնէներուն կենացը հետ, բողորովին տարբեր կը գրանես. անոնցն ան օրէնքներուն ու աւետարանին տուած կանոններուն յարմար, քու կինդ ապականած աւրուած աշխրբքին օրէնքներուն ու կանոններուն: Ի՞նչպէս կրնաս ըսել որ քեզմէ հրաժարած ըլլաս՝ երբոր մարմինդ միշտ գգուեցիր, հոգւոյդ վրայ ամենակին հոգ չունե-

ցար, կըքերդ որչափ կըցար նէ՝ հոգ ըրիր, զբայարանը ներուզ ուղածին ետէ եղար միշտ : Քու սրկրամուլու թիւններդ, քու ըրած ծուլու թիւնդ, քու անկարգու թիւններդ, կը վկայեն աները՝ թաարօնները՝ ատենուէլու սար բռնելու սրահները, անոնց քարերն ու փայտերը ձայներնին վերցուցած՝ կը վկայեն . « Քար ՚ի հիմանէ, և որդն ՚ի փայտէ գոչեացէ զայդ » . (Աճ . ք . 11 :) Հիմայ տես քու մարմինդ, որ դեռ մեղքերուդ ծուխը կը հանէ : Աչուրներուդ հայածը, անկըճներուդ մօկի ըրածը, ձեռուրներուդ դսածը, չիզուրցուելու բաներ են . ասանկ չարաչար գործածեցիր քու զբայարանքներդ . ուրեմն սուտ էր ըսածդ, չէիր հրաժարած քեզմէ : Հաստ ի՞նչպէս կրնաս ըսել որ հրաժարած ըլլաս սատանայէն՝ երբոր ինծի հնազանդեցար ու ծառայեցիր . այ հրամանին դէմ իմ բերած փորձու թիւներուս հետեւելով : Երջանիկ կըլլայիր թէ որ ինծի համար ըրածիդ կէսը՝ այ համար ըրած ըլլայիր . մեծ սուրբերէն մէկը կըլլայիր : Ինչ որ միտքդ ձգեցի նէ՝ հաւանեցար, ատելու թիւն, նախանձ, չար խորհուրդներ, գէշ բաղձանքներ, ամենն ալ սիրով ընդունեցար . վրէժխնդրու թիւն, յափշտակու թիւն, վաշխ, զրկանք, խարդախու թիւն, ամենն ալ ըրիր, եղբայրսիրութեան դէմ, սարկեշտութեան՝ հաւատքի՝ կրօնքի դէմ խօսքեր խօսեցար, գայթակղութիւն աուիր նաև եկեղեցոյ մէջ, կռնակդ այ դարձուցիր՝ կուռքի մը նայելու համար : Ու չէ թէ միայն դուն ինծի հնազանդեցար ու ծառայեցիր, այլ նաև չար օրինակներովդ՝ գէշ խրատներովդ՝ ուրիշները մոլորցուցիր, իմ պաշտօնս ըրիր, աւելի հոգիներ գժոխքը ձգեցիր դուն ասանկով՝ քան թէ ես իմ փորձու թիւններովս : Ան է քու հրաժարիլդ սատանայէն :

Ասանկ չէ՛, կրնաս ուրանալ, ըրածներդ բոլորն ալ գրուած են երկրնքին գիւանը . « գպրու թիւնք հրաշիցն բանին », . նայէ, կարգա, թէ որ կրնաս նէ՝ ուրացիր : Հոս գրած են ամեն մեղքերդ՝ որ մտքով ըրիր, ամեն մեղքերդ՝ որ խօսքով ըրիր, ամեն մեղքերդ՝ որ գործքով ըրիր, ամեն մեղքերդ՝ որ զանցառութեամբ ըրիր : Հոս գրած են ամեն մեղքերդ՝ որ մինակ ըրիր, ամեն մեղքերդ՝ որ ուրիշներուն հետ ըրիր, ամեն մեղքերդ՝ որ ուրիշներուն առջին ըրիր : Հոս գրած են ամեն քու

ըրած մեղքերդ, ու սրտնք որ ուրիշները քու պատճառաւ զբրին, ամմեն մեղքերդ որ խոստովանանքիդ մէջը պահէցիր կամ աղէկ չխոստովանեցար, ամմեն մեղքերդ ալ՝ որ առանց զՉալու խոստովանեցար: Աս ուն մեղքը՝ սա տարին սա ամիսը սա օրը գործեցիր. աս ուն մեղքը՝ սա տունը սա սրահը սա թատրոնը սա ժամը գործեցիր. տես մեղքերուդ ճիշդ ցանկը. բոլորն ալ կը գտնես հոս՝ որչափ ծածուկ ալ ըրած ըլլաս. « Գաղանի գործոցն ծածուկք յայտնին 'ի մեծ հրապարակն », նայէ, տես, դատաւորիդ գիմայը դրած է գիրքը. ու թէ որ բան մը տարբեր կը գտնես, անանկ չէ ըսէ: Ո՛հ ինչ սարսափ, ինչ ամօթ, կրտէ նոյն սուրբ վարդապետը, աչքիդ առջին տեսնել կորդաւ ամմեն ըրած մեղքերդ, ու չիկրնալ ուրանալ կամ ծածկել ոչ մէկ հատը. ու տեսնել չէ թէ ինչպէս հիմայ կը տեսնենք պղտի բանի մը պէս, այլ տեսնել ու զգալ անոնց ինչ սոսկալի հրէշ ըլլալը, ու լսել որ երեսդ 'ի վեր կը պուսն՝ քու ըրած բաներդ ենք. « Գործք ձեռաց քոց եմք », Ո՛հ ինչ սարսափ, ինչ ամօթ պիտոր ըլլայ մեղաւոր հոգիի մը հոն աեղը կրամ ամօթը:

Դեռ չի գաղթի պիտոր ստտանան, պիտոր ըսէ. հապա Քնի քու վարդապետիդ հետեւելու համար ըրած խօսամունքդ ո՛ւր գնաց. անիկայ խոնարհ՝ դուն հպարտ, անիկայ հեղ ու համբերող՝ դուն բարկացող ու սխալալ, անիկայ աղքատ ու ամմեն աշխրբի բաներէն հրաժարած՝ դուն անյագ ունեւորութեան ետեւ ինկած, անիկայ մահացեալ ու ասպաշխարող՝ դուն քու ամմեն հանգիստդ զուարճութիւնդ ու զգայարանքներուդ ուղածը վնասող, անիկայ եղբայրասէր՝ ինչուան իր թըշնամիներն ալ կը սիրէր, դուն անձնասէր՝ քեզմէ ուրիշի վրայ սէր չունեցար. անիկայ ամմենուն ողորմեցաւ, դուն մէկու մըն ալ չողորմեցար: Ետքը առ Քն դատաւորը դարձած՝ բողոքէ պիտոր. Արդարութիւն արգարութիւն, աս հոգին խմ է, ալ չես կրնար ձեռքէս յափը շահել, ես մէկ մեղք մը միայն ըրի հպարտութե, ու աս մէկ մեղքիս համար՝ երկընքէն դժոխք ինկայ, հրեշտակ էի՝ խանձամ փայտ մը դարձայ. իսկ աս հոգին որ այնչափ մեղքեր ըրաւ՝ պէտքը չէ որ նոյն պատիժը քոյն: Արդար դատաստան ըրէ ուրեմն, ու աս հոգին իր այսչափ մեղքերուն համար ինձի տուր, ու

րովհետև չուզեց քուկդ ըլլալ՝ քու այնչափ տուած չնորհքներդ ոտքի տակ առնելով :

Ան խեղճ հոգին ինչ ըլլայ պիտոր աս բաները ըսելով, ու ատնելով իր գիմացը սատանան՝ որ պատրաստ կրսպասէ բռնելու քաշելու զինքը դժօխք տանելու : Ձինքն արդարացընելու պատճառանք մը փնտրուէ պիտոր, բայց ինչ կրնայ գտնել. սատանան հոն կեցած բերանը կը դոցէ՝ ըսելով. բաւական պատճառանք գտար աշխրբքի մէջ քու մեղքերդ արդարացընելու, հոս չեն անցնիր ան պատճառանքները : Ձէի՛ գիտեր պիտոր ըսես . բայց քու հոգեւոր հովիւրդ շունչը կը հատցընէր քեզի սորվեցընելու մէկիկ մէկիկ բացատրելու ամմեն հարկաւոր բաները, ու քուկին հոգդ չէր ըլլար երթալու մտիկ դնելու . թէ որ երբեմն կերթայիր ալ նէ, բոլորովին ուրիշ վախճանի համար էր երթալդ, չէ թէ լսածներդ սորվելու և ընելու . ուրեմն բոլորովին քուկդ է յանցանքը : Տկար էի, չէի՛ կրնար պիտոր ըսես . բայց թէ որ ուրիշները կըրցան ընէ՛լ քեզմէն աւելի տկարները, քեզմէն պզտիկները, քեզմէն աղքատները, դուն ինչու պիտոր չիկրնայիր ընէլ : Չէ թէ չիկըցար, հասպա չուզեցիր ընէլ . ուրեմն յանցանքը քուկդ է, պատճառներդ չեն զօրեր :

Խեղճ մեղաւորը, ամօթէն գետինը անցնիլ ուզէ պիտոր, յանցանքները կը ճանչնայ, բայց կուզէ զինքը պաշտպանել գոնէ քանի մը ըրած բարեգործութիւններով՝ յանցանքներուն գիմացն անոնք դնելով : Բայց սատանան մէկէն ըսէ պիտոր . Ո՛րն է ըրած բարեգործութիւններդ . քիչ մը ազօթք փափասալդ, բայց բերնով էր ըրածդ քան թէ սրտանց . քանի մը պատարափ տեսնելդ, բայց առանց միտ դնելու, և երբեմն պատարագին պատիւն ալ չիպահէլով . քանի մը հեղխոստովանանք ըլլալդ, սրբութիւն առնելդ . բայց անիկայ ալ առանց առաջադրութեան, առանց վարքդ շիտկելու, առանց օգտի . ուրեմն ըրած բարեգործութիւններդ ալ բանի չեն դար : Երբեմն ողորմութիւն ըրիր, եղբօրդ օգնեցիր . բայց անիկայ ալ առանց բարի վախճանի, կամ մահուչափ մեղքի մէջ կենալով . ուրեմն ըրած բարեգործութիւններդ ալ մեռած էին, և ան գիմացը գտնելի . « Երև զհանդերձս ապահարից ամենայն արդարութիւն քո » . (Եսայ . կէ . 6 :) Ողորմելի

մեղաւոր . ուզէ պիտի խօսիլ , ու չեկրնայ պիտոր . ուզէ պիտի զինքը պաշտպանէլ , բայց չի գիտնայ պիտոր ինչ պատասխան տալը . պապանծի մնայ պիտի . “ Ամենայն անօրէն խցցէ զբերան իւր , , (Սղճ . Ծի՛ . 42 : ) Իր խղճմտանքը զինքը պիտի դատաւարտէ :

Յուսահատութէն դառնայ պիտոր պահապան հրեշտակին , անանկ կերպով պիտի նայի՝ որ քարերը գուժ պիտի շարժէ . ուզէ պիտոր որ իրեն համար քարեխօսէ , ճար մը գտնէ զինքը փրկելու : Բայց ողբալի բան . պահապան հրեշտակը զինքը պաշտպանելու տեղը , անիկայ ալ իրեն դէմ բողբէ պիտոր , քարեխօսելու տեղը՝ զինքը պիտի դատաւարտէ : Ի՞նչպէս կրնամ պաշտպանել զքեզ , ըսէ պիտոր ի՞նչպէս կրնամ քարեխօսել քեզի համար . երբոր դուն բանի տեղ չի գրիր , ոչ զիս , ոչ քեզի համար ըրած պահպանութիւնս , և ոչ քեզի հետ ըրած ընկերութիւնս . երբոր իմ ամեն քեզի սուսած խրատներս ու ազդարարութիւններս արհամարհեցիր , ու իմ առջիս այնչափ մեղքեր ըրիր : Կրնայի աւելի հոգ ու խնամք ունենալ վրադ . կրնայի ըրածէս աւելի բան մը ընել քեզի : Երբոր աս կամ անչար ունակութեանը մէջ , աս կամ ան մեղքին վտանգներուն մէջն էիր , չաղդեցի՞ քեզի որ ատ պիտոր ըլլար քու դատաւարութիւնդ . մտիկ ըրի՞ր , ձգեցի՞ր քու ունակութիւնդ , վտանգներէն փոխար : Կրսէի քեզի որ ատ քու կճօղ լեզուդ , ատ անապարկեշտ խօսքերդ զքեզ կործանեն պիտոր . սանձեցի՞ր լեզուդ : Կրսէի քեզի որ ատ քու ծուլութիւնդ , աշխարհասէր կեանքդ , ունայնասէր զարդարուելներդ , խաղալու պարելու թաարոններու ետևէ ըլլալդ , քրիստոնէի բաներ չէին , քու կորստեանդ պատճառ պիտոր ըլլային . մտիկ ըրի՞ր , վարքդ փոխեցի՞ր : Երբոր մահացու մեղքերու մէջ թաղուած էիր , այնչափ անգամ քեզի սիրտ տուի ելլելու անոնց մէջէն . ելա՞ր : Ինչուան մահուանդ աւենն ալ ինչ որ կրցայ նէ՛ ըրի , որպէս զի զըջաւ մեղքերդ , ի՞նչ ողորմութեանը գիմես , դարձի դաս . բայց անօգուտ , ինչպէս որ էր կեանքդ՝ անանկ ալ եղաւ մահդ . ու հիմա դեռ կուզես որ քեզի պաշտպանեմ . պաշտպանելու ատենն անցաւ , հիմայ հարկ է որ ես ալ զքեզ ամբաստանեմ , ես ալ զքեզ դատաւարտեմ . քու կորստեանդ պատճառ դուն ես , մեղքը քուկդ է . ո .

րովհետև կենդանութեանդ ատենն իմ ընկերութեանս յարգը չիճանչցար, չես կրնար երկիրնքն ինծի կենակից ըլլալ, քու ընկերներդ գժօխքին սատանաները պիտոր ըլլան: «Արի Թժ, և դատեա զգառատանս քո» (Սըժ. հի. 22:) Խիստ ծանր են աս անզեղ չորգիին քեզի դէմ ըրած նախատինքն ու անիրաւութիւնը, դատէ զինքը, մի խնայեր. դատապարտութեան արժանի է, վճիռը սուր:

Վայ ինծի, վայ ձեզի ալ սիրելի որդիքս, թէ որ քրիստոնէի պէս չապրինք ու քրիստոնէի պէս չիմենինք նէ. ի՞նչ սարսափ, ի՞նչ սոսկում պիտի ունենանք ան ատենը. ո՞վ կրնայ ղիմանալ՝ Ի՞նչ բարկայած երեսը տեսնելու, իր սաստիկ յանդիմանութիւններն ու յաւիտենական դատապարտութեան զարհուրելի վճիռը լսելու. «Առաջի բարկութեան նորա ո՞հանդարտեսցէ» (Նաւաժ. Թ. 6:)

Սուրբ գիրքը կը պատմէ որ Յակոբ նահապետին որդիքն ատելութիւն ունենալով իրենց եղբորը Յովսէփ գեղեցիկին վրայ, զինքը գուբի մը մէջ ձգեցին որ մեռնի, ետքը հանեցին ծախեցին իսմայէլացի վաճառականներու, անոնք ալ զինքն Եգիպտոս տարին: Հոն Յովսէփ իր զարմանալի կատարելութիւններովը թագաւորին անանկ սիրելի եղաւ՝ որ թագաւորն իր ամէն իշխանութիւնն անոր ձեռքը տուաւ, հարկ եղաւ որ ամմենքն իրեն գիմեն: Ան ատենը մեծ սով մը եղաւ, իր եղբարքն ալ հարկաւորեցան Եգիպտոս երթալ որ ցորեն գտնեն: Հոն հասան՝ Յովսէփայ ղիմացն ելան, բայց չէին գիտեր որ իրենց եղբայրն էր. իսկ Յովսէփ մէկէն ճանչցաւ զիրենք, ու սիրով և անուշութեամբ ըսաւ իրենց. Ես ձեր եղբայրը Յովսէփն եմ: Աս խօսքս երբոր լսեցին խեղճ եղբարքը, յիշելով իրենց ըրած անիրաւութիւն անոր դէմ՝ անանկ շփոթեցան ամբընջալէն, կըսէ սուրբ գիրքը, որ բերանին չիկրցան բանալ խօսք մը ըսելու. «Եւ ոչ կարէին եղբարք նորա տալ պատասխանի, զի խռովեցան յերեսաց նորա» (Ծննդ. խն. 3:) Ո՞րչափ աւելի պիտոր ըլլայ ուրեմն մեղաւորին ամօթն ու շփոթը, Քրիստոնէանն ելած ատենը. վասն զի Քրիստոնէ թէ եղբոր պէս՝ այլ սոսկալի դատաւորի մը պէս, չէ թէ ինչպէս Յովսէփ իր եղբարցն ըսաւ անուշութեամբ՝ այլ խիստ ձայնով մը ըսէ պիտոր

մեղաւորին , “ Ես եմ Յս ” , ես եմ քու ստեղծողդ : Պօղոս առաքեալն աս խօսքս մինակ լսելով , առանց ասնելու զՔս , ձիուն վրայէն գեախնն ինկաւ , աչուրնէրը կուրցան , ( Գործոց . Թ : ) Ինչ պիտոր ըլլայ ուրեմն մեղաւորին , երբոր Քս իր բոլոր կարողութեամբն ու փառքովն աչքին գիմացն ելէ ու ըսէ . “ Ես եմ Յս ” , քու ստեղծողդ՝ որ գուն այնչափ անարգեցիր սաքի տակ առիր . հիմայ զիս կը ճանչնաս որ քու աէրդ եմ , որ զքեզ ստեղծեցի , զքեզ փրկեցի չարչարանքներովս ու մահուամբ , ու քեզի այնչափ սէր ցցուցի , այնչափ բարերարութիւն ըրի : Տես չուանը՝ որով իս կապեցին , գաւազանները՝ որոնցմով իս ծեծեցին , փշերը՝ որոնցմով իս սպակեցին , դամերը՝ որոնցմով ձեռուրներս ու սաուրներս ծակեցին , աէդը՝ որով կողս բացին , խաչն որ կանակա սուլին , ու ետքը զիս վրան դամեցին . տես վէրքերուս սպիքները , յիշէ քեզի համար Թափած արիւնս , քեզի համար քաշած ցաւերս . յիշէ քեզի տուած լցոս , շնորհքներս ու փրկութեան հասնելու օգնութիւններս : Ալ ուրիշ ինչ կրնայի ընել որ ըրած չըլլամ . “ Զինչ ինչ առնել էր այգւոյ խմում , և ես ոչ արարինմա ” , ( Ես . Է . 4 : ) Իսկ գուն այնչափ ըրած բարիքներուս գեմ ինչ ըրիր . պէտք էր բոլոր սրտանց սիրէիր զիս , ու ամեն բանէ վեր դնէիր . բայց գուն ինչուան անարգ արարած մը ինձ մէ աւելի սիրեցիր , ու ինձ մէ վեր դրիր . տանկ ապերախտութիւն ըրիր ինձի , տանկ հատուցում . “ Զայդ տեսն հատուցանես ” , ( Թ Օրին . ԼԹ . 6 : ) Ուրեմն քու բանդ լմնցած է . չուղեցիր իս , մէյմն ալ երեսս չխաննես . Թէ որ հաւատարիմ եղած ըլլայիր ատ պղտի բաներուն մէջն որ քեզի հրամներ էի , յաւիտեան երջանիկ կըլլայիր . չուղեցիր ըլլալ , քեզի ըրիր միասը : Հիմայ որ ամեն բան պարտաւր գնաց , հարստութիւն , փառք պատիւ , զուարճութիւն ու անկարգ բաղձանքներդ , հիմայ կը ճանչնաս քու սխալմունքդ , հիմայ կիմանաս որ խաբուեր ես , հիմայ կը զըջաս , հիմայ կուզես խելքդ գլուխդ ծողլել . բայց ատենն անցաւ , անօգուտ է հաւաքանքդ , արցունքդ չօգտեր , Թողութիւն չիկայ քեզի , գատաստանի տանն է , ալ չեմ խնայեր . “ Ոչ խնայեսցէ յաւուր գատաստանի ” , ( Առա . 4 . 35 : ) Զուղեցիր իս , մէյմն ալ երեսս չխաննես . քու հոգդ

չեղաւ ինծի համար, իմ հոգս ալ չէ քու վրագ. դուն զիս ու իմ խօսքերս անարդէցիր, ծիծաղեցար վրանին, ես ալ հիմայ քու վրագ կը ծածաղիմ. “Այսուհետեւ ես ծիծաղեցայ զկորստեամբ ձերով”, (Առաւ. ւ. 26:) “Երթ յինէն անիծեալ”, աչքիս դիմացէն կորսուէ, դժօխք դնա յաւիտենական կրակներուն մէջը, սատանային քովը՝ որուն միշտ հետևող եղար. “Երթայք յինէն անիծեալք՝ ի հուրն յաւիտենական, որ պատրաստեալ է սատանայի և հրեշտակաց նորա”:

Աստուած պահէ, ամ հեռու ընէ. տեսէք սիրելի որդիքս, ետքերնին ո՛ւր կը լմննայ որոնց որ մէկ քանի օրուան կեանքերնին ուղածնուն պէս կանցընեն նէ, տեսէք ետքերնին ինչ կըլլայ: Կուզէ՞նք ուրեմն աս սոսկալի վախճանը չունենալ, կուզէ՞նք աս սոսկումն ու սարսափը չունենալ. մտածէ՞ք ստէպ ինչ համար պիտոր տանք մեռնելնէս ետքը, աղէկ մտածենք. վասն զի մտածելով դէշէն ետ կը կենանք ու աղէկը կը նենք. “Յուշ լիցի քեզ վախճան քո, և յաւիտեան ոչ մեղիցես”, (Սիր. 40:) Եւ ամեն բանէն աւելի, ինչպէս առաքեալը կը խրատէ, ամ զմեզ դատելէն առաջ՝ մենք զմեզ դատենք, հաշիւնիս աղէկ պատրաստենք, խղճմտանքնիս աղէկ քննենք, ու թէ որ աղտ մը կը գտնենք նէ՝ լըւանք մաքրենք ճշմարիտ զըզմամբ, խոստովանութեամբ, ասպիսարանքով, ու վարքերնիս շակելով, քրիստոնէի կեանք վարելով: Ասանկով չէ թէ միայն ասպիսով կըլլանք այ դատաստանին խստութենէն խալըսիլ՝ այլ նաև “Եկայք օրհնեալք”, լսելու արժանի կըլլանք. “Զի եթէ զանձինս քննէաք, ասպա ոչ դատասպարտէաք”, (ւ. Կ. 31:)

ՅՈՐԴՈՐԱԿ ԾԸ .

Ընդհանրական դատաստանին վրայ .

“ Գալոց է դատել զկենդանիս և զմեռեալս ” :

Նաւատամբին աս եօթներորդ խօսքը բուն ընդհանրական դատաստանը կը նշանակէ , որուն վրայ պիտոր խօսիմ այսօր . ան մեծ դատաստանը , որ Քն տէրն մեր աշխրբքիս ետքն ամմենքնիս մէկտեղ ժողված Յովսափաթ ձորին մէջը պիտի ընէ , ամմեն աշխրբքիս իմացը ներու համար իր վճիռները , ամմենուն խելքը պառկեցրնելու իր արդարութեանը վրայ , ամմենուն ցցրնելու որ իրաւունք ունի արդարներուն յաւիտենական երանութիւն տալու , և մեղաւորներուն յաւիտենական տանջանք :

Սրբուհին Պեղազիա , ինչպէս ամմենքը գիտեն , գայթակղութիւն տուող կնիկ մըն էր . օր մը տեսնելով որ ամմենքը ժամ կը մտնէին՝ ինքն ալ մտաւ , չէ թէ ջերմեռանդութեան համար՝ այլ ինքը զինքը ցցրնելու : Գիպուածը բերաւ որ սուրբն Նոննոս հոն քարոզ կուտար , քարոզն ալ ընդհանրական դատաստանին վրայ էր : Երբոր լսեց Պեղազիա ինչ խիստ դատաստան պիտոր ընէ ան , ինչ սոսկալի բան պիտոր ըլլալ հոն մեղաւորին վիճակը , անանկ տպաւորութիւն մը ըրաւ մօքին վրայ , որ մէկէն գետին նայել սկսաւ , երեսին դոյնը փոխուեցաւ , լաչակը վար քաշեց . հաւաքել դողալ սկսաւ , ու արցունքները սկսան անձրևի պէս աչքէն թափիլ : Քարոզը լմրնալուն պէս՝ տուն դնաց , ամմեն զարդարանքները մէկդի ձգեց , հաստ զգեստ մը հագաւ , մաղերը թնձուք եղած , ձգնաւոր կնիկ մը դարձած , ելաւ որ երթայ քաշուի ապաշխարէ իր ըրած մեղքերը : Հիմայ հարցրնենք իրեն . Ո՛ր կերթաս ով Պեղազիա , աս ինչ փոփոխութիւն է վրագէրէկ զարդարուած հագուած կասուած , այսօր պար-

կեշտ ու հաստ զգեստներ հագած . էրէկ ունայնասէր ,  
այսօր ապաշխարող . առ ամեն բանը ինչ կը նշանակէ :  
Պատասխան կուտայ . Ա՛հ , ինչ օգուտ ունին ինծի ան  
ամեն զարգարանքներս , ուրիշներու հաճոյ ըլլալ ,  
աշխարհք վայելելու . թէ որ անանկ խիստ համար պիտոր  
տամ սոսկալի գատաւորին , թէ որ անանկ ամօթ պի-  
տոր կրեմ , թէ որ յաւիտեան դժոխք դատապարտուիմ  
պիտոր . աշխարհք ալ իր տեղը մնայ , իր զուարճու-  
թիւններն ու վայելքն ալ , հերիք իս խաբեցին , բաւա-  
կան ինծի մասնիչ եղան . ասկէց ետքն անապատն է  
իմ սունս , հոն մեղքերուս ասաշխարանքը պիտոր ը-  
նեմ : Ասանկ ըսելով էլաւ գնաց Ձիթենեաց լեռան  
վրայ սլզաթիկ խրճիթ մը շինեց մէկ պատուհանով , ան  
ալ Յովսափաթ ձորին վրայ կը նայէր . ու երբոր սա-  
տանան փորձութիւն կը բերէր իրեն , երբոր իր կիրքե-  
րը՝ որ դեռ կենդանի էին՝ կը գրգռէին զինքն իր առջի  
կեանքը դաւնալու , պատուհանին գիմացը կը վազէր ու  
կրտէր ինքն իրեն . Նայէ Պեղազիս , գիմացի ձորո՞ւնայէ՛  
ուր որ դատուիս պիտոր , հոն պիտոր լսես քու վճիռդ ,  
կամ յաւիտեան փրկուելու , կամ յաւիտեան դատա-  
պարտուելու . վայ քեզի , թէ որ սատանային փորձու-  
թիւններուն տեղիք տաս , թէ որ կրքերուդ հեանիս :  
Ասանկ Պեղազիս ւայ դատաստանը մտածելով՝ գարձի  
եկաւ , ւայ դատաստանը մտածելով ասաշխարեց , ու  
ւայ դատաստանը մտածելով մեծ սուրբ մը եղաւ :

Տեսէք սիրելի որդիքս , ինչ մեծ զօրութիւն ունի հա-  
ւառքին բաները մտածելը՝ զմեզ չարէն էտ քաշելու և  
ի բարին յորդորելու : Ո՞վ սիրա կընէ մահացու մեղք  
մը գործելու , թէ որ մտած է նախ՝ ինչ խիստ համար  
պիտոր տայ ետքն անոր համար ւայ . երկրորդ՝ ինչ ամօթ  
ինչ սարսափ պիտոր կրէ անոր համար . երրորդ՝ ինչ  
սոսկալի վճիռ ընդունի պիտոր Քրիստոս արգար դատաւո-  
րին բերնէն ընդհանրական դատաստանին օրը : Աս ի-  
րեք բանին վրայ մտած ական ընենք այսօր , մեր հօգուտ  
օգտին համար :

Թէ որ սատանի երկրաշարժ մը ըլլայ , թէ որ մեծ կրակ  
մը , թէ որ մեծ փոթորիկ մը՝ որսամուկներս ըսով փայլակ-  
ներով ու կայծակներով , սրաւրնիս կը դողայ , ձայ-  
ներնիս կը կարի , երեսնիս կը դեղնի սարսափելէն , հա-  
պա ինչ պիտոր ըլլանք երբոր աշխարհքս՝ սուրբ աւե .

տարանին ըսածին պէս՝ վեր 'ի վար ըլլայ, արևը մթըննայ, լուսինը արունի գոյն գառնայ, ասաղերն երկընքէն վար թափին, երկիրս խաւարի մէջ դողալ սկսի, ծովն ալէկոծէ լո՛ւ՛՛ կատաղի առիւծի մը պէս մըռընչէ, օգուն մէջ զարհուրելի ձայներ լսուին, մէյմըն ալ յանկարծ երկընքէն կրակի հեղեղ մը իջնայ այրէ լափէ ու մոխիր գարձընէ ամեն բան : Ո՛հ ի՛նչ սոսկում, ի՛նչ սարսափ պիտոր ըլլայ ան ատենը . ամենքը փախչել պիտոր ուզեն, բայց չնգանեն պիտոր ո՛ւր փախչելին . մէկ բոցէն ելլեն մէկալ բոցը պիտոր իյնան . անանկ սոստիկ պիտոր ըլլայ ան օրուան տառապանքը, կրսէ Ք՛մ սուրբ աւետարանին մէջը (Մ<sup>Պ</sup>Լ . ի<sup>Ի</sup> . 21 .) որուն նմանէ չէ եղած աշխրբբլս մէջ, և ոչ պիտոր ըլլայ . « Եղեցի յայնժամ նեղութիւն մեծ, որպիսի ոչ եղև 'ի սկզբանէ արարած ոց աշխարհի մինչև ցայժամ, և ոչ այլ ըլցի » : Բոլոր երկիրս այրելէն մոխրով ծածկուելէն ետքը, չալէլ տայ պիտոր ան ան սոսկալի փողը՝ որուն ձայնն ամեն աշխարհք լսուի պիտոր : Աս փողն էր որ միայն մտածելով սուրբ Հերոնիմոսը իր այրին մէջը կեցած կը դողար : Ասոր ձայնէն ամեն մեռելներն արթըննան ու ան ան ատենը պիտոր ժողովին . « Քան զի փող հարկանի, և մեռեալք յարիցեն » . (Խ Կ<sup>Բ</sup> . ԺԵ . 52 :) Մէյմըն ալ տեսնես Ագամէն սկսեալ ինչուան ետքի ծնած մարդը՝ ան ամենակարողութեամբը նորէն սակորնեանին միսերնին մորթերնին մարմիննին առնեն, ու աղինին պէս կենդանի՝ Յովսափաթ ձորը պիտոր երթան . « Եղիցից զամենայն ազգս, և իջուցից զնոսս 'ի ձորն Յովսափաթու » . (Յ<sup>Բ</sup>Լ . Ի<sup>Ի</sup> . 2 :) Արդարնեբուն հոգիները՝ ան սրբարար շնորհքովը զարդարուած՝ ան ի՛նչ սուրբութիւն պիտոր ունենան նորէն իրենց մարմինն առնելու ատեննին, գեղեցիկ փառաւոր ու արևի պէս փայլուն, որպէս զի յաւիտեան իրենց հետ երկընքին փառքը վայելեն : Իսկ մեղաւորներուն հոգիները, վախ վախ, ան ի՛նչ արամութիւն ի՛նչ յուսահատութիւն պիտի ունենան իրենց մարմինը նորէն առնելու տգեղ հոտած գարշելի, որպէս զի իրենց հետ քաշեն ձգեն դժոխքն յաւիտեան տանջուելու :

Ասանկ ան Յովսափաթ ձորին մէջ բոլոր աշխարհքս մկան զ ժողովուրդէն ետքը, մէյմըն ալ տեսնես երանայ պիտոր Ք՛մ իր մարմնովն ու հոգևովը լուսաւոր ամպի

մը վրայ, իր սուրբ խաչն առջևէն, և իր հեաը՝ սուրբ  
ճծածինը, ամեն հրեշտակներն ու արքայութեան հո-  
գինները լուսաւոր չորս դին առած՝ խիստ աղւոր սրահ  
մը ձևացնեն պիտոր: Անգեղջ մեղաւորներն աչուրնուն  
առջին տեսնելով ահաւոր դառաւորն իր ամեն զորու-  
թեամբն ու փառքովը, աչուրնուն առջին տեսնելով ան  
մեծ խաչը՝ որուն վրայ իր կեանքը տուաւ ամենիքնիս  
փրկելու համար, ո՛հ ինչ ամօթ, ինչ սարսափ, ինչ  
հառաչանք, ինչ արցունք, ինչ յուսահատական վայ-  
նասուն պիտոր ընեն, երևակայելու բան չէ: “Եւ ա-  
պա երևեսցին նշան որդւոյ մարդոյ յերկինս, և յայնժամ՝  
կոծեսցին ամենայն ազգ. և տեսցեն զորդի մարդոյ ե-  
կեալ ՚ի վերայ ամպոց երկնից զորութեամբ և փառք  
բազմօք”, (Մ. Գ. 130) Ան ատենն իրաւ լան պի-  
տոր մեղաւորները, արիւն արցունք պիտոր թափեն.  
բայց ամսոս, անօգուտ տեղը. վասն զի ալ թողութե-  
ատեն չէ, պատժոյ ատեն է. “Ոչ խնայեսցէ յաւուր  
դատաստանի”, Քս իրենց լացը չիլտելով՝ մէկէն հրամ-  
մէ պիտոր հրեշտակներուն որ արգարները մեղաւորնե-  
րէն զատեն. “Ելցեն հրեշտակք, և մեկնեսցեն զչարս  
՚ի միջոյ արգարոց”, (Մ. Գ. 149) Արգարներն  
Քսի աջ կողմը, մեղաւորները ձախ կողմը. “Եւ կա-  
ցուսցէ զօդիսն ընդ ալմէ իւրմէ, և զայժիսն ՚ի ձախմէ”,  
(Մ. Գ. 133) Արգարներն ուրախ զուարթ Քսի գի-  
մացը թռչին պիտոր գէս ՚ի երկինքը. “Յափշտակես-  
ցուք ամպովք ընդ առաջ տեառն յօգս”, (Թ. 16) Իսկ մեղաւորները երկրիս վրայ պիտոր կենան  
ամենքը մէկտեղ խառն, հարուսան ու աղքատը, աղ-  
նուականն ու ռամիկը, իշխանն ու գեղացին, խաթունն  
ու աղախինը, կայսրն ու եզ վարողը, քրիստոնեան  
հեթանոսն ու հերեաիկոսը, ամենքը մէկտեղ սատա-  
նաներուն հեա խառնուած: Տեսէք ուր կը լմրնայ ա-  
նոնց հպարտութիւնը, որոնք որ այնչափ կուռին, ու  
կարհամարհեն ուրիշները, կարծես թէ աշխրբիս տէրն  
իրենք ըլլային. ինչ ամօթ պիտոր քաշեն անոնք: Իսկ  
մեք, արգեօք Քսի որ կողմը պիտոր ըլլանք Յովսա-  
փաթ ձորին մէջը, աս է մտածելու բանը. ո՛հ արգեօք  
որ կողմը պիտոր ըլլանք: Քննենք մեր վարքը, հարցը-  
նենք մեր խղճմտանքը, անիկայ մեզի իրաւը կը զուրցէ:  
Իսկ անսարկելաւ եզոյները, նախանձոտները. գինով

ները, ռիսակալները, ագահները, գողերը, վախառնողները, զրկանք ընողները, աշխարհատէրները, որ կարծես թէ պիտի չիմեռնին՝ անանկ կապրին, զբօսանքի ետեւէ միայն ըլլալով ու իրենց կրքերը գոհ ընելով. անոնք որ կողմը պիտոր ըլլան : Խեղճ՝ ողորմելիներ. թէ որ խելուրնին գլուխնին չիժողվեն նէ, ձախակողմն է իրենց տեղը՝ ան խառնաղանձին մէջը. ու քրիստոնէին նշանը հոգիներնուն վրայ կնքուած ըլլալով՝ այլազգեաց, անհաւատներուն հերիտիկոսներուն ու սատանաներուն մէջը պիտոր կենան, ամմենէն նախաինք կրելու որ քրիստոնէայ ըլլալով ու արքայութիւնը տալահով ձեռուրնին ունենալով, իրենց անհոգութեամբը կորսնցուցին :

Արգարները մեղաւորներէն բաժնելէն ետքը, սկսի պիտոր Քմ տէրն մեր ան մեծ ու ընդհանրական դատաստանը : Մէյմըն ալ տեսնես յայտնուի պիտոր մէկէն ամմենուն խղճմտանքը, ամմեն աշխարհք տեսնէ պիտոր իր աչքին առջին ո՞վ ինչ բարիք ըրաւ, ո՞վ ինչ չարիք, ամմենմէկուն առաքինութիւններն ու մոլութիւնները. « Լուսաւոր առնիցէ զգաղանիս խաւարի, և յայտնեսցէ զսորհուրդս սրտից » . (Թ Կ՝Ն . Գ . 5 :) Թող ջանան հիմայ անկարգութիւն ընողները, գողերը, խարդախները, ռիս պահողները, թող ջանան ծածուկ ընելու իրենց մեղքերը՝ գիշեր ատեն՝ ամմեն հնարք բանեցրնելով որ մէկը չիմանայ, կամ քիչ մը ամօթ չիկրելու համար թող ծածկեն խոտտովանանքի մէջ ալ, մէկ քահանայի մը չիղուրցեն : Յովսափաթ ձորին մէջ՝ չէ թէ մինակ մէկ երկու հոգի յայտնուին պիտոր ան մեղքերը, այլ ամմենուն, բոլոր աշխրբքիս . « Յուցից սղգաց զամօթ քո, և արարից զքեզ խայտառակ » . (Ես . 1 . 1 . Գ . 5 :) Ի՞նչ ամօթ, ի՞նչ խաղքութիւն պիտոր ըլլայ ան խաթունին՝ ան աղջիկ զաւկրներուն խաղքութիւնը, որ ամմենքը զիրենք պարկեշտ ու սրբակաց կը կարծէին, մէյմըն ալ իմանան պիտոր որ անպարկեշտ ու անկարգ վարք ունին եղեր : Ի՞նչ ամօթ, ի՞նչ խաղքութիւն պիտոր ըլլայ ան մարդկանց խաղքութիւնը, որ իրենց կրքերն ու անկարգութիւնները կը ծածկէին՝ դրսուանց լաւ մարդիկ կերենային. մէյմըն ալ տեսնես իրենց ծածուկ ըրած սղգածութիւնները, իրենց ռիսակալութիւններն անիրաւու-

Թիւերը , զրկանքները , խաբէութիւնները երեսնու զրայ  
նկարած պիտի երևնան : Ի՞նչ ամօթ , ի՞նչ խաղբուծի  
պիտոր ըլլայ ան ծառային ու ան ազախիտի խաղբու-  
ծիւնը , որ հաւատարիմ կը կարծուէին . մէյմըն ալ  
բոլոր աշխարհք պիտոր իմանայ որ գող են եղեր , ամ-  
մեն ըրած փաստին ճակարկուն զրայ գրուած պիտոր  
տեսնուի : Ի՞նչ նախատինք պիտոր կրեն անոնք ալ որ  
հեղուկ ոչխարներ կը ձեռնային իրենց ամմեն չարիքը  
կեղծաւորութեամբ ծածկելով , ու մէյմըն ալ յայտ-  
նուի պիտի որ գայլ են եղեր , ու իրենց ամմեն կրքերն  
ու չարութիւններն երեսնու զրայ գրուած տեսնեն  
պիտոր իրենց ընտանիքը , իրենց բարեկամները , իրենց  
ծանօթները , և ամմենքը՝ որ անոնց զրայ բարի համար-  
մունք ունէին : Ա՛հ , սիրելի որդիքս , Թէ որ այնչափ  
կամրնչանք մէկ հողի մը անկըճէն վար մեր մեղքերնիս  
ըսելու , ի՞նչ ամօթ պիտոր ունենանք երբոր բոլոր աշ-  
խարհք մեղքերնիս գիտնայ նէ : Թէ որ մէկը ծանր յան-  
ցանք մը կրնէ ծածուկ , ու ըրածը դուրս ելլելով՝ այն-  
չափ կամրնչայ որ մարդուս առջև երևնալ չուզեր , ի՞նչ  
պիտոր ըլլայ մեզի՝ երբոր Յովսափաթ ձորին մէջ բոլոր  
աշխրբքիս առջև ամմեն ծածուկ մեղքերնիս յայտնուե-  
լով խաղբ ըլլանք նէ : Բայց ասկէց աւելի՝ Քնի առջին  
խաղբ ըլլան է , որ այնչափ բարեբարութիւն ըրած է  
մեզի , այնչափ բան քաշեր է մեզի համար , ու մէկիկ  
մէկիկ երեսնիս պիտոր զարնէ մեր ամմեն անիրաւու-  
թիւնները՝ օրոմն ու վայրկեանովը . ցընէ պիտոր մեզի  
մեր մեղքերը , չէ Թէ ինչպէս հիմայ կը տեսնենք՝ պզտի  
բաներ սեպելով զանոնք , բանի տեղ չիգնելով , այլ ի-  
րենց բուն կերպարանքովը դարչելն ու սոսկայի . ա-  
նանկ որ՝ հիմակուան մըջիւն երեցածը՝ ան ատենը փիղ  
պիտոր երևնայ , հիմակուան աւազի հատ մը երեցածը՝  
անատենը լեռ պիտի երևնայ մեզի . « Լուսաւոր արաս-  
ցէ զգաղախնա խաւարի , և յայտնիցէ զսորհուրդս սըր-  
աից » : Չերկընցընեմ . պիտոր ցընէ մեզի իր բարկու-  
թիւնը մեզի դէմ , իր սրամտութեան բոցը , յայտնելով  
որ ալ մեզի Թողութիւն չիկայ . « Աչ խնայեսցէ յաւուր  
գատաստանի » : Այս մեզի , հազար վայ . Թէ որ խեղ-  
ւրնիս գլուխնիս չիթողենք բանի որ ատեն ունինք նէ ,  
Թէ որ մեղքերնիս չիբաւենք արցունքով ու ճշմարիտ  
զըմամբ , խաղբութիւննիս մեծ պիտոր ըլլայ Յովսա-

փաթ ձորին մէջ . Լինչպէս պիտոր դիմանանք ան խայտառակութեանը :

Բայց ասկէց ալ աւելի չի գիմանալու բանը՝ Քնի սաստիկ յանդիմանութիւնը պիտոր ըլլայ, որ ամենեւեմ առջին պիտի ընէ մեզի, չէ թէ դժած հօր մը պէս, իբրև « հայր դժուութեանց և ան սղորմութեց » , ինտոր որ ինչուան ան ատենն էր , այլ ասաւոր դատաւորի մը պէս , իբրև « Աստուած վրէժխնդիր » : Պիտոր ըսէ ան ատենը մեղաւորներուն : Ես ան եմ , որ այնչափ անգամ ձեզի խօսեցայ , ու դուք յամառեալ կեցած՝ չուզեցիք ճանչնալ իմ ամենակարողութիւնս , իմ անհուն բարութիւնս ու իմաստութիւնս . ուրեմն հիմայ ճանչցրնեմ պիտոր ձեզի իմ սաստիկ արդարութիւնս . ուրեմն ատէք զիս , « Ես եմ » : Սոսկալու բան . թէ որ աս երկու բառը այնչափ անուշութեամբ ըսելով Գեթեմանիին պատէզին մէջը՝ բաւական եղան որ զինքը բռնելու համար վրան եկող դահիճները սարսափած ետ ետ երթան ու մեռածի պէս կռնակնուն վրայ գետինն իյնան , ինչ պիտոր ըլլայ մեղաւորներուն բանը Յովսափաթ ձորին մէջը՝ Քնի ասաւոր դատաւորին բերնէն նոյն խօսքը լած ատեննին : Ես եմ ձեր անձը՝ որ զձեզ ստեղծեցի , որ զձեզ իմ անգին արունովս փրկեցի , որ ձեր սիրոյն համար խաչին վրայ մեռայ , աս խաչին վրայ՝ որ կը տեսնէք : Իսկ դուք , ով ապերախաներ , ինչ ըրիք ինձի համար . իմ այնչափ սիրոյս ինչ հատուցիք . պէտք էր որ միշտ ու բոլոր սրտանց զիս սիրէիք , ու հոգերնիդ չեղաւ . պէտք էր որ իս պատուէիք , ինձ մէ ակնածութիւն ընէիք , ու դուք զիս անարգեցիք ամեն կերպով : Բայց ես տեսնելով ձեր այդչափ ապերախութիւնն ու ինձի դէմ ընէնիդ , պատժեցի՞ զձեզ մեկէն՝ ինչպէս որ արժանի էիք պատժուելու . ընդհակառակն դուք ինձի դէմ ըրած ատեննիդ՝ ես ձեզ կը պաշտպանէի , ձեզի բարիք կընէի . երբոր դուք ձեր մեղքերովն ինձ մէն կը փախէիք , ես ետևուդ կուգայի զձեզ կանչելու որ ետ գառնաք , զձեզ կը հրաւիրէի ներքին ալ դարարութիւններով . խղճմանքնիդ շարժելով , ու քարոզչներու բերնով . զձեզ կը յորդորէի խոստմունքներով , կը վախցրնէի սպառնալքներով , շնորհք կուտայի ձեզի , մեղքերնուդ թողութիւն կը խոստանայի . ամիսներով ու տարիներով ձեզի կը սպասէի , և ամեն ան

գամ որ ճշմարիտ սրտով դարձի կուգայիք նե՛ զձեզ կը  
գրկէի, ձեզի կը ներէի, շնորհքներով պարգևներով  
զձեզ կը լեցընէի, ու ձեր փրկութիւնը զիւրացընելու  
համար՝ ամեն պէտք եղածը կուտայի: Ալ ուրիշ ի՞նչ  
կրնայի ընել ձեզի որ չըրի. « Զի՞նչ ինչ առնել էր այ-  
գւոյ իմում, և ես ոչ արարի նմա »: Ո՞ւր էք, եկէք  
նինուէացիներ, դուք ալ դատապարտեցէք սա ապե-  
րախտները. ձեզի անգամ մը միայն խօսեցայ Յովնան  
մարգարէին բերնովը, ու մէկէն դարձի եկաք. իսկ ա-  
սոնց հազար անգամ քարոզներով խրատներով այնչափ  
քահանաներու ձեռքով, ու միշտ անդէղ մնացին. « Արք  
նինուէացիք յարիցեն ՚ի դատաստանի ընդ ազգիս ընդ  
այսմիկ, և դատապարտեսցեն զսա »: (ՄֆԼ. ԺԲ. 41:) Սաբայ  
տիկինն ալ թող գոյ, դատէ ու դատապարտէ  
աս անօրէնները. որ ինքը Սողոմոնին խելացի խօսքերը  
լսելու համար՝ այնչափ աշխատանքով երկան ճամբոր-  
դութիւն ըրաւ, ելաւ ոտքը եկաւ. իսկ ասոնք սուր-  
բերուն գերազանց գիտութիւնը սորվելու համար՝ չու-  
ղեցին աներնուն ինչուան ժամ երթալ. « Դշխոյն հա-  
րաւոյ յարիցէ ՚ի դատաստանի ընդ ազգիս ընդ այսմիկ,  
և դատապարտեսցէ զսա »: Դուք ալ եկէք Տիւրոս ու  
Սիդոն, Սոգոմ ու Գոմոր, խաղք ըրէք սա ապերախտ-  
ները. վասն զի թէ որ իրենց ըրած շնորհքներուս կէ-  
սը ձեզի ըրած ըլլայի նէ, դարձի կուգայիք. « Վա-  
ղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ էր »:  
(ՄֆԼ. ԺԿ. 22:) Իսկ իրենք յամառեալ կեցած, ոչ  
տուած շնորհքներովս՝ ոչ տուած լուսաւորութիւննե-  
րովս դարձի եկան. ամեն դիւրութիւն ունէին բարե-  
գործութիւն ընելու, և իրենք միշտ չարիք գործեցին.  
ամեն դիւրութիւն ունէին փրկութեան հասնելու,  
և իրենք դատապարտուիլ ուղեցին: Ի՞նչ ամօթ, ի՞նչ  
սարսափ պիտի ունենան մեղաւորներն աս խօսքերը Յի-  
սուսի բերնէն լսած ատեննին. ձայներնին վերցընեն ու-  
րսեն պիտոր. լեռներ ու բլուրներ, ի՞նչ կեցեր էք, վրա-  
նիս ինկէք, ծածկեցէք զմեզ. աս խաղքութեանը չէնք  
կրնար գիմանալ, այ բարկութեանն առջին չէնք կրնար  
կենալ. « Յայնժամ սկսանիցին ասել լեբանց՝ թէ ան-  
կերուք ՚ի վերայ մեր, և բլոց՝ թէ ծածկեցէք զմեզ »:  
(Ղ. ԻԳ. 30:) Ո՞ր կայցէ ընդդէմ բարկութեան սրբա-  
մտութեան նորա »: (Նա. . ւ. 6:)

Բայց Քս պիտոր ըսէ . Չէ , կեցիք դիմացս , պատաս-  
խան տուէք որ աւելի խաղք ըլլաք , կուզեմ լսել ձեր  
պատճառանքները . “ Եղովկեցից զամենայն ազգս , և  
իջուցից զնոսա 'ի ձորն Յովսափաթու , և դատեցայց  
ընդ նոսա ” . ( Յովէլ . Գ . 2 : ) Ըսէք , պատասխան  
տուէք , արդարացուցէք զձեզ ' թէ որ կրնաք : Թերևս  
անկարելի բաներ պահանջեցի ձեզմէ , կամ անտանելի  
բեռներ դրի վրանիդ . աջ կողմս արդարները նայեցէք ,  
որ ձեր սուտը կը բռնեն : Իրենց մարմինն ալ ձերինին  
պէս էր , տկար էին ձեզի պէս , նոյն կրքերն ունէին ,  
բայց ամեն տուած օրէնքներս ու պատուիրանքներս  
պահեցին . ուրեմն իրաւ չէ որ անկարելի բաներ հրամ-  
մած ըլլամ ձեզի . թէ որ անոնք իմ լուծս սիրով տա-  
րին , ուրեմն իրաւ չէ որ անտանելի բեռներ դրած ըլ-  
լամ վրանիդ : Ի՞նչպէս կըլլայ որ անոնցմէ շատերը բաց  
'ի պատուիրանքներէս՝ խրատներս ալ պահեցին , ու  
դուք չիկրցաք մինակ պատուիրանքներս պահել : Ասոնց-  
մէ քանիները սիրտ ըրին կեանքերնին ալ տալու ինծի  
համար՝ տանջանքներու մէջ մեռնելով , ու դուք մէկ  
կրքերնիդ չիկրցաք մահացնել . քանիներն իրենց չա-  
րիք ընողներուն՝ բարիք ըրին , իսկ դուք ձեզի տհաճու-  
թիւն մը տուողն ալ չիներեցիք : Հա՛նայիմ , արդարա-  
ցուցէք զձեզ . թերևս բնութիւննիդ խիստ զգայուն էր ,  
բայց ձեզմէ զգայուններն իրենց բնութեանը յաղթե-  
ցին ու սուրբ եղան , թերևս մարմնակա՛ն փորձութիւն-  
ները տիրեր էին վրանիդ , բայց Պողոս առաքեալին ու  
սուրբ Օգոստինոսին քաջածին չափ չըլլայ , բայց անոնք  
իրենք զիրենք մահացուցին ու սուրբ եղան : Թերևս ու-  
նակացեր էիք մեզքի մէջ , բայց տեսէք Մարիամ մագ-  
դաղենացին , տեսէք Պեղադիան , տեսէք Տայիսը , որ  
ձեզմէ աւելի ունակացած էին , բայց իրենց ունակու-  
թենէն ետ կեցան , սուրբ եղան : Տեսէք հազարաւոր  
բիւրաւոր սուրբեր , ձեր վիճակէն , ձեր աստիճանէն ,  
ձեր հասակէն , ձեզի պէս տկար , ձեզմէ աւելի դժուա-  
րութիւններ ու ձեզմէ քիչ օգնութիւն ունենալով՝ զի-  
րենք շիտկեցին յարատեցին ու փրկուեցան : Միայն  
զձեզ չիկրցայ դարձի բերել , ուրեմն դուք միայն չու-  
զեցիք փրկուիլ . զձեզ միայն չիկրցայ ոչ խոստմունքնե-  
րով յորդորել , և ոչ սպառնալէօք վախցնել . չիկրցայ  
ոչ անուշութեամբ շահիլ , և ոչ խոստութեամբ : Միշտ

խուշ եղաք իմ ձայնս լսելու, միշտ ապերախս եղաք իմ սիրոյս, անզգայ եղաք բարերարութեանս, պղտիկութեան աստէն չարութեամբ լեցուած, ծերութեան աստէն անօրէնութեամբ, անզեղջ ու յուսահատ կեանք ունեցաք, անանկ ալ մահէրնիդ եղաւ. ու դեռ ես համբերեմ ձեր անօրէնութեանը, դեռ թողնում որ աչքիս առջևը երևնաք: Չուզեցիք զիս, կորիք աչքիս զիմացէն. չուզեցիք ինծի հետ երկինքը երջանիկ ըլլալ, դնացէք դժոխքը գերի եղէք սատանային:

Տեսէք սիրելիք ուր կը լմննայ աս մէկ քանի օրուան կեանքերնիս, թէ որ քրիստոնէի պէս ազրեւու չըլլանք նէ: Մեղաւորներն ասանկ խաղք եղած՝ երբոր բերաննին պատասխան չի մընար, ան ասենը Քրիստոս դատաւորը պիտոր տայ իր երկու անգաւնալի վճիռները, մէկն արգարներուն յաւիտենական երջանկութեանը, մէկաւր մեղաւորներուն յաւիտենական դատապարտութեանը: Ա՛խ, արգեօք ասոնցմէն որն ինծի պիտոր հանգիպի, արգեօք որը ձեզի. երանի մեզի թէ որ արգարներուն վճիռը հանգիպի նէ. ի՞նչ միսթարութիւն, ի՞նչ ուրախութիւն պիտի ունենանք, թէ որ արժանի ըլլանք լսելու Քրիստոսի բերնէն՝ որ անուշ նայուածքով ու քողցր ձայնով ըսէ մեզի. « Եկայք օրհնեալք հօր իմոյ », Եկէք իմ սիրելիքս, իմ հօրս օրհնած զաւկըները. դուք ինծի քիչ մը աստէն ծառայեցիք աշխարհի վրայ, հիմայ ես զձեզ վարձատրեմ պիտոր յաւիտեան երկինքը. ուրախացիք, հիմայ ձեր ամեն խեղճութիւնը նեղութիւնը ցաւերը տառապանքները վերջացան, մահ չիկայ ասկէց ետքը, սուգ չիկայ, ամէն արցունքնիդ սրբւմ պիտոր. « Զնջեսցէ զամենայն արտօսը յաչաց նոցա, և մահ ոչ ևս գոյ, ոչ սուգ, ոչ ցաւք, և ոչ աշխատանք », (Յօյ. 4.) Ասկէց ետքը ամեն բան նոր պիտի ըլլայ ձեզի համար. « Ահաւաստիկ առնեմ զամենայն նոր », Ամեն միսթարութիւն պիտի ունենաք, ամեն ուրախութիւն, ամեն զուարճութի որչափ որ կրնաք բազձալ. խոստացայ, խոստմունքս կը կատարեմ. « Ուրախ լիցին սիրաք ձեր, և զուրախութիւնն ձեր ոչ ոք հանիցէ ՚ի ձէնջ », (Յօ. 22.) Եկէք ուրեմն, վայելեւու ինծի հետ ան երջանիկ արքայութիւնն որ ձեզի համար աշխարհիս սկիզբէն պատրաստուած է: « Եկայք օրհնեալք հօր իմոյ, ժառան-

դէցէք զպատրաստեալ ձեզ զարքայու թիւնն 'ի սկզբ  
բանէ աշխարհի , , (Մով . ին . 34 :

Բայց վայ մեզի սիրելիք , թէ որ յանկարծ մեղաւոր  
նէրուն դէմ տուած սոսկալի վճռոյն հանգիպելու ըլ  
լանք . ի՞նչ յուսահատութիւն , ի՞նչ սրաի էրուք . տես  
նել որ յաւիտեան արքայութենէ դուրս վաքնտուած  
ենք , յաւիտեան դժոխք դատասպարտուած ենք : Ի՞նչ  
սոսկուծ , ի՞նչ սարսափ պիտոր ըլլայ մեղաւորներուն  
քաշածն ան Յովսափաթ ձորին մէջը . դատաւորը բար  
կացած կրակ կտրած , որ իրենց անորէնութիւններն ե  
րեանին տալէն ու զիրենք պապանծեցընէլէն ետքը՝ ի  
րենց յաւիտենական դատասպարտութեան վճիռը պի  
տոր տայ . “ Երթայք յինէն , անիծեալք , 'ի հուրն յա  
ւիտենից , , . դնացէք կորսուեցէք , ձեր անդարձ մնա  
լուն սլատիժը քաշեցէք յաւիտեան դժոխքին մէջը . ա  
նիծած ըլլաք իմ՝ արդարութենէս՝ որ արհամարհեցիք ,  
իմ ողորմութիւնս՝ որ դէշի բանեցուցիք , իմ ամենա  
կարողութիւնս՝ որ ոտքի տակ առիք . անիծած ըլլաք  
ինծմէն՝ որ ալ ձեր հայրը չեմ , ձեր անողորմ դատա  
ւորն եմ . անիծած ըլլաք սուրբ անձանցին կուսէն՝ որ ալ  
ձեր մայրը չէ , ձեր բարեխօսը չէ , ձեր դատախազն է .  
անիծած ըլլաք ամեն հրեշտակներէն ու սուրբերէն՝  
որ ալ ձեզի պաշտպանութիւն չեն ըներ , զձեզ կամ  
բաստանեն : Գնացէք կորսուեցէք , անիծածներ , դժոխ  
քին բոցերուն մէջը , սատանաներուն հետ , յաւիտե  
նական տանջանքներուն մէջը . “ Երթայք յինէն , անի  
ծեալք . 'ի հուրն յաւիտենական , , :

Ի՞նչ զարհուրելի վճիռ , ի՞նչ ցաւալի բաժնուիլ :  
Ուրեմն լմընցած է մեր բանը , պիտի ըսեն ան առենը  
մեղաւորները . ուրեմն ալ մեր մեղացը թողութիւն չի  
կայ , կորսուած ենք : Ով արդարներ , ուրեմն դուք  
արեւի պէս փայլելով արքայութիւն պիտի թռչիք , ու  
մենք խուարած անուելի դժոխք պիտոր թափինք . դուք  
միշտ վայելէք պիտոր , մենք միշտ պիտի տառապինք .  
դուք միշտ գօ՛հ ըլլաք պիտոր , մենք միշտ տանջանքնե  
րու մէջ : Սփոսս , թէ որ մենք ալ քիչ մը ձեզի պէս ը  
րած ըլլայինք նէ՛ հիմայ ձեր ուրախութեանը մասնա  
կից կըլլայինք . վախ մեր անխելքութեանը , հիմայ ի՞նչ  
օգուտ եղաւ մեզի մեր հպարտութենէն , մեր ունայնա  
սիրութենէն , մեր հարստութենէն . ի՞նչ օգուտ մեր

ըրաժ զբօսանքներէն , կրբերնիս գոհ ընելէն . քանի մը տարի քրիստոնէաբար ապրելով՝ կրնայինք փրկուել , ու մենք աշխարհասիրութեամբ ապրելով՝ հիմայ սիրտոր դատապարտուինք . « Զի՛նչ շահ եղև մեզ հպարտութիւնն , և զի՛նչ մեծութիւն ամբարտաւանութեան իցէ մեզ նպաստաւոր » , (Իմաստ . Է . 4 : ) Ուրեմն այնչափ խելացի զմեզ կարծելնիս՝ սխալ է եղեր , մնորաժ էնք եղեր , խարուեր ենք . « Ուրեմն մնորեցաք ՚ի ճանապարհէ ճշմարտութեան » : Գոնէ ճար մը ըլլար մեր սխալմունքին , բայց յուսահատելո՛ւ բան , ճար չիկայ ամմենևին , կորսուած էնք յաւիտեան : Գետինը կը բացուի ահա զմեզ կլլելու , սատանաները կը հասնին զմեզ դժոխք քաշելու . ո՛հ , ընտրեալ հոգիներ , լացէք մեր վրայ , լացէք յաւիտեան :

Լսեցիք , իմացա՛ք հիմայ , սիրելի որդիքս , ի՛նչ ըսել է աշխարհք սիրելու : Ի՛նչ օգուտ որ ան առե՛նը ճանչնանք մեր սխալմունքը , ի՛նչ օգուտ որ ան առե՛նը զըզլանք . հիմայ է առե՛նն աչուրնիս բանալու , հիմա կուրնէ պէտք է բաներնիս ապահովէնք , խելուրնիս գլուխնիս ժողվենք , եղածին ճարն ընենք , և ասկեց ետքը բարեգործութեան ետէք ըլլանք . թէ որ չէ , վայ է մեզի . մտածեցէք որ ըրածնիդ ետքը ետքը ձեզի համար է , ինծի համար չէ :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԾԹ .

Հանգանակին « Հասարակ ՚ի հոգին սուրբ » խօստին ,  
ու հոգւոյն սրբոյ զնորհանէրոսն վրայ :

Հաւատամքին աս ութերորդ խօսքովը կը դաւանինք որ ամենասուրբ երրորդութեան երրորդ անձն է հոգին սուրբ , ու թէ և ՚ի հօրէ և յորդոյ կը բխի՝ բայց անոնց ամենևին հաւասար է , և անոնց հետ մի ձժ . վասն զի իրեքն ալ նոյն բնութիւնն ունին , նոյն էութիւնը , նոյն գոյացութիւնն ու նոյն ձժութիւնը : Մեր սուրբ հաւատքին ամմենէն գլխաւոր բաներէն մէկն է աս , ձժ սուրբ գրքին մէջն յայտներ է մեզի , մշտնջև .

նաւոր աւանդութեամբ հաստատուած բան է, ամեն սուրբ հարբ ու ամեն սուրբ ժողովքներն ալ նոյնը կը սորվեցնեն :

Հիմայ հոս կենալ ու մեկնելը թէ ինչպէս հոգին սբ 'ի հօրէ և յորդուոյ կը բխի և ինչ տարբերութիւն ունի հոգւոյն սրբոյ 'ի հօրէ և յորդուոյ ելլելը բղխելով՝ որ դուոյն այ միայն 'ի հօրէ ելլելէն ծնանելով, սլարապ տեղը շունչ հատցնել մը կըլլար՝ առանց կարենալու բան մը հասկըցնել ձեզի : Ասոնք մութ դժուարին ու բարձր բաներ են, որ մեր ընկելքին քիչ հօգնեն . հէրիք է որ ասանկ ըլլալը հաւտանք, առանց ետևէ իյնալու որ ասոնց խելք հասցնենք, վասն զի խելք չի հասնիր : Անոր համար ինչ որ հաւատամքին վրայ ըրած երկրորդ յորդորակիս մէջը՝ ամենասուրբ երրորդութեան հօր և որդուոյ և հոգւոյն սրբոյ համար ըսի նէ՝ անիկայ բաւական սեպելով, աւելի օգտակար կը սեպեմ այսօր հասկըցնել ձեզի ինչ զարմանալի շնորհքներ կուտայ հոգին սուրբ մեզի, երբոր իրաւցրնէ զինքն ընդունինք ու մեր սրտին մէջը բնակի նէ : Բայց որովհետև աս շնորհքները խիստ շատ են, ես ձեզի գլխաւորներուն վրայ խօսիմ՝ որ կըսուի եօթն սլարգէք հոգւոյն սրբոյ, և ասոնք են՝ ինչպէս Եսայի մարգարէն կարգաւ կը գնէ . (Ժա . 2 :) Իմաստուն, հանճար, խորհուրդ, գիտութիւն, զօրութիւն, անսխալութիւն, երկիւղ այ : Մտիկ ըրէք որ ասոնք ձեզի մեկնեմ մէկիկ մէկիկ :

Հոգւոյն սրբոյ տուած պարգևներուն առջինն է իմաստութիւն, այսինքն գերբնական լոյս մը՝ որ մեր հոգին այժմ կընդունի, աշխրջիս բաներուն ունայնութիւն ու հարստութեան ինչ փուճ ու ծուխի մը պէս անցաւոր բան ըլլալը՝ ճանչնալու . մէկալ գիէն ալ երկրնքին յաւիտենական բարեացը գեղեցկութիւնն ու մեծութիւնը ճանչնալու, և ասանկով աշխրջիս բաներուն մեր սիրալ չիկացունելու, արհամարհելու զանոնք, և այժմ վերաբերեալ բաներն անանկ մեծ սեպելու՝ անանկ անոնց սիրովը վառուելու՝ և անանկ անոնց համն աւնելու, որ անոնցմէ 'ի զատ աշխրջիս վրէ բան մը չիպնտրուենք : Ասիկայ է ան մեծ իմաստութիւնը՝ որ Պողոս առաքեալն ունէր, և անով բոլոր աշխրջիս բաները մտաբուութիւն կը սեպէր . “ Եւ համարիմ իսկ զամենայն՝ կղկղանս, զի զԲՄ շահեցայց ” :

(Փիւ. 7. 8:) Անոնք էր որ ուրիշ բան չէր ուզէր գիտնալ բաց 'ի Քրիստոսի և իր խաչին վրայ մեռնելէն. « Ձի ոչ եթէ 'ի մահ եգի գիտելինչ 'ի ձեզ, բայց միայն զՅիսուս Քրիստոս, և զնոյն 'ի խաչ ելեալ »: (ձ Կ. Բ. 2:) Անոնք էր որ կրթազօար ու կրփափառքեր որ մը առաջ երթալ Քրիստոսի հետ երկինքը վայելէ. « Ձցանկալն ելանել և ընդ Քրիստոսի լինել՝ առաւել լաւ համարիմ »: (Փիւ. ձ. 23:) Ասիկայ ան ճմարտութիւնն է՝ որ բոլոր սուրբերն ուրիշ բանէ համ չէին առներ, ախորժ մը չէին զգար, բաց 'ի այ վերաբերեալ բաներէն. ինչպէս էին մահաւանդ Եգիպտոսի ճգնաւորքը, ինչպէս էր սրբուհի Թերեզան, ինչպէս նաև սուրբ Օգոստինոսը, որ գարձի գալէն ետքը՝ բան մը իրեն ախորժելի չէր, բանով մը չէր մխիթարուեր բաց 'ի լալէն ու ապաշխարանք ընելէն իր առջի աշխարհասիրութեանը վրայ, որ իրեն գանելի ու ատելի եղած էր: Երանի մեղի՝ թէ որ աս իմաստութիւնն ունենանք, աշխարհքս բանի տեղ չի դընելու, և միայն երկրնքի բաներուն սրտերնիս կայրնելու. ամենքնիս սուրբ կըլանք: Բայց մեծ դժբախտութիւնն ան է որ խիստ քիչ են քրիստոնէից մէջը՝ որ ունենան աս իմաստութիւնը, կամ տակէ ըլլան ունենալու. բոլոր ջանքերնիս աշխրրքիս բաները սորվելու է, անոնց յարուելու: Աս իմաստութիւնն այնք չի գար, այլ աշխարհային զգայական ու գիււական իմաստութիւն մըն է, կըսէ Յակոբոս առաքեալը (7. 15:) « Ոչ է իմաստութիւնս այս իջեալ 'ի վերուստ, այլ երկրաւոր շքնչաւոր և գիււական »: Աս իմաստութիւնն այ գիմացը բոլորովն անխելքութիւնն է, կըսէ Պողոս առաքեալը (ձ Կ. Բ. 7. 19:) « Իմաստութիւնն աշխարհիս այսորիկ յիմարութիւնն է առաջի այ »: Այս ան զի մեր սիրան աշխրրքիս անցաւոր ու խաբէական զուարճութիւններուն հարստութեանն ու փառքին կայրնելով մահաւանդ կուտայ մեղի երկրնքին յաւիտենական ու ճմարիտ բարեքները:

Հոգւոյն սրբոյ տուած պարգևներուն երկրորդն է, հանձար, այսինքն գերբնական լոյս մը որ ան կուտայ մեր հոգւոյն, յայտնի և լուսաւոր կերպով ճանչնալու անոնցն ու հոգւոր բաները, սուրբ հաւատքին ճշմարտութիւնները, և աւետարանին հրամանները խրատներն ու տուած կանոնները: Ասիկայ ան շնորհքն է որ

իծ սովորաբար հպարտներուն ու աշխարհքիս գիտուններուն չի տար, այլ միայն խոնարհ եղողներուն ու մաքուր խղճմտանք ունեցողներուն կուտայ, ինչպէս նր գիրքը կրսէ. « Զի տայէ մանկանց տղայոց զհանճար, » (Առակ. 10. 1.) ինչպէս Քն աէրն մեր ալ աւետարանին մէջը կրսէ. « Զի ծածկեցեր զայս յիմաստնոց և ՚ի գիտնոց, և յայանեցեր տղայոց, » (Մով. 1. 25.) Ասոր ապացոյցը կը տեսնենք որ առաքեալները ագէս ու ռամիկ մարդիկ՝ աս շնորհքն ունեցան. նմանապէս Պող պարզամիտը, սուրբ Անտոն արբան, սուրբ Փրանչիսկոս աստիղացին, սրբուհի Թերեզան, և ուրիշ այնչափ խոնարհ ու միամիտ քրիստոնեաներ, որ թէ և գիտութիւն չէին սորված՝ բայց իծային ու հոգւոյն բաներու վրայ զարմանալի կերպով կը խօսէին, ու սուրբ գրոց բուն միտքը՝ սուրբ հաւատքին դժուարին ճշմարտութիւններն անանկ կը մեկնէին որ իմաստուն փիլիսոփայ հերեալիոս մարդկանց խելքը կը պառկեցընէին, կամ վիճարանութեան մէջ իրենց կը յաղթէին: Բայց չէ եղած ամենևին որ հպարտները, աշխարհքիս փիլիսոփաները, ագահները, անզեղ մեղաւորները, մանաւանդ զգայական անկարգութիւններու ետեւէ եղողներն ունեցած ըլլան աս շնորհքը. չէ, չէ, « Շնչաւոր մարդ ոչ ընդունի զհոգւոյն ից, » կրսէ Պողոս առաքեալը. (1 Կորն. 14.) այսինքն զգայական աշխարհասէր մարդը չի կրնար ըմբռնել հոգւոր բաները. վասն զի իր հպարտութեամբն օխտերովն ու մեղքերովն անանկ կը կուրնայ, որ իծային բաները չի հասկընալէն ՚ի զառ ինչուան հաւատքին ըյսն ալ կը կորսընցընէ. ինչպէս յայանի է ըրած գէշ խօսակցութիւններէն, բանած ծուռ կանոններէն, սրբազան բաներն արհամարհելէն, ինչպէս Պողոս առաքեալը կրսէ. « Զոր ոմանց մերժեալ յանձանց (զսուրբ միտս,) նաւակոծեցան ՚ի հաւատս, » (Թ. Տէճ. 19.)

Հոգին սուրբին տուած երրորդ պարգևն է խորհուրդ, այսինքն ներքին ազգեցութիւն մը՝ որով տարակոյսներու և վտանգներու մէջ ճանչնալով որ ինչպէս աշխարհքս՝ մեր մարմինն ու սատանան զմեզ կը մոլորցընեն, կրնանք ընտել ո՞րն է ալէկը, ի՞նչ փառքը, ու մեր հոգւոյն օգուտը: Զոր օրինակ. աշխարհքըս կրսէ որ պէտքը չէ քաշուիլ, պէտքը չէ առանձ-

նուրթիւն սիրել, ջերմեռանդութիւն ընել, աղօթքի ետևէ ըլլալ, սոէպ սուրբ խորհուրդներն ընդունել. ընդհակառակն կուզէ որ զբօսանքի ետևէ ըլլանք, ուրախանանք, ուրիշներուն յարմարինք: Բայց ով որ հոգին սուրբին խորհրդովը կը վարուի, աս խօսքերուն անկաճ չի կախեր. աշխարհասէր մարդկանց չափազանց ուրախութեանն յարմարելու տեղը՝ անոնց անկարգ ու վտանգաւոր զբօսանքներուն ետևէ ըլլալու տեղը՝ միջին ճամբայ մը կը բռնէ, իր ջերմեռանդութիւնը՝ քաջուած կեանքը՝ մահացուցմունքը ձեռքէ չի թողուր, ու հերիք կը սեպէ երբեմն երբեմն պարկեշտ ու օրինաւոր զբօսանքներով քիչ մը մխիթարուիլ, չափաւոր հանգիստով շունչ առնել, ու ինչպէս սուրբ հարք կըսեն՝ զուարճութիւններն անանկ դործածել՝ ինչպէս կերակուրին վրայ քիչ մը աղ կը դնենք: Նմանապէս երբեմն սատանան, կամ անոր կողմանէ մէկը զքեզ կը հրաւիրէ պար բռնելու, կըսէ քեզի որ պար խաղալէն ի՞նչ կըլլայ եղեր, խղճահարութիւն է ըրածդ: Բայց ով որ հոգին սուրբին շնորհքն ունի և անոր տուած խորհրդովը կը վարուինէ, ճանչնալով մեղքին վտանգը, ու գիտնալով որ պար պարելու մէջ շատը կը մեղանչեն, կը թողու որ ինչ որ կուզեն՝ ըսեն, ու ինքը չուզեր պարի երթալ. կամ թէ որ երթայ նէ ալ կարճ կընէ, ու սուրբ Ֆրանչիսկոս սալեզացիին խրատ տուած ամեն զգուշութիւնները կընէ: Ասանկ ալ ուրիշ ամեն բանի մէջ հոգւոյն սրբոյ աս պարզէն ունեցողը կը մտածէ կընարէ և ապահով ճամբան կը բռնէ: Ընդհակառակն ով որ աս շնորհքը չունի՝ չի մտածեր, զինքը վտանգի մէջ կը դնէ, ու մեղքի մէջ կիյնայ:

Հոգին սուրբին տուած չորրորդ պարզէն է գիտութիւն: Բայց չէ աշխարհական գիտութիւն, կամ ան գիտութիւնները՝ որոնցմով մարդս անձաբան, փիլիսոփայ, երկրաչափ, աստեղաբաշխ, վարպետ բժիշկ, մեծ փաստաբան, քաջ զօրավար, ճարտար բանաստեղծ կըլլայ. ասոնք մարդկային գիտութիւններ են՝ որ մարդը կուռեցընեն կը հպարտացընեն. « Գիտութիւն հպարտացուցանէ », ինչպէս առաքեալը կըսէ. (ձ Կ՞Ր՝ Է. 1.) անանկ գիտութիւններ են՝ որ ինքիբեռնուն ամենակին չեն կընար օգնել մեր հոգւոյն յաւիտենական փրկութեանը: « Կան որ, կըսէ սուրբն Բեռնարդոս, գի-

տութիւն սորվիլ կուզեն՝ մինակ ալէկ բաներ գիտնալու համար, բայց ասիկայ սլարապ հետաքրքրութիւն մըն է: Ան որ գիտուն ըլլալ կուզեն՝ պատիւ ունենալու և մեծ մարդիկ սեպուելու համար, ասիկայ ալ փառասիրութիւն մըն է. կան ալ որ գիտութիւն կը սորվին՝ ետքը ծախելու և ստակ վաստակելու համար, ասիկայ ալ շահասիրութիւն մըն է. բայց կան ուրիշներն ալ որ գիտութիւն կը սորվին՝ հոգևորի գործածելու համար, որպէս զի թէ իրենք գիտնան և թէ ուրիշներու սորվեցընեն ինչ որ հարկաւոր է գիտնալ անց վրայ, հոգևոր բաներու վրայ, մեր յաւիտենական փրկուածեանը վրայ. ասիկայ է անասիրութիւն, ասիկայ է խոհեմութիւն, ասիկայ է հոգւոյն սրբոյ սլարապը: Ուրեմն հոգւոյն սրբոյ տուած գիտութիւնը շատ բաներ գիտնալը չէ. հասարակ ամենէն հարկաւոր գիտութիւնը, այսինքն ինչ որ պէտք է հաւատալ ու ի գործ գնել փրկուածեան հասնելու համար. ան գիտութիւնը՝ որ քիչ գիրքն անգիտութիւն կամ գիտութիւն սրբոյ կը կոչէ: Ի՞նչ օգուտ է մեծ անասն ըլլալ, ու անասնութեան ամեն սահմանները՝ բաժանմունքները՝ բարսիկ ու անթիւ խնդիրները գիտնալ. ի՞նչ օգուտ է մեծ փիլիսոփայ ըլլալ, մեծ բանաստեղծ, մեծ ճարտասան, մեծ փաստաբան, մեծ բժիշկ, աշխրբքիս ամեն գիտութիւններն ու արուեստները գիտնալ, և ամենէն հարկաւորը չէ գիտնալ, այսինքն ինչո՞վ կրնանք փրկուածեան հասնիլ, ինչպէս կրնանք փրկուիլ: Եւ ան ատենը՝ մեր ամեն գիտութիւնը, կրտէ հայրն Սէնիէր, բանի մը չի գար, ստակ մը չաժեր. սուրբ գրքին ըսածին պէս՝ սլարապ բան մը կը ըլլայ մեր ամեն գիտութիւնը. « Զի ընդունայն էին ամենայն մարդիկ բնութեամբ, յորս էր անասնութիւն », (Իճապ. ԺԳ. 1): Աստի մեծ մարդկանց մէկն ըսաւ. Ամեն բան գիտէ, ով որ փրկուածէ հասնելու ճամբան գիտէ. իսկ ով որ աս բանը չի գիտեր, իր ամեն գիտութիւնն ընդունայն է: Բայց քրիստոնէից մէջէն քանի՞ հոգի կայ որ աս գիտութեանը ետէ ըլլայ. ապրուստ գտնելու համար արուեստներ կը սորվին, առուտուր ու վաճառականութիւն կը սորվին, երկրագործութիւն, մշակութիւն, աշխրբքիս ամեն աղէկ ու գէշ բաները կը սորվին. բայց անգիտութիւն՝ սրբոյ գիտութիւնը սորվող չիկայ, փրկուածեան

հասնելու ճամբան՝ ի՞նչ պատուիրանքները՝ աւետարանին կանոնները՝ քրիստոնէին պարտքերը՝ քիչ մարդ կայ որ սորվի , շատին հոգը չէ : Ասոր ասպարիտը կուզէք . աս բաներն ո՞ւր կը սորվուի . ժամը , հոգևոր բաներ լսելով , մանաւանդ ժողովրդապետներուն խօսածը , ուրոնք քիչ քիչ կը մեկնեն ու կը սորվեցընեն ինչ որ քրիստոնէի մը հարկաւոր է : Բայց քանի՞ հոգի են մտիկ ընելու եկողները . ամսոս ամսոս , կան որ տարին անգամ մըն ալ եկած չունին . կան ալ որ կիրակի օրը՝ տօն օրը՝ դատարկաբանութեամբ խաղալով զբօսանքով մեղքով կանցընեն , ո՞րը աներու մէջ , ո՞րը հրասպարակներու , ո՞րը գինեատուններու , ո՞րը անսնուելու տեղուանք , ու չեն սուգեր քիչ մը ատեն ժամ դալ հոգևոր բաներ լսելու : Ասոր համար է որ ամեն բան ասանկ գէշ կերթայ , անոր համար այսչափ անկարգութիւններ կը տեսնենք , անոր համար ամեն տեսակ մեղքը պակաս չէ . վասն զի ի՞նչ գիտութիւնը չիկայ՝ կրտէ Ովսէէ մարգարէն , անոր համար աս ամեն չարիքը կը լսան . “ Զի ոչ գոյ գիտութիւն ի՞նչ լի վերայ երկրի , (վասն այսօրիկ) անէծք և ստութիւն և սպանութիւն և գողութիւն և շնութիւն հեղեալ ՚ի վերայ երկրի , և արիւն ընդ արիւնս խառնեն ” . (Ով . Գ . 1 :

Հոգին սուրբին տուած հինգերորդ պարգևն է զօրութիւն . այսինքն մասնաւոր արիութիւն մը ուժ մը՝ որ կուտայ ձեռ մարդուս , ամեն գոյաւորութիւններուն՝ արգելքներուն՝ մարդկային նկատմունքներուն յաղթելու , ի՞նչ պատուիրանքները պահելու և քրիստոնէական պատքերը կատարելու համար : Որչափ ալ գոյաւորին է ներել անիրաւութեան ու թշնամոյն հետ հաշտութիւն ընել , ով որ աս զօրութիւնն ունի՝ սիրտ կընէ , ամեն գոյաւորութեան կը յաղթէ , ու կը ներէ կը հաշտուի : Որչափ ալ ծանր խաչ ըլլայ քաջածը , որչափ ծանր հալածանք , որչափ ծանր տառապանք , ով որ աս արիութիւնն ունի՝ սիրտ կընէ , և ի՞նչ սիրոյն համար համբերութեամբ կը քաշէ : Ամանասպէս կուզէ մէկն զմեզ մեղքի մէջ ձգել , վախցընելով , սպաննալիք ընելով , կամ խոստմունքներով , ընծաներով , խաբխրելով . բայց թէ որ մենք հոգին սուրբին աս պարգևն ունինք նէ՝ ամեն բանի գէժ կը կենանք , կեանքերնիս ալ կուտանք , ի՞նչ գէժ չենք ըներ : Ասանկ ալ

Թող աշխարհասէր մարդիկ ծաղր ընեն մեր բարեպաշտութիւնն ու մեր ջերմեռանդութիւնը, Թող խնտան վրանիս. բայց Թէ որ մենք աս զորութիւնն ունինք նէ՛ ամմեն մարդկային նկատմունք՝ ամմեն իրենց ծաղր ընելներն օտքի տակ կառնենք, կը Թողունք որ ինչպէս կուզեն նէ՛ ըսեն, ու մենք մեր բարեպաշտութենէն՝ մեր ջերմեռանդութենէն՝ այ վախէն ետ չենք կենար: Ասանկ ըրին միշտ ամմեն սուրբերը, մանաւանդ սուրբ մարտիրոսները. Թէ և բռնաւորներն այնչափ մեծ մեծ խոսամունքներ կրնէին անոնց՝ հաւատքնին ուրանալ տալու, սոսկալի սպառնալիքներով վախցընել կուզէին զիրենք, բայց անոնք ամուր ու հաստատ կեցած՝ խոսամունքներնուն վրայ կը խնային, ամմեն տանջանք քաջութեամբ կը քաշէին, քրիստոնեայ ենք՝ սուրբ աւետարանէն ետ չենք կենար կըսէին: Ասանկ պիտի ընենք մենք ալ, Թէ որ կուզենք ճշմարիտ քրիստոնեայ ըլլալ ու փրկութեան հասնիլ: Գէշ աշխրբքի մը մեջ ենք, այնչափ անկարգ խօսքեր՝ ծուռ ծուռ վարդապետութիւններ կը լսենք, չար օրինակներ աշուրնուս առջին կը տեսնենք, այսչափ կըքեր ու փորձութիւններ ներսէն, այսչափ մարդկային նկատմունքներ ամմեն գիէն, ինչպէս կրնանք աս ամմեն բաներուն յաղթել ու փրկութեան ճամբուն մեջ առաջ ելթալ՝ առանց աս արիութիւնն աս ուժն ունենալու: Բայց ինչպէս կրնանք ունենալ. գիտէք ինչպէս. սուրբ Բեռնարդոս ասոր կերպն աղէկ կը սորվեցընէ: Ինչպէս մէկն աշխատելով և ուժը բանեցընելով աւելի կուժովնայ, ասանկ ալ բարեգործութիւն ընելով՝ առաքինութեան ետեւ ըլլալով՝ մարդուս հոգին ուժ կառնէ, գիւրաւ իր պարաքերը կատարելու, ամմեն արգելքներուն յաղթելու:

Հոգին սուրբին վեցերորդ պարգևն է անձպաշտութիւն. այսինքն յոժարութիւն մը՝ մէկ գերբնական հակում մը զանձ պաշտելու և փառաւորելու ամմեն բանի մեջ, և սուրիշներուն օգնելու իրենց հոգևոր ու մարմնաւոր կարօտութեանը մէջ: Աւրեմն ով որ ներսի գիէն կըզգայ աս բաղձանքն այ ծառայելու, ինչ կերպով որ կրնայ նէ՛ զանձ փառաւորելու, և առիթ կը փնտրուէ ուրիշներուն բարիք ընելու, երջանիկ է այնպիսին. վասն զի հոգին սուրբին պարգևն առած է, ու իրաւցընէ բա-

րե պաշտուծիւն ունի, որուն վարձքն աս աշխարհիս մէջն ալ՝ անդին ալ կառնէ ւնայմէ, Պօղոս առաքեալին ըսածին պէս . “ Իսկ ւած պաշտուծիւն առ ամենայն ինչ օգտակար է , և զաւետիս կենաց ունի՝ զարգիս և զհանդերձելոցն ” . ( ւն Տիճ . 7 . 8 : ) Իսկ որոնց որ հոգը չէ զւած պաշտելու , ւն ծառայելու , ուրիշներուն բարիք ընելու , և միայն զիրենք կը հոգան , իրենց կրքերը դո՛՛ւրնել կը նային , խեղճ է անոնց բանը , ւն պաշտուծենէ շատ հեռու են , գէշ վիճակի մէջ են . ու թէ որ նոյն վիճակին մէջը մնալու ըլլան նէ , չեն կրնար ճշմարիտ քրիստոնեայ ըսուիլ . վասն զի քրիստոնէին հարկաւոր բանը չունին՝ որ է սիրել զւած և զընկերը :

Իսկ եօթներորդ պարգևը հոգւոյն սրբոյ՝ երկիւղ ւն է . այսինքն ւնյմէ վախնալ , իր դատաստանէն ու սպառնալիքէն սոսկալ , ու վախնալով՝ զինքը պատուել , զինքը չիբարկացընել . ամեն բանի մէջ իր կամքն ընել , իր շնորհքն ու իր բարեկամութիւնը չիկորսընցընելու համար : Աս սուրբ երկիւղն ինչպէս բան ըլլալն աղէկ հասկընալու համար , պէտք է գիտնալ որ երկու տեսակ վախ կայ , ծառայական ու որդիական : Ծառայական վախն է՝ երբոր մէկն իր ըրած մեղքերուն վրայ կը զըջայ և անոնցմէ ետ կը կենայ՝ վախնալով ւն սպառնացած սոսկալի պատիժներէն , դժոխքին յաւիտենական տանջանքէն : Ծառայական կրսուի աս վախը , վասն զի ծառաներն ու գերիները տէրերնուն վախէն է որ իրենց պարտքը կընեն , չարիք չեն ըներ , որպէս զի չըլլայ թէ պատժուին : Աս տեսակ վախը կրնայ աղէկ ալ ըլլալ , գէշ ալ ըլլալ . գէշ կըլլայ՝ երբոր մէկն իր ըրած մեղքին վրայ կը զըջայ , մեղքէն ետ կը քաշուի , չէ թէ մեղքն ատելով՝ այլ միայն դժոխքի վախէն . անանկ որ եթէ դժոխք չըլլար , ւնյ գէժ ընելէն ետ չէր կենար : Զաւակ մը խաղալու ատեն կը տեսնէ որ հայրը դաւազանով վրան կուգայ ծեծելու զինքը , խաղը կը ձգէ կը փախչի . կրնա՞նք ըսել որ խաղը կատէ , ալ կամք չունի խաղալու : Չէ , կուզէ խաղալ , դեռ խաղը կը սիրէ . բայց չի խաղար՝ վախէն միայն որ հայրը զինքը չիծեծէ : Ասանկ է անոնց զըջումն ալ՝ որոնք որ դժոխքին վախին համար միայն՝ մեղքէն ետ կը կենան . դեռ սրտերնին մեղք ընելու բաղձանքը կայ , կուզեն մեղանչել , անոր համար իրենց վախը բանի չի դար : Իսկ ան ատենն ա-

դէկ կըլլայ ծառայական վախը , երբոր մէկն ւնայ սպառնալիքէն վախնալով չէ թէ միայն մեղքէն ետ կը կենայ , այլ նաև կատէ մեղքը , չուզեր մէյմըն ալ մեղանչել , կուզէ հաշտուիլ ւնայ հեա : Տրիտենդեան սուրբ ժողովքը կըսէ որ աս տեսակ ծառայական վախը՝ որ մեղանչելու կամքը մարդուս սրտէն կը վերցընէ , չէ թէ միայն աղէկ վախ մըն է՝ այլ նաև ւնայ շնորհքն է , հոգւոյն սրբոյ տուրքն է , որ թէ և ինքիրմէն բաւական չէ թողու թիւն ընդունելու համար , բայց խոստովանանքով արժանի կընէ մեղաւորը թողութեան : Յովսէան մարգարէն ւնայ կողմանէ դնաց սպառնացաւ նինուէացւոց , որ եթէ իրեք օրուան մէջը չապաշխարէք նէ՝ Նինուէ կործանի պիտոր . “ Ահա երեք աւուրք , և Նինուէ կործանեցի ” : Աս սոսկալի սպառնալիքէն սարսափած՝ խել ընկն գլուխնին ժողովեցին , մեղքն ատեցին ասպաշխարեցին , իրենց վախն ւնայ հաճոյ եղաւ , ողորմեցաւ ւնծ իրենց վրայ :

Իսկ որդիական վախն ան է՝ երբոր մէկն իր ըրած մեղքին վրայ կը զոջայ ու չուզեր ամենևին մէյմըն ալ մեղանչել , չէ թէ ւնայ սլատիժ կըլուուն վախէն՝ այլ մանաւանդ զինքը չիբարկացընելու և իրեն դէմ չընելու համար : Աւտի աս վախն որդիական կըսուի , վասն զի բարի զաւակ մը իրաւ հօրմէն կը վախնայ , բայց միանգամայն կը սիրէ ալ զինքը , իրմէն ակնածութիւն կընէ , և անոր համար ալ կըզգուշանայ որ զինքը չիբարկացընէ , իրեն անհաճոյ բան մը չընէ : Ասիկայ է ան սուրբ երկիւղը՝ այնչափ հարկաւոր ու օգտակար քրիստոնէի մը , ասիկայ է որ սուրբ գիրքն այնչափ կը գովէ , ու կը յորդորէ զմեզ՝ որ ունենանք . “ Երկերուք ՚ի տեսանէ ամենայն սուրբք նորա ” . (Սը՛ . ԼԳ . 10 :) “ Եւ վախճան բանիս յւնայ երկիր ” . (Ժող . ԺԲ . 13 :) Աս վախն է որ մեզի ատել կուտայ մեղքը . “ Երկիւղ տեսան ատեայ զանիրաւութիւն ” . (Առա՛կ . Ե . 13 :) Աս վախն է՝ որ մեզի ճշմարիտ իմաստութիւնը կը սորվեցընէ . “ Սկիզբն իմաստութեան երկիւղ տեսան ” . (Առա՛կ . ւն . 7 :) Աս վախն է՝ որ զմեզ երանելի կընէ . “ Երանեալ է այր՝ որ երկնչի ՚ի տեսանէ ” . (Սը՛ . ԾԺւն . 1 :) Ի՞նչ երկնցընեմ , ասովն է որ ւնայ ողորմութեանն արժանի պիտոր ըլլանք . “ Բայց ողորմութիւն տեսան յաւիտեանս յաւիտենից ՚ի վերայ երկիւղածայ իւրոց ” . (Սը՛ . ԾԲ . 17 :)

Ախ, ո՛ւր էր թէ բոլոր քրիստոնեաներն աս սուրբ վախն ունենային, ան առեւնն իրաւ ամենն բան աղէկ կերթար, ան առեւնն աշխարհքս բոլորովին տարբեր կըլլար հիմակուրնէն: Ինչէ՛ն կը կարծէք որ առաջ կուգան մեր օրերը տեսնուած այսչափ մեղքերն, ան կարգութիւնները, գայթակղութիւններն, ու շատերուն համարձակ ու գէշ վարքը, անոր համար ալ ի՞նչ խրկած այսչափ պատիժները: Այսն զի ի՞նչ վախը չիկայ, ամ մենն ալ ասկէց առաջ կուգայ: Մարդկան արգարութենէն վախցող չիկայ. բանտ, մահ, տուգանք կըսպառնայ թագաւորը աս կամ ան յանցանքին, ամենքը կըզգուշանան չընելու. իսկ ի՞նչ՝ յաւիտենական մահ կըսպառնայ, դժոխք ու անվախճան տանջանք՝ մահուչափ մեղք ընողին, ու հոգերնին չէ, մեղքը ջրի պէս կը խմեն. ուրեմն մարդկանցմէ կը վախնան, ի՞նչմէ չեն վախնար. թէ որ ի՞նչ վախն ունենային, թող դար սատանան փորձու թիւն բերէր, թող աշխարհք փորձէր զիրենք, թող զգայարանքնին զիրենք դրդուէին, վտանգ չէր ըլլար ոչ գողութիւն ընելու, ոչ անկարգութիւն, ոչ ո՛ր և իցէ մեղք գործելու: Այսն զի ով որ ի՞նչ վախն ունի նէ, մէկէն կըսէ. Իրաւ աս բանն ուրիշներէն ծածուկ կընամ ընել. բայց ի՞նչ կը ատենէ, ան՝ որ զիս գատէ պիտոր, ու կընայ հիմայ մէկէն կեանքս վերցընել ու զիս դժոխք խրկել: Աս սուրբ վախը սրախն մէջն ունենալով՝ զինքը կը զսպէ, մահացուցմունք կընէ, ու մահուչափ մեղքէն ետ կը կենայ: Կարճ խօսք. թէ որ ի՞նչ վախը կայ, ամենն բան կարգով կանանով կերթայ. թէ որ ի՞նչ վախը չիկայ, ամենն բան գէշ ու անկարգ կերթայ: Արձառական մը թէ որ ի՞նչ վախն ունի՝ խարդախութիւն խաբէութիւն չընէր, աչքդ գոց՝ կընաս իրեն հեռաւուր ընել. բայց թէ որ ի՞նչ վախը չունի, չես կընար վստահիլ, թէ որ կարենայ՝ կը խաբէ զքեզ: Գատաւոր մը, պաշտօնասէր մը, մեծաւոր մը, թէ որ երկիր զած մարդ է՝ ոչ կաշառ կառնէ, ոչ պարգև, ոչ մարդկային նկատմունք կընայի, ոչ մէկուն մէկալին միջնորդութիւնը. իր պարտքը կընէ, արգարութենէ ետ չի կենար. իսկ ով որ ի՞նչմէ չի վախնար, անկէց բարեք մի յուսար: Իսթուան մը, աղջիկ զաւակ մը, թէ որ ի՞նչմէ կը վախնան նէ՝ տանը բաներուն հօգ կը տանին, դուրս չեն իյնար, բարի օրինակ են իրենց պարկեշտութեամբ:

ըր. իսկ թէ որ այլմէ չեն վախնար նէ՛ վայ ան մարդուն որ ձեռուընին կիյնայ, վայ ան տանը՝ ուր որ հարս կերթան : Ծառայ մը, աղախին մը, թէ որ այլ վախն ունի, տէրերնին ապահով ըլլայ, հաւատարիմ կըլլան, տիրասէր, հնազանդ, գործունեայ, և իրենց ամեն պարտքը կընեն . իսկ թէ որ այլ վախը չունին, տէրերնուն աչքը լցս . անոր համար պէտք էր ամեն մարդ իր ծառաներն աղախինները ժամ խրկէր որ հոգևոր խօսք լսէին, խոստովանանք ըլլային, սրբութիւն առնէին, որ քիչ մը այլ վախը գար սրտերնուն մէջը : Չերկընցընեմ . բեր ինծի ով որ կուզես, թէ որ այլ վախն ունի նէ՛ աղէկ մարդ է . թէ որ չունի նէ՛ ամեն գէշու թիւն սոգասէ իրմէն . յանկարծ կիբք մը ունենայ նէ, ամեն չարութիւն կրնայ ընել, ոչ ամօթն և ոչ կըրթութիւնը կրնայ զինքը բռնել : Աս ասանկ է, սիրելի որդիքս, ասանկ է : Թէ որ այլ վախը կայ, ամեն բան աղէկ կերթայ . թէ որ չէ, ամեն բան գէշ կերթայ . անոր համար այլմէ ստեղծ խնդրելու շնորհքներնուս գըլխաւորներն են այլ վախն ու այլ սէրը . անոր համար Դաւիթ մարգարէն կըսէր . « Բւեւեա ընդ երկիւղ քս զմարմին իմ, զի 'ի դատաստանաց քոց երկեայց յոյժ » . (Ս՛ճ. ԾԺԸ. 120 :) Մենք ալ ըսենք միշտ . Ի՞նչ իմ, տուր ինծի քու սուրբ վախդ ու սուրբ սէրդ :

Իսկ դուք հայրեր ու մայրեր, պարտըկան էք զակընդունիդ այլ սուրբ երկիւղին մէջը մեծցընելու : Ի՞նչ օգուտ է այնչափ աշխատելիդ որ իրենց հարստութի թողուք . թէ որ այլ վախը չունենան նէ՛ գէշի կը գործածեն, ու հարստութիւնը գժոխք երթալու ստաճաւ կըլլայ իրենց : Ի՞նչ օգուտ իրենց արուեստ ու գիտութիւն և աշխրքիս ճարտարութիւնները սորվեցընել . թէ որ այլ վախը չունենան նէ՛ ամեն բան գէշի կը բանեցընեն, բանի չի գար սորվածնին : Անոր համար մըտքերնիդ պահեցէք ըսածս, ձեր հոգևոր հովիւն է՛ որ այլ կողմանէ կըսէ ձեզի . Չանացէք որ խրատելով ու բարի օրինակ աալով զակընդունուգ՝ այլ սուրբ երկիւղը սորվեցընէք իրենց, որ վախնան այլմէ՛ իր գատաստանէն՝ իր սպառնացած սպառիժներէն . ու ասպահով եղիք որ ասկէց աղէկ ժառանգութիւն չէք կրնար թողուլ իրենց : Հոգ մի ընէք իրենց քիչ ապրուստ ձգելուդ համար . թէ որ իրենց այլ վախը միայն թողուք նէ, ինչ

սէս որ ըլլայ իրենց պատուովը կապրին . վասն զի այ  
վախը սրտերնուն մէջն ունենալով՝ պարսպ չեն կե-  
նար, ծուլութիւն չեն ըներ, կաշխատին, ատեննին ա-  
ղէկ կը բանեցընեն, քրիստոնէաբար կապրին, ու ա-  
սանկով ան կորհնէ զիրենք, իրենց կողմէ, բաներնին  
կըյաջողէ, ինչպէս Գաւիթ մարգարէն կըսէ . “ Մա-  
նուկ էի ես և ծերացայ, և ոչ տեսի զարգար արհա-  
մարհեալ, և ոչ զգաւակ նորա [Թէ մուրանայ հաց ,,  
(Սղճ. ԼԷ. 25.) այսինքն ինչուան աս ծերութիւնս չի-  
տեսայ որ երկիւղած մարդ մը երեսէ իյնայ, ու իր զա-  
ւակը հայ գտնելու համար՝ ուրիշէ ձեռք բանայ . եր-  
կիւղած մարդն աշխրբքիս վրայ չափաւոր կերպով կապ-  
րի, իսկ անգին անչափ ու յաւիտենական բարիքը կը  
վայելէ : Բայց վայ է ձեզի հայրեր ու մայրեր, [Թէ որ  
զաւկընէրնիդ այ վախին մէջը չիմեծցընէք նէ . առաջ  
գուրք դժոխք կերթաք, ետքը ձեր ետեկն զաւկընէրնիդ  
ալ հոն կը հասնին՝ ձեր յաւիտենական տանջանքն ե-  
ւելցընելու համար :

Ուրեմն հոգւոյն սրբոյ պարգևները եօթն են ըսինք .  
իմաստութիւն, հանճար, խորհուրդ, գիտութիւն, զօ-  
րութիւն, անպաշտութիւն, երկիւղ այ : Իմաստու-  
թիւն ճանչցընէլ կուտայ մեզի աշխրբքիս բաներուն ու-  
նայնութիւն ու ծուխ ըլլալը, և արհամարհէլ զանոնք՝  
երկնաւոր բարեացն ետեկ ըլլալու համար : Հանճարը  
մտքերնիս կըլուսաւորէ աղէկ հասկընալու այ յայտնած  
ճշմարտութիւններն, իր պատուիրանքներն ու աւե-  
տարանին տուած կանոնները : Խորհուրդը կողմէ մեզի  
ամեն բանի մէջ աղէկն ընարել, դէշը մեկգի թողուլ :  
Գիտութիւնը կը սորվեցընէ մեզի մեր փրկութեանը  
համար հարկաւոր եղած ամեն բաները : Զօրութիւնը  
յաղթել կուտայ մեզի ինչ արգելք ու դժուարութիւն  
որ դիմացնիս կըլլէ փրկութեան հասնելու : Աստուած-  
պաշտութիւնը մեր սիրտը կը պատրաստէ այ ծառայե-  
լու և ուրիշներուն բարիք ընելու : Աստուծոյ երկիւղը  
իր դատաստանէն վախնալ կուտայ մեզի, ու ջանալ որ  
իր սպառնացած պատիժներէն խալըսինք : Բայց մենք  
ունինք հոգւոյն սրբոյ աս անգին պարգևները . երանի  
կըլլար մեզի՝ [Թէ որ ունենայինք նէ, սուրբ կըլլայինք :  
Ուրեմն ի՞նչ պէտք է ընենք ունենալու համար : Նախ  
պէտք է խղճմանքնիս մաքուր պահենք, հոգինիս մա-

հայու մեղքերէն մաքրէնք, վասն զի անկարելի է որ հոգին սուրբ սատանային հետ մէկտեղ բնակի. « Ոչ բնակէ 'ի մարմնի վարեցելոյ մեղօք », (Իմաստ. Թ. 4:) Երկրորդ՝ պէտք է ճշմարիտ խոնարհու թիւն ունենանք, իրաւցընէ խոնարհասիրտ ըլլանք. վասն զի Թժ իր շնորհները՝ իր պարգևները հպարտներուն չի տար, իրմէ հեռու կը վազնէ զանոնք. « Տէր ամբարտաւանից հակառակ կայ, և տայ շնորհս խոնարհաց », (Առախ. 77. 34:) Երրորդ՝ պէտք է ջերմեռանդ ըլլանք, սակայ աղօթենք սրտանց ու անդագար լսենք. Մխիթարիչ սուրբ հոգի, տուր ինձի քու պարգևներդ, քու շնորհքներէդ մի զրկեր զիս: Ասոնք են օգտակար աղօթքները, ասոնք են հարկաւոր աղօթքները. ասանկ աղօթք ընելու հետ էին սուրբ առաքեալները սուրբ Թժ ածնայ հետ Երուսաղէմի վերնատանը մէջ ժողված, և աղօթք ընելէն չէին դագրեր. « Էին հանապազորդեալ միաբան յաղօթս », (Գործ. Թ. 14.) Ինչուան հոգին սուրբ ինչու վրանին բոցեղէն լեզուներու ձևով: Ասանկ պէտք է ընենք մենք ալ. ան ատենը հոգին սուրբ աներևոյթ կերպով իր պարգևները կուտայ մեզի, ու մեր սիրան Թժ սուրբ սիրովը կը վառէ, զմեզ սուրբ կրնէ. անանկ որ մենք ալ Պօղոս առաքեալին պէս կրնանք ըսել. « Սէրն Թժ սփռեալ է 'ի սիրտս մեր 'ի ձեռն հոգւոյն սրբոյ՝ որ տուաւ մեզ », (Հորհ. Է. 5:)

### ՅՈՐԴՈՐԱԿ Կ.

« Հաւատամ 'ի սուրբ կաթողիկէ եկեղեցի, 'ի հաղորդութիւն սրբոց », :

Հաւատամքին աս իններորդ խօսքովն առաքեալները կը սորվեցընեն մեզի հաւատքի մաս ըլլալը, որ կաթողիկէ եկեղեցին՝ որուն մէջն Թժ շնորհքովը ծներ ու կապրինք՝ Քրիստոսի սրբուոյն Թժ հիմնածն է, և անոր համար աս է միայն Թժ ճշմարիտ ու սուրբ եկեղեցին, այսինքն որուն հաւատացած բաները ճշմարիտ ու Թժ յայտ-

նած բաներն են : Աս խօսքն աղէկ հասկընալու համար , նախ ատենենք ինչ ըսել է կաթողիկէ . ետքը ատենենք ինչ կը նշանակէ հաղորդութիւն սրբոց ըսելը , ու ինչ պիտոր ընենք աս հաղորդակցութեան պտուղը քաղելու համար :

Եկեղեցի բառը հոս չի նշանակեր ժամ , ուր որ հաւատացեալք կը ժողովին զած պաշտելու . աս նշանակութիւնն երկրորդական նշանակութիւնն է եկեղեցի բառին , իսկ բուն նշանակութիւնն է՝ ժողով կամ բաղձութիւն մարդկանց , և մասնաւոր կերպով ինչպէս նք գիրքը՝ սուրբ հարք և ամեն ատենի ուղղափառ քրիստոնէայք բանեցուցին ու կը բանեցընեն , ըսել է ժողով կամ բարոյական միութիւն բոլոր աշխրբքի վրայ եղած հաւատացելոց՝ որ նոյն հաւատքն ու կրօնքն ունին , նոյն սուրբ խորհուրդները կընդունին , ու նոյն մի միայն գրէ խո՛ւն ատկն են , այսինքն Քնի՛ որ է աներևոյթ գլուխը , և սրբազան պապին՝ որ Պետրոս առաքեալին յաջորդն ըլլալով , Քնի փոխանորդն է , ու երևելի գլուխն է եկեղեցւոյ : Ասանկով ամեն հաւատացեալները՝ որ բոլոր աշխարհք տարածուած են՝ անդամներու պէս մէկ զմէկու հետ մէկ կրօնքով մը միացած , կը ձևացընեն մարմին մը՝ որ կըսուի եկեղեցի :

Իրաւ է որ սուրբ գրոց մէջ այլևայլ եկեղեցիներ կը յիշուի , ինչպէս Պողոս առաքեալ հռովմայեցւոց թղթին մէջը զերենք կը բարևէ ամեն եկեղեցիներուն կողմանէ . « Ողջոյն տան ձեզ ամենայն եկեղեցիք Քնի » ( Հռ . ԺԷ , 16 : ) Ասանկ ալ Յովհաննէս առաքեալը յայտնութեան գրքին մէջն Ասիոյ եօթն եկեղեցիներուն կը գրէ . « Առ եօթն եկեղեցիս՝ որ են յԱսիա՝ շնորհք ընդ ձեզ և խաղաղութիւն » ( Յայք . Թ . 4 : ) Ասանկ ալ հիմայ ազգի մը՝ աշխրբքի մը՝ թեմի մը հաւատացեալներն եկեղեցի կը կոչենք . զոր օրինակ Յունաց եկեղեցի , Հայոց եկեղեցի , Գաղլիոյ եկեղեցի , Սպանիոյ եկեղեցի , և այլն : Բայց ասոնք ամենքն ալ մասնաւոր եկեղեցիներ են՝ որ նոյն ուղղափառ հաւատքը կը դաւանին , ու բոլորը մէկտեղ Քնի ընդհանրական եկեղեցին կը ձևացընեն . ուստի իրենց եկեղեցի կոչուիլը՝ որոշ նշանակելու համար է ան ազգին կամ ան դաւառին կամ ան թեմին ուղղափառ քրիստոնէաները :

Ասկէց ՚ի զատ եկեղեցի բառն ուրիշ աւելի ընդար-

ձակ նշանակութիւն մըն ալ ունի, չէ թէ միայն կեն-  
դանի եղող հաւատացեալներն իր մէջն առնելով՝ այլ  
նաև անոնք որ այ շնորհքին մէջը մեռած են, որոնց շառն  
արդէն միացած են մեկտեղ երկինքն արքայութեան  
մէջ, շառն ալ դեռ քաւարան կը քաշէն. անոր համար  
եկեղեցին աս նշանակութեամբ իրեք կը բաժնուի, այս  
ինքն զինուորեալ եկեղեցի, յաղթական եկեղեցի, վըշ-  
տակիր եկեղեցի: Չինուորեալ եկեղեցի մենք ենք, որ  
դեռ աշխրբքիս վրայ մեր թշնամիներուն հետ կը սա-  
տերաղմինք, այսինքն աշխրբքիս՝ սատանային ու մեր  
մարմնոյն հետ, իրենց դէմ յաղթելու և արքայութե  
արժանի ըլլալու համար: Յաղթական եկեղեցին են  
սուրբերն ու արդարները, որ արդէն սատերաղմեցան,  
յաղթեցին, երկինքն իրենց յաղթանակն առին ու ար-  
քայութեան փառքը կը վայելեն: Ասոնք մեզի կառակ-  
ցութիւն ունին, այ սիրոյն կապը զիրենք մեզի հետ կը  
միացընէ: Իսկ վշտակիր եկեղեցին քաւարանին հօգի-  
ներն են, որոնք համբերութեան ու ցաւոց մէջ են ին-  
չուան որ այ արդարութեանը հատուցումն ընեն, ու  
մաքրուին իրենց մեղքերուն աղտերէն, որպէս զի կա-  
րենան արքայութիւն երթալ: Ասոնց քաւարանը կըր-  
նանք կարճեցընել մենք աղօթքով ու բարեգործու-  
թեամբ: Չինուորեալ եկեղեցին դեռ ճամբու և նե-  
ղութեան մէջ է. վշտակիր եկեղեցին համբերութեան  
ու ցաւոց մէջ է. իսկ յաղթական եկեղեցին արդէն հա-  
սած է իր երջանիկ հայրենիքը, հանգստեան ու ան-  
պաամելի ցնծութեան մէջ է: Բայց հիմայ իմ ըսելիքս  
զինուորեալ եկեղեցիին վրայ է, այսինքն բոլոր հաւա-  
տացելոց՝ որ աշխրբքիս վրայ տարածուած են ու դեռ  
կենդանի են: Աս եկեղեցին է հաւատամքին իններորդ  
խօսքովը դաւանածնիս, այսինքն բոլոր հաւատացելոց  
բաղմութիւնը՝ որոնք մէկմէկու հետ կապուած ու միա-  
ցած են, նոյն հաւատքն ունենալով, նոյն օրէնքը, նոյն  
կրօնքը, նոյն սուրբ խորհուրդները, նոյն հոգևոր բա-  
րիքը, օրինաւոր հովիւներու ձեռքին տակը, այսինքն  
սրբազան պապին՝ որ բոլոր ուղղափառաց վրայ կիշխէ,  
Եպիսկոպոսներուն՝ որ իրենց թեմին վրայ կիշխեն, Ժո-  
ղովրդապետներուն՝ որ իրենց ծխերուն վրայ կիշխեն,  
ու քահանաներուն՝ որ անոնց օգնական են: Աս ե-  
կեղեցին է՝ որ Իժ հիմներ է, ու Քմ որդին այ պայ-

ծառայողներ ու կառարեւադորձեր է . և անանկ կը սիրէ զինքն որ՝ իր հարսը կը կանչէ , իր աղաւնին , իր քոյրը , իր սիրելին . և որպէս զի ամենին բիժ մը չունենայ , որպէս զի սիրուն զարգարուի և իր առջին փառաւոր սուրբ ու անարատ երեւոյց , ինչուն իր կեանքը տուաւ անոր համար , ինչպէս Պօղոս առաքեալը կը սէ . “ Սիրեաց զեկեղեցի , և զանձն իւր մատնեաց վասն նորա , զի զնա սրբեսցէ . . . զի կացուցէ ինքն իւր յանդիման փառաւոր զեկեղեցի , զի մի ունիցի ինչ արատ կամ աղակողութիւն . . . այլ զի իցէ սուրբ և անարատ . (Եփէ . Է . 25 :)

Բայց որն է դուռն աւ եկեղեցին մատնելու , աւ հաւատացելոց ժողովին մէջը դանուելու : Սուրբ մկրտութիւնն է , ուղղափառ հաւատքին դաւանութիւնն է . ուստի ով որ կը մկրտուի և ուղղափառ հաւատքին ամեն ճշմարտութիւնները կը դաւանի , կը ըլլայ հաւատացեալ և անդամ եկեղեցւոյ : Անանկ է նէ Հրեաներն ու անհաւատները , եկեղեցւոյ անդամ չեն , վասն զի մկրտութիւն չունին , վասն զի Քրիստոսը հաւատքը չեն դաւանիր : Հերետիկոսներն ու հերձուածողներն ալ եկեղեցիէն դուրս են . վասն զի թէ և մկրտութիւն ունին , բայց ուղղափառ հաւատքին ամեն ճշմարտութիւնները չեն դաւանիր , ու Քրիստոսեկեղեցւոյն օրինաւոր հովիւները չեն ճանչնար , ուստի հաւատացելոց միութենէ բաժնուած կը մնան : Եկեղեցիէն դուրս են նաև բանադրեալները , (տեսէք ինչ սոսկալի բան է բանադրանքը .) վասն զի թէ և մկրտուած են , թէ և նր հաւատքին ամեն ճշմարտութիւնները կը հաւատան , բայց ծանր յանցանքներու համար կտրուած ու բաժնուած են հաւատացելոց միութենէն . ուստի չեն կրնար սուրբ խորհուրդներն ընդունիլ և ուրիշ հոգևոր բարեաց հաղորդ ըլլալ , ինչուն որ չիղջան , արձակուած չառնեն , ու նորէն չիմիանան եկեղեցւոյ հետ :

Գանձ մեղաւորներուն՝ որ ամեն բան կը հաւատան , բայց բրիտանոնէի վարք չունին , գործքերնին հաւատացածնուն հետ չի համեմատիր , անհաւատի օրէնքով կասարին , անբաններէն ալ դէշ են . ասանկները , ինչ կըսէք , եկեղեցւոյ անդամ կրնան ըսուիլ : Հոս զանազանութի մը ընելու է . եկեղեցին մարդու մը պէս է որ հոգի ու մարմին ունի . եկեղեցիին հոգին այ շնորհքն

է, ԿՅԺ օրրուծիւն ու եղբայրսիրուծիւնն է . իսկ մարմինը՝ բոլոր հաւատացեալներն են, որոնք մէկտեղ միացած՝ մարմին մը կը կազմեն : Ուստի մեղաւորներն որովհետեւ ԿՅԺ շնորհքը չունին, որովհետեւ ԿՅԺ օրրուծենէն ու եղբայրսիրուծենէն զուրկ են, ուստի եկեղեցւոյ հոգւոյն չեն վերաբերիր՝ այլ մարմնոյն միայն, այսինքն նիւթապէս միայն եկեղեցւոյ մէջ են . վասն զի Քմ տերն մեր իր եկեղեցին ձկնորսներուն ցանցին նմանցուց, որուն մէջն ամեն տեսակ ձուկ կը գանուի, ալէկն ալ գէշն ալ . «Նման է արքայուծիւն երկնից ուսուանի արկելոյ՝ ի ծով, և յամենայն ազգաց ժողովելոյ » . (ՄԳԹ . ԺԳ . 47 :) Փարսիսի նմանցուց, որուն մէջն այժեր ալ կան ոչխարներուն հետ . (ԻԵ . 32 .) արաի նմանցուց, որուն մէջ որոմ ալ կը գտուի ցորենին հետ . բայց ցորեններն որ բարի քրիստոնեաներն են՝ երկրնքին ամպարը կը ժողվըւին, իսկ որոմներն որ անզեղջ մեղաւորներն են՝ դժոխքին կրակը կը ձգուին . « Քաղեցէք նախ զորոմնդ, և կապեցէք զայդ խրձուես առ ՚ի յայրէլ, և զցորեանն ժողովեցէք ՚ի շաեմարանս իմ » . (ՄԳԹ . ԺԳ . 30 :) Ուրեմն գէշ քրիստոնեաներն ալ եկեղեցւոյ անդամներն են, բայց փտտած անդամները՝ որ ուրիշներն ալ կը փտտեցընեն, գօսացած անդամները՝ ինչպէս անդամալոյծներունն է . վասն զի ԿՅԺ շնորհքը չունին որ զիրենք կենդանացընէ, ԿՅԺ սերը չունին որ իրենց հոգի տայ, եղբայրսիրուծիւն չունին որ քրիստոնէին նշանն է : Մէկ խօսքով . անանկ կը վերաբերին եկեղեցւոյ, ինչպէս Յուդա՝ առաքեալներուն կը վերաբերէր : Քանի քանի ասանկ փտտած ու գօսացած անդամներ կան՝ որ նախաալիք կրնեն քրիստոնէական կրօնքին, ինչուան անհաւատները հեթանոսները կը զարմանան վրանին որ ասանկ սուրբ կրօնք մը ունենալով՝ իրենք պիղծ ու անկարգ են : Քանի ասանկ մտանիչ Յուդաներ կը գանուին քրիստոնէից մէջ, որ եթէ չկողման ու ԿՅԺ շնորհքը նորէն չընդունին նէ՛ իրենք ալ Յուդային մահը կունենան յուսահատելով :

Հիմայ հաւատամքին աս խօսքին մէկալ բառերն ալ քննենք : Մեր եկեղեցին սք կաթողիկէ կըսուի . « Հաւատամ՝ ՚ի սուրբ կաթողիկէ եկեղեցի » . աս բառերը մեկնելու համար շատ ազոր բաներ կայ ըսելու, բայց որովհետեւ ան բաներուն վրայ ձեզի երկան խօսեցայ՝ մեր

կրօնքին հիմն ու ճշմարիտ եկեղեցւոյն նշանները բա-  
ցատրելու առե՛նս . ուստի նորէն չի կրկնելու համար՝  
կարճ խօսքով նախ ըսեմ՝ ձեզի ինչու մեր եկեղեցին սք  
կը կոչուի : Ասան զի իր աներեւոյթ գլուխը սուրբ է , իր  
հաւատքը սուրբ է , իր օրէնքը սուրբ է , իր վարդապե-  
տութիւնը սուրբ է , իր խորհուրդները սուրբ են , ու  
իր անգամներէն շատերն ալ սուրբ են , որոնք որ իր  
տուած կանոններն ու պատուիրանքները ճիշդ կը պա-  
հեն : Իր աներեւոյթ գլուխը սուրբ է , վասն զի Յս Բս  
ւոյ որդին է , ինքն ալ ի՞նչ ճշմարիտ ու բոլորովին « սք  
անմեղ անարատ զատեալ ՚ի մեղաւորաց » . (Եբբ . է .  
26 .) և անանկ սուրբ՝ որ իր թշնամիներուն համար-  
ձակ կըցաւ ըսել , որ եթէ կրնային բիծ մը գտնել իր  
վրայնէ՝ թող ըսէին . « Ո՞ր ձէնջ յանդիմանէ զես վասն  
մեղաց » . (Յս . Է . 46 .) Սուրբ է իր հաւատքը , վասն  
զի գաւանած բաները բոլորն ալ ի՞նչ արժէք բարձր գերա-  
զանց ի՞նչ անմեղ ու սրբազան բաներ են : Սուրբ է իր  
օրէնքը , վասն զի տուած կանոններն ու պատուիրանք-  
ներն աղէկ պահելու ըլլայ մէկը նէ՛ կըլլայ արդար ,  
անմեղ , առաքինի , կատարեալ , սուրբ : Քսի աւետա-  
բանին վարդապետութիւնն ու բարոյականը , որ կա-  
թողիկէ եկեղեցին կը սորվեցընէ , անանկ ողջամիտ՝  
անանկ արդար՝ անանկ սուրբ վարդապետութիւն մըն  
է , որ անոր նմանը բոլոր աշխարհիս իմաստունները չի-  
կըցան հնարել կրտսն նաև նորազանգներն ու անհա-  
ւատ փիլիսոսփաները , նաև անուանի Ռուսոսոյ նորազանգ-  
գաղղիացին : Գէշն ան է որ աս գեղեցիկ բարոյականը  
պահողները խիստ քիչ են . թէ որ ամենքը պահէին ,  
աշխարհքս արքայութիւն կը դառնար : Կաթողիկէ ե-  
կեղեցւոյ խորհուրդներն ալ սուրբ են , վս զի ւոյ շնորհ-  
քը կը բերեն մեզի կամ ունեցած շնորհքնիս կաճեցը-  
նեն , ու հողինիս կը սրբացընեն : Իր անգամներն ալ ,  
թէ և ամենքը սուրբ չեն , բայց շատ սուրբեր ալ կան .  
այսինքն որոնց վարքն իր վարդապետութեանն ու բա-  
րոյականին համեմատ է . անանկ որ կաթողիկէ եկեղե-  
ցւոյ մէջ միշտ սրբութիւնը ծաղկած է , և ամեն ա-  
տեն սուրբեր ու սրբուհիներ պակաս չեն , որոնք իրենց  
գերազանց առաքինութիւններովը յայանի կը ցընեն  
ինչ ասորբերութիւն ըլլալն ուրիշ կրօններուն ու մե-  
րինին մէջը :

Սուրբ եկեղեցիին կաթողիկէ ըսուելուն վրայ ալ համառօտ մը ըսեմ, առջի ըսածներս չիկրկնելու համար որ ըսի ամեն կրօնքներուն մէջ մերինին միայն անձային ու ճշմարիտ ըլլալուն վրայ խօսելու ատենս : Կաթողիկէ ըսելն ընդհանրական ըսել է, և ասանկ կրտուի եկեղեցին նախ անոր համար որ իր հաւատքը՝ իր վարդապետութիւնը՝ իր խորհուրդները՝ ամեն օտը նոյն են, աշխրբքիս ամեն կողմը տարածուած ուղղափառ քրիստոնէաները, թէ և մէկմէկէ այսչափ հեռու են, այսչափ մէկմէկէ տարբեք է ուրիշ բաներու մէջ մտածմունքնին կործիքնին ու յօժարութիւննին, բայց հաւատքի բաներու մէջ միշտ նոյնը հաւատացեր են ու կը հաւատան, սղտի տարբերութիւն մը չիկայ մէջերնին : Երկրորդ՝ կաթողիկէ կրտուի իրեն բոլոր աշխարհք տարածուած ըլլալուն համար, անանկ որ աշխրբքիս ամեն կողմը, ամեն ազգի ամեն թագաւորութեան մէջ ուղղափառ հաւատացեալներ կը գանուին, իրենց քահանաներովը, ժամերովը, խորաններովը, սատարագներով ու սուրբ խորհուրդներովը . իսկ ուրիշ կրօնքները մէկ աղգի մը մէջ, մէկ գաւառի մը, մէկ թագաւորութեան մը մէջ միայն կը ատենս : Ուստի Պօղոս առաքեալն իր ատենէն կըսէ հռովմայեցոց . « Հաւատք ձեր պատմեալ են ընդ ամենայն աշխարհ » . (Հռ . ան . 8 .) վասն զի Քրիստոս մեր իր առաքեալները ամեն զին խրկեց որ բոլոր աշխարհք իրենց ձայնը լսէ, ինչպէս Գաւթի մարգարէին բերնովն առաջօց ըսեր էր . « Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա, մինչև թագաւոր աշխարհի են խօսք նոցա » . (Մտ . ԺԷ . 5 .) :

Երրորդ անոր համար կաթողիկէ կրտուի եկեղեցին, վասն զի աշխրբքիս սկիզբէն ինչուան ետքը ամեն ատեն եղած է ու պիտոր ըլլայ . Քրիստոս գալէն առաջ հին հաւատացեալները Մեսիային գալուն կը հաւատային, իսկ մենք հիմայ եկած ըլլալուն կը հաւատանք . ուստի ամենքնուս հաւատքը նոյնն է, միայն աս տարբերութիւնը կայ որ անոնք Քրիստոս գեռ չեկած ատենը կը հաւատային, մենք գալէն ետքը կը հաւատանք : Քրիստոս եկաւ, ու եկեղեցոյ հիման անկիւննին քարն եղաւ, իրարու միացուց իր վրայ շինուած հին ու նոր եկեղեցիները, ու երկուքէն մէկ եկեղեցի մը չինեց . « Արարար զերկրս և անն մի . . . գլուխ անկեանն՝ Քրիստոս, յորում ամեն

նայն շինուածն յօդեալ և պատշաճեալ աճէ՛ ՚ի տաճար սուրբ 33 • (Եփէս • Է • 14 :) Աս եկեղեցին՝ որ Քն տէրն մեր ասանկ կատարելագործեց , ինչպէս որ ամենն ա- տեն աշխրբբիս սկիզբէն ինչուան հիմայ եղած է , ասանկ ալ ինչուան աշխրբբիս ետքը պիտոր ըլլայ , վասն զի Քն տէրն մեր խոստացաւ իրենն աս մշանջենաւորութիւնը նախ երբոր Պետրոս առաքեալին ըսաւ . « Դու ես վէմ , և ՚ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ , և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն 33 • (Մով • ԺԳ • 18 :) Երկրորդ երբոր ամենն առաքեալներուն մեկտեղ ըսաւ . « Գնացէք աշակերտեցէք զամենայն հեթանոսս . . . և ահա ես ընդ ձեզ եմ՝ մինչև ՚ի կատարած աշխարհի 33 • (Մով • իԵ • 20 :) Աս խօսքերովն յայանի կը խոստանայ Քն տէրն մեր որ իր հիմնած եկեղեցին չիկրնան պիտոր կործանել , ոչ մարդիկ՝ որչափ ալ ջանան նէ , և ոչ սասանաներն իրենց ամենն ուժովը . վասն՝ զի ինքը չէ թէ միայն առաքեալներուն հետը պիտոր ըլլար , այլ նաև անոնց յաջորդներուն ինչուան աշխրբբիս ետքը : Ասանկ յայանի , ասանկ հաստատուն , ասանկ որոշ խոստանունքներ Քնի բերնէն լսելէն ետքը , որ չեն կրընար սխալել , ո՞վ կրնայ տարակուսիլ որ կաթողիկէ եկեղեցին կարենայ պակսիլ : Ամուր թագաւորութիւնները կը կործանին , ինչպէս քանիները կործանեցան . տեսակ տեսակ աղանդներն ու մոլորական եկեղեցիները կը կործանին , ինչպէս շատերը կործանեցան՝ ու հազիւ կը յիշուին , կըսէ սուրբ Օգոստինոս . բայց Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին ինչպէս որ ինչուան հիմայ գիւմացաւ ամենն հալածանքներու դէմ , ասանկ ալ զիմանայ պիտոր միշտ , ու ինչուան աշխրբբիս ետքը փառաւորապէս յաղթանակէ պիտոր իր թշնամիներուն վրայ , ինչպէս որ առջի յորդորակներու մէջն յայանի ցցուցի ձեզի :

Թէ որ կաթողիկէ եկեղեցին մշանջենաւոր է և ինչուան աշխրբբիս ետքը պիտոր տէ , ուրեմն հարկ է որ անսխալ ըլլայ հաւատքի ու բարի վարուց վրայ ըրած վճիռներուն մէջը : Ասան զի թէ որ սխալական ըլլար նէ , հաւատքի վրայ խնդիր մը կամ տարակոյս մը ծագած ատենը՝ չէինք գիանար որուն պիտի հաւտանք , ու առաքեալին ըսածին պէս՝ տղայամիտ մարդիկ կըլլայինք , ամենն հովէն՝ ամենն ծուռ ու շիտակ խօսքե-

րէն կը շարժէինք . “ Մի՛ յայտնէա՛նք իցեմք ասլայք խռովեալք և տատանեալք յամենայն հոգւոց վարդապետութեան ” . (Ե՛՛՛՛ . Գ՛ . 14 :) Մէյմըն ալ թէ որ եկեղեցին ընդհանրական , կամ ընդհանրական ժողովքը հաւատքի բաներու մէջ կարենար սխալելնէ , մոլորութիւն ու սուտ կըլլար սորվեցուցածը , հաւատքի գէմ բաներ կըլլային մեզի հաւտացուցած բաները . և ասանկով ճշմարտ եկեղեցի ըլլալէն կը գաղթէր , կըլլար սուտ եկեղեցի : Բայց ինչպէս որ ասանք՝ ճշմարտ եկեղեցին միշտ պիտոր մնայ , ուրեմն պէտք է որ անսխալ ըլլայ : Անոր համար Քս աէրն մեր անսխալութիւն խոտացաւ իրեն՝ ճշմարտութեան հոգին խոտտանալով . “ Առաքեցից ձեզ ՚ի հօրէ զհոգին ճշմարտութեան ” . (Յ՛՛՛ . ԺԵ . 26 .) ու Պօղոս առաքեալին բերնովը . “ սիւն և հաստատութիւն ճշմարտութեան կոչելով եկեղեցին ” . (ւն Տ՛՛՛ . Գ՛ . 15 :) Ուրեմն չէ թէ միայն ստոյգ է , այլ նաև հաւատքի մասն է եկեղեցիին անսխալ ըլլալը , անանկ որ ներհակը զուրցելը՝ մեծ մոլորութիւն կըլլայ :

Ուրիշ հետեանք մըն ալ հանենք : Թէ որ եկեղեցին է ամեն հաւատացեալներուն միութիւնը , թէ որ մարմին մըն է շատ անդամներէ մէկտեղ եկած , ուրեմն պէտք է որ գլուխ մը ունենայ . չէ՛նէ , հրէշ մը կըլլար : Ո՞վ է ուրեմն աս գլուխը . աներևոյթ գլուխը նոյն ինքն Քս աէրն մեր է , իսկ երեւելին կամ իր փոխանորդն երկրիս վրայ՝ սրբազան պատն է , Պետրոս առաքեալին յաջորդը , որուն վրայ հիմնեց Քս բոլոր եկեղեցին . “ Ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ ” , ու արքայութեան բալլէքներն իրեն տուաւ . “ Եւ սաց քեզ զվահանս արքայութեան երկնից ” : Թէ որ սրբազան պատն եկեղեցւոյ գլուխ է . ուրեմն մինակ հռովմայ եպիսկոպոսը չէ՛՝ ուրիշ ազգերուն ու քաղքերներուն եպիսկոպոսներուն պէս , ինչպէս ոմանք բերններուն կուտան , այլ ուրիշ ամեն եպիսկոպոսներուն գլուխն է՝ ինչպէս Պետրոս առաքեալն առաքելոց գլուխն էր : Թէ որ սրբազան պատն եկեղեցւոյ գլուխ է , ուրեմն չէ թէ պատուով միայն ու աթոռով վեր է քան զուրիշները , այլ նաև իշխանութեամբ ամեն ուղղափառ քրիստոնէից վրայ . անանկ որ՝ ինչ որ ինքը հաւատքի ու բարի վարուց վերաբերեալ բան մը վճռէ կամ կը

հրաման էն , ամենքը սարարկան են հնազանդելու : Աս բանս աւետարանէն ու ամենն առննի աւանդութե նէն յայտնի է . ու չէ թէ միայն ընդհանուր ժողովք ներէն հաստատուած , այլ նաև Հռովմայ քահանայապետներուն միշտ բռնած սովորութենէն՝ որ բոլոր աշխրբիս ուղղափառ քրիստոնէից աս բաները հրամանք են . ուստի ասոր դէմ կենալը , ինչպէս կրսէն մեծն Գերսոն երևելի գաղղիացի իծարանը , ու մեծն Պոսիւէ երևելի եպիսկոպոսը , ուրիշ ծանր մոլորութիւն մըն է :

Հիմայ կը մնայ որ մեկնեմ ձեզի իններորդ խօսքին մէկալ մասն ալ , այսինքն , , Հաւատամ'ի հաղորդութիւն սրբոց , : Ինչ ըսել է հաղորդութիւն սրբոց . անտարակոյս շատերն որ քրիստոնէական վարդապետութի ըսելու դալը հարկաւոր չեն սեպեր իրենց՝ աս խօսքս չեն հասկընար : Հաղորդութիւն սրբոց ըսելը կը նշանակէ մասնակցութիւն մը ամենն աղօթքներուն ու ամենն բարեգործութիւններուն՝ որ բոլոր աշխրբիս հաւատացեալները կընեն . ուստի “ հաւատամ'ի հաղորդութիւն սրբոց , , ըսելով՝ կուզենք ըսել որ բոլոր աշխրբիս հաւատացեալները մէկմէկու ըրած աղօթքներուն բարեգործութիւններուն ու ամենն հոգևոր բարիքներուն մասնակից կըլլան . անանկ որ՝ մենք ուրիշներուն ըրածէն , անոնք ալ մեր ըրածէն մաս կուռնենան : Մտածեցէք մէյմը որչափ բարիք կը գործուի ամենն անկ կաթողիկէ եկեղեցւոյ մէջ . միշտ քարոզ կը տրուի , և ամենքը կրնան երթալ ըսելու . միշտ քահանաները պատրաստ են , ամենքը կրնան ընդունիլ իրենցմէ սուրբ խորհուրդները . աղօթքն ամեննինն պակաս չէ , թէ առանձին և թէ հրատարակական , անանկ որ՝ գիշեր ցորեկ , կրսէ սուրբ Օգոստինոս , ամենն ժամ , ամենն վայրկեան բարեպաշտ անձ մը կը գանուի աղօթք ընող , ինչուան արքայութեան սուրբերն ալ՝ որ յալթական եկեղեցւոյն մասն են՝ միշտ մեզի համար աղօթք կընեն : Մտածեցէք որչափ պատարագ կըլլայ ամենն որ բոլոր աշխրբիս ժամերուն մէջ , որչափ հանդէսներ կըլլան , որչափ փառաբանութիւն ինչ , որչափ մահացուցմունքներ , որչափ ծով , պաք , ճգնաւթիւն , ողորմութիւն , եղբայրսիրութիւն , հաւատոյ յուսոյ սիրոյ ներգործութիւն , որչափ արգիւնք ինչ առջին կը վասարկին բարեպաշտ ու երկիւղած անձինք , որչափ բա-

ընդործութիւն կրնեն : Հիմայ աս ամեն բարեգործութիւններուն , աս ամեն արդիւնքներուն , ամենքնիս ալ մասնակից ենք . աս մասնակցութենէն դուրս կը մնան մինակ հերեփիկոսներն ու բանագրեալները , վասն զի եկեղեցիէն դուրս են , բաժնուած են , հաւատացեալներուն մէջը չեն սեպուիր :

Բայց կրնայ ըլլալ որ մէկն ըսէ . ազէկ , թէ որ ասանկ է նէ , ինչ պէտք է որ երթամ գլուխ ճաթեցրնեմ բուր որը աղօթք ընելու՝ բարեգործութիւն ընելու . ուրիշներուն ըրածը ինծի ալ հերկք է , անոնց ըրածը կը վայելեմ : Ազէկ կրտես , բայց աս ալ ըսէ ինծի , անոնց չքին մէջն ես թէ չէ . թէ որ ես , ու քիչ կաշխատիս բարիք ընելու՝ արդիւնք վասարկելու , քիչ ալ կը վայելես ուրիշն ըրած բարիքն ու արդիւնքը : Պատճառը յայտնի է . ինչպէս ընկերութեան մը մէջ ով որ շատ ստակ կը դնէ՝ շատ ալ կը վաստակի , ով որ քիչ կը դնէ՝ պէտք է որ քիչ վաստակի , ասանկ ալ եկեղեցւոյ մէջ՝ որ հոգևոր ընկերութիւն մըն է հաւատացելոյ՝ ով որ աւելի բարիք կրնէ , աւելի կը վայելէ ուրիշներունն ալ . ով որ պակաս կրնէ , պակաս ալ ուրիշներունն ըրածին մասնակից կըլլայ . «Որ սերմանէ ճշգելով՝ ճրշգելով և հնձնացէ , և որ սերմանէ առատութեամբ՝ առատութեամբ և հնձնացէ » (Թ Կ՞Բ՞ . Թ . 61) Իսկ թէ որ անոնց չքին մէջը չես , կամ կը մեռնիս ու բաւարան երթալու՝ ուրիշներուն օգնութիւնը վայելելու տեղ՝ շիտակ դժոխք կերթաս , ուր որ ոչ ուրիշն աղօթքը , ոչ բարեգործութիւնը կրնայ քեզի օգնել , վասն զի եկեղեցիէն բաժնուած ես . և կամ մահուչամ մեղքի մէջ կեցեր ես , ու չես կրնար ոչ սուրբ եկեղեցւոյ հոգևոր բարիքը վայելել , և ոչ ուրիշներուն ըրած բարեգործութեանը մասնակից ըլլալ : Խօսք հասկրնալու համար քանի որ անոնց չքէն զուրկ ես ու չես զըջար , չես կրնար սուրբ խորհուրդներն ընդունիլ . ու թէ որ ընդունիս , բարիք ընելու տեղ՝ մեծ չարիք կրնես : Իսկ ուրիշ ամեն բարիք որ հաւատացեալները կրնեն , աղօթք , պատարագ , ճգնութիւն , տեսակ տեսակ արդիւնքներ , մինակ մէկ կերպով մը կրնան օգնել քեզի , այսինքն անոնց որ չարիքը շարժել վրագ , որ քեզն չորհրդ ասոյ դարձի դալու . բայց չեն կրնար օգնել անոնց արդարութեանը հատուցում ընելու , և ոչ արքայու-

Թեան համար արդիւնք վաստըկելու . վասն զի ինչպէս որ մահուչափ մեղքի մէջ ըրած քու բարեգործութիւններդ ալ չեն կրնար օգնել քեզի՝ բոլորն ալ մեռած գործքեր ըլլալով, ասանկ ալ ուրիշներուն ըրածը չի կրնար քեզի օգնել :

Ուրեմն թէ որ կուզենք սրբոց հաղորդութիւնը վայելել, ու մասնակից ըլլալ ամեն բարեաց՝ որ կաթողիկէ եկեղեցւոյ մէջ կըլլան, սա անիծած մահացու մեղքէն հեռու կենանք . ու երբոր կիմանանք մահացու մեղքի մէջ ըլլալնիս, մեկէն խղճմտանքնիս մաքրենք : Մէյմըն ալ ջանանք բարիք ընել որչափ որ կրնանք նէ . վասն զի ասանկով չէ թէ միայն մասնակից կըլլանք բոլոր աշխարհքիս հաւատացեալներուն բարեգործութեանն ու արդեանցը, այլ և լիուրի և ամենայն առատութեամբ կը վայելենք անոնց ըրած ամեն բարիքը :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԱ .

Հասարակական փասնէրորդ խօսքին վրայ, այսինքն « Ի Ռուսալիան մեղաց 77 . և ինչ որչափ շտաբ բան է մահուան ասինքը դարձի գալ :

Հանգանակին սա տասներորդ խօսքովն առաքելալները մեզի կը սորվեցընեն հաւաքի մաս ըլլալը՝ որ Քրիստէն մեր իր սուրբ եկեղեցիին իշխանութիւն տուաւ մեզաց թողութիւն տալու : Ասոր համար դրաւ միջըստութեան խորհուրդը՝ որով պզտի աղոցն սկզբանական մեղքը կը սրբուի, իսկ չափահաս երախտներուն՝ ներգործական իրենց կամօքը գործած մեղքերն ալ կը սրբուին : Բայց դիտնալով որ շատերը մկրտութենէ ետքն ալ նորէն մահուչափ մեղքի մէջ պիտոր իյնան՝ ապաշխարութեան խորհուրդն ալ դրաւ, այսինքն խոստովանանքը, որպէս զի քահանային տուած արձակումովը թողութիւն ըլլայ մեղքերնուն, ու փրկութե հասնին : Աս ամեն ըսածս հաւատքի բաներ են, անանկ որ չհաւատացողը հերեւելիոս կըլլայ, ինչպէս պիտոր ցցընեմ սուրբ խորհուրդներուն վրայ խօսելու ատենս ,

Թէ և չեմ տարակուսիր որ դուք ամենքդ հաստատուն հաւատքով կը հաւատաք աս բաները : Բայց գէշն ան է որ շատերն իրաւ խոստովանանք կը լլան՝ կընդունին ապաշխարութեան սուրբ խորհուրդը՝ որ Քստէրն մեր մեր մեղացը Թողութեան համար սահմանեց , բայց առանց հարկաւոր եղած պատրաստութիւններուն , առանց վարքերնին շիակելու , ուստի և առանց օգաի , առանց պտուղ մը քաղելու : Այն ալ որ խոստովանանք չեն ըլլար , ու նաև կարհամարհեն ապաշխարութեան խորհուրդը , վասն զի հաւատքէ զուրկ մարդիկ են : Ուրիշներ ալ կան որ չեն ուզեր խոստովանիլ , վասն զի կամք չունին խելընին գլուխնին Ժողովելու և վարքերնին փոխելու . ուստի ամիսներով ու տարիներով մեղքի մէջ կը մնան , մտքերնին գնելով որ մեռնիլ պէտք ըլլայ նէ՝ հերիք է որ մահուընէ առաջ խոստովանանք մը ըլլան . իսկ Թէ որ ապրին նէ , միշտ առեն կունենան խոստովանելու՝ աղէկ մը աշխարք վայելէն ետքը : Որոնք որ առանց հարկաւոր պատրաստութիւններուն խոստովանանք կը լլան , անոնց վրայ պիտոր խօսիմ՝ ապաշխարութեան խորհրդոյն վրայ խօսելու ստենս՝ բայտարելով ինչ պատրաստութիւն որ պէտք է արժանապէս ընդունելու համար աս սուրբ խորհուրդը : Որոնք որ հաւատքնին կորսնցուցեր են ու խոստովանանքը կանարգեն , անոնց վրայ պարապ է խօսելը , աղօթքըննք որ ան իրենց լոյս տայ : Արման անոնք որ ամիսներով ու տարիներով իրենց հոգին սատանային ձեռքը կը Թողուն , յուսալով միշտ որ ետքը ետքը խոստովանին , կամ չըլլայ նէ՝ մահուան առեննին կարենան խոստովանիլ , ու մեռնելէն առաջ մեղքերնուն Թողութիւն գանեն : Ասոնց վրայ պիտոր խօսիմ՝ հիմայ , ու պիտոր ցըրնեմ նախ՝ որ գէշ կեանք վարելը յուսալով մահուընէ առաջ խոստովանելու , յանգգեալութի մըն է՝ առանց արգեանց փրկութեան հասնելու . ուստի ով որ խոստովանանքի կարօտութիւն ունի , պէտք է որ շուտով խոստովանի , շուտով առ ան գառնայ : Երկրորդ պիտի ցըրնեմ որ խոստովանանքն ուշացրնէն օրէ օր ձգելով անանկ սուտ յոյս մըն է որ շատ անգամ յաւիտենական գատապարտութեան մէջ կը ձգէ զմարդը . ուստի ով որ խոստովանանքի պէտք ունի , մէկէն օրջափ առաջ որ կրնայ խոստովանի : Ահ , Թէ որ կարենայի

խմ ժողովրդապետութեանս մէջն եղողներուն ամեն  
նուն միտքը պառկեցընել առ երկու մեծ ճշմարտու-  
թիւններուն վրայ նէ, անտարակոյս մէկը չէր ըլլար որ  
չարաթ մը որ մը մեղքի մէջ կենար. անտարակոյս որոնց  
որ խղճմտանքը՝ հանդարտ չէ, պաճուէք բաներու մէջ  
է, մէկէն ճարը կը տեսնէր. անտարակոյս զատկին օրե-  
րուն չէին թողուր իրենց խոստովանանքը, ինչպէս ամ-  
մեն ասրի դժբախտութիւն չէն պակսիր ասանկները :

Պօղոս առաքեալին խօսքն է. Ով որ կարգով կանո-  
նով չի կռուիր, արքայութեան պատկին արժանի չըլ-  
լար. « Ոչ ստակի, եթէ ոչ ըստ օրինին մարտիցէ » .  
(Է Տի՛. Բ. Ծ :) Մեծն Գրիգոր ալ կըսէ. Առանց մեծ  
աշխատանքի՝ մեծ վարձք չըլլար : Ըսել կուզեն որ ան-  
չուզեր բոլորովին ձրի տալ մեզի արքայութիւնը, այլ  
կուզէ որ արժանի ըլլանք անոր, բարեգործութիւն ը-  
նենք, իր պատուիրանքները պահենք, քրիստոնէական  
պարտքերնիս կատարենք, կռուինք ու յաղթենք մեր  
անհաշտ թշնամիներուն՝ որ են աշխարհ մարմին ու սա-  
տանայ, և ասանկով արգիւնք ունենանք արքայութե-  
հասնելու : Ուրեմն որոնք որ ուզածնուն պէս կեանք մը  
կը վարեն, աշխարհք վայելելէն ուրիշ բան չեն մտա-  
ծեր, իրենց կրքերը գոհ ընել միայն կը նային, ու մեղք  
մեղքի վրայ կեւեցընեն, առանց ջանալու որ վարքեր-  
նին շիտկեն, ինչպէս կրնայ ըլլալ որ մէկ խոստովանան-  
քով մը՝ ետքի հիւրնդութեան ատենը՝ մեռնելէն քիչ  
մը առաջ իրենց բոլոր կենացը մէջ բրած մեղքերնուն  
թողութիւն գանեն, ու արքայութեան հասնին : Չէ,  
չի կրնար ըլլալ՝ վասն զի ասիկայ արքայութիւնը վաս-  
տրկիլ չէ, գողնալ է. ան առ շնորհքը մեղաւորներուն  
համար չէ՝ որ բոլոր կեանքերնին մեղքի մէջ անցուցեր  
են, այլ անմեղ տղոցը՝ որ մկրտութենէ ետքը գեռ-  
մաքերնին չիբացուած կը մեռնին : Սուրբ հաւատքը կը  
ստրկեցընէ որ մեղք գործողը՝ փրկութեան հասնելու  
համար պէտք է ապաշխարէ, աշխրբքիս լայն ու ընդար-  
ձակ ճամբան թողնէ ու նեղ ու փշոտ ճամբան երթայ,  
և ան ճամբուն մէջն ամեն նեղութիւն քաշէ՝ արքայու-  
թեան նեղ գուռնէն ներս մտնելու. « Ջանացարուք մտա-  
նել ընդ նեղ գուռնն » . (Ղկ. ԺԳ. 24 :) Ուրեմն ո-  
րոնք որ բոլոր կեանքերնուն մէջ ամենեկին չեն ջանա-  
ցեր նեղ ճամբան բռնելու, իրենց կրքերը զսպելու,

չար ունակութիւնն մահացնելու , աստերնէն ետ  
կենալու և առաքինութեան ետեւ ըլլալու , ինչպէս  
կը յուսաս որ մէկ խոստովանանքով մը՝ ետքի հիւրն-  
դութեան ատենը՝ մեռնէլէն քիչ մը առաջ՝ մեղքեր-  
նուն թողութիւն գտնեն ու փրկութեան հասնին : Ար  
կարծէք որ ի՞նչ կարօ՞մ է իրենց , որ կրցածնուն չափ  
զինքն անարգելէն ետքը՝ պարտական ըլլայ իրենց թո-  
ղութիւն տալու , ալ անկէց ետքը չի կրնանուն հա-  
մար զինքն անարգել՝ փրկելու զիրենք : Չէ , չի յուսան ,  
կրսէ սուրբն Հերոնիմոս , վասն զի ասանկ յուսալը՝ ու-  
ղել է ասանց արժանի ըլլալու՝ փրկութեան հասնիլ :  
Աս մեծ սուրբը անգամ մը մարեցաւ ինկաւ մեռածի  
պէս , ու անանկ տաղնապէ՛ր կրեց գատապարտութե՛  
վախէն որ՝ երբոր խելքը վրան եկաւ նէ՛ գողտլով ու  
սարսափելով աս խօսքս ըսաւ . իրաւ է , կը հաւատամ ,  
ու երկան փորձով սորվեցայ որ գէշ վարք ունեցողին  
մահն աղէկ չի կրնար ըլլալ :

Իրաւ , պէտքը չէ ամենեկին յուսահատիլ , և ոչ մա-  
հուան ատենը , ի՞նչ ողորմութենէն . վասն զի յուսալէն  
վնաս մը չըլլար , իսկ յուսահատոյն ինքը զինքն իր կա-  
մօքը գժոխք կը ձգէ : Ան ալ իրաւ է որ մեղաւոր մը մա-  
հուան ատենն ալ զղջալու ըլլայ նէ , մեղացը թողութի  
կը գտնէ ու կը փրկուի , վասն զի ի՞նչ ողորմութիւնն ան-  
հուն է , ու գիւրաւ կը ներէ՝ երբոր ճշմարիտ ցաւ ու  
զղջում ունենանք , ու հաստատուն կամք վարքերնիս  
չիտկելու : Բայց բանը հսն է որ գժուարին է ու խիստ  
գժուարին , որ մեղաւոր մը իր մահուան ատենին ձգե-  
լով իր զղջումն ու խոստովանանքը , կարենայ սրտանց  
զղջալ ու դարձի գալ . ուստի գժուարին ալ է որ իր մե-  
ղացը թողութիւն գտնէ ու փրկուի : Այնչափ բիւ-  
րաւոր մեղաւորներէն՝ որ սուրբ գրքին մէջը կը յի-  
շուին , կրսէ սուրբն Բեռնարդոս , մէկը միայն կայ՝ որ  
մահուան ատենը դարձի եկած ըլլայ : Ո՞վ է ըսէք նէ ,  
բարի աւագակն է՝ որ Քրիստոսի հետ Գողգոթա լեռան  
վրայ խաչեցին հրեաները : Սուրբ Օգոստինոսն ալ կը-  
սէ որ հինգ հազար տարուան մէջը մէկ աւագակ մը միայն  
գտնուեցաւ որ մահուան ատենը դարձի գայ : Ուրեմն  
ինչպէս կը ըլլայ , կրսէ նոյն սուրբ վարդապետը , որ այն-  
չափ մարդիկ գէշ կեանք կը վարեն՝ յուսալով որ մեռ-  
նելու ատեննին խոստովանին ու փրկուին : Աւ ետքը կը-

սէ . Թող յուսան որչափ որ կուզեն նէ , բայց ես չեմ յուսար . Թող իրենք չիվախնան , բայց ես կը վախնամ : Հազիւ հարիւր հազարէն մէկը , (լսեցէք սոսկալի խօսքը նոյն սուրբ վարդապետին) , հազիւ հարիւր հազարէն մէկը կը վերկուի որոնց որ մեռնելու ատենին կը ձգեն իրենց դարձը : Ուրեմն բոլոր մէկալններն ինչ կըլլան . բոլոր մէկալները կը դատաւարտուին : Տեսէք ուրեմն թէ յուսալու բան է ետքի հիւրնդու թեան ատենը՝ մեռնելէն առաջ խոստովանելն ու դարձի գալը :

Բայց դուք որ այդչափ կը յուսաք , կրնաք վստահ ըլլալ որ մեռնելէն առաջ կարենաք խոստովանիլ : Չի՞ կրնար ըլլալ որ կաթուածով մը՝ յանկարծական մահուամբ՝ ատեն չունենաք ետջ զըջում ընելու , ինչպէս շատերուն հանգիստեցաւ , ու մեր օրերը ստէպ կը հանդիպի : Պարոնին մէկը՝ որ աղէկ վարք չունէր , վախէն որ յանկարծ առանց խոստովանանք ըլլալու չի մեռնի՝ երկու քահանայ կը պահէր տունը կնգուզաւոր կրօնաւորաց կորդէն , մէկը քաղքին մէջ ունեցած տունը , մէկալը գեղի տունը , որպէս զի ուր որ հիւրնդու թիւն մը գայ վրան նէ՝ պարաստ ունենայ խոստովանահայրը : Բայց աս ամեն իր զգուշութիւնները բաւական չեղան . գիտէք ինչ պատահեցաւ . որ մը գեղէն քաղաքը դառնալու ատենը՝ յանկարծ ճամբուն մէջ հիւրնդու թիւն մը եկաւ վրան , մեռաւ : Տեսէք իր յոյսն ուր ըմբոստ : Յանկարծակի մեռնելու հարկ ալ չիկայ . չի՞ կրնար անանկ հիւրնդու թիւն մը գալ վրանիս՝ որ թմբիք , խելընիս կորսընցընենք , լեզունիս կապուի . ինչպէս կրնանք անատենը խոստովանանք ըլլալ ինչպէս զըջում ընել : Ինչ որ եղաւ՝ եղաւ , պէտք է անգիտի աշխարհք երթանք , մեղքերնիս ալ ետևնէս գան . « Գործք իւրեանց չօգան զհետ նոցա » . (Յայտ . ԺԴ . 13 :) Աս բաները կրնան պատահիլ թէ չէ , ո՞վ կրնայ զմեզ ապահով ընել որ չիպատահին պիտոր մեղի . ուրեմն թէ որ կրնան պատահիլ նէ , խելք է ան ատենին ձգել խոստովանանքը :

Բայց դենք որ յանկարծական մահուամբ պիտոր չի մեռնինք , դենք որ անանկ հիւրնդու թիւն պիտոր չունենանք՝ որ խելընիս կորսընցընենք , դենք որ լեզունիս պիտոր չիկապուի . բայց այսու ամենայնիւ կրնանք վրստահիլ աղէկ խոստովանանք մը ըլլալու և վերկու թեան

հասնելու: Թող ով որ կուզէ նէ՛ վստահի, կրսէ նրն Օգոստինոս, բայց ես չեմ՝ կրնար վստահիլ: Կը տեսնենք արդէն որ իսիսա գիւրին բան չէ աղէկ խոստովանանք ըլլալը, սրտանց ցաւելը, ճշմարիտ զղջում ու առաջադրուածն ունենալը հիմայ՝ որ ողջ առողջ ենք, գլուխնիս ազատ է, ատեն ու գիւրուածին ունինք սրտորաստուելու: Հասպա ի՞նչպէս կրնայ մէկն աղէկ խոստովանիլ ան ետքի հիւրնգուածեանը մէջ, ատենը կարծ, միայրը շփոթած, վախ ու սրտի նեղուածին մէկ գիւնն, մէկաւ գիւնն ցաւ ու անհանգստութիւն: Ի՞նչպէս կրնայ մէկը հարկաւոր սրտորաստութիւններն ընել աղէկ խոստովանելու, և մեղքերուն թողութիւն գտնելու: Աստուծոյ սէրը հարկաւոր է. բայց ի՞նչպէս կրնայ սիրել զամ՝ որ բոլոր կենացը մէջ չիսիրեց, ընդհակառակն անարգեց ու իրեն գէմ ըրաւ: Մեղքն ատել պէտք է. բայց ի՞նչպէս կրնայ ատել ու սոսկալ անկէց՝ որ բոլոր կենացը մէջ այնչափ սիրեց ու սիրաբ կպուցած էր անոր: Մեղքը կատեմ՝ կրսէ բերնով, այլ սրտանց չատեր. կրսէ, տեսնելով որ մեռնելէն ետքը չի կրնար մեղք ընել: Առաջադրէ մեղքէն ետ կենալ, բայց իրաւ չէ ըրած առաջադրութիւնը. վասն զի ինքը չէ մեղքէն ետ կեցողը, այլ մեղքերն իրմէն ետ կը կենան, զինքը կը թողուն: Հիմայ ասանկ զղջումով որ ճշմարիտ զղջում չէ՝ այլ վերիվերոյ, ի՞նչպէս կը յուսացուի որ ամ անոր մեղքերուն թողութիւն աայ, երբոր ճշմարիտ դարձի եկողներուն միայն խոստացաւ ներել: Չէ, ես չեմ յուսար, կրսէ նորէն սուրբ Օգոստինոս, ու տեսէք ի՞նչ սրտածառ կը բերէ. վասն զի հիւանդ մարդուն զղջումն ալ հիւանդ կըլլայ՝ կրսէ, այսինքն տկար զղջում մը՝ որ քիչ ուժ ունի. իսկ հոգեվարքին զղջումը՝ կէս մեռած կըլլայ, ամենեկին ուժ չունի: Անոր համար սուրբ եկեղեցին առջի ատեններն արձակում չէր տար որոնց որ կեանքերնին մեղքով կանցընէին ու դարձերնին իրենց մահուանն ատենին կը թողուին. վասն զի արձակման ընդունակ չէր համարեր զանոնք, ուստի այ՛ն ախախնամութեան կը թողուր անոնց հոգին: Բայց ինչո՞ւ ետքը սկսաւ արձակում տալ որոնց որ ճշմարիտ զղջման նշաններ կը ցցընէին՝ կրսէք նէ, պատճառը նովատեան հերետիկոսներն եղան, որոնք կրսէին որ մկրտութենէ ետքը մեղք գործողները փրկութեան չեն կր-

նար համար : Ասոնց մտորութիւնը բոլորովին ջնջելու համար՝ սուրբ եկեղեցին աւելի գթութիւն բանեցընել սկսաւ մեղաւորներուն վրայ . բայց սա ալ իրաւ է որ սուրբ եկեղեցին ոչ երբէք ապահովութիւն ունեցաւ ան հոգեվարքներուն խոստովանանքին վրայ , որոնք առանց խոստովանանքի անցուցեր են իրենց կեանքը : Ասանկ խոստովանանքներուն վրայ ինչ հաւատք ունենալու է նէ , աղէկ կիմանանք անոնցմէն՝ որ մահուան վտանգի մէջ խոստովաներ ու ետքը խալըսեր են : Ասոնց ամմենն ալ կը վկայեն որ իրենց ան խոստովանանքին մէջը՝ ոչ ըսածնին և ոչ ըրածնին գիտէին , խառնափնթոր բան մը եղած է խոստովանանքին , ու վայ էր իրենց՝ թէ որ ան հիւանդութեամբը մեռած ըլլային . սա բանն իմ անկըճովս շատերէն լսեր եմ : Խեղճ խոստովանահայրներն աղէկ գիտեն ինչ հաւատք ունենալու է անոնց խոստովանանքին վրայ , որ մահուան տեսնը կը թողուն իրենց դարձը : Կը ջանայ քահանան յորդորել զըջուած շարժել զիրենք , կերպ կերպ հոգևոր խօսքեր կը զուրցէ որպէս զի ցաւին սրտանց մեղքերնուն վրայ . բայց կը տեսնէ որ խօսքերը չեն աղբեր անոնց քարի պէս պնդացած սրտին : Այսուամենայնիւ իրենց փրկութեանն ամմեն կարելի եղած հնարքները բանեցընելու համար՝ արձակումը կուտայ , բայց ձեռքը գողալով՝ տարակուսելով՝ խիստ քիչ յոյս ունենալով որ իրենց օգնէ : Ուրեմն արևին լուսէն աւելի յայտնի է որ՝ ով որ գէշ կեանք կանցընէ առանց ջանալու որ զինքը շիտիէ , ու կը յուսայ որ մեռնելու տեսնը դարձի գայ՝ խոստովանանք ըլլայ , զինքը մեծ վտանգի մէջ կը գնէ յաւիտեան դատասպարտուելու , և կուղէ փրկուիլ առանց փրկութեան արժանի ըլլալու : Անանկ է նէ , ինչպէս կըլլայ որ շատերը սիրտ կընեն տարիներով իրենց հոգին սատանային ձեռքը կը թողուն , տարիներով և ոչ զատկական խոստովանանքին կըլլան : Կարելի բան է որ իրենց հոգին ասանկ երեսէ ձգող մարդիկ գանուին , իրենց հոգին՝ որ գին չունի , իրենց հոգին՝ որ մէկ հասիկ է , անանկ որ՝ անիկայ կորսընցընողը ամմեն բան կորսընցուցած կըլլայ : Այսչափ հոգ կընեն իրենց մարմնոյն համար՝ որ գերեզմանին մէջը պիտոր փտաի , այնչափ աշխատանք , այնչափ մտածմունք աշխրբքիս բաներուն համար՝ որ բոլորն ալ ունայնութի

են , ու հոգիներնուն համար ամենեկին մտածել չիկայ , կըստասեն որ մեռնելու ատեննին մտած են : Ո՛հ ասիկայ ամենեկն մեծ անխելքութիւնն է : Ուրեմն որուն որ խղճմտանքը մաքուր չէ , պէտք է առաջուց մտածէ , հիմակուրնէ մաքրէ . մեծ պաք կուգայ , բուն ժամանակն է ապաշխարելու , պէտքը չէ որ զատիկն անցընէ՝ առանց տեսնելու այ հետ իր հաշիւը :

Բայց աս ալ հերքը չէ , սիրելի որդիքս , խոստովանանքն օրէ օր ձգելը՝ զատիկն ձգելն ազեկ բան չէ . որուն որ խղճմտանքը մաքուր չէ՝ պէտք է շուտով մաքրէ , պէտք է որչափ որ կրնայ նէ շուտով խոստովանի ու զինքը շիտկէ . վասն զի ատ օրէ օր ձգելը՝ միտքը դնելով որ ետքը խոստովանի , խաբուիլ մըն է՝ որ հասարակօրէն զմարդը յաւիտենական գատապարտութեան մէջ կը ձգէ : Ըսէք ինձի , ի՞նչ բան կայ աշխրդքիս մէջ ատենէն աւելի անստոյգ , ատենէն աւելի անհաստատ . ոչ ես , ոչ դուք կրնանք գիտնալ դեռ քանի՞ տարի , քանի՞ ամիս , քանի՞ օր , քանի՞ ժամ պիտոր ապրինք . կը յուսանք որ դեռ ապրինք , բայց ստոյգը չէնք գիտեր : Աւետարանին պատմած հարուստն ալ կը յուսար երկան ապրելու , անոր համար ետէէ էր որ մեծ մեծ ամպարներ մառաններ շինէ , ու շատ տարիներու համար պաշար պատրաստէ որ ալ հոգ չունենալով ուտէ խմէ և ուրախանայ . « Անձն , ունիս բազում բարութիւնս համբարեալ ամաց բազմաց , հանդիւր , կեր , արք , և ուրախ լեր , » (Ղ.՝ Ժ.՝ 19) : Բայց ետքը ի՞նչ եղաւ . քիչ օրէն իմացուցին իրեն որ մահը հասեր էր , ան դիչէրը պիտոր մեռնէր . « Անմիտ , յայտմ գիշերի զոգիդ ՚ի քէն ՚ի բաց պահանջեցեն , խիկ զոր պատրաստեցերն՝ ում լինիցի , » անխելք մարդ , աս գիշեր մեռնիս պիտոր , ատ բոլոր պատրաստած հարստութիւնդ որնուն համար է : Ո՛րչափ մարդիկ ատոր պէս կը յուսային երկան ապրելու , բայց չիկարծած ատեննին մեռան : Քանիներ իրիկունը բուն եղան , ու մէյմըն ալ առտուանց չարթընցան . քանիներ ուրախ զուարթ սեղան գնացին , ու անիկայ իրենց ետքի սեղանն եղաւ . քանիներ զբօսանքի մէջ , մեղք գործելու ատենը մեռան . պատմութեան մէջ անթիւ օրինակներ կան աս բանիս : Թէ որ մէկն երթար ան ատենն ըսէր իրենց որ հիմա մեռնիս պիտոր , երեսն ՚ի վեր կը խնայային . բայց մեռան ,

ու յանկարծակի մեռան՝ երբոր չէին կասկածեր : Թե որ այնչափ մարգիկ աս կերպով չիկարծած ատենին մեռան , ո՞վ կրնայ զմեզ ապահովել որ մենք ալ անոնց պէս չիմեռնինք պիտոր , կարծածնէս առաջ մահը վրանիս չիհասնի պիտոր : Չէ , չի կրնար մէկն զմեզ ապահովել որ ասորի մըն ալ ապրինք , և ոչ ամիս մը , և ոչ ինչուան վաղը , և ոչ մինչև իրիկուն , և ոչ վայրկեան մը . վասն զի Ծձ յայանի կրսէ որ ատենը մեր ձեռքը չէ , իր ձեռքն է . “ Ոչ է ձեզ գիտել զժամս և զժամանակս , զոր հայր եդ յիւրում իշխանսւթեան ” . (Գ.ՐԺ . Ծ . 7 :) Աստուած յայանի կրսէ որ գողի պէս պիտոր հասնի վրանիս , այսինքն յանկարծ երբոր ամենևին չենք կարծեր . “ Գամ որպէս գող . և ոչ որ իմանայ զգալուստ իմ ” . (Յ.Գ.Կ . Գ . 3 :) Քրիստոս ատեն մեր ալ կը խրատէ զմեզ որ միշտ արթուն կենանք , չիգիտնալով մեր մահուան օրն ու ժամը . “ Արթուն կացէք , զի ոչ գիտէք զօրն և ոչ զժամս ” . (Մ.Բ . իԷ . 13 :) Ո՞վ կրնայ ուրեմն սիրտ ընել , կրսէ սուրբն Բեռնարգոս , որ մը՝ ժամ մը՝ վայրկեան մը՝ Ծձ շնորհքէն զնկուած կենալ , սոսկալի վասնգի մէջ գնելով զինքը մեռնելու և յաւիտեան դատապարտուելու . ո՞վ կրնայ սիրտ ընել օրէ օր ամսէ ամիս ձգելու իր խոստովանանքը՝ յուսալով ու կարծես թէ ատենն իր ձեռքն ունենալով : Թող ցցընեն ինծի անգէղջ մեղաւորները՝ որ խոստովանանքնին օրէ օր կը ձգեն , սուրբ գրքին որ երեսը գրուած է որ Ծձ վաղուան օրն իրենց խոստանայ : Արդ գանէք սուրբ գրքին մէջը , կրսէ մեծն Գրիգոր , որ Ծձ կը խոստանայ թողու թիւն տալու ձեր մեղքերուն ան օրն որ սրտանց դարձի կուգաք . բայց չէք գաներ ամենեին որ խոստանայ ինչուան վաղն սպասելու որ դարձի գաք : Նոյն բանը կրսէ ու կրսէ նաև սուրբ Օգոստինոսը մեղաւորներուն . Մի ուշանաք , օրէ օր մի ձգէք ձեր դարձը . վասն զի Ծձ խոստացաւ ներելու ձեզի երբոր զըջաք նէ , բայց չիխոստացաւ որ ինչուան վաղը ձեր ուշանալուն սպասէ : Նաև ինքը սուրբ Օգոստինոս երբոր մեղքերու մէջ թաղուած էր , խզմտանքը զարնելէն կրսէր միշտ՝ որ կուզէր դարձի գալ , խոստովանիլ , բայց միշտ վաղը վաղը կրսէր : Ետքը ետքը սիրա ըրաւ , ու ինքնիրեն ըսաւ . թէ որ խոստովանանք ըլլալ կուզեմ նէ՝ ինչո՞ւ վաղուան ձգեմ պիտոր , ինչո՞ւ ասոր

պիտի չըլլամ. վաղը վաղը, ինչո՞ւ ասօր չէ, ինչո՞ւ հի-  
մայ չէ: Ասանկ ըսաւ, ու ալ չուշացուց իր դարձը. վասն  
զի ճանչցաւ թէ ի՞նչ մեծ վտանգի մէջ կը գնէր զինքը՝  
ուշացընելով իր դարձը. վասն զի գիտէր որ շատերն  
իրենց դարձն իրենց խոստովանանքն օրէ օր ձգելով ան-  
զեղջ կը մեռնին ու կը դատապարտուին: Սուրբ Օգոս-  
տինոսին ըսածը՝ սուրբ գրքին ըսածն է. « Արդեակ,  
մի յապաղիցիս դառնալ առ տէր, զի մի առ մեղս քո  
մեռանիցիս » (ՍԻՐ. Ե. 8:) Ով որ գէշ ճամբու մէջ  
է, չուշանայ դարձի գալու խոստովանելու. չէ նէ՝  
յանկարծ վրայ կը հասնի լծ, և առանց ատեն տալու  
իրեն՝ զինքը կը դատապարտէ. չըսէ որ ուրիշ անգամ  
ալ մեղքեր գործեցի առանց խոստովանելու, ի՞նչ վնաս  
եղաւ. վասն զի իրաւ՝ լծ կը համբերէ կըսպասէ, բայց  
երբոր իր համբերութիւնը գէշի կը բանեցընես նէ՝ բո-  
լորը մէկտեղ քեզի վճարել կուտայ: « Մի ասիցես՝ մե-  
ղայ և զի՞նչ եղև ինձ. . . մի ասիցես գթութիւնք նորա  
բազում են. . . զի տէր խնդրելով խնդրեցէ ՚ի քէն  
վրէժ » (ՍԻՐ. Ե. 3. 3:) Բոլորն ալ հաւատքի պակ-  
սութենէն առաջ կուգայ. կարելի բան է որ մէկը հաւ-  
տայ մահուչափ մեղքի համար յաւիտենական դժոխք  
պատրաստուած ըլլալուն, ու ամիսներով տարիներով  
մահուչափ մեղքի մէջ կենայ՝ ան ողորմելի յուսովն որ  
ետքը կը խոստովանի: Ի՞նչ խելք է. թէ որ մէկն իմա-  
նար որ թունաւորուած է, ու հոն պատրաստ ունենար  
դեղթափը մահուրնէ խալըսելու, մէկէն չէր առներ.  
բայց մեղաւորները գիանալով որ հոգին ին այնչափ մեղ-  
քերով թունաւորուած է, ու պատրաստ ունենալով  
հոգեւոր դեղթափը՝ այսինքն զզուսն ու խոստովանանքն  
յաւիտենական մահուրնէ խալըսելու, հոգերնին չէ,  
դեղը չեն առնուր, օրէ օր կը ձգեն, ան սոսկալի վտան-  
գին մէջը կը կենան մեռնելու և յաւիտեան դատապար-  
տուելու: Թէ որ մարմնոյ տկարութիւն մը ունենան,  
չըրած հոգերնին չիմար ընդնանալու համար. մէկէն  
բժիշկ ու վիրաբոյժ կը կանչեն, լեզի լեզի դեղեր կառ-  
նեն, այրելու կարելու ցաւերուն կը գիմանան, ամմեն  
հնարք կրնեն մահուան վտանգէն խալըսելու համար:  
Իսկ երբոր հոգինին կը հիւրնտնայ անիծած մեղքերով,  
ու յաւիտենական դատապարտութեան վտանգի մէջ  
են, հոգերնին չէ, չեն մտածեր, կը խօսին կը խնայան,

կուսան կը խմեն , մեղք մեղքի վրայ կ'ենցընեն , ան ոչ զորմէ յուսովն ետքը խոստովանելու , մահուընէ առաջ դարձի գալու : Ասկէց մեծ անխելքութիւն կրնայ ըլլալ . բայց եկուր նայէ որ աս է ամեն օր տեսածնիս : Աստուած սուրբ եկեղեցւոյ իշխանութիւն տուաւ զմեզ մեղքէն մաքրելու , մեր մեղքերուն թողութիւն տալու . ազատ են իրենք ալ աս շնորհքը վայելելու . բայց ծուլութիւն կրնեն , անհոգութիւն կրնեն , փոյթերնին չէ , չեն խոստովանիր : Կը յուսան ետքի հիւընաութեան ատեննին՝ մեռնելէն առաջ խոստովանիլ , բայց ասիկայ յանգուգն վստահութիւն մըն է՝ արդիւնք մը չունենալով յուսալ փրկութեան հասնելու , անոր համար պէտք է առաջուց դարձի գան ու խոստովանին : Դարձերնին կուշացընեն , օրէ օր կը ձգեն . ասիկայ ալ խաբէութիւն մըն է՝ որ դիւրաւ մարդն յաւիտենական դատապարտութեան մէջ կը ձգէ , անոր համար պէտք է որչափ որ կրնան նէ շուտով դարձի գան , մէկէն խոստովանին . չէ նէ , կամ ատեն չեն գտներ խոստովանելու , կամ աղէկ խոստովանանք չեն կրնար ըլլալ , գէշ մահ կունենան ու կը դատապարտուին : Ո՛հ , քանի քանի ասանկ մեռնողներ տեսեր եմ . Ծծ սահէ զմեզ անանկ մահուընէ : Սիրելի որդիքս , ասոնք խիստ յայտնի բաներ են , սուրբ գիրքը կը վկայէ . խիստ յայտնի բաներ են , ամեն օրուան փորձը կը հաստատէ : Աւրեմն ամեն մարդ իրեն խրատ առնէ աս խօսքերէս :

Բայց ինչ օգուտ որ ես աս բաները ջանացայ մեկնել ձեզի , և աջուընուդ առջևը դնել . անոնք որ աւելի կարօտ են աս բաները լսելու , հոս չեն որ լսեն . հոգևոր խօսք լսելէն կը փախչին , չեն ուզեր լսել , խղճմանքնին զարնելէն կը վախնան , կը վախնան որ չըլլայ թէ պէտք ըլլայ վարքերնին փոխել խելուընին գլուխնին ժողովել . “ Ոչ կամին իմանալ զբարի ” . (ՍՂ . ԼԵ . 4 :) Բայց ալ գէշ , վասն զի Ծայնը չեն ուզեր լսել որ զիրենք կը կանչէ , իրենց թողութիւն կը խոստանայ . ալ գէշ , վասն զի չեն ուզեր վարքերնին շնակել , վասն զի դատապարտութիւննին ստոյգ կըլլայ . ու դատապարտուելէն ետքը կ'իմանան որ միայն իրենցն էր դատապարտուելուն յանցանքը , իրենց ուզելուն համար դատապարտուեցան , Ծծ փրկել կուզէր զիրենք , ու անոր համար ամեն օգնութիւն ալ տուեր էր դիւրաւ

վրկուելու . բայց իրենց կորսուելուն սլաաճառն իւրենք եղան . Ի՞ճ պահէ զմեզ ամենքնիս ալ աս դժբախտութենէն :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԲ .

Հասարակին մեղասաներորդ խօսքին վրայ , այսինքն  
« Ի յարո-միան մեռելոց » . և թէ որչափ հարկաւոր է  
պարբարաբա-իւ որ բարի մահ ունենանք :

Հանգանակին մեռասաներորդ խօսքովը կը դաւանինք՝ որ ամենքնիս ալ նորէն յարութիւն պիտոր առնենք մարմնով : Բայց որովհետև յարութիւն չառնուիր առանց մեռնելու , ուստի յարութիւն առնելուն վրայ չիստած՝ մտածեցի որ մահուան վրայ խօսիմ՝ ձեզի : Կրնար օգտակար ըլլալ ձեզի՝ թէ որ հոս ստորագրէի արգարներուն նախանձելի մահն ու անզեղջ մեղաւորներուն սոսկալի ու չարաչար վախճանը . բայց ասոնց վրայ ուրիշ անգամ կը խօսիմ . հիմակու հիմայ կուզեմ միայն մեր մահուանը ստուգութենէն ու երբ մեռնելն ուս անստուգութենէն երկու սիրուն հետեանքներ հանել մեր հոգևոր օգտին համար : Առջի հետեանքն աս է . թէ որ մահերնիս ստոյգ է , թէ որ ճար չիկայ՝ ամենքնիս պիտոր մեռնինք , ուրեմն պէտք է որ պարաստուինք՝ աղէկ մեռնելու , բարի մահ ունենալու : Մէկալ հետեանքն ալ աս է . թէ որ երբ մեռնելնիս անստոյգ է , ու չիկարձած ատեննիս կրնանք մեռնիլ , ուրեմն չէ թէ միայն պէտք է պարաստուլինք՝ աղէկ մեռնելու , այլ նաև միշտ պարաստ կենանք մեռնելու : Աս երկուքն ալ անցած կիրակուան ըսածներուս պէս հարկաւոր բաներ են , ու անանկ ճըշ մարիա՝ որ ապացոյցի կարօտութիւն չունին , վասն զի ինքիբնուն յայտնի ու բացայայտ են : Բայց որովհետև շատերն աս բաներուս վրայ չեն մտածեր , աղէկ կըլլայ որ մտքերնիդ ձգեմ՝ որ մտածէք , ու մտածելով՝ ջանաք ի գործ դնել :

Գուերիկոս անունով կորիճ երիտասարդ մը՝ որ աշխարհքիս ունայնութեանցն ու իր օխտերուն ետեւ էր, որ մը բարեբախտաբար վանքի մը ժամուն գիմացէն անցնելու ատենը՝ լսեց որ ներսը կրօնաւորները ժամերգութիւն կընէին: Հետաքրքրութիւնն եկաւ, ներս մտաւ. ան միջոցին ալ դպիրներուն մէկը բարձր ու ալուոր ձայնով ընթերցուած կը կարդար սուրբ գրքին ծննդոց հինգերորդ գլխէն, որուն մէջը կը պատմէ նահապետներուն տարիքն ու մահը: Կեցաւ մտիկ ընելու. լսեց որ Ադամ ինըհարիւր երսուն տարի ապրեր, ու ետքը մեռեր է. « Եւ եղեն ամենայն աւուրք Ադամայ՝ զորս եկեաց, ամբ իննհարիւր և երեսուն, և մեռաւ » . (Ծնն. Է. 5:) Մաղաղայէնն ու թըհարիւր իննսունըհինգ տարի ապրեր, ու ետքն ան ալ մեռեր է. « Եւ եղեն ամենայն աւուրք Մաղաղայէնն ամբ ութհարիւր և իննսուն և հինգ, և մեռաւ » : Յարեգն ինըհարիւր վաթսունուերկու տարի ապրեր, ու ետքն ան ալ մեռեր է. « Եւ եղեն ամենայն աւուրք Յարեգին ամբ իննհարիւր վաթսուն և երկուք, և մեռաւ » : Ու լսելով որ ընթերցուած ին ամեն համարը մեռնելով կը լմըննար, « և մեռաւ, և մեռաւ », մտքէն ըսաւ. կեցիր մտիկ ընեմ՝ նայիմ սա ծերերէն մէկը կը գանուի՞ որ մեռած չըլլայ: Բայց լսեց որ Ղամբն ալ եօթըհարիւր յիսունուիրէք տարի ապրեր, ու ետքը մեռեր է. Մաթուսողան ալ ինըհարիւր վաթսունըլինը տարի ապրեր ու ետքը մեռեր է. ամեն նահապետներն այնչափ երկան կեանք ունեցեր են, բայց ետքը ետքը ամենքն ալ մեռեր են: Քանի որ կը լսէր ան « և մեռաւ », բառը նէ, անանկ զգացմունք մը կը լլար սրտին մէջն որ՝ սկսաւ ինքիրեն դալ ու ըսել. թէ որ աս ամեն ծերերն այնչափ տարի ապրելէն ետքը վերջապէս մեռեր են, ինչ օգուտ եղաւ մեռնելու ատեննին իրենց երկան ատեն ապրելը: Անօգուտ, ինչու որ ետքը ետքը մեռան, ու իրենց համար ամեն բան վերջացաւ, բան մը չիմնաց ձեռուրնին: Ուրեմն թէ որ ունայնութիւն է ինըհարիւր տարիէն աւելի ապրելը, որչափ աւելի ունայնութիւն պէտք է որ ըլլայ վաթսուն եօթանասուն տարի ապրելը, որուն գրեթէ կէսն ալ անցուցեր եմ, ու ասանկ գէշ անցուցեր: Պէտք է որ մեռնիմ, մահուընէ չեմ կրնար փախչիլ, մեռնելէս ետքը՝ ինծի ինչ օգուտ ուրիշ ամ-

մեն բանէն : Աւրեմն ալ աղէկ է որ իմ բանս ապահո-  
վեմ , պատրաստութիւն տեսնեմ աղէկ մեռնելու , բա-  
րի մահ ունենալու : Ասանկ ըսաւ , ու ասանկ ըրաւ .  
բարի մահուան պատրաստութիւն տեսաւ , ու սուրբի  
մը պէս մեռաւ :

Երանի՛ թէ մինք ալ քիչ մը մտած էինք սա մեծ ճըշ-  
մարտութիւնը . մեռնինք պիտոր , ճար չիկայ , տարա-  
կոյս չիկայ : Ուրիշ ամեն բան տարակուսական է աշ-  
խարհիս վրայ , կըսէ նք Օգոստինոս , ամեն բան անըս-  
տոյդ է . կը յուսաս շահելու սա առուատրին ան գործ-  
քին մէջ , յուսալու ալ պատճառ ունիս , բայց այսու  
ամենայնիւ ընելու շահդ ստոյգ չէ , հազարումէկ ար-  
գելքներ կրնան ելլել : Արյուսաս տունդ մեծ ցընել ,  
վիճակդ աղէկցընել հարուստ հարս մը բերելով . բայց  
ապահով չես , հարսնիքդ կրնայ յաջողիլ , կրնայ չիյա-  
ջողիլ : Արյուսաս սա կամ ան պաշտօնին հասնիլ . ի-  
րաւունք ալ ունիս հասնելու . բայց ո՞վ գիտէ , կրնայ  
ըլլալ որ հասնիս , կրնայ ալ ըլլալ որ չիհասնիս . նոր  
բան մը հանդիպելու որ ըլլայ , ամեն բան կը փոխուի :  
Արյուսաս առատ հունձք մը ընելու , ամպարներդ լե-  
ցընելու , ամեն նշանները կան . բայց ո՞վ գիտէ , կրնայ  
առատութեան տեղը՝ սովըլլալ : Նիչ երկնցընեմ , նայէ  
քննէ աշխարհիս մէջ ինչ որ կայ աղէկ ու գէշ , կը դըս-  
նես որ ամենն ալ անստոյգ է . վեր դարձիր , վար դար-  
ձիր , ամեն բան անստոյգ կը գտնես . միայն մահն է  
ստոյգ ու ապահով , միայն ան է որ չի կրնար սխալիլ ,  
տարակուսի տակ չիյնար : Անանկ է , սիրելիք , պիտի  
դայ ան օրն որ առտուանց պիտոր ըլլանք , իրիկուան  
չըլլանք պիտոր . կամ ան գիշերն որ իրիկուան պիտոր  
ըլլանք , առտուն չիհասնինք պիտոր : Մահը չի մոռնար  
մէկերնիս , ամենքնուս ալ կուգայ ատենին . ու երբոր  
կուգայ , ետ խրկելու չընդունելու ճար չիկայ : Արակի  
ջուրի ղէնքերու գէմ կը կենանք , թագաւորներուն ու-  
ժին գէմ կը կենանք . բայց մահուան գէմ կեցող չէ ե-  
ղած , ու չի կրնար ըլլար : Երբոր մահը կը հասնի , թա-  
գաւորներն ալ կայսերք ալ իրենց ամեն զօրութեամբը  
չեն կրնար զինքը վայրկեան մըն ալ ետ կեցընել : Գաղ-  
ղիոյ թագաւորներուն մէկը մեռնելու ատենն ըսաւ . Ա-  
նանկ է նէ , բոլոր ունեցած իշխանութեամբս չեմ կըր-  
նար ընել որ կէս ժամ ետքը դայ մահը :

Ուրեմն թէ որ ճար չեկայ, ու պէտք է որ օր մը մեռնինք. խիստ յայտնի կը հեանի որ պէտք է ամեն ջանք ընենք, ամեն հոգ ունենանք պատրաստուելու՝ որ ազէկ մեռնինք, բարի մահ մը ունենանք. վասն զի ազէկ կամ գէշ մեռնելէն կը կախուի յաւիտեան երջանիկ կամ թշուառ ըլլալնիս: Ըսէք ինծի, թէ որ մէկն աշխրբքիս վրայ մեծ գործք մը ունենայ՝ չի՞ մտածեր անոր վրայ, ամեն հնարք չի՞ փնտրուեր որ գործքն յաջողի, ամեն հարկաւ որ եղածը չի՞ պատրաստեր յաջողելու համար: Չոր օրինակ թագաւոր մը՝ որ զինքն ու իր աշխարհքը պաշտպանելու համար պատերազմ պիտորնէ, կը մտածէ ընելքը, վառօգ՝ ուռմք՝ թնդանօթ՝ ամեն զէնք կը պատրաստէ, զօրավարները կորոչէ, զօրքերը կարգի կը դնէ, հարկաւոր բան մը պակաս չընէր: Ասանկ ալ մէկն որ մեծ դատաստան մը ունի՝ անով ստանալու կամ կորսնցընելու հարուստ ժառանգութիւն մը, ուսկից կը կախուի իր բոլոր կենացն երջանկութիւնը կամ թշուառութիւնը, գիշեր ցօրեկ անոր վրայ կը մտածէ, իրեն նպաստաւոր գրուածքներ մօրհակներ կը փնտրուէ, փաստեր գտնելու համար մտքը կը հոգնեցնէ, փաստաբաններու խորհուրդ կը հարցնէ, ոչ ճամբորդութիւն ընէլն աչքին բան կերեկայ, ոչ նեղութիւն, ոչ ծախք, յալթութեան հարկաւոր եղած բաները պատրաստելու համար: Կարճ խօսքով. ով որ ձեռքը հարկաւոր գործք մը ունի, ան գործքին յաջողութե հարկաւոր բաները կը փնտրուէ կը պատրաստէ կարգի կը դնէ, անանկ որ՝ անխելք ու անխոհեմ մարդ մը կը սեպուի ով որ ասանկ չընէր նէ: Հիմայ ըսէք ինծի, գիտէք ինչ մեծ գործք է մեռնիլը, անգիտ աշխարհքը երթալը. անկէց մեծ գործք չի կրնար ըլլալ: վասն զի անկէց կը կախուի մեր յաւիտեանական երջանկութիւն արքայութե մէջ, կամ յաւիտեանական թշուառութիւնը դժոխքին մէջ: Աս աշխրբքիս երջանկութե կամ թշուառութեանը պէս չէ որ կանցիլ ու կը ըլնինայ, միշտ հոս պիտի չեմնանք. այլ բանը հոն է՝ որ միշտ պիտի մնանք, կամ երջանիկ կամ թշուառ: Մեռնիլը սածդ ամենէն վտանգաւոր գործքն է, ամենէն դժուար յաջողելու. վասն զի գործք մըն է որ ամենեկն չէնք ըրած, անցք մըն է որ ամենեկն չէնք անցած, ստանան ալ մէկալ գիշեր կը ջանայ որ գէշ ընէլ տայ մե-

զի, զմեզ գլխի վրայ բերէ: Ար տեսնենք որ նաև սուրբերը կը գողային վախերնուն՝ որ չըլլայ թէ բաներնին անյաջող երթայ. սուրբ Իլարիոն ճգնաւորն որ եօթանասուն տարի ճգնուածիւն ըրեր էր՝ գողալով մեռաւ. նմանապէս սուրբն Ալաթոն, ուրիշ սուրբեր ալ գողալով կը մեռնէին որ արդեօք կարենան պիտոր փրկուածեան հասնիլ: Ասոնցմէ 'ի զատ՝ մեռնիլն անանկ գործք մըն է որ եթէ մէյժը գէշ երթայ նէ, միշտ գէշ կը մնայ, ճարը չիկայ. ուրիշ գործքերու պէս չէ՝ որ առջի անգամուն գէշ գնաց նէ, երկրորդ անգամուն զգուշանանք ու աղէկ ընենք. անանկ գործք մըն է որ միանգամ սխալեցանք նէ, միշտ սխալած կը մնանք, ճարը չիկայ: Թէ որ երկու անգամ մեռնելու ըլլայինք, յոյս մը կրնար ըլլալ որ առջի անգամուն գէշ մահ ունեցանք նէ՝ երկրորդ անգամուն բարի մահ ունենանք. բայց միանգամ պիտոր մեռնիլք. « Կայ մնայ մարդկան միանգամ մեռանէլ, » (Եւբ. թ. 27.) ուստի թէ որ գէշ մահ ունեցանք նէ, միշտ գէշ է բաներնիս, ճար չիկայ: Ուրեմն եթէ որ և իցէ մեծ գործքի մէջ պէտք է նախ աղէկ մտածել, ամեն հնարք բանեցընել, ամեն հարկաւոր բաները պատրաստել կարգի գնել, որ չափ աւելի աս գործքիս մէջը՝ որ ամենէն մեծ, ամենէն հարկաւոր, ամենէն դժուար, ամենէն վտանգաւոր գործքն է, անանկ որ՝ մէյժը գէշ երթայ նէ, միշտ գէշ կը մնայ. ասանկ գործքը կրնայ յաջող երթալ առանց մտածելու առաջուց, առանց պատրաստուի տեսնելու առանց հարկաւոր եղած բաները կարգի մէջ գնելու: Ուրեմն աղէկ մեռնելու համար պատրաստուածի տեսնելու հարկը խիստ յայտնի՝ խիստ մեծ ու անանորինելի բան է. անոր համար մեծ նքերուն մէկն ըսաւ որ՝ մեր կեանքը պիտոր ըլլայ մշտնջենաւոր պատրաստուածիւն մը աղէկ մեռնելու. Սենեկա փիլիսոփան ալ, թէ և հեթա՛նոս՝ ճանչցաւ որչափ հարկաւոր ըլլալը մարդուս՝ որ բոլոր կենացը մէջը սորվի աղէկ մեռնիլը, և ըսաւ. « Բնդ բոլոր կեանս ուսանելի է զմեռանէլ, »:

Բայց ուր կը գտնենք աս պատրաստուածիւնը, քանի՞ հոգի կը գտնենք՝ որոնց կեանքը մահուան պատրաստուածիւն ըլլան: Միթէ մահուան պատրաստուածիւն է աշխրբքիս ունայնուածիւններէն՝ 'ի զատ ուրիշ բան չիմտածելը, մինակ զուարճուածիւններու ետեւ ըլլա-

լը, կրքերնիս դո՛ս ընելը: Մահուան պատրաստու-  
թիւն է վտանգաւոր բարեկամութիւններ ունենալը,  
ու խելքերնիս մտքերնիս անօնց տալը: Մահուան պատ-  
րաստութիւն է կերութեամբ ետեէ ըլլալը, խաղերու  
մէջ ունեցածնիս կորսընցընելը: Մահուան պատրաս-  
տութիւն է սրտերնիս ատելութիւն ոխ պահելը եղ-  
բայր եղբօր հետ՝ հարսը կեսրոջ հետ՝ տալը հարսին  
հետ՝ դրացի դրացին հետ խըսխըս ունենալ ու ըն-  
տանեաց մէջ խռովութիւն ձգելը: Մահուան պատ-  
րաստութիւն է միշտ ուրիշները բամբասելը, ուրիշնե-  
րուն վրայ չար խօսիլ, քսութիւն ընել, անպարկեշտ ու  
գայթակղական խօսքեր զուրցելը: Մահուան պատրաս-  
տութիւն է ուրիշին բանը գողնալ խարդախութեամբ  
կամ խաբելով, անիրաւութեամբ ու յախշտակելով:  
Մահուան պատրաստութիւն է գործքերու և առու-  
տուրի մէջ անանկ թաղուելը՝ որ ատեն չիմնայ ան  
ծելու, հոգինիս հոգալու, քրիստոնէական պարտքեր-  
նիս կատարելու: Մահուան պատրաստութիւն է ծոյլ  
կեանք ունենալը, սուրբ խորհուրդներէն հեռու կե-  
նալը, ժամ չերթալը, հոգևոր բան մտիկ չընելը, բարե-  
գործութեան ետեէ չըլլալը, մեղքի մէջ կենալը, խղճ-  
մտանքը մաքուր չկապահելը, տարիներով և ոչ զատկին  
խոստովանանք ըլլալը: Ա՞ս է ըրած պատրաստութիւն  
նին, ա՞ն է պատրաստուելնին որ աղէկ ընեն ան մեծ  
քայլը դէպ 'ի յա իրենականութիւն, ան սոսկալի քայ-  
լը, ան դժուարին ու վտանգաւոր քայլը, որ մէյո՛ր դէշ  
ընենք նէ՛ միշտ դէշ պիտի մնայ, ետ դարձընելու ճար  
չիկայ որ նորէն աղէկ ընենք: Խեղճ ողորմելի մարդիկ,  
ա՞ն է աղէկ մեռնելու ճամբան, ասիկայ անղեղ ու յու-  
ստհատ մահ ունենալու ճամբան է: Ըսէք պիտոր որ  
մահուան ատենը կը պատրաստուիք, խոստովանանք  
կըլլաք, անց հետ հաշիւնիդ կը տեսնէք. բայց ես ալ ձե-  
զի նորէն անցած կիրակուան ըսածներս կըսեմ, նորէն  
կըսեմ որ սովորաբար մարդուս կեանքն ինչպէս է նէ՛  
մահն ալ այնպէս է, “ Որպիտի կեանք՝ այնպիտի մահ ”  
թէ որ կեանքն աղէկ եղած է՝ մահն ալ աղէկ կըլ-  
լայ, թէ որ կեանքը դէշ եղած է՝ մահն ալ դէշ կըլ-  
լայ. “ Մահ մեղաւորին չար է ” կըսէ սուրբ գեղբը.  
(Սղճ. ԼԳ. 22:) Վասն զի ի՞նչպէս կրնայ աղէկ հաշիւ  
տալ, ու առօք փառօք պաշտօնը լը՛նցընել ան անտե-

սը , որ միշտ խառնաժինդոր բռներ է իր անարակները , ու կրսպասէ շիակելու կարդի դներու ան վայրկեանը՝ որ տէրն իրմէն հաշիւ պահանջէ պիտոր : Ինչպէս կըրնայ պատերազմի ատեն քաջութեամբ կռուիլ ու զինքը պաշտպանել զինուոր մը՝ որ առաջուց զէնք շարժել չէ սորված . թէ որ մահուընէ խալըսելու ըլլայ նէ , հրաշք է : Ասանկ ալ հրաշք սեպելու է , ով որ մեռնիլ չէ սորվեր ու աղէկ կը մեռնի նէ : Այշելու բան . ինչ կըսէինք՝ թէ որ մահապարտ մը տեսնէինք որ մեռնելու գնացած ատենը , իր մահը մտածելու ատեղը , ճամբուն աները զններ՝ որը մեծ որը պղտիկ է , մարդկանց հագուստը գիտէր՝ որոնը նոր որոնը հին է , առուտուրի վրայ , պաշար պատրաստելու վրայ , կարգուելու վրայ խօսէր . անխելք է , խենթ է կըսէինք :

Հիմայ ըսէք , մեր գնացած տեղն ո՞ր է , դէպ ՚ի ո՞ր կերթանք . ամմեն օր՝ ամմեն ժամ դէպ ՚ի մահն ու մեռնելու չէնք երթար , ուրեմն ինչպէս կըլլայ որ մահէրնիս մտածելու ատեղը՝ բարի մահուան պատրաստութի տեսնելու ատեղը՝ մարմիննիս դո՛ս ընելու կընայինք , զբօսանքի ու զուարճութեան ետեէ միայն կըլլանք , հարըստութիւն գիզելու կը ջանանք , ու աշխրբիս ունայնութիւնները միայն կը փնտրուենք : Ո՛հ , սիրելի որդիքս , ասիկայ բանաւոր մարդու գործք չէ , խենթի գործք է . ասիկայ անբանի պէս ապրիլ , ու առանց մտածելու մեռնիլ է . “ Անասնոյ է անբանաբար կեալ , և անխորհուրդս մեռանել , ” : Ուրեմն թէ որ անբան անասուն ըսուիլ չէնք ուզեր նէ , պէտք է մահէրնիս մտածենք , ստէպ մտածենք , աղէկ մտածենք , ու ամմեն ջանք ընենք պատրաստուելու որ բարի մահ ունենանք :

Բայց ինչ է տեսնելու պատրաստութիւննիս աղէկ մահ ունենալու համար . մեղքէն փախչիլ , ու բարեգործութեան ետեէ ըլլալ . “ Խոտորեա ՚ի չարէ , և արա զբարի , ” (ՍՂ . ԸԷ . 27 :) Պէտք է մեղքը մէկգի ձգենք , խղճմտանքնիս մաքրենք , ամմեն առիթներէն փախչինք , մեղքի վտանգերէն հեռու կենանք . պէտք է աշխրբէ երես դարձընենք , իր կանոններուն իր սովորութիւններուն չիհէտնինք . պէտք է ջերմեռանդ ու բարեպաշտ կեանք ունենանք . պէտք է ըրած մեղքերնիս ապաշխարենք . պէտք է արքայութե համար արդիւնք պատրաստենք , ու ամմեն բանէն աւելի պէտք է

սորվինք կրքերնիս զսպել ու մահացընել, փորձութիւն ներուն գէմ կենալ ու յաղթել. վասն զի թէ որ սորվինք կրքերնիս մահացընելնէ, մեզք ընելու անզը՝ բարեգործութիւն ըրած կըլանք. թէ որ սորվինք փորձութիւններուն գէմ կենալ նէ, մահուան ատեննիս ալ գէմ կը կենանք: Սասանան կուգայ փորձելու զմեզ. բայց մենք սորված ըլլալով իրեն գէմ կուուելու, ան ատենն ալ կը կուուինք, ու այ օգնականութեամբը կը յաղթենք ու փրկութեան կը հասնինք: Իսկ մէկն որ առաջուց սորված չէ փորձութեանց գէմ կենալու, մահուան ատենը խիստ դժուարաւ կրնայ գէմ կենալ. թէ և աղէկ խոտովանանք մըն ալ ըլլայ, բայց մեռնելէն առաջ նորէն անզիք կուտայ փորձութիւններուն, ու կը դատաւարտուի, ինչպէս շատերուն վրայ կը կարգանք պատմութեանց մէջ:

Աս է կերպն աղէկ մահ ունենալու. բայց աս ալ հերկք չէ, պէտք է՝ սիրելի որդիքս՝ միշտ պատրաստ կենալ մեռնելու. վասն զի որչափ ստոյգ ու անտարակոյս է մահներնիս, այնչափ անստոյգ է երբ մեռնելնիս: Ասիկայ է երկրորդ հեռանքը, որ ձեզի կուզեմ աղէկ հասկըցընել:

Խեղք չէ վստահիլը կարիճութեան կամ առողջութե վրայ. չկարծած ատեննիս, մտքերնիս գրած ատենէն առաջ կը հասնի մահը: Աս բանը հազար անգ կըսէ նք գիրքը. «Յորում ժամու ոչ կարծիցէք, գայ որդի մարդոյ», (Ղ. Ժ. 40): «Գամ որպէս զգող, և ոչ որ իմանայ զգալուստ իմ», (Յայդ. 7. 3): «Ոչ գիտէք երբ անէր տանն գայցէ, յերեկորեայ, եթէ ՚ի մէջ գիշերի, եթէ ՚ի հաւաթիսի, եթէ ընդ առաւօտս», (Մ. Ժ. 35.) այսինքն չիկարծած ատեննիգ պիտոր գայ հասնի ձեր դատաւորը. գողի պէս կամացուկ մը պիտոր գամ, մէկը չիմանայ պիտոր գալս. ոչ օրը գիտէք, և ոչ ժամը. չէք գիտեր երբ պիտոր գամ, իրիկուընէ, չէ նէ կէս գիշերուն, աքաղաղը կանչելու ատենը, չէ նէ ատուանց: Ասիկայ անանկ բան մըն է որ ամեն օրուան փորձն ալ կը ցընէ: Ամենքն իրենց մահը հեռու կը կարծեն, բայց քանիներուն մօտը կեցած է, կաթուածով մը յանկարծ կը մեռնին: Ամենքը կը կարծեն որ դեռ տարիներով ապրին պիտոր, բայց մեծ մասը հասակնին չառած կը մեռնին, ծերութեան հասնողները

խիստ քիչ են, հազիւ հազարին մէկ: Նոյն իսկ ծերերն ալ, կրսէ մեծն Գրիգոր, որ մէկ ուրբերնին գերեզմանն է, մահերնին մօտ չեն կարծեր, միշտ կը յուսան գեռքանի մը տարի ապրելու. սա տարին կանցընեն նէ, եկած տարին ալ կը յուսան անցընելու. ու միշտ մահը կը հասնի երբոր չեն կարծեր: Կեանքերնիս աւազէ ժամացուցի մը պէս է. քանի որ աւազը կը վազէ նէ՝ ըստ պէնէրը կանցնին, ժամը լըմըննալը կը մօտենայ. ասանկ ալ քանի որ մեր կեանքին օրերը՝ ամիսները՝ տարիները կանցնին, կեանքերնուս լըմըննալը կը մօտենայ: Բայց ինչպէս որ աւազէ ժամացոյցներ կան մէկ ժամի, կէս ժամի, մէկ քառօրոյի, ասանկ ալ մարդուս կեանքն է, երկանը կայ, կարճը կայ, միջակը կայ: Ի՞նչ գիտենք մեր ժամացոյցը որ տեսակն է. արդեօք ժամ մը կը քէէ, չէ՞ նէ կէս ժամ, կամ քառօրոյ մը. այսինքն արդեօք կեանքերնիս երկան պիտի ըլլայ, [Թէ միջակ, չէ՞ նէ կարճ. արդեօք ծերանանք պիտոր՝ չէ՞ նէ երիտասարդութեան հասակնիս կամ անկէց ալ առաջ պիտի մեռնինք: Գիտենք որ աւազն երթալով կը պահիս, ու երբոր բոլորն ալ հասնի նէ՝ կեանքերնիս ալ պիտի լըննայ. բայց չենք գիտեր աւազին երբ հասնիլը, այսինքն կեանքերնուս երբ լըննալը: Չենք գիտեր որ ասկէց քսան տարիէն, տասը տարիէն, մէկ տարիէն պիտոր լըմըննայ. մենք մահը միշտ հեռուն կը տեսնենք, բայց կրնայ խիստ մօտ ալ ըլլալ. մենք միշտ կը յուսանք գեռ խել մը ապրելու, բայց աստիճան չենք օր մը ժամ մը ապրելու. « Ոչ գիտէք զօրն, և ոչ զժամ », : Այսօր ողջ առողջ ենք, վազը կրնանք հիւրնդնալ մեռնիլ. չենք գիտեր ալ՝ հիւանդութեամբ պիտոր մեռնինք, չէ՞ նէ յանկարծ կաթուածով մը. բնական մահուամբ, չէ՞ նէ բանական. աներնիս անկողնի մէջ, չէ՞ նէ ճամբան հրատարակի մէջ կամ դաշար. խօստովանանքով սրբութիւն առնելով, չէ՞ նէ առանց սուրբ խորհուրդներու, ինչպէս քանիներուն կը հանգիստի, մտնաւանդ ուրանց որ հոգերնին չէ չեն ուղերձ ինչուան որ ըսընտնալէն յոյսերնին չկարի: Աս բաներէն մէկն ալ չենք գիտեր, բոլորն ալ անստոյգ է. մահն ամեն տեղ, ամեն աստե՛ն, ամեն պարագայի մէջ կրնայ հասնիլ զբանիս: Ուրեմն հեռանալը խիստ յայտնի է, սպա մըն ալ կրնայ մտկաբերել որ՝ եթէ ստոյգ է մեռնելնիս, եթէ

ազէկ կամ գէշ մեռնելէն կը կախուի մեր յաւիտենա-  
կան երջանկու թիւնն ու թշուառութիւնը, եթէ մահն  
ամենն աեղձ ամենն վայրկեան՝ ամենն պարագայի մէջ՝  
չկարծած առենինս կրնայ հասնիլ վրանիս, ուրեմն չէ  
թէ միայն պէտք է որ պատրաստութիւն տեսնենք ա-  
զէկ մահ ունենալու, այլ նաև միշտ պատրաստ կենանք,  
ինչպէս այնպիսի սիրով ստէպ կը խրատէ զմեզ Գրիս-  
տոս աեղն մեր, “ Եղբորք պատրաստք ” ըսելով: Տե-  
սէք. չըսեր միայն որ պատրաստութիւնք, այլ միշտ պատ-  
րաստ կենանք, նայ շնորհքին մէջը պահէնք միշտ զմեզ:  
“ Գիտէք ինչու աս՝ մեր մահուան առենը անստոյգ  
թողուց, կըսէ սուրբ Օգոստինոս. մեր շահուն համար  
ասանկ ըրաւ, որպէս զի ամենն վայրկեան մեռնելուն  
վախէն՝ միշտ մեղքէն հեռու կենանք, նայ շնորհացը  
մէջն ապրինք, ու արքայութեան համար արգիւնք գի-  
զենք: Թէ որ ստոյգ գիտնայինք որ դեռ ապրինք պի-  
տոր, շատերն իրենց կենացը ինչուան ետքի տարին մեզք  
գործելով կանցընէին, մտքերնին գնելով որ ետքը դար-  
ձի դան, ապաշխարեն, մեռնելու պատրաստութիւն: Ուս-  
տի աս՝ վերջի օրերնիս անստոյգ թողուց, որպէս զի  
կեանքերնուս ամենն օրն ալ ազէկ անցընէնք ”: Սուրբ  
Գրիգոր մեծն ալ նոյն բանը կըսէ. “ Աստուած չիյայտ-  
նեց մեզի մեր մահուան առենը, որպէս զի միշտ պատ-  
րաստ գտնուինք մեռնելու ”: Ի՞նչպէս կըլլայ. ամենն  
վայրկեան՝ ամենն աեղձ ամենն պարագայի մէջ կրնաս  
մեռնիլ, ու դուն պատրաստ չես կենար մեռնելու. աս  
վայրկեանիս մէջ՝ որ քրիստոնէական վարդապետութի  
մահի կրնես՝ կրնաս մեռնիլ, ու դուն պատրաստ չես  
կենար մեռնելու: Ուրեմն առենդ, խմելու առենդ,  
խօսելու խնաալու աշխատելու առենդ կրնաս մեռնիլ.  
ու դուն կուտես, կը խմես, կը խօսիս, կաշխատիս, ա-  
ռանց պատրաստ ըլլալու: Ան վայրկեանին որ կեցեր  
ուրիշը կը բամբասես, ան վայրկեանին որ անկարգ բա-  
նէր կը մտածես, ան վայրկեանին որ մեղք կը գործես,  
կրնաս մեռնիլ, ու դուն դեռ սիրտ կրնես գործելու:  
Աս մեղքերուն մէջը կրնաս մեռնիլ, ու դուն սիրտ կը-  
նես՝ որ մըն ալ ժամ մըն ալ աս մեղքերուն մէջը կենալ,  
խղճմտանքդ չմաքրել: Աս անանկ բան մըն է, կըսէ  
սուրբն Բեռնարդոս, որ մտածելն ալ մարդուս սոս-  
կում կը բերէ: Այսու ամենայնիւ շատերը չեն մտա-

ծեր, հոգերնին չէ: զարմանք բան, ժամանակաւոր բաներնին կը հոգան ապահովելու, հարկաւոր եղածը կը պատրաստեն: Թէ որ մէկէն մեծ գուժաւոր մը առնելէք ունին նէ, վախերնէն որ չըլլայ թէ մեռնի, ապահովութեան գիր կը պահանջեն: Բայց մեղքի մէջ են, ամմեն վայրկեան կրնան մեռնիլ, ինչո՞ւ ուրեմն բաներնին չեն ապահովեր, ինչո՞ւ չեն խոստովանիր, պարասա չեն ըլլար մեռնելու: Ինչ որ սարկի համար կը նես նէ, կրսէ սուրբ Օգոստինոս, նոյնն ըրէ հոգւոյդ համար:

Ուրեմն որովհետեւ ստոյգ է որ պիտի մեռնինք, պէտք է որ պատրաստուինք աղէկ մեռնելու: որովհետեւ անստոյգ է մեռնելու ատեննիս, պէտք է որ միշտ պարասա կենանք: Չէ նէ, առաքեալին ըսածին պէս՝ երբոր չենք կարծեր, երբոր ապահով կեցեր ենք, անատենը յանկարծ մահը վրանիս կը հասնի: «Յորժամ ասիցեն թէ խաղաղութիւն և շինութիւն է, յայնժամ յանկարծակի հասցէ նոցա սատակումն» (ս թէս. Է. 3): Կուղենանք պատրաստուիլ, բայց ալ ատեն չիկայ հարկ կըլլայ որ վախճանինք յիմար կուսանքներուն պէս, որ փեսին հասած ատենը պարասա չիգտնուցան: ու արտորանօք պարաստուելու ատեննին՝ որ իրեն հեռ հարսնետունը մանեն, դռները դոցուեցան, ու փեսան ըսաւ իրենց. դիանաք որ չեմ ճանչնար զձեզ: «Ամէն ասեմ ձեզ՝ թէ ոչ գիտեմ զձեզ»: Աստուած պահէ զմեզ առ դժբաղդութենէն:

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԳ.

Մեռելներուն յարուստիան ատենելուն վրայ:

Ստոյգ է, տարակոյս չիկայ որ պիտի մեռնինք: «Կայ մնայ մարդկան մի անգամ մեռանել» : Բայց մեռնելէն ետքը ինչ պիտոր ըլլայ մեր հոգին, ինչ պիտոր ըլլայ մեր մարմինը: Սուրբ հաւատքը կը սորվեցընէ որ հոգինիս մէկէն կամ արքայութիւն, կամ քաւարան և կամ դժոխք պիտոր երթայ, իր ըրած

բարեգործութիւններուն կամ մեղքերուն հատուցու  
մը առնելու համար . իսկ մարմիննիս , թէ որ Աստուած  
հրաշքով չկապահէ նէ , պիտոր փտախ հող դառնայ ուս  
կից որ եղած է : Բայց հող դառնալէն ետքը՝ միշտ ա  
նանկ հոգ պիտոր մնայ : Չէ , ինչպէս որ մարմիննիս հո  
գիններնուս ընկեր եղած է ամեն բանի մէջ՝ ինչ որ բա  
րի կամ չար բրած ենք , ասանկ ալ թէ որ բարեգործու  
թէ ընկեր եղած է նէ՝ արքայութիւնը միշտ մեկտեղ կը  
վայելէ . իսկ թէ որ մեղք գործելու ընկեր եղած է ու  
ճարը չէ տեսեր , գժոխքը միշտ մեկտեղ սլափժը կը քա  
չէ : Անոր համար հարկ է որ փտած ու հող դարձած  
մարմիննիս յարութիւն առնէ , ու նորէն հիմակուան  
պէս կենդանանայ : Ասիկայ ալ հաւատքի մասն է , որ ան  
մեզի յայտներ է , ու նք առաքեալները Հաւատամքին  
մեասաներորդ խօսքովը մեզի կը սորվեցնեն . « Հա  
ւատամ ՚ի յարութիւն մեռելոց » . այսինքն ամենիքնիս  
ալ , բայ ՚ի սուրբ անձանքնիս՝ որ ան մասնաւոր շնորհ  
քովը՝ հոգւով ու մարմնով երկինքը վերափոխեցաւ ,  
ամենիքն որ աշխրբքիս սկիզբէն ինչուան ասորս ծներ ու  
մեռեր են , ու մեզմէ ետքիններն որ ծնանին ու մեռնին  
պիտոր , ամենիքս ալ որ մը յարութիւն առնենք ու նո  
րէն առջինին պէս կենդանանալք պիտոր : Ասիկայ է  
աս օրուան ձեզի բացատրելու բանս , ու ետքն ալ կըսեմ  
ինչ պտուղ որ պէտք է հանենք ասկէց :

Մարդս հոգիէ ու մարմինէ շինած է . հոգին անմահ  
ըլլալով՝ չի կրնար մեռնիլ , միայն մարմինէն բաժնուե  
լովը՝ մարդս մեռած կըսուի , ու մարմինն է միայն՝ որ  
կը փտախ , հող կը դառնայ : Աւստի « Հաւատամ ՚ի յա  
րութիւն մեռելոց » ըսելով՝ կիմանանք մեր մարմնոյն  
յարութիւն առնելն ու նորէն միանալն իր հոգւոյն  
հետ , ու առջինին պէս կենդանի ըլլալը : Երաւ գժուար  
բան է որ մեռած մարմին մը , փտած ու հող դարձած  
ըլլալով՝ նորէն կազմուի շինուի ըլլայ նոյն մարմինը կեն  
դանի և հոգի ունեցող՝ ինչպէս որ առաջ էր . իրաւ  
տիտար գժուար բան կերևայ : Եւ թէպէտ հիմակուան նո  
րելուք անկրօն փիլիսոփաները չեն կրնար հաւատալ աս  
բանիս , ու կըբերնուն դէմ կուգայ , անոր համար ալ  
կարհամարհեն ու կը խնտան , բայց աս ասանկ է , սուրբ  
հաւատքը կը սորվեցնէ , ու ով որ չի հաւտար նէ՝ հե  
րեափկոս կըլլայ : Վասն զի բոլոր սուրբ դրբքին մէջն աս

կէց յայտնի բան չիկայ, ամեն առեւնի աւանդութենէն ալ հաստատուած, ինչպէս հիմայ ձեզի ցընեմ պիտոր՝ սովորականէս աւելի վկայութիւններ բերելով:

Յոր նահապետն ասանկ կրսէ. « Գիտեմ զի մըշտնջենաւոր է որ լուծանելոցն է զիս յերկրի, յարուցանել զմորթ իմ որ կրեաց զայս ամենայն » . (ԺԹ . 25 .) այսինքն գիտեմ որ անմահ է զիս հող դարձընողը, ու նորէն յարութիւն առնել տայ պիտոր մարմնոյս՝ որ աս ամեն բանը կը քաշէ: Եսայի մարգարէն կրսէ . « Յարիցեն մեռեալք և կանգնեացին որ իցեն ՚ի գերեզմանս » . (ի՞՞ . 19 .) այսինքն մեռելներն յարութիւն առնեն պիտոր, ու գերեզմանի մէջ եղաղները կենդանանան պիտոր: Դանիէլ մարգարէն ալ կրսէ . « Բազումք ՚ի ննջեցելոց ՚ի հող երկրի յարիցեն, ոմանք ՚ի կեանսն յաւիտենականս, և ոմանք ՚ի նոխատինս և յամօթ յաւիտենականս » . (ԺԹ . 2 .) այսինքն անոնք որ հող դարձեր են՝ յարութիւն առնեն պիտոր, որն յաւիտեան վայելելու համար, որն ալ յաւիտեան տանջուելու: Աս բանս այնչափ ծանօթ էր հին օրէնքին մէջն ալ որ, մակարայեցի եօթն եղբարց մայրը տեսնելով որ իր որդիքը սպաննէին պիտոր՝ յորդորեց զիրենք որ սիրով մեռնին, ու վստահ ըլլան որ անոնք որ մը իրենց նորէն յարութիւն առնել տայ պիտոր . « Որ աշխարհի արարիչն է, զկեանսդ և զողիսդ ՚ի դաշտեան իւրում իւրով ողորմութեամբք ՚ի ձեզ դարձուցանէ » . (Մ . 5 . 23 .) Իրենք ալ անանկ վստահ էին օր մը նորէն յարութիւն առնելուն վրայ որ, զիրենք անիրաւ տեղն սպաննել տուող բռնաւորին երեսն ՚ի վեր ըսին . « Դու զմեզ յայց կենաց աշխարհիս կարճել համարիս . իսկ այն որ աշխարհաց թագաւորն է . . . ՚ի միւսանդամ ծննդեանն ժամանակի կենաց ՚ի կեանս դարձուցանէ » . (Է . 9 .) Իսկ աւետարանին ու առաքելոց թղթերուն մէջն ամեն տեղ կը յիշուի մեռելոց յարութիւնը: Մատթէոս աւետարանիչը կը պատմէ որ սագուկեցիք՝ որովհետև յարութիւն մեռելոց չէին ընդուներ՝ հարցուցին Քնի որ եթէ իրաւ մեռնելներն յարութիւն առնեն պիտոր նէ, որոնք կը լլայ ան կինը՝ որ եօթն եղբարց ալ հարս եղած էր: Քն տէրն մեր նախ կը յանդիմանէ զիրենք ըսելով . խօսածնիդ չէք գիտեր, և ոչ սուրբ գիրք կը կարդաք որ սորվէք մեռելոց յարութեանը վրայ ինչ կրսէ:

Ետքն իրենց ըրած հարցմունքին՝ աս պատասխանը կուտայ . Անդիլի աշխարհքը էրիկ կնիկ չիկայ , վասն զի յարութիւն մեռելոց ըլլալէն ետքը՝ հարսնիքի խօսք չըլլար , ուստի եօթն եղբարց և ոչ մէկուն հարսը կըլլայ ըսած կնիկնիդ . “ Մօլորեալք , ոչ գիտէք զգիրս , զի ՚ի յարութեան ոչ կանայս առնեն , և ոչ արանց լինին , այլ են իբրև զհրեշտակս յերկինս ” . ( Մաթ . Իբ . 30 : ) Յոհաննու աւետարանին մէջն ալ կըսէ Քս . Օր կուգայ՝ որ գերեզմաններուն մէջն եղող մեռելներն նոյն որդւոյն ձայնը լսեն ու դուրս ելլեն պիտոր . որոնք որ բարեգործութիւն ըրեր են նէ՝ յաւիտեական կեանքը վայելելու , իսկ որոնք որ գէշութիւն ըրեր են՝ դատապարտուելու համար . “ Եկեսցէ ժամանակ , յորում ամենեքին որ ՚ի գերեզմանս կայցեն՝ լուիցեն ձայնի նորա , և եկեսցեն արտաքս . որոց բարիս գործեալիցէ՝ ՚ի յարութիւն կենաց , և որոց զգար արարեալ ՚ի յարութիւն դատաստանաց ” . ( Յ . Ե . 28 : ) Կոյն աւետարանին մէջը կը տեսնենք որ երբոր Մարթա գանգաւ ընկելով ըսաւ Յսի , եթէ հոս գանուած ըլլայիր նէ՝ եղբայրս չէր մեռներ , ու Յս ալ զինքը մխիթարելու համար ըսաւ . Եղբայրդ յարութի առնէ պիտոր . “ Յարիցէ եղբայրն քո ” . ( Յ . Ժ . 23 : ) Մարթա դո՛հ չէ զաւ աս պատասխանովը . վասն զի յայանի բան ըլլալով որ ամեն մեռելներն որ մը յարութիւն պիտի առնեն , կարծեց որ Յս Ղազարոսին համար ալ նոյն յարութիւն առնելը կըսէր . ուստի արամելով ըսաւ . Գիտեմ որ իմ եղբայրս ալ աշխրբքիս ետքն ուրիշներուն հետ յարութիւն պիտոր առնէ . “ Գիտեմ զի յարիցէ ՚ի յարութեան յաւուրն յետնում ” : Աս ատենն Յս Ղազարոսին անունը տուաւ , կանչեց որ գերեզմանէն դուրս ելլէ հոտած մարմինը . “ Ղազարէ , եկ արտաքս ” : Ամէկէն մեռելը յարութիւն առաւ : Պօղոս առաքեալը կորնթացոց թղթին մէջը մեռելոց յարութիւնը ցընկելու համար շատ զօրաւոր պատճառներ բերելէն ետքը , կըսէ որ փողին ձայնէն բոլոր մեռելներն յարութիւն պիտոր առնեն . “ Փող հարկանի , և մեռեալք յարիցեն ” . ( Իմ կորն . Ժբ . 52 : ) Ետքը թեսաղոնիկեցոց թղթին մէջն ալ կըսէ որ Քս ահրն մեր երկրիքէն իջնայ պիտոր , ու հրեշտակապետին ձայնէն , փողին զարնուելէն , Քսի դատաւորին հրամանէն , գերեզմանները

բացուին պիտոր, ու սրգարներն առջի յարուծի առնողներն ըլլան պիտի . “ Զի ինքնին տէր հրամանաւ, 'ի ձայն հրեշտակապետի և 'ի փող այ իջանէ յերկնից, և մեռեալք 'ի Քս յարիցեն յառաջագոյն ” . ( Թե . Գ . 15 : ) Բայց թէ որ սուրբ գրքին մէջն աս բանիս վրայ ամեն վկայութիւնները հոս ժողվել ուղեմ նէ, ըմբնալիք չունենար . ուրեմն ստոյգ է, տարակոյս չիկայ, հաւատքի մասն է որ ինչպէս ամենքնիս օր մը պիտոր մեռնինք՝ ասանկ ալ ամենքնիս օր մը յարուծիւն պիտի առնենք :

Մեռելոց յարուծիւնն ասանկ հաստատուն ըլլալէն ետքը, որ հաւատամքին մէջն ալ կը դաւանինք՝ “ հաւատամ 'ի յարուծիւն մեռելոց ” ըսելով, հիմայ տեսնենք ինչպէս պիտոր ըլլայ աս յարուծի առնելը : Անօգուտ խնդիր մը նէ փնտրուելն որ արդեօք ո՛ւր յարուծիւն պիտոր առնենք, վասն զի ԹԾ չէ յայաներ մեզի աս բանը . շատերը սրբոց հարց մէջէն, ինչպէս սուրբ Ոսկեբերանը, սուրբ Ագուլինացին և այլն, աս կարծիքը ունին որ յարուծիւն առնելիս հոն պիտոր ըլլայ՝ ուր որ մեր մարմնոյն մեծ մասն է նէ . իսկ ուրիշներուն կարծիքն է որ՝ մեր հողը մեր ոսկորներն Յովսափաա ձորը փոխադրուի պիտոր, ու հոն ամենքս մէկտեղ յարուծիւն պիտոր առնենք : Ասոնք կարծիք են, բայց ստոյգ բան մը չենք գիտեր : Իսկ յարուծիւն առնելն ուստեան յայտնի է որ՝ պիտի ըլլայ “ յաւուրն յետնում ”, այսինքն աշխրբքիս ետքի օրը : Բայց էրբ պիտոր ըլլայ աս ետքի օրը, ոչ գիտենք, և ոչ ալ կրնանք գիտնալ . վասն զի Քս տէրն մեր ըսաւ որ մեզի չիյնար գիտնալու ինչ որ այ ձեռքն է . “ Ոչ է ձեզ գիտել զժամն և զժամանակս, զոր հայր եղիլուում իշխանութեան ” . ( Գ . ԲԺ . Թ . ) ու իր աշխրատներուն ալ յայտնի ըսաւ . մէկը չիկայ գիտցող՝ որ էրբ պիտոր ըլլայ ետքի օրն ու ետքի ժամը . “ Այլ վասն աւուրն այնորիկ և ժամու ոչ որ գիտէ ” . ( Մ . Գ . Ժ . 32 : ) Ուստի ինչ գուշակութիւններ որ աս բանիս վրայ եղած են ու կը լան, բոլորն ալ անստոյգ բաներ են ու կորուստ ժամանակի . մեզի համար հերիք է գիտնալն որ՝ օր մը յարուծիւն պիտի առնենք, և ան օրն աշխրբքիս ետքը պիտոր ըլլայ :

Բայց ինչ կերպով պիտի ըլլայ յարուծիւն առնել

նիս . նոյն մարմինը , նոյն օսկորները պիտի առնենք . չէ նէ ուրիշ : Սուրբ Ագուստինացին կրսէ որ սուրբ հաւատքը մեզն կը սորվեցընէ նոյն մարմինն առնելնիս , ինչ որ հիմայ ունինք , չէ թէ ուրիշ մարմին : Յոր նահապետին խօսքն առաջ ըսի . “ Յարուցանել զմորթ իմ , որ կրեաց զայս ամենայն ” . այսինքն աս մորթը՝ աս մարմինը՝ որ աս ամենն նեղուծիւնը կը քաշէ յարուցանէ պիտոր անձ : Պօղոս առաքեալն ալ կրսէ . “ Պարա է ապականուծեալս այսմիկ զգեհնուլ զանապականուծիւն , և մահկանացուիս այսմիկ զգեհնուլ զանմահուծիւն ” : ( Թ Կ՞րն . ԺԷ . 53 . ) այսինքն աս մարմինս որ կապականի , անապական պիտոր ըլլայ . աս մարմինս որ կը մեռնի , անմահ պիտոր ըլլայ : Ուրեմն թէ որ աս մարմինս պիտոր անապական ու անմահ ըլլայ , պէտք է որ յարուծիւն առած ատեննիս՝ նոյն մարմինն առնենք նորէն . չէ նէ՝ աս մեր մարմինը չէր ըլլար անապական ու անմահ , այլ ուրիշ մարմին :

Բայց հոս աղէկ կըլլայ որ լսենք ինչ որ նորեւուք փելիստոփաները նաև հաւատքի բաներու վրայ խմաստակուծիւններ կընեն , խնաալով ու արհամարհելով ինչ որ չեն կրնար հասկընալ . “ Զոր ինչ ոչն իմանան , հայհոյեն ” : Գիււրին է , կըսեն , խեղք հասցընելն որ մէկը մեռնելէն քիչ ետքը՝ նոյն մարմնովն յարուծիւն առնէ . լիսն զի գեռ ամբողջ է մարմինը , ու ան հրամանովը հոգին անոր հետ նորէն միանալով կը կենդանանայ : Ինչպէս սուրբ գրքին մէջը կը կարգանք որ սարեփ թացի այրի կնկան մեռած զաւակը՝ Եղիա մարգարէին աղօթքովը ողջընցաւ . նմանապէս սոմնացի կնկանը որ գին Եղիսէ մարգարէին աղօթքովն յարուծիւն առաւ . ասանկ ալ Յսի հրամանովը՝ Յայրոսին աղջիկը , Նային քաղքին այրի կնկանը զաւակը , Ղազարոս Մարիամին ու Մարթային եղբայրը , յարուծիւն առին : Բայց խեղքի դէմ բան է որ հազարաւոր տարիէն ետքն յարուծիւն առնողները՝ նոյն իրենց փտած ու հող դարձած մարմինը կարենան առնել . շատինն ալ այրած մոխիր դարձած , մոխիրն ալ հովը տարած է . շատինն ալ գազաններն ու բարբարոսները կերեր են , ու կերողներուն անունդ եղեր է : Ուստի յարուծեան օրն անկարելի ըլլալով որ ամեն մարդ նոյն իրեն առջի մարմինն առնէ , ուրիշ անոր նման մարմին մը կառնէ :

Ասանկ խօսողներն որ զիրենք խորունկ փիլիսոփայ  
կր սեպեն, մեծ նախատինք կրնեն փիլիսոփայութեան .  
վասն զի Աստուծոյ ամենակարողութիւնը չեն ճանչ-  
նար : Կարելի բան է չի գիտնալ որ ան շատ բան կրնայ  
ընել, որ մենք խեղճ ողորմելի մարդիկ ըլլալով չենք  
կրնար հասկընալ, խելուընիս չի հասնիր : Թէ որ ոչքն-  
չեն կրցաւ աշխրջքիս ամեն բաներն ստեղծել, յայտ-  
նի բան է որ ան հողէն՝ ան մոխիրէն՝ ան մէկ քանի ու-  
կորնեքնուս մնացուքէն, թէ և ասդիս անդին ցրուած  
ըլլան, կրնայ ստեղծել նոյն մարմինն որ առաջ ունէինք .  
ասոր վրայ սոսկ տարակուսելը՝ այ ամենակարողութիւնը  
վերցընել է, ու չունենալ իր վրայ պէտք եղած համար-  
մունքը : Պողոս առաքեալ կորնթացոց թղթին մէջը մե-  
ռեւնեքուն յարութեանը վրայ խօսելէն ետքը՝ կրսէ .  
բայց մէկը կրնայ ըսել որ ինչպէս ողջըննան պիտոր մե-  
ռեւնեքը, ինչ մարմին պիտոր առնեն . “ Այլ ասիցէ  
ոք . զիսորդ յառնեն մեռեալք, կամ որո՞վ մարմնով  
գայցեն ” . ( Թ Կ ր Ն . Ժ Ե . 35 : ) Աւ աս պատասխանը  
կուտայ . իսխա անխելք ես . ցորենին հասն որ կը ցա-  
նես նէ՝ կրնայ ուժ առնել աճիլ ու կենդանանալ, թէ  
որ չիմեռնի նախ ու չտապականի նէ . ասանկ ալ մեր մար-  
մինը թէ որ չիմեռնի ու չտապականի նէ, չի կրնար նո-  
րէն կենդանանալ . երբոր կը մեռնի ու կտապականի, ան  
մահն ու տապականութիւնը կըլլայ սերմ, ու անկէջ կը  
բուսնի մարմիննիս անմահ ու անտապական : Հիմայ թող  
գան մեկնեն ինծի մեր փիլիսոփաները՝ թէ որ կրնան,  
ինչպէս կըլլայ որ ցանած ցորենին հատը ապականե-  
լէն ու մեռնելէն ետքը կը բուսնի կաճի ու սիրուն հասկ  
կը բերէ : Չեն կրնար, ոչ հասկընալ ոչ ալ մեկնել : Բայց  
որովհետեւ աս անանկ բան մըն է՝ որ մեր աչքովը կը տես-  
նենք, թէ և խելուընիս չի հասնի՝ պէտք է որ հաւտանք,  
ինչպէս որ շատ ուրիշ բնական բաներ ալ՝ առանց խել-  
ւընիս հասնելու կը հաւտանք : Արեմն թէ և չենք կրնար  
հասկընալ որ ասդիս անդին ցրուած քիչ մը հողը ինչպէս  
կրնայ նորէն մէկտեղ գալ ու նոյն մարմինը ձևացընել,  
բայց ան՝ որ է անսխալ ճշմարտութիւն կապահովէ զմեզ  
որ ասանկ պիտի ըլլայ . ուստի պէտք է հաւտանք ա-  
ռանց տարակուսելու որ այ ամենակարողութեամբը  
մեր փոշի գարձած մարմնոյն մանրուքը նորէն մէկտեղ  
միանայ ու ըլլայ պիտոր ոսկոր, ջիղ, երակ, միս ու

ամմեն ուրիշ մասերը մեր մարմնոյն . և աս ոսկորները , ջղերը , երակները , միսը , մէկաեղ գտն՝ տեղաւորուին՝ մորթով ծածկուին ու ձևացընեն պիտոր նոյն մարմնին որ հիմայ ունինք . և աս մարմնոյն հետ նորէն հոգինիս միանալով , նորէն կենդանանանք պիտոր՝ ինչպէս էինք առաջ : Աս ամմեն բանն Եզեկիէլ մարգարէին ցցուց ի՞ծ . տեսիլք մը տեսաւ Եզեկիէլ՝ դաշտ մը ոսկորներով լեցուն . մէյմըն ալ ոսկորները մէկմէկու մօտեցան տեղաւորուեցան , ջղերով ու մսով ծածկուեցան , վրանին մորթ պատեց , ներսերնին հոգի մտաւ , կենդանացան , ելան ոտքի վրայ կայնեցան անթիւ մարդիկ . “ Եւ մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս . և ահա ջիւք և մարմինք պատէին , և ձգէր ՚ի վրայ նոցա շունչ , և եղեն կենդանի , և կանգնեցան կացին ՚ի վերայ թախց իւրեանց ժողովուրդ բազում յոյժ յոյժ ” . ( Եզէի . լէ . 8 : )

Բայց անոնք որ կալ , կուզ , կոյր , խեղ , կամ ո՛ր և իցէ կերպով պակասաւոր էին , նոյն պակասութիւններովն յարուծիւն պիտի առնէ մարմննին , չէ նէ կատարեալ առանց պակասութեան : Աս բանիս վրայ չունինք ինչքէ եղած յայտնութիւն մը , տարակոյս չիկայ որ ամբողջ մարմնով ծնածները՝ որ ետքը պատերազմի մէջ , կամ ուրիշ դժբաղդութեամբ մը պակասաւոր եղած են , յարուծեան ատենը նորէն ամբողջ կառնեն մարմննին : Դժուարութիւնը կը մնայ անոնց վրայ որ պակասաւոր ծնած են , անգամ մը պակաս կամ աւելի ունին : Սուրբ Օգոստինոս ու սուրբ Ագուլինացին աս կարծիքն ունին որ , թէ արդարներն և թէ մեղաւորներն ամմենքն ալ բնական կատարելութեամբ յարուծիւն պիտի առնեն , այսինքն ամբողջ ու կատարեալ մարմնով , առանց պակաս կամ աւելի բան մը ունենալու . անանկ որ՝ աւելի բան մը ունեցողին աւելին պիտոր վերնայ ինչ ամենակարող զօրութեամբ , ու պակասաւորին պակասը պիտի լեցուի . ուստի ամմեն մարդ իր մարմինը պիտոր առնէ , բայց ամբողջ կատարեալ առանց պակասութեան :

Կրնաք հարցընել ալ որ մարմննիս ի՞նչ հասակով յարուծիւն առնէ պիտոր : Բայց աս ալ ան խնդիրներէն է , որոնց վրայ ստոյգ բան մը չենք գիտեր : Նոյն սուրբ վարդապետներուն կարծիքն է որ , ամմենքնիս

ինչպէս բնական կատարելութեամբ ու ամբողջութեամբ  
յարուածիւն պիտի առնենք, անանկ ալ հասակնիս ու  
տարիքնիս պիտի ըլլայ մարդուս կենացը լաւագոյն հա-  
սակն ու տարիքը . ուստի իրենց կարծիքն է որ, ամենեք-  
նիս ալ ծեր ու տղայ՝ մեծ ու պզտիկ՝ երեսունուիրեք  
տարուան հասակովնիս յարուածիւն պիտի առնենք : Աս  
կարծիքը հաստատելու պէս կրնն Պողոս առաքեալն ան  
խօսքովն որ եփեսացւոց թղթին մէջը կըսէ . (Պ . 13 :)  
“Մինչև հասցուք ամենեքին . . . յայր կատարեալ՝ի չափ  
հասակի կատարմանն Քնի 33 . այսինքն ինչուան որ չա-  
փահաս ըլլանք, Յնի կատարեալ հասակն ունենանք :  
Բայց արդարներուն ու մեղաւորներուն յարուածիւն  
առնելը, ստոյգ ու ամենաստոյգ է որ մէկմէկէ խիստ  
տարբեր պիտի ըլլայ : Ամենքն ալ անմահ պիտի ըլ-  
լան՝ մէյմըն ալ չիմեռնելու համար, կըսէ առաքեալը .  
“Պարտ է ապականացուիս այսմիկ զգե՛նուլ զանապա-  
կանութիւն, և մահկանացուիս այսմիկ զգե՛նուլ զան-  
մահութիւն 33 . Բայց աս տարբերութեամբ որ արդար-  
ներուն մարմինը չարչարանքէ ազատ պիտոր ըլլայ, ա-  
նանկ որ՝ անկէց ետքն ակբան մը չիկրնան պիտոր կրե-  
լու, ոչ ցաւ մը, ոչ նեղութիւն, ոչ անօթութիւն, ոչ  
ծարաւ, ոչ ցուրտ, ոչ տաք, և ոչ ինչ և իցէ տհաճու-  
թիւն մը . այլ միշտ վայելեն պիտոր ամեն տեսակ  
զուարճութիւն . “ Եւ ջնջեցէ զամենայն արտօսը յա-  
չաց նոցա, և մահ ոչ ևս գոյ, ոչ սուգ և ոչ աղաղակ,  
ոչ ցաւ և ոչ տշխատանք . . . Ոչ քաղցիցեն, և ոչ ծա-  
րաւիցեն, և ոչ որ մեղիցէ նոցա, ոչ արեգակն և ոչ  
տօթ 33 . (Յայք . իմ . 4 : 5 . 16 :) Իսկ մեղաւորներուն  
մարմինն անոր հակառակը չարչարելի պիտոր ըլլայ,  
այսինքն անանկ որ՝ միշտ չարչարանք քաշէ, տանջանք  
կրէ պիտոր դժոխքին մէջը : Արդարներուն մարմինն ա-  
ղուոր պիտի ըլլայ պայծառ ու արևու պէս փայլուն .  
“Յայնժամ արդարքն ծագեսցեն իբրև զարեգակն 33 .  
(ՄփԷ . 43 .) վասն զի Յն անոնց մարմինն ալ ի-  
րենին պէս աղուոր ու լուսաւոր պիտի ընէ . “Նորո-  
գեսցէ զմարմին խոնարհութեան մերոյ կերպարանակից  
լինել մարմնոյ փառաց իւրոց 33 . (Փիլիպ . 21 :) Ընդ  
հակառակն մեղաւորներուն մարմինը տգեղ պիտոր ըլ-  
լայ, անարգ ու առջինէն եւել գանելի : Արդարներուն  
մարմինը պիտոր ըլլայ թեթև ու դիւրաշարժ, անանկ

որ՝ մէկ վայրկենի մէջ կարենան պիտոր ուր որ կու-  
ղեն նէ երթալ առանց աշխատութեան . ուստի կրսէ  
Պօղոս առաքեալն որ Յմի դիմացն ելլեն պիտոր թռչե-  
լով , առանց թուեր ունենալու . « Եւ մէք նոքօք հան-  
դերձ յափշտակեսցուք ընդ առաջ տեառն յօդս » . ( Թ  
Թէս . 7 . 16 : ) Ընդ հակառակն մեղաւորներուն մար-  
մինը պիտոր ըլլայ ծանր ու տկար , անանկ սր չիկրնան  
պիտոր օդն ելլել , երկրիս վրայ պիտոր մնան խառնա-  
փրնթոր : Արդարներուն մարմինը պիտոր ըլլայ բարակ ,  
հոգիի պէս ամմեն տեղ թափանցող , ու հոգիին հետ  
անանկ միացած ու համաձայն՝ որ կարծես թէ հոգե-  
ղէն մարմին մը պիտոր ըլլայ . ուստի նոյն առաքեալը  
կրսէ . « Սերմանի մարմին շնչաւոր , և յառնէ մարմին  
հոգեւոր » . ( Թ Կորն . ԺԵ . 44 : ) Ընդ հարկառակն մե-  
ղաւորներուն հոգին պիտի ըլլայ թանձր ու հաստ , ա-  
նանկ սր գոխիքին մէջն անշարժ մնայ պիտոր միշտ  
տանջանք քաշելու համար . « Ուր անկցի փայտն՝ անդ  
կայցէ » . ( Ժող . ԺԹ . 3 : )

Մեռելոց յարութեանը վրայ ինչ գիտնալու բան որ  
կար նէ՝ ըսի ձեզի . հիմայ գանք սակեց պատու հանե-  
լու , որ աս է մեզի հարկաւորը : Ամեն բանէն առաջ  
պէտք է զարմանանք ու շնորհակալ ըլլանք ԹՅ , որ յայտ-  
ներ է մեզի աս մխիթարական բանը՝ որ աշխրջքիս իմաս-  
տուն փիլիսոփաներն ալ չիկրցան ճանչնալու , և սյն-  
չափ տեսակ տեսակ մտորութիւններու մէջ ինկան հո-  
գւոյ ու մարմնոյ մեռնելէն ետքը ունենալու վիճակին  
վրայ : Ոմանք ըսին որ հոգին մէկ մարմինէն մեկալ մար-  
մինը պիտոր անցնի , ու նաև անասուններուն մարմնոյն  
մէջը պիտոր բնակի . ոմանք ալ ըսին որ մարմինը միշտ  
մեռած պիտոր մնայ . ուրիշներն ալ ուրիշ տեսակ ա-  
փեղցփեղ խօսքեր : Բայց մենք ԹՅ յայտնութեամբ գի-  
տենք՝ որ մահուընէ ետքը նորէն օր մը մեր հոգիինիս միա-  
նայ պիտոր նոյն մարմնոյն հետը , կենդանանք ու ան-  
մահ պիտոր ըլլանք . և թէ որ ԹՅ շնորհքին մէջը մեռած  
ենք նէ , մարմիննիս ալ մեզի հետ երկրնքին փառքը պի-  
տոր վայելէ . « Ծածկեցեր զայս յիմաստնոց և ՚ի գիտ-  
նոց , և յայտնեցեր աղայոց » . ( Մ ԳԼ . ԺԹ . 23 : )

Մէկալ պտուղն որ պիտի հանենք՝ ան հոգեւոր մխի-  
թարութիւն է որ յարութեան յոյսը մեզի կուտայ մեր  
սիրելիներուն մեռած ատենը . վասն զի կը մտածենք որ

ե թէ ւայ շնորհքին մէջը մեռան նէ՝ զիրենք չենք կորսըն-  
ցընէր , այլ միայն մեզմէ առաջ կերթան անդին , ինչ-  
պէս սուրբ Ախարիանոսը կրակ , ու մենք ալ ւայ շնորհքին  
մէջը մեռնելով զիրենք կը գանենք , օր մը ամմենքնիս  
յարու թիւն առնելով , և հոգւով ու մարմնով յաւի-  
տեան երկինքը գոհ ու երջանիկ մէկտեղ վայելելով :  
Հարօր կուլայ իր սիրելի փեօնն մահը , էրիկն իր սի-  
րելի կնկանը վրայ , հայրը մայրը իր զաւկին վրայ , զա-  
ւակն իր ծնողացը վրայ , եղբայր եղբօր վրայ . բայց մի  
լաք , մի արամիք , սուրբ հաւատաքը ձեզի անուշ մխի-  
թարանք մը կուտայ , որ ե թէ քրիստոնէաբար ապրիք  
ու ւայ շնորհաց մէջը մեռնիք նէ , մահ չըլլար անոնց մեռ-  
նիլը՝ այլ քիչ մը ատեն ձեզնէ բաժնուիլ մը . վասն զի  
օր մը ամմենքնիս յարու թիւն առնելով նորէն մէկզմէկ  
պիտի տեսնենք , հոգւով ու մարմնով յաւիտեան վայե-  
լելու համար մէկտեղ երջանիկ արքայութիւնը : Պօղոս  
առաքեալն ասանկ կրակ թեսաղոնիկեցիներուն , ես ալ  
ձեզի նոյնը կրսեմ . ձեր սիրելիներուն վրայ լալու և  
տրամելու ատեղ , աս խօսքերով մէկզմէկ մխիթարեցէք .  
“ Այսուհետև մխիթարեցէք զմիմեանս բանիւքս այսու-  
քիւք ” . ( Թե . Գ . 17 : )

Բայց թէ որ կուզենք աս քաղցր մխիթարանքն ունե-  
նալ նէ , պէտք է որ մեր հոգին ւայ շնորհացը մէջ միշտ  
կենդանի պահենք . ու յանկարծ դժբախտութիւ մա-  
հուչափ մեղքի մը մէջ իյնանք ու հոգինիս մեռնի նէ ,  
մէկէն ւայ շնորհքովը կենդանացընենք : Աս է երրորդ  
ու խիստ հարկաւոր պտուղը , որ պէտք է հանենք մե-  
ռելոց յարու թիւն առնելէն : Երկու կերպ յարու թիւն  
կայ . մէյմը յարու թիւն մարմնոյ՝ որուն վրայ ինչուան  
հիմայ ըսինք , ու աշխրբքիս ետքն ըլլայ պիտոր . մէյմըն  
ալ յարու թիւն հոգւոյ , երբօր հոգինիս մահացու մեղ-  
քով մեռնելէն կողջննայ ւայ շնորհքովն ու յարու թի-  
կառնէ : Հոգի մը որ ւայ շնորհքը կը կորսընցընէ՝ գիտէք  
ինչ կըլլայ . նայեցէք մեռած մարմին մը , գեղեցիկու-  
թիւնը կը կորսընցընէ , տգեղ բան մը կըլլայ , գանելի  
ու գարշահոտ , անանկ որ՝ սոսկում կը բերէ , չես կըր-  
նար նայիլ : Ասանկ կըլլայ հոգին ալ երբօր մահուչափ  
մեղք ւայ շնորհքը կը կորսընցընէ ու կը մեռնի . վասն զի  
թէ և իր բնութենէն խիստ գեղեցիկ ու հրեշտակի պէս  
լուսաւոր է , անանկ որ սրբուհի Ատառինէ սենացին

այ շնորհքն ունեցող հոգի մը տեսնելով՝ կարծեց որ  
ի՛նչ կը տեսնէ , բայց երբոր մահուչափ մեղքի մէջ կիյ-  
նայ , խեղճ ողորմելի , սատանայի մը պէս տգեղ սոս-  
կալի ու գարշելի կըլլայ . անանկ որ՝ եթէ այ շնորհքէն  
զուրկ հոգի մը տեսնելու ըլլայինք , սոսկալէն կը մեռ-  
նէինք : Գերի կըլլայ սատանային , ու գժոխքին եզերքը  
կեցած՝ ամեն վայրկեան հոն իյնալու վտանգի մէջ է .  
ի՛նչ սիրտ պէտք է որ մէկը թողու իր հոգին սա սոս-  
կալի վիճակին մէջը , միշտ յաւիտենական դատապար-  
տութեան վտանգին մէջը . անանկ աղուոր ու մեծագին  
հոգին , որուն համար Քս իր սք արեան ետքի կաթիլն  
ալ աւաւ . ան մէկ հատիկ հոգին , որ մէյմը կորսըն-  
ցընելու որ ըլլանք՝ ալ ճար չիկայ դանելու : Չէ , սի-  
րելի որդիքս , չէ . երբոր կիմանանք որ հոգինիս մեռած  
է՛ այ շնորհքէն զրկուելով , պէտք է որ մեկէն յարութի  
առնել ասնք իրեն , մեկէն այ շնորհքը նորէն սա-  
նանք՝ զզջալով մեր մեղքերուն վրայ ու աղէկ խոստովա-  
նանք մը ըլլալով : Իսկ երբոր յարութիւն կառնէ , ամ-  
մեն ջանք ու զգուշութիւն ընենք որ միշտ կենդանի մնայ ,  
չարէն ետ կենալով , ու բարեգործութեան ետնէ ըլ-  
լալով : Չէ նէ , ի՛նչ օգուտ այ յայանած բաները դիա-  
նալնիս ու հաւատալնիս . առաքելոյն ըսած մարդկանցը  
պէս կըլլանք , որ բերնով ի՛նչ կը ճանչնանք կըսեն , ու  
գործքով կուրանան . « Խոստանան գիտել զի՛նչ , և  
գործով իւրեանց ուրանան » . (Տիփ . ան . 16 :) Եր-  
բոր գործքերնիս հաւատքնուս համեմատ չըլլայ նէ ,  
աշխրհքիս ետքը արգարներուն հետ փառաւորապէս  
յարութիւն առնելու տեղը՝ որ յաւիտեան վայելենք  
արքայութեան մէջ , մեղաւորներուն հետ անարգաբար  
յարութիւն կառնենք՝ դատապարտուելու և յաւի-  
տեան գժոխքը տանջուելու համար : « Եկեացեն ար-  
տաքս , որոց բարիս գործեալ իցէ՛ ՚ի յարութիւն կե-  
նաց , և որոց զչար արարեալ ՚ի յարութիւն դատապար-  
տանաց » . (Յն . Է . 29 :) Ազօթք ընենք , սիրելի որդիքս ,  
աղաչենք զի՛նչ որ մեզն շնորհք տայ՝ քրիստոնէաբար իր  
շնորհքին մէջն ապրելու ու մեռնելու , որպէս զի փա-  
ռաւոր յարութեանն արժանի ըլլանք , ու զինքն յաւի-  
տեան երկինքը վայելենք :

ՅՈՐԴՈՐԱԿ ԿԴ .

Յա-իսթէնսիտնոսթէտն Վրայ :

“ Հաւատամ 'ի կեանսն յաւիտենականս , , :

Հաւատամքին աս ետքի խօսքովը կը դաւանինք որ աշխարքիս վրայ կարճ կեանք մը անցընելէն ետքը , ուրիշ կեանք մը պիտոր սկսինք յաւիտենական՝ որ ըմբնալիք չունի , ու կամ երջանիկ պիտոր ըլլայ ամմեն տեսակ զուարճութիւններով՝ մեր բարեգործութիւններուն վարձք , կամ թշուառ պիտոր ըլլայ ամմեն կերպ տանջանքներով՝ մեր գործած մեղքերուն պատիժ : Այսինքն երբոր աս կարճ կեանքերնիս կը ըմնայ , կամ արքայութեան մէջ միշտ պիտոր վայելենք , կամ դժոխքին մէջ միշտ պիտոր տանջուինք :

Բայց արդեօք իրաւ է որ անդիի աշխարհքն աս յաւիտենական կեանքը , աս յաւիտենական պատիժն ու վարձքը պիտոր ըլլայ : Ասանկ խեղճ ատենի հասեր ենք՝ որ պէտք կը ըլլայ հարցընելու թէ իրաւ է յաւիտենականութիւնը : Ուրեմն ասանկ ճշմարտութիւն մը՝ որ հաւատքն յայտնի կը սորվեցընէ , ասանկ ճշմարտութիւն մը՝ որ մեր կրօնքին հիմերէն մէկն է , ասանկ ճշմարտութիւն մը՝ որ քանի որ աշխարհքս աշխարհք է՝ միշտ հաւտացեր են մարդիկ , հիմայ տարակուսիտակ կիյնայ , ու պէտք կը ըլլայ հարցընել թէ արդեօք իրաւ է : Խեղճ օրերու հասեր ենք : առաջուց հերիք էր որ մէկ բան մը հաւատքի մաս ըլլար , մէկէն ամմնքը կը հաւտային . հիմայ պէտք է որ պատճառներ տանք , ցցընենք ; ու ջօրաւոր ապացոյցներով ցցընելէն ետքն ալ՝ դեռ որը կը տարակուսի , որը դժուարութիւն կը հանէ հաւտալու : Անոր համար է որ անձ այսչափ պատիժներ կը խըրկէ վրանիս . հաւտաքի պակասութիւնը , ու դէշ վարքը՝ որ անոր հետեանքն է , միշտ ան խրկած պատիժներուն առիթ եղած են ու կըլլան : Նաև քրիստոնէից մէջ կը դանուին , որ կը յանդգնին տարակուսելու արհամար-

հելու ծիծաղելու յաւիտենականութիւն վրայ, առասպելի պէս բան մը կը սեպեն, կամ մարդկային հնարք մը աւաճիլը զտրելու յաւիտենական պատժի վախով: Բայց գիտէք ինչու ասանկ կը մտածեն ու կը խօսին, մն զի կուզեն կրքերնին գոհ ընել, աշխարհք վայելել, սրբտերնուն ուզած օրէնքներն ունենալ, չեն ուզեր որ զիրենք պատժող մը ըլլայ, չեն ուզեր որ իրենց համար յաւիտենական պատիժ ու տանջանք ըլլայ՝ որ իրենց սոսկում կը բերէ. ուստի կրքերնին զիրենք կուրցուցած է, ջի կուրացոյց զնոսա չարութիւն իւրեանց,» (Իսաա. Բ. 21): Ստանան ալ մէկալ գիէն զիրենք կը խաբէ, կը ջանան, խելքերնին կը հոգնեցընեն, երազներ կը տեսնեն՝ իրենց և ուրիշներուն հաւատացընելու որ յաւիտենական տանջանք յաւիտենական պատիժ չիկայ: Բայց նայինք որ աս ամեն իրենց երեւակայու թիւններովն ու ամեղցփեղ տրամաբանութիւններովը կրցան ցցընել որ իրօք չըլլայ յաւիտենական երջանկութիւն կամ թշուառութիւն, ինչպէս մենք ըլլալը կը ցցընենք հաստատուն պատճառներով, ու դէմ չիգրուելու ապացոյցներով: Իրենց ապացոյցներն արհամարհելն ու խնտալն է, բայց արհամարհելով ու խնտալով կրնան ընել որ իրաւ չըլլայ այ ըսածն որ իրաւ է: Չէ, իրենք ալ չեն կրնար բոլորովին զիրենք համոզել՝ որ չըլլայ յաւիտենական պատիժ. կրքերնին դագրած ատենը, մանաւանդ երբոր մահերնին մօտ կը տեսնեն, չեն կրնար չզգալ ներսերնուն ու գրտուանց ալ չիյայանել իրենց վախը, իրենց նեղութիւնը, իրենց սրտին սարսափը, մահուընէ ետքը գալիքը մտածելով. յայանի նշան որ կրքերնին զիրենք կուրցուցած էր, չէ թէ խելուընին պառկած էր յաւիտենականութիւն չըլլալուն վրայ:

Բայց ալ աւելի զիրենք խաղք ընելու և զձեզ հաւատքնուդ վրայ հաստատելու համար, որպէս զի այ շնորհքովը չիթողուք որ զձեզ իրենց խենթութեամբ խօսքերովը խաբեն, ցցընեմ ձեզի այսօր սուրբ գրքին վկայութիւններովը՝ այսինքն հոգին սուրբին խօսքերովը. սրբոց հարց վճիռներովը, ու բնական խելքէ առաջ եկած փաստերով, ու ձեռքով շոշափել ամա՛ ձեզի որ անդին իրօք յաւիտենական վարձք ու պատիժ կայ՝ առանց ծայր ու վերջ ունենալու:

Հոգին սուրբ Եսայի մարգարէին բերնովը կըսէ որ՝

դատապարտեալներուն սիրար կրծող որդը չիմեանի պիտոր՝ ու զերենք այրող կրակը չիմարի պիտոր .  
« Որդն նոցա ոչ վախճանեացի , և հուր նոցա ոչ շիջցի » . (Ես . կ՛՛ . 24 .) Նոյն բանը Քս աւերն մեր Մարկոսի աւետարանին մէջը կրկնելով , մեզն հասկցնելու համար որ աշխարքիս վրայ ամենէն աւելի սիրած բաներնիս կորսնցնելը՝ արքայութիւն կորսնցնելէն ու դժոխք երթալէն շատ աւելի աղէկ է , կրսէ . Ալ լաւ է մէկ աչքով՝ մէկ ձեռքով՝ մէկ ոտքով արքայութիւն երթալ , քան թէ երկու աչքով՝ երկու ձեռքով՝ երկու ոտքով դժոխք երթալը՝ ուր դատապարտեալներուն սիրար կրծող որդը չի մեանիր , ու զերենք այրող կրակը չի մարիր . « Ուր որդն նոցա ոչ մեռանի , և հուրն ոչ շիջանի » . (Մ՛՛ . Թ . 44 .) Աս խօսքին վրայ սուրբ Օգոստինոս , ան մեծ վարդապետն ու խորունկ փիլիսոփան ասանկ կը տրամաբանէ . « Որդոյն ու կրակոյն ինչ տանջանք ալ իմանալու ըլլանք , թէ որ որդը չիմեանի ու կրակը չիմարի պիտոր , ուրեմն յաւիտենական տանջանք է , ուրեմն տանջանք մըն է՝ որ լմընալիք չունի » : Պօլոս առաքեալին բերնովն ալ կրսէ որ մեղաւորներն յաւիտեան պատժուին պիտոր . « Որք աայցեն վրէժս ՚ի սատակումն յաւիտենից » . (Բ . ԹԷ . 10 . 9 .) Բայց սուրբ գրոց ամենն վկայութիւնները բերելը շատ երկան կըլլայ , ուստի Քսի վճռովը լմընցնեմ՝ որ դատաստանին օրը մեղաւորները դատապարտելու ատենը պիտոր տայ . « Երթայք յինէն անիծեալք ՚ի հուրն յաւիտենական » . (Մ . Բ . ԻԷ . 41 .) ու ետքն ալ կրսէ որ մեղաւորները յաւիտենական պատիժը կրելու կերթան , ու արդարները յաւիտենական կեանքը վայելելու . « Եւ երթիցեն նոքա ՚ի կեանսն յաւիտենականս , և արդարքն ՚ի կեանսն յաւիտենականս » :  
Եկեղեցոյ բոլոր սուրբ հարք՝ հոգին սուրբին աս խօսքերուն վրայ հաստատելով իրենց հաւատքը , ինչպէս իրենց գրքերէն՝ իրենց դաւանութենէն , ժողովքներէն , եկեղեցական պաշտամանց աղօթքներէն յայտնի է , ամենքն ալ ասանկ հաւտացին ու ասանկ սովորեցուցին որ աս կարճ կեանքերնիս լմընալէն ետք , յաւիտենական կեանք մը պիտոր ունենանք անդին՝ յաւիտենական վարձք կամ պատիժ ընդունելու համար : Անկարելի բան է իրենց ամենն ըսածը հոս համար .

տեւ. աս միայն ըսեմ որ սուրբ Օգոստինոս յաղագս քաղաքին Աստուծոյ ըսուած գիրքն աս բանիս համար միայն գրեց՝ որ ցցընէ անդիի աշխարհքը յաւիտենահան կեանք ըլլայը: Ու չէ թէ միայն ամենն որ հարք, բոլոր արեւտեան ու արևելեան եկեղեցիք, այլ նաև հերետիկոս քրիստոնեաները՝ թէ և ուրիշ այնչափ բաներու մէջ չեն համաձայնիր կաթողիկէ եկեղեցւոյն հետ, բայց աս բանիս մէջ ամենքն ալ՝ առանց մէկը դուրս հանելու՝ կը համաձայնին, կը հաւտան ու կը սորվեցընեն՝ որ իրօք յաւիտենական վարձք ու պատիժ կայ անդին: Ուստի կըսէ Տերտուղիանոս. « Երբոր հաւատքի բանի մը վրայ ամենքը կը միաբանին կը հաւտան ու կը սորվեցընեն, նշան է որ հոն մուտրու թիւն ու խաբէութիւն չիկայ, այլ անտարակուսելի ճշմարտութիւն է՝ անձային աւանդութեամբ մեզի հասած »:

Աս ալ ըսեմ որ չէ թէ միայն սուրբ հարք, արեւմտեան և արևելեան եկեղեցիները, ու հերետիկոսները, այլ նաև հեթանոսները, կուսապաշտները, Հրեաները, և աշխրբքիս ամենն տեսակ ազգերը, միշտ հաւտացեր են ու կը հաւտան՝ որ յաւիտենական վարձք ու պատիժ կայ. և աւելի զարմանալին ան է որ՝ նաև հին ու երևելի յոյն ու լատին փիլիսոփաներն ու բանաստեղծներն ալ ասանկ հաւտացին ու սորվեցուցին: Հրեաներուն համար կը վկայէ Յովսեպոս Փլաւիոս, հին Յոյներուն համար Պլատոն, հեթանոս հռոմայեցիներուն համար կը վկայեն Ովրատիոս, Աիրգիլիոս ու Աիկերոն: Հնդկաց համար կը վկայէ Սարաբոն, եգիպտացւոց համար Գիոգորոս սիկիլիացին. ասանկ ալ ուրիշ ամենն ազգաց համար կը վկայեն շատ պատմիչներ ու ճամբորդներ՝ որ աշխրբքիս չորս գին քալած են: Թէ որ հին փիլիսոփաներուն գրքերը ձեռք առնենք, Սոկրատ՝ որ փիլիսոփայութեան հայրն է և յունաստանի պատգամ տուող, Պլատոն՝ որ « անձային » ըսուելու արժանի եղաւ, Սենեկա՝ որ բարոյականի վարժապետ կոչուեցաւ, ասոնց ամենն ալ շատ տեղ կը խօսին յաւիտենական երջանկութեանը վրայ՝ որ առաքինի մարդկանց համար պատրաստուած է, ու յաւիտենական պատժոյն ու կրակին վրայ՝ որ գեշերուն համար պատրաստուած է: Թէ որ հին բանաստեղծներուն գրքերն ալ ձեռք առնենք, որ հեթանոս ժողովրդեան

սորվեցընողներն էին, նոյնը կը գանեկք: Ի՞նչ են ան իրենց ստորագրած առասպելներն Եղիսեան գաշտելուն վրայ, ուր որ առաքինութիւններն ու գիւցազուններուն քաջութիւնները պիտոր վարձաարուին. ի՞նչ է ան տարտարոս ըսածնին, ուր որ մուլութիւններն ու յանցանքները պիտոր պատժուին. ի՞նչ է ան Ախերոն գետ ըսածնին, ուսկից Քարոն իր նաւակովը հոգիները գժոխք կը անի. ի՞նչ է Կոկիտոս գետ ըսածնին, ուսկից դատապարտուած հոգիներուն լացն ու ողբը կը լսուի. ի՞նչ է Պղուտոն գժոխքին չասուածը. ի՞նչ է Տանալոս, որ ջրին մէջը թաղուած՝ կը պապակի, ու կաթիլ մը ջուր չի կրնար խմել. ի՞նչ է Թեսէոսը՝ որ ամենևին տեղացը չի կրնար շարժիլ: Ասոնք ու ասոնց նման շատ ուրիշ պատմած բաներնին իրաւ առասպել են, բայց յայտնի կը ցցընեն հաստատուն աւանդութիւնը՝ որ հեթանոսներն ալ ունէին անդին պատրաստուած յաւիտենական վարձքին ու պատժոյն վրայ: Ուրեմն թէ որ ամեն ազգ, ամեն աշխարհք, ինչուան հիմայ ասանկ հաւատցեր են՝ որ մահունէ ետքը յաւիտենական կեանք կայ, արքայութիւն կայ, գժոխք կայ, նշան է որ իրաւ պիտոր ըլլայ, նշան է որ բնութիւնը սորվեցուցեր է, բնութիւնը՝ որ Տերտուղիանոսին ըսածին պէս՝ սուա չի զուրցեր, նշան է որ ամեն քաղաքական ու եկեղեցական իշխանութիւններէ առաջ է, ուրեմն քաղաքականութեան գիււտ մը կամ հնարք մը չէ: Ուստի կըսէ Պլուտարքոս. «Շաա փնտրուեցի աս բանիս սկիզբը կամ հեղինակը գտնելու, բայց չիգտայ»: Ուրեմն ասոր հեղինակն իմ է. ինքը սորվեցուց մեր առջի ծնողացը, և անոնցմէ հաստատուն աւանդութեամբ մեզի եկաւ հասաւ աս ճշմարտութիւնը: Թէ որ ասանկ է, ի՞նչ պիտի ըսեիք ան աշխարհասէր մարդուն՝ որ կը յանդգնի արհամարհել ասանկ ճշմարտութիւնը, ծիծաղել ու չիհաւատալ. կարելի բան է որ բոլոր աշխարհք ասանկ մեծ բանի վրայ խաբուի, ու մէկ զգայասէր մարդ մը՝ կըբերէն կուրցած, մուլութիւններու մէջ թաթխուած, ինքը մինակ ճանչնայ ճշմարտար: Չէ, չէ, կարելի չէ. «Ոչ ոք զամենեւեան, և ոչ զոք ամենեւեան պատրեցին»:

Իրաւ՝ սոսկալի բան է, ու գրեթէ ինչ բարութեանն ու արդարութեան գէ՛մ բան մը կերևնայ, որ մարդս

նաև մէկ մահացու մեղքի մը համար, աչք գոցել բա-  
նալու չափ ատենին մէջ ըրած մեղքի մը համար՝ յաւի-  
տենական պատիժ քաշէ, անանկ պատիժ մը՝ որ ըմբ-  
նալիք չունի. կարելի բան է որ հարիւրաւոր տարի քա-  
շելէն ետքը՝ իր պատիժը չիւմըննայ: Իրաւ է, բայց  
պիտոր չիւմըննայ. ան է ըսողը, ան՝ որ անսխալ ճշ-  
մարտութիւն է. կաթողիկէ եկեղեցին է ըսողը, որ ան  
դրած ճշմարտ կրօնքն է. ուրիշ բան պէտքը չըլար, աս  
միայն հերիք է: Կնչալէս որ ան և իր սուրբ եկեղեցւոյն  
անսխալ ճշմարտութեան վրայ կեցած, այնչափ ուրիշ  
բաներ կը հաւատանք՝ որ անհաւատալի կերեւան մեր  
խելքէն վեր ըլլալով, ասանկ ալ թէ որ չէնք ուզեր հե-  
րեօրկոսներէն ալ գէշ ըլլալ, պէտք է հաւատանք ասի-  
կայ ալ՝ թէ և մեզի սոսկալի ու ան բարութեանը դէմ  
բան երևնայ: Մանաւանդ երբոր կը տեսնենք որ մար-  
դիկ ալ իրենց դատաստանին մէջ յաւիտենական պա-  
տիժ կը բանեցընեն: Արդարութիւն ըսածդ յանցան-  
քին մեծ ու թիւնը տուողութենէն չի չափեր, այլ ծան-  
րութենէն ու անգթութենէն. ուստի կը տեսնենք որ  
թագաւորներն ու դատաւորական ատենները վայրկե-  
նի մը մէջ դործուած աւաղակութեան ու մարդասպա-  
նութեան՝ մահուան պատիժ կուտան: Ի՞նչ է մահուան  
պատիժը. յաւիտենական պատիժ մը՝ որ ոչ երբէք կը  
ւմըննայ, վասն զի մեռնողը միշտ մեռած ու միշտ մարդ-  
կանց ընկերութենէն բաժնուած կը մնայ: Ուրեմն թէ  
որ թագաւոր մը կամ մարդկային ատեն մը կրնայ ար-  
դարութեամբ յաւիտենական պատիժ տալ յանցաւորի  
մը, ինչո՞ւ պիտոր չիկրնայ տալ ան՝ որ բոլոր աշխրբքիս  
բացարձակ տէրն է, ու բոլորովին արդար: Խիստ աղէկ  
կրնայ տալ, և իր արդարութիւնը կը պահանջէ որ  
տայ. մտիկ ըրէք պառճառներն որ խելուքիդ պառկի:

Բնական խելքն ալ կը յցընէ որ առաքինութիւնը  
վարձքի արժանի է, գէշութիւնը պատժոյ. ուստի  
աշխրբքիս ամեն տէրութիւնները կը տեսնենք որ օ-  
րէնքներ ունին՝ բարիք ընողը վարձատրելու, ու չարիք  
ընողը պատժելու: Ուրեմն ան որ բոլոր աշխրբքիս  
տէրն է և արդար թագաւոր, չի կրնար չուզել որ ա-  
ռաքինութիւնն իր վարձքը՝ ու գէշութիւնն իր պատի-  
ժը չիգտնէ: Բայց կը տեսնենք որ շատ անգամ առա-  
քինութիւնն աշխրբքիս վրայ ինչպէս որ պէտք է նէ՝ չի

վարձատրուիր, և ոչ գէշութիւնն իր պատիժը կը գրտնէ. մանաւանդ թէ երբեմն ասոր ներհակը կը հանդիպի, այսինքն բարի և առաքինի մարդիկ նեղութեան աստիճանքի ու խեղճութեան մէջ են, ու գէշերն յաջողութեան մէջ՝ ամեն ուղածնին ունին: Ուրեմն թէ որ առաքինութիւնն աշխրբբիս մէջ չի վարձատրուիր, հարկ է որ անգիր աշխարհքը պահած ըլլայ անոր վարձքը. թէ որ չէ, անվարձ կը մնար առաքինութիւնը՝ որ չի կրնար ըլլալ: Ու թէ որ գէշութիւնն աշխրբբիս վրայ միշտ չի գտնել իր պատիժը՝ որուն արժանի է, հարկ է որ անգիր աշխարհքը պահած ըլլայ անոր պատիժը. թէ որ չէ, գէշութիւնն անպատիժ կը մնար՝ որ չի կրնար ըլլալ. վասն զի ան ատենն ան արդար չէր ըլլար: Ուրեմն հարկ է որ անգիրն մեզի վարձք ու պատիժ պահուած ըլլայ, մեր ըրած բարեացը կամ չարեացը համեմատ: Հիմայ սուրբ հաւատքը կը սորվեցնէ ու բոլոր աշխարհք միշտ ասանկ հաւատացեր է որ մեր հոգին անմահ է, չի կրնար մեռնիլ, միշտ պիտոր ըլլայ. ուրեմն անգիր աշխարհքը ինչպէս որ արդարնէն ուն անմահ առած վարձքն յաւիտենական երջանկութիւն է, ասանկ ալ մեղաւորներուն անմահ առած պատիժն յաւիտենական թշուառութիւն պիտի ըլլայ: Վասն զի ինչպէս ամեն մարդ որ ան շնորհքէն զուրկ կը մեռնի՝ միշտ թշնամի կը մնայ ան, որովհետեւ մեռնելէն ետքը Քրիստոս արդիւնքն իրեն չօգնել որ մեղքերուն թողութեան գտնէ, ասանկ ալ յաւիտենական Աստուծոյ թշնամի ըլլալով պէտք է որ յաւիտենական իր թշնամութեանը պատիժը կրէ: Վասն զի ինչ է մահացու մեղքը. ան գէմ նախատինք մը, արհամարհելով զինքն ու իր սուրբ օրէնքը. աս նախատինքը, կըսէ սուրբ Ագուստինոսը, անհուն արժանապատուութեանը պատճառաւ՝ կըլլայ անհուն նախատինք մը. ուրեմն թէ որ նախատինքն անհուն է, պէտք է որ պատիժն ալ անհուն ըլլայ: Եւ որովհետեւ մարդս չի կրնար անանկ պատիժ մը քաշել՝ որ անհուն ըլլայ զպարտութեանը կողմանէ, այսինքն սատակութեանն ու ցաւին չափ չունենալովը, պէտք է որ գտնէ անողութեանը կողմանէ անհուն ըլլայ քաշած ցաւը, այսինքն լմննալիք չունենայ:

Ասոր ինչ բռնիք ունին ան գոխային բերանները, որ կը յանդգնին ծիծաղիլ սուրբ հաւատքին գլխաւոր

Ճշմարտութեանցը վրայ : Երբոր պատասխաննին կը հասնի , կրօնըսին ըսել . Ո՞վ դարձեր է անգիլի աշխրբքէն՝ հոն տեղի եղածը մեզի պատմելու . դժոխքէն դարձող մը չիկայ՝ որ գիտնայ հոն տեղը ի՞նչ ըլլալը :

Բայց ասիկայ բանաւոր մարդու խօսք է . աս անբանի խօսուածք է . ի՞նչպէս ալ չեն վախնար որ ասանկ խօսքեր ըսելու ատեննին լեզունին չորնայ : Ատուած ինքը մեզի կրսէ , զմեզ կապահովէ որ՝ յաւիտենական արքայութիւն կայ , յաւիտենական դժոխք կայ . ի՞նչ պէտք ունինք որ անգիլի աշխրբքէն մարդիկ գան մեզի ան տեղի լուրերը բերելու : Երբոր Իծ է ըսողը , ճշմարիտ է , տարակոյս չի վերցընէր , ու պէտք է հաւտանք աչքով տեսնելէն աւելի : Թէ որ իրաւ անգիլի աշխրբքէն մէկը դար , Իծէ աւելի՞ պիտոր հաւտայինք իրեն , որ անսխալ ճշմարտութիւն է : Թէ որ իրաւ անգիլի աշխրբքէն մէկը դար՝ կը կարծէք որ աս կըքերով կուրցած մարդիկն իրեն հաւտային . չէին հաւտար , Քնի խօսքն է , մօտիկ ըրէք : Աւետարանին պատմած մեծատունը երբոր դժոխքին մէջէն հեռուանց տեսաւ Աբրահամ նահապեան աղքատ Ղազարոսին հետ , սկսաւ պուալ կանչել որ ողորմի իրեն , ու խրկէ Ղազարոսն որ գայ մտալին ծայրովը կաթիլ մը ջուր բերէ , քիչ մը զովացընէ իր լեզուն , վասն զի բոցերուն մէջը պապակած սառտիկ կը տանջուէր . “ Զի պապակիմ՝ ի տապոյ աստի ” : Աբրահամ նահապեան իրեն պատասխան տուաւ . Որգի , միտքդ բեր քու աշխրբքի վրայ ապրած ատենիդ վայելած բարիքներդ , ու Ղազարոսին քաշածները . անոր համար պէտք է որ հիմայ ինքը հոս տեղը հանգիստ վայելէ , ու դուն աս տեղը տանջուիս : Ան ատենն ըսաւ մեծատունը . Անանկ է նէ , գոնէ հօրս ատենը խրկէ Ղազարոսն որ երթայ՝ իրեն , ու հինգ եղբայր ունիմ՝ անոնց պատմէ աս բաները , ու խրատէ զիրենք որ՝ չըլլայ թէ անոնք ալ գան աս տանջանքները քաշելու . “ Զի մի և նոքա գայցեն յայս տեղի տանջանայ ” : Կորէն պատասխան տուաւ Աբրահամ . Անոնք Մովսէսի ու մէկալ մարգարէներուն գրքերն ունին , թող անոնց մօտիկ ընեն . “ Ունին զՄովսէս և զմարգարէս , նոցա լուիցեն ” : Իրաւ է , ըսաւ մեծատունը . բայց ուրիշ բան է որ մեռնողներէն մէկը գառնայ խրատելու զիրենք , ան ատենն աւելի դիւրաւ դար .

ձի կուգան : Գիտէ՞ք աս խօսքիս ինչ պատասխան առ ու  
Աբրահամ նահապետար . Չէ , անանկ չէ , ըսաւ . Թէ  
որ Մովսէսի ու մարգարէներուն մօտիկ չէն ըներ նէ ,  
մեռելներէն ալ մէկն յարու թիւն առնելու ըլլայ՝ անոր  
ալ չէն հաւատար . “ Եթէ Մովսէսի և մարգարէից ոչ  
լսեն , և ոչ թէ ՚ի մեռելոց որ յառնիցէ՝ հաւատաս-  
ցեն ” : Հիմայ ես ալ նոյն խօսքը կրսեմ ան անխելք ու  
անկրօն մարդկանցը , որ կրսեն՝ թէ մէկն անդիւի աշխար-  
քէն չէ դարձեր հոն տեղի եղածը պատմելու : Թէ որ  
չէք հաւատար այլ ըսելուն որ յաւիտենական արքայու-  
թիւն , յաւիտենական գոթոյք կայ , թէ որ չէք հաւ-  
տար սուրբ եկեղեցւոյ և իր պաշտօնեաներուն՝ որոնք  
ճշմարտութիւնը ձեզի քարոզելու համար այմէ դուրած  
են , մեռնողներէն մէկն ալ գալու ըլլայ նէ՝ անոր ալ  
չէք հաւտար , ձեր կրքերովը կուրցած ու գիււահարած  
ըլլալովնիդ . կամ տեսածնուդ վրայ կը տարակուսիք ,  
և կամ անոր ըսածն ալ փուճ խօսք կը սեպէք , մեզ  
վասնցընելու համար է ըսածը կրսէք . “ Եթէ Մովսէսի  
և մարգարէից ոչ լսեն , և ոչ թէ ՚ի մեռելոց որ յառ-  
նիցէ՝ հաւատասցեն ” :

Ուստի զգուշացէք սիրելիք , կրսէ առաքելալը , չիխա-  
բուիք անանկ թուեաւոր լէզուներէն՝ որ կրքով կը խօ-  
սին , ըսածնին չէն գիտեր , անանկ բաներ կրսեն՝ որ  
սոսկում կը բերէ . զգուշացէք անոնցմէ որչափ որ կրք-  
նաք , մօտիկ մ'ընէք ըսածնին . մի խաբուիք իրենցմէ .  
“ Մի որ զձեզ խաբեսցէ բանիւք սնոտուովք ” . ( Եփե .  
Ե . 6 . ) վասն զի այնչափ ըսած բաներնէն մէկն ալ չէն  
կրնար ցցընել : Մանաւանդ դուք խաթուռններ ու աղ-  
ջիկ զաւկրներ , աղէկ զգուշացիք՝ քանի որ այլ վախը կայ  
սրտերնուդ մէջը . աս վախը մէկգի դնողներուն փուճ  
է խօսելը . զգուշացիք որ չըլլայ թէ խաբուիք անոնցմէ ,  
որ ձեզ մուրթընէ կուղեն ըսելով որ հոս մեզք չիկայ ,  
ասիկայ բան մը չէ , կամ կը խնտան արքայութեան՝  
գոթոյքի՝ ու յաւիտենականութեան խօսքերուն վրայ .  
կիրքն է որ ասանկ խօսել կուտայ իրենց , ձեզ մեզքի  
մէջ ձգելու համար կրսեն , զգուշացիք չըլլայ թէ խա-  
բուիք իրենց փուճ խօսքերէն . “ Մի որ զձեզ խաբես-  
ցէ բանիւք սնոտուովք ” : Ամենքիս ալ հաստատուն  
կենանք մեր սուրբ հաւատքին մէջը , բոլոր սրտով գա-  
ւանիսք որ յաւիտենականութիւն մը պատրաստուած

է մեզի համար անդին, ու անոր վրայ մտածական ընենք ստէս, ու խորունկ մտածական, որպէս զի մեր վարքն անով շիակենք, ու կարենանք գժոխքին յաւիտենականութենէն խաղտիլ, արքայութեան երջանիկ յաւիտենականութեանը համնիլ: Ո՛հ թէ որ ստէս ու աղէկ ընէինք աս մեծ մտածականը նէ, վայրկեան մը կըքերնիս գոհ ընելու համար, անիծած մեղք մը գործելու համար, զմեզ վտանգի մէջ չէինք դնէր երկընքին յաւիտենական երջանկութիւնը կորսնցընելու և գժոխքին յաւիտենական տանջանացը մէջ իյնալու: Չէ, մէկը չէր գտնուէր, որ աս աստիճան խենթութեան համնէր: Դաւիթ մարգարէն՝ որ աղէկ կընէր աս մեծ մտածականը, ու գիշերն ալ յաւիտենականութեան վրայ կը մտածէր, « Խորհեցայ զամս յաւիտենից, խստեցայ ՚ի գիշերի ընդ սրտի իմում », (ՍՂ. հգ. 6.) աս մտածականովն իր հոգին կը մաքրէր, ու բարեգործութեան ետեւէ կըլլար: Մենք ալ ասանկ կընէինք, թէ որ ստէս ու աղէկ մտածէինք յաւիտենականութեան վրայ. երանի կըլլար մեզի, թէ որ աս մեծ մտածականը ստէս ընէինք. աս մինակ հերիք էր զմեզ նը ընելու:

Հիմայ կրնաք հարցընել որ յաւիտենական արքայութիւն ու գժոխք կայ նէ անդին, ասոնց տեղն ո՛ւր է, ո՛ւր է արքայութիւնը, ո՛ւր է գժոխքը: Արքայութիւնը ստոյգ ու ապահով երկինքն է, ուր որ ան իր փառքն ամեն տեղէն աւելի կը ցընէ. բայց գժոխքն ուր ըլլալուն վրայ շատ կարծիքներ կան: Սուրբ հաւատքին սորվեցուցածն աս է որ, ան իրօք տեղ մը որոշած է մեղաւորներն յաւիտեան պատժելու. բայց թէ ո՛ւր է ան տեղը, արդեօք երկրիս կեդրոնն է՞ ինչպէս հասարակորէն կրսուի, թէ ուրիշ տեղ, հարկաւոր չէ որ գլուխ հոգնեցընենք աս բանիս համար, կրսէ սուրբ Օգոստինոս. վասն զի ոչ ան յայտներ է մեզի աս բանս, և ոչ եկեղեցին վճռէր է. հերիք է գիտնալն որ գժոխք կայ:

Բայց իրան է գժոխքը կրակ ըլլալն ու հոգիներն այրելը: Տարակոյս չեկայ, հաւատքը կը սորվեցընէ, ու սուրբ գիրքը հազար տեղ գժոխքին վրայ խօսելով՝ միշտ հոն տեղի կրակը կը յիշէ: Բայց արդեօք գժոխքին կրակն աս մեր կրակին պէս նիւթական ու մարմնաւոր է, չէ նէ հոգեղէն ու այլաբանական: Սուրբ եկեղեցին, սուրբ հարք, անաբաններն ու նաև հին

երևելի փիլիսոփաները կըսեն՝ որ իրօք նիւթական ու մարմնաւոր կրակ է մերինին պէս . բայց մերինէն շատ աւելի սաստիկ . անանկ որ մեր կրակն անոր քովը ծուխ մըն է : Աս է ամենուն կարծիքը . բայց թէ ինչպէս նիւթական կրակը կրնայ այրել աննիւթ հոգին , զարմանալի բան մըն է՝ կըսէ սուրբ Օգոստինոս , բայց տարակոյս չի վերցըներ : Երբոր ոտուընիս կամ ձեռքերնիս կայրի նէ , ո՞վ է այրելուն ցաւն զգացողը . տարակոյս չիկայ որ հոգին է . վասն զի մեռած մարմինն որ հոգի չունի , որչափ ալ այրես նէ՝ ցաւ չըզգար : Ուստի անծինչպէս դրեր է որ նիւթական կրակը կրնայ հիմայ մարմննոյն մէջը տանջել հոգին , ասանկ ալ դրած է որ կարենայ դժոխքին մէջն ալ տանջել . թէ և մեր կարճ խելքը չի հասնիր որ ինչպէս կրնայ նիւթը հոգիին ազգել : Իսկ յարուածին առնելէն ետքը մարմինն ալ հոգւոյն հետը դժոխք պիտի երթայ այրելու :

Յաւիտենականութեամբ տանջահարկաւոր ճշմարտութիւնն ասանկ հաստատելէն ետքը , կը յուսամ որ ասկէց ետքի յորդորակներս աւելի օգտակար կըլլան ձեզի , որոնցմով պիտի ցընեմ ինչ սոսկալի տանջանք կը քաշեն դժոխքին մէջ մեղաւորները , և ինչ մեծ երջանկութիւն կը վայելեն արքայութեան մէջ արդարները :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԵ .

Դժոխքին վրայ :

Արեմն տարակոյս չի վերցըներ , ինչպէս անցած կիրակի Հաւատամքին ետքի խօսքը մեկնելով ըսի ձեզի , որ ինչպէս արդարներն յաւիտենական վարձք պիտի ընդունին արքայութեան մէջ , ասանկ ալ անզեղջ մեղաւորներն յաւիտենական պատիժ պիտոր կրեն դժոխքին մէջը :

Անանկ է նէ , ինչ է մեղաւորներուն դժոխքին մէջը քաշած տանջանքը : Աս հարցմունքին պատասխանը գիւրին է . քրիստոնէական վարդապետութիւնը կը սորվեցընէ՝ որ մեղաւորները դժոխքին մէջ այ տեսութե՛զ զըր-

կուած են, կայրին կրակի մը մէջ՝ որ չի մարիր յաւիտեան, ու ամեն կերպ չարիք կը կրեն՝ առանց բարիք մը վայելելու: Բայց բանը աս խօսքերն աղէկ հասկընալն է. անոր համար այսօր կուզեմ մեկնել ձեզի ասոնք ստորոք ու բացայայտ որ կարենաք աղէկ հասկընալ: Բայց ի՞նչ պէս սիրտ ընեմ՝ մեկնելու դժօխքին տանջանքներն որ նաև սուրբերը մտածելու ատեննին կը սոսկային, ու բոլոր մարմիննին դող կելլէր. ի՞նչպէս կրնամ բացատրել զանոնք, երբոր սուրբ Օգոստինոսին պէս մարդը կրսէր որ որչափ ալ սոսկալի բան երևակայենք, որչափ անտանելի, որչափ չարաչար, դժօխին տանջանքներն ու ցաւերը չենք կրնար՝ ոչ երևակայել, և ոչ բացատրել. վասն զի ամեն երևակայածնէս անհամեմատ աւելի են: Այսու ամենայնիւ որչափ կարելի է նէ՝ մեկնելու համար, միայն ցցընեմ պիտոր ձեզի՝ որ մեղաւորները դժօխքին մէջը [Թէ զգայական պատիժներու կողմանէ, և [Թէ անյամէ և արքայութենէ զըկուած ըլլալովնին, ամեն կերպ տանջանք կը կրեն՝ առանց ամենեւին պզտի մխիթարութիւն մը ունենալու կամ քիչ մը [Թէ [Թենալու քաջածնին, ու ամեն կերպ տանջանք կը կրեն՝ առանց ծայր ճութ ունենալու: Ուրեմն քանի որ կենդանի ենք նէ՝ վար իջնանք, կրսէ սուրբն Բեռնարդոս, մտքովնիս դժօխքն իջնանք, ան մութ ու զարհուրելի բանաք, ան սոսկալի գեհեանը, ան անբարկուածեանը բոցով վառուած հնոցը, կրակի ու ծծումբի ծովը, վայերու ու խեղճութեան երկիրը, մահուան բոցը, ուր որ ուրիշ բան չիկայ՝ բայց ետք ու ընդնալիք չունեցող սարսափ. « Յերկիր խաւարին և մթին, յերկիր աղջամղջին յաւիտենական՝ ուր ոչ գոյ լոյս, և ոչ տեսանել զկեանս մարդկան » (Յ. Վ. Ժ. 22:) Եկէք ուրեմն հոն իջնանք, քանի որ կենդանի ենք՝ դժօխքն իջնանք, տեսնենք քիչ մը ան սոսկալի պատիժներն որ մեղաւորները հոն կը քաշեն, որպէս զի մեռնելէն ետքը հոն չիջնանք. « Իջցուք կենդանեաւ մերով ՚ի դժօխս, զի մի լիցի մեզ իջանել անգր յետ մահու »:

Ուրեմն մեղաւորը հոն կրակի մէջ կայրի միշտ. « Ի հուրն յաւիտենից » (Մ. Բ. ի. Ե.) [Թէ որ մեկը վառած փռան մը մէջ իյնար, կամ հալած ծծումբի կամ մետաղի մէջ, ու կարենար առանց մեռնելու կենալ հոն

որ մը, ան խեղճ մարդն ի՛նչ կը քաշէր՝ կրակը մարմնոյն  
ու ոսկորներուն մէջ թափանցած ատենը, ի՛նչ ցաւ,  
ի՛նչ կոկիծ, ի՛նչ տանջանք, ի՛նչ սրտի խշխշալ մտա-  
ծելը միայն մարդուս սոսկում կը բերէ: Ո՞վ կրնայ ու-  
րեմն ըմբռնել ու բացատրել մեղաւորին դժոխքի մէջ  
քաշածը, որ կրակի ու բոցերու ծովի մը մէջ, հալած  
ծծուձքի ու մեառի խորունկ լճի մը մէջ թաղուած  
է բոլոր մարմնովը, անանկ որ՝ կրակը ամեն կողմէն  
ներս կը մանէ, աչքերէն, քթէն, բերնէն, անկրճնե-  
րէն, ինչուան պիտի ու ոսկորները կը թափանցէ, ա-  
նանկ որ՝ կրակ կարած երկաթ կը դառնայ, ու հաղիւ  
կորոշուի զինքն էրող կրակէն: Ախ, չէ, չի կրնար հաս-  
կրնալ մարդ ի՛նչ ցաւ ի՛նչ կակիծ է մեղաւորին քաշա-  
ծը, հասկընալու բան չէ:

Թէ որ դժոխքին կրակը մեր կրակին պէս ալ ըլլար  
նէ, այսու ամենայնիւ սաստիկ տանջանք մը կը ըլլար ա-  
նոր մէջն էրիլը. բայց թէ որչափ տարբեր է մեր կրա-  
կէն՝ հասկընալու համար, հերիք է մտածելն որ մեր  
կրակն ստեղծեր է ի՞ծ մեր պէտքին ու մեզի բարիք ը-  
նելու համար. իսկ դժոխքին կրակն ի՞նչ արգարու թիւ-  
նը ստեղծեր է մեղաւորները տանջելու համար, ուստի  
ամեն սուրբ հորք մեկերան կրսեն՝ որ մեր կրակը  
դժոխքին կրակին քովը չուք մըն է, ծուխ մըն է, պատ-  
կեր մըն է: Ուրեմն թէ որ աս կրակն որ ի՞ծ մեր բա-  
ւոյն համար ստեղծեր է՝ այսչափ սաստիկ է որ չենք  
կրնար ձեռուրնիս քիչ մը ատեն մէջը բռնել առանց  
ցաւէն մեռնելու, որչափ աւելի սաստիկ պիտոր ըլլայ  
ան կրակն որ ի՞ծ կամօք մեղաւորները պատժելու հա-  
մար ստեղծեր է. եթէ մեր կրակն որ դժոխքին կրակին  
քովը չուք մըն է՝ ծուխ մըն է՝ պատկեր մըն է, և այն-  
չափ ուժ ու սասակու թիւն ունի՝ որ տներ անառներ  
քաղքերնէր մոխիր կը դարձնէ, պարիսպներ աշտարակ-  
ներ պատնէշներ օդը կը հանէ, պինտ մետաղները մոմի  
պէս կը հալեցնէ, հասցա ի՛նչ ուժ ու սաստիկութիւն  
պիտի ունենայ դժոխքին կրակը մեղաւորներն էրելու և  
տանջելու: Ի՛նչպէս ուրեմն պիտոր դիմանան ան կրա-  
կին մէջը՝ փափկութեան վարժած պարոններն ու խա-  
թունները, որ քիչ մը նեղութե՛ չեն կրնար համբերել  
հիմայ: Այս մեզի, թէ որ պղծն ձէ ալ ըլլար մարմիննիս,  
չէր կրնար դիմանալ ան կրակին. հասցա ի՛նչպէս պի-

տոր դիմանայ այսչափ փափուկ սորված ու այսչափ փայփայուելու վարժած ըլլալով :

Ա՛լ գէշն ան է որ խեղճ մեղաւորները դժոխքին մէջ չէ թէ միայն ան սաստիկ կրակէն էրիլը կը քաշէն , չէ թէ միայն մէկ երկու իրեք կերպ տանջանք կը կրեն , այլ ամմեն տեսակ ցաւ ու տանջանք : Երևակայենք աշխրըքիս վրայ տեսնուած ամմեն չարիքը , ամմեն տանջանքը , ամմեն անգթութիւններն ու բարբարոսութիւններն որ բռնաւորները հնարեցին , կրակ , սառ , սպառնաող գազաններ , կարաող երկաթներ , անիւններ , սատասկներ , ու ալ ուրիշ ինչ որ ասոնցմէ գէշ բաներ կրնաս երևակայել . մեղաւորներն աս ամմենը կը կրեն , ու աս ամմեն բան գեռ բոլորը չէ իրենց իրօք քաշածին , վասն զի իրենց քաշածը կարելի չէ երևակայել : Ինչ որ ընդհանրապէս կրնայ բտուիլ նէ՛ աս է որ մեղաւորներն ամմեն ցաւ ու տանջանք կը քաշէն , ու ամմեն մէկը զառ զատ կը զգան : Միայն կրակով . կըսէ նքն հերոնիմոս , ամմեն տանջանք կը զգան մեղաւորները դժոխքին մէջը : Անոր համար աւետարանին մեծատունը տանջանքի տեղ կը կանչէ դժոխքը , “ յայտ տեղի տանջանաց ” : Երբոր մենք քանի մը ցաւ մէկտեղ կը կրենք , զոր օրինակ գլխու աղաւթի փոքու ցաւ , մէկուսն սաստկութիւնը գոնէ մէկալ ցաւերը չի թողուր զգալ . բայց դժոխքին մէջն ասանկ չէ . մեղաւորներն ամմեն ցաւ ամմեն տանջանք կը քաշէն , ու ամմենն ալ զառ զատ քաշելու պէս կը զգան , “ Ի հուրն և եթ յայն զամենայն ազգի ազգի տանջանս կրեն մեղաւորք ՚ի դժոխս ” :

Աս տանջանքներէն գոնէ մէկ քանին ըլլայ՝ երևակայենք : Մեղաւորներն աջուրնեղնութիւն կը տանջուին , վասն զի ամմեն տեսածնին իրենց ցաւ ու սոսկում կը բերէ . կրակ , մուխ , տանջանքի գործիքներ , սատանաներ՝ որ ահաւելի կերպարանքով զիրենք կը նախատեն ու կը չարչարեն : Թէ որ մենք օձ մը կամ չար գազան մը միայն տեսնելով սոսկալէն կը դողանք , ի՛նչ կըլան ան խեղճ մեղաւորները միշտ աջուրնուսն առջին ունենալով ան զարհուրելի հրէշները : Տեսէք ո՛ւր կը լմննայ անոնց ետքը , որ անպարկեշտ նայուածքներով կը մեղանչեն :

Մեղաւորներն անկըճութիւն ալ կը տանջուին . բոլոր աս ըսածներս նք գրքին ու սրբոց հարց խօսքերն են :

Ան սոսկալի բանտին մէջն ուրիշ բան չէն լսեր, բայց ողբ ու լաց, պոռալ ու կանչուրուաւէլ, անէճք ու հայհոյանք, կատաղութեան ու յուսահատութեան ձայն: Երբեմն հիւանդի մը հեալը միայն, կամ խեղքին վնասեկած մարդու մը կանչուրուաւէլը հերկք կըլլայ որ բոլոր անւորներն ու գրացիները չի գիմանան. երևակայենք ուրեմն որ ի՛նչ նեղութիւն պիտի ըլլայ մեղաւորներուն գոփոքին մէջ քաշած նեղութիւնը, ուր որ ամմենքը կը պոռան, ամմենքը կը կանչուրուան. « Անդ եղիցի լալ և կըճտել ասամանց »: Տեսէք ո՛ւր կը ըմբնայ անոնց ետքը, որ անկարգ խօսակցութիւններով եղբայրսիրութեան ու կրօնքի գէմ խօսքեր մտիկ ընէլով դէշ հետաքրքրութիւններով կը մեղանչեն:

Մեղաւորները սաստիկ սով ու ծարաւ ալ կը քաշեն. « Ձի սրապակիմ ՚ի տասոյ աստի », կերակուրի անդ մսերնին կուտեն. « Մի՛ յագեսցի ուտելով զմարմնս բազկաց իւրոց » (Եսայ. Թ. 20.) ըմպելիքնին ալ կատուած սատանաներուն լեղին է. « Սրտմտութիւն վիշապաց գինի նոցա » (ԹՕրէն. ԼԹ. 33:) Տեսէք ո՛ւր կը ըմբնայ անոնց ետքը, որ որկրամոլութիւն կընեն, կը գինոյնան, հրամայուած ծոմերն ու պաքերը չեն պահէր: Սատանաները պիտոր ըսեն իրենց. Առէք ձեզի հիմայ համով համով կերակուրներուն ու ազնիւ գինիներուն անդը, որոնք կը պաշաէկք:

Մեղաւորները բոլոր մարմնովնին ալ գոփոքը կը տան ջուրին, բայց մասնաւորապէս ան զգայարանքներովնին՝ որոնցմով որ աւելի մեղանչեր են, ինչպէս սուրբ գիրքը կըսէ. « Արովք մեղանչէ որ, նոքիմքք և տանջի », (Իմաստ. ԺԹ. 17:) Տեսէք ո՛ւր կը ըմբնայ անկարգութեան ետէ եղողներուն ետքը: Բայց աս ամմեն ըսածս որչափ ալ շատ երևնայ, չուք մըն է անոր քոյն որ մեղաւորներն իրօք կը քաշեն, կըսէ սուրբ Ռսկեբերանը. « Յաւել զսուր, յաւել զհուր, և զինչ իցեն՝ բայց ստուերք առ նոքիմքք »:

Ուրեմն քիչ մը խելուրնիս վրանիս ժողովնք, սիրելի որդիքս, մտածենք ի՛նչ է որուն համար աս թշուառութիւնն աչք կառնենք: Ուրիշ բան չէ, բայց անիծած մեղքը. ուրեմն ի՛նչ խելք է այսու ամենայնիւ մեղքի ետէ ըլլալը, անկէց չիփախչիլը, անիկայ չատելը: Թէ որ աղէկ մտածելու ըլլանք, խենթութիւն չէ՞ վայրկեան

մը կրքերնիս դո՛հ ընե՛լու համար՝ յաւիտենական եր-  
ջանկութիւնը կորսընցընե՛լ, ու զմեզ դժօխքին տան-  
ջանքներուն մէջը ձգե՛լ: Պատճառը գիտե՛ք որն է, վասն  
զի մտածող չեկայ:

Ինչուան հիմայ ըսածս զգալի տանջանքներուն վրայ  
էր. բայց մեղաւորներն ուրիշ պատիժ մըն ալ կը քա-  
չեն՝ որ կրտուի պատիժ զրկման, այսինքն զի՛մ ու ար-  
քայութիւնը կորսընցընելին: Աս ցաւը քիչ կը հասկը-  
նանք, բայց շատ աւելի սաստիկ է ուրիշ ամենն տան-  
ջանքներէն. հազար դժօխք մէկտեղ, կըսէ սուրբ Աս-  
կերէրանը, չի հաւասարիր ան ցաւին՝ որ մեղաւորները  
կը կրեն զի՛մ ու արքայութիւնը կորսընցընելուն հա-  
մար. « Եթէ բււր գեհեանս ասկցես, ոչ ինչ հաւա-  
սար այնմ ցաւոց ասես »: Իսկ սուրբ Օգոստինոսը կը-  
սէ որ եթէ գատապարտեալները կարենային այ տեսու-  
թիւնը միայն վայելէլ, չէին զգար տանջանքին. ու  
դժօխքն իր ամենն տանջանքներովը մէկէն արքայու-  
թիւն կը դառնար: Աստուած կորսընցընելը՝ ամենն  
չարիք գանե՛լու հետ հաւասար է. երբոր մեր մէկ  
խիտ սիրելի բանը կը կորսընցընենք՝ նէ՛ մեծ ցաւ կը զ-  
գանք, ու որչափ աւելի սիրելի է մեզի կորսընցու-  
ցածնիս՝ այնչափ սաստիկ կը լլայ մեր ցաւը: Ուրեմն,  
կըսէ նք Ագուլինային, որովհետեւ մեղաւորները զի՛մ  
ու արքայութիւնը կորսընցընելով անհուն բարիք կը  
կորսընցընեն, անոր համար իրենց քաջած ցաւն ալ  
անհուն ցաւ մըն է: Ո՛հ սիրելիք, մենք չենք հասկընար  
ինչ ըսել է զի՛մ ու արքայութիւն կորսընցընել. բայց  
գատապարտեալները մեզի պէս չեն, մեռնելէն ետքը  
անանկ լոյս մը կուգայ մաքերնուն՝ որ սաստիկ կերպով  
կիմանան որչափ գեղեցիկ է ի՛մ, որչափ սիրելի, որ-  
չափ բարիք իրեն հետ պիտոր վայելէին արքայութեան  
մէջ. ու մտածելով որ իրենց մեղքսի՛ն ասանկ մեծ բա-  
րիք մը կորսընցուցին՝ առանց մէյմըն ալ կարենալու  
ստանալ, ու չէ թէ միայն ասանկ մեծ բարիքէ մը զբը-  
կուեցան՝ այլ նաև ամենն չարիք գլուխնին բերին, սըր-  
տերնին կտոր կտոր կը լլայ ցաւէն: Ար կատպին, կը  
պոռան, կը կանչուըռտեն յուսահատութենէ, մտա-  
ծելով որ քիչ մը բանով կրնային փրկուել ու քիչ մը  
բանով պատապարտուեցան. թէ որ քանի մը տարի  
քրիստոնէաբար-ապրած ըլլային, մահացուցմունք ա-

պաշխարանք ըրած ըլլային, Ի՞ծ ու արքայութիւնը կը վայելէին. իսկ իրենք քանի մը տարի ուղածնուն պէս ապրելու՝ զուարճանալու՝ կրքերնին դո՛հ ընելու՝ քիչ մը մեղրով բերաննին անուշցընելու համար, ամմեն բան կորսընցուցին. « Ճաշակելով ճաշակեցի սակաւ մի մեղր, և ահա մեռանիցիմ ես », (ԹՊ. ԺԴ. 43:) Աս մտածութիւնը մտքերնէն չեւէլով, ի՞նչ զարմանք որ կը կատարին իրենց դէմ, ու իրենց մարմինը կը խած ստեն ու կուտեն. « Մի՛ յագեցի ուտելով զմարմինս բազկաց իւրոց », Ի՞նչ զարմանք՝ որ կը պոռան, կը կանչեն, ահաայ կը կճռտեն, անէծքնեքով ու պիղծ հայհոյանքնեքով դժօխքը կը լեցընեն. « Անդ եղիցի լալ և կրճեւ առամանց »:

Գոնէ ողորմելիներն այնչափ տանջանքնուն մէջը պղտի մխիթարութիւն մը ունենային. բայց ան ալ չունին. ամմեն կերպ չարիք կը քաշեն, առանց մէկ բարիք մը յուսալու: Խեղճ մեծատունը դժօխքին բոցերուն մէջէն կաղաչէր Աբրահամ նահապետն որ Ղազարոսը խրկէ որ դայ մատին ծարովը կաթիլ մը ջուր բերէ, ու քիչ մը զովացընէ տաքէն փրփրած լեզուն: Ի՞նչ մխիթարութիւն կրնար ըլլալ կաթիլ մը ջուրը՝ բոլոր մարմնովը կրակի մէջ թաղուած մարդուն, կրտէ Ռսկեբերան. բայց աս պղտի մխիթարանքն ալ չիկրցաւ ունենալ: Սոսկալի բան. այնչափ տանջանք քաշել, ու պղտի մխիթարութիւն մը չունենալ: Կան ախտաւոր մարդիկներ որ դժօխքին մէջ ընկերնէր ունենալը իրենց մխիթարանք կը սեպեն. ուստի մէկն իրենց՝ դժօխք կերթամ նէ՛, աս պատասխանը կուտան. Գժօխք երթամ նէ՛ մինակ չեմ չըլլար: Խեղճ ողորմելիներ, ի՞նչ պէս կը խաբուին. դժօխքին մէջ ընկերնէր ունենալը չէ թէ միայն տանջանքնին չի թեթեւցընէր, կրտէ սուրբ Ագուսինացին, այլ նաև կը սաստկացընէ: Ասն զի դատապարտեալները միշտ ստելութեամբ ու կատաղութեւ լեցուած ըլլալով՝ ամմեն բան կատեն, Ի՞ծ, սուրբերը, զիրենք, ու ամմեն ուրիշ դատապարտեալները. ու մէկզմէկ ատելով՝ մէկզմէկ տեսնել չեն ուզեր, ծուռ կը նային մէկմէկու, մէկզմէկ կանխած են ու կը հայհոյեն, ու մէկմէկու դէմ կը կատարին: Ո՛հ, ի՞նչ տանջանք է մանաւանդ ծնողաց քաշածը՝ որ իրենց զաւկըները շարունակ իրենց դէմ կը կատարին, անոնց դատապարտու-

Թեանը պատճառ ըլլալնուն համար՝ իրենց անհոգու  
Թեամբն ու երեսի վրայ ձգելովը զաւերինն, առանց  
հարկաւոր եղածը սորվեցընելու և քրիստոնէաբար  
մեծցընելու զիրենք: Ի՞նչ տանջանք է անոնց քաշածն  
ալ որ ուրիշներուն գայթակղուածիւն ու չար խրատներ  
տուեր են, գէշ բաներ սորվեցուցեր են, մեղք ընել  
տուեր են, երբոր անոնք կանիծեն զիրենք՝ իրենց պատ-  
ճառաւը դատապարտուած ըլլալով:

Աս ամեն բանն առանց մխիթարանքի մը քաշելն ալ  
քիչ կըլլար, թէ որ յոյս մը ունենային որ ետքը ետքը  
գագրի. բայց աս յոյսը չիկայ, առանց ետք ու ծայր ու-  
նենալու պիտի քաշեն յաւիտեան. « Երթիցեն նոքա  
'ի տանջանն յաւիտենականս », Յուսահատելն բան .  
ուրեմն մեղաւորները միշտ էրին պիտոր ան սաստիկ  
կրակին մէջը, միշտ քաշեն պիտոր ան սուկալի տան-  
ջանքները . անանկ է, միշտ էրին պիտոր, միշտ քաշեն  
պիտոր: Բայց բիւրաւոր տարիներ էրելէն ետքը՝ կա-  
րելի բան է որ գեռ չիխալըսին. չէ, չիխալըսին պիտոր:  
Բայց կարելի բան է որ ան սաստիկ կրակին մէջն էրին  
էրին ու մոխիր չիգառնան չիբրննան. անանկ է, պի-  
տոր էրին էրին ու մոխիր չիգառնան պիտոր . վասն զի  
ած ամենակարող ան կրակն ստեղծեր է որ այրէ մե-  
ղաւորները, բայց մոխիր չիգարծընէ . մանաւանդ թէ  
կենդանացընէ՝ որ էրելուն ցաւն զգան ու զգան յա-  
ւիտեան: Բայց կարելի բան է որ բիւրաւոր տարիներ  
էն ետքը գեռ չիմեռնին մեղաւորները. չէ, պիտի չի-  
մեռնին, հոգիինն անմահ է, իսկ մարմիննն ալ յարու-  
թիւն առնելէն ետքը մէյմըն ալ չի կրնար մեռնիլ, ուս-  
տի միշտ պիտոր ապրին, ուղեն պիտոր մեռնիլ, բայց  
չիկրնան պիտոր մեռնիլ. « Խնդրեցեն զմահ, և մի  
գացեն . ցանկան մեռանել, և փախիցէ 'ի նոցանէ մահ », -  
(Յայ\* . Թ . 6 .) ջանան պիտոր կատաղուածիւններնէն  
իրենք զիրենք մեռցընել, բայց չիկրնան պիտոր . վասն  
զի միշտ պատիժ քաշելու համար պիտոր ապրին: Ո-  
ղորմելի Յուդան, արգէն հազար ու թըհարուր տարի  
է որ կայրի գժօխքը . խեղճ Վայէնը, արգէն եօթը հա-  
զար տարիէն աւելի է որ գժօխքին մէջը կը տանջուի .  
բայց ի՞նչ օգուտ ինչուան հիմայ այսչափ տարի տան-  
ջուելնէն . ոչ ինչ, ոչ ինչ . վասն զի ասկէց ետև ալ նոյն  
պէս ու նոյնչափ պիտոր տանջուին՝ իբր թէ ինչուան

հիմայ տանջուած չըլլային , հիմայ նոր սկսէին տանջուելու և իրենց տանջուելը վերջ ու ծայր պիտոր չունենայ յաւիտեան : Ա՛յլ յաւիտենականութիւն , ասկէց ստակալի ինչ կրնայ ըլլալ . ո՛վ կրնայ ըլլալ , կրսէ քնն Պոնաւենդուրա , որ ոտքէն ինչուան գլուխը չիգողայ , ու դեռ սիրտ ընէ մահուչափ մեղք մը գործելու , երբոր միաբը բերէ գժոխքին տանջանքները՝ որ չէ թէ միայն անտանելի են իրենց սաստկութեամբը , այլ և լմըննալիք չունին իրենց յաւիտենականութեամբը : Աս սարսափովը լեցուած սուրբ Օգոստինոս կաղաչէր միշտ զանձ՝ որ աս աշխրոքիս մէջ իր վրայ ամմեն պատիժ թափէ , ամմեն չարիք ու տանջանք քաշել տայ իրեն , որպէս զի անգին զինքը չիպատժէ յաւիտեան . “ Աստ կիզեա , աստ կտրեա , աստ մի խնայեր , զի անգ խնայեսցես յիս յաւիտեան ” : Աս յուսահատական խորհուրդն է որ մտքերնուն չելլեր մեղաւորներուն , ու զիրենք չարաչար կը վշտացընէ , մտածելով որ ան ամմեն տեսակ տանջանքները միշտ պիտոր քաշեն , միշտ ու յաւիտեան առանց լմըննալու . կը վշտանան քաշած տանջանքներնուն վրայ , վասն զի կը տեսնեն որ օգուտ մը չըլլար այնչափ բան քաշելնէն , ու քիչ մը ըլլայ՝ չի թէ թանար քաշելքնին . կը վշտանան ներկայ տանջանքներնէն , վասն զի կը զգան անոնց բոլոր սաստկութիւնը կը վշտանան քաշելու տանջանքներնէն ալ , վասն զի գիտեն որ ծայր ճոթ չունի , չիլմըննայ պիտոր : Աս ստակալի մտածմունքն է որ մեղաւորներուն վրայ կը ծանրացընէ միշտ յաւիտենականութիւնը , և ամմեն վայրկեան կը զգան ինչ որ յաւիտեան քաշեն պիտոր :

Հասկըցա՞ք սիրելիք , հասկըցա՞ք ինչ է գժոխք ըսածնիս , հասկըցա՞ք ինչ է գժոխքին տանջանքը . հասկըցա՞ք ո՛ւր կը լմըննան աշխրոքիս ունայնութիւները , կըրքերնիս գոհ ընելը , ու զամուսու ետեէն ըլլալը , անկարգութիւն ընելը , խարդախութիւնը , գողութիւնը , անիրաւ շահ պահանջելը , ամմեն տեսակ մեղքը . “ Իմացարուք զայս ամենայն ” : Ասոնց ետքը յաւիտենականութիւն է , տանջանք մը՝ որ չի լմըննար : Ա՛խ , աս բաներն աղէկ մտածեն՝ որոնք որ ուրիշ բան չեն փնտրուեր , բայց հարստութիւն , զբօսանք , փառք պատիւ . որոնք որ չիմեռնելու պէս կապրին , ինչուան մտքերնին ալ չի գար ան . աղէկ մտածեն , թէ որ չեն ուզեր սա-

տանային ձեռքն իյնալ, ուսկից յաւիտեան խաղաւում չիկայ: “ Իմացարուք ամենեքին, որոց մտապեալ իցէ զիս՝ գուցէ երբէք յափշտակիցիք, և ոչ ոք իցէ որ փրկիցէ ”. (ՄՂ. խԹ. 22:) Բայց մաքով իմանալը միայն չի բաւեր, պէտք է 'ի գործ դնել իմացածնիս. այսինքն մտածել՝ որ աս տանջանքները մենք ալ պիտոր քաշենք, թէ որ քրիստոնէաբար չապրինք նէ: Ամ մենէդ առաջ ես պէտք է ըսեմ. թէ որ քահանայի վարք չըլլայ վարքս. թէ որ իրաւցընէ ան պաշտօնէի մը պէս չապրիմ նէ, դժօխքն է իմ տեղս՝ յաւիտեան տանջուիմ պիտոր: Պէտք է ըսէ աս կամ ան խաթու նը. թէ որ աս ունայնասիրութիւններս չիձգեմ, աս նորերուք անվայել հագուստներս, թաարոնները՝ տեսնուելու՝ պարելու՝ վտանգաւոր տեղուանք երթալս, դժօխքն է իմ տեղս՝ յաւիտեան տանջուիմ պիտոր: Պէտք է ըսէ աս կամ ան պարոնը. թէ որ մեղքի վտանգներէն չիճեռանամ, անպարկեշտութիւններս չիձգեմ, խելքս գլուխս չիժողվեմ նէ, դժօխքն է իմ տեղս՝ յաւիտեան տանջուիմ պիտոր: Ով որ ալ ուրիշի բանն անիրաւութեամբ կամ գողութեամբ աւեր է, կամ ուրիշի վնաս հասուցեր է, կամ կտակով ձգուած ողորմութեան գործքերը չէ կատարեր, պէտք է ըսէ. թէ որ չիհատուցանեմ նէ, դժօխքն է իմ տեղս՝ յաւիտեան տանջուիմ պիտոր: Պէտք է ամեն մեղաւոր ալ՝ որ հոգին սատանային գիրկը տուած է, տարիներ առանց խոստովանանքի կեցեր է, պէտք է ըսէ. թէ որ ճամբաս չիփոխեմ, թէ որ մեղքերս չապաշխարեմ, թէ որ Աստուծոյ վախը ունեցող քրիստոնէի մը պէս չապրիմ նէ, յաւիտեանական տանջանքներուն մէջը պիտի իյնամ, դժօխքն է տեղս: Ո՛հ, թէ որ ասանկ մտածէինք, ու դատապարտեալներուն վրայ մտածական ընելու տեղը՝ մեր վրայ ընէինք, քանի որ բոլորովին անզգայ եղած չենք ու Փարաւոնի սրտին պէս մերն ալ քար չէ դարձած, անտարակոյս մեղքէն ետ կը կենայինք ու բարեգործութեան կը լլայինք, ու ամեն հնարք կընէինք դժօխք չերթալու, արքայութեան արժանի ըլլալու. վասն զի սուրբ գիրքը կըսէ որ իր ետքը մտածողը՝ ան չնորհքովն ամենեկին չի մեղանչեր. “ Յուշ վիցի քեզ վախճան քո, և յաւիտեան ոչ մեղիցես ”. (ՄԷ. է. 40:) Մտածենք ուրեմն, ալէկ

մտածենք, վասն զի մեր վրայ է բանը, մեր հոգւոյն վրայ է, կամ միշտ երջանիկ ըլլալու և կամ միշտ թը-  
շուառ. « Իմացարուք ամենեքին, որոց մտացեալ իցէ  
զանձ. գուցէ երբէք յափշտակիցիք, և ոչ ոք իցէ որ  
փրկիցէ » :

### ՅՈՐԳՈՐԱԿ ԿԶ.

Արքայաւթեան վրայ :

Սոսկալի ու խիստ սոսկալի են դժոխքին յաւիտե-  
նական անջանքները, որոնցմով անձ պատժէ պիտոր  
մեղաւորներուն իրեն գէմ ըրած անհուն անիրաւու-  
թիւնը, իրաւ խիստ սոսկալի են. բայց նոյնչափ ալ ու-  
րախալի են արգարներուն վայելելու բարեքը՝ քիչ մը  
ատեն բարեգործութեան ետեւ ըլլալնուն համար: Մե-  
ղաւորներուն ծանր պատիժը տեսանք անցած կիրակի,  
որպէս զի գէշէն ետ կենանք. այսօր տեսնենք արգար-  
ներուն մեծ վարձքը, որպէս զի սիրտ առնենք ազէկ  
ըլլալու :

Ի՞նչ է ուրեմն ան մեծ վարձքը՝ որ անձ կուզէ տալ  
մեզի, թէ որ իրաւցրնէ քրիստոնէի պէս ապրելու ը-  
լանք նէ: Ախ, սիրելի որդիքս, ողորմելի մարդ մը ի՞նչ  
պէս կրնայ բացատրել ձեզի աս խելքէ մտքէ վեր բա-  
նը: Կրնայի ըսել ձեզի որ աշխրոքիս ամեն զուարճու-  
թիւններն ու վայելքն արքայութեան վայելքներուն  
քովը ոչինչ մըն են, ձանձրալի ու սրանեղոց բաներ  
են. կրնայի ըսել որ ան վարձքն որ անձ մեզի երկին-  
քը պիտոր տայ, անանկ մեծ է՝ որ չենք կրնար երեւ-  
կայել. բայց երկինքը վայելելու յաւիտենական եր-  
ջանկութիւնն իրօք ի՞նչ ըլլալը բացատրել, անկարե-  
լի է և անկարելիէն ալ անդին: « Կարելի է արժանի  
ըլլալ ան գեղեցիկ երջանկութեանը, կրտէ նք Օգոս-  
տինոս, կարելի է բաղձալ անոր, բայց բացատրել ա-  
նոր ի՞նչ ըլլալն իրօք՝ բոլորովին անկարելի է »: Թէ որ  
սուրբ գիրքն ալ կրտէ որ երկրիքին ուրախութիւնը բացա-  
տրուելու բան չէ, « Անճառ և փառաւորեալ խնդու-

Թեամբն յ, ( Կ Պ Է Կ ր . Կ . 8 . ) ուրեմն ո՞վ կրնայ բացարեւ զանոնք : Անանկ է նէ առանց բան մը խօսելու լմընցրնեմ այսօր , բան մը չիխօսվիմ արքայու թէ վրայ՝ որ մեր վերջին վախճանն է , մեր յոյսն է , մեր ամեն մտածու թեանը՝ խօսքերնուս ու գործքերնուս նպատակն է : Չէ , չիխօսել չըլլար , խիտտ հարկաւոր է որ ամենքնիս անոր սիրովը վառուինք , ան ցանկալի յաւիտենական երջանկու թեանը , որպէս զի սիրտ առնէնք ու ամեն ջանք ընէնք հոն հասնելու : Ասօր համար որչափ որ չեմ կրնար ալ բացարեւ ինչպէս որ պէտք է , գէթ կը ջանամ Կ յ օգնականութեամբը պզտի լոյս մը տալ ձեզի կրցածիս չափ , չէ թէ Կ ծ աբանական ու մէթաֆիզիկական ապացոյցներով՝ որ դժար է իմանալը , այլ բնական սարգ ու յայանի մեր տկար մտքին ու քիչ հասկըցողութեանն յարմար պատճառներով ու նմանութիւններով : Աս գիտաւորութեանս հասնելու համար , ասանկ ըսեմ :

Մէկ մեծ աշխարհք մը կայ մեզմէ հեռու , բայց ի՞նչ սիրուն աշխարհք , ի՞նչ աղուոր տէրութիւն : Հոն ամենին հիւընդութիւն մը չիկայ , մէկուն գլուխը չի ցաւիր , ջերմ ըսած բանդ կամ ո՞ր և իցէ տկարութիւն հոն անծանօթ է . մէկը չանօթենար , մէկը չի ծարուիր , ցուրտ ու տաք չիկայ . աղքատ մը չես տեսներ հոն , հոն տեղը խելճութիւն , թշնամութիւն , պատերազմ , ժանտախտ , սով , նեղութիւն , տարածայնութիւն , ատելութիւն , նախանձ , վախ , հոգ , ձանձրութիւն , կամ ո՞ր և իցէ նեղութիւն լուսած բան չէ : Ու չէ թէ միայն չարիք մը չիկայ հոն , այլ նաև ամեն տեսակ բարիքներով լեցուն է . ամենքն ողջ առողջ են հոգւով ու մարմնով , ամենքը հարուստ ու առատ , ամենքը խելացի ու գիտուն , ինչ գիտութիւն ու իմաստութիւն որ կրնաս երևակայել նէ՛ գիտեն առանց կարգալու և սորվելու : Հոն ամենքը փառք պատիւ կը վայելեն , ամենքը մէկմէկու հեա բարեկամ են , մէկզմէկ կը սիրեն , մէկմէկու հաճոյքը կուզեն ընել , ու մէկը մէկալին բարիք մը ընելու ըլլայ նէ՛ ամենքը կատորժին : Հոն ամեն բան աղուոր է , ամեն բան սիրուն , ամեն բան ախորժելի , անանկ որ՝ սիրտդ կը յափշտակեն . ամեն լսածդ անուշ բաներ են , երգի՛նուագարաններու ձայն , երաժշտութիւն , տաղ , որ լսելով կը զմայլես . հոն ամ

մեն գիէն անուշահոտութիւններ կը բուրեն, որ ըզէզգ կը պարարի. հոն համով համով ամմեն տեսակ ազնիւ կերակուրներ, ամմեն տեսակ անուշ ըմպելիք: Ալ ինչ ըսեմ. հոն ամմեն տեսակ զուարճութիւն կը գտնես, ամմեն մխիթարութիւն, սրտիդ ամմեն ուզածը, ու անանկ իրական ու զուտ երջանկութիւն մը՝ որ ամենևին ձանձրութիւն կամ նեղութիւն չի բերեր աս աշխրբքիս երջանկութիւններուն պէս: Ուստի անտեղի բնակիչներն ամմեն ուզածնին ունին, բանի մը չեն բաղձար, վասն զի ամմեն բաղձանքնին լեցուած է. անոր համար երեսնին միշտ զուարթ, միշտ կուրախանան, միշտ մխիթարութեան մէջ են, միշտ գոհ, առանց վախնալու որ իրենց երջանկութիւնն յանկարծ կորսնցընեն, վստահ ու ապահով են միշտ վայելելու, միշտ գոհ ուրախ ու երջանիկ մնալու: Ինչ աղէկ աշխարհք, ինչ մեծ բախտ է ան տեղի բնակիչներուն բախտը. ո՛ր էր որ մենք ալ հոն ըլլայինք, ինչ երջանիկ կըլլայինք. գոնէ թէ որ գիտնայինք ինչպէս հոն կերթըցուի, չէր աժեր որ ամմեն ունեցածնիս թողուինք, ու որչափ ալ դժուար ճամբայ ըլլար հոն հասնելու ճամբան՝ ամմեն նեղութիւն ու աշխատանք քաշէինք հոն հասնելու համար:

Բայց որն է ան սիրուն աշխարհքը, ան երջանիկ տէրութիւնը. գիտէք որն է, երկինքն է. յաւիտենական արքայութիւնն է՝ որ ան մեզի համար պատրաստեր է. հոն հասնելու շիտակ ու ապահով ճամբան ան է, որ Քն տէրն մեր ցցուց մեզի, այսինքն խաչի մահացուցման ու նեղութիւն քաշելու ճամբան, որն որ ինքը նեղ ճամբայ անուանեց. «Անձուկ է դուռնն և նեղ ճանապարհն, որ տանի ՚ի կեանս» (Մատթ. է. 14.) չէ թէ աշխրբքիս բռնած լայն ու ընդարձակ ճամբան: Աս է, սիրելի որդիքս, արքայութիւն ըսածնիս, ան արքայութիւնը՝ որուն համար ամմենքնիս ստեղծեր է ան: Կարճ խօսքով ձեզի ցցուցի որչափ որ մեր տկար մտքն արքայութեան վրայ որոշ բան մը կրնայ ըմբռնել. այսինքն արքայութիւնն է տեղ մը՝ ուր ամենևին չորիք մը չիկայ, ու ամմեն տեսակ բարիք կայ. ուր զանազան կերպով զուարճութիւն մխիթարութիւն երջանկութիւն կը վայելենք, անանկ որ՝ անկէց աւելին չենք կրնար

բաղձալ, ինչպէս կրսէ սուրբ Ագուինացին, որովհետեւ խիստ շատ աւելի է անկէջ որ կրնանք բաղձալ :

Ի՛նչ մեծ մխիթարութիւն կըլլայ անոր՝ որ իր քանի մը տարուան կեանքն աղէկ անցընելէն ետքը, նեղութիւն խաչ քաշելէն ետքը, կը լսէ որ ան զինքը կը կանչէ ըսելով. « Ազնիւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետեւ ՚ի սակաւուդ հաւատարիմ ես՝ ՚ի վրայ բազմաց կացուցից զքեզ, մուտ յուրախութիւն տեառնք » . (Մովսէս . ին . 21 .) Ապրիւս, սիրելի ծառաս . որովհետեւ ատ քեզի յանձնած պղտի բանիս մէջը հաւատարիմ եղար, մեծ բան կուզեմ տալ քեզի . եկուր քու տիրոջդ արքայութիւնը վայելէ : Ասանկ հրաւէրք մը լսելով՝ աս խեղճ աշխրբքէս կելէ, ուրախ զուարթ լուսաւոր փառաւոր կերթայ արքայութե՛ն փառքը վայելելու : Մէյմըն ալ կը տեսնես աշխրբքէս դէպ ՚ի վերօգուն մէջ հոգի մը, որ հիացած զարմացած չորս դին կը դիտէ երկրնքին մեծութիւնն ու ընդարձակութիւնը՝ աստղերուն մոլորակներուն լուսնին ու արևուն աղբորութիւնը լուսաւորութիւնն ու մէկմէկէ զանազանութիւնը . « Տեսից զերկինս զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս՝ զորս գու հաստասեցեր » . (Սղ . ք . 4 .) առաջ կերթայ դէպ ՚ի վեր ինչուան երկինքը արքայութիւնը կը հասնի, այ քաղաքը : Հոն կը տեսնէ, ինչպէս յայանութեան գրքին մէջը ստորագրած (իս .) երկրնքէն ամմենէն բարձր տեղը քառակուսի քաղաք մը, անանկ ընդարձակ՝ որ մղոն չիկայ որ կարենայ չափել անոր երկայնութիւնն ու լայնութիւնը, անանկ գեղեցիկ ու լուսաւոր՝ որ ապակի մը չիկայ իր պարխապներուն թափանցկութեանը հաւասար, տասուերկու դռներով՝ ամմէն մէկը մէյմէկ խոշոր ու անգին մէկմէկու նման մարդբիտներէ շինած . « Երկոտասան դռունք յերկոտասան մարգարտաց միաձև » . խիստ վարպետ փորուածքներով, խիստ մեծագործ շինուածքով : Աս բաները տեսնելով ան երջանիկ հոգին յափշտակուած ու զմայլած՝ կրսէ մէկէն . « Ոչ է սա, եթէ ոչ տունն այ և դուռն երկնից » . (Ծնն . ին . 17 .) աս ան քաղաքը պիտոր ըլլայ՝ ուր որ ան կը բնակի, արքայութեան դուռը պիտոր ըլլայ . աս ան քաղաքը պիտոր ըլլայ, ուր որ արդարները փառք կը ստակուին ու կուրախանան . « Այս այն քաղաք է, պսակ փառաց ուրա

խուժեան . (Ուրբ + Թ . 15 : ) Աս բաներն ինքիրեն ըսելու առեկը , արքայութեան երջանիկ դռները կը բացուին , երկրնքին բնակիչները կերևնան , հրեշտակները հրեշտակապետներն ու սուրբերն ընդ առաջ կուգան , անուշ երգերով ու նուագարաններով նոյն մխիթարական խօսքն ամենքն ալ կը կրկնեն . “ Մուտ յուրախուժիւն տեսան քո ” : Եկուր յոյժէ ընտրուած արդար հոգի , եկուր քու քաշածներդ , քու արցունքդ , քու նեղութիւններդ , բոլորն ալ լմնցաւ , ասկէց ետքը յաւիտենական երջանկութիւն պիտոր վայելես ” քու սիրովդ քու Աստուծոյդ հետը . “ Մուտ յուրախութիւն տեսան քո ” : Փառք պատիւ կուզես , հարստութիւն , մեծութիւն կուզես . ամենն ալ պատրաստ է քեզի համար , ու որչափ վայելես զանոնք նէ՛ այնչափ աւելի անորժեշտ կը լլան քեզի , ու կը մխիթարեն զքեզ : Գեղեցկութիւն կը փնտրուես , սիրելու բան կուզես . հոս ամեն բան սիրող կը յափշտակէ , ամեն բան կը զմայլեցնէ զքեզ : Ո՛հ , ո՛վ կրնայ երևակայել ինչ յնձութիւն , ինչ մխիթարութիւն ինչ ուրախութիւն կը զգայ ան երջանիկ հոգին :

Քիչ մը հասկընալու համար , երևակայենք կոյր ծնած մարդ մը : Կը մեծնայ , միտքը կը բացուի . կը լսէ որ երկինք կայ , երկիր կայ , ծով ջուր կայ , արև լուսին աստղեր կան , ծառեր բոյսեր ծաղկոյններ պտուղներ կան , տեսակ տեսակ դոյներ և ուրիշ այնչափ բաներ կան աշխրջիս վրայ . բայց որովհետև չէ տեսած ամենեկին ան բաները՝ որոնց վրայ ուրիշները կը խօսին իրեն , չի կրնար երևակայել ինչպէս բաներ ըլլալին : Հիմայ դնենք որ աս մարդս որ մը առաւօտանց բարձր լեռան մը վրայ գտնուելով արևուն առջի ճառագայթներն աչուրներուն լոյս տան , ու սկսի տեսնել ամեն բան . ո՛հ , տէր ի՛ծ , ի՛նչ կը լլայ խեղճ կոյրը երբոր յանկարծ կը տեսնէ աշխրջիս մեծութիւնը , երկրնքին գեղեցկութիւն ու ընդարձակութիւնը , արևուն ու լուսնին սոյժաւութիւնը , գետերը , ջրերը , ծովը , գաշտերը , ծաղկոյնները , ծառերը , սպուղները , տեսակ տեսակ կենդանիները , և ուրիշ այնչափ չիտեսած բաները . ի՛նչ զարմացում , ի՛նչ հիացում կունենայ խեղճ մարդը , ի՛նչպէս կը յափշտակուի սիրտը , ի՛նչպէս կը զմայլի : Ուրեմն աս ան աշխարհքն է , կրտէ , աս ան երկինքն է , աս ան երկրն

է, աս ան արևն ու լուսինն է, աս ան ամմեն բաներն է՝ որ ինծի կրտսէին ուրիշները շատ անգամ. ո՛հ, որչափ տարբեր են եղեր իմ երեակայածէս, ո՛հ որչափ աւելի սղուոր, որչափ աւելի զարմանալի ու հիանալի են եղեր. որչափ տարբեր է եղեր լսելը՝ իրօք տեսնելէն : Հիմայ գնե՛նք որ ան խեղճ կուրին աչուրները բացուելու աւտենը՝ անկաճ՛ներն ալ լսելին որչափ որ աշխրբքիս վրայ անուշ նուագարաններ երգեր ու երաժշտութիւններ կան, քիթն ալ զգար որչափ որ անուշ հոտեր կան, բերանն ալ ամմեն համով կերակուրներուն ու ալմիւրմպէլեքներուն համն առնէր, միտքն ալ ամմեն բանի գիտութիւն ու տեղեկութիւն ստանար, անանկ որ բուր մարմինն ամմեն տեսակ ախորժ ու զուարճութիւն մէկէն զգար. ի՛նչ կըլլար ան մարդը, իրմէն դուրս կէլ լէր, զմայլած ու յափշտակուած կը մնար :

Ասիկայ շուք մըն է արդարներուն երկինքն ունեցած զմայլմունքին : Աշխրբքիս վրայ կուրի պէս են. կը լսելին որ արքայութիւն կայ, երկրնքին փառքը կայ, յաւիտենական երջանկութիւն կայ, կը հաւատան հաստատուն հաւատքով, կը յուսան բաղձանքով, բայց չիկըր նալով ոչ տեսնել և ոչ վայելել ան բաները, չեն կըրնար ալ իմանալ ինչպէս բաներ են : Բայց երբոր արքայութիւն կերթան, ի՞յ գիմացը կը հասնին, կը տեսնեն ան յաւիտենական արևն որ զիրենք կը լուսաւորէ, և իրենց տեսնել կուտայ երկրնքին ամմեն բաներն ինչպէս որ իրօք են, ո՛հ ան ատենը կը բացուի աչուրնին, ան ատենը կը տեսնեն ու կիմանան ինչ մեծ վարձք պահեր է եղեր ի՞ծ իր ծառաներուն, ան ատենը կը յափրշտակուին ու կըզմայլին ան ամմեն հիանալի ու սղուոր բաներէն՝ որ կը տեսնեն ու կը վայելեն, ան ատենը կիմանան ինչ մեծ տարբերութիւն կայ եղեր երկրնքին բաները լսելուն ու տեսնելուն մէջը. ան ատենը կընկզմին ուրախութեան ցնծութեան ախորժանաց ու երջանկութեան ծովի մը մէջ, որուն շուքը չէին կըրնար երեակայել ու բաղձալ. « Արբեցցին նոքա ի պարարտութենէ տան քո, և զուղիս փափկութեան քո տացես ըմպել նոցա », (Սղ. լէ. 9.) ան ատենը սրտերնին իրաւցընէ կը յագենայ կը կշտանայ ու դո՛հ կըլլայ. « Յագեցայց յերևել փառաց քոց », (Սղ. ԺԿ. 15.) Աս է արքայութիւն համնող հոգիի մը վիճակը :

Բայց մենք, սիրելի որդիքս, հասնինք պիտոր ար-  
քայու թեան, վայելէնք պիտոր ան գեղեցիկ փառքը,  
ան մեծ երջանկու թիւնը: Արքերնիս նայինք ի՛նչպէս  
է, նայինք ի՛նչ ճամբայ բռներ ենք, անկէց կիմանանք  
հասնինք պիտոր թէ չէ: Թէ որ Քնի տուած խրատնե-  
րուն, աւետարանին կանոններուն կը հեռակնք, թէ որ  
նեղ ճամբան է բռնածնիս՝ որ երկինքը կը հանէ, ա-  
պահով մենք ալ հոն կը հասնինք. իսկ թէ որ աշխրբքիս  
տուած կանոններուն կը հեռակնք, նորելուք ունայնա-  
սիրութիւններու, թէ որ աշխարհաւէրներուն լայն  
ճամբան է բռնածնիս՝ որ դէպ ՚ի կորուստ կը տանի,  
տարակոյտ չիկայ որ չենք հասնիր արքայութիւն: Ծա-  
ռը որ գին ծռած է նէ՛ ան կողմը կիյնայ, կըսէ առա-  
կը. մէնք ալ թէ որ աղէկին կողմը ծռած ենք նէ՛ ա-  
ղէկին մէջը կիյնանք, թէ որ գէշին կողմը՝ գէշին մէջը  
կիյնանք, ու յաւիտենական գէշին: Թէ որ կարենայինք  
տեսնել երանեալ հոգի մը արքայութեան մէջ, կըսէ  
մըն Բեռնարդոս, անանկ գեղեցիկ՝ անանկ պայծառ՝  
անանկ հրաշալի բան է որ, անձ տակէց աղուոր՝ ասկէց  
սիրելի չի կրնար ըլլալ կըսէինք: Ուրեմն թէ որ երա-  
նեալ հոգի մը միայն տեսնելը մեզի աս հիացումը կը  
բերէ, հապա ի՛նչ հիացում պիտի ունենանք արքայու-  
թեան մէջ տեսնելով չէ թէ հոգի մը միայն՝ այլ ան-  
թիւ երանեալ հոգիներ, չէ թէ միայն տեսնելով՝ այլ  
անոնց քաղցր ընկերութիւնը վայելելով, ու իրենց հետ  
կենակից ըլլալով: Ա՛հ, ի՛նչ մխիթարութիւն, ի՛նչ ա-  
խորժ, ի՛նչ ուրախութիւն պիտոր ունենան հայր մը ու  
մայր մը իրենց զաւկըներուն ան վիճակին մէջը, քոյր  
ու եղբայր, ազգական ազգականի հետ, բարեկամ բա-  
րեկամի, ծխատէր իր հոգևոր զաւկըներու հետ. ի՛նչ  
ցնծութիւն, ի՛նչ ուրախութիւն, չէ թէ մինակ այն-  
չափ երանեալ հոգիներուն գեղեցիկութիւնը տեսնել՝  
այլ նաև սուրբ անձանքն՝ երկնից թագուհին, Յնի գե-  
ղեցիկութիւնը, անձնքն: Թէ որ առաքեալները Թա-  
բոր շեռան վրայ Քնի փառացը մէկ սլոտի լոյսը տեսնե-  
լով՝ անանկ զմայլեցան, ի՛նչ պիտոր ըլլայ հապա երբոր  
արժանի ըլլանք բոլոր իր գեղեցիկութիւնը տեսնել, ան  
փառքը տեսնել, ու մեր հոգին ալ իրեն նման. «Նման  
նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս և  
էն» (ան Յ. 4. ք. 2.) ու անձ տեսնելով ամմեն գե-

ղեցիկ՝ ամեն սիրելի ու ամեն ասորժելի բան տեսնել .  
ի՞նչ տեսնելով՝ ամեն բան գիտնալ, ամեն բան ճանչ-  
նալ, ինչուան խորունկ գաղանիքները . ի՞նչ տեսնելով՝  
նաև վայելել զինքը, ու վայելելով զինքը՝ վայելել ամ-  
մեն հարստութիւն, ամեն մեծութիւն, ամեն զուար-  
ճութիւն, ամեն ասորժ, ամեն մխիթարութիւն, ամ-  
մեն երջանկութիւն՝ առանց ծայր ճութ չափ ու սահման  
ուսնենալու : Ան ի՞նչ ցնծութիւն, ան ի՞նչ զմայլմունք  
պիտոր ըլլայ արքայութեան մէջ : Թէ որ աշխրբքիս մէջն  
ալ որ մեզի համար բանտ մըն է և աքսորանքի տեղ՝ ի՞նչ  
այնչափ ազուոր սիրելի ու ասորժելի բաներ թողուցեր  
է, կըսէ սուրբն Օգոստինոս, ինչուան մեր սիրաը կը  
յափշտակեն, հապա ի՞նչ պատրաստած պիտոր ըլլայ  
արքայութեան մէջ՝ որ մեր հայրենիքն է, ուր որ զմեզ  
վարձատրէ ու մխիթարէ պիտոր : Ինծի հանդիպած է,  
ձեզի ալ անաարակոյս հանդիպած կըլլայ, գիշեր ատեն  
անուշ ձայներով ու նուագարաններով երաժշտութիւն  
մը լսել . ան գիշերուան լռութեան ատենը մարդուս  
սրտին ի՞նչ անմեղ ասորժ մը կուգայ, անանկ քաղց-  
րութիւն մը կըզգանք՝ որ սրտերնիս կըզմայլն ու կը գո-  
րովի, անանկ չէ : Հապա ի՞նչ պիտոր ըլլայ արքայու-  
թեան մէջ երբոր ան հրեշտակային ձայները, ան ե-  
րանեալ հոգիներուն անուշ եղանակները լսենք նէ :  
Ասանկ պէտք էր որ մտած էինք միշտ, որ և իցէ ասորժ  
մը զգալու ատեննիս աշխրբքիս բաներէն, այսինքն թէ  
որ աքսորանքնուս մէջն ի՞նչ այնչափ ասորժելի բաներ  
տուեր է մեզի, հապա հայրենիքնիս հասնինք նէ ի՞նչ  
պիտոր ընէ :

Անանկ է նէ արքայութեան մէջ ամեն տեսակ բա-  
րիք պիտոր վայելինք՝ առանց պղտի նեղութեան մը,  
ամեն տեսակ զուարճութիւն, ամեն մխիթարութիւն,  
ամեն երջանկութիւն, որչափ որ բազմալ ու երևա-  
կայել կրնանք նէ՝ անկէց աւելի : Քանի որ աշխրբքիս  
վրայ ենք, որչափ ալ հարստութիւն փառք պատիւ  
զուարճութիւններ ունենանք, չենք կրնար կատարեալ  
երջանիկ ու գոհ ըլլալ, միշտ նեղութիւն մը վիշտ մը  
կուսնենանք, միշտ բազմալու բան մը գեռ կը մնայ մեզի,  
սրտերնիս գեռ հանգիստ չէ : Բայց արքայութեան մէջ,  
ո՛հ, ան ատենն է կատարեալ երջանկութիւնը, բոլո-  
րովին գոհ ըլլալը . վասն զի հոն սրտերնիս կուշտ պի-

ալ ըլլայ, բաղձալու բան չիմնայ պիտոր մեզի. « Յագեցայց յերևել փառաց քոյ » :

Աս է՛ ինչ որ արքայութեան վրայ կրնանք ըսել նէ, բայց ըսածնիս հասկընալ՝ բացատրել ինչ որ արդարներն արքայութեան մէջ կը վայելեն՝ անկարելի է, կըսէ նորէն սուրբ Օգոստինոս, բոլորովին անկարելի է. կրնանք արժանի ըլլալ անոր, կրնանք բաղձալ, բայց հիմակուց հասկընալ ու բացատրել ինչ որ է՝ կարելի բան չէ. միայն անոնք կը հասկընան՝ որոնք որ հիմայ երկինքը կը վայելեն. իսկ մենք անոր սիրովը վառուելու համար՝ որպէս զի ետեւէն իշնանք հոն հասնելու, ուրիշ բան չենք կրնար ընել՝ բայց երևակայել ամենէն փառաւոր, ամենէն սիրելի բանը: Անցած կիրակի տեսանք սրջափ սոսկալի ու սաստիկ են դժօխքին պատիժները. բայց ինչպէս սուրբ Օգոստինոս կըսէ, արքայութեան զուարճութիւններն անանկ են որ եթէ կաթիլ մը անոնց քաղցրութենէն դժօխքը կաթէր նէ՝ հերիք էր մեղաւորներուն ամենն տանջանքն անուշցընելու և զբօսանքի փոխելու: Գնա հիմայ երևակայել թէ որ կրնաս ի՛նչ պիտոր ըլլայ արքայութեան վայելքը: Երբոր կարգէ դուրս բան մը բացատրելու համար մէկը կըսէ. « Ախ, թէ որ տեսնէիր, թէ որ լսէիր, թէ որ հոն գտնուած ըլլայիր, պատմելու բան չէ, չի բացատրուիր », լսողներն երևակայութենէ վեր զարմանալի բան մը կեննթադրեն. մենք ալ արքայութեան փառքն ասանկ եննթադրենք պիտոր՝ Պօղոս առաքեալին խօսելու կերպէն: Երբոր ինքն երրորդ երկինքն յափշտակուեցաւ, ու այդ գաղանիքը տեսաւ, իջնալէն ետքը կուղէր տեսածը պատմել, բացատրել կուղէր տեսած ու լած հրաշալի բաները, բայց չէր կրնար, վասն զի ոչ բառ և ոչ բացատրութիւն կը գտնէր ան բաները հասկըցընելու. ուստի ապշած հիացած իրմէ դուրս ելած, աս միայն կըսէր. Ախ թէ որ տեսնէիք, ախ թէ որ լսէիք, ախ թէ որ գիտնայիք ի՛նչ ըսել է արքայութե վայելքը. ոչ տեսնող եղած է, ոչ լսող, և ոչ մարդուս միայքը կրնայ հասկընալ ինչ աղուոր բաներ պատրաստեր է անք արքայութեան մէջ որոնց որ աշխրբքիս վրայ իրեն կը ծառայեն. « Չոր ակն ոչ ետես, և ունկն ոչ լուաւ, և ՚ի սիրտ մարդոյ ոչ անկաւ, զոր պատրաստեաց անք սիրելէաց իւրոց » . (ա՛ Վ․բն․ ք․ 9 :) Անոր

համար այնչափ կը բաղձար որ հոգին շուտով ելլէ մար-  
մինէն , ու թու չի մէկէն ան չէտն ըլլայ արքայութեան  
մէջ . “ Զցանկալն ելանեւ և ընդ Քրիստոս լինել՝ առաւել  
լաւ համարիմ ” . (Փիւլի . Թ . 23 : ) Անոր համար քրեան  
այնչափ կը բաղձային արքայութիւն երթալու , միշտ ա-  
նոր հառաջանք կրնէին , անոր համար այնչափ կաշխա-  
տէին արդիւնք վաստակելու և անոր արժանի ըլլալու :  
Ուստի շատ սուրբեր , երբոր աղօթքի ատեն արքայու-  
թեան փառքին մէկ պղտի ըլլան որ կը ցցընէր իրենց ան-  
կը յափշտակուէին անոր սիրովը , ու սրտերնին անանկ  
կը վառուէր՝ որ մարմնով ալ օգուէն մէջը կը վերանային :  
Մանաւանդ սուրբն Փելլէքս արքայութեան անունը միայն  
կը լսէր նէ՝ իրմէն դուրս կելլէր , ու մարմինը դետնէն  
կը վերանար . այնչափ էր իր բաղձանքն արքայութիւն  
երթալու :

Բայց արքայութեան ամենէն աղէկ բանն ան է որ ,  
արդարներն աս ամեն բարիքը կը վայելեն առանց վախ-  
նալու որ կորսնցընեն , ասպակով ըլլալով որ միշտ եր-  
ջանիկ ու դոհ պիտի մնան : Աշխրեքիս վրայ բարիք մը  
վայելելու ատեն՝ թէ որ վախ կայ կորսնցընելու նէ ,  
աս կասկածը միայն սրտերնիս անհանգիստ կրնէ ու չի  
թողուր որ աղէկ վայելէք : Բայց արդարներուն ա-  
սանկ չըլլար երկինքը , ամեն տեսակ բարիք կը վայե-  
լեն , ու ասպակով են որ պիտի չի կորսնցընեն , միշտ  
վայելեն պիտոր՝ միշտ նոյն աստորժն ու զուարճութիւ-  
նը զգալով : Աս ասպակովութիւնն է՝ որ իրենց երջան-  
կութիւնը կատարեալ կրնէ , ինչպէս մեղաւորներուն  
գիանալն որ միշտ նոյն պատիժները կրեն պիտոր՝ յու-  
սահատելի կրնէ իրենց վիճակը , ու անհամեմատ կեր-  
պով աւելի կը սաստկացընէ իրենց տանջանքը : Ուրեմն  
երանի անոնց՝ որ արքայութիւնն են . “ Երանի ամե-  
նեցուն՝ որ բնակեալ են ՚ի տան տեառն ” . (Մով . 37 .  
5 : ) Մեզի ալ երանի , թէ որ ջանանք հոն հասնելու :

Իրաւ , թէ որ արքայութիւնն այսչափ մեծ բան է՝  
պէտք չէր որ ամեն ջանք ամեն աշխատանք ընէինք ա-  
նոր արժանի ըլլալու համար : Պէտք չէր որ ուրիշ ամ-  
մեն բան թողուինք , ուրիշ բան չիմտածէինք , միայն  
արքայութեան փառացն ու ան յաւիտենական երջան-  
կութեանը հասնելու ետեւ ըլլայինք . մանաւանդ որ  
անիկայ վաստակելով՝ դժոխքին յաւիտենական տան-

Չանքէն կը խալըսինք : Բայց եկուր նայէ որ ասիկայ ամենէն էաքի մտածած բաներնիս է . շատերը կը ջանան մեծնալ , հարստանալ , աներնին զարգարել , հագուել կապուել , նորեւուք սովորուծիւններու հետելլ . կը ջանան գրասանքի ու վտանգաւոր զուարճուծիւններու ետէէ ըլլալ , վայելէլ որչափ որ կրնան նէ . կը ջանան շահաւոր պաշտօններու հասնիլ , հանգիստ կեանք անցընել , երևելի ըլլալ . կարճ խօսքով , աշխրբքիս ունայնուծիւններուն կը նուիրեն իրենց ամեն մտածմունքն ու ամեն հոգը . իսկ հոգինին փրկելու հոգը՝ արքայուծիւն երթալու ջանքը եաքի մտածուծիւննին է , կրնամալ ըսել որ ամենևին չէն մտածեր : Ոգորմելի էնք , ըրածնիս չէնք գիտեր , խաբուած էնք , կարծես որ միշտ աշխրբքիս վրայ պիտոր մնանք : Չէ , չէ , հոս չէ մեր տեղը , անցուոր էնք , քիչ ատենի համար հոս կեցած էնք . « Ոչ եթէ ունիմք քաղաք՝ որ ատեն մնալոց իցէ , այլ զհանգերձեալսն խնդրեմք » . (Եբբ . ԺԳ . 14 :) Կարճ է կեանքերնիս , շուտով կը լմննայ , ու չիկարծած ատեննիս պէտք կըլլայ որ մեր յաւիտենական սուսն երթանք . « Գնաց մարգ ՚ի տուն իւր յաւիտենից » . (Ժող . ԺԳ . 5 :) Ուրեմն ինչո՞ւ այսչափ կաշխատինք աշխրբքիս համար , իր ունայնուծիւններուն համար , որ քիչ մը ատենէն պիտոր թողունք . ինչո՞ւ չէնք մտածեր , ետէ չէնք ըլլար , աղէկ տեղ մը պատրաստելու մեզի համար անգին , ուր որ միշտ պիտոր մնանք . ինչո՞ւ չէնք ջանար արքայուծեան փառքը մեծուծիւնն ու վայելքն ստանալ , որ միշտ կը տէ , ամենևին չի լմննար . ինչո՞ւ չէնք զգուշանար անիծած մեղքէն՝ որ զմեզ արքայուծեանէն կը զրկէ , ու դժոխք կը տանի : Կարելի բան է , կրսէ ապշեւով Իսիդորոս նր վարդապետը , որ աշխրբքիս ունայնուծիւններուն համար , քիչ մը սարկի , քիչ մը զուարճուծեան , քիչ մը ատելուծեան , քիչ մը վրէժխնդրուծեան , զգայուծիւննիս քիչ մը գոհ ընելու համար , որ քիչ կը տէն , շուտով կանցնին , ու ոչ երբէք սրտերնիս հանգիստ կը թողուն , ուղէնանք կորսնցընել արքայուծեան յաւիտենական հարստուծիւնն ու ամեն անասկ զուարճուծիւնը :

Ուրեմն , սիրելի որդիքս , թէ որ չէնք ուզեր անանկ խաբուել՝ որ մէյնիս ալ ճարը չըլլայ , աշուրնիս բանանք

քանի որ ասէն ունինք : Ամեն բանէն առաջ հոգինիս  
փրկելը մտած ենք , արքայութիւնը փնտրուենք , ինչպէս  
Քն տէրն մեր կը հրամանէ . “ Խնդրեցէք նախ զարքայու-  
թիւնն ւնյ , , ( ՄԳԼ . Գ . 33 . ) վասն զի թէ որ հոգի-  
նիս կորսնցընենք , արքայութիւնը կորսնցընենք , ուրիշ  
ամենն բան անօգուա է : Աս է ամենէն հարկաւորը  
նեղեքնիս , աս է մի միայն գործքերնիս . ուրեմն պէտք  
չէ որ այնչափ ջանք ընենք աշխրբբիս բաներուն , եր-  
կընքի բաներուն ետեւ ըլլանք՝ որ յաւիտենական են .  
“ Զվերինն խնդրեցէք . . . մի զայս որ յերկրի աստ է , ,  
( ԿՊԼ . Գ . 1 : ) Պօղոս առաքեալին աս մեծ խրատը պա-  
հելու համար , խնդրենք ւնյմէ որ իր շնորհքովը կարե-  
նանք անանկ վայելել աշխրբբիս բաներն որ յաւիտե-  
նական բաները չիկորսնցընենք :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԷ .

Աղօթիս Ինչ է , որչափ հարկաւոր բան է , որչափ աւ  
դիւրին է :

Մէկ մեծ պակասութիւն մը տիրած է քրիստոնէից  
շատին վրայ , անանկ պակասութիւն մը՝ որուն պատճա-  
ռաւ շատերը վարքերնին չեն կրնար շիտիել , կամ շիտ-  
կեն ալ նէ՝ չեն կրնար յարատեւել . ու ասանկով ար-  
քայութենէ կը զրկուին , ու յաւիտենական դատա-  
պարտութեան մէջ կիյնան : Գիտէք որն է աս պակ-  
սութիւնը , սիրելի որդիքս . աղօթք ընելու զանցանու-  
թիւնն է . շատերն աղօթք չեն ընէր , շատերն ալ ըրած  
աղօթքնին աղէկ չեն ընէր , չեն խնդրեր ւնյմէ ինչ  
շնորհք ու օգնութիւն որ հարկաւոր է քրիստոնէարար  
սպրելու ու փրկութեան հասնելու : Աճօթ բան . սք  
հաւատքը մեզի կը սորվեցընէ որ անգիի աշխարհքն ար-  
քայութիւն ու յաւիտենական երջանկութիւն մը կայ ,  
և անոր հասնելու համար՝ մենք տկար խեղճ ու ողոր-  
մելի ըլլալով կարօտ ենք ւնյ օգնականութեանն ու շնոր-  
հացը . “ Առանց իմ ոչ ինչ կարէք առնել , , ( ՅՊԿ .  
ԺԷ . 5 : ) “ Ոչ որ կարէ գալ առ իս , եթէ ոչ հայրն՝

որ զիս առսքեաց՝ ձգեսցէ զնա , ( Յու . զ . 44 . ) այսու ամենայնիւ աղօթք չենք ընել , չենք խնդրեր անմէջնորհք ու օգնութիւն՝ այնչափ մեծ կարօտութիւն ունենալով անոնց :

Աս մեծ ու հոգիներնուս ասանկ վնասակար պակասութեանը ճար ընելու համար՝ մտածեցի խել մը կիրակի աղօթքի վրայ խօսիլ . ու անանկ օգտակար ու հարկաւոր բաներ են ըսելիքներս որ՝ կը բաղձայի ամմենքդ ալ լսէիք , կը բաղձայի որ բոլոր իմ որդիքս ամմեն անգամ գային մօիկ ընելու : Խօսքերուս կարգ մը դնելու համար , կը ցցընեմ ձեզի այսօր նախ՝ թէ որչափ հարկաւոր է ամմենուս աղօթք ընելը՝ թէ որ քրիստոնէարար ապրիլ ու փրկութեան հասնիլ կուզէիք նէ . ետքը պատասխան կուտամ ան սովորական պատճառանքներուն , որ աղօթք չընողները կը բերեն :

Աղօթք բառն ընդհանրապէս կը նշանակէ մտքերնիս անյատենել . բայց մասնաւորապէս ըսել է՝ անյատենելի նաւոր խնդիրք մը ընել . ասանկ կը սահմանեն աղօթքը սուրբ Ագուստինացին ու նր Յոհան դամասկացին . « Խընդրուած պատշաճից առ ՚ի յայ » : Երկու կերպ աղօթք կը լլայ , մտաւոր ու ձայնաւոր : Մտաւորն է՝ երբոր մէկը մտքէն ու սրտէն միայն աղօթք կընէ , առանց բերնէն խօսք հանելու . իսկ ձայնաւորն է՝ երբոր սրտին հետ լեզուն ալ կը միաբանի : Ուրիշ կերպով ալ կը զանազանուի աղօթքը՝ հրապարակական ու առանձին . հրապարակականն է՝ երբոր քահանան եկեղեցւոյ կողմանէ կընէ , ինչպէս ժամերգութիւնն ու սուրբ պատարագը . վասն զի աս սուրբ պաշտամունքներուն մէջը քահանայք միշտ ամմենուն կողմանէ , այսինքն հաւատացելոց բազմութեանը կամ եկեղեցւոյ կողմանէ զիմ կաղաչեն : Իսկ առանձնական աղօթքն է՝ երբոր մէկն առանձին կամ ուրիշներուն հետ աղօթք կընէ : Ասոնք առաջ գիտնալնէդ ետքը , հիմայ մօիկ ըրէք :

Այնչափ հարկաւոր է ամմենուս աղօթքի հետ ըլլալն որ՝ ան մեր յաւիտենական փրկութեան մեծ հոգունենալով սուրբ գրքին մէջն ամմեն տեղ չէ թէ միայն խրատ կուտայ մեզի , այլ որոշ կերպով կը հրամայ աղօթք ընել , խնդրել իրմէն ինչ որ մեզի՝ մանաւանդ մեր հոգւոյն հարկաւոր է , ու միշտ արթուն կենալ վրանիս . « Սկեցէք և կացէք յաղօթս » կըսէ Քս . ( Մտ .

ժգ. 33.) ուրիշ տեղ ալ կը կրկնէ. « Արթուրն կացէք այսուհետեւ, յամենայն ժամ աղօթս արարէք », (Ղ. 36.) ուրիշ տեղ ալ նորէն կըսէ. « Արթուրն կացէք, և աղօթս արարէք, զի մի անկանիցիք ՚ի փորձութիւն », (Մ. 40.) Նոյն բանն ուրիշ տեղուանք ալ ըսելէն չի դադարիր. « Ննդրեցէք և տացի ձեզ, հայցեցէք և գտջիք, բազմեցէք և բացցի ձեզ », (Մ. 7.) այսինքն Արթուրն կեցէք, ու աղօթք ըրէք. ամեն տանն աղօթք ըրէք. թէ որ փորձութեան մէջ իյնալ չէք ուզեր նէ, աղօթք ընելէն մի դադարիք. խընդրեցէք որ առնուք, ուզեցէք որ գանէք, դուռը զարկէք որ բանան ձեզի :

Քն տէրն մեր մեզի սասանկ 'հրամսելէն ՚ի զստ, իր օրինակն ալ թողուց մեզի բոլոր կենացը մէջ աղօթքի ետեւ ըլլալով, ինչուան երբեմն գիշերներն ալ աղօթքով անցընելով. « Եւ հանէր զգիշերն ՚ի գլուխ յաղօթսն ւնյ », (Ղ. 12.) Մանաւանդ Գեթսեմանի պարտեզի մէջը՝ մեռնելէն քիչ մը առաջ իրեք անգամ աղօթք ընելովը. « Եկաց յաղօթս երրորդ անգամ », (Մ. 44.) ու հոգեվարբութեան ստիճան հասած՝ ալ աւելի աղօթք ընելովը, « Եւ էր ՚ի սաղնասլի, և մտադիւրութեամբ ևս կայր յաղօթս », (Ղ. 43.) Ուրեմն, կըսէ սուրբ Վերոսիոս, ճրջափ աւելի պէտք է որ մենք մեր յաւիտենական փրկուածեանը համար աղօթք ընենք, գիանալով որ Քն այնչափ մեզի համար աղօթք ըրաւ :

Իսկ սուրբ առաքեալները չէ թէ միայն մեկտեղ ու շարունակ աղօթք կընէին, « Իին հանապազորդեալ միաբան յաղօթս », (Գ. 14.) այլ նաև թուղթ մը չէին գրեր, քարոզ մը չէին տար, խօսք մը չէին խօսեր իրենց ատենի հաւատացեալներուն՝ առանց խրատելու զիրենք կրկին և կրկին որ աղօթք ընեն, ամեն տեղ, ամեն տանն, ամեն կարօտութեան մէջ աղօթքի ետեւ ըլլան, աղօթք ընելէն չիդադարին. « Անգագար աղօթս արարէք . . . աղօթից ստեղ կացէք . . . ամենայն աղօթիւք . . . ինդրուածովք աղօթս առնել յամենայն ժամանակի », (Ս. 17 : Կ. 2 : Ե. 18.) Ու կը խրատէին որ չէ թէ միայն ամեն մարդ իրեն համար աղօթք ընէ, այլ նաև ուրիշներուն համար՝ ինչպէս եղբայրսիրութեւ կը պահանջէ, ողջե-

րուն ու մեռածներուն համար, մանաւանդ թագաւորներուն իշխաններուն ու մեծաւորներուն համար, որպէս զի Ծծ անոնց լոյս տայ և ամենուն շնորհք. « Եւ արդ արաչեմ նախ քան զամենայն առնել աղօթս վասն ամենայն մարդկան, մանաւանդ վասն թագաւորաց և ամենայն իշխանաց », ( Ծծ ՏԻՃ . Բ . 1 : )

Անոր համար ան ատենի քրիստոնեաները գիտնալով որ առանց աղօթքի կարելի չէ քրիստոնեաբար ապրել ու փրկուածեան հասնիլ, կեանքերնին աղօթքով կանցընէին, մտքերնին միշտ Ծծ և երկնաւոր բաներու հետ էր, ինչպէս կը ատենենք թէ գործք առ աքեւոյցին և թէ եկեղեցական պատմութեան մէջ : Նայեցէք սիրելի սրբիքս, ինչ տարբերութիւն կար ան ատենին ու հիմա կուան քրիստոնեաներուն մէջ, պէտք է խիստ ամնչնանք աս բանիս վրայ : Եւ որովհետեւ Քստէրն մեր սորվեցուցած էր իրենց՝ որ մէկտեղ ըրած աղօթքնին աւելի ընդունելի կըլլար Ծծ, անոր համար հասարակօրէն միաբան աղօթք կրնէին, քահանայ ու աշխարհական, հովիւն ու ժողովուրդը մէկտեղ ժողվըած . ու ասանկ մէկմէկու՝ մանաւանդ մենծերու բարի օրինակով՝ ամենքը կը յորդորուէին ջերմեռանդութեամբ աղօթքի հետ ըլլալ : Օրը շատ անգամ մէկտեղ կը ժողվէին, առտուանց կանուխ արևը ելլէլէն առաջ, ետքը արևն ելլելու ատենը, ետքը ժամն իրեքին, վեցին, իննին, ետքը իրիկուան, ետքը պառկելէն առաջ, անանկ որ՝ իրեք ժամը հեղ մը աղօթք կրնէին՝ Գաւիթ մարգարէին ըսածին պէս. « Եւ թմն անգամ յաւուր օրհնեցից զքեզ », ( ՃԺԸ . 164 : ) Ու չէ թէ միայն ցորեկը, այլ նաև գիշերները կելլէին աղօթք ընելու ինչպէս նոյն մարգարէն կըսէ . « Ի մէջ գիշերի յառնէի խոտովան լինել առ քեզ », ( ՃԺԸ . 62 : ) Ասանկով սուրբ առաքելոց ու Քսի տեառն մերոյ օրինակին կը հետեւէին, որ գիշերներն ամբողջ աղօթքով կանցընէր : Իսկ որոնք որ չէին կրնար երթալ միաբան աղօթքի նէ, առանձին կաղօթէին՝ ջանալով որ ուրիշներուն միաբան աղօթք ըրած ատենն ընեն իրենք ալ : Ասկէց՝ ի զատ՝ ան ատենի քրիստոնեաները բան մը չէին ընէր առանց աղօթքի, ամեն գործք աղօթքով կըսկսէին աղօթքով կը ընկնէին : Բանի գործքն՝ պիտոր երթային, առաջ աղօթք կրնէին : սեղան պիտոր նստէին, աղօթք

կրնէին . ճամբայ պատոր էլլէին , աղօթք կրնէին . աղօթք կրնէր խաթունը՝ ասեղը ձեռք առնելէն առաջ . աղօթք կրնէր արուեստաւորը՝ գործիքը ձեռք առնելէն առաջ . վերջապէս մէկը գործքի մը ձեռք չէր զարներ՝ առանց աղօթք ընելու , գործք մը չէր լմնցըներ՝ առանց Իյմէ գոհանալու : Հիմայ իմացա՞ք , սիրելի որդիքս , ինչու ան ատենի քրիստոնէաներն անանկ բարի մարդիկներ էին , անանկ առաքիլնի՝ որ հեթանոսներն ալ կը զարմացընէին . իմացա՞ք ինչու ան ատենի քրիստոնէաներուն գրեթէ ամենքն ալ կը փրկուէին : Այսն զի աղօթք կրնէին , ու աղօթք ընելէն չէին դադարեր . այնչափ կաղօթէին , այնչափ Իյմէ շնորհք ու օգնութի կը խնդրէին , որ Իծ ալ կը լսէր իրենց , ու իր շնորհքովն ամեն փորձութիւններու կը յաղթէին , կրբերնին կը զսպէին , հոգևոր վտանգներէն կը խալըսէին , ու փրկութեան կը հասնէին : Աս է պատճառն որ հիմայ այսչափ ախաւոր ու գէշ վարք ունեցողներ կան մեր մէջը , աս է պատճառն որ հիմայ անկարգութիւններն յաղթանակ կրնեն , աս է պատճառն որ հիմայ այսչափ քիչ են քրիստոնէաբար ապրողներն ու փրկուողները . վասն զի ծուլութիւնը տիրեր է վրանին , աղօթք չեն ըներ , և ոչ առաւօտները զիրենք Իյ կը յանձնեն . իրիկուրներն անբանի պէս պառկելու կերթան , առտուներն անբանի պէս կելլեն . շատերը կան որ աղօթք ընել ինչ ըսել է՝ չեն գիտեր . խեղճ մարդիկ , չեն գիտեր որ առանց աղօթքի Իծ մեզի հարկաւոր եղած շնորհքները չի տար , իսկ առանց Իյ շնորհքին ու իր օգնականութեանը՝ անկարելի է քրիստոնէաբար ապրիլ ու փրկութեան հասնիլ :

Մտիկ ընենք , նայինք աղօթք ընելու վրայ ինչ կրսեն եկեղեցւոյ սուրբ վարդապետները : Ոսկեբերան , Իբ Բարսեղ , սուրբ Ամբրոսիոս , սուրբ Օգոստինոս , սուրբ Ագուստին , մեծն Գրիգոր , ու ամեն ուրիշ սուրբ հարբ : Մէկն աս կերպով մեկալն ան կերպով ամենքն ալ մեկբերան կը հաստատեն ու անանկ հարկաւոր կը սեպեն աղօթք ընելն Իյմէ շնորհք ու օգնութիւն իրնդ գրելու համար , որ առանց աղօթքի մէկը չի կրնայ վրդկուիլ կրսեն , բաց ՚ի աղօցմէ՝ որոնց բանականութիւնը դեռ չէ բացուած : Պարտկան են աղօթք ընելու մի դաւորն ու ախաւորը , որ կարենան իրենց ախտերէն

ու մեղքերնէն եւս կենալ, ու բարեգործութեան հետեւն  
ըլլալ. պարտական են աղօթք ընելու առաքինիներն ու  
բարեպաշտներն ալ, որ կարենան յարատեւել ու մեղ-  
քի մէջ չիյնալ. « Այսուհետեւ որ համարիցի հաստա-  
տուն կալ, զգոյշ լիցի, գուցէ անկանիցի », (Թ Կ՞րն .  
Ժ . 12 :) Անոր համար ամենիքը պէտք է աղօթք ընեն ,  
ամենիքը : Ո՞վ է որ աղէկ վարք ունի , կրսէ սուրբ Օ-  
գոստինոս . ով որ աղէկ աղօթք կրնէ : Դիտենք մէյմը  
ամենն բարեպաշտ ու առաքինի մարդիկ . կը տեսնենք  
որ ամենքն ալ աղօթասէր անձինք են : Սրբոց վարքը  
ձեռք առնենք . կը տեսնենք որ ամենքն ալ աղօթք ը-  
նելէն չէին գագրեր , աղօթքով միշտ կրնգունէին Եյմե-  
իրենց հարկաւոր եղած օգնութիւնն ու շնորհքը , ա-  
ղօթքն էր վէնքերնին՝ որով փրձութիւններէն զրկենք  
կը պաշտպանէին , մեղքի մէջ չէին իյնար , ու սրբու-  
թեան մէջ կը յարատեւէին : Ինչպէս մարմննիս առանց  
կերակրոյ կենդանի չի կրնար մնալ, կրսէ նորէն նոյն սր-  
վարգապետը , անանկ ալ հոգինիս չի կրնար ապրիլ  
շնորհաց մէջ՝ առանց աղօթքի : Սուրբ Ոսկեբերանն ալ  
աղօթքին հարկաւորութեան վրայ խելուրնիս աղէկ պառ-  
կեցընելու համար՝ այլ և այլ օրինակներ կը բերէ . Նայե-  
ցէք, Ղզերն ինչ պաշտօն ունին մարդուս մարմնոյն  
մէջը, կրսէ . անոնք են որ ամբողջ կը բանեն մարմնը ,  
շարժմունք կուտան իրեն , և ուժ՝ իր գործքերն ընե-  
լու . վերցընենք մէյմը Ղզերը մարմնոյն մէջէն , ոչ ոս-  
քի վրայ կրնայ կայնիլ և ոչ շարժիլ , մէկէն վար կիյնայ  
և անշարժ կը մնայ : Նոյն բանը կրնէ աղօթքն ալ մեր  
հոգւոյն . քանի որ աղօթքն իրեն ուժ կուտայ նէ , կըր-  
նայ շիտակ կենալ ու բարեգործութիւն ընել . բայց ա-  
ղօթքէն գագրելուն պէս , պէտք է որ մեղքի մէջ իյ-  
նայ մեռնի : Ուրիշ օրինակ մըն ալ կը բերէ . տեսէք  
բոյսը՝ կրսէ , առանց ջրի՝ առանց պարարտութեան՝  
կամ կը չորնայ , և կամ չաճիր պտուղ չի տար . սսանկ  
ալ մեր հոգին առանց աղօթքի , կամ մեղքի մէջ կիյ-  
նայ կը մեռնի , և կամ ամենեկին բարեգործութիւն մը  
չի կրնար ընել : Աս օրինակն ալ կը բերէ . տուն մը որ  
հիմ չունի՝ շուտով կը կործանի . մեր հոգւոյն հիմն ալ  
աղօթքն է , առանց աղօթքի չի կրնար առաջ երթալ ,  
պէտք է որ աս կամ ան ախտին՝ աս կամ ան մեղքին  
մէջն իյնայ , ինչուան որ ետքը ետքը դատապարտուի :

Աս է պատճառը, նորէն կրսեմ, աս է պատճառն որ այնչափ մեղքերու մէջ կիյնան ու կիյնան շատերը. աս է պատճառն որ այսչափ քիչ են վարքերնին շխտողները, այսչափ քիչ օգուտ կրլայ հոգևոր կրթութիւններէն, քարոզներէն, խոստովանանքներէն ու սրբութիւն առնելէն. աս է պատճառն որ շատերը միշտ գաղջ կը մնան, միշտ թոյլ, միշտ աշխարհասէր, միշտ ծոյլ, միշտ ախտաւոր. վասն զի աղօթք չեն ընէր, սրտանց անյամբ օգնութիւն չեն խնդրէր, իրենց հոգւոյն հարկաւոր եղած շնորհքները չեն խնդրէր:

Աս ասանկ ըլլալուն խելուքնիդ հիմայ պառկեցնեմ: Չենք կրնար ուրանալ մեր ողորմելութիւնը՝ որ ակար ենք, միշտ գէտ 'ի գէշը կը գիմենք, աղէկին ետէն գծուարաւ կերթանք, մեղքի վասնգները շատ, կրքերը փորձութիւնները չորս գինիս առած են, ներսէն ու դրսէն թշնամիներ ունինք: Հիմայ աս մեր ակարութիւն ու միշտ գէտ 'ի գէշն յօժարութիւն ունենալով 'ի՞նչ պէս կրնանք այսչափ վասնգներու՝ այսչափ գայթակղութիւններու՝ այսչափ չար օրինակներու՝ այսչափ փորձութիւններու յաղթել, ու մինակ մեր ուժովը մեղքէն ետ կենալ, բարեգործութիւն ընել ու փրկութեան հասնիլ: Անկարելի բան է, կրսէ նք Աելիստոս Հռոմայ քահանայապետը, անկարելի բան է. ու կարելի սեպելը՝ մեծ հպարտութիւն կրլայ: Անկարելի է, կրսէ առաքելը, ու կարելի սեպելը՝ հերետիկոսութիւն կրլայ. վասն զի սուրբ հաւատքը կը սորվեցնէ որ մենք մեղմէն՝ առանց ան օգնականութեանն ու շնորհքին՝ չենք կրնար և ոչ բարի խորհուրդ մը անցնել մտքերնէս. “Իբր ոչ եթէ անձամբ բաւական եմք խորհել ինչ իբրև 'ի մէնջ, այլ բաւականութիւնն մեր յայ է” (Թ 4-րդ. 7. 5): Բայց աս շնորհքը՝ աս օգնականութիւնն որ այնչափ հարկաւոր է մեզի, որո՞նց կուտայ ան. իրաւ է որ՝ որուն ուզէ նէ կրնայ տալ, վասն զի իր ձրի պարգևն է, մէկու մը պարտքան չէ տալու: Բայց հասարակօրէն նախախնամութեանը դրած կարգին նայելով՝ իր շնորհքն ու օգնութիւնն անոնց միայն կուտայ, որ իրենց վրայ չիստահելով՝ իրեն կը գիմեն, ու սրտանց կաղաչեն որ իրենց օգնէ: Աստուած ուզէր նէ, կրսեն սուրբ հարք, կրնար ընել որ ցորենը ինքի-րեն բուսնի առանց վարուցանի. բայց հիմակուան դրած

կարգը նայելով, երկիրը վարելու և սերմանելու է որ բուսնի, անանկ որ՝ էթէ չիվարես ու չիսերմանես նէ, առանց հրաշքի չի բուսնիր: Նմանապէս թէ որ ուզէր նէ ան, առանց քարի ու կրի տուն մը պալատ մը կը շինուէր. բայց բնական կարգը նայելով պալատ մը չի շինուիր առանց քարի ու կրի, և առանց որմնագիրներուն: Ասանկ ալ թէ որ ան ուզէ նէ իր շնորհքն իր օգնու թիւնը կրնայ չիխնդրողներուն ալ տալ. բայց սովորական կարգը նայելով, խնդրողներուն ու աղօթք ընողներուն միայն կուտայ: Թէ և մանրմունք շնորհքներ ու օգնականութիւններ առանց խնդրելու ալ տայ, կըսէ սուրբն Օգոստինոս, ինչպէս մարդու սիրտը շարժել, բարի ազդեցութիւններ ընել, հաւատքի կանչել, և ասոնց նման շնորհքներ, բայց գլխաւոր օգնականութիւններն ու զօրաւոր շնորհքները՝ որ բարեգործութիւն ընելու և փրկութեան հասնելու համար հարկաւոր են՝ խնդրողներուն միայն կուտայ: Աւ ինչպէս կըսեն երևելի անտառները՝ շնորհաց վրայ խօսելով, ու իրենց ըրած վարդապետութիւնը շատ կը գովուի, ան աղօթք ընելու շնորհքն ամենուն առանց խնդրելու կուտայ, որպէս զի խնդրեն ու ընդունին իր մասնաւոր շնորհքներն ու զօրաւոր օգնականութիւնները՝ որոնց կարօտ են բարեգործութիւն ընելու և փրկութեան հասնելու համար. բայց աս մեծ շնորհքներն ու զօրաւոր օգնականութիւնները՝ աղօթք ընողներուն միայն կուտայ: Աստի նոյն սուրբ վարդապետը կըսէ. « Աչ որ առանց օգնականութեն ան զփրկութիւն իւր գործէ, և ոչ որ օգնականութեն ան առանց աղօթից արժանի լինի »: Անանկ որ էթէ ան մեծ մէկուն բարեգործութիւն ընելու և փրկութեան հասնելու շնորհքն առանց աղօթքի տալու ըլլայ նէ՝ մեծ հրաշք մը սեպելու է, որն որ Քն տէրն մեր և ոչ բարի աւազակին ըրաւ խաչին վրայէն. վասն զի թէ և ներեց անոր մեղքերուն ու փրկեց զինքը, բայց ուզեց որ նախ խնդրէ, աղօթք ընէ, և ըսէ. « Յիշեա զիս, տէր, յորժամ գայցես սրբայութեամբ քով » . (Ղ. իգ. 42 :)

Ամենէն ետքն ուրիշ զօրաւոր պատճառով մըն ալ նոյն սուրբ վարդապետը կը ցընէ որչափ հարկաւոր է աղօթքը՝ փրկութեան հասնելու համար, ու կըսէ .

« Յարատուութեան պարգևը հարկաւոր է՝ կեանքեր նուս ինչուան ետքի վայրկեանը բարի մնալու համար » . բայց ստոյգ գիտենք որ ան աղօթք ընողներուն խնդրողներուն միայն կուտայ աս յարատուութեան շնորհքը , ուրեմն յայտնի է որ փրկուութեան հասնելու համար պէտք է աղօթք ընել , և աղօթք ընելէն չի գադրիլ :

Բայց կարծես որ անկրճիս ձայն մը կուգայ . Աղէկ աղէկ հայր սուրբ , բայց ի՞նչպէս կուզես աղօթք ընենք որ նախ աղօթք ընելն աղէկ չենք գիտեր . թէ որ գիտնայինք ալ նէ , այնչափ բան կայ գլխընիս որ՝ ո՞ւր կը մնայ օրերնիս աղօթքով անցընել , այնչափ դործք ու զբաղմունք ունինք որ՝ երբեմն երեսնիս խաչ հանելու ալ ատեն չենք ունենար . թող քահանաներն ու կրօնաւորներն աղօթք ընեն որ՝ ուրիշ բան չունին ընելու :

Ի՞նչ անխելք խօսք . ուրեմն քահանաներն ու կրօնաւորները միայն պէտք է փրկուութեան հասնին . թէ որ կուզէք դուք ալ փրկուիլ նէ , պէտք է դուք ալ աղօթք ընէք . առանց աղօթքի չէք կրնար փրկուութեան հասնիլ : Բայց աղօթք ընել չենք գիտեր պիտոր ըսէք . փուճ խօսք , աղօթք ընելէն գիւրին բան չիկայ : Կարելի բան է որ չորս տարուան տղու մը ըրածը դուք չկրնաք ընելու . տղայ մը երբոր անօթի է , հաց կուղէ . թէ որ ծարաւ է , ջուր կուզէ , կիմացընէ իր պէտքը . իսկ դուք չէք կրնար խմացընել այ ձեր կարօտութիւնը , չէք կրնար խնդրել իրմէն ձեզի հարկաւոր եղած շնորհքները : Հերիք է որ ճանչնանք մեր կարօտութիւլ և ո՞վ է որ մեզի կրնայ օգնել , մէկէն կը գիտնանք աղօթք ընելը : Ի՞նչպէս կրնէք երբոր պէտք մը ունիք մէկէն . կերթաք ձեր կարօտութիւնը կը յայտնէք , ինչ վիճակի մէջ ըլլանիդ կը պատմէք , ու ետքը իրմէն կը խնդրէք որ ան շնորհքն ընէ ձեզի օգնէ : Կոյն բանն ըրէք այ ձեր հոգւոյն համար , աղօթք եղաւ քնաց : Կը կարծէք որ աղէկ աղօթք ընելու համար պէտք է երկան խօսակցութիւն ու աղուոր գովասանքներ ընել այ . չէ , Աստուած աղուոր խօսքեր չի փնտրուեր , մեր բարի բաղձանքը բարի սիրալ կուզէ : Ուստի ինչ կարօտութիւն ունենանք նէ , ընտանեբար իրեն գիմենք , բարեմտութեամբ սարղ սրտով խօսինք իրեն հետ , աս կամ ան շնորհքը խնդրենք իրմէն , աղաչենք պաղատինք որ տայ

օգնէ մեզի . առանկով խիստ աղէկ աղօթք բրած կը  
լանք :

Բայց, հայր սուրբ, ատեն չունինք աղօթք ընելու :  
Ի՞նչպէս, ատեն չունինք ի՞նչ հետք խօսելու . կը կարծէք  
որ ձեռն աշխարհքիս իշխաններուն թագաւորներուն պէս  
է, որոնց քովը մօտենալը դիւրին չէ, ժամերով սպա-  
սելու է քովերնին մտնելու՝ երկու խօսք զուրցելու ի-  
րենց . չէ Աստուած միշտ մեզի հետ է, մեր քօնն է  
միշտ, Աստուած միշտ զմեզ կը մտածէ . “Նաև ոչ հեռի  
իոկ է յիւրաքանչիւր ումէքէ՛ ի մէնջ, զի նովաւ կեամք  
և շարժիմք և եմք” . (Գործ . ԺԷ . 27 :) Ուստի հերիք  
է որ իրեն զառնանք խօսինք, մէկէն կը լսէ ու խնդիրք-  
նիս կը կատարէ : Կը կարծէք որ աղօթք ընելու համար  
պէտք է բոլոր օրը ժամն անցընել . ով որ կրնայ ժամ  
դաւ աղօթք ընելու նէ, խիստ աղէկ կրնէ, վասն զի բուն  
աղօթք ընելու ատեղը ժամն է . “Տուն իմ ատեն աղօ-  
թից կօչեցի” . (Մով . իմ . 13 :) Բայց երբոր մէկը  
չի կրնար ժամ գալ նէ, ով կարգիլէ զինքն ամեն ա-  
տեն՝ ամեն ատեղ՝ ատեն ըլլայ՝ ճամբան ըլլայ՝ աշխատե-  
լու ատեն ըլլայ՝ միտքն ի՞նչ տանելու, ի՞նչ հետ խօսելու :  
Կը կարծէք որ աղօթք ընելու համար բոլոր օրը ծնկան  
վրայ կենալու է . թէ որ մէկը քիչ մը ատեն, մանաւանդ  
առաւանց ու իրիկուան՝ օրն աղէկ սկսելու և ընցընե-  
լու համար, ծնկան վրայ ալ աղօթք ընելու ըլլայ նէ,  
տարակոյս չիկայ որ բրածը սուրբ բան է . բայց երբոր  
հարկաւոր գործքի մը համար կարգելուի, պէտք է կը-  
սէ սուրբ Փրանչիսկոս սալեզացին՝ անոր տեղն օրուան  
մէջը ստէպ կրկնել կարճ բայց սրտանց աղօթքներ, որ  
սլաքական կըսուի . ինչպէս առաւանց արթնցածնուս  
պէս՝ ըսել . ձեռք իմ, սիրտս քեզի կը նուիրեմ . ձեռք իմ,  
չնորհակալ եմ որ աս գիշերս ինձի աղէկ անցընել  
տուիր . ասք ինձի որ աս օրս աղէկ ու առանց մեղաց  
անցընեմ : Առանկ ալ շատ անգամ օրուան մէջը, մա-  
նաւանդ աշխատելու ատեն, կրնանք ի՞նչ գիմել սրտանց  
ու ըսել . ձեռք իմ, օգնէ ինձի, ինձի լոյս տուր, չնորհք  
տուր ինձի որ քրիստոնէաբար միշտ ապրիմ, ու քրիս-  
տոնէաբար մեռնիմ . չնորհք տուր ինձի որ զքեզ միշտ  
սիրեմ, ու ոչ երբէք զքեզ բարկացընեմ : Ես կարճ ա-  
ղօթքները չի կրնար մէկն ամեն ատեղ ամեն ատեն ընե-  
լու, նաև առանց բերանը շարժելու՝ սրտանց միայն :

Աս կարճ աղօթքները չի՞ կրնար ընել խաթուն մը աղջիկ մը աղախին մը կար կարելու ատեն, բան բանելու ատեն, մանած մանելու ատեն. չի՞ կրնար ընել գեղացին երկիր գործելու ատեն, գարբինն երկաթ ծեծելու ատեն, հիւսնը օրմնագիրն արուեստաւորն իրենց արուեստին ժամանակ: Աւրեմն իրաւ չէ որ աղօթք ընել չեն գիտեր, իրաւ չէ որ աղօթք ընելու ատեն չունին. հասկա չեն ուզեր աղօթք ընել, ծոյլ են, հոգիներնուն վրայ հոգ չունին, մարմիննին միայն կը հոգան ու աշխարհիս բաներուն վրայ է միայն մտածմունքնին, շատին ալ փոյթը չէ որ ան իրենց շնորհք տայ աս կամ ան փորձութեան յաղթելու, աս կամ ան կիրքը զբս պելու, աս կամ ան մեղքի վասնգէն ետ կենալու: Աստիք են պատճառն որ աղօթք չեն ընէր, ասոր համար ետքը ետքը կը դատապարտուին:

Բայց հոս ուրիշ ծուռ բան մըն ալ կայ շիտկելու: Ըստերը կը կարծեն որ աղօթք ընելու համար հերիք է անտու իրիկուն սովորական քանի մը հայր մեր, Աղջոյն, հաւատամք, ու ասոնց նման աղօթքներ թուրապի պէս ըսել: Աղէկ է, բայց խեղճ մարդիկներ, ինչ օգուտ երբոր չէք հասկընար ըսածնիդ, երբոր բաւերէն աւելի սխալ կը զուրցէք մէջը, երբոր չէք գիտեր ինչ կը խնդրէք անց: Աս աղօթքներն աղէկ ընելու համար՝ պէտք է կամ աշխարհաբաւ լեզուով սորվիք, և կամ բաւերուն միայն իմանաք որ սրտանց կարենաք ըսել, ու գիտնաք ինչ է խնդրածնիդ անց:

Աւրեմն աղէկ աղօթք ընելու համար գիտէք ինչ պէտք է, պէտք է նախ խնդրել անց հարկաւոր ու գրէ խաւոր շնորհքները, ինչպէս է բոլորով սրախ սիրել զինքը, մեղքէն հեռու կենալ, փրկուելու համար հարկաւոր եղած բաներն ընել: Երկրորդ՝ պէտք է ճանչնալ ինչ պահտութիւններ ինչ կրքեր ինչ փորձութիւններ վրանիս տիրած են, ու անց շնորհք խնդրել որ կարենանք անոնց դէմ կենալ, ու վարքերնիս շիտկել: Զոր օրինակ ով որ կը ճանչնայ իր հպարտ ըլլալը, պէտք է անց շնորհք խնդրէ խոնարհ ըլլալու, ով որ ագահ է, պէտք է ողորմածութեան շնորհք խնդրէ անց. ով որ անպարկեշտ փորձութիւններ կը կրէ, պէտք է շնորհք խնդրէ անոնց դէմ կենալու և պարկեշտ ըլլալու, ով որ նախանձոտ է որկրամուլ է, պէտք է անց:

չնորհք խնդրէ եղբայրասէր ըլլալու , և որկորք մահա-  
ցընելու . ով որ բարկացող և սխալալ է , պէտք է հե-  
զուծեան ու անյիշաչարութեան շնորհքը խնդրէ . ով  
որ հեռաբքբիր է նայելու , պէտք է աչուրները սրահ-  
պանելու շնորհք խնդրէ . ով որ ուրիշներուն հետ ա-  
տելութիւն ունի , պէտք է շնորհք խնդրէ ամենուն  
հետ հաշտուելու . ով որ ծոյլ ու դաղջ է , պէտք է  
բարեպաշտութեան ու ջերմեռանդութեան շնորհքը  
խնդրէ , ու միամիտ սրտով ընտանեբար ըսէ ԿՅ . Տէր  
խմ , նայէ ի՛նչպէս ողորմելի եմ , ու օգնէ ինձի , աս կամ  
ան շնորհքն ըրէ ինձի , ձեռքդ վրաս ըլլայ . թէ որ չօգ-  
նես նէ ինձի , բանս գէշ է , կորսուած եմ . ես ուրիշ  
բանի չեմ գար , բայց մեղք ընելու . խեղճ եմ , օգնէ  
ինձի : Թէ որ ասանկ ընելու ըլլանք , ան ատենը աղէկ  
ու օգտակար աղօթք ըրած կըլլանք , ան ատենն ԿՅ կը  
ըսէ մեզի ու կուտայ ինչ շնորհք ու օգնութիւն որ հար-  
կաւոր է մեզի բարեգործութիւն ընելու , ՚ի բարին յա-  
րատուելու , և փրկութեան հասնելու , ինչպէս գալ կի-  
րակի պիտի ցընեմ ձեզի :

### ՅՈՐԴՈՐԱԿ ԿԸ .

Ո՛րևա՛՛ օգտակար ու ղօրանոր Բան է աղօթիչ :

Ընցած կիրակի ըսի ձեզի որչափ հարկաւոր և որ-  
չափ գիւրին է աղօթք ընելը , ու մեզի հարկաւոր եղած  
շնորհքները խնդրել ԿՅ : Հիմայ տեսնենք ի՛նչ օգուտ  
կրնանք հանել աղօթքէն , այսինքն տեսնենք աղօթքին  
ուժը ինչպէս ղօրաւոր է ընդունելու ԿՅ մեր խնդիր-  
քը՝ երբոր մեզի համար է խնդրած շնորհքնիս . վասն  
զի թէ որ ուրիշներու համար ըլլայ խնդիրքնիս նէ ,  
կրնա , ըլլալ որ իրենց կողմանէ արգելք մը դնեն ԿՅ  
շնորհքն ընդունելու . միայն թէ ըրած աղօթքնիս աղէկ  
ու կարգաւորեալ ըլլայ , ինչպէս որ ասկէց ետքի յոր-  
դորակներուս մէջ բացատրեմ պիտոր :

Ո՛վ է աշխարհքս կառավարողն ու ամեն բան կար-  
շի գնողը . ԿՅ է , չիճանցողը անհաւատ կըլլայ : Ո՛վ

է մեր ստեղծողը, զմեզ ամենն վայրկեան ողջ պահողը, մեր ամենն ունեցածը մեզի տուողը. Ի՞նչ է, չիճանչցողն անհաւատ կրլայ: Ուրեմն տարակոյս չի մնար որ ամենն բանի մէջ, ամենն վայրկեան կարօտ ենք յոյ օգնականութեան. իսկ թէ որ կարօտ ենք, ուրեմն ամենն բանի մէջ՝ ամենն ատեն՝ ինչ որ հոգևոր և մարմնաւոր պէտք ունենանք նէ, պարտքեան ենք իրեն գիմելու, միշտ զինքն աղաչելու, որ մեզի օգնէ: Յովսափատ բարեպաշտ թագաւորը, երբոր մովաբացիք ու ամոնացիք սոսկալի բանակներով վրան կուգային, բուռական ուժ չունենալով իրենց գէմ կենալու և զինքը պաշտպանելու, առջի մտածած բանն եղաւ՝ բոլոր ժողովրդեանը հետ յոյ գիմել, սրտանց զիրենք յոյ յանձնել, աղաչել որ օգնէ ու պաշտպանէ զիրենք, ու ըսաւ. «Ուժ չունինք որ գէմ կենանք, չենք գիտեր ինչ ընենք, ամենն յոյսերնիս քու վրագ է. «Ոչ գոյ զօրութիւն մեր ընդգէմ կալ բազում ամբօխին այնորիկ, և ոչ գիտեմք զինչ արասցուք նոցա. այլ առ քեզ են աչք մեր» (ԲՄսոյ . Ե . 12:) Մենք ալ ասանկ պէտք է ընենք մեր ամենն հոգևոր ու մարմնաւոր կարօտութեան մէջը. գիտնալով որ ամենն բան յոյ ձեռքն է, ինքն է որ կը հրամսէ ու կը կառտլարէ ամենն բան, ինքն է միայն՝ որ իրաւցրնէ կրնայ օգնել մեզի, գիտնալով որ մենք աղքատ կոյր տգէտ տկար խեղճ ողորմելի ենք, մեզք գործելէն ուրիշ բան չենք գիտեր ընել, մեր ամենն կարօտութեանը մէջ՝ ինչ պէտք որ ունենանք, վստահութեամբ ու բոլոր սրտանց իրեն պէտք է գիմնել, աղաչենք որ մեզի օգնէ, մեզի լոյս տայ որ՝ ինչ որ իր փառքն է ու մեր հոգւոյն օգուտը՝ կարենանք ընել. «Ոչ գոյ զօրութիւն մեր, ոչ գիտեմք զինչ արասցուք. առ քեզ են աչք մեր»: Կաթողիկէ սուրբ եկեղեցւոյն բռնած ճամբան միշտ աս եղած է, ինչպէս ամենն օրուան գրած աղօթքներէն ալ յայտնի է: Աս եղած է ուրիշ ամենն կրօնքներուն բռնած ճամբան ալ, թէ և մոլորութեան մէջ ըլլան. անանկ որ ամենն ազգ, նաև հեթանոսներն ալ, միշտ աս մեծ ճշմարտութիւնը հաւտացեր են՝ որ մեզի պէս խեղճ արարածներն ամենն կարօտութեան մէջ պէտք է որ մեր ստեղծողին գիմնել, որ մեր տէրն է, մեր Աստուածն է, մեր հայրն է, աղաչենք ու խնդրենք իրմէն միշտ որ մեզի

օգնէ , մեղի պէտք եղած շնորհքները տայ : Աս բանս յայտնի է նաև սուրբ գրքէն ու արաքքին պատմութիւներէն , որ ամ մարդկանց աղօթքը լսելով միշտ ամեն տեսակ շնորհք բերէ է , ինչուան հրաշքներ ալ ու կարգէ դուրս զարմանալի սքանչելիք : Մտիկ ըրէք , աս բանիս վրայ քանի մը բան պատմեմ սուրբ գրքէն :

Երբոր Յովսափատ թագաւորը , ինչպէս քիչ մը առաջ ըսի , ամոնացւոց ու մովաբացւոց երկու սոսկալի բանակներուն դիմացը քիչ մը զօրքով յայտնի վասնգի մէջ էր իր թագաւորութիւնն ալ իր կեանքն ալ կորսնցնելու , ու բոլոր ժողովուրդը թշնամիներուն կատաղութեան զոհ ըլլալու , ինքն ալ ժողովուրդն ալ բոլոր սրտանց առ ամ դիմեցին : Աստուած ալ մարգարէի մը ձեռքով յայտնեց իրեն՝ որ չիվախնայ , ան քիչ մը զօրքովը թշնամիներուն դէմ երթայ , կը յաղթէ : Աս ձեր պատերազմը չէ , ըսաւ , իմն է , ես պիտոր պատերազմիմ . « Ոչ ձեր է պատերազմդ , այլ անի » : Յովսափատ թշնամիներուն դէմ ելաւ . մէյնն ալ տեսաւ որ ամենքն ալ մեռած՝ գետնին վրայ փռուած էին , մէկ մէկու հետ պատերազմելով , մէկզմէկ զարնելով ու սպաննելով , անանկ որ՝ մէկ հոգի մը ողջ չէր մնացեր . ու դարձաւ ուրախութեամբ ու փառօք , շատ ոսկի արծաթ ու հարստութիւն ալ գտաւ թշնամեաց բանակին մէջը՝ որ իրեք օր չիբաւեց կրելու զանոնք :

Բեախղուա քաղաքը չորս դիէն պաշարուած էր ահագին զօրքերով , ճար չիկար , կամ քաղաքը ձեռք պիտոր տային , կամ անօթի ծարաւ պիտոր մեռնէին բնակիչները : Յուդիթ ան վասնգին ատենն իր խուցը քաշուեցաւ , սկսաւ բոլոր սրտանց աղօթք ընել . ամ իրեն սիրտ տուաւ , ազգեց որ ինչ կերպով քաղաքը պիտոր խալըսէր : Հագուեցաւ , ելաւ գնաց՝ իր աղախինը միայն հետն առած՝ թշնամիներուն բանակը . քիչ մը կեցաւ հոն նորէն աղօթք ըրաւ . ետքը ան օգնականութեամբը հողեփեռնէս զօրավարին գլուխը կարեց , իր քաղաքցիները մահուրնէ խալըսեց :

Յեսու Երեքով քաղքին վրայ գնաց իր զօրքովն որ առնէ . քաղաքը խիտ ամուր էր , անկարելի կերանար չորս դիւ ամուր պարիսպները կործանել ներս մտնելու համար : Յեսու աղօթք ըրաւ , սրտանց աղաչեց ան . մէյնն ալ զօրքերուն ու փողերուն ձայնէն պարիսպ

ները կործանեցան՝ առանց մէկն իրենց դպչելու : Եոյն Յետուն ուրիշ պատերազմի մը մէջ տեսնելով որ իրիկուն կրլար, ատեն չիկար թշնամիները բոլորովին զարնելու լմնցնելու, այլ թք ըրաւ ու հրամանեց արևուն որ կենայ . « Կացցէ արեգակն հանդէպ Գարաւունի », (Յէ . Ժ . 12 .) ու արևը կեցաւ . « Եւ կային արեգակն և լուսին ի կայի իւրեանց », ինչուան որ պատերազմը լմնցաւ, ու խորայեւացիք յաղթեցին :

Եղիա մարգարէին աղօթքովը կրակ ինչաւ երկրնքէն, ու էրեց զինւորները՝ որ զինքը բռնելու գնացեր էին . (Գ թ . 4 . 10 .) Մովսէս մարգարէին աղօթքովն խորայեւացիք կարմիր ծովէն առանց ոտու ընին թրջելու անցան, ու Փարաւոն իր ամեն զօրքերովն անոնց ետէն հասնիմ ըսելով՝ ընկղմեցաւ գնաց . (Եւէ . Ժ . 15 .) Եսթեր թագուհիին աղօթքովը հրեաները մահու ընէ խալսեցան, երբոր Արտաշէս համանին գրգռելովը վճիռ ըրեր էր որ ամենքն ալ սպաննուին . (Ե . Ժ . 7 .) Ասանկ ալ առաքեալներուն ու սուրբերուն աղօթքովը շատ զարմանալի հրաշքներ եղան :

Ուրեմն թէ որ աղօթքն այնչափ ուժ ունեցաւ՝ ամեն ատեսակ շնորհք ընդունելու անմէ, ու նաև կարգէ գուրս հրաշքներ ալ ընել տալու ան, յայանի է որ մեք ալ ան աղօթք ընողներուն պէս ան զաւկրններն ըլլալով թէ որ սրտանց իրեն աղաչենք, ու մեր կարօտութեանը մէջ իրեն գիմելու ըլլանք նէ, մեր աղօթքն ալ կրնդունի, մեզի ալ կօգնէ, մեր հոգւոյն հարկաւոր ու օգտակար եղած շնորհքներն ալ կուտայ :

Աս անանկ ճշմարտութիւն մըն է, որուն վրայ տարակուսիլ չըլլար . ինչու՝ կրսէք նէ, աղօթքը ծածուկ մէկ ուժ մը ունի իր բնութենէն որ լսողին սիրտը կը շարժէ աղօթք ընողին խնդրած շնորհքն ընելու : Երեւկայեկք խեղճ ճամբորդ մը՝ որ աւազակներու ձեռք ինկեր, վերաւորուեր, ճամբուն վրայ ինկեր է կէս մեռած . թէ որ դեռ կրնայ ձայն հանել, օգնութիւն խնդրել նէ, ո՞ր անգութ սիրտն անոր հառաչանքը լսելով չի շարժիր չէրթար օգնելու : Հրեայ ալ ըլլայ ողորմելին, հեթանոս ալ ըլլայ, թէ որ մէկը լսելով իր խեղճ թափելն ու կրնալով օգնել չօգներ նէ, բարբարոս քարասիրտ մարդ մըն է կրսէք : Ա՛թէնք քաղքին հին ատենի դատաւորներուն մէկն անգութ սեպուեցաւ ու

պաշտօնէն ինկաւ աս բանիս համար միայն: Օր մը ճինճ ղուկին մէկն ուրուրին ձեռքէի փախչելով՝ թռաւ եկաւ իր դիրկը: դատաւորը խեղճ թռչիկին վրայ գծալու և ապրեցընելու տեղը, ուրուրին ճանկին տակը ձգեց զինքը: Աս գործքը բաւական եղաւ որ ամմենքը բարբարոս կանչեն ան դատաւորը, և անարժան իր պաշտօնին: Հասաւ սրջափ աւելի բարբարոս ու անգուժ ըսելու է, ով որ կրնայ օգնել խեղճ կիսամեռ մարդու մը՝ որ ճամբուն վրայ ինկած օգնութիւն կը խնդրէ, ու ինքը չօգնէր: Ուրեմն մարդուս վրայ անգութութիւն սեպուած բանը ինչպէս կրնանք այ վրայ կարելի սեպել, որ բոլորովին կատարեալ է, բոլորովին ողորմած, բոլորովին սէր ու գուժ մեր վրայ: Ինչպէս կրնայ ըլլալ որ մենք սկզբնական մեղքով վիրաւորուած, ու այնչափ ուրիշ մեր գործած մեղքերովն աւելի մեռած քան թէ սը ըլլալով, ուրիշ կողմանէ ալ փորձութիւնները, կըքէրը, ու մեր անհաշա թշնամիները՝ մարմին աշխարհք ու սատանայ չորս դինիս առած ամմեն հնարք բանեցընելով զմեզ յաւիտենական դատապարտութե տակ ձգելու, ինչպէս կրնայ ըլլալ որ մենք սասնկ խեղճ վիճակի մը մէջ այ դիմենք, սրտանց իրեն աղաչենք, ու ինքը մեզի չօգնէ, մեզի պէտք եղած շնորհքներ չիտայ: Ո՛հ, չէ, ափիայ իր գութութեանն իր ողորմութեանը հետ չի յարմարիր. վասն զի թէ որ սասնկ ըլլար նէ, ողորմած չէր ըլլար: Ինքը չէ մի մեր հայրը, մենք իր սիրելի զաւկըները չէ՛նք մի. տարակոյս չիկայ: Ուրեմն թէ որ զաւակ մը անօթութենէ մեռնելու վրայ ըլլայ, ու երթայ հօրմէն կտոր մը հաց ուզէ նէ, որչափ ալ խեռ զաւակ ըլլայ, հօրը սիրտը կը քաշէ՞ կտոր մը հաց չիտալու իրեն, ու աչքին առջին մեռնելը տեսնելու: Ասանկ ալ մենք կամ մեղքի մէջ գտնուելով կամ մեղանչելու վտանգի մէջ, այսինքն հոգեւորապէս մեռնելու և յաւիտեան դատապարտուելու, երբոր այ կը դիմենք, իրմէն շնորհք ու օգնութիւն կը խնդրենք, ինքն որ մեր բարեգուժ հայրն է՝ սիրտը չի քաշեր որ իր շնորհքը չիտայ, ու թողու որ յաւիտենական մահոտամբ կորսուինք: Ք՞մի ըսած խօսքն ըսեմ. Արնայ ըլլալ անանկ անգուժ հայր մը, որ տղան հաց ուզէ, ու ինքը հային տեղը քար տայ, տղան ձուկ ուզէ, ու ինքը ձկան տեղն օձ տայ. տղան հաւկիթ ուզէ, ու ին

քը կարիճ տայ : Աս խօսքը Քս տէրն մեր աւետարանին  
մէջը ըսելէն ետքը , ասանկ կը լմնցնեն . Թէ որ դուք  
գէշ ըլլալով ձեր զաւկրներուն աղէկ բաներ կուտայք ,  
որչափ եւեթք ձեր երկնաւոր հայրը ձեզի ամեն շնորհք  
ու օգնութիւն կուտայ՝ Թէ որ խնդրելու ըլլաք : “ Ե  
Թէ դուք որ չարքդ էք՝ գիտէք պարգևս բարիս տալ  
որդուց ձերոց , որչափ ևս առաւել հայր ձեր յերկնից  
տացէ բարիս այնոցիկ՝ որ խնդրենն 'ի նմանէ ” . (Ղ .  
ԺԹ . 13 :) Իրաւ է՝ արժանի չենք որ անձ մեզի ըսէ ,  
մեր աղօթքն ընդունի , մեզի շնորհք տայ , օգնէ . բայց  
ճանչնալնիս միայն որ խեղճ ողորմելի ենք , բան մը չենք  
կրնար ընել մենք մեզնէ , ամեն բան իրմէն կուտայ .  
ինքն է միայն ամենակարող՝ որ կրնայ մեր ամեն կարօ-  
տութիւնը լեցնել , ու ասանկ ճանչնալով խոնարհու-  
նիս իր առջին , ազաչէնիս , ու բոլոր սրտանց ստեպ  
զմեզ իրեն յանձնելնիս , իրեն մեծ պատիւ մը ընել է .  
փառք մը տալ է , ուստի արդիւնք մըն է՝ որ մեր աղօթքն  
ընդունելի կրնէ ան , ու խնդրած շնորհքնիս արժանի  
կըլլանք առնելու իրմէն : Բայց Թէ որ մեր արդիւնքը  
բան մըն ալ չաժէր նէ , Յնի արդիւնքն ունինք , իր չար-  
չարանքն , իր մահը , որ մեր արդիւնքն իրենին հետ ար-  
ժանի ընելու համար քաշեց . ուստի երբոր զանձ կա-  
զաչենք՝ անսնելով իր միածին որդւոյն արդիւնքը մեր  
վրայ , անով սիրտը կը շարժի , մեր աղօթքը կընդունի ,  
մեզի հարկաւոր եղած շնորհքը կուտայ՝ որ քրիստոնէսա-  
բար ապրինք ու փրկութեան հասնինք : Աս ասանկ է ,  
սիրելի որդիքս . և ինչպէս կրնայ մարդ հաւտալ՝ որ անձ  
չընդունի մեր աղօթքը , Թէ որ սրտանց ըլլայ ըրած ա-  
ղօթքնիս , երբոր ինքը զմեզ կը յորդորէ , խրատ կուտայ  
մեզի ու յայանապէս կը հրամմէ՝ որ ամեն կարօտութե-  
մէջ իրեն դիմենք , աղօթք ըրէք կրսէ ու կրսէ . “ Կա-  
ցէք յաղօթս , արթուն կացէք և աղօթս արտրէք . մին-  
չև ցայժմ ոչ ինչ խնդրեցիք յանուն իմ , խնդրեցէք և  
առնուցուք ” . (Ղ . իբ . 46 : ՄՊԼ . իի . 41 : ՅԿ . ԺԷ .  
24 :) Տարակոյս չեկայ որ ուրիշի օգնել չուզողը , մե-  
կուն շնորհք մը ընել չուզողը , չէ Թէ միայն չի խրատեր  
չիյորդորեր որ իրեն դիմեն , այլ նաև կը վախնայ որ  
չըլլայ Թէ դիմեն : Ասկէց խիստ աղէկ կը հետեցնեն նքն  
Օգոստինոս որ եթէ անձ կը խրատէ կը յորդորէ զմեզ  
ու կը հրամմէ ալ որ իրեն դիմենք , ինչ պէտք որ ու-

նինք նէ խնդրենք իրմէն , ուրեմն յայանի նշան է որ կուզէ օգնել մեզի , ընդունիլ մեր խնդիրքը . թէ որ չէ , և ոչ կը յորդորէր զմեզ որ խնդրենք :

Աս ամեն բանը թողունք . բայց սուրբ հաւատքը կըսէ , ու ըսածին վրայ տարակուսիլ չըլլար , որ ան կրն գունի անոնց աղօթքը՝ որոնք որ իրենց հոգւոյն համար կաղօթեն , ինչ կերպով որ յաջորդ յարդորակներու մէջը պիտի ըսեմ . վասն զի նոյն սուրբ հաւատքը կըսէ որ ան իր բերնովը խոսամունք ըրած է անոնց աղօթքն ընդունելու : Աս խոսամունքները սուրբ գրոց մէջը ամեն տեղ կը գտնենք . ամենը մէկիկ մէկիկ չի յիշելու համար , որ խիտտ երկան կը քչէ , ամենէն յայանի Քնի ըսածը զուրցեմ իրեն բառերովը . “ Խնդրեցէք , և տացի ձեզ . հայեցէք , և գտնիք . բաղխեցէք , և բացցի ձեզ , , ( ՄԻԼ . Է . 7 : ) Խնդրեցէք որ ընդունիք , ուղեցէք որ գտնէք , զարկէք որ գուռը բացող ըլլայ : Ետքը նորէն կըսէ . “ Զոր ինչ կամիցիք՝ խնդրես՛ջիք , և լինիցի ձեզ , , ( ՅՆ . ԺԵ . 7 : ) Ինչ որ ուզէք , ինչ բանի կարօտութիւն որ ունենաք , խնդրեցէք որ ընդունիք : Ետքն աւելի վստահ ընելու համար զմեզ , որպէս զի մտքերնիս տարակոյս մը չիմնայ , կըսէ . “ Զամենայն ինչ վասն որոյ աղօթս արարեալ խնդրեցէք , և հաւատայցէք թէ առնուք , եղիցի ձեզ , , ( ՄԸԻ . ԺԿ . 24 : ) Ինչ բանի համար որ աղօթք ընէք հաւատքով , ապահով եղիք որ կընդունիք : “ Ուրեմն թէ որ զմեզ չի խաբեր ու կը խոստանայ մեր աղօթքն ընդունելու , կըսէ սուրբն Օգոստինոս , ո՞վ կրնայ տարակուսիլ իր խոսամանը վրայ . տարակոյս միայն ունենալը հաւատք չունենալ է , , : Ասան զի ան մէյմը խօսք տալէն ետքը աղօթքնիս ընդունելու՝ թէ որ չընդունի նէ , ըսել է որ կամ չի կրնար կամ չուզեր ուզածնիս ընել : Չի կրնար ըսենք նէ՝ հաւատքի գէմ է , վասն զի ամենակարող է , ամեն բան կրնայ . ուրեմն թէ որ ամեն ուզածը կըրնայ , թէ որ մէկ ուզելովը կրցաւ բոլոր երկինք երկիր արեւ լուսին աստղերն ու բոլոր սա ահագին աշխարհքս ստեղծել , չիկրնայ պիտոր քիչ մը ողորմութիւն ընել . խեղճ մարդու մը որ իրեն կը դիմէ , և օգնել իրեն , ուզած չիորհքն ընել : Իսկ թէ որ չուզեր ըսենք նէ , անկեց ետքը չենք կրնար ըսել որ ան ողորմած է , իր կողմանէ կուզէ ու կը բաղձայ ամեննուս փրկուիլ .

“ Ար զամենայն մարդիկ կամի զի կեցցեն ” : ( ԹՅՏՏ . Թ . 4 : ) Աւրեմն թէ որ կուզէ ու կը բաղձայ որ ամենեւն ալ փրկուինք , ըսել է որ կուզէ նաև ու կը բաղձայ օգնելու մեզի , ու մեր փրկութեանը համար հարկաւոր է զած շնորհքները տալու : Իսկ թէ որ կուզէ ու կը բաղձայ մեզի հարկաւոր եղած շնորհքները տալու , ուրեմն թէ որ աղօթք ընենք ուզենք իրմէն ան շնորհքները նէ , անտարակոյս աղօթքնիս կընդունի . վասն զի թէ որ չընդունէր նէ , ըսել է որ ինքը զինքն ալ , իր ուզածն ալ չէր ընդունէր : Ասկէց 'ի զատ' թէ որ Իժձ՝ այնչափ անգամ խոստանալէն ետքը չուզէր ընդունել մեր աղօթքը նէ , իր խոստմունքը պահած չէր ըլլար , սուտ զուրցած կըլլար . բայց կարելի՞ բան է որ Իժձ՝ որ բոլորովին ճշմարտութիւն է՝ սուտ զուրցէ ու իր խոստմունքը չիպահէ : Չէ , կարելի բան չէ , խելքի գէմ՝ բան կըլլար առ բանն ըսելը , սոսկալի հայհոյութիւն կըլլար կասկածելը միայն : Ամեն արարած կրնայ իր խօսքէն պահսիլ , բայց Իժձ՝ անկարելի է որ պահսի , անկարելի է որ սուտ ըսէ . “ Հաւատարիմ մնայ , ուրանալ զանձն իւր ոչ կարէ ” . ( ԹՅՏՏ . Թ . 13 : ) “ Անհարկն է ստել ինչ ” . ( ԵՔԵ . Գ . 18 : ) Երկինք ու երկիր կրնան պահսիլ ու ոչընչանալ , բայց Իժձ՝ իր խօսքէն չի կրնար պահսիլ . “ Երկինք և երկիր անցցեն , և բանք իմ՝ մի անցանիցեն ” . ( ՄՊԲ . ԻԳ . 35 : ) Վասն զի թէ որ Իժձ՝ իր մէկ խօսքէն պահսելու ըլլար նէ , կը կորսընցընէր իր վառքն ու իր ճշմարտութիւնը . անկէց ետքը կատարեալ չէր ըլլար , Իժձ՝ չէր ըլլար . ուրեմն ինչպէս անկարելի է որ Իժձ՝ իր Իժձ՝ ըլլալէն դադրի , ասանկ ալ անկարելի է որ այնչափ մեզի խոստանալէն ետքն աղօթքնիս ընդունելու՝ չուզէ ընդունիլ :

Անոր համար սուրբ Յոհաննէս Ալիմաքոսը կըսէ . “ Աղօթքն այնչափ ուժ ունի ընդունելու ինչմէ մեր ուզած շնորհքը , որ չէ թէ միայն կը շարժէ զինքը՝ այլ նաև կերպով մը կը քափպէ որ խնդիրքնիս կատարէ : անուշ կերպով մը կը բռնագատէ զինքը ” : Աստուած ձանձրացած ըլլալով համբերելու Հրեաներուն աստրախաութեանն ու անօրէնութեանը՝ որոշէր էր սոսկալի պատիժներ խրկելու իրենց վրայ : Իմացաւ Մովսէս , ու սկսաւ աղօթք ընել՝ խնդրել ինչմէ որ խնայէ ոգորմի ներքէ խեղճ ժողովուրդեանը . երբոր ասանկ ուր .

ասանց կաղօթեր, ըսաւ ձծ իրեն. « Թող տուր ինձ, և բարկացեալ սրամտութեամբ իմով 'ի նոսա, սատակեցից զնոսա », (Եւեո. ԼԲ. 10.) Թող աուր, ձեռքս մի բռնեմ, մի արգիլեր որ սա ապերախտները պատժեմ. ինչպէս բարկութիւնն ելած մարդ մը իր ձեռքը բռնողներուն՝ կրսէ, թողուցէք որ վրէժս առնեմ սրկեց. ստանկ ալ ձծ Մովսէսին ըսաւ. կարծես որ Մովսէս այ ձեռքը բռնեմ էր: Բայց իրաւցընէ այնպէս եղաւ. Մովսէս աղօթք ընելէն չի դադրեցաւ ինչուան որ այ բարկութիւնն ինջեցուց, արգիլէց որ չկատարէ Տրեաները: « Մովսէսին աղօթքն այ կարողութեանն արգելք եղաւ », կրսէ սուրբն Հերոնիմոս: Ա՛հ, աս ի՛նչ ուժ է աղօթքին ուժը:

Աւրեմն ամօթ մեր ծուլութեանը, կրսէ սուրբն Օգոստինոս, ամբնչիանք մեր անհոգութեանը վրայ որ աղօթքի հետ չենք ըլլար: Ներելի կըլլար մեր պակասութիւնը, թէ որ ասանկ ողորմած տիրոջ մը հետ չըլլար մեր բանը՝ որ բոլորովին պատրաստ է մեզի օգնելու, մեղի բարկք ընելու. բայց ասանկ տէր մը ունենալով որ մեր ուղածէն աւելի կուտայ, աւելի կուզէ ինքն ողորմել մեզի քան թէ մենք մեր ողորմելութենէն խալը սիւլ, ինչպէս կըլլայ որ այնչափ պէտք ալ ունենալով իրեն ու ամեն վայրկեան իր օգնականութեանը կարօտ ըլլալով, ասանկ անհոգ ու անփոյթ ենք աղօթք ընելու, իրեն գիմելու: Ինչպէս կըլլայ որ քրիստոսնեայ մը, չէ թէ միայն օրերով այլ և շաբաթներով ամիսներով տարիներով ու դրեթէ բոլոր կենացը մէջ աղօթք չընէ, անբան անասունի պէս առտուանց ելած ատենն այ շնորհակալ չըլլայ, օրուան մէջը գիւտ չի յիշէ, իրեկուան պառկելէն առաջ աղօթք մը չընէ: Բայց ասանկներ չեն պակսիր, ու մէյմը որ ասանկ գէշ կը վարժին աղօթք չընելու, անկէց ետքը ճար չի կայ. տօնի օր ալ աղօթք չեն ըներ, և ոչ ան տօներուն՝ որ ձծ մասնաւոր կերպով աղօթք ընելու համար, հոգիինիս հոգալու, և բարեպաշտութե ու ջերմեանհոգութե դործքերու հետ ըլլալու համար սահմաններ է: Քիչ մը աղօթք ու բարեգործութիւն ընելու տեղը՝ տօնին օրը բոլոր պարսպ կանցրնեն, դատարկաբանութիւն՝ բամբասանք՝ անկարգ խօսակցութիւններ՝ ու աշխատանքի գործքեր ընելով, կամ խաղի ու զբօսանքի հետ ըլլա-

լով: Ասանկներն որ աղօթք ինչ ըսել է չեն գիտեր՝ կուզէք որ քրիստոնէարար սպրին . անկարելի է, հարկ է որ անասունի պէս սպրին՝ միշտ մահու շափ մեղքի մէջ . վասն զի առանց աղօթքի՝ բարեգործութիւն ընելու և քրիստոնէարար սպրելու համար հարկաւոր եղած շնորհքներն անմէջ չընդունելէն՝ ՚ի զատ, նոյն իսկ աղօթք չընելովն ծանր կը մեղանչեն . վասն զի այժմանի հրամանին գէժ կրնեն, որ զմեզ կը պարտաւորէ՝ մտքերնիս բացուելէն ետքը մեր ամեն կարօտութեան մէջն աղօթք ընելու, այսինքն կեանքերնուս ինչ և իցէ վտանգ մը եղած ատենը, կրքերնիս մահացընելու և փորձութիւններու յաղթելու պէտք ունեցած ատեննիս, կամ ուր որ այժմ պատուիրանքը կատարելու առաքինութիւն մը ընելու պարտք մը կելլէ գիմայնիս, որ առանց աղօթքի չենք կրնար ընել: Զոր օրինակ պարտրկան ենք աղօթք ընելու երբոր խոստովանանքի կամ սրբութիւն առնելու կերթանք, որպէս զի արժանաւորապէս ընդունինք սուրբ խորհուրդները . կամ տոնի օրեր պատարագ ատենելու ատեն, որպէս զի աղէկ կատարենք պարտքերնիս . և ասոնց նման ուրիշ բաներու մէջ: Խեղճ բան . շատերը ժամ կուգան պատարագ ատենելու, բայց ինչ գիտաւորութեամբ . աղօթք ընել և այժմ իրենց հոգւոյն հարկաւոր եղած շնորհքները խնդրել մտքերնուն ալ չանցնիր . սովորութեան համար կուգան, հետաքրքրութեան համար, տեսնելու և ատենուելու համար: Աս ասանկ ըլլալը կուզէք խմանալ, նայեցէք ինչպէս ժամ կուգան, ու ինչպէս կը կենան ժամու մէջ: Անանկ համարձակ ու առանց ակնածութեան ժամ կը մտնեն՝ կարծես թէ հասարակ տուն մը սրահ մը թատրոն մը կը մտնեն, ոչ ծնրագրութիւն ընել կայ, ոչ ծուել ոչ յարգութիւն ընել այ, կան ալ որ կանտակնին խորանին դարձուցած՝ մէկը մէկալը կը գիտեն, կը խօսին, կը խնտան . երանի թէ խօսածնին ալ անվայել խօսքեր չըլլան: Կան ալ որ քիչ մը աղօթք կը փսփսան, բայց ըսածնուն միտ չեն դնէր, աչուրնին չորս գին է, ու մտքերնին այժմ շատ հեռու, որոնց վրայ կը յարմարի այժմ ըրած յանգիմանութիւնը . “ Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, և սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն ” . (Մտի . ԺԷ . 8:) Աս է աղօթք ընելու կերպը՝ որ իրենց

հոգւոյն հարկաւոր եղած շնորհքներն այլմէ ընդունին .  
ասիկայ մանաւանդ անձ բարկացընել է , կրսէ սուրբն  
Օգոստինոս , ասիկայ զանձ գրգռել է՝ որ պատժէ զի-  
րենք : Ասանկ ընողները թող մտածեն որ օր մը դժոխ-  
քին մէջն ամմենէն մեծ տանջանքներուն մէկն աս պի-  
տոր ըլլայ , որ աղօթքով այնչափ դիւրին էր իրենց փր-  
կուիլը , ու աղօթք չընելով դատապարտուեցան :

Ուրեմն , սիրելի որդիքս , թէ որ կուզենք փրկուիլ ,  
թէ որ հոգիներնուս վրայ քիչ մը հոգ ունինք նէ , խընդ-  
րենք այլմէ , աղօթք ընենք : Տեսէք ինչ սիրով կը դան-  
դասի Քստէրն մեր . “ Մինչև ցայժմ ոչ ինչ խնդրե-  
ցիք ” . (Յ՝ . ԺԷ . 24) : Ինչուան հիմայ բան մը չուզե-  
ցիք ինծմէ , շնորհք մը չխնդրեցիք . խնդրեցէք որ  
տամ . “ Խնդրեցէք և առնուցուք ” : Պէտք էր որ ամ-  
մեն օր ամմեն վայրկեան մուրացկանի պէս ողորմու-  
թեանս դուռը զարնէիք , օգնութիւն խնդրէիք , ին-  
չուան հիմայ չըրիք նէ , դոնէ ասկէց ետքը ըրէք : Ե-  
րանի մեզի թէ որ ասանկ ընենք , թէ որ միշտ հոգւոյն  
հարկաւոր եղած շնորհքներն այլմէ խնդրենք . անտա-  
րակոյս կը լսէ մեզի անձ , ու մենք ալ Դաւիթ մարգա-  
րէին հետ կրնանք ըսել . փառք այ , չեղաւ որ աղօթք  
մը ընեմ , ու անձ չի լսէ ու չողորմի ինծի ” . Օրհնեալ  
է անձ՝ որ ոչ ՚ի բացէ արար զաղօթս իմ , և ոչ զողոր-  
մութիւն իւր յինէն ” . (ՍՂ . 45 . 20) :

Բայց թէ որ աղօթքն այսչափ զօրաւոր բան է , թէ  
որ իրաւ անձ աղօթք ընողներուն խնդիրքը կրնէ , ինչու  
է որ այնչափ մարդիկ աղօթք կրնեն , ու խնդրած  
շնորհքնին չեն ընդունիր : Թէ որ ասոր պատասխանը  
կուզէք նէ , եկած կիրակի եկէք լսելու , որ միանգա-  
մայն սորվեցընեմ ձեզի ինչ կերպ պէտք է աղօթք ընել  
որ անձ լսէ մեզի :

ՅՈՐԴՈՐԱԿ ԿԹ .

Աղօթք ընելու Իերպին Էրայ :

Ինչպէս անցած կիրակի ըսի ձեզի , ձեռք մեր աղօթքը լսելու խօսք տուած է , անկարելի է որ խօսքը չիպահէ : Հապա ինչպէս կրլայ որ շատերն աղօթք կրնեն , ու ձեռք չի լսեր : Ասոր պատասխանն ձեռք կուտայ Յակորոս առաքեալին բերնովը . « Խնդրէք և ոչ առնուք , վասն զի չարաչար խնդրէք , զի անդէն ՚ի ցանկութիւնս ձեր մաշեալիք , » (ՅԳ . Գ . 3 ) : Աւրեմն աս է պատճառն որ շատերն աղօթք կրնեն առանց խնդիրքնին ընդունելու . պակասութիւնն ինչ կողմանէ չէ , վասն զի ձեռք իր խօսքէն չանցնիր . և ոչ աղօթքին կողմանէ , որ ամեն շնորհք ընդունելու ուժ ունի . այլ յանցանքն աղօթք ընողինն է , որ աղօթքն աղէկ չըներ : Աւրեմն տեսնենք աղէկ աղօթք ընելն ինչպէս կրլայ . այսոր աղէկ աղօթք ընելու համար ամենէն հարկաւոր եղած բանն ինչպէս որ պէտք է նէ՝ ձեռքի բացատրեմ , մնացածն ալ ետքը յաջորդ յորդարակներուս մէջը կը զուրցեմ :

Աղօթքնիս աղէկ ընելու համար ամեն բանէն առաջ պէտք է ան սիրուն կանոնը բռնենք , որն որ Քրիստոս տէրն մեր տուաւ մեզի . այսինքն շատ հոգ չունենալ աշխարհիս բաներուն վրայ , այլ ամեն բանէն աւելի մեր հոգւոյն ու յաւիտեանական փրկութեանը հարկաւոր եղած շնորհքները խնդրել ձեռք . « Մի հոգայք վասն ոգւոց ձերոց զինչ ուտիցէք կամ զինչ ըմպիցէք , և մի վասն մարմնոց ձերոց թէ զինչ ագանիցիք . . . խնդրեցէք նախ զարքայութիւնն ձեռք և զարգարութիւն նորա » . (ՄԳԼ . Գ . 25 . 33 ) : Վասն զի Աստուած զմեզ աս աշխարհիս համար չտեղծեց , այլ զինքը սիրելու , իրեն հաւատարմութեամբ ծառայելու , ու ետքը երկինքը յաւիտեան զինքը վայելելու համար : Աւրեմն մեր մեծ հոգը , փոյթներնիս ու ջանքերնիս աշխարհիս բաներուն վրայ սխտոր չըլայ , այլ հոգւոր բաներու վրայ՝ կրտէ առաքեալը , ինչ ու երկինքի

բաներուն , մեր հոգւոյն ու յաւիտենական փրկութեւր վրայ . « Չվերինն խնդրեցէք , զվերինն խորհնցարուք , մի զայս որ յերկրի ասա է » . (Վ․դ․ս․ ք․ 2․) Ուստի ամենէն առաջ , ամենէն ստեպ ու սրտանց այժմէ խընդրելու շնորհքնիս ան է որ զինքը սիրենք , իրեն հաւատարմութեամբ ծառայենք , քրիստոնէաբար ապրինք ու կարենանք փրկութեան հասնիլ :

Բայց եկուր նայէ որ քրիստոնէից մեծ մասը՝ ամենէն քիչ այ վրայ կը մտածեն , ամենէն քիչ իրենց հոգւոյն ու երկրնքի բաներուն վրայ է մտածածնին . աշխրդքիս բաներն է աւելի մտածածնին , ասոնք է փնտրուածնին , ասոնք է այժմէ ուղածնին . « Չի 'ի ցանկութիւնս ձեր մաշտօղիք » : Ուղածնին հարստութիւն է , առուտութիւնն ու յաջողութիւն , տուն տեղ ըլլալ , պաշտօնի հասնիլ , ու ասոնց նման բաներ : Ըսածիս չէք հաւատար նէ՝ նայեցէք . երբ աւելի աղօթք կրնեն աւանկները . երբոր մարմնաւոր կարօտութիւն մը ունին , կամ ժամանակաւոր վտանգի մը մէջ կը գտնուին : Երբոր արտերուն համար անձրևի կամ արևի կարօտութիւն ունին , չէ նէ՝ վաստակ պիտոր չընեն ու չհարըստանան . երբոր վտանգաւոր հիւրնգութիւն մը կուգայ վրանին , երբոր երկրաշարժ կըլլայ՝ որ կրնան աւերակներու տակ մնալ , գետինն անցնիլ , երբոր ժամտախտ կուգայ , կամ սով , կամ չորութիւն , կամ գետերը կը կոխեն , կամ կրակ կըլլայ . ան ատենը կրակսին աղօթք ընել , կը ջերմեանդնան , ան ատենը մոմեր կը վառեն խորաններու վրայ , մասունքներ գուրս գնել կուտան , պատարագ կապսպրեն , թափօրներ՝ եսօրեայ սաղատանքներ ընել կուտան , ան ատենն երկինքը սուրբ չի մնար . քաւարանը հոգի չի մնար որ իրենց օգնելու չի կանչեն : Բայց այժմէ շնորհք խնդրելու , հոգինին վտանգէ խալըսելու համար , կրնեն նոյն բաները . լսէր էք որ պատարագ մը ընել տան , մոմեր վառեն , մասունքներ գուրս հանեն , սրբութիւն դնել տան , ծանր փորձութեան մը յաղթելու համար , կրքերնին զսպելու , չար ունակութիւննին կարելու , ատելութիւննին մէկ գի դնելու , մերձաւոր առիթներէ խալըսելու , ճշմարիտ զլջում ունենալու , աղէկ խոստովանանք մը ըլլալու , պարկեշտութեան՝ խոնարհութեան՝ համբերութեան՝ առաքինութիւնները կատարելու , այ սէրը սըր-

աերնուն մէջը վառելու , քրիստոնէարար ապրելու :  
Յաւելու բան . աս բաներս հոգեբնին չէ , ետքի մտա-  
ծելու բաներնին է , ասոնց համար աղօթք չեն ընել ,  
կամ երբեմն ընեն ալ նէ՛ անանկ դաղջութեամբ ու  
ձանձրանալով կրնեն որ այ գութը շարժելու տեղը  
բարկութիւնը կը շարժեն :

Անանկ է նէ ի՛նչ զարմանք որ ան աղօթքնին չի լսեր .  
չիլսելուն պատճառն յայանի է , վասն զի ըրած աղօթք-  
նին անկարգ է , Քսի առած կանոնին ներհակն է ,  
այ կամայը դէմ է , միայն իրենց անձնասիրութեանը  
յարմար , իրենց կրքերուն ուզածն է . “ Խնդրէք և  
ոչ առնուք , վասն զի չարաչար խնդրէք , զի ՚ի ցանկու-  
թիւնս ձեր մաշէսջիք ” : Աստուած կուզէ որ սրտեր-  
նիս իրեն տանք , երկրնքի բաները խնդրենք . “ Զվե-  
րինն խնդրեցէք , զվերինն խորհեցածուք ” . Իսկ մենք  
ընդհակառակն աշխրբքիս բաներուն կուտանք սրտեր-  
նիս , վերինը չենք մտածեր : Աստուած կուզէ որ նախ  
իր կամքը , այսինքն մեր հոգւոյն փրկութեանը հարկա-  
ւոր եղած շնորհքները բաղձանք ու խնդրենք . իսկ մենք  
մեր կամքը մեր անձնասիրութեան ուզածը կը բաղձանք  
ու կը խնդրենք , հոգւոր բաները հոգեբնիս չէ : Ասան-  
կով այ անհաճոյ կը լայ մեր ըրած աղօթքը . վասն զի ,  
ինչպէս սուրբ Օգոստինոս կըսէ , իրմէ խնդրելու տեղն  
որ մեր կարօտութեանն օգնէ ան բաներուն մէջը՝ որ  
իրեն կամքն է , կը խնդրենք որ մեր անձնասիրութեանն  
ու կրքերուն օգնէ : Ուրեմն ի՛նչ զարմանք որ ան մեր  
աղօթքը չի լսեր , երբոր ըրած աղօթքնիս անհաճոյ է ի-  
րեն . լսելու տեղը՝ կը պատասխանէ մեզի ինչ որ Զե-  
րեդէոսի որդւոցն ըսաւ . “ Ոչ գիտէք զինչ խնդրէք ” .  
անձնասիրութեամբ ու ունայնասիրութեամբ կուրցած  
էք , չէք գիտեր ինչ կը խնդրէք : Իսկ թէ որ երբեմն  
կը լսէ ան աս մեր ըրած կարգի դէմ աղօթքը նէ , մեզի  
շնորհք ընելու համար չէ լսելը՝ հաղա զմեզ պատժե-  
լու համար . Ասանկ կուզէք , կըսէ , մարմնաւոր բա-  
նէր է ուղածնիդ , առէք ձեզի , բայց երկնաւորներէն  
յոյսերնիդ կարեցէք : Ասանկ ալ ագահը արծաթա-  
սէրը՝ որ սարկէն ուրիշ բան չի փնտրուեր , կուզէ մեծ-  
նալ հարստանալ , ան կըսէ իրեն . Սասկ կուզես ,  
հարստութիւն կուզես , առ քեզի . բայց ասանք քու  
յուխտենական դատապարտութեանդ պատճառ պի-

տոր ըլլան : Ասանկ ալ մէկն առողջութիւն կուզէ , մեկալն իր հանգստութիւնը , մէկն աս պաշտօնը , մէկալն ան պատիւը , մէկն աս խնամութիւնը , մէկալն ան պսակը հօրերնուն մօրերնուն կամացը գէտ . Ի՞նչ ալ կը թողու իրենց . “ Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց սրտից իւրեանց , , ( Մժ . ձ . 13 : ) Կուզէք , առէք՝ կրակ , բայց ատոնք պիտոր ըլլան ձեր յաւիտենական կործանումը :

Ուրեմն եթէ կուզենք որ ի՞նչ մեր աղօթքը լըսէ , ու մեր բարւոյն համար լսէ , իրեն հաճոյ եղած բաները խնդրենք , չէ թէ մեր ուզածը : Աս բանը միայն խնդրեցի միշտ ի՞նչ , կրակ Գաւիթ մարգարէն , ու միշտ նոյնը կը խնդրեմ , այսինքն երթալ երկինքը զինքը վայելէ . “ Զմի խնդրեցի ՚ի տեառնէ , և զսոյն աղօչեմ , բնակիւ ինձ ՚ի տան աեառն զամենայն առօրս կենաց իմոց , , ( Մժ . իՄ . 4 : ) Կարճ ըսեմ . մենք ի՞նչ զինքը պիտոր խնդրենք , ինչպէս ամեն սուրբերը մեկբերան կրան . այսինքն աղօթք ընենք պիտոր որ ի՞նչ հոգևոր շնորհքները տայ մեզի , ան շնորհքներն որ հարկաւոր ու օգտակար են մեր հոգւոյն , ինչպէս բոլոր սրտանց զինքը սիրել , իր պատուիրանքները պահել , մեղքէն փախչել , փորձութեանց յաղթել , կրքերնիս մահացնել , բարեգործութիւն ընել ու փրկութեան հասնիլ : Թէ որ ասանկ աղօթք ընելու ըլլանք նէ , ան ատենն աղօթքնիս ալէկ ըրած կըլլանք , ան ատենն ի՞նչ աղօթքնիս կրնգունի :

Բայց միտքս ծուռ չհասկընաք , աս խօսքերովս չեմ ուզեր ըսել որ ի՞նչ մարմնաւոր շնորհքներն ալ խնդրելը՝ գէշ բան ըլլայ , զոր օրինակ առողջութի , ապրուստ , հալածանքէ՝ Ժանտախտէ՝ շարժէ՝ կարկուտէ խալըսիլ , ու ասոնց նման բաներու համար աղօթք ընելը . ասիկայ ըսէի նէ , մեծ մոլորութիւն կըլլար : Ասոր ներհակը կրսեմ որ մեր մարմնաւոր կարօտութիւններն ալ ի՞նչ խնդրելն ալէկ բան է . բայց որպէս զի ասոնց համար ըրած աղօթքնիս ալ ալէկ ըլլայ , պէտք է աս զգուշութիւններն ընենք՝ որ քրիստոնէից մեծ մասը չեն ըներ : Առջի զգուշութիւնն է , ինչպէս ըսի , հոգևոր շնորհքներն աւելի ջանքով խնդրել քան զմարմնաւորները . վասն զի թէ որ մարմնաւոր բաներու վրայ հոգևորներէն աւելի հոգ ունենանք նէ՝ ի՞նչ անհաճոյ կըլ

լայ, որովհետև իր գրած կարգին կանոնին դէմը ըրած  
կըլլանք. որ ամեն բանէն առաջ մեր հոգւոյն բարիքը՝  
մեր յաւիտենական փրկութիւնը կը հրամայ որ խնդ-  
րենք, ու մնացածին վրայ ապահով ըլլանք որ ան մեզի  
հարկաւոր եղածը կուտայ. «Խնդրեցէք նախ զարքայու-  
թիւնն ւայ, և այդ ամենայն յաւելցի ձեզ» : Ուստի  
կը տեսնենք սուրբ գրոց մէջ որ Մովսէս մարգարէն,  
Յեսու, Յուդիթ, սուրբ Ղազարու քրուտանքն,  
ու այնչափ ուրիշ սուրբեր, մարմնաւոր շնորհքներ  
խնդրեցին ւայմէ և առին : Բայց ինչո՞ւ. վասն զի մար-  
մնաւորէն առաջ միշտ հոգւորը կը խնդրէին, իրենց հո-  
գւոյն հարկաւոր եղած շնորհքները, իրենց յաւիտե-  
նական փրկութիւնը, անոր համար ան իրենց մէկաւ  
խնդրիքներն ալ կընդունէր : Աս զգուշութիւնը որչափ  
հարկաւոր ըլլաւ յայանի կը տեսնենք Քնի մեզի սոր-  
վեցուցած աղօթքէն, որ է «Հայր մեր» : Աս աղօթ-  
քին մէջը մէկէն նախ կը խնդրենք որ ւայ անունը փա-  
ռաւորուի, «Սուրբ եղիցի անուն քո», ետքը կը խնդ-  
րենք որ ւայ արքայութիւնը դայ, այսինքն կաթողիկէ  
սուրբ եկեղեցին միշտ աւելի տարածուի, անհաւան-  
ները հերետիկոսները մեղաւորները դարձի գան, քր  
հաւատքն ընդունին, ւայ շնորհքին մէջն ապրին, ու  
ամենքն ալ փրկուին. «Եկեցէ արքայութիւն քո» :  
Ետքը կը խնդրենք որ մեր ուղածը չըլլայ՝ այլ ւայ կամ-  
քը, ամենքն իրեն հնազանդին, ամենքն իրեն հաւա-  
տարմութեամբ ծառայեն, ու ամեն բան իր կամացը  
թողուն. «Եղիցին կամք քո» : Ասոնք են ւայ հաճոյ  
եղած բաները, բոլորն ալ հոգւոր շնորհքներ՝ որ Քն  
տէրն մեր մեզի կը սորվեցընէ խնդրել ւայմէ, դեռ ամե-  
նէն մարմնաւոր շնորհք մը չիխնդրած, ինչպէս է ամ-  
մեն օրուան հացերնիս, ամմեն վտանգէ խաղտելնիս, ու  
ամմեն սուրիշ կարօտութիւննիս. որպէս զի իմանանք  
որ ամմեն բանէն աւելի հոգալիքնիս, ամմեն բանէն  
առաջ խնդրելիքնիս, հոգւոր շնորհքներն են՝ ւայ փա-  
քը, մեր հոգւոյն բարիքը, մեր յաւիտենական փրկու-  
թիւնը. վասն զի ասոնք խնդրելով՝ սուրիշ ամմեն հար-  
կաւոր բաներն ալ մէտեղ կընդունինք. «Խնդրեցէք  
նախ զարքայութիւնն ւայ, և այդ ամենայն յաւելցի  
ձեզ» :

Երկրորդ զգուշութիւն մըն ալ պէտք է բանեցընենք՝

այսմէ մարմնաւոր շնորհքներ խնդրելու ատեննիս . այս-  
ինքն պէտքը չէ որ չափազանց հոգ մտածմունք ու ջանք  
ընենք անոնց համար . վասն զի մեր մեծ ջանքը հոգն ու  
մտածմունքը պիտի ըլլայ հոգևոր շնորհքներուն վրայ՝  
որ մեր հոգւոյն ու յաւիտենական փրկութեանը հար-  
կաւոր են : Բայց քրիստոնէից մեծ մասն ասանկ չեն ը-  
ներ . մարմնաւոր շնորհքները սաստիկ բաղձանքով հա-  
ռաչանքով լալով կը խնդրեն , իսկ հոգևոր շնորհքնե-  
րը գաղթութիւն ու յորանջելով , անանկ որ այ գանիւ  
կը բերեն : Անոր համար ան չընդունիր իրենց աղօթքը ,  
ոչ հոգևոր շնորհքները կրնէ և ոչ մարմնաւորները ,  
վասն զի աղէկ չէ ըրած աղօթքնին , այ դրած կարգին  
դէմ է . « Խնդրէք և ոչ առնուք , վասն զի չարաչար  
խնդրէք » :

Ուստի այսմէ մարմնաւոր շնորհքներ խնդրելու ատեն-  
նիս՝ պէտք է իր կամացը թողունք , ու որչափ որ մեր  
հոգւոյն օգտակար են՝ այնչափը միայն ուզենք : « Ձե-  
զի խրատ կուտամ , կրսէ սուրբ Օգոստինոս , ձեզ կը  
յորդորեմ սիրելի եղբարք , մարմնաւոր շնորհք մը չի-  
խնդրէք այսմէ բացարձակապէս ուզելով ան բանը , այլ  
իրեն յանձնելով թէ որ ձեր հոգւոյն օգուտն ան է .  
դուք չէք գիտեր որն է իրօք ձեր օգուտը , որը չէ . կըր-  
նայ ըլլալ որ օգուտ կարծածնիդ՝ միաս ըլլայ , միաս  
կարծածնիդ՝ օգուտ . անոր համար է որ ան ձեր ա-  
ղօթքը միշտ չի լսեր , վասն զի գիտէ որ խնդրած բաներ-  
նիդ միաս է ձեզի քան թէ օգուտ » : Հոս չի լմընցը-  
ներ իր խրատը , աւելի առաջ կը տանի ու կրսէ . « Նաև  
խնդրելն այսմէ որ զմեզ նեղացուցիչ փորձութիւններէ  
խալըսէ՝ կրնայ անանկ աղօթք մը ըլլայ որ ան չի լսէ .  
վասն զի կրնար աւելի օգտակար ըլլալ մեզի ան փոր-  
ձութիւնները կրելը քան թէ ազատիլն անոնցմէ , որով  
հետև մէկ կողմանէ փորձութիւն քաշելը գէշ բան մը  
չէ , սուրբերն ալ քաշեցին , այլ միայն փորձութիւն  
ներուն հաւանութիւն տալն է գէշը . իսկ մէկալ կող-  
մանէ ան փորձութիւնները մեզի օգտակար կրնան ըլ-  
լալ , վասն զի կը ճանցընեն մեզի մեր խեղճութիւնը ,  
մեր կարօտութիւնն որ ունինք այ օգնականութեանը ,  
զմեզ կը խոնարհեցընեն , ու արդիւնք վաստակցընել կու-  
տան մեզի՝ անոնց դէմ կենալով ու յաղթելով : Ուստի  
փորձութեանց մէջ ամենէն աղէկ ընելիքնիս աս է :

խնդրել ձյմէ որ եթէ մեզի օգտակար է անոնցմէ խալ  
լըսիլը նէ՛ խալըսէ զմեզ, չէ՛ նէ՛ մեզի օգնէ շնորհք տայ  
որ անոնց գէմ՛ կենանք : Աս ամմեն բաճին ապացոյց  
կը բերէ Պօղոս առաքեալէն, որ շիճանչնալով միշտ իր  
հոգւոյն օգտակարը որն էր՝ ըսաւ . “ Աստուծմէ ինչ  
խնդրելիքնիս ալ աղէկ չէնք գիտեր, շատ անգամ կը  
կարծենք որ աղէկ բան է սւղածնիս, բայց կը սխա  
լինք ” . Զի զոր կամքն յաղօթս, որպէս արժանն իցէ՛ ոչ  
գիտեմք ” . ( Հռոմ . Է . 26 : ) Ու իրաւ՝ ինքն ալ խնդրեց  
ւայմէ որ մարմնական փորձութիւններէն խալըսի . բայց  
անձ իրեն իմացընելու համար որ ան փորձութիւներն օգ  
տակար էին իրեն՝ չէ թէ վնասակար, ու անոր համար  
իր խնդիրքը չէր ուղեր ըսել, ըսաւ իրեն . Պօղէ, իմ  
շնորհքս ու օգնութիւնս հերիք է քեզի . առաքինու  
թիւնը փորձութիւններու և հիւընդութեան մէջն է  
որ կը զօրանայ ու կը հաստատուի . “ Շատ են քեզ  
շնորհք իմ, զի զօրութիւն իմ՝ ի տկարութեան կատա  
րել ” . ( Թ Կորն . ԺԷ . 9 : ) Սուրբն Բեռնարդոս ալ սուրբ  
Օգոստինոսին աս խօսքերուն նայելով, որ միանգամայն  
մեծին Գրիգորի վարդապետութիւնն է, կըսէ . “ Թէ  
որ մարմնաւոր կարօտութիւն մը ունինք՝ մեր վիճակին  
վայելուչ կերպով ապրելու, պէտք է որ խնդրենք ձյմէ  
որչափ որ մեզի հարկաւոր է, իբրև օգտակար իրեն ծա  
ռայելու և մեր յաւիտենական փրկութեան հետ ըլ  
լալու համար . բայց պէտքը չէ որ շատ ետևէ իյնանք :  
Վը տեսնենք որ Սողոմոն աշխրբքիս բաներուն ունայ  
նութիւնն աղէկ ճանչցած ըլլալով՝ հարկաւորը միայն  
կը խնդրէր ձյմէ, որպէս զի կարենայ ապրիլ ու իր յա  
ւիտենական փրկութեանը հետ ըլլալ . “ Մեծութիւն  
և տնանկութիւն մի տար ինձ . այլ կշռեա ինձ զարժանն  
բաւականութեամբ ” . ( Առախ . Է . 8 : ) Նոյնը կըսէ նրն  
Բեռնարդոս ուրիշ ամմեն բաներու համար ալ, որ ըստ  
ինքեան աղէկ են՝ բայց մեր փրկութեանը հարկաւոր  
չեն . ու աս բաներէն մէկը կը սեպէ նաև փորձութիւն  
ներէ խալըսիլը : Աս ամմեն բաները կրնանք, կըսէ,  
խնդրել ձյմէ, բայց առանց շատ ետևէ իյնալու . վասն  
զի կրնանք խաբուիլ, կրնանք վնասակարն օգտակար  
սեպել : Աւստի առաքեալը կըսէ որ մեզի պէս խեղճ  
ողորմելիները՝ ձյմէ ինչ խնդրելիքնիս ալ աղէկ չենք  
գիտեր . “ Զի զոր կամքն յաղօթս, որպէս արժանն

իցէ՛ որ գիտեմք ՚՛ : Անոր համար ամեննէն աղէկը ան է որ խնդրենք անշ ինչ որ յայտնապէս հարկաւոր ու օգտակար կը ճանչնանք մեր հոգւոյն , և ուրիշ ամեն բան բարոյովն իր կամայն ու նախախնամութեն յանձնելով՝ աղաչենք որ մեզի պէտք եղածը , ինչ որ մեզի աղէկ կը սեպէ , ինչ որ մեր հոգւոյն փրկութեանը օգտակար , ինքը ապ մեզի :

Աս ամեն ըսած բաներէս սուրբ Օգոստինոս աս ընդհանուր կանոնը կը հանէ որ , երբոր անշ մարմնաւոր շնորհքներ կը խնդրենք , կամ անանկ բան մը՝ որ մեր յաւիտենական փրկութեանը հարկաւոր չէ , բանի մը անգամ խնդրելէն ետքը՝ թէ որ ան խնդիրքնիս կատարէ նէ , պէտք է շնորհակալ ըլլանք ու ջանանք որ ան պարզէն ՚ի բարին գործածենք . իսկ թէ որ ան խնդիրքնիս չիտայ նէ , չէ թէ միայն պիտոր համբերենք ու դողրինք խնդրելէն , այլ նաև շնորհակալ պէտք է ըլլանք սրտանց՝ խնդիրքնիս չընելուն համար , մտքերնիս հաստատ գնելով՝ որ խնդրածնիս մեզի աղէկ չէր , թէ և մեր ագիտութեը համար մեզի աղէկ կերևնար , բայց ան ան աստեանը միայն խնդիրքնիս կը կատարէ , երբոր իրօք մեզի օգտակար կը ճանչնայ :

Հիմայ եկուր նայէ որ ոմանց ագիտութիւնը որ աստիճան կը հասնի . Աստուծմէ մարմնաւոր շնորհք մը կը խնդրեն , զոր օրինակ աս կամ ան առուտուրին մէջն յաջողութիւն , աս կամ ան բանին մէջը վաստակ ունենալ , առաջագրելով որ ետքն անկէց ողորմութիւն մը բարեգործութիւն մը ընեն , աս կամ ան ժամուն պարզէ մը տան : Բայց թէ որ ան ուզածնին չընէ , յաջողութիւն կամ վաստակ չունենան նէ , մէկէն կը խռովին՝ կարծես որ պարտական էր ան ուզածնին ընելու , և աղէկ կըլլար թէ որ ընէր նէ , որպէս զի իրենց բարի գիտաւորութիւնը յաջողէր , ու դրեթէ ան գէմ կը գանգատին չընելուն համար : Բայց ինչէն գիտեն որ եթէ ան ուզածնին ընէր նէ՝ աղէկ կըլլար . չէ , աղէկ չէր ըլլար . վասն զի թէ որ աղէկ ըլլար նէ , կրնէր . երբոր չըրաւ , ըսել է որ աղէկ չէր ըլլար , ըսել է որ օգտակար չէր իրենց հոգւոյն : Իրաւ՝ բարի գիտաւորութիւն ունէին ողորմութիւն ու բարեգործութիւն ընելու , բայց ան անոնց սիրան ու գիտաւորութիւնն իրենցմէն անհամեմատ աւելի աղէկ կը ճանչնայ .

կրնայ ըլլալ գիտէր որ աս իրենց ողորմութիւն ու բարեգործութիւն ընելու գիտաւորութիւնը պիտի անցնէր, ինչպէս շատերունը կանցնի՝ որ ուստ ալ կրնեն ու ետքը չեն կատարեր. կրնայ ըլլալ գիտէր որ աս յաջողութիւնը կամ վաստակն ունենային նէ, հպարտանային ու առջինէն աւելի սպասութիւններու մէջ պիտի իյնային. անոր համար խնդիրքնին չըրաւ, աւելի աղէկ սեպելով իրենց չընելը. վասն զի թէ որ ըրած ըլլար նէ՝ շնորհք չէր ըլլար իրենց, կրսէ սուրբ Օգոստինոս, այլ պատիժ ու քնաս : Նոյնը կրսեմ նաև հիւանդի մը, որ իրեն համար եղած աղօթքներն ան չի լսեր ու առողջութիւն չի տար իրեն. ըսել է որ աւելի աղէկ է իրեն չընդունալը, աւելի օգուտ է իր հոգւոյն համար հիւանդ մնալը քան թէ առողջանալը : Նոյնը կրսեմ նաև անոնց՝ որ նեղութիւն ու հալածանք կը քաշեն, ու ան աղօթքնին չի լսեր, չի խալըսեր զիրենք ան նեղութենէն ան հալածանքէն. լսել է որ աւելի լաւ է իրենց նեղութիւն քաշելը հալածուիլը՝ քան թէ անոնցմէն խալըսիլը : Վասն զի նեղութեան ու հալածանքի ճամբան աւելի շիտակ ու ապահով երկինք կը տանի դմեզ : Ասանկալ ուրիշ ամեն մարմնաւոր շնորհքներն որ կը խնդրենք անոնց ու չենք ընդունիր. ըսել է որ ան անտեսը միայն կրնէ մեզի ան շնորհքները, երբոր օգտակար կը ճանչնայ մեր հոգւոյն :

Ուրեմն երրորդ զգուշութիւնն որ անոնց մարմնաւոր շնորհքներ խնդրելու ատեննիս պէտք է ընենք, ու խիստ քիչ մարդ կայ որ ընէ, կատարեալ համակերպութիւնն է այ կամայը հետ, այսինքն բաղձալ որ ան իր կամքն ընէ՝ չէ թէ մեր ուզածը, ինչ որ իրեն հաճոյ է՝ չէ թէ մեզի. ուստի միշտ շնորհք մը խնդրելու ատեննիս՝ գիտաւորութիւն ունենալ որ, եթէ այ կամքն է՝ թէ որ մեր հոգւոյն օգուտն է՝ նէ՝ ընէ մեզի ան շնորհքը : Ամեն անգամ որ մեր հոգւոյն փրկութեանը հարկաւոր չեղած շնորհք մը կը խնդրենք անոնց, աս թէութիւնը պէտք է գնենք, այսինքն թէ որ իր կամքն է, թէ որ մեր հոգւոյն օգտակար է նէ. վասն զի անանց աս թէութեան՝ ըրած աղօթքնիս սպակասաւոր է, ըրած խնդիրքնիս աղէկ չէ. « խնդրէք և ոչ ասնուք. վասն զի չարաչար խնդրէք » :

Հիմայ բոլոր ըսածներս, որ ամենուրեք հասկըցուլու

Թեանն յարմարելու համար ճղճղեցի, սասանկ համա-  
ուօտեմ: Որպէս զի ըրած աղօթքնիս աղէկ ըլլայ ու ձյ  
ընդունելի, պէտք է նախ որ աւելի հոգևոր շնորհքնե-  
րը խնդրենք ձյմէ, աւելի անոնց ետեէն իյնանք, անոնց  
բաղձանք, այսինքն ինչ որ հարկաւոր է մեր հոգւոյն,  
ւծ սիրելու, քրիստոնէաբար ապրելու՝ փրկութեան  
հասնելու, առանց այնչափ հոգ ընելու՝ որ մարմնաւոր  
շնորհքներ ընէ մեզի ւծ: Աս սասանկ ըլլալը հասկընա-  
լու համար՝ հերիք է որ մտքերնիս բերենք Քսի ըսած  
մեծ խօսքը. « Զ ինչ օգտիցի մարդ եթէ զաշխարհս  
ամենայն շահեսցի, և զանձն իւր առւժեսցի », (Մ. Գ. Բ.  
Ժ. 25.) այսինքն ինչ օգուտ է որ մարդ բոլոր աշ-  
խարհիս տէր ըլլայ, երբոր անով իր հոգին ի ըմբասուի  
կամ իր կորսուի: Իսկ մարմնաւոր շնորհքները կրնանք  
խնդրել ձյմէ ինչ որ հարկաւոր է, ան ալ առանց  
շատ ետէ իյնալու, ձյ կամացն յանձնելով, ու միշտ  
աս թէութեամբ որ եթէ ձյ փառքն ու մեր հոգւոյն օ-  
գուտն է նէ: Թէ որ չէ, պարսպ կըլլայ աղօթք ընե-  
նիս. ու պարսպ ըլլալուն պատճառը՝ ոչ ձյ կողմանէ  
է, և ոչ աղօթքին, այլ մեղմէն՝ որ աղօթքն աղէկ չէնք  
ընել. « Խնդրէք և ոչ առնուք, վասն զի չարաչար  
խնդրէք », Եւ թէ որ ւծ երբեմն սասանկ ըրած ա-  
ղօթքնիս լսելու ըլլայ նէ, աւելի պատժելու համար է  
զմեզ քան թէ շնորհք ընելու մեզի:

Ուրիշ պատճառներ ալ կան՝ որոնց համար շատ  
անգամ չի լսեր ւծ մեր աղօթքը. ասոնք եկած կիրակի  
կըսեմ, բացատրելով դեռ ուրիշ ինչ զգուշութիւններ  
պէտք է բանեցընենք որ աղօթքնիս աղէկ ըլլայ: Ո՛հ,  
թէ որ գիտնայիք ինչ աղէկ բաներ պիտի զուրցեմ ձե-  
զի նէ, ամմենքդ ալ վաղելով մտիկ ընելու կուգայիք:

ՅՈՐԴՈՐԱԿ Հ .

Կորին Դոյն Բռնին Լրայ :

Անցած կիրակի ձեզի հասկըցուցի որ ընդհանուր պատճառը՝ որուն համար ան մեր աղօթքը չի լսեր՝ ան է որ աղէկ աղօթք չենք ըներ . “ խնդրէք և ոչ առնուք , վասն զի չարաչար խնդրէք ” : Ետքը խօսքս ճշդ ճղելով ըսի որ ան շատ անգամ մեր աղօթքը չի լսեր , կամ զմեզ պատժելու համար կը լսէ , վասն զի հոգևոր շնորհքներ խնդրելու տեղը՝ մարմնաւորներուն ետեւն աւելի կիյնանք , Քսի տուած կանոնին դէմ՝ որ կուզէ աւելի մեր հոգւոյն օգուտը խնդրենք , մեր յաւիտենա կան փրկութիւնը : “ խնդրեցէք նախ զարքայութիւնն ւայ և զարգարութիւնն նորա ” :

Աղօթքնիս ւայ ընդունելի չըլլալուն երկրորդ պատճառն ան է որ Քսի արդեանցը վրայ չենք հաստատեր : Սուրբ անձանայ ու սուրբերուն դիմելը աղէկ բան է , բայց միշտ մեր յոյսը Քսի արդեանցը վրայ պիտոր ըլլայ . վասն զի սուրբ անձանայ ու ամեն սուրբերուն արդիւնքն ալ բան մը չէին աժէր , թէ որ Քսի չարչարանացն ու մահուան արդեանցը հետ չիմիանային նէ . անանկ որ , առանց ասոր՝ ոչ սուրբ անձանայնք և ոչ սուրբերն արդիւնք մը կունենային ւայ առջին , և ոչ կրնային փրկուիլ , ինչպէս յայանի կըսէ Պետրոս առաքեալը . “ Չիք այլով իւրք փրկութիւն , զի և ոչ անուն այլ որոյ ՚ի ներքոյ երկնից տուեալ ՚ի մարգիկ , որով արժան իւր յէ կեալ մեզ ” . (Գործ . 7 . 12 .) այսինքն մէկը չի կրնար փրկութեան հասնիլ , մէկը չի կրնար փրկուիլ առանց Յսի անուանն ու իր արդեանցը : Ուստի թէ որ կուզենք որ ան մեր աղօթքը լսէ , մեր խնդրած շնորհքը ընէ , պէտք է Յսի անունովը խնդրենք . իրաւ , հարկաւոր չէ որ ամեն անգամ ըսենք ւայ՝ Յսի անունովը խնդրենքնիս , բայց պէտք է հաստատ դնենք մտքերնիս որ ան ինչ շնորհք որ կրնէ մեզի՝ Յսի անուանն ու անոր արդեանցը համար կրնէ , ան արդեանցը՝ որ մեզի

համար շարձարուեալն ու մեռնելովը վասարկեցաւ .  
անոր համար մեր ամեն յոյսն ու վստահութիւնն ա-  
ղօթք ըրած ատեննիս Յսի վրայ պիտի ըլլայ գլխաւո-  
րապէս :

Տեսէք ի՞նչ ըսաւ Քնն տէրն մեր իր առաքեալնե-  
րուն . ինչ որ իմ անունովս երկնաւոր Հօրմէս խնդրե-  
լու ըլլաք նէ , կուտայ ձեզի . “ Զոր ինչ խնդրեցէք ՚ի  
հօրէ իմմէ յանուն իմ , տացէ ձեզ ” . (Յ-4 . ԺԿ . 23 :)  
Ետքն ալ ըսաւ . ինչուան հիմայ իմ անունովս բան մը  
չխնդրեցիք . խնդրեցէք ուրեմն որ առնուք ու գոհ  
ըլլաք . “ Մինչև ցայժմ ոչ ինչ խնդրեցիք յանուն իմ .  
խնդրեցէք և առնուցուք , զի ուրախութիւնն ձեր լցեալ  
եղիցի ” : Անոր համար սուրբ եկեղեցին ամեն շնորհք  
Յսի անունովը կը խնդրէ , ու թէ ան աղօթքները՝ որ  
անմիջապէս ձյ կրնէ , և թէ անոնք՝ որ սուրբ ձեռնայ  
ու սուրբերուն միջնորդութեամբը կրնէ , միշտ ետեէն  
կը յարէ “ Շնորհօք տեառն մերոյ Յսի Քսի ” . կամ  
“ Յսիւ Քսիւ տերամբ մերով ” : Այնչափ հարկաւոր  
է աս բանս , այսինքն աղօթքնիս Յսի անունովն ընել ու  
իր արդեանցը վրայ հաստատել մեր խնդիրքը , որ սբ Օ-  
գոստինոս ինչուան տեսէք ի՞նչ կրսէ . “ Ան աղօթքներն  
որ Յսի անուամբը չենք ընէր , չէ թէ միայն մեղքերնիս  
չեն քաւեր , այլ նաև ըրած աղօթքնիս մեղք կըլլայ ” :  
Ուրեմն աղօթքնիս աղէկ ու ձյ ընդունելի ըլլալու հա-  
մար՝ պէտք է մուրացկան աղքատներուն ըրածն ընենք :  
Բարեպաշտ աղքատները , ձյ սիրոյն համար ըլլայ՝ ոլոր-  
մութիւն մը ըրէ ինծի , կրսեն : Մենք ալ ասանկ պի-  
տոր ընենք ձյմէ ողորմութիւն խնդրած ատեննիս . այս-  
ինքն մեզի հարկաւոր եղած շնորհքները խնդրելու հա-  
մար՝ պիտի ըսենք . Աստուած իմ , օգնէ ինծի , աս  
շնորհքս ըրէ Յսի սիրոյն համար , քու միածին որդւոյդ  
արդեանցը համար :

Երրորդ պատճառն որ շատերուն աղօթքն ընդու-  
նելի չըլլար ձյ , ան է որ մահու չափ մեղքի մէջ կեցած՝  
անանկ աղօթք կրնեն , ու չեն մտածեր ալ որ զըջան ,  
խելուրնին գլուխնին Ժողկեն , դարձի դան : Յիսուսի  
ողջընկուցած կոյրն ալ ըսաւ որ ձեռն մեղաւորներուն ա-  
ղօթքը չի լսեր , այլ միայն բարեպաշտներունը՝ որ ձյ  
կամբը կը ջանան ընել . “ Աստուած մեղաւորաց ոչ լսէ ,  
լայց թէ ձեռն պաշտ ոք իցէ և զկամս նորա առնիցէ՝

նմա լսէ , , (Յ՜ . Թ . 31 : ) Սողոմոն ալ կրսէ որ իձ մեղաւորներէն հեռու կը կենայ , ու արդարներուն ա ղօթքը կը լսէ . “ Հեռի է իձ յամբարշտաց , և աղօթից արդարոց լսէ , , (Ա՜ . ԺԷ . 29 : ) Անտիքոս թա գաւորն իր ետքի հիւրնդու թեան ատենն այնչափ ա ղօթք ըրաւ , բայց որովհետեւ առանց մեղքերուն վրայ զըջալու էր՝ ըրած աղօթքն իձ չիլսեց թողուց որ չա րաչար ստակի . “ Ազաչէր , ուխտս դնէր առ այն՝ որ չէր նմա ողորմելոց , , (Թ՜ Մ՜ . Թ . 13 : )

Ուրեմն աղօթքնիս աղէկ ու այ ընդունելի ըլլալու համար՝ պէտք է որ իյ շնորհքին մէջն ըլլանք , մահու չափ մեղք չունենանք , կամ թէ որ ունինք՝ նէ՛ գոնէ զըջացած ըլլանք , ու ճշմարիտ առաջադրութիւն ու նենանք վարքերնիս շիտկելու : Ուստի կրսէ Գաւիթ մարգարէն . “ Զմեղս թէ անտանէի՛ ի սրտի իմում , մի թէ լսէր ինձ տէր , , (Ս՜ . կԷ . 17 . ) այսինքն թէ որ սրտիս մէջը մեղք մը թողուի , թէ որ մեղքի մէջ կե նայի , թէ որ չիզըջայի՛ նէ , իձ աղօթքս չէր լսեր : Ի րաւ , որ թագաւորն իրեն գէ՛մ ապստամբ յանցաւորի մը շնորհք կընէ , և թէ գիտնայ որ չէ թէ միայն ըրած յանցանքին վրայ զըջացած չէ , այլ նաև ձեռքէն գայ նէ՛ նորէն կընէ . անանկին շնորհք ընելու տեղը , աւել լի կը զայրանայ վրան , ու պատժել կուտայ զինքը : Ա սանկ ալ որոնք որ զիձ ծանր մեղքով բարկացուցեր են , ու իրմէն շնորհք կը խնդրեն ան մեղքին մէջը կե նալով՝ առանց զըջալու , առանց առաջադրելու որ վար քերնին շիտկեն , իյ գ.թու.թիւնը շարժելու տեղը իրենց աղօթքովը՝ աւելի կը բարկացնեն զինքը : Անանկ է նէ , երբոր մէկը մեղքի մէջ է , չէ թէ աղօթք ընելէն դադ րի սխտոր , մասնաւանդ աւելի պէտք է աղօթք ընէ որ որչափ կարելի է նէ՛ շուտով իյ շնորհքը նորէն ստա նայ . բայց պէտք է որ մեղքն ստէ , զըջայ ըրած ին վրայ , առաջադրէ մէյմըն ալ չընելու . թէ որ աս ցաւը՝ աս բարի առաջադրութիւնը չզգար նէ , պէտք է սրտանց աղօթք ընէ՛ որ իձ իրեն աոյ ան զգացումը : Ան ատենն իձ իր աղօթքն ալ կը լսէ , ինչպէս լսեց մոքսաւորի նը , մագդաղենացիինը , բարի աւագակինն ու այն չափ ուրիշ մեղաւորներունը . ան ատենն իձ կուտայ իրեն ինչ որ հոգւոյն օգտակար կը ճանչնայ , ու շու տով կուտայ՝ դեռ աղօթքը չիւմընցուցած . “ Մինչ

չի կարգացեալ իցէ նոցա , ես լուայց նոցա , , ( Նսա ) .  
կէ . 24 : )

Չորրորդ պատճառը՝ որուն համար շատերուն ա-  
ղօթքն ընդունելի չըլլար ան է որ , առանց ջերմե-  
ռանդութեան ու առանց մտադրութեան կաղօթեն :  
Ինչպէս հեթանոսներն որ Քն տէրն մեր կը յանդիմա-  
նէ՝ շատ բաներ կը զուրցեն . խել մը բերնուց սորված  
աղօթքներ կը փափսան , առանց մտքերնին վրանին ժող-  
վելու , առանց ըսածնին իմանալու . “ Յորժամ կայ-  
ցէք յաղօթս , մի շատախօս լինիք իբրև զհեթանոսն՝  
զի համարին թէ 'ի բազում խօսից իւրեանց լսելի լինի-  
ցին , , ( Մատթ . 7 : ) Աճառաականը միաքն առու-  
տուրի առած , արուեստաւորն իր ձեռագործին , կնիկն  
իր տանը բաներուն , ունայնասէրը նորելուք բաներու ,  
ասանկ մտքերնին ցրուած , անմէ հեռու , աշխրբիս  
բաներուն զբաղած , աղօթք կընեն , ու կուզեն որ ան-  
աղօթքնին լսէ : “ Բայց չէ , կըսէ մեծն Գրիգոր , ան-  
ասանկ աղօթքը չի լսեր . աւելի սիրով կը լսէ կովու-  
մը բառաչելը , առիւծի մը մանչելը , քան թէ քրիստո-  
նէի մը ձայնը՝ որ իրեն հետ խօսելու ատենը բոլորովին  
ուրիշ բաներ կը մտածէ , , Մեծ մարդու մը հետ , իշ-  
խանի մը թագաւորի մը հետ խօսելու ըլլան , անոնցմէ  
խնդիրք մը ընելու ըլլան նէ , անանկ կընեն . ան ատենն  
ուրիշ բան չեն մտածեր , բոլոր մտքերնին վրանին կը  
ժողվեն որ ինչ բանն ինչպէս խօսին՝ աղաչանքնին ըն-  
դունելի ըլլալու համար : Հասկա ինչո՞ւ մարդու մը հա-  
մար ըրածնին՝ ան համար չեն ըներ , որ թագաւորաց  
թագաւորն է , տէր երկնի և երկրի : Աղօթք ընել ա-  
ռանց ան մտածելու , առանց ըսածնին գիտնալու , ան  
պատիւ ընել չէ՝ այլ անարդանք ընել , ու Քն ըրած  
յանդիմանութեանն արժանի ըլլալ , ինչ որ Հրեանե-  
րուն ըսաւ՝ բերնով միայն զան պատուելուն համար .  
“ Կեղծաւորք , բարեոք մարգարէացաւ 'ի վրայ ձեր Ե-  
սայի և սակ . ժողովուրդս այս շրժամք պատուէ զիս ,  
և սիրաք իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն , , ( Մատթ .  
23 : )

Ինչ է աղօթք ըսածդ . մտքերնիս անյ տանիլ , ինչպէս  
առաջուց ըսի : Աւրեմն աղօթքն աղօթք ըլլալու հա-  
մար , բերնով միայն աղօթելը հերիք չէ՝ սրտերնիս ու  
մտքերնիս ան հետը պիտոր ըլլայ , չէ նէ՝ աղօթք չըլլար

որ անձ լսէ, այլ բերնէ թափած խօսքեր: Անոր համար աղօթքէն առաջ պէտք է մաքերնիս սրտորաստենք, ուրիշ ամեն մտածմունքները մէկգի դնենք, մաքերնիս անտանինք, զմեզ իրեն յանձնենք, իրմէն շնորհք խնդրենք՝ ջերմեռանդութեամբ ու մտքերնիս վրանիս աղօթք ընելու . ինչպէս Քս տէրն մեր կը խրատէ՝ մեր սրտին սենեակը մանենք, դռներնիս գոցենք ուրիշ ամեն մտածմունքներու դէմ, ու անանկ աղօթք ընենք ան . “ Այլ դու յորժամ կայցես յաղօթս, մուտա՛ ի սենեակ քո, և փակեա զդուրս քո, և կաց յաղօթս առ հայր քո ” . (Մով. Գ. 5:) Իրաւ՝ որչափ ալ ջանք ընելու ըլլանք մտադրութեամբ ու ջերմեռանդութեամբ աղօթք ընելու, այսու ամենայնիւ մտքերնիս աս բանին ան բանին կերթայ, հազար զբաղմունքներու կը ցրուի . բայց երբոր կիմանանք ու մաքերնիս կը ջանանք նորէն ժողվելու, ան առջին ըլլալնիս իրեն հետ խօսելնիս մտածելու, երբոր կը ջանանք ուրիշ մտածմունքներն ու զբաղմունքները մէկգի ընելու, անանկ որ կամաւոր չըլլայ մեր մտքին ցրուիլը, ան ատենը մեր աղօթքն աղէկ ու ան ընդունելի կըլլայ :

Հինգերորդ պատճառը՝ որուն համար շատերուն ըրած աղօթքն ան չի լսեր, խոնարհութիւն չունենալնին է : Ոմանց կերպը՝ նաև ժամ եկած ատեննին՝ անանկ է որ՝ չէ թէ միայն իրենց խեղճութիւնը՝ իրենց անարժանութիւնը չեն ճանչնար, այլ կարծես թէ ան պարտական ըլլար իրենց օգնելու՝ իրենց ուրիշներէն աւելի շնորհք ընելու՝ անանկ կերպ մը ունին : Ասանկ սրտէ ելած աղօթքն ինչպէս ընդունելի կրնայ ըլլալ ան, ան ինչպէս լսէ իրենց որ յայտնի ըսաւ իր դէմ ըլլալը հպարտներուն, ու իր շնորհքը խոնարհ եղողներուն միայն տալը . “ Աստուած ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց ” . (Յակ. Գ. 6:) Փարիսեցիին ու մաքսաւորին պատմութենէն աս բանն աղէկ կը հասկըցուի : Փարիսեցին շնտակ կեցած՝ առանց ծնկան վրայ գալու, ասանկ աղօթք կընէր . Աստուած իմ, գոհութիւն կուտամ քեզի որ ուրիշներուն պէս գող չեմ, ուրիշներուն պէս անիրաւութիւն չեմ ըներ, շնացող չեմ, շարժմն երկու անգամ ծոմ կը պահեմ, ու բոլոր ունեցածիս ալ տասանորդը կուտամ : Տեսէք ինչ հպարտութիւն : Իսկ մաքսաւորը տաճարին

մէկ անկիւնը քաշուած՝ աչքը վեր վերցընելու չէր համարձակեր, այլ դետինը նայելով կուրծքը զարնելով ըրած աղօթքն աս էր. Ողորմէ ինծի տէր իմ, մեղքերուս թողութիւն տուր: Ասոնց որոնն աղօթքը կը կարծէք որ ընդունելի եղաւ ւայ. փարիսեցիներ՝ որ այնչափ իր վրայ համարմունք ունէր, չէ նէ մաքսաւորներ՝ որ իր անարժանութիւնը կը ճանչնար: Սուրբ աւետարանը կրօնէ որ փարիսեցին ինչպէս որ ժամ մտաւ նէ՛ անանկ ալ ելաւ, առանց ւայմէ շնորհք մը ընդունելու. իսկ մաքսաւորը՝ մեղաւոր մտաւ, ու արդար ելաւ. « Էջ սա արդարացեալ ՚ի տուն իւր »: Ասոր ետեւէն կաւելցընէ սուրբ աւետարանը. վասն զի ով որ ինքը զինքը կը բարձրացընէ նէ՛ ւած անիկայ կը խոնարհեցընէ, իսկ ով որ կը խոնարհի՛ ւած անիկայ կը բարձրացընէ. « Զի ամենայն որ բարձրացուցանէ զանձն իւր՝ խոնարհեցի, և որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրացի »: Ուստի թող չիզարմանան ասանկներն որ ինչո՛ւ ւած աղօթքնին չի լսեր. վասն զի հպարտ են, ինքնահաւան են. « Աստուած ամբարտաւանից հակառակ կայ »: Թէ որ կուզենք աղօթքնիս ընդունելի ըլլայ նէ, պէտք է խոնարհիմք, պէտք է որ զմեզ անարժան սեպենք, ճանչնանք որ ողորմելի ենք, արդիւնք մը չունինք, մեր ունեցածն ուրիշ բան չէ՛ բայց մեղք. պէտք է ւայ դիմացն ելած ատեննիս՝ ըսենք. « Նայեա առ իս, և ողորմեա ինձ, զի աղքատ և անանկ եմ ես »: (Սղճ. ԺԷ.) Նայե վրաս ու ողորմէ ինծի, վասն զի խեղճ ողորմելի աղքատ մըն եմ, ամմեն մեծութենէ ինկած. օգնէ ինծի տէր իմ, քու շնորհքիդ կարօտ եմ, քու ողորմութեանդ վրայ դրած եմ իմ բոլոր յոյս: Աս խոնարհութեամբ աղօթք կընէին ամմեն սուրբերը, ուստի ւած ալ կը լսեր իրենց աղօթքը. մենք ալ աս խոնարհութեամբը պէտք է աղօթք ընենք, ան ատենը ւած մեզի ալ կը լսէ, վասն զի ւած սրտանց ու խոնարհութեամբ աղօթք ընողէն երես չի գարձըներ. « Զսիրտ սուրբ և զհոգի խոնարհ ւած ոչ արհամարհէ »: (Սղճ. Ծ. 19.) այլ միշտ խոնարհին վրայ ազէկ աչքով կը նայի, խոնարհին աղօթքը կը լսէ. « Հայեցաւ նա յաղօթս խոնարհաց, և ոչ արհամարհեաց զանդրուածս նոցա »: (Սղճ. ԺԺ. 18.)

Վեցերորդ պատճառն որ շատերուն աղօթքն ընդունելի չըլլար ւայ, հաստատուն հաւատք չունենալնն է,

վատահուժեամբ չեն դիմեր առ Խժ : Տեսե՛ք ինչ կրսէ  
Քն տէրն մեր . “ Զամենայն ինչ՝ վասն որոյ աղօթս ա-  
րարեալ խնդրիցէք , և հաւատայցէք թէ առնուք , և  
զիցի ձեզ , ” (ՄԷԻ . ԺԹ . 24 .) այսինքն ինչ որ աղօթ-  
քով խնդրէք , ու հաւատք ունենաք՝ որ սխալ առ-  
նուք , կընդունիք : Ուրիշ տեղ ալ կրսէ . “ Զամենայն  
ինչ զոր և խնդրիցէք յաղօթս հաւատովք , առնու-  
ցուք , ” (ՄԺԲ . ԻԹ . 22 .) այսինքն ինչ որ հաստատուն  
հաւատքով աղօթքնուդ մէջը խնդրէք նէ , կառնէք :  
Ուրեմն աղօթքնիս աղէկ ըլլալու համար՝ պէտք է հա-  
ւատք ալ ունենանք , այսինքն սուրբ հաւատքին ուրիշ  
ամմեն ճշմարտութիւններուն հետ սա ալ հաւատանք՝  
որ ամեն շնորհք անձէ կուգայ , և ինքը խոտացեր է  
որ մեզի լսէ՝ երբոր մեր հոգւոյն օգտակար բան է խընդ-  
րածնիս , ու խօսք տալէն ետքը՝ իր խօսքէն չի կրնար  
անցնիլ : Ասկէց ՚ի զսա պէտք է կենդանի յոյս մը վըս-  
տահուժիւն մը ունենանք՝ որ Խժ մեզ կը լսէ , ու ինչ  
կարօտութիւն ունենանք նէ՝ կը լեցնէ , չէ թէ մեր ար-  
ժանաւորութեանը համար , այլ իր բարութեանը՝ ո-  
ղորմութեանն ու իր խոտամանը վըսյ հաւատարիմ՝ ըլ-  
լալուն համար . անանկ որ մեր վատահուժիւնը բոլորու-  
վին Յսի արդեանցն ու անհուն ողորմութեանը վըսյ  
հաստատուած պիտոր ըլլայ . վասն զի անկէց ուրիշ  
արժանաւորութիւն չունինք կրսէ սուրբն Օգոստինոս ,  
մեր արդիւնքը՝ ան ողորմութիւնն է : Առանց սա հաս-  
տատուն հաւատքին , առանց սա վատահուժեանը , մեր  
աղօթքը չի կրնար աղէկ ըլլալ , ուստի Խժ ալ չընդու-  
նի . անոր համար կրսէ Յակոբոս առաքեալը . “ Ապա  
թէ դք ՚ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստութենէ , խընդ-  
րեսցէ յայ՝ որ տայն ամենայնի առատակէս . . . բայց  
խնդրեսցէ հաւատովք , և մի երկմտեսցէ . զի որ երկ-  
միան է , նման է հողմակոծեալ և ատաանեալ ալեաց  
ծովու . մի ակն կալցի մարդն այն առնուլ ինչ յայ ”  
(ՅԺԻ . Թ . 5 .) այսինքն ինչ հոգւոր կարօտութիւն ու-  
նենաք նէ , խնդրեսցէք անձէ՝ որ չի խնայեր , ամմենուն  
կուսայ . բայց հաւատքով ու վատահուժեամբ խնդրե-  
ցէք . վասն զի թերահաւատ եղողը՝ ծովուն ալիքնե-  
րուն կը նմանի , որ հովէն ասդին անդին կերթան ու  
կուգան . այսպիսին չիյուսայ որ անձէ շնորհք մը ըն-  
դունի : Ո՛րչափ ասանկ ակարամիտ ու թեթեւ խելք ու-

նեցողներ կան, որ իրենց կիրքերէն, սատանային փորձութիւններէն, փեղցփեղ լսած խօսքերնէն, ծուռումուռ վարդապետութիւններէն կերերան կը գլորարկին, ու ետքը կը դանդաղին որ չի իրենց աղօթքը չի լսեր: Չի լսեր, վասն զի բրած աղօթքնին աղօթք չէ, հաւատքնին սրահաւ է. «Խնդրէք և ոչ առնուք, վասն զի չարաչար խնդրէք»:

Ետքի պատճառն որ շատերուն աղօթքը պարապը կերթայ՝ իրենց կարճատուութիւնն է, վասն զի չեն շարունակեր աղօթքնին, անգամ մը երկու անգամ աղօթք ընելէն ետքը՝ երբոր կը տեսնեն որ չի տար մէկէն ուղածնին, կարծես թէ պարտական էր տալու, կը ձանձրանան, քթերնին կը ծռեն, կը դադրին աղօթք ընելէն: Ի՞նչ խելք. թէ որ մարմնաւոր խնդիրք մը նէ բրածնիս, ու չի տար, նշան է որ օգտակար չէ մեր հոգւոյն, ուստի պէտք է մանաւանդ շնորհակալ ըլլանք չիտալուն համար, ու դադրինք ետէ իյնալէն: Իսկ թէ որ խնդրածնիս հարկաւոր է մեր հոգւոյն ու յաւիտենական փրկութեանը, պէտքը չէ որ դադրինք խնդրելէն. վասն զի չի խոտաացաւ մեզի որ առջի աղօթք ընելու լսէ, և ոչ երկրորդին, այլ միայն խոտաացաւ աղօթքնիս լսելու. իսկ ուրիշ կողմանէ հրամայեց որ միշտ աղօթք ընենք, աղօթք ընելէն չի դադրինք. «Անգագար աղօթս արարէք» (ձ. թ. Կ. Է. 17:)  
«Պարա է յամենայն ժամ կալ յաղօթս, և մի ձանձրանալ» (Ղ. Ժ. 1:)  
Խոտաացաւ ալ որ աղօթքէն չի դադրողին խնդիրքն ընէ, ու խելուքնիս սրահեցընէլու համար՝ օրինակներ ալ բերաւ: Մէկը կէս գիշերուն կերթայ դրացիէն իրէք հաց փոխ ուզելու, ու թէ և անիկայ ներսէն պատասխան կուտայ որ՝ հիմայ ատէնն է դալու ուրիշներն արթնցընելու, անկողնէն վերցընելու, բայց ինքը չի դադրիր դուռը զարնելէն, դրացին աւելի նեղացընելէն, ինչուան որ բարեկամութեան համար ալ չըլլայ նէ՝ նեղութեանէն խաղսելու համար կելլէ կուտայ ուղածը: Ասանկ ալ գուք, կրտէՔն տէրն մեր, թէ որ չի դադրիր աղօթք ընելէն՝ խնդրելէն՝ ի՞նչ ողորմութեան դուռը զարնելէն, ետքը ետքը կրնէ ուղածնիդ. «Խնդրէցէք և տացի ձեզ, հայցելցէք և գա՛լիք, բայց խելք և բացցի ձեզ» (Մ. Թ. Է. 7:)  
Որքե վարի կնիկ մը անիրաւ գատաւորէ մը խնդրելով

որ իրեն իրաւունք ընէ, այնչափ անգամ կը դառնայ կաղաչէ ու կը պաղատի որ՝ ետքը ետքը դատաւորը կը սէ մտքէն . թէ և այժմէ չի վախնամ, թէ և մարդկանցմէ չամաչեմ, գոնէ սա որբեւարիին ձեռքէն խալըսելու համար՝ որ օրն ՚ի բուն գլուխս կը ցաւցընէ՝ պէտք է իր խնդիրքը կատարեմ, իրաւունք ընեմ իրեն : Ուրեմն թէ որ անիրաւ դատաւորն ալ, կըսէ Քս աէրն մեր, աղաչէլէն չի գադրողին խնդիրքը կընէ նէ, կընայ ըլլալ որ ան իր անհուն ողորմութեամբը չողորմի անոնց՝ որ դիչէր ցորեկ իրեն աղաչանք կընեն : Քանանացի կնկան օրինակն ալ ունինք աւետարանէն . սա բարեմիտ կնիկը որ մը Յսիւն ետեէն երթալով ձայնը ձգէր կաղաչէր որ իր դիւահարած աղջիկը ըստնացընէ, բայց տեսնելով որ Յս իրեն պատասխան չէր տար, այնչափ աւելի ձայնը բարձրացընել սկսաւ՝ որ առաքեալները ձանձրանալով, սրւոր ձայնը վար քաշել տուր՝ ըսին Յսի : Բայց խեղճ կնիկը սիրտ ընեւէն չի գադրեցաւ, այնչափ աղաչէց պաղապեց որ ինչուան Քս աէրն մեր դարձաւ, ու ուզածդ ըլլայ՝ ըսաւ իրեն . « Ով կին դու, եղիցի քեզ որպէս և կամիս », (Մով . ԺԷ . 22 :

Ասոնցմէն յայտնի օրինակ կընայ ըլլալ խելուընիս պառկեցընելու որ երբեմն բաւական չէ աղօթք ընելը, հապա յարասնելու է՝ թէ որ կուզէիք որ ան աղօթքնիս լսէ : Անոր համար մեծն Գրիգոր կըսէ որ ան կուզէ մեր աղաչանքէն ձանձրանալ, կուզէ այնչափ աղաչէիք ինչուան որ յաղթուի ու ստիպուի խնդիրքնիս ընել : Սքն Իլարիոն ալ կըսէ որ այժմէ խնդրած շնորհքնիս ընդունելը՝ մեր աղօթք ընելու յարասնութէն կը կախուի : Ոմանք երբոր ան աղօթքնին մէկէն չի լսեր, կը կարծեն որ՝ ալ սխալ չիլսէ . բայց կը խաբուին, կըսէ սուրբն Օգոստինոս . ան չէ թէ չուզէր լսել իրենց, այլ կուզէ քիչ մը ուշացընել խնդիրքնին : Աւ զիտէք ինչու կուզէ ուշացընել . կամ անոր համար որ աղօթքնին աղէկ չէն ըներ, պէտք եղած թէսութիւնները չունի . կամ զիտէ ան որ իրենց հոգւոյն օգտակար չէ շուտ մը խնդիրքնին ընդունելը . կամ կուզէ որ դեռ խոնարհին իր դիմացը, և իրենց աղօթքովը զինքը վաւաւորեն . և կամ որպէս զի իր տալու շնորհքն աւելի բաղձալով՝ անոր յարգն աւելի ձանձնան, ու ընդունելէն ետքն աւելի օգտակար ու սիրելի ըլլայ իրենց : Աւ .

տի պէտքը չէ լքանիլ, կրսէ սուրբ Օգոստինոս, երբոր  
խնդրած շնորհքնիս մեր յաւիտենական փրկութեանը  
հարկաւոր է՝ պէտք չէ դադրիլ խնդրելէն. վասն զի ձեռ  
կուշացընէ ասանկ շնորհքները, բայց չիտալ ջըներ :  
Սուրբն Բենեարդոս ալ կրսէ որ, ձեռ երբեմն շնորհք  
մը ուշացընելով՝ աւելի մեծ ու օգտակար շնորհք կընէ,  
ու մենք չենք խմանար : Բայց ուրիշ բան ալ չըլլայ նէ .  
որովհետեւ աղօթքընելը բարեգործութիւն մըն է և ձյ  
հաճոյ, պէտքը չէ որ ձանձրանանք ու դադրինք աղօթք  
ընելէն :

Հիմայ բոլոր առջի ըսածներս ալ քաղուածքընեմ  
ձեզի : Աղօթքն ամենեւեւ հարկաւոր է՝ քրիստոնէա  
բար ապրելու և փրկութեան հասնելու համար : Ա  
ղօթքն երբոր աղէկ ըլլուի՝ նէ, անանկ ուժ ունի որ ձյմէ  
ընդունել կուտայ մարդուս իր հոգւոյն ու յաւիտե  
նական փրկութեանը հարկաւոր եղած շնորհքները .  
ուստի թէ որ ձեռ ան շնորհքները ջըներ նէ, ըսել է որ  
աղօթքն աղէկ չենք ըրած : Իսկ աղօթքն աղէկ ըլլալու  
համար՝ նախ պէտք է որ Քնի սուած կանսնոյնընենք,  
այսինքն մարմնաւոր շնորհքներէն առաջ հոգւորները  
խնդրենք . երկրորդ՝ Յնի անունոյնընենք, այսինքն  
մեր խնդիրքներն Յնի արդեանցը վրայ հաստատենք .  
երրորդ՝ պէտք է որ ձյ շնորհացը մէջն ըլլանք աղօթք  
ըրած ատեննիս, այսինքն մահուչափ մեղքի մէջ ջը  
լանք . չորրորդ պէտք է որ աղօթքը խելուընիս վրանիս  
ու ջերմեռանդութեամբընենք . հինգերորդ՝ պէտք է  
որ խոնարհութեամբ անարժանութիւննիս ձանչնանք,  
ու հաստատուն հաւատքով վստահութեամբ առ ձեռ  
գիմենք . եօթներորդ պէտք է յարատուութիւն ունե  
նանք, այսինքն աղօթքնիս շարունակենք, չէլքանիք,  
ու աղօթքընելէն չիդադրինք : Առանց ասոնց՝ աղօթք  
նիս սպակասուոր կըլլայ, ու ձեռ մեզի չիլսեր նէ՝ պատ  
ձառն ինքը չէ, և ոչ աղօթքը, այլ մենք ենք որ աղօթքն  
աղէկ չենք ըներ . “ Խնդրէք և ոչ առնուք, վասն զի  
չարաչար խնդրէք ” :

ՅՈՐԴՈՐԱԿ ՀԱ.

Մասնակի աղօթի շարք :

Աղօթքի վրայ խօսած առջի յորդորակիս մէջ ըսի՝ որ աղօթք ընելն իրեք կերպ կըլայ : Մէյմը՝ բերնով միայն , որ ամենեկն բանի չի գար , վասն զի ան սիրտը կը նայի . մէյմըն ալ՝ բերնով ու սրտով , որ ճայնաւոր աղօթք կըսուի . մէյմըն ալ սրտանց միայն , որ է մտածական աղօթքը : Բայց մասնաւոր կերպով մտածական կըսուի՝ երբոր անձային բաներու և հաւատքի ճշմարտութեանցը վրայ կը մտածենք : Աս մտածականն երբեմն անանկ խորունկը կերթայ որ մարդուս միտքը կը վերանայ բոլորովն ան հետը կըլայ , կըզմայի , ու երկրիքին ուրախութեան համը կառնէ . ան ասելը կըսուի հայեցողականութիւն : Բայց որովհետև աս ետքի ըսածս շնորհք մըն է՝ որ ան սուրբերուն միայն կուտայ , ես հոս առջինին վրայ միայն կը խօսիմ՝ ձեզի , այսինքն մտածականին , ցցընելով նախ որչափ հարկաւոր ու օգտակար ըլլալը , ետքն ալ մտածականն աղէկ ընելուն կերպը :

Մտածական աղօթքին օգտակարութիւնը , մանաւանդ թէ մեղքէն հեռու կենալու համար՝ առաքինութեան մէջ առաջ երթալու և փրկութեան հասնելու համար՝ որչափ հարկաւոր ըլլալը , ան Յետու նահապետին ըսած խօսքէն յայտնի է . « Մի՛ մերժեսցես զգիր օրինացս այսոցիկ ի բերանոյ քումմէ , և խոկացիս ի դասս ի սուէ և ի դիշերի , զի իմացիս առնել զամենայն գրեալսդ ի դմա » . (Յե . ան . 8 .) այսինքն իմ տուած օրէնքներս միշտ բերանդ ըլլան , դիշեր ցորեկ մտածական ընես վրանին , որպէս զի կարենաս դործքով ալ կատարել : Անոր համար Դաւիթ մարգարէն մէյմը կըսէ անոր , Բու պատուիրանքներդ միշտ սրտիս մէջը կը պահեմ որ չիմեղանչեմ . « Ի սրտի իմում թագուցի զբանսքս , որպէս զի մի մեղայց քեզ » . (ՍՂ . ճժԸ . 11 :) Մէյմըն ալ կըսէ որ , Բու պատուիրանքներդ միշտ կը

մատճեմ՝ անոնք սիրելուս համար . « խորհէի 'ի պատուիրանս քո՝ զոր սիրեցի » . (47 :) Ետքն իր վարքին վրայ քննութիւն ընելով մէյմը կրսէ . Բռնած ճամբուս վրայ մտածական ըրածիս պէս՝ օտքս դարձուցի ու քու պատուիրանքներուդ ետեէն եկայ . « խորհեցայ 'ի ճանապարհս իմ՝ , և դարձուցի զոսս իմ 'ի վկայութիւնս քո » . (59 :) Մէյմըն ալ կրսէ որ , Ծերերէն աւելի խելացի գտնուեցայ , քու պատուիրանքներուդ վրայ մտածական ընելով . « Քան զձերս իմ իմաստուն եղէ , զի զպատուիրանս քո քննեցի » . (100 :) Ուստի ետքն ալ մտածական աղօթքին փորձն իր վրայ առած ըլլաւ , կրսէ . Երանի ան մարդուն որ գիշեր ու ցորեկ ան պատուիրանքներուն վրայ կը մտածէ . « Երանեալ է այր՝ որ յօրէնս տեառն են կամք նորա , և յօրէնս նորա խորհեացի նա 'ի տուէ և 'ի գիշերի » . (Սրճ . ան . 3 :) Ղաան զի ասով գետի քով անկամ ծառի մը պէս միշտ կանանչ կը մնայ , ու ատենին իր պառզը կուտայ . « Եւ եղիցի նա որպէս ծառ՝ որ անկեալ է 'ի դնացս ջուրց , որ զպտուղ իւր 'ի ժամու տացէ , և տերև նորա մի թափեացի » :

Տեսա՞ք ինչ ըսել է մտածական աղօթքը , որչափ օգտակար , որչափ հարկաւոր բան է : Մտածականը , կրօնէ սուրբն Բեռնարդոս , մեր սրտին շարժմանքներուն մեր զգացմանքներուն կանոն կը դնէ , մեր պակասութիւները կը շիտկէ : Ուրիշ վարդապետ մըն ալ կրսէ որ , մարդուս հոգևոր յառաջագիմութիւր բոլորովին մտածականէն կը կախուի : Իսկ Ղերսոն՝ որ հոգևոր ճամբու մէջ անանկ աղէկ գիտէր առաջնորդել ինչուան աս ալ կրսէ որ , Առանց մտածականի՝ հրաշք պէտք է քրիստոնէաբար սպրելու համար : Ու իրաւ , ինչ է պատճառն որ այսչափ քիչ կը գտուին աշխրբքիս մէջ սուրբ ու առաքինի մարդիկ , ըսէք ինձի սիրելի որդիքս , ինչո՞ւ է որ մեզքն ու անօրէնութիւնը հեղեղի պէս աշխարհքս կօխեր է : Ըսէք պիտի որ իրեք մեծ թշնամիներ ունենալնէս է , որ են աշխարհք՝ մարմին ու ստամոյ : Չեմ կրնար չէ ըսել . աս իրեք թշնամիները մեծ ուժ ունին զմեզ առաքինութիւնէն ետ քաշելու , ու մուլութեան մէջ ձգելու . բայց ինչպէս կըրնային ատոնք յաղթել մեզի ու զմեզ մեղքի մէջ ձգել , թէ որ մենք մտածականը ձեռքէ չիթողուինք : Ի՞նչ

կրնար ընել մեզի աշխարհքս իր ծուռ վարդապետու թիւններովն ու գէշ օրինակներովը : Ի՞նչ կրնար ընել սատանան իր փորձութիւններովը : Ի՞նչ կրնար ընել մարմինը բոլոր իր կրքերովը : Թէ որ մե՛նք աղէկ մտածէինք սուրբ հաւատքին ճշմարտութիւնները , մահերն իս՝ որ ամեն բանէ զրկէ պիտոր զմեզ , այ սոսկալի դատաստանը , դժօխքին անտանելի տանջանքները , յուսահատելի յաւիտենականութիւնը , մեղքին ահռելի մեծութիւնը , Քնի դառնակակիժ չարչարանքները , ու ասոնց նման մտածականներով թէ որ առ անձ դիմէինք , իր օգնութիւնը խնդրէինք , թէ որ ասոնց հետ քիչ մըն ալ սրտանց աղօթք ընէինք , անանկ ուժ կուենայինք՝ որ մեր թշնամիներուն կը յաղթէինք , զիրենք օաքի աակ կառնէինք , մեղքէն ետ կը կենայինք , բարեգործութիւն կրնէինք : Չի կրնար ըլլալ , կըսէ սուրբն Օգոստինոս , որ մէկը բարի բաներ մտածելով՝ չար գործքեր ընէ : Ուրեմն մեր կործանումը ոչ այնչափ ան իրէք չար թշնամիներէն առաջ կուգայ , որչափ անկէց որ առանց մտածելու ցրուած զբաղած կեանք կանցընէք , երբեմն երբեմն մտքերն իս չենք բերեր սուրբ հաւատքին սորվեցուցած ճշմարտութիւնները , Քնի առած կանոնները , մեզի համար անգին պատրաստուած բաները . մինակ աշխարհքս կը մտածենք , աշխարքիս բաներուն կուտանք խելուքնիս : Տեսէք ի՞նչ կըսէ անձ Երեմիա մարգարէին բերնովը . « Ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր . . . զի ոչ գոյ մարդ՝ որ գնէ ՚ի սրտի » . (Երէմ . ԺԲ . 12 .) այսինքն անօրէնութեամբ լեցուեցաւ բոլոր աշխարհք , վասն զի մտածող չիկայ , քիչ մարդ կայ որ իր հոգին մտածէ , իր փրկութեան հարկաւոր բաները սիրաբ զնէ : Քանիներ սուրբ հաւատքին մէկ ճշմարտութիւնը միայն մտածելով՝ դարձի եկան , ու սուրբ եղան . սրբոց վարք կարգացէք , կը տեսնէք որ աս ասանկ է : Ուրեմն թէ որ ուրիշներուն այսչափ օգուտ ըրած է մտածականը , ինչո՞ւ մեզի ալ պիտոր չընէ , թէ որ խելքերն իս մտքերն իս աշխարքի բաներուն տալու տեղը՝ քիչ մը մեր հոգին մտածենք , երբեմն աս երբեմն ան հոգևոր բանը մտքերն իս բերենք , թէ որ գոնէ օրը միանգամ քիչ մը մտածական ընենք :

Բայց ետե՛հս զուրցող կրնայ ըլլալ որ , աս հայր նրը

զմեզ կրօնաւոր ու մարապետ կուզէ ընել, կուզէ որ ա-  
նոնց պէս մտածական ընենք . չի՞ գիտեր որ մենք աշ-  
խարհական ենք, անանկ բաներ չենք գիտեր . գիտնայ-  
ինք ալ նէ՛ ո՞վ կրնար ատեն ունենալ մտածական ընե-  
լու . ուրիշ շատ բաներ ունինք մենք ընելու և մտա-  
ծելու :

Իրաւ, հասարակօրէն կրօնաւորներն ու մարապետ-  
ները և ամեն լաւ եկեղեցականներն են որ մտածա-  
կանի հետ կրլան, ու վայ էր իրենց՝ թէ որ չըլլային .  
սուրբ Փիլիպպոս Ներեանը կրսէր որ կրօնաւոր մը ա-  
ռանց աղօթք ու մտածական ընելու՝ անբան անասուն  
մըն է : Աւրեմն եթէ եկեղեցականներն ալ, որ աշխար-  
քիս վտանգներէն հեռու են, ու այնչափ հոգւոր կըր-  
թուածիւններ ու աղօթք ընելէն ետքը՝ դեռ մտածա-  
կանի կը կարօտին աղէկ վարք ունենալու ու մեղքի մէջ  
չիյնալու համար, ի՞նչպէս կրնան աս կարօտութիւնը  
չունենալ աշխարհականները՝ որ հոգւոր կրթութիւն-  
ներէ զուրկ են, ու այնչափ վտանգներու մէջ կը սրտ-  
տին : Թէ որ կրօնաւոր մը առանց մտածականի անբան  
անասուն կը դառնայ, ուրեմն ի՞նչ կրլայ՝ ամենևին  
մտածական չընող, բարի բան մը չիմտածող աշխարհա-  
կանը :

Թէ որ մտածական ընելը դժուար բան է կրսէք նէ՛  
անանկ չէ, դուրին բան է և ամեն մարդ կրնայ ընել :  
Նախ պէտք է քիչ մը պատրաստուինք, ամեն զբաղ-  
մունք մտքէ դուրս ձգենք . հաւատոյ ներգործութի  
մը ընենք, հաւատնք որ Խժ ներկայ է . խնդրենք իրմէն  
որ մեզի լոյս տայ քիչ մը մտածական ընելու իր փա-  
ռացն ու մեր հոգւոր օգտին համար : Ետքը մտքերնիս  
հոգւոր բանի մը վրայ պէտք է պօրացնենք, զոր օրի-  
նակ Քրիստոս չարչարանացն ու մահուանը, վերջին դատաւ-  
տանին վրայ, դժօխքին՝ արքայութեանն ու յաւիտե-  
նականութեան վրայ, մեղքին ծանրութեանը, մեր յա-  
ւիտենական փրկութիւնը ի՞նչ հարկաւոր բան ըլլալուն,  
ու ասոնց նման բաներու վրայ : Ասոնցմէ մէկը մտքեր-  
նուս մէջ վեր վար դարձնելէն ու աղէկ մը մտածելէն  
ետքը՝ պէտք է որ մեր՝ հոգւոյն հարկաւոր հետեանք  
ները հանենք, սրտերնուս մէջը կերպ կերպ բազմանք  
ներ կամ զգացմունքներ զրգենք, զոր օրինակ Խժ սի-  
րելու, մեր վրայ ամրնջալու, մեղքերնուս վրայ զըջալու

ու ցաւելլու, յայ ըրած երախտիքը ճանչնալու, և ասոնց նման բաներ: Աս ամեն բանէն ետքը պէտք է մեր հոգւոյն կարօտութեանը յարմար առաջագրութիւններ ընենք, ու սրտանց խնդրենք յայնք՝ որ մեզի չնորհք այս ըրած առաջագրութիւննիս պահելու: Մտածական եզու գնաց: Չոր օրինակ կուզեմ մարդուս վերջին վախճանին վրայ մտածական մը ընել. կը մտածեմ որ ի՞նչ զիս ստեղծեր է՝ զինքը սիրելու. իրեն ծառայելու, ու ետքը յաւիտեան զինքն երկինքը վայելելու համար: Ասկէց իր բարութիւնը կուգայ մտքս, որ ասանկ մեծ՝ ասանկ բարձր՝ ասանկ ազնուական բանի մը համար ստեղծեր է զիս, այսինքն իրեն համար, արքայութեան համար, նոյն իրեն ունեցած երջանկութիւնը վայելելու համար. ասոր ետէն ալ կուգայ պարտական ըլլալս զինքը սիրելու, և հաւատարմութիւն իրեն ծառայելու: Ետքը աչքս կը դարձնեմ անցած կենացս վրայ, ու կը տեսնեմ որ զինքը սիրելու տեղը՝ զինքն անարգեր եմ, վայ ինձի, իր տուած շնորհքները՝ իր ըրած բարերարութիւնները գէշի բանեցուցեր եմ, իրեն գէմ ընելու: Ասոնք ու ասոնց նման բաներ՝ ինչ որ ի՞նչ կազգէ ինձի՝ մտածելէն ետքը, սրտէս շնորհակալ ըլլալ կուգայ յայ ողորմութեանը, ամբնջնալ կուգայ իմ վրաս, զըջալ կուգայ ապերախտութեանս վրայ՝ որ ասանկ բարերար ու սիրելի տիրոջս գէմ ըլլեր եմ, ու կըսկըսիմ մեզքը քան զամեն բան ասել: Ասոր ետէն ալ ինքի իրեն կուգայ առաջագրութիւնը, կուզեմ անկէց ետքը մեղքէն ետ կենալ, բարեգործութեանէ ըլլալ, որպէս զի հոգիս փրկեմ. կուզեմ անկէց ետքը զի՞նչ ամեն բանէն աւելի սիրել, աս կամ ան պակասութիւնս չըսակել, աս կամ ան կիրքս մտահացընել, աս կամ ան առաքինութիւնն ստանալ: Ետքն յայ առջևը կը խոնարհիմ, խեղճութիւնս կը ճանչնամ, ու ճանչնալով որ ոչ ինչ եմ, առանց յայ օգնականութեանն ու շնորհացը բանի մը չեմ դար, կազաչեմ ու կը խնդրեմ իրմէն՝ որ ինձի օգնէ, որպէս զի կարենամ իմ բարի առաջագրութիւններս կատարելու. անոր համար սուրբ ի՞նչ ծածկայ ու սուրբերուն պաշտպանութիւնն ալ կը խնդրեմ:

Հիմայ ըսէք ինձի, ինչ գթութեամբութիւն կը գտնուի աս կերպով մտածական մը ընելու. հերթ է որ նոյն

բանն ընէք՝ ինչ որ ձեր առուտուրին ու ձեր ուրիշ գործքերուն յաջողութեանը համար կրնէք : Ի՞նչ կրնէ վաճառականը . երբեմն երբեմն իր առուտուրին՝ իր շահուն վրայ կը մտածէ , որ աս կամ ան առուտուրն ինչ կերպով լմնցընէ . իր առնելիք տալիքը կը քննէ որ ինչպէս վճարէ . ինչպէս պէտք է պահանջէ , ու ասոնց նման բաներ : Թէ որ առուտուրը կարգի մէջ կը գրանէ , ու բաներն աղէկ կերթան նէ , կուրախանայ . թէ որ չէ՝ կը արամի , ու ճարը կը հոգայ որ ինչպէս բաները շիտկէ : Ասանկ ալ ով որ դատաստան մը ունի նէ՝ գլուխը կը հոգնեցընէ , փաստեր կը մտածէ , մուրհակներ կը փնտրուէ , որ վճիռը յաջով . մէյնը կուրախանայ յաղթելու յուսով , մէյնը կը արամի յաղթուելու վախէն . այսօր աս կառավարէ ընել , վաղն ան , ինչուան որ յաղթէ . ասանկ ալ ուրիշ ամեն բաներու մէջ կրնն ամենքը : Հիմայ ըսէք ինծի , աս ըրածնին բուն մտածական չէ՞ : Աւրեմն թէ որ աշխրրքիս բաներուն մէջ ասանկ աղէկ գիտեն մտածել , ինչո՞ւ հոգևորի մէջ ալ չեն մտածեր : « Ինչ որ ստրկի համար կրնես , կրսէ սուրբն Օգոստինոս , նոյն բանն ըրէ հոգւոյդ համար . հոգևորի վրայ ալ անանկ մտածէ , ինչպէս որ կը մտածես մարմնաւորին վրայ , ու ապահով եղիր որ աղէկ մտածական ըրած կըլլաս » :

Բայց շատ զբաղած եմ , հոյր սուրբ , ուրիշ շատ բան ունիմ գլուխս , մտածականի տեսն չեմ գտներ : Աղէկ է . բայց գնեիք որ մէկը մեծ ժառանգութիւն մը կուզէ թողուլ քեզի , միայն կուզէ որ օրը ժամ մը կամ կէս ժամ ամեն գործքերդ ձգես , ու իրեն հետ անցընես . չես ըներ ուզածը , կը կորսընցընես տալու ժառանգութիւնը . օրը չորս հինգ ժամ ալ պէտք ըլլայ , հետը կանցընես : Աւրեմն մարմնաւոր շահուդ համար կրնաս ատեն գտնել , ամեն զբաղմունքդ թողուլ . իսկ երկինքը ժառանգելու համար կէս ժամ չես գտներ որ հոգւոյդ հարկաւոր բաներն ու յաւիտենական փրկութիւնդ մտածես , և ո՞չ խղճմանքդ քննելու համար քիչ մը ատեն կը գտնես : Գնա բանըդ . գիտե՞ս պատճառն ինչ է չգտնելուդ . վասն զի միայն աշխրրքիս բաներուն վրայ հոգ ունիս , իսկ ան և հոգւոյդ բաներուն վրայ անհոգ ես . հոս է բանը , աս է գէշը : Թէ որ չէ , ամեն զբաղմունքներուդ մէջն ալ կրնայիր քիչ

մը ատեն դանել հոգիդ հոգալու, մտածական ընելու :  
Սրբազան պապին ունեցած զբաղմունքէն աւելի ո՞վ  
կրնայ ունենալ որ բոլոր ուղղափառ քրիստոնէից հոգն  
իր վրան է, ու հաղարումէկ մտածմունք ունի . այսու  
ամենայնիւ, [Թէ և այնչափ զբաղած, ու սրբազան հո-  
գևոր բաներու զբաղած ըլլայ, տեսէք ի՞նչ կը գրէ Եւ-  
գինէոս երրորդ սրբազան պապին սուրբն Բեռնարդոս  
որ առաջուց անոր վանահայրն էր եղեր . “ Կը վախ-  
նամ որ շատ զբաղմունքներուդ համար աղօթք ու մտա-  
ծականդ [Թողուս, ու կամոց կամոց սիրտդ խստանայ,  
առանց քեզի սարսափ բերելու, վասն զի չես զգար » :  
Հիմայ տեսէք [Թէ ձեր ունեցած զբաղմունքը կրնայ ա-  
զատ ընել զձեզ մտածականէն ու հոգինիդ հոգալէն :

Ուրեմն որոնք որ կարգալ գիտեն նէ, մտքերնին ա-  
ւելի ամփոփ պահելու և աւելի գիւրաւ մտածելու  
համար՝ դրբի մը վրայ կրնան ընել մտածականնին, քիչ  
մը կարգալով ու քիչ մը կարգացածնուն վրայ մտածե-  
լով, ինչպէս սրբուհին Թերեզա տասնըօթը տարի ամ-  
մեն օր կրնէր, ու ինչ որ ան բարի խորհուրդներ բազ-  
մանքներ ու առաջադրութիւններ մտքերնին կը ձգէ,  
անոնց վրայ կանկ առնելով : Թէ որ երբեմն համ ալ  
չառնեն, հոգևոր մխիթարութիւն մը, սրտերնին շար-  
ժել մը չըզգան ալ նէ, [Թէ և ձանձրութիւն ու չուզել  
մըն ալ գայ իրենց, [Թէ և չոր ու ցամաք մնայ սրտեր-  
նին, այսու ամենայնիւ պէտք չէ որ մտածականնին [Թո-  
ղուն, մանաւանդ աւելի պէտք է յարատենն . կրսէ նոյն  
սրբուհին, [Թէ և բոլոր կեանքերնին ալ ասանկ անմխի-  
թար քշելու ըլլայ . վասն զի ետքը կուգայ ատեն՝ որ  
ան ամենուն փոխարէնը մէկտեղ կը վճարէ : Սուրբ  
Փրանչիսկոս սալեզացին ալ կրսէր՝ որ աւելի կարժէ  
քիչ մը մտածական ընելը ձանձրութեան ատեն, քան  
[Թէ երկան երկան մտածականներ՝ հոգևոր մխիթարանք  
ունեցած ատեննին : Պալլասիոս անուռով կրօնաւորին  
մէկն օր մը եկեղեցնայ մէջ մտածական ընելու համար  
կեցած՝ բան մը չէր կրնար մտածել, միտքը ցամքեր էր :  
Սասանան իրեն փորձութիւն բերել սկսաւ, ինչո՞ւ հոս  
պարսպ կեցեր ատեն կանցընես՝ ըսելով : Բայց ինքն  
աս պատասխանը տուաւ . հոս ան փառացն ու իմ մեղ-  
քերուս օպաշխարանք ընելու համար կեցեր եմ :

Հապա կարգալ չիգիտցողներն ի՞նչպէս կարենան

քիչ մը մտածական ընել : Պէտք է որ ստէպ ժամ գան՝  
հոգևոր բաներ լսելու , երբոր կրթութիւն քարոզ ու  
ժողովրդապետական խրատներ կը լլայն , որպէս զի սուրբ  
հաւատքին ճշմարտութիւնները , Քնի առած կանոն-  
ները մտքերնին տպաւորուի , ու ետքը կարենան ինքի-  
րենսուն մտածել անոնց վրայ , և այ տուած բարի խոր-  
հուրդներովը զգացմունքներովն ու առաջագրութիւն-  
ներովը՝ հոգևոր պտուղ հանեն : Իրաւ , աս հոգևոր  
բաները մտածելու ատեն , զոր օրինակ մահ , դատա-  
տան , գժոխք , արքայութիւն , յաւիտենականութիւն ,  
Քնի չարչարանքներն և այլն , մտքերնիս ուրիշ բանե-  
րու կերթայ , ինչուան երբեմն փորձութիւններ ու խենթ-  
ութելառ բաներ ալ մտքերնիս կուգան : Բայց հերիք  
է որ իմացածնուս պէս՝ ջանալք դուրս ընել անանկ  
բաները , ու մտքերնիս առ ամ ամփոփենք , հերիք է  
որ փորձութիւններուն դէմ կենանք ու անդիք զխանք ,  
մեր մտածականին մնաս չեն ըներ . վասն զի ինչպէս սք  
Ֆրանչիսկոս սալէզացին կըսէ , թէ և բոլոր մտածակա-  
նին ատենը մտքերնիս ժողվելու ու փորձութիւններուն  
դէմ կռուելու անցընենք՝ մեր մտածականը նոյնպէս այ  
գիմացն արդիւնաւոր կը լլայ , որպէս թէ սրտերնիս այ  
սիրովն ու ջերմեանդ բազմանքներով հալէր ու մա-  
շէր :

Բայց գնենք որ երբեմն ատեն չունենաք կէս ժամ  
խուցերնիդ քաշուելու , մտածական ընելու , ու հոգի-  
նիդ հոգալու : Արեւմն ան ատենն այ ըսածն ըրէք , ինչ  
որ իր տասը պատուիրանքներն իսրայէլացուց տուած  
ատենն ըսաւ . “ Եւ եղիցին պատգամքս այսոքիկ ՚ի սըր-  
տի քում ՚ի նստել ՚ի տան , ՚ի գնալ ՚ի ճանապարհի ,  
՚ի ննջել և ՚ի յառնել , ” (ԹՕԷՆ . Դ . 6 .) այսինքն աս  
իմ տուած պատուիրանքներս մտքերնիդ ըլլայ միշտ ,  
թէ առնը կեցած ատեննիդ , թէ ճամբան , թէ պառ-  
կելու գնացած ատեննիդ և թէ առաւանց ելածնուդ  
պէս : Ես ալ նոյնը կըսեմ ձեզի . հոգևոր բաները , այ  
պատուիրանքները , քրիստոնէական պարաքերն ազէկ  
մտքերնիդ պահեցէք , ու անոնց վրայ մտածեցէք , թէ  
տունն եղած ատեննիդ , թէ ճամբան , թէ աշխատան-  
քի մէջ , և թէ ուր որ ըլլաք նէ . աշխարհի բաներ մը-  
քերնիդ ունենալու տեղ բարի խորհուրդներու վսայ  
մտքերնիդ պարտացուցէք , ու տեսնէք որ առանց իմա .

հալու սղախի մտածականներ ըրած կըլլաք, ու մեծ օգուտ կըլլայ ձեր հոգւոյն : Զոր օրինակ առատանց երբոր կեւէք, ինչ պիտոր ըլլայ քիչ մը մտհը մը քերնիդ բերել ու ըսել : Հիմա ողջ եմ, բայց ո՞վ գիտէ աս իրիկուն ալ ողջ կըլլամ : Կամ իրիկուն սգու կելու գնացած ատեննիդ ըսել : Ո՞վ գիտէ վաղն առտու ողջ պիտոր ելլեմ : Հապա թէ որ մեռնելու ըլլամ նէ՞ սղատրատ եմ ան սոսկալի ատենն ելլելու : Ասանկ ալ երբոր ժամացոյցը կը զարնէ՞ մենծ աշխատանք մըն է մտքերնէդ ըսելը : Աս ժամն ալ անցաւ, ժամ մը կեանքս կարճըցաւ, ու այ տալու համարս եւեցաւ : Կմանապէս ճամբան երթալու ատեննիդ՝ դժար բան մըն է ըսելը : Ամեն մէկ քայլ ընելուս՝ դէպ ՚ի յաւիտենականու թիւնը կը մօտենամ : Կոյնպէս առնելու տալու ատեն ծանր աշխատանք մըն է մտածելն որ մեր այ հետ հաշիւնիս ինչպէս է, ինչ համար պիտի տանք այ : Ասանկ ալ աշխատելու ատեն ինչ պիտոր ըլլայ ըսելը : Մարմնոյս համար այսչափ կաշխատիմ, հոգւոյս համար ինչ է ըրածս : Կմանապէս վաճառականը ինչ կըլլայ ըսէ նէ : Ամենէն հարկաւոր վաճառականութիւնը, ամենէն մեծ շահը, հոգւոյս փրկութիւնը շահէն է անոր բաւական ջանք կրնեմ մի : Թէ որ հոգիս կորսնցընելու ըլլամ նէ, վայ ինծի, ուրիշ ամեն շահ ընդունայն է : Ասանկ ալ ուրիշ ամեն բանի մէջ՝ ամեն մարդ կրնայ մտածել, կրնայ այնչափ սիրուն անդրադարձութիւններ ընել, որ շատ օգտակար կըլլան իր հոգւոյն : Ո՛հ, թէ որ ամենիքն ասանկ ընէին, բարեպաշտութիւնը կը փրկէր, ամենիքն ալ ճմարիտ քրիստոնեայ ջերմաանգ երկիւղած ու առաքինի կըլլային : Վասն զի անկարելի է, կրտէ նորէն սուրբ Օգոստինոս, բարի բաներ մտածելով՝ չար դործք ընել : Բայց որովհետեւ բարի բաներ մտածող չիկայ, աւետարանին տուած կանոնները՝ սուրբ հաւատքին սորվեցուցած բաները մտածելու տեղ՝ աշխրբքիս ծուռ ու սպաւհանեալ վարդապետութիւնները կը մտածեն, անոր համար կրտէ Երեմիա . « Ապականեցաւ ապականութեամբ ամենայն երկիր . . . զի ոչ գոյ մարդ՝ որ գնէ ՚ի սրախ » :

Ասանկ է նէ, սիրելի որդիքս, սորվիք հոգւոր բաներ մտածել, սորվիք մտածական ընել ինչպէս որ ըսի, ու ետքն ալ առաջադրու թիւններ ընելով սրաանց

ինգրեկնք այմէ որ օգնէ մեզի ու մեր հողւոյն հարկաւոր եղած շնորհքները ապ: Ասանկ ընելու ըլլանք նէ, սուրբ գրքին ըսածին պէս՝ ամէն բաներնիս կը յաջողի, պակասութիւններնիս կը չբակենք, առաքինութեան մէջ առաջ կերթանք, ու կը հասնինք յաւիտենական արքայութեանը: « Երանեալ է այր որ յօրէնս աեսան են կամք նորա, և յօրէնս նորա խօրհեացի նա . . . զամենայն զոր ինչ արասցէ, յաջողեացի նմա »:

ՅՈՐԴՈՐԱԿ ՀԲ .

Տերանախան աղօթիւն ու իր գերազանցութեանը վրա: .  
— Հայր բառին մէկնութեանը:

« Եւ արդ այսպէս կայցէք դուք յաղօթս . Հայր մեր »  
և այլն » . (Մարկ . Դ . 9 :)

Աղօթքին հարկաւորութիւնը ձեզի ցըրնէլէն ետքը, սիրելի որդիքս, այսինքն թէ որչափ կարօտութիւն ունինք աղօթքի հետ ըլլալու քանի որ ամ մեզի կեանք տուեր է, որչափ օգտակար ու զօրաւոր բան է աղօթքը, ու ինչ բաներ հարկաւոր են՝ աղօթքնիս այ ընդունելի ըլլալու համար, նաև մասձական աղօթք ընելուն կերպը ցըրնէլէն ետքը, հիմայ տէրունական աղօթքին վրայ կուզեմ խօսել ձեզի, որ է Հայրմերը:

Գիտէք ինչու տէրունական աղօթք կըսուի Հայրմերը . վասն զի Քն անրն մեր շարագրեց ու սորվեցուց մեզի: Առան վրայ տուած ան մեծ քարոզին մէջն ասանկ ըսաւ . Աղօթք ընելու ատեննիգ երկան բարակ խօսակցութիւններ մի ընէք հեթանոսներուն պէս՝ որ կը կարծեն որ իրենց ճարասանութեամբն աղօթքնին լսուի պիտոր . իսկ դուք պարզ սրտով քիչ խօքով խնդրեցէք այմէ ձեզի հարկաւոր եղածը . վասն զի դեռ դուք աղօթք չըրած՝ ամ գիտէ ինչ բանի կարօտ ըլլալ նիդ . « Յորժամ կայցէք յաղօթս, մի շատախօս լինէք երբև զհեթանոսն, զի համարին թէ ՚ի բազում խօսից

իւրեանց լսելի ընկիցին . արդ մի նմանիցէք նոցա , զի գիտէ հայրն ձեր զինչ պիտոյ է ձեզ , մինչև ձեր խնդրեալ ինչ իցէ ՚ի նմանէ )), : Ետքը կըսկսի սորվեցընել աղօթք ընելու համար ինչ պիտի ըսենք . “ Եւ արդ այսպէս կացէք դուք յաղօթս )), ասանկ աղօթք ըրէք . “ Հայր մեր՝ որ յերկինս ես )), և այլն :

Այնչափ աղօթքներ կան , այնչափ սպաժ աղօթա գիրքներ , բայց ամենէն աղուորը՝ ամենէն հրաշալին՝ ամենէն գերազանցը՝ ամենէն զօրաւորը՝ Հայրմերն է . վասն զի ուրիշ ամեն աղօթքները մարդիկ շարագրեր են , բայց ասիկայ Քրիստոսի ինչ շարագրեր ու սորվեցուցեր է մեզի : Եւ նախ ամենէն զօրաւոր աղօթքն է՝ մեզի հարկաւոր եղած շնորհքներն ինչպէս ընդունելու : Վասն զի թէ որ թագաւորի մը աղերսագիր տալէն առաջ՝ նոյն թագաւորին որդին մեզի դար ըսեր . կեցիք , ես ձեզմէ աղէկ կը ճանչնամ հօրս բնութիւնն ու միտքը , գիտեմ ինչ կերպով եղած աղաչանքները կրնգունի , և ինչ կերպով եղածները չընդունիր . կեցիք ձեզի իր ուզածին պէս աղերսագիր մը չինեմ , ձեզի սորվեցընեմ ինչ կերպով պիտոր խօսիք իրեն հետ , ու ինչ պիտոր ըսէք , որ ապահովապէս ընդունի աղաչանքնիդ : Թէ որ ասանկ ըսեր նէ , ասկէց աղէկ ինչ կը փնտրուէինք . կրնայինք իրեն շնորհքն աւելի յարմար ու զօրաւոր աղերսագիր մը երեւակայել՝ թագաւորէն խնդրած շնորհքն ընդունելու : Ասանկ ըրաւ մեզի Քրիստոսի ինչ . ատենելով մեր ողորմելիութիւնը՝ որ իր երկնաւոր հօրմէն շնորհք խնդրելու կերպը չենք գիտեր , “ Զի զոր կամքն յաղօթս , որպէս արժանի իցէ՝ ոչ գիտեմք )), ( Հ . Ե . 26 . ) ու անոր համար աղաչանքն ընդունելի չըլլայ պիտոր իր հօրը , ինքը մեզի համար աղերսագիր մը չինեց , աղաչելուն կերպը սորվեցուց մեզի , ինչ պիտի ըսենք ու ինչ շնորհք պիտի խնդրենք : Ուրեմն ուրիշ ինչ աղօթք կրնայ ըլլալ աշխրբիս մէջը Հայրմերէն աղէկ չինած՝ Հայրմերէն զօրաւոր . վասն զի Քրիստոս մեր՝ որ աս աղօթքը չինեց ու սորվեցուց մեզի , չէ թէ միայն ինչ միածին որդին է՝ հայրս նաև ինքն է մեր փաստաբանը իր հօրն առջին , ու մեզ սիրելէն՝ ամեն ջանքով մեզի պաշտպանութիւն կրնէ , մեր բարեքը կը փնտրուէ . “ Ունիմք բարեխօս առած զՔրիստոս )), ( Ի Ե . 4 . Բ . 1 : )

Հայրմերին երկրորդ գերազանցութիւնն ան է որ , համառօտ աղօթք մը ըլլալով նաև տգէտ ու պարզամիտ մարդիկ կրնան սորվիլ ու բերնուց ըսել :

Հայրմերին երրորդ գերազանցութիւնն ան է որ , թէ և կարճ աղօթք մըն է՝ բայց սքանչելի կերպով ամ մեն պէտք եղած խնդիրքները կան մէջը :

Իսկ չորրորդ գերազանցութիւնն ան է որ , չէ թէ միայն քիչ բառով ամեն հարկաւոր եղածը մեր բերանը կը դնէ խնդրելու օյմէ , այլ նաև կը սորվեցընէ ինչ կարգով պիտոր ընենք խնդիրքիս որ օյ ընգուեն լի ըլլայ : Արշիլէք որ սիրոյ վր խօսելու ատենս , պարտրկան ենք ըսի՝ Ի՞նչ ամեն բանէն վեր սիրելու , նաև աւելի քան զմեզ , անտնկ որ՝ օյ բարիքն՝ օյ փառքը՝ օյ պատիւը՝ մերինէն աւելի պիտոր փնտրուենք : Անոր համար Քստէրն մեր մեզի սորվեցուց՝ որ Հայրմերին մէջն ամեն բանէն առաջ խնդրենք որ օյ անունը սուրբ ըլլայ , “ Սուրբ եղիցի անուն քո ” . այսինքն Ի՞նչ անուն շնորհք տայ զինքը սիրելու պատուելու ու փառաւորելու ինչպէս որ արժանի է : Աս ալ գիտէք որ՝ ինչպէս սուրբ հաւատքը կը սորվեցընէ՝ մեր վերջին վախճանն է արքայութեան մէջ վայելելու երջանկութիւնն նիս , անտնկ որ՝ մեր ամեն ջանքը պիտոր ըլլայ հոն հասնելու : Անոր համար Քստէրն մեր մեզի կը սորվեցընէ որ ամեն բարիքէն առաջ իր սուրբ արքայութիւնը խնդրենք , “ Եկեսցէ արքայութիւն քո ” . այսինքն երկնային երջանկութիւնը : Աս ալ գիտէք որ աղօթքին վրայ խօսելու ատենս , ամեն մարմնաւոր շնորհքներէն աւելի՝ հոգևոր շնորհքները պէտք է խնդրենք ըսի : Անոր համար Քստէրն մեր կը սորվեցընէ մեզի որ օյ փառքն ու երկնային երջանկութիւնը խնդրելէն ետքը , մեզի հարկաւոր եղած հոգևոր շնորհքները խնդրենք՝ ամեն բանի մէջ իր կամքն ընելու , և ասով երկրիս վրայ զինքը փառաւորելու , որպէս զի ետքը զինքը վայելէնք երկինքը . “ Եղիցին կամք քո ” : Իսկ մարմնաւոր շնորհքներուն վրայ խօսած ատենս ըսի որ կրնանք անոնք ալ խնդրել օյմէ , բայց հոգևոր շնորհքներուն չափ անոնց ետէն պէտք չէ իյնանք , հաստ որչափ որ հարկը կը պահանջէ : Անոր համար Քստէրն մեր կը սորվեցընէ մեզի՝ հոգևոր շնորհքներէն ետքը խնդրել մարմնաւորները , բայց մեծ բաներ չուզեր որ

խնդրենք, հասլա մեր ամեն օրուան հայիկը, այսինքն  
ինչ որ օրական պէտք ունինք. “ Զ հաց մեր հանապա-  
զորդ տուր մեզ այսօր ”: Եւ որովհետեւ ամեն աղօթք  
կամ յայմէ բարիք մը ուզել է, կամ չար բանէ մը խալը-  
սիլ, ուստի Քն տէրն մեր մեզի սորվեցընելէն էտքն որ  
առջի կերպ աղօթքով իրէք շնորհք խնդրենք, այսինքն  
երկնային հոգևոր ու մարմնաւոր, կը սորվեցընէ որ մե-  
կալ կերպ աղօթքովն ալ խնդրենք խալըսիլ իրէք չար  
բանէ՝ որ առջի ըսած իրէք բարեաց ներհակ են: Ասի  
մեղքէն՝ որ անիծած գող մըն է, զմեզ երկնային սր-  
քայու թեմէն կը զրկէ. “ Եւ թող մեզ զպարտիս մեր ”:  
Երկրորդ փորձութիւններէն, ու մանաւանդ անոնց  
տեղիք տալէն, վասն զի անով կը զրկուինք հոգևոր  
շնորհքներէն, “ Եւ մի տանիր զմեզ ՚ի փորձութի ”:  
Երրորդ ամեն տեսակ վասնգներէ՝ որ մեր մարմնաւոր  
բարեացը դէմ են. “ Այլ փրկեա զմեզ ՚ի չարէ ”:

Ուրեմն կրնայ հայրմերին պէս ուրիշ գերազանց ա-  
ղօթք մը ըլլար, որ ասանկ քիչ բառերով չէ թէ միայն  
ինչ շնորհք որ պէտք է խնդրենք յայմէ՝ բերաննիս կը  
գնէ, այլ նաև կերպն ու կարգն ալ կը սորվեցընէ ա-  
նոնք խնդրելուն: Անոր համար ամեն սուրբ հարբ  
մէկերբան գովասանքով ինչուան երկինքը կը բարձրա-  
ցընեն աս աղօթքը, ու ամեն կերպով կը յորդորեն  
զմեզ բերնէ չիձգելու: Մանաւանդ սուրբն Ախարիա-  
նոս կրտէ որ, թողուլ աս աղօթքը՝ որ Քն որդին յայ  
շարագրեր է, ու երթալ ուրիշ աղօթքներ փնտռելը,  
չէ թէ միայն ազխտութիւն ու անխելքութիւն է, այլ  
նաև հրեաներուն մեղքին պէս բան մը՝ որ Քն յանդի-  
մանեց, իրենց աւանդութիւններն յայ պատուիրանք-  
ներէն վեր գնելուն համար: “ Արնանք, կրտէ սուրբ  
Օգոստինոս, մեր աղօթքներուն մէջը զանազան բառեր  
բանեցընել, բայց բուն իմաստը պէտք է որ միշտ տե-  
րունական աղօթքնուս մէջ հայրմերին մէջն էղածէն  
գուրս բան մը խնդրելու որ ըլլանք՝ աղօթքնիս մարմնա-  
ւոր կըլլայ, ու բան մը չաժեր ”:

Բայց ինչ օգուտ. Քն տէրն մեր մեզի կը սորվեցընէ  
ինչ աղօթք պիտոր ընենք, ինչ պիտոր խնդրենք յայմէ,  
ինչօրէս ու ինչ կարգաւ՝ միշտ հոգևորը մարմնաւորէն  
առաջ պիտոր խնդրենք. ու քրիստոնէից մէջ այսչափ  
քիչ են աս գերազանց աղօթքին յարգը գիտցողները.

այսչափ քիչ են աս աղօթքը ինչպէս որ պէտք է նէ՝ ընդնդնէրը : Յաւելու բան . որը ամենևին չի գիտեր , (մի զարմանաք՝ Հայրմեր մը չի գիտցողներ ալ կան .) որը գիտէ բերնուց , բայց անանկ որ՝ բառերէն աւելի սխալ է ըսածը : Ամանք ալ աղէկ գիտեն , բայց ամենևին չեն հասկընար , ուստի թուածակի մը պէս կըսեն . իսկ ուրիշներ ալ կան որ բառերը կը հասկընան , բայց բուն միտքը չեն հասկընար , չեն գիտեր ինչ է խնդրածնին : Հիմայ ըսէք ինծի , ասոնք պարտքերնին ըրած կըլլան աս կերպ ընելով ան աղօթքը՝ որ Ք.Մ տէրն մեր դրեր է , սուրբ եկեղեցին հրամայէր է , ամեն ատենի քրիստոնէաները բերաններնուն չեն ձգած , ու ամեն չափահաս իր խղճմտանքէն պարտական է՝ չէ թէ միայն գիտնալու և ըսելու , այլ նաև ըսածին միտքը հասկընալու : Անոր համար ով որ կարգալ գիտէ նէ , քրիստոնէականին մէջէն թող սորվի . իսկ կարգալ չի գիտցողները պէտք է ժամ դան սորվին , ամեն կիրակի այնչափ անդամ հոս Հայրմեր ու Աղջոյն կըսուի : Բայց միտքը հասկընալու համար՝ կիրակիէ կիրակի ամեն մէկ բառերը ձեզի կը մեկնեմ , որպէս զի Հայրմերն ըսելնուգ ատենը հասկընաք ինչ է յայմէ խնդրած շնորհքներնիդ , ու հասկընալով՝ սրտանց խնդրէք , որ ընդունելի ըլլայ ինդիլքնիդ :

Արեւին ահրուհական աղօթքին առջի բառերն ասոնք են . “ Հայր մեր որ յերկինս էս ” : Ինչ մեծ տարբերութիւն մարդկանց ու յայ հետ խօսելուն մէջը . թէ որ մեծ մարդու մը հետ է խօսածնիս , պէտք է որ մէկէն փառաւոր ածականներ ասնք իր պատուոյն համեմատ . իսկ երբոր յայ հետ կը խօսինք , մեզի պէս ողորմելի մարդկանց՝ որ իր դիմացը ոչինչ ենք , յիծ թագաւորներուն թագաւորը , երկնի և երկրի տէրը , սրուն հրեշտակներն երկրպագութիւն կընեն , որ մէկ նայելով աշխարհք կը դողացնէ , “ Հայր յերկիր , և տայ դողալ սմա ” , (Մճ . ՃԳ . 32 .) կը թողու որ իրեն պարզ ու ընտանեկան անունով “ Հայր ” կանչենք : Ինչ բարութիւն , ինչ ներողամտութիւն է աս՝ որ մեզի կընէ : Բայց ինչու Ք.Մ տէրն մեր կուզէ որ աղօթք ընելու ատեննիս յայ հետ այնչափ ընտանութիւն պարզմտութեամբ ու վստահութեամբ խօսինք , “ Հայր ” կանչենք զինքը՝ առանց ուրիշ պատուոյ անուն մը ե-

ւելցընելու : Երկու բանի համար , որ հիմայ ձեզի կը բացաարեմ :

Նախ մեզի իմացընելու համար որ՝ Թժ իրօք մեր հայրն է , ու մենք ալ իրօք իր որդիքը . վասն զի իրօք ինքն է՝ որ զմեզ ստեղծեր ու աշխարհք բերեր է , ինքն է որ զմեզ կը կերակրէ ու կը պահէ ամեն վայրկեան , ինքն է որ մեր ամեն պէտքը կը հոգայ , ու ամենեկին աչքը վրանուս չի վերցընէր . ինչուան Եսայի մարգարէին բեր նովը կրտէ . կրնայ ըլլալ մայր մը՝ որ իր զաւակը մոռնայ . մայրենի սէրը կը բերէ որ չկարենայ մոռնալ . բայց թէ և դանուի անանկ անգուժ մայր մը՝ որ իր զաւակը մոռնայ , ինչպէս կրնայ գանուիլ , բայց ես չեմ կրնար զձեզ իմ զաւակներս մոռնալ . “ Միթէ մոռանայցէ կին զմանուկ իւր . եթէ մոռանայցէ զայն կին , սակայն ես ոչ մոռացայց զքեզ ” . ( Ասայ . խթ . 13 : ) Ոմանք կը կարծեն որ Աստուած իրենց վրայ հոգ չունի , հայրութիւն չընէր իրենց , վասն զի ուրիշներուն սուածը՝ իրենց չի տար , զիրենք աղքատութեան ու նեղութեան մէջ կը թողու . իրենց դժբաղդութիւններ կը խրկէ : Բայց ըսէք ինձի , հայր մը որ իր զաւակը կը յանդիմանէ կը պատժէ ու անտի կը թողու իր պակասութիւնները շրակելու ու զինքը ճամբայ բերելու համար , կրնանք ըսել որ հայրութիւն չընէր , հոգ չունի զաւակին վրայ : Մանաւանդ որդեսէր հայր մը , կրտէ սուրբ գիրքը , որ իր զաւակին վրայ հոգ ու խնամք ունի , զինքը կը խրատէ ու կը պատժէ՝ իրեն աղէկութեանը համար . “ Որ սիրէ զորդի իւր , յաճախեացէ զաանջանս նորա ” . ( Միքս . շ . 1 : ) Ասանկ կրնէ մեզի Աստուած . մեր բարեգուժ հայրն ըլլալով՝ երբեմն կը խրատէ զմեզ , մեզի դժբաղդութիւն կը խրկէ , խեղճութեան ու նեղութեան մէջ կը թողու զմեզ . բայց մեր աղէկութեանը համար ասանկ կրնէ , չէ թէ զմեզ չի սիրելուն . կուզէ որ մենք զմեզ շիակենք , համբերութիւն ընենք , արդիւնք վասարկինք , մեր մեղքերը հոս ապաշխարենք , որպէս զի անգին պատիժ չունենանք քաշելու : Թէ որ Թժ զմեզ չի սիրէր նէ , մեկ ներելի մեղքի մը համար աշխրբիս ամեն թշուառութիւններն ամեն չարքը իրաւամբ կրնար վրանիս խրկել . ո՞վ է որ ներելի մեղք մը չունենայ : Իսկ մենք , թէ որ Թժ մեր բարւոյն համար պզտի պատիժ մը խրկելու ըլ-

լայ վրանիս նէ, կըսկտինք գանգաախլ՝ զմեզ չի հողար, մեզի հայրութիւն չընէր, ըսելով: Պատճառը գիտէք ինչ է, վասն զի չէնք ուզէր բան մը քաշել, չէնք ուզէր ինչ ամենակարող ձեռքին տակը խոնարհիլ, չէնք ուզէր մեր կամքն իրենին հետ համակերպել. թէ որ չէ, կը տեսնէինք որ ի՞նչ մեզի միշտ հայրութիւն կընէ, բարեգութ հօր պէս կը վարուի մեզի հետ, ու մեծ արդիւնք կը վաստակէինք արքայութեան համար: Ինքն ի՞նչ ըսաւ որ երբոր մէկուն պատիժ կամ խաչ կը խրկէ, նշան է որ զինքը կը սիրէ. « Ես զոր սիրեմ, յանդիմանեմ և խրատեմ », (Յայ. Գ. 19:) Անոր համար Պողոս առաքեալը կը յորդորէր իր ատենի հաւատացեալները՝ որ համբերութեամբ քաշեն ինչ խրկած պատիժները, ու կըսէր. Աստուած զով որ կը սիրէ նէ՝ կը պատժէ, ու հօր պէս կը ծեծէ իր սիրելի զաւկըները. « Մի՛ լքանիր ի խրատու տեառն, և մի՛ վհատիցիս յանդիմանեալ ի նմանէ. զի զոր սիրէ տէր՝ խրատէ, տանջէ զամենայն որդի զոր ընդունի », (Եբ. ԺԲ. 5:) Սրբոց վարդապետք, կը տեսնենք որ ամեն սուրբերն աս ճամբէն անցեր են:

Բայց որչափ ալ ի՞նչ իրրե ստեղծող ամեն մարդկանց հայրն է, մեզի որ քրիստոնէայ ենք՝ մասնաւոր կերպով ալ հայր է. վասն զի զմեզ չէ թէ ստեղծեր է միայն, այլ նաև նոր կեանք մըն ալ տուեր է մեզի սուրբ մկրտութեան շնորհքովը, զմեզ փրկէր է իր միածին որդւոյն անգին արեամբը, ու զմեզ ամենքս իր որդեգիրներն ըրեր է. « Զի մէք զորդեգրութիւն ընկալցուք », (Գալ. Գ. 5:) Անոր համար Յոհաննէս առաքեալը կըսէ՝ որ հիմայ ամենքս ալ ինչ որդիքն ենք. « Սիրելիք, այժմ որդիք ինչ ենք », (Ի՞նչ Յ. Գ. 2:) Ուրիշ մարդկանց ու մեր մէջը նոյն տարբերութիւնը կայ, ինչ որ Իսահակայ և Իսայէլի մէջը կար: Երկուքն ալ Աբրահամու զաւկներն էին. բայց Աբրահամ իր Իսայէլ որդին մօրը հետ անէն դուրս ընելու ասեն՝ հաց ու ջուր միայն տուաւ իրեն. իսկ Իսահակայ՝ որ իր բուն զաւակն էր՝ բոլոր ժառանգութիւնը պահէ: Ասանկ ալ մենք ու աշխրբիս բոլոր ուրիշ մարդիկներն ինչ որդիքն ենք, բայց աս տարբերութեամբ որ՝ ի՞նչ ուրիշներուն երկրաւոր բարիք միայն կուտայ, իսկ մեզի անոնցմէ ի զատ նաև երկնաւոր բարիքները: Հրեաներն ալ

որ Քնի գալստեանը կը հաւատային՝ այ որդեգիրներն էին . բայց հայրագրի հոգաբարձութեան առկ եզոզ սրբերու պէս որ ծառաներէն տարբերութիւն չունին .

“ Յորքան ժամանակս ժառանգն աղայ է , չէ ինչ առաւել քան զծառայն ” . (Գաղաթ . Դ . 1) Իսկ մենք՝ որ Քնի աշխարհք գալովն ամենն ծառայութենէ ու գերութենէ խաղտեցանք , ու այ բուն որդիքն եղանք ,

“ Այսուհետև չես ծառայ , այլ որդի ” , հարազատ զաւկըներու պէս իրաւունք ունինք մէկալններէն աւելի մեր հայրը կանչելու զամ .

“ Եւ զի էք դուք որդիք , առաքեաց ամ զհոգի որդւոյն իւրոյ ՚ի սիրտս մեր՝ որ աղաղակէ արբայ հայր ” : Ուստի Յոհաննէս առաքեալն այ վրանիս ունեցած այսչափ սէրը տեսնելով , ապշած ու բողբոսլին իրմէ դուրս ելած՝ կրսէ .

“ Տեսէք որպիսի սէր շնորհեաց մեզ հայր , զի որդիք այ կոչեսցուք , և եմք ” . (Թ Գր . Դ . 1) այսինքն Տեսէք այ մեր վրայ ունեցած սէրն որ ինչուան ուզեց իր որդիքն ըսուինք , ինչպէս որ ենք ալ : Անոր համար նրն Ասն կրսէ .

“ Ճանչցիր քու պատիւդ , ու վրիստոնեայ ” : Երկրաւոր թագաւորի մը որդի ըլլալ՝ մեզն մեծ բան մը կերևնայ . իսկ մենք այ որդիքն ենք՝ որ երկրնքին թագաւորն է :

Բայց թէ որ ամ մեր հայրն է , թէ որ մենք սս պատիւն ու բազմն ունեցեր ենք այ որդիքն ըլլալու , ուրեմն ինչպէս որ ամ մեզն հետ բարեգութ հօր պէս կը վարուի , ստանկ ալ մենք բարի զաւկըներու պէս իրեն հետ պիտոր վարուինք : Բարի զաւկի մը ինչ է պարաքը . նախ և առաջ՝ սիրելի իր հայրը , երկրորդ՝ պատուել զինքը , երրորդ՝ հօրը հնազանգիլ , չորրորդ՝ հօրն աղեկութենէրուն նմանիլ , հինգերորդ՝ հօրը սուած խրատներն ու պատիժները համբերութիւն ընդունիլ : Բայց ուր է մեր քովն այ սէրը . աշխարհք աւ աշխարքիս բաները սիրելէն ուրիշ բան չենք ուզեր գիտնալ , կուսքերու պէս կը պաշտենք արարածները , սրտերնիս մտքերնիս բաղձանքնիս կամքերնիս բողբոսլին անսնց սուած ենք , զամ կը վշտացընենք ու կանարգենք՝ իր աչքին դիմացը դարչեղի մեղքեր դործ ելով :

Բարի զաւկի մը երկրորդ պարտքն է իր հայրը պատուել , ուրեմն պարտկան ենք որչափ որ կրնանք նէ զամ պատուելու մեծ արելու դովելու օրհնելու ու միշտ

խօսքով ու գործքով զինքը փառաւորելու : Բայց ո՞վ է զինքը պատուողը . ինչուան անարգական ու նախատահան խօսքեր ալ կը լսուի քրիստոնէից բերնէն ինչ գէժ, որ անհաւատի բերան ալ չի վայելէր . ինչուան եկեղեցւոյ մէջ ալ ինչ մեծարանօցը գէժ բաներ կը տեսնուի : Մտիկ ըրէք ինչպէս կը դանդաղի ինձ Մաղաքիա մարգարէին բերնովը . “ Եթէ հայր եմ ես , ո՞ւր է փառքն իմ , , ( Մաղ . ի . 6 . ) այսինքն թէ որ ձեր հայրն եմ , ո՞ւր է ստախւս , ո՞ւր է մեծարանքը՝ որ ստարալիան էք ընելու ինձի :

Աստուծոյ հետ բարի զաւկրներու պէս վարուելու համար՝ երրորդ պարագերնիս իրեն հնազանդելն է , իր կամքն ընելով , իր պատուիրանքները հաւատարմութիւն պահելով : Բայց ո՞ւր է աս հնազանդութիւնը . աշխարհիս վրայ չիկայ օրէնք մը՝ որ այնչափ ոտքի տակ առնուի , ինչպէս ինչ գրած օրէնքը : Նայինք մէյմը ինչ տասը պատուիրանքները , սուրբ աւետարանին հրամանները . քրիստոնէից մեծ մասը զանոնք չեն պահէր , անոնցմէ աւելի մէկգի ձգուած բան չիկայ : Ծառան իր տիրոջը , զինուորն իր զօրագլխին , հպատակն իր թագաւորին հրամանները կը պահէ , կամ պարգևի յուսով , կամ պատիժ քաշելու վախէն . բայց քրիստոնէայք ինչ որգիքն ըլլալով փոյթներնին չէ իրենց երկնաւոր հօրը հնազանդելու , իրենց գերագոյն տիրոջ՝ երկնի և երկրի թագաւորին հրամանները պահելու , թէ և պահողներուն յաւիտենական երջանկութիւն կը խոստանայ , իսկ չիպահողներուն յաւիտենական պատիժ :

Աստուծոյ հետ բարի զաւկրներու պէս վարուելու համար՝ չորրորդ պարագերնիս է իր կատարելութեանցը նմանիլ , Քրիստոսած օրինակներուն հետեւիլ . “ Եղեւ լուք դուք կատարեալք , որպէս և հայրն ձեր երկնաւոր կատարեալ է , , “ Ուսարուք յիննէն զի հեզ եմ և խոնարհ սրտիւ , , “ Օրինակ մի ետու ձեզ , զի որպէս ես ձեզ արարի՝ և դուք առնիջիք , , ( Մաթ . Ե . 48 : Ժմ . 29 : Յոհ . ԺԳ . 15 : ) Բայց ո՞ւր է ինչ նմանողը , ո՞ւր է Քրիստոսի հետեւողը . ընդհակառակն շատերը կը դանդաղ քրիստոնէից մէջ , որ աշխարհիս ամեղստեղ խօսքերուն՝ ծուռ վարդապետութիւններուն կը հետեւին , իր կեղծաւորութեանը , իր նենգութեանը , խարդա-

խուժեանն ու չարութեանը , իր անվայել բաներուն , իր փառասիրութեանը , իր վտանգաւոր զրօսանքներուն , իր մնլութեանցն ու անկարգութիւններուն ետեւէն կերթան : Աս է ւայ ու Քնի նմաներնին :

Աստուծոյ հետ բարի զուգընթացութիւնը պէս վարուելու համար՝ հինգերորդ պարագերնիս է որ համբերութիւնը ընդունինք ան խաչերը՝ դժբաղդութիւնները՝ նեղութիւններն ու պատիժները՝ որ մեզի կը խրկէ , պէտք է պաշտենք ան օրհնած ձեռքն որ զմեզ կը պատժէ , ան բարեբար դաւազանը՝ որով զմեզ մեր բարւոյն համար կը ծեծէ : Բայց ո՛ր կը գանես աս համբերութիւնը , աս համակերպութիւն ւայ կամայք հետ . շատերը պզտի նեղութիւն մը կամ դժբաղդութիւն մը ունենան նէ՛ կըսկսին գանգրտիլ . կան ալ որ ինչուան անէծք ու հայհոյանք կընեն ւայ նախախնամութեանը դէմ , արգարութիւն չըներ , աշխարհս աղէկ չիկառավարեր , ըսելով : Ինչո՞ւ ողորմելիներ , աս է ւայ պէս հօրը զաւակ ըլլալնին , անանկ սիրելի ու բարեգութ հօր : Չէ , ասանկ ընողն ւայ որդի չէ , այլ սատանայի . “ Դուք ՚ի հօրէ սատանայէ էք ” . (Յ. 4. շ. 44.) ասանկ ընողը կը հրաժարի ւայ սքանչելի որդիութենէն , ւայ պատաստած յաւիտենական երջանկութենէն , ու զինքը սատանային գերի կընէ՛ յաւիտեան տանջուելու համար :

Խօսքս հոս ըննցընեմ . ուրեմն առջի պատճառը Քնի մեզի սորվեցընելուն՝ որ զի՞ծ մեզի հայր կանչենք , մեզի խմայընելու համար է որ ւի՞ծ իրօք մեր հայրն է , ու մանաւանդ մենք քրիստոնեայքս իր բուն զուգընթացներն ենք , ու զինքը հօր պէս պէտք է սիրենք ու պատուենք , իրեն հնազանդինք , իր կատարելութեցը հետեւինք , ու ինչ խաչ դժբաղդութիւն նեղութիւն ու պատիժ՝ որ մեր բարւոյն համար մեզի կը խաւրէ , սիրով ընդունինք : Իսկ երկրորդ պատճառը եկած կիբակի կը բացատրեմ ձեզի :

ՅՈՐԴՈՐԱԿ ՀԳ .

Նորէն Հայրեղիս առջի Բառերուն Լրայ :

Այցած կիրակի Հայրմերին ինչ գերազանց օղօթք ըլլալը ցցուցի , որն որ Քն որդին այ սարվեցուց մեզի : Ետքը բացատրեցի առջի պատճառը՝ ինչու համար Քն տէրն մեր ուզեց որ զի՛ժ մեզի հայր կանչենք , այսինքն նախ մեզի իմացընէլու համար՝ որ ի՛ժ իրաւցընէ մեր հայրն է , մասնաւորապէս քրիստոնէից՝ որ իր սիրելի որդիքն-ենք . ու իր որդիքն ըլլալովնիս , ինչպէս որ ինքքը բարեգուժ հօր պէս մեզի հետ կը վարուի՝ մենք ալ պէտք է բարի զաւկընէրու պէս զինքը սիրենք ու մեծարենք , հնազանդինք իրեն ու իր կատարելութեանցը ջանանք նմանիլ , ու մեր բարւոյն համար խրկած խաչը նեղութիւնը պատիժը սիրով ընդունինք : Հիմայ երկրորդ պատճառը պիտոր բացատրեմ :

Երկրորդ պատճառը , որուն համար Քն տէրն մեր կուզէ որ մենք այ առանց ուրիշ մեծ մեծ անուններ տալու , զոր օրինակ թագաւոր , տէր , ամենակարող , ամենիմաստ և այլն , զինքը հայր միայն կանչենք , ան է որ՝ ասանկ անունները վախ միայն կը ձգեն սրտերնուս մէջը , վստահութիւն ու համարձակութիւն չեն տար գիմելու առ ի՛ժ , ու իրմէն մեզի հարկաւոր եղած շնորհքները խնդրելու : Ընդհակառակն գիտնալով որ ի՛ժ մեր հայրն է , ու կրնալով զինքը մեր հայրը կանչել , աս քաղցր ու սիրելի անունը մեզի սիրա կուտայ խօսելու իրեն հետ , ու մեր կարօտութիւնները խնդրելու իրմէն , վստահ ըլլալով որ խնդիրքնիս կընէ : Անոր համար տէրունական օղօթքին սկիզբն ան սիրուն բառերն ըսելու ատեննիս “ Հայր մեր որ յերկինս ես ” , պէտք է մտածենք որ հօրերնուս հետը կը խօսինք , մենք իր զաւկընէրն ենք , ինքը մեր բարեգուժ հայրն է . ուստի թէ և այ հետ է խօսածնիս , ու անոր համար մեծ յարգութեամբ ու խորին խոնարհութեամբ պիտոր խօսինք , բայց միանգամայն պէտք է որդիական

յոյս ու վստահութիւն ունենանք իր հայրագութ բա-  
րութեանն ու ողորմութեանը վրայ : Իրաւ՝ ասանկ  
բարեգութ հօր մը վրայ ինչպէս կրնանք վստահութի  
չունենալ, որ ալէկ ալ ըլլանք, գէշ ալ ըլլանք, ինքը  
միշտ մեզի հայրութիւն կրնէ, միշտ զմեզ կր սիրէ, զմեզ  
կը հոգայ, մեզի բարիք կրնէ, մեր ամեն կարօտութիւ  
կը լեցընէ, ու վայրկեան մըն ալ աչքը վրանուս չի վեր-  
ցընէր . “ Զի զարեգակն իւր ծագէ 'ի վրայ բարեաց  
և չարաց, և ածէ անձրև 'ի վրայ արդարոց և մեղաւո-  
րաց ” . (Մով . Է . 45 :) Իսկ թէ որ երբեմն զմեզ կը  
պատժէ ու մեզի խաչ նեղութիւն դժբաղդութիւն կը  
խրկէ ալ նէ, մեր բարւոյն ու օգախն համար է :

Ատառած մեղաւորներուն վրայ ունեցած աս հայ-  
րագութ բարութիւնը՝ աշխրբիս սկիզբէն 'ի վեր ցցուց  
մեր առջի ծնողաց ասեներ : Ադամ ու Եւայ ան զուար-  
ճակ դրախտին մէջն ամեն բան առատ ունէին, ու  
կրնային բոլորովին երջանիկ կեանք մը անցընել . բայց  
իրենք ապերախտութիւն ընելով ան բարեբարութեա-  
նը, իր հրամանին դէմ ըրին, ու ստատանային փորձու-  
թեանը հեռակէլով զանձ բարկացուցին : Իսկ ան իրենց  
ապերախտութեանն ու ապատամբութեանը համար զի-  
րենք սաստիկ յանդիմանելով պատժեց, ու Ադամայ  
ըսաւ . Քու ըրած յանցանքիդ համար՝ անիծած ըլլայ  
երկիրը, փուշ ու տատասկ բուսցընէ քեզի, ու երե-  
սիդ քրտինքովը դանես ուտելու հացդ, ինչուան որ  
նորէն հող դառնաս՝ ուտից որ ստեղծուեցար : Եւայի  
ալ ասանկ ըսաւ . Քու վիշադ ու տառապանքդ շատ-  
նայ, սղաքեբքդ արամութեամբ ու ցաւով ըլլայ, երկա-  
նըդ ձեռքին աակն ըլլաս, ու ինքը քու վրագ իշխէ : Ես-  
քը երկուքն ալ դրախտէն դուրս վաճնտեց, ու դրանն  
առջը հրեշտակ մը կեցուց՝ ձեռքը բոցեղէն սրով, որ-  
պէս զի մէյմըն ալ չիկրնան ներս մանել, նեղութեան  
ու թշուառութեան մէջ մնան : Աս ամեն բաները  
նայելով պէտք կըլլար ըսել որ Ադամայ ու Եւայի բա-  
նը ըմբեր էր, ան զիրենք բոլորովին երեսէ ձգեր էր,  
ալ յոյս չիկար իրենց բարիք մը տեսնելու, ոչ աս աշ-  
խրբիս վրայ և ոչ անդին : Բայց ասանկ չեղաւ . աս  
յանդիմանութիւններն ու պատիժները տալու ատենն  
ալ՝ հօր պէս վարուեցաւ հեանքին, իր զաւկըներուն  
պէս նայեցաւ վրանին, իրենց պէտքը հոգայ . վասն զի

սուրբ գիրքը կրակ որ ան իրենց համար զգեստ չինեց  
ու հագցուց՝ ինչպէս հայր մը իր զաւկրներուն կրնէ .  
“ Եւ արար տէր ան Ադամայ և կնոջ նորա հանդերձս  
մաշկեղէնս , և զգեցոյց զնոսա » . (Ծննդ . Գ . 21 : ) Ի-  
րենց ուրիշ ամեն կարօտութիւննին ալ լեցուց , ու ա-  
տեն տուաւ իրենց որ ապաշխարեն :

Աստուծոյ աս հայրագութ բարութիւնն ու խնամքը  
որ գեշերուն ու մեղաւորներուն վրայ ունի , մեր վրայ  
ալ չենք փորձեր : Քանի՛ անգամ զանձ բարկացուցեր  
ենք , քանի՛ անգամ զինքը թողուցեր ու սատանային  
հետեւեր ենք , ինչուան ամիսներով ու տարիներով իր-  
մէն հեռու կեցեր ենք . խղճմտանքնիս ալ կը վկայէ ,  
գիտենք , չենք կրնար մենք զմեզ խաբել : Բայց այսու  
ամենայնիւ ան մեզի հայրութիւն չըրաւ , թողնուց զմեզ ,  
չհնոգաց . ինքն է որ մեզի ինչուան աս օրս կեանք տուաւ .  
ինքն է որ զմեզ այնչափ վտանգներէ պահեց . ինքն է  
որ կերցուց խնայուց հագուեցուց զմեզ . ինքն է որ միշտ  
օգնեց մեզի , միշտ բարերարեց , նաև ան ատենն որ մենք  
իրեն գեմ կրնէինք . ինքն է աս ամեն խնամքը վրանիս  
ունեցողը , վասն զի սուրբ հաւատքը կը սորվեցնէ որ  
մենք առանց իրեն և ոչ կրնանք ապրիլ , չենք կրնար  
չունչ մը առնել . վասն զի սուրբ հաւատքը կը սորվե-  
ցնէ որ ինքն է աշխրբքիս ամեն բանը կառավարողը ,  
ամեն բանի հրամայողը : Իրաւ , շատ անգամ պատժեր  
է զմեզ , մեզի նեղութիւն ու դժբաղդութիւն խրկեր  
է , զմեզ խեղճութեան ու տառապանաց մէջ թողու-  
ցեր է . բայց աս բաներովս ալ հայրութիւն ըրեր է մե-  
զի , աս բաներովս ալ ցցուցեր է՝ որ զմեզ չէ մոռցեր ,  
զմեզ իր զաւկրներուն պէս հոգացեր է միշտ . վասն զի  
մեզի գեշընեւու համար չէ ըրած ան բաները , այլ մա-  
նաւանդ մեր բարւոյն համար , որպէս զի յիշենք զինքն  
ու խելուքնիս գլուխնիս ժողովենք , որպէս զի ապաշխա-  
րենք ու արքայութեան համար արգիւնք վաստակինք :

Աս ի՞նչ բարեգութ հայր է ուրեմն ան , աս ի՞նչ  
հայրութիւն է որ մեզի կրնէ . ուրեմն ի՞նչ վստահու-  
թեամբ ու համարձակութեամբ իրեն պէտք է գիմենք ,  
ու ինչ շնորհք որ կը բաղձանք նէ՛ իրմէն խնդրենք : Ա-  
սոր համար Քս ատեն մեր կուզէ որ “ Հայր » կանչենք  
այ . թէ իր շնորհքին մէջն ըլլանք , թէ կորսնցուցած  
ըլլանք իր շնորհքը , աղէկ ըլլանք , գեշ ըլլանք , ինքը

միշտ հայր է մեզի, միշտ գուժ ունի վրանիս, միշտ պատրաստ է մեզի օգնելու և հարկաւոր եղած շնորհքները տալու: Իսկ երբոր կը տեսնէ որ սրտանց կը զղջանք մեր մեղքերուն վրայ, ու կառաջագրենք իրեն դառնալ, թէ և բոլոր աշխրբքիս մեղքերը գործած ըլլանք, պատրաստ է ներելու մեզի. ու չէ թէ միայն ներելու, այլ նաև գրկելու ու գգուելու զմեզ իր սիրելի որդւոցը պէս, ինչուան ուրախութիւն ընէլ երկինքը, բոլոր արքայութեան բնակիչները հրաւիրել որ իրեն հետ ուրախակից ըլլան մեր դարձին համար: Աս բանս հաստատելու համար Քս տէրն մեր սուրբ աւետարանին մէջ անառակ որդիին առակը կը բերէ, որ մեզաւորի մը նըսնման կենդանագիրն է:

Աս խեղճ զաւակը, խելքին փչեց, ելաւ հօրմէն իր ժառանգութեան բաժինն ուզեց ինչ որ կլինար նէ իրեն: Հայրն ալ, սիրաբ բարի, որովհետև կուզէս՝ առքու բաժինդ բաւ, բայց ո՞վ գիտէ ետքդ ի՞նչ պիտոր ըլլայ: Առաւ իր մասը, թողուց իր հայրը, ելաւ գնաց հեռու աշխարհք մը, որ ուզածին պէս անկարգ կեանք վարէ: Քանի որ ստակ ունէր, բարեկամներ գանուէցան իրեն. բայց երբոր մսխեց վասնեց ամեն ունեցածը, երեսը նայող չիմնաց: Աերջին խեղճութեան մէջ ինկաւ, ամենեքը թողուցին զինքը, հագուստները պատրուտած, փորն անօթի, հարկաւորեցաւ խիստ անբոջ մը քով ծառայութեան մանէլ, որ խողերն արածելու կը խրկէր զինքը՝ առանց կերակուր տալու իրեն. անանկ որ ուրիշ ուտելու բան չկուտնէն, ինքն ալ խողերուն կերածէն կուզէր փորը կշտացընէլ, բայց ան ալ իրեն տառոյ չիկար: Աս ողորմելութեւր մէջ ի՞նչ պիտոր ըլլայ աս խեղճ զուկին բանը. հօրը սուներ գառնալու չի համարձակիր. գիտէ որ բրածը ծանր բան էր. չիգանայ, անօթութենէն կը մեռնի. ի՞նչ ընէ ողորմելին: Ար մտածէ, նորէն կը մտածէ, ու ետքը կըսէ մաքէն. Իրաւ, հայրս բարկացուցի, ու գէշ բարկացուցի. բայց որչափ ալ սրգողած ըլլայ նէ՛ հայրս է, գուժ ունի, զիս աս ողորմելութեանը մէջ անսնելով կը խղճայ վրաս, անկարելի է որ սիրաբ քաշէ՝ անօթութենէն մեռնելու տեսնելու: Աս բանը մտածելով յոյս կառնէ, սիրա կրնէ, կորսէ հօրը սուներ գառնալու. «Յարուցեալ գնացից առ հայրն իմ», (Ղ. Ժ. Ե.) ու կըլէ խողերը կը ձգէ:

կըսուի գէպ 'ի հօրը առնն երթալ : Հիմայ ո՛վ կըսէր որ հայրը, անանկ անարգանք ընդունէլէն ետքը իր զաւկէն, իրաւունք ունի՝ տեսածին պէս զինքը՝ չեխելու, ու թէ որ չիվարնաէ նէ ալ գոնէ ըրած յանցանքն երեսը զարնելու, որ անանկ կոպիտ կերպով թողուց գնաց, ու անանկ անարգ վիճակի մէջ կը գառնար : Բայց առանկ չըրաւ հայրը, մտիկ ըրէք ինչ կերպով զինքն ընդունեցաւ : Միշտ կը բաղձար որ օր մը նորէն գառնայ իր զաւակը. մէյնն ալ տեսաւ որ մէկ հալած մաշած՝ երեսին գոյիը կորսընցուցած՝ վրան գլուխը պատըռած տղայ մը գէպ իրեն կուգար, սիրտը կռահեց որ իր զաւակն էր. աղէկ մը սկսաւ նայիլ, ու զինքը ճանչցաւ չիճանչցաւ՝ ուրախութէն արցունքները վազելով՝ ինջաւ, դուռը բացաւ, դիմացն ելաւ, ու մօտեցածին պէս թեւերը բացաւ, գրկեց զինքն ու պագաւ : Խեղճ որդին, որ իր յանցանքը մտածելով կը դողար, գեախնն ինկաւ ու ըսաւ. հայրիկ, ո՛հ, գէշ ըրի, գիտեմ, շատ գէշ ըրի, քեզ սրգողցընելաւ. ալ արժանի չեմ որ զիս քու զաւակիդ տեղը դնես, բայց գթա իմ վրաս, իս ծառայի տեղ ընդունէ . “ հայր, մեղայ յերկինս և առաջի քո, ոչ ևս եմ արժանի կոչել որդի քո, արա զիս իբրև զմի 'ի վարձկանաց քոց ” : Իսկ բարեգուծ հայրը գրկեց վերուց զինքը, չիթողուց որ խօսքը լըմընցընէ, վիզն ինկաւ, նորէն նորէն պագաւ, արցունքովը թըրջեց զինքը, ու բոլոր սրտին գուծը վրան թափելէն ետքը, մէկէն ծառաներուն հրամանեց որ ամենէն աղէկ զգեստը բերեն հագցընեն իրեն . “ Վաղ վաղակի հանէք զպատմութեանն առաջին, և ագուցէք նմա ” : Մասնին ալ բերէք մատը գրէք, ըսաւ . “ Եւ տուք զմատանին 'ի ձեռս նորա ” : Ու շուտ մը սեղան պատարաստեցէք, բոլոր ազգականներս ու բարեկամներս հրաւիրեցէք, երաժիշտներ երգողներ ու նուագարան զարնողներ կանչեցէք, որ գան ինծի հետ հանգէս ընեն . ըսէք ամենեւնի որ իմ սիրելի զաւակս կորսուած էր՝ գտայ, ասկէց մեծ ուրախութիւն չէր կրնար ըլլալ ինծի . “ Զի այս որդի իմ մեռեալ էր, և եկեաց . կուրուսեալ էր, և գտաւ ” : Աս ի՛նչ գուծ, աս ի՛նչ սիրտ, ասկէց աւելի սիրով ընդունելութի կրնայ մէկն երևակայել :

Հիմայ ըսէք ինձի, սիրելի որդիքս, ո՞վ է աս բարե-  
գութ հայրը՝ որ ասանկ ընդունելու թիւն կրնէ իր ա-  
նառակ որդւոյն . ո՞վ է աս անառակ որդին՝ որ ասանկ  
սէր կը դռնէ հօրմէն : Ամեն ատենի քրիստոնեանե-  
րը, բոլոր կաթողիկէ եկեղեցին՝ որ անսխալ է՝ միշտ  
ասանկ խնացաւ ու ասանկ սորվեցուց, որ ան բարե-  
գութ հայրը՝ ի՞նչ է, ու անառակ որդին՝ մեղաւորը :  
Իրաւ մեղաւորն է ան ապերախա որդին, որ իր երկ-  
նաւոր հօրը կանակ կը դարձնէ, կը հրաժարի Աստու-  
ծոյ շնորհքէն ալ՝ ի՞նչ բարեկամութենէն ալ՝ ի՞նչ բարե-  
բարութիւններէն ալ՝ իր յաւիտենական երջանկու-  
թենէն ալ, ու զի՞նչ կը թողու՝ իր անկարգ կրքերը դո՛՛ս  
ընելու, և ազատ կեանք վարելու համար : Կը մըս-  
խէ կը կորսնցընէ ինչ շնորհք ինչ բարիք որ ընդունէր  
է ի՞նչ, ու ադեղցած՝ սատանայ մը դարձած՝ դժոխքին  
եղերքը կը ստըտի, ու ամեն վայրկեան վտանգի մեջ  
է յաւիտենական մահուան ու դժոխք իյնալու : Աս  
սոսկալի միճակին մէջ՝ խելքը գլուխը կուգայ, կը զըզ-  
ջայ ի՞նչ դեմ ըրած մեղքերուն վրայ, կը յուսայ որ ի՞նչ  
դեռ հայրութիւն ընէ իրեն, կը վստահի իր անհուն  
բարութեանն ու ողորմութեանը վրայ, ու սրտանց առ  
ի՞նչ կը դառնայ, առաջագրելով որ մէյնի ալ իրմէն չե-  
բաժնուի : Աստուած ալ, որ իր բարեգութ հայրն է,  
մէկէն անոր ամեն ըրած մեղքերը կը մոռնայ, ու ա-  
ռանց զինքն յանդիմանելու՝ ամեն բան կը ներէ իրեն,  
ու չէ թէ միայն կը ներէ, այլ և կը գրկէ զինքը, կը  
սրագնէ, վիզը կը սլուռի, կը գգուէ, կողմագուրէ զին-  
քը . կը մաքրէ հոգին, սրբարար շնորհքովը նորէն կա-  
ղարցընէ, հագուոյն սրբոյ սարգևներովը նորէն կը զար-  
գարէ, միածին որդին սուրբ հայրագութեամբը կուսայ  
իրեն կերակուր, ու նորէն զինքը ժառանգ կընէ ար-  
քայութեան՝ հաւասար մէկալ իրմէն չեբաժնուած որ-  
դւոյնը : Մէկէն հանգէս կընէ երկինքն իր դարձի գա-  
լուն համար, ու չէ թէ միայն ինքը կուրախանայ, այլ  
նաև բոլոր հրեշտակներն ու սուրբերը կը հրաւիրէ ի-  
րեն հետ ուրախանալու . « Այսպէս է ուրախութիւն  
յերկինս վասն միոյ մեղաւորի որ ապաշխարելցէ » :

Կրնաք երևակայել, սիրելի որդիքս, ուրիշ ասանկ  
բարեգութ՝ ասանկ որդեգորով հայր մը, ինչպէս որ  
ի՞նչ մեր հայրը գութ ու գորով կը ցընէ մեզի իբրև իր

սիրելի որդւոցը : Տեսէք ուրեմն ինչ վստահութիւն  
 ինչ ընտանութիւն պէտք է ունենանք իր բարութեանն  
 ու ողորմութեանը վրայ՝ երբոր իր դիմացը կելէնք  
 զինքն աղաչելու որ մեզի օգնէ , մեզի պէտք եղած  
 շնորհները տայ : Հերկք է մատածելն որ ինքը մեր հայրն  
 է , մենք ալ իրեն զաւկընէրն ենք . բայց միայն պէտք է  
 զգուշանանք որ իր հայրենի բարութիւնն ու ողորմու-  
 թիւնը գէշի չիբանեցընենք մեզքի մէջ կենալով՝ առանց  
 դարձի . վասն զի ան իրաւ հայրութիւնն ու ողորմութի-  
 կընէ մեզի քանի որ աշխարբիս վրայ ենք , բայց մէյմը  
 մեղքերնուս թիւը լեցուածին պէս , մեր յամառութէն  
 ու աստերտխառութենէն ձանձրացած ըլլալով՝ կրսէ նքն  
 Օգոստինոս , մահ կը խրկէ վրանիս , ու անկէց ետքը  
 առեն չիտալով՝ կը պատժէ զմեզ յաւիտեան , արգա-  
 լութիւնն իր տեղն երթալու համար , ինչպէս սուրբ  
 գրքին մէջը կըստառնայ . « Մի ասիցես՝ տէր երկայ-  
 նամիտ է . զի տէր խնդրելով խնդրեսցէ 'ի քէն վրէժ » .  
 (Միգա . Է :

Տէրունական աղօթքին սկիզբը , այսինքն հայր բառը  
 բացատրեցի . հիմայ անոր հետ եղած բառերն ալ մեկ-  
 նեմ ձեզի :

Ինչո՞ւ Քստէրն մեր ուզեց որ « հայր մեր » ըսենք ,  
 չէ թէ « հայր իմ » . աղօթք ընողը մեկ հոգի մը ըլլա-  
 լով , կարծես թէ պէտք էր « իմ հայրս » ըսեր , չէ թէ  
 « մեր հայրը » . բայց Քստէրն մեր անանկ չուզէր որ  
 ըսենք , այլ « հայր մեր » : Ասան զի « հայր իմ » ը-  
 սողը՝ կարծես որ իրեն համար մինակ աղօթք ընել կու-  
 զէ՝ ուրիշները մէկգի ձգելով . բայց եղբայրսիրութիւնը  
 կը պահանջէ որ ուրիշներուն համար ալ աղօթենք . ուս-  
 տի « հայր մեր » ըսելով , չէ թէ միայն մեզի՝ այլ նաև  
 ուրիշներուն համար ալ աղօթք ընենիս կը ջցընենք :  
 Անոր համար ըրած աղօթքնիս աւելի ընդունելի կըլլայ ,  
 վասն զի չէ թէ մեր կարօտութեանը համար միայն՝ այլ  
 նաև ուրիշներուն , չէ թէ մեր շահը միայն փնտրուելով  
 այլ և եղբայրսիրութեան համար կ'աղօթենք . ուստի  
 աղօթքնիս աւելի հաճոյ կըլլայ ան , ու աւելի հաճոյ  
 ըլլալով՝ ան ալ աւելի դիւրաւ կը լսէ մեզի :

Ուրիշ պատճառ մըն ալ կայ , որուն համար Քրիս-  
 տոս տէրն մեր կուզէ որ մենք « հայր մեր » ըսենք .  
 և ոչ « հայր իմ » . որպէս զի ձանձնալով որ ան ամ-  
 մենուս հայրն է , ու ամմենքնիս իր որդիքն ենք , գիտ-

նանք որ մէկմէկու եղբարք ենք ամմենքնիս՝ ինչպէս ինքը ըսաւ . “ Ամենքնիս դուք եղբարք ենք, զի ձեր մի է հայր՝ որ յերկինսն է , , . (Մ\*Թ . ի Գ . 8 :) Ուրեմն թագաւորն ու բեռնակիրը մէկմէկու եղբայր են , ինչպէս կըլլայ աս բանը : Բայց անանկ է , ամմենքնիս ալ եղբարք ենք , հարուստն ու աղքատը , ազնուականն ու ռամիկը , ինչ վիճակի ու ինչ աստիճանի մարդ ըլլայ՝ թող ըլլայ , մէկմէկու եղբարք ենք , նոյն հօրն որդիքն ենք , այսինքն ան . “ Զլի ձեր մի է հայր՝ որ յերկինսն է , , : Գիտեմ որ աս բանը մտքերնուսն յարմար չի գար անոնց , որ իրենց քիչ մը հարստութեանը կամ ազնուականութեանը կամ պատուաւոր պաշտօն ունենալնուն համար՝ զիրենք բան մը կը կարծեն . “ ասել զանձնէ թէ իցէ մեծ ոմն , , . զիրենք ուրիշներէն վեր կը դնեն , կարծես որ երկրիքէն ինչեր են , ուրիշները կարհամարհեն՝ մանաւանդ իրենց վիճակէն վար եղողները , ինչուան ամօթ կը սեպեն անոնց հետ բաղդատուիլը : Ինչ հպարտութիւն . Քս տէրն մեր ճշմարիտ անձ ըլլալով ամօթ չի սեպեց , կրէ առաքեալը , մեզի պէս խեղճ մարդկանց եղբայր կանչել զինքը . “ Վասն որոյ ոչ ամօթ համարի եղբարս անուանել զնոսա , , . (Եբ . Բ . 11 :) Քս տէրն մեր յարութիւն առնելէն ետքը ամօթ չի սեպեց իւղաբեր կանանց երեցած ատենն իր եղբարքը կանչել առաքեալները . “ Երթայք ասացէք եղբարցն իմոց , , . (Մ\*Թ . ի Ե . 10 :) Ինչպէս կըլլայ ուրեմն որ քանի մը հպարտ պարոններ ու խաթուներ չեն ուղեր եղբայր կամ քոյր սեպել իրենց ուրիշները՝ կամ աղքատ և կամ իրենց աստիճանէն վար ըլլալնուն համար : Բայց ուզեն չուզեն , ամօթ սեպեն չի սեպեն , ամմենքնիս քուր ու եղբար ենք , հարուստն ու աղքատը , ազնուականն ու ռամիկը , պարոնն ու գեղացին , տէրն ու ծառան . ամմենքնիս եղբարք ենք , վասն զի ամմենքնիս մէկ հօր զաւակներ ենք , այսինքն ան . վասն զի անցն անցն ամմենքնիս հաւասար ենք , անցն առջին այնպէս է խեղճ ողորմելի աղքատ պառաւը՝ ինչպէս աշխրբբիս թագուհիներուն ամմենէն մեծը . ու անցն այնպէս հող ունի անարդ աղքատի մը վրայ , ինչպէս աշխրբբիս անող թագաւորի մը : Ո՛հ , թէ որ աս բանս մէյմը մանէր ամմենուն միաբը , թէ որ հասկընային որ ամմենքնիս մէկմէկու եղբարք ենք , այսչափ մէկզմէկ ա

նարդէլ ու մէկզմէկ ընկճէլ չէին ընէր, այսչափ հպարտութիւնն ու գոռոզութիւն՝ այսչափ զրկանք ու բռնութիւն չէր տեսնուէր. հարուստն աղքատէն ու ազնուականն սամկէն երէս չէր դարձրնէր, զօրաւորն զտկարն ու իշխանն իր հպատակը չէր ընկճէր: Թէ որ մէկմէկու եղբօր պէս նայելու ըլլայինք նէ, մէկզմէկ եղբօր պէս կը սիրէինք, մէկմէկէ ակնածութիւն կրնէինք, մէկմէկու հետ շնորհքով կը խօսէինք, սիրով կը վարուէինք, Քսի հրամանած սուրբ եղբայրսիրութեամբը, ու տասնկով այսչափ անկարգութիւններ ու խռովութիւններ չէին ըլլար աշխրբիս վրայ:

Բայց միտքս ծուռ չհասկրնաք. ասով չեմ ուզեր ըսել որ, ամենքնիս եղբարք ըլլալով՝ մէկմէկու ամեն բանի մէջ ալ հաւասար պիտոր ըլլանք, զաւակը հօրը, տգէտը գիտունին, հպատակը թագաւորին հաւասար չէ, աս հաւասարութիւնն ըլլալու բան չէ, երևակայական ու անխելք բան է, հաւատք օրէնք չունեցողներու հնարք է. ասով անմէ չիվախցող խռովարար մարդիկ կուզեն ամենն բան տակնուվրայ ընել՝ յուսալով որ բազդի մը հասնին: Աս չէ իմ ըսածս, այլ ես ասոր ներհակը կը հաստատեմ. այսինքն անձ կուզէ որ աշխրբիս վրայ հրամանոզն ալ ըլլայ հնազանդողն ալ, թագաւորն ալ հպատակն ալ, մեծն ալ պզտիկն ալ, հարուստն ալ աղքատն ալ. կուզէ որ զանազան աստիճաններ ըլլան, այլ և այլ պաշտօններ, տարբեր վիճակներ. կուզէ որ մէջերնիս անհաւասարութիւն ըլլայ, մարդիկ մէկմէկէ կախում ունենան, վասն զի ասանկ կը պահանջէ իր նախախնամութեան կարգն ու ընկերութեան ու աշխրբիս օգուտը: Բայց այսու ամենայնիւ նորէն կը պնդեմ որ ամենքնիս մէկ հօր որդիք ըլլալով, այսինքն ան, ու նոյն հողէն ստեղծուած ըլլալով, մէկմէկու եղբարք ենք. « Ամենքին գուք եղբարք էք » . ու եղբօր պէս մէկզմէկ պարտական ենք սիրելու, մէկմէկու հետ ազէկ վարուելու. անանկ որ՝ թէ և մէկը քան զուրիշները մեծ ըլլայ, Քսի տէրն մեր կուզէ որ խոնարհութեան համար զինքն ուրիշներէն վար սեպէ, ու անոնց հետ սիրով վարուի. « Որ մեծն է՝ ի ձեզ՝ եղիցի իբրև զկրտսերն, և առաջնորդն իբրև զսպասաւորն » . (Ղ. Իբ. 26:)

Քսի տէրն մեր հայրմերէն ետքը՝ « որ յերկինս ես »

բաներն ալ կաւելցրնէ , որ ըսել է որ՝ *այ աթոռն երկինքն է .* “Տէր յերկինս յաթոս իւրում ,” (ՍԷՃ. Ժ. 5) : Բայց ինչպէս որ *այ անսահման ըլլալուն վրայ* խօսած առնա ըսի , *ի՞նչ է թէ մինակ երկինքն է , այլ որ հաւատքը կը սորվեցընէ մեզն որ երկինք երկիր ու ամեն տեղ ալ է , թէ գիտութեամբ , թէ ներկայութիւն և թէ էութեամբ : Աւրեմն “ որ յերկինս ես “ ըսելը , ինչպէս սուրբ Օգոստինոս և ուրիշ սուրբ հարք կը մեկնեն , *այ մասնաւոր կերպով երկինքն ըլլալը կը նշանակէ՝ որովհետեւ հոն աւելի իր փառքը կը ցցընէ , հոն հրեշտակներն ու սուրբերը զինքը գիմացէ գիմաց կը տեսնեն , իրեն երկրագագութի կընեն , ու իր անպատմելի երջանկութիւնը կը վայելեն :**

Աւրեմն աղէկ մտքերնիդ պահեցէք , Քն տէրն մեր տէրութեան աղօթքին մէջը մեզն սորվեցուց “ *հայր մեր որ յերկինս ես ,* ըսել , որպէս զի գիտանք որ *ի՞նչ մեր հայրն է , ու մենք ամենիցն իր զաւկընէրն ենք . ուստի պէտք է որ ամեն յոյս ու վստահութիւն ունենանք իր վրայ , անկեղծութեամբ ու ընտանութիւն վարուինք իրեն հետ : Երբոր գիմացը կելլենք աղաչանք մը ընելու , պէտք է զաւկի մը պէս ընենք . այսինքն թէ և պատկառանքով յարգութեամբ ու խոնարհութեամբ խօսինք , բայց միանգամայն ընտանութիւն անկեղծութիւն ու մեծ վստահութիւն ունենանք՝ որ իր բարութեանը համար կընդունի մեր աղաչանքը , մեր վրայ կը գթայ , մեզն կսործի ու կօգնէ մեր կարօտութեանը :*

### ՅՈՐԴՈՐԱԿ ՀԴ .

Տէրութեան աղօթքին տուչի ինքիւր , այսինքն

“ Սուրբ եղիցի անուն քո ,” :

Առջի ինքիւրքն որ Քն տէրն մեր կուզէ ընենք *հայր մերն մէջ՝* առ է . “ *Սուրբ եղիցի անուն քո ,* : Ասան զի ինչպէս սուրբ հաւատքը մեզն կը սորվեցընէ , ամեն բան ՚ի փառս *այ պարարկան ենք ընելու .* Պօղոս առաքեալն յայտնի կըսէ . “ *Եթէ ուտիցէք , զամենայն ինչ*

ի փառս ւայ արատնիք » . ( Կր . Գ . 32 : ) Աւտի թէ որ աս գիտաւորութիւնը գէթ զօրութեամբ չունենանք նէ , թէ և աշխարհիս մեծ մեծ գործքերն ընելու ըլլանք բան մը չեն արժէր , ւայ հաճոյ չեն ըլլար . անոր համար Քն տէրն մեր՝ որ անանկ մեծ հրաշքներ կը գործէր , կըսէր միշտ որ ինքն իբրև մարդ իր փառքն ամենեին չէր փնտրուեր , այլ միայն իր երկնաւոր հօրը փառքը . “ Ես ոչ խնդրեմ զփառս իմ ” . ( Յո . Ը . 50 : ) Աւտի յայտնի է որ ամեն բանէն աւելի ւայ փառքը պիտոր փնտրուէնք , ու առջի խնդրելու բաներնիս ան պիտի ըլլայ . վասն զի ուրիշ ինչ բան որ խնդրելու ըլլանք , ասոր արժանաւորութեանը չի հասնիր , ու առանց ասոր՝ ինչ և իցէ խնդրք ընդունելի չըլլար ւայ : Անոր համար Քն տէրն մեր մեղի սորվեցուց որ ամեն բանէն առաջ աս շնորհքը խնդրենք ւայմէ , այսինքն իր անուանը փառաւորութիւնը . “ Սուրբ եղիցի անուն քո ” :

Բայց աս առջի խնդրքին միտքն աղէկ հասկնալու համար՝ “ սուրբ եղիցի ” բառին նշանակութիւն սկստք է գիտնալ : Սուրբ գրքին մէջն երկու նշանակութիւն ունի աս բառը : Մէյմը սրբազան կամ ւայ նուիրուած ըլլալ . աս մտքով է Ծննդոց գրքին շաբաթ օրուան համար ըսածը . “ Եւ օր հնեաց ւած զօրն եօթնէրորդ , և սրբեաց զնա ” . ( Թ . 3 . ) այսինքն բոլորովն իրեն նուիրուած սրբազան օր մը ըրաւ շաբաթ օրը : Մէյմըն ալ ըսել է՝ սուրբի պէս յարգել մէկ բանը . աս մտքով ալ ելնց գրքին մէջը հրամանց ւած՝ շաբաթ օրը սրբութիւն անցնել . “ Յիշեալիք զօրն շաբաթուց սրբել զնա ” . ( Ե . 8 : ) Աս երկրորդ նշանակութեամբն է որ կըսենք Հայրմերին մէջը՝ “ Սուրբ եղիցի անուն քո ” . այսինքն ւայ անունն ամենքը սուրբի պէս յարգեն ու փառաւորեն : Բայց ինչ կերպով կըլլայ ւայ անունն յարգել : Ինչ կերպով որ ասն օրը կը յարգենք իբրև սրբազան օր . բայց ւած այնչափ աւելի պիտոր յարգենք , որչափ որ ասն օրն ւայ նուիրուած ըլլալուն համար միայն կը յարգենք : Տօնի օրը կըզգուշանանք որ անպատիւ չընենք ծառայական կամ մեղանջական գործքերով , ինչ պէս կըսէ ւած յայտնապէս Եօայի մարգարէին բերնով . “ Երանի առն՝ որ պահիցէ զշաբաթս իմ , և ոչ պըղծիցէ , և պահիցէ զձեաս իւր յառնելոյ զանիրաւութիւն ” . ( ծղ . 2 . ) Մէյմըն ալ կը ջանանք որ տօնի օրը

հոգևոր բաներով անցրնենք, քարեգործութիւնն ու ջերմեւանդութիւնն ընելով: Ասանկ ալ այն անուշը պէտք է յարգենք, նախ զգուշանալով իրեն անուանն անարգանք չընել հեթանոսներուն պէս, որ կուս. քերուեն՝ քարին՝ փայտին՝ անասուններուն՝ ինչուան սատանային ալ՝ այն սուրբ անուշը կուտան. ու ինչպէս կրնեն նաև քրիստոսնէլց մէջէն այնչափ պիղծքերան մարգիկներ, այն վրայ անարգանք խօսելով, սոսկալի հայհոյանքներ ընելով: Մէյմըն ալ կը յարգենք այն անուշը, երբոր պատուով կը խօսինք իր վրան, կը պաշտենք զինքը, կը սիրենք կորհնենք կը փառաւորենք՝ կըրցածնուս չափ, կը ճանչնանք և ուրիշներուն ալ կը ճանչցրնենք իր ինչ ըլլալը: Ուստի հայրմերին մէջ՝ « սուրբ եղիցի անուն քո » ըսելով, կը խնդրենք իրմէն նախ՝ որ չիթողու իր անուանն անարգանք ընելու, իր անուշը նախատելու. երկրորդ՝ որ իր անուշը ճանչնան ամմենքը, յարգեն, օրհնեն, սիրեն, ու փառաւորեն, ինչպէս որ արժանի է: Ասանկով կը խնդրենք այսմէ, (ազէկ մտիկ ըրէք,) աս շնորհքը կը խնդրենք՝ որ ամմենքը ճանչնան ինչ է անձ, ամմենքը զինքը սիրեն, ամմենքը զինքը պաշտեն, ու իրեն արժանաւոր փառքն ու պատիւը տան:

Բայց մէկը կրնայ ըսել. ինչ պէտք է աղօթք ընել որ այն անուշը փառաւորուի. այն ունեցած պատիւնն ու փառքն անանկ անասնման է որ՝ մեզի պէս խելձ ողորմելի արարածները բոլորը մէկատեղ չեն կրնար և ոչ կէտ մը եւեւցրնել իր փառացը վրայ. անձ ինքիւրեն ամենաւարող է, ինքիւրեն ամենխմաստ, ամենաճարուստ ու ամմեն կատարելութիւններով լի. անձ ամմեն աղւոր ու ազէկ բան ունի. և ամմեն բան անհուն կերպով, անանկ որ՝ մէնք ողորմելիքս չենք կրնար բան մը տալ իրեն որ չունենայ: Ուրբեմն աւելորդ է խնդրելն որ ինքը փառաւորուի, իր պատիւն եւեւնայ:

Վամոց եկուր, այն փառքն երկու կերպ է, ներքինն ու արտաքին. պէտք է զանազանել ան փառքն որ անձ իրմէն ունի, ան փառքէն՝ որ իրմէ գուրս է: Նր ներքին փառքն իրաւ անասնման է, ու մէնք ինչ որ ալ ընենք նէ՝ կէտ մը չենք կրնար պակսեցրնել կամ աւելցրնել. բայց արտաքինը՝ որ իր արարածներէն կրնայ ընդունիլ, այսինքն ինչ փառք որ կրնանք տալ իրեն՝

զինքը սիրելով պաշտելով մեծարելով փառաւորելով  
ու իրեն հնազանդելով, տարակոյս չիկայ որ մեզմէն կը  
կախուի տալն ու չիտալը, ինչպէս դժբախտութեամբ  
քանինները կան որ չեն տար ու մանաւանդ կանար-  
գէն զանձ . իսկ տուողները կրնան աւելի տալ, ու թէ  
և որչափ ալ տան՝ իրեն արժանաւոր փառքը չեն կրնար  
տալ, բայց որովհետեւ ան մարդուս չիկրցածին տեղը՝  
բաղձանքը կրնգունի, կրնան ու պարտական են չիկը-  
ցածնին բաղձանքով լեցնել, ու ասանկով կրցածնէն  
աւելի պատիւ տալ իրեն : Ձեզի աղէկ հասկըցնելու  
համար, այ ներքին փառքը ինչ տարբերութիւն ունի  
արտաքինէն, աս օրինակը տամ : Մէկն ամմեն կատա-  
րելութիւն դնէնք որ ունենայ . անանկ մարդն ինքիրեն  
իր յարգն ունի, ոչ ղք կրնայ իր ներքին յարգն եւել  
ցնել կամ պակասցնել : Բայց թէ որ ես գովեմ ան  
մարդը, ու շտեմ իրեն համար որ՝ ամմենէն առաքինի,  
ամմենէն եղբայրասէր, ամմենէն սիրելի մարդն է, թէ  
որ զինքը պատուեմ մեծարեմ ու սիրեմ, իրեն արտա-  
քին պատիւ մը և յարգ մը տուած կըլլամ՝ որ ինքի-  
րեն չունէր : Ասանկ է այ տուած պատիւնիս ալ . չենք  
կրնար աւելցնել իր ներքին անասման փառքը, բայց  
կրնանք իրեն արտաքին պատիւ մը տալ, ու միշտ եւել-  
ցնել ան փառքը՝ որ իրմէն դուրս է :

Աս է խնդրածնիս այմէ՝ « սուրբ եղիցի անուն քո »  
ըսելով . այսինքն որ մեզի շնորհք տայ իր մեծութիւնը  
ճանչնալու, զինքը սիրելու ու պաշտելու, իրեն ծա-  
ռայելու և իր արժանաւոր պատիւն ու փառքը աս-  
լու իրեն : Տեսէք ուրեմն ինչ բաղձանքով պէտք է  
խնդրենք աս գերազանց շնորհքը՝ որ ամմեն շնորհք-  
ներէն վեր է, և ուրիշ ամմեն շնորհք որ կրնանք խնդ-  
րել՝ կերթան հան կը լմննան : Ո՛հ սիրելի որդիքս,  
թէ որ քիչ մը աղէկ ճանչնայինք այ ինչ ըլլալը, թէ  
որ ան մեծ համարմունքն որ պէտք է՝ ունենայինք  
իր վրայ, իրաւցնէ զինքը կը պատուէինք, իրաւցնէ  
զինքն ամմեն բանէն վեր կը գնէինք, սրտերնիս չէր  
քաշեր իրեն դէմ ընել, չէինք համարձակեր մեզք  
մը գործելու : Ինչու է, կրսէ Ովտէէ մարգարէն, որ  
մեզքերն ու անօրէնութիւնները հնդեղի պէս ամմեն  
տեղ կոխեր են . վասն զի ճանչցող չիկայ այ ինչ ըլլա-  
լը, չեն գիտեր որ անհուն բարի է, բոլորովին գե-

ղեցկուծիւն , բողբոզիւն բարուծիւն , ամմեն բարեաց , ամմեն զուարճութեանց ու ամմեն երջանկուծեան աղբիւր : “ Ոչ գոյ 'ի նոսա գիտուծիւն ւայ . անէծք և ստուծիւն և սպանուծիւն և գողուծիւն և շնուծիւն հեղեալ 'ի վրայ երկրի ” . ( Ո՛ւ . 7 . 2 : ) Ո՛հ սիրելի որդիքս , թէ որ քիչ մը ճանչնայինք զի՞ծ , սիրելիք զինքը բոլոր սրտանց , սէտք եղած համարմունքն ու նենայինք վրան նէ , սրաերնիս ասանկ չէինք կտցընէր սարկի ու հարստուծեան վրայ , աշխրբիս ունայնուծեանցը՝ վառքին ու զուարճուծիւններուն ետեւ չէինք ըլլար , անարգ արարածներու չէինք յարուեր , անոնք մեր կուռքերը՝ չէինք ընէր , այսչափ դժուարուծիւն չէինք քաշէր ւայ պատուիրանքները պահելու , սուրբ աւետարանին տուած կանոններուն հետեւելու , զմեզ ուրանալու , կրքերնիս զսպելու , բնուծիւննիս մահացընէլու , խաչերնիս տանելու : Ա՛յսն զի սէրն աս աղուոր յատկուծիւնն ունի որ ամմեն բան կանուշընէ , ամմեն բան դիւրին ու թեթեւ կընէ : Անոր համար Քն տէրն մեր կուզէ որ Հայրմերին մէջն ամմենէն առաջ աս շնորհքը խնդրենք՝ ճանչնալու սիրելու և փառաւորելու զի՞ծ . “ սուրբ եղիցի անուն քո ” : Անոր համար սիրոյ վրայ խօսած առենս այնչափ յորդորեցի զձեզ , ամմեն շնորհքէն առաջ՝ ամմեն շնորհքէն աւելի՝ աս շնորհքը խնդրել ւայմէ՝ որ զինքը բոլոր սրտանց սիրենք : Ա՛յսն զի թէ որ ւայ սէրն ունենանք նէ , ամմեն բան ունինք , բան մը չի պակսիր մեզի , ասպահով կըլլանք մեր փրկուծեանը վրայ . իսկ թէ որ ւայ սէրը չունինք նէ , ուրիշ ամմեն ունեցածնիս բան մը չարժէր , ոչ ինչ է , և անկարելի է որ առանց ւայ սիրոյն փրկուծեան հասնինք . “ Եթէ սէր ոչ ունիցիմ , ոչ ինչ օգտիմ ” . ( ւայ Կ՛րն . 87 . 2 : ) “ Որ ոչն սիրէ , անդէն 'ի մահուն կայ ” . ( ւայ 3՛րդ . 7 . 14 : ) Ուրեմն տեսէք , նորէն կրտմ , տեսէք ինչ սրտով սէտք է ըսենք՝ “ արեղիցի անուն քո ” . տեսէք ինչ բաղձանքով պիտի խնդրենք ւայմէ աս գեղեցիկ շնորհքը , որ զմեզ ուրիշ ամմեն մեզի հարկաւոր եղած շնորհքներուն արժանի կընէ :

Բայց բաւական չէ որ աս շնորհքը մեզի համար միայն խնդրենք , սէտք է որ ամմենուն համար ալ խնդրենք . անոր համար է որ Քն տէրն մեր ասանկ ընդհանուր

կերպով սորվեցուց ըսել՝ « սուրբ եղիցի անուն քո », որպէս զի չէ թէ մեզի համար միայն ուղեիք պատուել սիրել ու փառաւորել զի՛նք, այլ բաղձանք որ ուրիշներն ալ ամենքը զի՛նք սիրեն պատուեն օրհնեն ու փառաւորեն: Բարի զաւակ մը չէ թէ միայն ինքը կը սիրէ ու կը պատուէ իր հայրը, այլ կուղէ որ ուրիշներն ալ սիրեն ու պատուեն, ու կը արամի թէ որ տեսնէ որ ուրիշները կը նախատեն իր հայրը. անանկ չէ: Տիրասէր ծառայ մը, բարեկամ մը՝ որ իրաւցընէ կը սիրէ իր բարեկամը, ու վրան մեծ համարմունք ունի, չէ թէ միայն ինքը կը գովէ ու կը մեծարէ զանիկայ, այլ կը բաղձայ որ ուրիշներն ալ գովեն ու մեծարեն, ու թէ որ տեսնէ որ ուրիշները զինքը կանարգեն ու վրան գէշ կը խօսին կը արամի, ու չի կրնար համբերել որ չի պաշտպանէ ու չի ջատագովէ զինքը. անանկ չէ: Մենք ալ ասանկ պարտական ենք ընելու ից, մեր բարեգութ հօրը, թէ որ իրաւցընէ բարի զաւկրներ ենք. չէ թէ ուղեիք պիտոր որ մենք միայն իրեն մեծ ու թիւնը ճանչնանք, սիրենք զինքը, գովենք ու փառաւորենք, այլ պիտոր ուղեիք որ նաև ուրիշներն ամենքն ալ զինքը ճանչնան սիրեն պատուեն օրհնեն ու փառաւորեն: Մի որ համար « սուրբ եղիցի անուն քո », ըսելու ասեն նիս՝ պէտք է գիտաւորութիւննիս աս ըլլայ, խնդրել իցմէ մեզի համար ալ, ուրիշներուն համար ալ, որ մեղաւորներ են նէ՝ դադրին ից դէմ մեզք գործելէն, զի՛նք անարգելէն, անանկ բարեգութ ու սիրելի հայրը նախատելէն, դարձի գան, զինքը սիրեն պաշտեն ու մեծարեն. թէ որ հերեփիկոս են նէ՝ թողուն իրենց մոլորութիւնները, ու սուրբ հաւատքին ճշմարտութիւնները ճանչնալով՝ հաւասան, ու հաւատացածնին՝ ի գործ դնեն ից փառացը համար. թէ որ անհաւատ հեթանոս կռապաշտ են նէ՝ թողուն իրենց կուրութիւնն, ու ճանչնալով զի՛նք՝ իր ճշմարիտ հաւատքը՝ իր նք օրէիքը՝ կաթողիկէ ուղղափառ կրօնքը՝ իրենք ալ զի՛նք պաշտեն. վերջապէս պէտք է խնդրենք որ ի՛նք ամենուն ալ շնորհք տայ զինքը ճանչնալու սիրելու ու փառաւորելու, և ինչպէս երկրիքին հոգիները հրեշտակներն ու սուրբերն ամենքը մեկտեղ զի՛նք կօրհնեն ու կը փառաւորեն, ասանկ ալ բոլոր աշխարքիս մարդիկը մեկտեղ զի՛նք օրհնեն ու փառաւորեն:

Աս բաղձանքն ու ինչ փառացը նախանձն էր որ Դաւիթ մարգարէին հերկէ սեպել չէր տար իր օրհնէին ու փառաւորելը զի՞ծ, կուզէր որ ամմենքն ալ օրհնէին ու փառաւորէին . անոր համար ինչուան անղգայ արարածնէրն ալ, արևը, լուսինը, աստղերը, բոյսերը, ծառերը, ջուրը, կրակը, օդը, կը յորդորէր որ զի՞ծ օրհնեն . “Օրհնեցէք զնա ամենայն գործք տեառն, արեգակն և լուսին . օրհնեցէք զնա ամմենայն աստեղք և լոյս, հողմ և ջեր, սառն և պարզ, աիւք և գիշերք, աղբիւրք ծովք և գետք, լէրինք բլուրք և ամենայն բոյսք երկրի, գաղանք և ամենայն անասուք, երիտասարդք և կուսանք, ծերք և աղայք, օրհնեցէք զանուն տեառն , , (ՍՂ՛ . ՃԽԾ՛) Ու այնչափ սաստիկ էր ինչ փառացը համար աս իր ունեցած բաղձանքը՝ որ երբոր կը տեսնէր իր թշնամիներուն ինչ գէժ ըրած անարգանքը, կը հաւեր կը մաշէր ու գետի պէս արցունք կը թափէր . “Տըրտմուժիւն կալաւ զիս՝ ի մեղաւորաց, և ոյք թողին զօրէնս քօ . Մաշեաց զիս նախանձ քօ, զի մուսացան զբանս քօ թշնամիք իմ . Ատակք ջուրց իջին յաչաց լմոց, զի ոչ պահեցին զօրէնս քօ , , (ՍՂ՛ . ՃԺԵ՛ . 54 . 139 . 136 : ) Աս բաղձանքն ու աս նախանձն էր՝ որ ամմեն սուրբերն ալ ունէին, մանաւանդ առաքեալներն ու մարտիրոսները, որ սուրբ հաւատքին համար, ինչ փառացը համար տանջանքներու մէջ, իրենց արիւնը թափեցին, կեանքերնին տուին :

Աս բաղձանքն ու ինչ փառաց նախանձը պէտք է ունենան մասնաւորապէս եկեղեցականները, Բնի հօտին հոգևոր հովիւները . պէտք է որ ջանան աշխատին մուրաբիւնները քաշեն հանեն, ու առաքինութիւնները ծաղկեցնեն, որչափ որ կրնան նէ . պէտք է որ իրենց պատիւն իրենց հանգիստը փնտրուելու տեղը՝ ինչ փառքը, ուրիշներուն հոգևոր բարիքը փնտրուեն, ու ինչ որ հոգևոց փրկութեան կը ծառայէ :

Աս բաղձանքն ու ինչ փառաց նախանձը պէտք է ունենան նաև ամմեն բրիտանայք, արք և կանայք, ծերք և աղայք, մանաւանդ հայրերն ու մայրերն իրենց զաւկրներուն վրայ, ու տէրերն ու խաթունները ծառաներնուն վրայ : Ամմենքն ալ կրցածնուն չափ պէտք է ջանան՝ որ ուրիշներն ալ զի՞ծ փառաւորեն : Բայց ինչ կերպով կրնան աս ջանքն ընել՝ ինչ փառքն էւել

ցընելու : Նախ իրենց ընտանեացը՝ իրենց հետ եղողնե-  
րուն՝ կրնան թող չխառն որ ւայ անարգանք ընեն , ւայ  
դէմ՝ ուղղափառ հաւատքի դէմ բան խօսին , գայթակ-  
զական ու անպարկեշտ խօսքեր հանեն բերներնուն ,  
ինչպէս հիմախուան նորելուք սովորութիւնն է . կրնան  
եղբայրսիրութեամբ խրատել զիրենք , ինչ գէշ բան է  
ըրածնին , ինչ անարգանք է ւայ : Արնան ւայ փառքն է-  
ւելցընել՝ հոգևոր բաներու վրայ խօսելով ընտանեկան  
խօսակցութեան մէջ , ւայ անունն օրհնելով , քարոզի-  
մէջ լսած բաներնին տունը պատմելով , բարեպաշտա-  
կան ու ջերմեռանգական սկզբունքներ զաւկըններնուն  
ու ծառաներնուն միտքը խոթելով , յորդորելով զիրենք  
ստեղծ ժամ խաւրելով որ հոգևոր բաներ լսեն , խոս-  
տովանանք ըլլան , սրբութիւն առնեն :

Բայց քանի՜ հոգի են ասանկ ընողները , քանի՜ հոգի  
ւայ փառացը համար աս ջանքն ունին : Քրիստոնէից  
չասն իրենց շահն իրենց պատիւը կը փնտրուեն , ստակ  
դիզելու կը նային , զբօսանքի և աշխրբքիս ունայնու-  
թեանցն էտիէ կիյնան . իսկ ւայ փառացը վրայ և ոչ կը  
մտածեն : Անոր համար ասանկ քիչ են աղէկ քրիստո-  
նեաները , անոր համար այսչափ քիչ հոգի կը փր-  
կուին : Գոնէ տէրերն իրենց ծառաներուն վրայ , հայ-  
րերը մայրերը զաւկըններնուն վրայ ունենային աս հո-  
գը : Բայց ի՞նչ հոգ . հերկք է որ ծառաներնին ի-  
րենց հաւատարիմ ըլլան , զաւկըններնին իրենց ունե-  
ցածը չիմսխեն , արուեստ մը կամ գիտութիւն մը սոր-  
վին , անկէց դուրս աղէկ քրիստոնեայ են եղեր կամ  
գէշ , առաքինի են եղեր կամ անստաւոր , բերներնին  
մարուր է եղեր կամ աղտոտ , ւայ օրհնէնք ըրեր են կամ  
հայհոյանք , հոգերնին չէ : Անոր համար է որ այնչափ  
զաւկըններ կը տեսնենք առանց բարի կրթութեան , ո-  
րոնց ետքը գէշ կը ըմբնայ . անոր համար ալ է՝ որ ամ-  
մեն տեղ այսչափ անկարգութիւններ կը ըլլան :

Մէյրն ալ ւայ փառքն եւելցընելու համար բաւա-  
կան չէ խօսքով ուրիշներն յորդորելը , գործք ու բա-  
րի օրինակ ալ պէտք է . վասն զի օրինակը խիստ շատ ա-  
ւելի ուժ ունի քան զխօսքը , ինչպէս մեծն Պրիգոր ալ  
կըսէ . « Առաւել յորդորէ օրինակ քան զբանս » : Ասն  
ծնողքներ՝ որոնց վրայ մարդուն խեղճը կուգայ . իրենց  
ընտանեացն ու զաւկըններնուն վրայ կը գանգըտին որ՝

խօսք մտիկ չեն ընէր, դէշ ճամբայ կերթան: Բայց երբոր իրենք ալ ջերմեռանդ ու երկիւղած չեն, այլ Պօղոս առաքելոյն ըսածին պէս՝ ձեռք կը ճանչնանք կրտսն, բայց գործքով կուրանան, « Խոստանան գիտել զձեռք, բայց գործովք իւրեանց ուրանան », (Տէր. 16.) երբոր իրենք չար օրինակ կուտան իրենց որդւոցն ու ընտանեացը, երբոր հայրը զաւկըններուն գայթակղութիւն կուտայ, մայրն աղջիկներուն, գրեթէ անկարելի է որ զաւկըններին բարի քրիստոնեայ ըլլան, ձեռք սուրբ երկիւղն ունենան, ձեռք իր պատիւը տան:

Ասոնցմէ ՚ի զատ՝ ձեռք փառքն եւեցընելու համար, պէտք է աղօթք ալ ընել խնդրել իրմէն՝ որ ինքը մեզի աս շնորհքը տայ, պէտք է սրտանց ըսել՝ « սուրբ եղիցի անուն քո », վասն զի աս է ամենէն հարկաւոր ամենէն մեծ շնորհքը, և ասով արժանի կըլլանք ուրիշ ամեն շնորհքներուն: Բայց աղօթքին հետ՝ ամեն ջանք ալ պիտոր ընենք մեր կողմանէ զձեռք փառաւորելու. վասն զի ինչպէս մենք ասանց ձեռք բան մը չենք կրնար ընել, ասանկ ալ ձեռք կուզէ որ մենք իրեն գործակից ըլլանք:

### ՅՈՐԴՈՐԱԿ ՀԵ .

Տեր-նախան աղօթքին երկրորդ խնդրէր, այսինքն

« Եկեացէ արքայաւթիւն քո » :

Երկրորդ խնդրէքը՝ որ Քստէրն մեր հայրմերին մէջը կուզէ որ ընենք, աս է . խնդրել ձեռք՝ որ իր արքայութիւնը գայ. « Եկեացէ արքայութիւն քո » : Աս խնդրէքիս միտքն աղէկ հասկընալու համար՝ պէտք է նախ գիտնալ ինչ ըսել է արքայութիւն ձեռք : Աս բառը որ գրոց մէջ այլ և այլ նշանակութիւններ ունի . սովորաբար կը նշանակէ ձեռք մեծ իշխանութիւնը՝ որ ամեն արարածներուն վրայ ունի, որովհետեւ երկնի և երկրի տէր է, ու ինքն ուղածին պէս ամեն բան կը կառավարէ: Աս նշանակութեամբս կրտս Գաւթիմ մարգարէն. « Արքայութիւն ամենայն յաւիտենից » . (Մտ. Ճիսի. 13.)

այսինքն Քու իշխանութիւնդ յաւիտեան կը տես : Ուրեմն աս պիտի չըլլայ ան արքայութիւնը՝ որուն գալը Քն տէրն մեր կուզէ որ խնդրենք, “ Եկեսցէ արքայութիւն քո, ըսելով, վասն զի աս արքայութիւնն արդէն եկած է՝ աշխարհիս սկիզբէն ՚ի վեր. միայն կրնանք խնդրել ու բաղձալ որ աս արքայութիւնն ամենուռ յայտնուի, ամենքը ճանչնան ինչ ամենակարողութիւնն ու ամենն բանի տէր ըլլալը, ու ճանչնալով զինքը վառաւորեն իբրև ձծ, թագաւորաց թագաւոր, տէր երկնի և երկրի :

Արքայութիւն ինչ ուրիշ մասնաւոր միտք մըն ալ ունի, ու կը նշանակէ ինչ շնորհքին մեր վրայ տիրելը. այսինքն ան հոգևոր թագաւորութիւնը՝ որ ունի ձծ արդարներուն հոգիին վրայ, ու պէտք է որ ունենայ ամենուռ սրտին ու հոգւոյն վրայ, հաւատոյ յուսոյ ու սիրոյ առաքինութիւններովը՝ որ զմեզ ճշմարիտ ծառայ ու հպատակ կրնեն ինչ, բողոքովին իր ծառայութեանը նուիրելով : Աս նշանակութեամբ է որ Քն տէրն մեր՝ ինչ արքայութիւնը ներսերնիդ է կրսէ. “ Արքայութիւնն ինչ ՚ի ներքս ՚ի ձեզ է, ” (ՂՆ . ԺԷ . 21 :) Պօղոս առաքեալն ալ կրսէ՝ որ ինչ արքայութիւնն արդարութիւն խաղաղութիւն ու հոգւոյն սրբոյ մեղի տուած ուրախութիւնն է. “ Զի ոչ է արքայութիւնն ինչ կերակուր և բմպէլի, այլ արդարութիւն և խաղաղութիւն և խնդութիւն ՚ի հոգին սուրբ, ” (Հու . ԺԷ . 17 :) Ուստի “ Եկեսցէ արքայութիւն քո, ըսելով, կը խնդրենք ինչ, ” որ գայ իր սուրբ շնորհքովը թագաւորէ մեր սրտին մէջը :

Բայց աս խօսքին բուն նշանակութիւնն է երկնային արքայութիւնը, այսինքն յաւիտենական երանութիւնը : Աս մտքով Քն տէրն մեր աւետարանին մէջը վերջին դատաստանին վրայ խօսելով կրսէ ինչպէս արդարներն արքայութիւն պիտոր հրաւիրէ որ յաւիտենական երանութիւնը վայելեն. “ Եկայք օրհնեալք հօր իմոյ, Ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ արքայութիւնն, ” (ՄԳԼ . ԻԷ . 34 :) Ասանկ ալ բարի աւազակն յաւիտենական երանութիւնը կիմանար ան խօսքովը, որ ճշմարիտ զղջմամբ ըսաւ Յնի խաչին վրայ. “ Յիշեալ զիս տէր, յորժամ գայցես արքայութեամբ քով, ” (ՂՆ . ԼԴ . 42 :) Պօղոս առաքեալն ալ աս մտքով կրսէ որ պիղծ

ու ագահ մարդիկ արքայութիւն չեն երթար . « Ամենայն պրոնիկ կամ պիղծ կամ ագահ ոչ ունի ժառանգութիւն յարքայութեանն Քնի » . (Եփէս . Է . 5 :

Ուրեմն « Եկեսցէ արքայութիւն քո » ըսելով աս է ինքն ինդրածնիս որ թագաւորէ իր շնորհքովը հաս մեր վրայ , որպէս զի ետքը անդին կարենանք իրեն հետ վայելել արքայութիւնը : Տեսէք ինչ աղուոր աղօթք է ըրածնիս , տեսէք ինչպէս սրտանց պէտք է ընենք աս խնդիրքը , ինչպէս պէտք է բաղձանք՝ որ ինչ ընդունի աս մեր աղօթքը : Որովհետեւ ինչ շնորհքին մէջ ապրելն է որ ճամբայ կը բանայ մեզի յաւիտենական երանութեանը հասնելու , ուստի « Եկեսցէ արքայութիւն քո » ըսելու ատեննիս՝ պէտք է գիտենք նախ իր շնորհքը , այսինքն խնդրենք որ իր շնորհքովը թագաւորէ վրանիս , ինքն ըլլայ մեր սրտին բացարձակ տէրը , ինքը կառավարէ մեր ամեն մտածմունքը , ամեն խօսքերնիս ու դործքերնիս , անանկ որ՝ միշտ զինքը սիրենք , իրեն հնազանդինք , իրեն հաւատարմութիւն ծառայենք , ու կարենանք Գաւիթ մարգարէին հետ ըսել որ ինչ մեր սրտին տէրն է . « Աստուած սրտի իմոյ » . (Սղծ . հի . 26 :) Պօղոս առաքեալին հետ ալ կարենանք ըսել որ մենք չենք ապրողը , այլ Յս է որ ներսերնիս կապրի . « Կենդանի եմ այսուհետեւ , ոչ ես , այլ կենդանի է յիս Քս » . (Գաղ . ք . 20 :) Գիտէք որ անկարելի է ծառայել երկու տիրոջ՝ որոնց թէ մտածմունքը , թէ կամքը , և թէ կրքերնին մեկզմէկու ներհակ են . վասն զի մէկուն կամքը ընեմ ըսէ նէ մարդ , մէկային կամացը գեմ ըրած կըլլայ : « Ոչ որ կարէ երկուց տերանց ծառայել , կամ զմին ատիցէ և զմիւսն սիրիցէ , կամ զմին մեծարիցէ և զմիւսն արհամարհիցէ » . (Մաթ . ք . 24 :) Բայց ստատանան ամեն ջանք կրնէ մեր տէրն ըլլալու , կուզէ որ իրեն հնազանդինք ու իրեն ծառայենք . իր փորձութիւններովը , աշխարհք ու մարմին ձեռք առած՝ ամեն հնարք կը բանեցընէ զմեզ իրեն գերի ընելու : Ուրեմն թէ որ չենք ուզեր իր գերին ըլլալ , թէ որ չենք ուզեր որ ստատանան տիրէ վրանիս , պէտք է որ սրտանց զմեզ ինչ յանձնենք , ու խնդրենք իրմէն՝ որ ինքը մեր տէրն ըլլայ , ինքն իր ուզածին պէս կառավարէ մտածածնիս խօսածնիս ու ըրածնիս , թագաւորէ մեր վրան իր շնորհքովը , մեզի լոյս ասոյ՝ ազգէ մեզի՝ որ

իր ճշմարիտ ծառայքն ըլլանք, միշտ զինքը սիրենք, միշտ պատրաստ ըլլանք իր կամքն ընելու և հաւատարմութեամբ իրեն ծառայելու: Բայց ո՞վ է որ, եկեացէ արքայութիւն քո ըսելու ատեն, աս բաներս մտածէ. հասարակօրէն հայրմերը սովորութիւն եղած բանի մը պէս միայն կրտուի. շատը թուութակի մը պէս կըսեն՝ առանց մտածելու որ ինչ է այժմէ խնդրածնին, առանց բառ մը հասկընալու: Խեղճ մարդիկ. կրնայ ըլլալ որ մտահացու մեղքի մէջ են, տարիներէ՛ ի վեր սատանային գերին են, ակտերը վրանին տիրած է, մեղք մեղքի վրայ կաւելցընեն, բայց հայրմերը չեն թողուր. որ եթէ գիտնային ինչ հրաշալի աղօթք է ըրածնին, եթէ գիտնային ինչ կըսեն « Եկեացէ արքայութիւն քո », ըսելով, ու խնդրէին այժմէ ան գերազանց շնորհքը՝ սատանային գերութենէն խալըսելու, և այժմէրութեանը տակը մտնելու, ամ կընդունէր աղօթքնին, կօդնէր իրենց, կուգար իր շնորհքովը թագաւորելու վրանին, ու իր ճշմարիտ ծառայքը կրնէր զիրենք:

Բայց աս այժմ շնորհքին իրենց վրայ թագաւորելը, չէ թէ միայն մեղաւորներն որ այժմ շնորհքը կորսնցուցած են՝ պէտք է խնդրեն այժմէ, այլ նաև արդարները, վասն զի սրչափ ալ ասոնք մեղքին ու սատանային սոսկակ գերութենէն ազատ ըլլան, միշտ պիտոր պատերազմին իրենք անհաշտ թշնամիներնուն գէմ, որ են աշխարհք մարմին ու սատանայ, որոնք ամեն կերպ հնարքներով ու խարէութիւններով կը ջանան յաղթելու և զիրենք գերի ընելու: Բայց ի՞նչպէս կրնան ասանկ զորաւոր թշնամիներու գէմ կենալ ու ձեռքերնէն խալըսիլ, ի՞նչպէս կրնան այժմ շնորհքին մէջն ամուր կենալ՝ առանց այժմէ սատանայի օգնականութեանը: Ուրեմն արդարներն ալ միշտ վախի մէջ պիտի ըլլան, ու վախերնուն՝ զիրենք այժմ յանձնեն, ու խնդրեն միշտ իրմէն որ չեղագրի վրանին թագաւորելէն իր շնորհքովը, միշտ տիրէ իրենց սրտին մէջը, չիթողու որ մեղքն ու սատանան սրտերնուն վրայ տիրեն: Անոր համար Պօղոս առաքեալը կըսէ. « Ար համարիցի հաստատուն կալ, զգոյշ լիցի՝ գուցէ անկանիցի », (ա՛ Վ՛ր՛ն. Ժ. 12.) այսինքն որոնք որ այժմ շնորհքին մէջը կեցած են՝ պէտք է զգուշանան որ չըլլայ թէ իյնան, պէտք է խնդրեն միշտ այժմէ՝ որ օգնէ իրենց, վասն զի առանց այժմ օգնականութեանը՝

չատ գիւրին է որ յաղթուին թշնամիներէն, ու կոր-  
սընցընենն այ շնորհքին իրենց վրայ թագաւորելը, ու  
ասիկայ կորսընցընելով կը կորսընցընենն նաև յաւիտե-  
նական արքայութիւնը՝ որուն որ բոլոր սրտանց բաղ-  
ձալու պարտրկան ենք, ու Քս տէրն մեր կուզէ որ  
ամենն բանէն աւելի ան խնդրենք. “Եկեսցէ արքայու-  
թիւն քո” :

Տեսէք ուրեմն որ կրնայ ըլլալ աս Քսի սորվեցուցած  
աղօթքէն աւելի սիրուն ու կարգաւորեալ աղօթք մը :  
Ըմանքնիս անոր համար ստեղծուած ենք՝ որ նախ  
ճանչնանք զսօժ ու սիրենք, ծառայենք իրեն, ու իրեն  
տրժանաւոր փառք պատիւը տանք, ետքն ալ յաւի-  
տեան արքայութեան մէջ զինքը վայելենք ու օրհնենք :  
Աս է մեր վերջին վախճանը՝ որուն պէտք է բաղձանք  
միշտ, մեր նպատակը՝ ուր որ միշտ գիմեւու պարտրկան  
ենք. անոր համար Քս տէրն մեր սորվեցուց հայրմե-  
րին մէջը խնդրել նախ՝ որ ամենքը ճանչնան զսօժ, ամ-  
մենքը պաշտեն զինքը սիրեն ու փառաւորեն, “ սուրբ  
եղիցի անուն քո ”, անկէց ետքը մէկէն խնդրել որ ամ-  
մենքն երթան վայելեն զինքն արքայութեան մէջ, ու  
ամմենքն իրեն հետ վայելեն յաւիտենական երանու-  
թիւնը “ Եկեսցէ արքայութիւն քո ” : Անանկ է նէ,  
նախ կը սորվեցընէ մեզի խնդրել այմէ ինչ որ իրեն կը  
վերաբերի, ինչ որ պարտրկան ենք իրեն տալու, այս-  
ինքն իր փառքն ու պատիւը, որ մեր ամմեն խորհրդոց  
բանից և գործոց նպատակը պիտի ըլլայ. անկէց ետքը  
մէկէն խնդրել ինչ որ մեզի հարկաւոր է, և որովհետև  
առջի հարկաւոր մեր հոգւոյն փրկութիւնն է, յաւի-  
տենական երանութիւննիս է, անոր համար կուզէ որ  
մէկէն երկնային արքայութիւնը խնդրենք մեզի համար,  
ան գեղեցիկ փառքն ու յաւիտենական երանութիւնը.  
“ Եկեսցէ արքայութիւն քո ” :

Բայց ի՞նչ օգուտ որ Քս տէրն մեր իր սօժային իմաս-  
տութեամբն ու բարութեամբը ցցուց մեզի ասանկ ա-  
ղէկ աղօթք ընելուն կերպը, ու ինչուան սորվեցուց  
ալ ինչ պիտոր բաղձանք ու խնդրենք, ու ինչ կարգ  
պիտի բռնենք բաղձալու ու խնդրելու, երբոր մենք իր  
սորվեցուցած կանոնին բոլորովին ներհակը կը բռնենք,  
իր գրած կարգը տակնուվրայ կընենք, բոլորովին ու-  
րիշ բան կը բաղձանք և ուրիշ բան կը խնդրենք : Քս

տէրն մեր կը խրատէ որ աշխրբքիս բաներուն ետեւն չիյնանք , շատ հոգ չընենք , որովհետեւ մեր երկնաւոր հայրը մեզմէ աղէկ դիտէ մեզի պէտք եղածը , ու թէ որ իրեն յանձնենք նէ՛ բան մը չի պակսիր մեզի . “ Մի հոգայք վասն ուղւոց ձերոց զինչ ուաիցէք կամ զինչ ըմպիցէք , և մի վասն մարմնոց ձերոց թէ զինչ ազանիցիք . . . քանզի դիտէ հայրն ձեր երկնաւոր թէ պիտոյ է ձեզ այդ ամենայն ” . (Մարկ . Կ. 25 :) Քն տէրն մեր կը խրատէ որ երկրնքին բաները խնդրենք , անոնց ետեւ իյնանք , չէ թէ աշխրբքիս ունայնութեանցը ” . “ Զվերինն խորհեցարուք , մի զայս որ յերկրի աստ է ” . (Կողոս . Գ . 1 :) Քն տէրն մեր կը խրատէ որ աշխարհքս ու աշխրբքիս բաները չխտրենք . “ Մի սիրէք զաշխարհս , և մի որ ինչ յաշխարհի է ” . (Իւ Զ . Թ . 15 :) Քրիստոս տէրն մեր զմեզ խրատելն չի դադրիր որ ամեն բանէն առաջ մեր հոգւոյն բարիքը բաղձանք , մեր յաւիտենական փրկութիւնն ու արքայութեան փառքը խնդրենք , խոստանալով որ ասանկ ընենք նէ՛ ուրիշ ամեն մեր պիտոյքը կը հոգայ ձեռ , առանց մենք հոգ ու մտածմունք ընելու . “ Խնդրեցէք նախ զարքայութիւնն ից և զարգարութիւնն նորա , և այդ ամենայն յաւելցի ձեզ ” . (Մարկ . Կ . 33 :) Բայց քրիստոսն էից մեծ մասն ասանկ կընէ . երկրնքին բաներուն ետեւ է , իր հոգւոյն բարիքը կը փնտրուէ , յաւիտենական փրկութիւնը կը բաղձայ , ամեն բանէն ետեւ արքայութեան փառքը կը խնդրէ : Ափսոս ամսոս . հերիք է շատերուն վաբքը նայլ՝ մեկէն կը տեսնես որ խելունին մըտուրնին բոլոր աշխրբքիս բաներուն ետեւ է . չէ թէ միայն Քնի տուած խրատին դէմ՝ աշխրբքիս բաներն երկրնքիններէն աւելի կը փնտրուեն կը բաղձան ու կը խնդրեն , այլ կրնամ ըսել ալ որ երկրնքի բաները՝ իրենց հոգւոյն բարիքը՝ արքայութեան յաւիտենական փառքը՝ և ոչ կը մտածեն , և ոչ հոգերնին է : Աղէկ առուտուր մը՝ աղէկ վստասկ մը՝ աղէկ ժառանգութիւն մը ըլլայ նէ , ամեն կերպով ետեւ կիյնան . բայց իրենց հոգւոյն շահը՝ յաւիտենական արքայութիւնը՝ կարծես թէ աջուրնուն բան մը չերևար , բաղձանքին չի շարժեր : Մարմնաւոր շնորհքներ ընդունելու համար , առողջութիւն ստանալու , պաշտօն կամ իշխանութիւն ձեռք ձգելու , կրակէ՛ կարկըտէ՛

կամ ինչ և իցէ վտանգէ մը խալըսելու համար, բոլոր սրտանց աղօթք ու ջերմեռանդութիւն կրնեն. իսկ հոգեւոր շնորհքներու համար՝ որոնց այնչափ կարօտ են, մեղքերնին զըջալու, վարքերնին շխեկելու, փրկութե հասնելու, արքայութիւն երթալու, կարծես թէ աղօթք ընել չեն գիտեր, սառած է սրտերնին: Ըսել է որ երկրնքին բաները չէ թէ միայն աշխրբքիս բաներէն աւելի չեն բաղձար ու չեն փնտրուեր, այլ միայն աշխրբքիս բաները կը բաղձան ու կը փնտրուեն, երկրնքին բաներն ամեննին հոգերնին չէ, Հրեաներուն պէս որ Եգիպտոսի սոխն ու սխտորը կը բաղձային՝ աւետեաց երկրին բարեքը բանի աեղ չիգնելով. « Անարդեցին զերկիրն ցանկալի », (ՍՂՃ. ԾԵ 24:)

Իրաւընէ կուգայ կէլէ սուրբ Յոհաննէս առաքելուն ըսածը. աշխրբքիս մէջ ուրիշ բան չես տեսներ, բայց վայելելու ու կրքերնին դո՛հ ընելու բաղձանք մը, հարստութիւն զիջելու ագահութիւն մը, իշխանութե ու պատուոյ ետեէ իյնալ. « Ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութիւն է մարմնոյ, և ցանկութիւն է աչաց, և ամբարտաւանութիւն աստի կենացս », (ին ՅՊ. Բ. 16:)

Խեղճ մարդիկ, աշխրբքիս ունայնութեանց ետեէն կը մտորին, փառքի՝ հարստութեան՝ ու ցանկութեան ետեէ կիյնան. բայց ինչ է ետքը ետքը փնտրուածնին, ինչ է փառք ու հարստութիւն ըսածդ, ինչ է զգայարաններնուս ուզածը: Խոսքէս խիստ կը հեռանայի, թէ որ ուզէի երկան բարակ ցցընել ձեզի հոս անոնց ունայնութիւնը, անցաւոր անարդ ու ոչինչ ըլլալը. բայց այնչափ միայն ըսեմ: Անպարկեշտ՝ որ իր զգայարաններուն ուզածը կը փնտրուէ, կրքերը դո՛հ ընելու կրնայի, ընէ թող. բայց ետքը ետքը, բանը ո՞ւր կը ըմբնայ. հոն կը ըմբնայ որ՝ աշխրբքիս վայելքը շուտով կը կորսնցընէ, ու երկրնքինը չի գտներ: Ագահն որ որչափ շահի՝ այնչափ աւելի շահէլու կը նայի, որչափ հարստանայ՝ այնչափ աւելի հարստութեան ետեէ կիյնայ, թող իյնայ որչափ որ կուզէ, աշխրբքիս մէջ ամմենէն հարուստը թող ըլլայ. բայց ետքը ետքը, ո՞ւր կը ըմբնայ. հոն որ՝ աշխրբքէս մերկ պիտի ելլէ, ինչպէս որ մերկ մտաւ. ալ գէշն ան է որ՝ երկրնքին հարստութիւնները, յաւիտենական երանութիւնը կը կորսնցընէ աշխրբքիս անցաւոր հարստութեանը համար:

Փառասէրն որ այնչափ փառք պատիւ ու իշխանութի կը փնտրուէ, թող փնտրուէ որչափ որ կուզէ, թող գըտնէ ալ, ու թագաւոր ըլլայ, կայսր թող ըլլայ. բայց ետքը ետքը, ո՞ր կը ըմբնայ. հոն որ, ինչպէս Փիլիպ. պոս սպանիացւոց թագաւորն ըսաւ, մեռնելու ատենն աւելի տանջուի, ու երանի թէ թագաւոր եղած չըլլայի ըսէ :

Ուրեմն սիրելի որդիքս, « Խնդրեցէք նախ զարքայութիւնն ւայ և զարդարութիւն նորա » . ամենէն անաջ, ամեն բանէն աւելի բաղձալու փնտրուելու և ւայմէ խնդրելու բաներնիս է մեր հոգւոյն բարիքը, մեր յաւիտենական փրկութիւնը, արքայութեան փառքը : Ասոր համար պիտի ըլլայ մեր ամեն բաղձանքն ու ամեն ջանքը, ասոր համար ստէպ ու սրտանց աղօթք պիտի ընենք, հոգինիս փրկելու, յաւիտենական արքայութեանը հասնելու . « Եկեսցէ արքայութիւն քո » : Այսին ղի թէ որ հոգինիս կորսընցընենք, թէ որ արքայութիւնը կորսընցընենք, ի՞նչ օգուտ ուրիշ ամեն բաներէն . կրնաք նէ՛ դտէք բան մը որ կարենայ մեզ օգնել, կարենայ մեր յաւիտենական թշուառութեանը ճար մը ընել . « Զի՞նչ օգտիցի մարդ՝ եթէ զաշխարհս ամենայն շահեսցի, և զանձն իւր տուժեսցի . կամ զի՞նչ տացէ մարդ փրկանս ընդ անձին իւրում » . (Մ. Մ. Ժ. 26) : Ուրեմն արևուն լոյսին պէս յայանի է որ աշխարքիս ամեն բաներն ունայնութիւն ու ոչինչ են, բանի մը չեն գար . ուստի մեր փնտրուելքը, մեր ւայմէ սրտանց խնդրելքը, մեր հոգւոյն բարիքն է, արքայութիւնն է . « Եկեսցէ արքայութիւն քո » . ինչպէս Ք. Ս. տէրն մեր Հայրմերին մեջը մեզի կը սորվեցընէ :

Ազէկ կըսես, հայր սուրբ, խիստ սիրուն բաներ են ըսածդ . բայց ամենքը հարստանալու կը ջանան, նաև անոնք՝ որ աշխարքէս հրաժարեր են, նաև անոնք՝ որ աշխարքիս ամեն բանի ունայնութիւն է կըսեն . ամենուն անջի ջանքն ան է որ հանդիստ ապրին, իրենց պատիւն ու ստակն ունենան, ուրիշ բան հոգերնին չէ :

Անանկ չէ, ծուռ է ըսածդ որ ամենքն ալ հարստանալու կը ջանան, ամենուն անջի ջանքն աշխարքիս բաներուն ետէ է : Բարեպաշտ քրիստոնեաները, անոնք որ իրաւցընէ երկիւղած ւայ են, չէ թէ անոնք՝ որ

ոչխար կը ձևանան , բայց գայլ են , “ Որ դան առ ձեզ  
հանդերձիւք ոչխարաց , և 'ի ներքոյ են գայլք յափրշ  
տակողք ” , ( ՄփԼ . է . 15 . ) անոնք որ այ ճշմարիտ  
ծառաներն են , ամեն բանէն աւելի հոգինին կը հո-  
գան , յաւիտենական փրկութիւննին է իրենց մեծ  
մտածմունքը , արքայութիւնն է փնտրուածնին , ուրիշ  
բաներու վրայ քիչ հոգ կրնեն , այ տուածովը դո՛հ կըլ-  
լան , աշխրբքիս բաներուն ետեւ չեն ըլլար : Ասանկ ե-  
ղան ամեն սուրբերն որ կը տօնենք . ասանկ եղան ա-  
նոնք ամենքը , որ սիրով չէ թէ միայն հարստութիւն-  
նին ու պատիւննին՝ այլ նաև կեանքերնին տուին այ հա-  
մար , իրենց հոգին ու յաւիտենական արքայութիւնը  
չհիտորտնցնելու համար . ասանկ են հիմայ ալ այնչափ  
այ ծառայքը՝ որ նքի ու ճշմարիտ քրիստոնէի կեանք  
կանցնեն : Ուրեմն ծուռ է ըսածդ որ ամենքն ալ  
աշխրբքիս բաներուն ետեւ ինկած ըլլան . հա , իրաւ  
է ու խիստ իրաւ , որ քրիստոնէից շատն ըսածիդ պէս  
են . բայց շատն ասանկ ըլլալնուն համար , պէտք է որ  
մենք ալ անանկ ընենք : Չէ , պէտքը չէ որ անանկ ը-  
նենք . վասն զի շատին պէս ընել ուղեւը՝ շատին հետ  
դատապարտուել ուղեւ է : Ով որ կուզէ՝ թող ըլլայ ,  
որ վիճակի մարդ ալ ըլլայ , թէ աշխարհական և թէ  
եկեղեցական , թէ որ փառք պատիւ՝ հարստութիւն՝  
դժայարանքներուն ուղածը կը փնտրուէ , թէ որ աշ-  
խարհք վայելելուն չափ չի դներ , թէ որ աշխրբքիս բա-  
ներն երկրքին բարիքներէն աւելի կը բաղձայ ու կը  
փնտրուէ , համարձակ կըսեմ , կը խաբուի , կը մոլորի ,  
կըբերը զինքը կուրցուցեր են , գէշ կրնէ . ու թէ որ  
խելքը գլուխը չիթողլէ նէ՝ կորած է , ճար չիկայ : Ա-  
սոնք օգէն խօսքեր չեն , այ յայտնած ճշմարտութիւն-  
ներն են՝ նք հաւատքին ուրիշ ամեն բաներուն պէս  
հաստատուն են , վրանին չի տարակուսուելի : Մենք ա-  
նանկներէն օրինակ չառնենք պիտոր , անանկներէն չի  
սորվինք պիտոր . թող ուրիշներն ինչ որ կուզեն՝ ընեն  
ու ըսեն , մենք Քնի ըսածը պիտոր նայինք որ ընենք :  
Քն տէրն մեր կըսէ որ ամեն բանէն առաջ , ամեն  
բանէն եւել , արքայութեան փառքը՝ յաւիտենական  
երանութիւնը փնտրուէնք բաղձանք ու խնդրենք . ու  
ընմն ամեն բանէն առաջ , ամեն բանէն եւել , պէտք  
է որ մեր հոգւոյն բարիքը՝ արքայութեան փառքը փրն-

արուներ բաղձանք ու խնդրենք . « Եկեացէ արքայու թիւն քո » :

Բայց հերիք չէ փնտրուել բաղձալ ու խնդրելը . թէ որ հուզենք որ ան խնդիրքնիս շնորհէ , սիրելի որդիքս , պէտք է որ մենք ալ մեր կողմանէ կրցածնիս ընենք . վասն զի ան չուզէր բոլորովին ձրի տալ մեզի արքայու թիւնը , կուզէ որ մեր աշխատանացը՝ մեր առաքելնութեանցը՝ մեր բարեգործութիւններուն վարձք ըլլայ . « Իւրաքանչիւր որ զիւր վարձս առնուցու ըստ իւրում վաստակոց » . ( Թ Կ՝Բ՝ . 7 . 8 : ) Ուստի սուրբ Փիլիսպոս Ներեանը՝ « արքայութիւնը ծոյլերուն համար չէ եղած » , կրսէր : Ուրեմն արքայութիւնը վաստակելու համար , անքան խնդրելէն՝ ի զատ , պէտք է նախ որ մեր սիրան աշխրբքիս բաներուն չիկայցընենք՝ ճանչնալով որ ամենքն ալ ունայնութիւն ու ոչինչ են , չեն կրնար մեր սիրտը գոհ ընել : Տեսէք ինչ կրսէ առաքեալը . « Որ ունիցին կանայս , որպէս թէ չունիցին . և որ լայցենն , որպէս թէ ոչ լայցեն . և որ խնդանն , որպէս թէ ոչ խնդայցեն . և որ գնենն , որպէս թէ չունիցին . և որ վարենն զաշխարհս , որպէս թէ չլայելիցեն . զին անցեալ է վայելչութիւն աշխրբքիս » . ( Թ Կ՝Բ՝ . 5 . 29 : ) Ըսել կուզէ որ , որոնք որ աշխարհք մտած են , անանկ պէտք է ըլլան՝ իբր թէ մտած չըլլային . որոնք որ կուլան , որոնք որ կուրախանան , անանկ պէտք է լան և ուրախանան՝ իբր թէ չլային կամ չուրախանային . նմանապէս գնողը՝ իբր թէ բան մը ստացած չըլլար , ու հարուստը՝ իբր թէ բան մը չունենար . վասն զի շուտ կանցնի աշխրբքիս վայելքը , ուստի արժանի չէ որ սրտերնիս վրան կայցընենք : Երկրորդ՝ պէտք է որ մեր վրայ բռնութիւն ընենք , բնութիւններնուս գէմ ջանանք կրքերնիս զսպելու , չար յօժարութիւններնիս սանձելու . վասն զի ասոնք են որ զմեզ կը կուրցընեն , զմեզ բարեգործութենէ կը հեռացընեն , գէպ ի չարը կը ձգեն : Ուստի Քն աէրն մեր կրսէ . Արքայութիւնն անոնք կը վաստակին՝ որոնք որ իրենք իրենց վրայ կը օրհնեն բռնութիւն կրնեն . « Արքայութիւն երկնից բռնագաթի և բռունք յափշտակեն զնա » . ( ՄՔԼ . Ժ Թ . 12 : ) Երրորդ՝ պէտք է որ չափ որ կրնանք նէ բարեգործութիւն ընենք , ու ամեն բանի մէջ ջանանք այ կամքը կատարելու : Բայց ասոր վրայ

եկած կիրակի կը խօսիմ ձեզի . հիմակու հիմայ աս բանս աղէկ միտք առէք որ՝ « եկեսցէ արքայութիւն քո ըսելով » , պէտք է խնդրենք այժմ՝ ո՛ր շնորհքովք թագաւորէ մեր վրայ , որպէս զի կարենանք ետքը մենք ալ իրեն հետ թագաւորել արքայութեան մէջ . ուստի սրտանց ու ջերմեռանդութեամբ ըրէք աս խնդիրքը , որպէս զի ընդունելի ըլլայ այ :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՀԶ .

Տեր-նախան աշօթին երբորդ խնդրեալ . այսինքն  
« Եւ իրին Կամբ քո » և այլն :

Յիմա երբորդ խնդիրքն ալ մտիկ ըրէք՝ որ Քն անրն մեր Հայրմերին մէջը մեզի կը սորվեցընէ . երբորդ շնորհքը՝ որ կուզէ խնդրենք մեր երկնաւոր հօրմէն՝ աս է . « Եղիցին կամբ քո որպէս յերկինս և յերկրի » . Բու սուրբ կամբք , թէ մեր վրայ , և թէ ուրիշներուն վրայ անանկ կատարուի ինչպէս երկիրքը :

Ասով երկու բան կը խնդրենք այժմ . մէյմը որ մեզի շնորհք տայ իր ամեն սրտուիրանքները պահելու , և իրեն անհաճոյ բան մը չընելու . մէյմըն ալ՝ որ ինչ կուզէ նէ ընէ մեզի : Բայց որովհետեւ աս երկրորդ խնդիրքն առանց անային կամայը հետ համակերպութիւն ունենալու չի կրնար ըլլալ , այսինքն առանց մեր կամքն այ կամայը հետ բօլորովին միացընելու , որ խիստ կարևոր բան է , ասոր վրայ եկած կիրակի անդնիտեղօքը խօսիմ պիտոր : Իսկ այսօր առջի խնդիրքին վրայ միայն կը խօսիմ , այսինքն որ ան մեզի շնորհք տայ՝ միշտ իր կամբք կատարելու , իր պատուիրանքները պահելու , իր արգելած բաներէն զգուշանալու , իրեն անհաճոյ բան մը չընելու . « Եղիցին կամբ քո » :

Բայց դեռ խօսքս չըսկսած , պէտք է որ նորէն զի անլ տամ ձեզի՝ ինչ սիրուն ինչ կարգաւորեալ աղօթք է Քնի մեզի սորվեցուցած աղօթքը : Կուզէ որ նախ խնդրենք ինչ որ այ կը վերաբերի , այսինքն շնորհք՝ իր արժանաւոր փառքը տալու իրեն . « սուրբ եղիցի ա նուն քո » : Երկրորդ՝ խնդրենք ինչ որ աւելի հարկա

ւոր է մեզի, ինչ բանի վրայ որ աւելի հոգ պէտք է ունենանք, այսինքն արքայութեան փառքը. « Եկեացք արքայութիւն քո » : Բայց որովհետեւ մենք երկնաւոր հօրերնուս արժանաւոր փառքը չենք կրնար տալ, և ոչ իր արքայութեան փառացն արժանի ըլլալ, առանց իրեն հնազանդելու և իր պատուիրանքները պահելու, ինչպէս որ զաւակ մը չի կրնար պատուել իր հայրն և ոչ իր ժառանգութեանն արժանի ըլլալ առանց հլու հնազանդ ըլլալու իր կամացը, անոր համար Քրիստոս տէրն մեր կուզէ որ երրորդ խնդիրքն իս անպէ աս ըլլայ, շնորհք խնդրել իրմէն՝ որ կարենանք միշտ իր կամքը կատարել. « Եղիցին կամք քո » : Տեսէք ինչ միութիւն կայ աս երրորդ շնորհքիս ու առջի երկուքին մէջն որ Քս տէրն մեր կը սորվեցնէ մեզի խնդրել անպէ : Աս երրորդ շնորհքը առջի երկուքին հետ անանկ միացած է, որ առանց ասիկայ խնդրելու՝ առջիններն յուսալ անողուտ է : Տեսէք ուրեմն ինչ պատու, ինչ հոգւով, ինչ ջերմեռանդութեամբ պէտք է որ ըսենք հայրմերին մէջը՝ « Եղիցին կամք քո » : Տեսէք ինչպէս բաղձանք պիտի որ ան ընդունելի ըլլայ աս մեր խնդիրքը, ու ան մեզի շնորհք տայ՝ միշտ իրեն հնազանդ ըլլալու, միշտ իր պատուիրանքները պահելու : Աս շնորհքն ընդունելէս կը կախուի մեկալ երկու խնդիրքներնուս ընդունելի ըլլալն ալ, աս շնորհքն ընդունելէս կը կախուի մեր վերջին վախճանին հասնելիս ալ, այսինքն է փառաւորել զանձ, հոգինիս փրկել, արքայութիւն երթալ :

Ո՞վ է որ իր հոգին կը փրկէ, արքայութիւն կերթայ, յաւիտենական երանութեանը կը հասնի : Անոնք չեն որ Յսի ու սուրբ անձանց անունը միայն բերնէրնին ունենալը հերիք կը սեպեն, ու ան կամքն ընելու տեղը՝ իրենց անձնատիրութիւնը գոհ ընելու կը նային, իրենց կամքն առաջ կը տանին. չէ, անոնք չեն, կրտս Քրիստոս տէրն մեր, անոնք չեն փրկուողները, անոնք չեն արքայութիւն դացողները. « Ոչ ամենայն որ ասէ ցիս տէր տէր, մացէ յարքայութիւն երկնից » . (ՄԳԼ . Է . 21 .)

Հապա գիտէք որոնք են որ հոգինին կը փրկեն, արքայութիւն կերթան. անոնք են որ ամեն կերպով կը ջանան ան կամքը կատարել. հնազանդիլ իրեն, իր պա-

տուիրանքները պահէլ . “ Այլ որ առնէ զկամս հօր  
խմայ՝ որ յերկինսն է , մացէ յարքայութիւն երկնից , :  
Ուրիշ տեղ ալ կրսէ . Թէ որ կուզես փրկուիլ , թէ որ  
կուզես յաւիտենական կեանքը վաստակիլ , քու կամ-  
քիդ պիտոր չիհեանիս , քու ուղածդ պիտոր չընես ,  
այլ պէտք է որ այ ամենն պատուիրանքները պահես .  
“ Եթէ կամիս 'ի կեանսն յաւիտենականս մտանել ,  
պահես զպատուիրանս , , ( Մ . Բ . Ժ . 17 : ) Ու չէ  
թէ միայն խօսքով սորվեցուց ասանկ ընել , այլ նաև  
գործքով օրինակ տուաւ մեզի . վասն զի երկրնքէն իր  
կամքն ընելու համար չինջաւ , այլ որպէս զի իր երկ-  
նաւոր հօրը կամքը կատարէ . “ Զի իջի ես յերկնից , ոչ  
զի զկամս իմ արարից , այլ զկամս այնորիկ որ առա-  
քեացն զիս , , ( Յ . 4 . 7 . 38 : )

Բայց մենք որ ասանկ ողորմելի ենք , սիրելի որդիքս ,  
մենք որ ասանկ տկար ենք ու գէտ 'ի չարը միշտ կը դի-  
մենք , մենք որ սուրբ գրքին ըսածին պէս՝ մտքերնիս ալ  
զգայարանքնիս ալ սղօտիկուց 'ի վեր գէշին կողմը ծած-  
է , “ Զի միտք մարդկան հաստատեալ են 'ի խնամս  
չարի 'ի մանկութենէ իւրմէ , , ( Ծ . Է . 21 . ) Ընչպէս  
կրնանք բարիք գործել , հնազանդիլ այ , և ամեն կեր-  
պով ամեն բանի մէջ իր կամքը կատարել : Թէ որ Ա-  
գամայ անմեղութեան վիճակին մէջն ալ ըլլայինք ,  
սկզբնական արգարութիւնը կորսնցուցած ըլլայինք ,  
որ մտքերնիս գիւրաւ ճանչնար ճշմարտը , կամքերնիս  
գէտ 'ի բարին յօժարէր , սրտերնիս սիրով այ հետ  
միացած ըլլար , մարմննիս բոլորովին մեր հոգւոյն  
հպատակ ըլլար , վարի մասերնիս վերինին այսինքն ու-  
զիդ բանականութեան հնազանդէր , անկարք կրքեր  
յօժարութիւններ ու ցանկութիւններ չունենայինք ,  
ան ասենն այ շնորհքովը գիւրին կըլլար մեզի բարե-  
գործութիւն ընելը , այ հնազանդ ըլլալը , և ամեն  
կերպով ամեն բանի մէջ իր կամքը կատարելը : Բայց  
հիմայ որ դժբաղդութեամբ , Ագամայ գործած սկըզ-  
բնական մեղքին պատճառաւ , ան անմեղութեան վի-  
ճակէն ինկեր ու սկզբնական արգարութիւննիս կոր-  
սնցուցեր ենք , ու ինչպէս արխտենդեան ժողովքը կը-  
սէ՝ չարաչար փոփոխութիւն մը եղած է մեր մարմնոյն  
ու հոգւոյն վրայ , անանկ որ՝ վերջին տկարութեան  
հասեր ենք ու հազար խեղճութիւններու տակ ինկեր

ենք, ինչպէս կրնանք բարեգործութիւն ընել, այժմ  
զանդ ըլլալ, ամեն կերպով ամեն բանի մէջ իր կամ-  
քը կատարել: Իրաւ՝ Քնի աշխարհք գալովը, մկրտու-  
թեան սուրբ խորհրդովը սկզբնական մեղքէն խալը-  
սեցաւ հոգինիս, ու սրբարար շնորհքը նորէն ունե-  
ցանք: Բայց ափսոս, դեռ ան անիծած մեղքին սերմը  
մնաց ներսերնիս, ու ալ գէշն ան է որ՝ մկրտութենէ  
ետքը մեր կամօքն բրած ներգործական մեղքերովն  
հազար անգամ ան սերմը նորէն բուսցնել տուինք:  
Ուսկից է աս մեր մտքին մթուածինն որ այսչափ դը-  
ժուարաւ կրնանք որոշել իրաւը ստէն, արդարն ա-  
նիրաւէն: Ուսկից է աս մեր կամքին չարութիւնն որ  
ասանկ միշտ դէպ ՚ի գէշն յօժարած է: Ուսկից է աս  
տկարութիւնն որ կըզգանք առաքինութիւն ընելու,  
որչափ ալ գիւրին՝ որչափ ալ թեթաւ ըլլայ: Ուսկից են  
աս մեր մարմնոյն անկարգ զգացմունքներն ու կրքերը՝  
որ միշտ կըզգանք, որոնց համար Պողոս առաքեալն  
այնչափ կը դանդաւար ինչուան կը բաղձայ ազատելու  
աս մահկանացու մարմինէն. «Տեսանեմ այլ օրէնս  
յանդամս իմ զինեալ հակառակ օրինաց մտաց իմոց, և  
դերեալ զիս օրինօքն մեղաց՝ որ են յանդամս իմ. այր  
մի տառապեալ եմ ես, ո՞վ ապրեցուսցէ զիս ՚ի մար-  
մնոյ առախ մահու», (Հռ. է. 23:) Աս ամեն բաներն  
ալ սկզբնական մեղքին շուշերն են, որ այնչափ ան-  
գամ մեր ներգործական մեղքերովը նորէն բուսուցեր  
ենք: Աւրեմն խեղճ ենք, աս խեղճ վիճակին մէջն ինչ-  
պէս կրնանք բարեք գործել, այժմաւոր ըլլալ, իր  
պատուիրանքները պահել, ու ամեն կերպով ամեն  
բանի մէջ իր կամքը կատարել: Ո՛հ, անկարելի է, սի-  
րելի որդիքս, մենք ինքիւննուս մեղքէն ուրիշ բան չենք  
կրնար գործել, և ոչ բարի խորհուրդ մը կրնանք մը  
քերնուս անցընել. «Իբր ոչ եթէ անձամբ բաւական  
եմք խորհել ինչ իբրև ՚ի մէնջ», (Թ. Վրն. 7. 4:) Մենք  
հիւանդի մը պէս ենք, որ թէ և քիչ մը զօրութիւն ու-  
նենայ՝ բայց չի կրնար ինքիւրեն ոտք ելլել քալել, թէ որ  
մէկն իրեն չօգնէ ու զինքը վեր չիբռնէ նէ: Մենք պըզ-  
նար պղէկ բան մը ընել, այլ ալայական խաղալիկ է ը-  
րածնին: Ուստի բարեգործութիւն ընելու, այժմ

զանդ ըլլալու, իր պատուիրանքները պահելու համար, կարօտ էնք իր օգնականութեն ու զօրաւոր շնորհացը, և անով միայն ինչ բարիք որ կուզենք՝ կրնանք ընել . “Յամենայնի կարօղ եմ այնու որ զօրացոյցն զիս” . (Փիլիպ . Գ . 13 .) առանց իր օգնականութեանն ու շնորհացը՝ մեղքէն ուրիշ բան չենք կրնար ընել . “Առանց իմ ոչ ինչ կարէք առնել” . (Յոհ . ԺԷ . 5 .) Ասոր համար է որ Քս տերն մեր հայրմերին մէջը սորվեցուց մեզի, ու այնչափ կրսէ ու կրսէ որ իյմէ շնորհք ու օգնութիւն խնդրենք իր կամքը կատարելու . “Եղիցին կամք քո” :

Ուրեմն իյ կամքն ընելու համար շնորհք ու օգնութիւն խնդրել ինչ ըսել է՝ ձեզի հիմայ կարճ խօսքով բացատրեմ : Աս շնորհքը խնդրելով ամենն շնորհք, ամենն օգնութիւն, ինչ որ մեր հոգւոյն հարկաւոր է յաւիտենական փրկութեան հասնելու համար, խնդրած կըլլանք իյմէ : Տեսէք ինչ հրաշալի աղօթք է Քնի սորվեցուցած աղօթքը : Ասով խնդրած կըլլանք իյմէ որ մեր մտքը լուսաւորէ, ճշմարտութիւնը մեզի ճանչցնէ, որ չըլլանք Եսայի մարգարէին ըսած մարդիկիւրոն պէս՝ որ աղէկին գէշ կրսեն, գէշին աղէկ . լոյսը մութի տեղ կը դնեն, մութը լոյսի . “Այ այնոցիկ ոյք ասիցեն զչարն բարի և զբարին չար, ոյք գնիցեն զլոյսն խաւար և զխաւար լոյս” . (Ես . Է . 20 .) ինչ պէս շատերը կը գանուին հիմակուան ատենս՝ որ լուսաւորեալ մարդիկ կըսուին, բայց կըբերնէն կուրցած մութի մէջ են, ու ամենն բան տակնուվրայ կընեն, ինչուան սուրբ հաւատքին բաներն ալ : Ասով խնդրած կըլլանք իյմէ՝ որ մեզի շնորհք տայ հաւատալու ինչ ճշմարտութիւններ որ յայտնէր է . մեր մեղքերուն թողութիւն, արքայութեան փառքը, ու ամենն բարիք յուսալու իրմէն . զինքը բոլոր սրտանց, ու ընկերնիս ալ մեզի պէս սիրելու : Ասով խնդրած կըլլանք՝ որ մեզի շնորհք տայ իր պատուիրանքները պահելու, սուրբ Եկեղեցւոյ հրամաններուն հնազանդելու, և թագաւորներուն ալ քաղաքական իշխանութեանը հպատակելու, որովհետև անոնց իշխանութեանը գէժ կեցողը իյ հրամանին գէժ կը կենայ, կրսէ առաքեալը . “Որ հակառակ կայ իշխանութեանն, իյ հրամանին հակառակ կայ . և որք հակառակն կան, անձանց գատտո

տանս ընդունին » (Հոմ. Ժբ. 2.) ասանկ ալ մեր ծնողացը հնազանդելու, մեր հոգևոր հարց խրատները պահելու: Ասով խնդրած կըլլանք նաև շնորհք՝ որ Քնի խօսքով ու գործքով մեզի սորվեցուցած առաքինու թիւներուն կարենանք հետևել, ու փախչիլ ամեն միտու թիւններէն՝ որ այ կամայը գեմ են: Ասով նմանապէս խնդրած կըլլանք այլմէ՝ որ մեզի շնորհք տայ սք աւետարանին տուած հարկաւոր կանոնները բռնելու, զոր օրինակ աշխարհք ու աշխրբքիս բաները չխտրելու, անոնց չխարուելու, մենք զմեզ ուրանալու, մեր կամքէն հրաժարելու, խաչ քաշելու, ինքիբեհուս վրայ բռնու թիւն ընելու, մեր անձնասիրութիւնը մահացընելու, կրքերնիս ու գէշ յօժարութիւններնիս զսպելու: Կարճ խօսքով, ասով խնդրած կըլլանք այլմէ՝ որ մեզի շնորհք տայ իր ամեն ուզածն ընելու, ամեն չուզածէն ետ կե՛նայու:

Բայց որովհետև աս ամեն ըսած բաներս, ու դեռ որչափ որ կրնայի ըսել նէ, այլմէ մէկիկ մէկիկ խնդրելն երկան ու դժար կըլլար, ու ամենքը չէին կրնար խընդրել, Քն աէրն մեր իր անհուն իմաստութեամբը սորվեցուց մեզի մէկ խօսքով խնդրել: Ուստի « Եղիցին կամք քո » ըսելով միայն՝ կը խնդրենք այլմէ ինչ որ մեզի հարկաւոր է, ամեն օգնութիւն, ամեն շնորհք՝ որոնց կարօտ է հոգինիս փրկութեան հասնելու և արքայութիւն երթալու համար: Թէ որ շատ քսակի պարտք մը ունենայինք վճարելու, ուղէինք մանր ըստըկով վճարել, օրեր ու Յօր նահապետին համբերութիւնը պէտք կըլլար համրելու համար, ու միշտ ալ վտանգ կըլլար սխալ համրելու, անանկ չէ: Իսկ թէ որ ոսկի մը ունենայինք՝ որ նոյնչափ քսակի ստակ աժէր, անով միայն մէկէն պարտքերնիս կը վճարէինք, կը լմննար կերթար: Աս այնչափ մանր ստրկի աժէք ունեցող սակին՝ Հայրմերին մէջը Քնի մեզի սորվեցուցած խօսքն է, « Եղիցին կամք քո » վասն զի աս աղօթքն ուրիշ ամեն աղօթքներուն տեղը կը զօրէ՝ անանկ որ՝ աս խնդիրքը միայն ընելով, այլմէ շնորհք մը կը խնդրենք՝ որուն մէջն ուրիշ ամեն հարկաւոր շնորհքները կ'իմացուին:

Թէ որ ասանկ է, պէտքը չէ՞ որ ամենիքնիս ալ ջերմ ունդութեամբ ընենք աս աղօթքը, պէտքը չէ՞ որ սրբ-

անընկա ալ՝ բերնեընկա ալ՝ աս խօսքն ըլլայ միշտ . « Երկուցին կամք քո » : Բայց եկուր նայէ որ խիստ քիչ են անոնք՝ որ աս աղօթքը սրտանց ընեն , խիստ քիչ են՝ սրտանց աղօթք ընողներն որ այ կամքն ըլլայ : Անչո՞ւ , գիտէք . վասն զի իրենց կամքն ընելէն՝ ի զատ ուրիշ բան չեն փնտրուեր , ուրիշ բան չեն մտածեր , ինչուան համբերութիւննին ալ կը կորսընցընեն , կը սրգոյնն , տակնուվրայ կըլլան , երբոր հարկ կըլլայ իրենց կամքէն հրաժարիլ ու այ կամքն ընել : Ասէք ինձի , ռխա-կալ մարդը՝ ուրիշի չարիքն ուզողը՝ կը մտածէ՞ այ կամքը ընել . չէ , իր չար կամքը կուզէ որ առաջ երթայ : Աստուած կուզէ որ ներէ իր թշնամուոյն՝ իրեն չարիք ընողին , իսկ ինքը չուզէր ներել , կատէ թշնամին , ու ամմեն կերպով կուզէ անկէց իր ռիւը հանել : Աս կամ ան աշխարհասէր սրբոնը կամ խաթուհը , կը մտածէ՞ այ կամքն ընելու . չէ , իր կամքն ընելէն ուրիշ բան չի գիտեր : Աստուած կուզէ որ ատ վտանգաւոր բարեկամութիւնը , ատ դայթակողական սէրը չունենայ . իսկ ինքը՝ որչափ ալ լսէ որ կը խօսուի վրան , որչափ ալ զինքը զգուշացընող ըլլայ , իր բռնած ճամբէն ետ չի կենար : Աս կամ ան ունայնասէր մարդը , այր եզեր կամ կին կը մտածէ՞ այ կամքն ընել . չէ , իր կամքն ընելէն ուրիշ բան չի մտածեր : Աստուած կուզէ որ քիչ մը քաշուի , իրեն գայ , հոգին մտածէ , աղօթքի հետ ըլլայ , տանը բաները հոգայ . իսկ ինքը զբօսանքի տեսնուելու տեղուանք կը ստըտի , ու նորելուք բաներուն ետէն կերթայ , թէ և ընտանեացը վնաս ալ հասնելու ըլլայ իր բռնած ճամբէն : Մէկ խօսքով . այնչափ ախտաւոր ու մեղքի ետէ ինկող մարդիկ ո՞ր կը մտածեն այ կամքն ընել . թէ որ մտածէին նէ , ախտաւոր չէին ըլլար , այնչափ մեղք չէին գործեր : Ու իրաւ . ինչ է ախտ ըսածդ , ինչ է մեղքը . մեր կամքն այ կամքէն վեր գնել : « Ինչ է որ ան կատէ , կրսէ սուրբն Բեռնարդոս , ինչ է որ ան կը պատժէ , բայց մարդուս իր կամքը . մէյնը աս թող դողրի , ալ դժոխք պէտքը չըլլար » : Աչուընկա բանանք , սիրելի որդիքս , չիսաբուինք . կուզէ՞ք աղէկ ու ճամարխա քրիստոնէտայ ըլլալ . պէտք է որ մեր կամքէն հրաժարինք , ու ամմեն կերպով ամմեն բանի մէջ այ կամքն ընենք : Բն տերն մեր յայտնի ըսաւ . « Եթէ որ կամիցի զինի խմ գալ ,

ուրասցի զանձն և եկեացէ զկնի իմ», (Մփ. 24.)  
այսինքն ով որ կուզէ բարի քրիստոնեայ և իմ ճշմարիտ հետեողս ըլլալ, պէտք է որ իրմէն ու իր կամքէն հրաժարի: Ինչուան որ չխօսրվինք զմեզ ու մեր կամքն ուրանալ, ու ամեն բանի մէջ ից կամքը փնտրուել, մտքերնուս վերցընենք, ալեկ քրիստոնեայ չենք: «Քրիստոնէի անուն կոչենանք, քրիստոնէի շուք կըլլանք, կրտէ Տերաուղիանոս, բայց ոչ երբէք ճմարիտ քրիստոնեայ»: Անոր համար Գաւիթ մարգարէն, մէյմը աս կերպով, մէյմը ան կերպով, շնորհք խնդրելէն չէր դադրեր որ ից կամքն ընէ. «Ուսո ինձ առնել զկամս քո»: Ուստի սուրբ գիրքն ալ Գաւիթ մարգարէին համար կըտէ՝ որ ից սրտին ուղած մարդն էր, վասն զի միշտ ից կամքը կը ջանար ընել. «Գաւի զԳաւիթ որդի Յեսուեայ այր ըստ սրտի իմում, որ արասցէ զամենայն զկամս իմ», (Գործոց. 22.) Անոր համար Պողոս առաքեալն ալ միշտ, թէ իրեն և թէ ուրիշներուն համար շնորհք կը խնդրէր ից կամքն ընելու: «Եւ ի՞նչ խաղաղութեան հաստատեացէ զձեզ՝ ի գործս բարութեան, առնել զկամս նորա, և արասցէ ի մեզ զհաճոյսն առաջի իւր», (Եբբ. 20.) Անոր համար ալ Քստերն մերայնչափ կը յորդորէ զմեզ աս շնորհքը միշտ խնդրելու, «Եղիցին կամք քո», վասն զի թէ որ աս շնորհքն ունենանք նէ, ամեն շնորհք կոչենանք ինչ որ հարկաւոր է մեր հոգւոյն, կըլլանք ճմարիտ քրիստոնեայ, և ասպահովապէս փրկութեան կը հասնինք. «Ոչ ամենայն որ ասէ ցիս տէր տէր, մտցէ յարքայութիւն երկինց. այլ որ առնէ զկամս հօր իմոյ՝ որ յերկինսն է», (Մփ. 21.)

Ուրեմն ալեկ հասկըցէք. Հայրմերին մէջը «Եղիցին կամք քո» ըսելով իցմէ շնորհք կը խնդրենք իրեն հնազանդելու, իր պատուիրանքները պահելու, ամեն կերպով ամեն բանի մէջ իր սուրբ կամքն ընելու: Ետքը ան խօսքովն ալ որ կեկցընենք, «որպէս յերկինս և յերկրի», իցմէ շնորհք կը խնդրենք որ անանկ իր կամքն ընենք աշխրբբիս վրայ՝ ինչպէս երկինքը սուրբերը կընեն, թէ որ անոնց հաւասար ալ չընենք նէ՝ դոնէ անոնց պէս ընելու: Թէ որ սրտանց ըսելու ըլլանք աս խօսքը նէ, խիստ մեծ օգուտ կըլլայ մեր հոգւոյն ամեն անգամ որ Հայրմերը կըսենք:

ՅՈՐԴՈՐԱԿ ՏԻ :

Աստուծոյ խմայը հէք համալերպութեան լըս ,  
և անոր օգոսնէրը :

“ Եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի ” :

Ինչպէս որ անցեալ կիրակի սուրբ Օգոստինոսին վկայութեամբն ըսի ձեզի , աս խօսքովս Քս տէրն մեր երկու բան կը սորվեցընէ մեզի խնդրել յայմէ . մէյը որ կարենանք ամենն կերպով՝ ամենն բանի մէջ իր կամքն ընել . մէյըն ալ որ ինչ որ կուզէ՝ ընէ մեզի , ինչպէս որ իրեն հաճոյ է՝ կառավարէ զմեզ : Առջինին վրայ երկան խօսեցայ ձեզի , ցըրնելով որ եթէ կուզենք վըր կուել ու արքայութիւն երթալ , պէտք է որ յայ կամքն ընենք , իրեն հնազանդինք , իր պատուիրանքները պահենք . ցըուցի ալ որ իր կամքն ընելու համար , իրեն հնազանդելու և իր պատուիրանքները պահելու համար՝ կարօտ ըլլալով իր օգնականութեանը , պէտք է որ միշտ շնորհք խնդրենք իրմէն , “ Եղիցին կամք քո ” ըսելու ատեննիս : Այսօր երկրորդ խնդրեցին վրայ պիտոր խօսիմ , որով կը խնդրենք յայմէ՝ որ իր կամքը մեր վրայ միշտ կատարուի , այսինքն ինչպէս որ իրեն հաճոյ է , ինչ որ կուզէ նէ , ընէ մեզի . ու ցըրնեմ պիտոր ձեզի՝ որչափ հարկաւոր ու օգտակար է աս մեծ սուսքինութիւնն յայ կամայը հետ համակերպելու մեր կամքը :

Ինչո՞ւ համար Քս տէրն մեր կը սորվեցընէ մեզի խնդրել յայմէ՝ որ իր կամքը մեր վրայ միշտ կատարուի , կրնայ ըլլալ որ յայ կամքը չիկատարուի , կրնայ մէկն արդիւլէլ որ յայ կամքն իր տեղը չէրթայ , ու յայ ուղած բանը չըլլայ : Չէ , սուրբ հաւատքը կը սորվեցընէ որ յայ կամքը միշտ ու ամենն բանի մէջ առաջ կերթայ : Ամենայն խորհուրդք իմ հաստատեցին , և զամենայն՝ զոր կամիմ՝ արարից ” . (Եսայ . խց . 10 .) ուստի յայ մէկ

բան մը ուզելը, ան բանին ըլլալն է. « Ասաց և եղեն » : Սուրբ հաւատքը կը սորվեցնէ՝ որ ան ինչ որ կուզէ թէ երկինքն և թէ երկրիս վրայ, ամեն ուզածը կընէ, ու մէկն իր կամօցը գէժ չի կրնար կենալ. « Ըստ կամօց իւրոց առնէ՝ ՚ի զօրութեան երկնից և ՚ի բնակութեան երկրի, և չիք որ ընդդէմ գառնայցէ ձեռին նորա » (Դան. ք. 23)։ Ուրեմն թէ որ ան կամքը միշտ ամեն բանի մէջ կը կատարուի, ինչ պէտք է խնդրենք որ մեր վրայ ալ կատարուի. հերքէ է խնդրելիս՝ որ մենք իր կամքը կատարենք : Բայց Քստէրն մեր ասով չուզէր ըսել որ կարելի բան է ան կամքը մեր վրայ չի կատարուիլը, հասկա կիմացընէ մեզի ու կը սորվեցնէ որ պարտական ենք ամեն կերպով ամեն բանի մէջ մեր կամքն ան կամօցը հետ համակերպելու, պարտը կան ենք կատարեալ համակամութիւն ունենալու իրեն հետ. անանկ որ, ինչ որ ինքը կուզէ՝ մենք ալ ան ուզենք, ինչ որ իրեն հաճոյ է՝ մեզի ալ նոյնը հաճոյ ըլլայ, ինչ որ վրանիս կը խորհէ՝ անիկայ մեզի օգուտ պիտի սեպենք, չի գանդալիք, անհամբերութիւն չընենք, այլ մանուաւնդ փափաքինք ու խնդրենք իրմէն որ ինչ որ կուզէ նէ՝ ընէ մեզի, իր ուզածին պէս կառավարէ զմեզ :

Աստուած մեր տէրը չէ, մենք իրենը չենք, բոլոր մեր ունեցածն իրենը չէ. ո՛վ կրնայ աս բանս ուրանալ : Ուրեմն թէ որ ան մեր տէրն է, մենք իրենն ենք, ու բոլոր ունեցածնիս իրենն է, ինչ որ կուզէ՝ տէր է ընելու, թէ մեզի և թէ մեր ունեցածին. ու թէ որ տէր է ուզածն ընելու թէ մեզի և թէ մեր ունեցածին, մենք որ իր ծառայքն ենք՝ պէտք է որ իր կամօցը հնազանդինք, իր ուզածն ուզենք՝ ինչպէս հաւատարիմ ծառայ մը պարտական է իր տիրոջ կամօցը հնազանդիլ, ու անոր ուզածն ուզել : Ասիկայ յայտնի բան է, ասպացուցի կարօտ չէ. բայց ինչ բանի մէջ ան կամօցը պիտոր համակերպինք, կրնայ ըսել մէկը :

Գիտէք ինչ բանի մէջ. ամեն բանի, ինչ որ աշխարհիս վրայ ազեկ կամ դէշ, յաջող ու ձախորդ, օգտակար ու վնասակար կը հանդիպի, ամենու՛ն մէջ պէտք է համակերպութիւն ունենանք ան կամօցը հետ : Ինչու որ ամենն ալ ան կամօքը կը հանդիպի. ուստի թէ որ անողը ենք, ան ուզելովն ենք անողը, թէ որ հի-

ւանդ , յայ ուղեւորին ենք հիւանդ . թէ որ ալէկ կազմուածք ունինք , յայ տուածն է . թէ որ տկար ու պակասաւոր , ան ալ իր ուղեւորին է . “Նա արար զմեզ , և ոչ մեք էաք ” . (Սղմ . զԹ .) թէ որ խեղացի ու հանձարաւոր ենք , յիծ է զմեզ անանկ ընողը . թէ որ անպուշ ենք , ան ալ իրմէն է . թէ որ սրատես ենք , ապրճնիս սուր է , խօսքերնիս տեղը , յիծ է աս կատարելութիւնները մեզի տուողը . թէ որ կոյր ենք , խուլ ու համր ենք , իր ուղեւորին անանկ եղեր ենք . թէ որ հարուստ ենք , իրմտին ենք . թէ որ աղքատ , ան ալ իրմտը . թէ որ բազզ ունինք , յիծ է տուողը . թէ որ գժբազդութիւն , անոր տուողն ալ ինքն է . թէ որ տեղաց մը կիյնանք , գլուխնիս կը պատուի , թեւերնիս կը կոտրի , յայ ուղեւորին է . թէ որ մէկն զմեզ կը նախատես ու կը հալածէ , մեզի անիրաւութիւն զրկանք ու չարիք կընէ , յիծ է ուզողը՝ որ մենք ան նախատինքն անիրաւութիւնը զրկանքն ու չարիքը քաշենք : Չերկընցընեմ , ինչ որ կը պատահի աշխրբիս վրայ , ամմենն ալ Աստուծոյ ուղեւորին է որ կը պատահի . ինչ պատճառ ալ ըլլայ պատահած բաներուն , կուզէ ազատ , կուզէ հարկաւոր , կուզէ պատահական , ամմենուն ալ առջի պատճառն Աստուած է . ուստի առակ է որ՝ առանց յայ տերև մը չի շարժիր : Մարդուն խնտալը կուգայ երբեմն ոմանց խօսելու կերպին վրայ , որ աս կամ ան բանը պատահմամբ եղաւ՝ գիպուածը բերաւ՝ կըսեն : Տգէտի խօսուածք . ինչ է պատահմունք կամ գիպուած ըսածդ . աշխրբիս վրայ գիպուած չիկայ , ինչ որ կը պատահի՝ յայ անանկ ուղեւորն համար կը պատահի . թէ որ յիծ չուզեր նէ , չէր պատահեր : Արիկայ անանկ ճըշմարտութի մըն է՝ որ սք հաւատքը մեզի կը սորվեցընէ , ինչպէս ցցուցի ձեզի հերու այնչափ պատճառներով ու սուրբ գրոց վկայութիւններով , ու ասոր վրայ տարակուսողը խենթ պիտոր ըլլայ . ուստի պարտապ տեղն ատեն չիկորսընցընեմ նորէն ցցընելու : Մէկ բան մը միայն կայ աշխրբիս վրայ , որուն պատճառն յիծ չէ . և յայ ուղեւորը չէ որ կը պատահի : Գիտէք որն է . մեզքն է . վասն զի յիծ կատէ զմեզքը , կը զզուի մեզքէն , ուստի չի կրնար մեզքին պատճառն ինքն ըլլալ , վասն զի պէտք էր որ ան ատենն ինք իրեն գէմ ընէր , ու յիծ ըլլալէն գաղբեր : Աստուած կը թողու միայն մեզքը ,

այսինքն չարգիլէր : արդար պատճառներու համար թող կուտայ որ մեղքն առաջ երթայ . բայց ինչպէս կըլլայ որ ԻժԹ թող տայ մեղքը՝ առանց ինքը մեղսակից ըլլալու , առ ալ ձեզի ուրիշ անդամ ազէկ մը բացատրեցի , ուստի պէտքը չէ որ նորէն բացատրեմ : Աւրեմն բաց ՚ի մեղքէն՝ ուրիշ ամենն բան ԻժԹ կուգայ , ամենն բան Իժ ուղեւորը կը պատահի :

Անանկ է նէ , ինչո՞ւ մենք այսչափ անհամբերութիւն կրնենք երբոր դժբաղդութիւն մը կամ վնաս մը կը հանդիպի մեզի : Գիտէ՞ք ինչու . վասն զի չենք ուզեր ճանչնալ Իժ մեր վնաս ունեցած բացարձակ տէրութիւնը , վասն զի չենք ուզեր որ Իժ կամքը մեր վրան կատարուի , կուզենք որ մեր կամքն առաջ երթայ : Տեսէ՞ք ինչ յանդգնութիւն է ըրածնիս . կուզենք որ Իժ մեր ուզածն ընէ , կուզենք Իժ կամսցը դէմ երթալ . ինչ ազէկ հպատակ , ինչ ազէկ ծառայ՝ որ փրոջը կամքին յարմարելու տեղը՝ կուզէ որ տէրն իր կամքին յարմարի : Աւրեմն թէ որ ամենն բան Իժ կուգայ , ամենն բան Իժ ուղեւորը կըլլայ , ինչո՞ւ շատերը կը դանդաղին՝ ուրիշին ունեցած առ կամ ան բանն իրենք չունենալ նուն համար . “ Դու ո՞վ ես մարդ , որ պատասխանի տաս Իժ , կրտէ Պօղոս առաքեալը . ( Հ . Թ . 20 . ) քեզի պէս ապերախոր , որ կը յանդգնիս Իժ դէմ գանդատ ընելու որ ինչո՞ւ քեզ ստանկ ըրաւ . “ Մի՞թէ ասիցէ՞ ստեղծուածն ցատեղծիչն՝ թէ ընդդէր այդպէս արարեր զիս , : Բրուար տէր չէ՞ ձեռքն եղած նոյն կաւէն ամենն աեսակ աման շինելու , թէ պատուաւոր և թէ անարդ բանի համար ըլլայ . “ Եթէ ո՞չ ունիցի իշխանութիւն բրուան կաւոյն ՚ի նմին զանդուածոյ առնել անօթ՝ զօմն ՚ի պատիւ և զօմն յանարգանս , : Ասանկ ալ Իժ մեր ստեղծողը չէր կրնար նոյն հողէն ամենն կերպ մարդիկ ստեղծել , խեղացին ու անխելքը , ու թո՞յն ու տկարը , առողջն ու հիւանդը , հարուստն ու աղքատը , երբոր աշխրջքիս ու ամեննուն համար աւսանկ ազէկ էր : Աստուած պարարկանութիւն մը ունէր մեզի՝ չէ . բան մը պարարկան չէր տալու , թէ որ կուտայ նէ՝ իր բարութեանն ու սղորմութեանը համար է որ կուտայ : Աւրեմն որչափ ալ քիչ տայ , միշտ շատ է տուածն ու խիստ շատ՝ որովհետև ամեննինն բան մը տալու պարարկան չէ . ուստի ինչ ալ որ ընէ մեզի նէ ,

իրաւունք չունինք իրմէն գանդբաւելու : Իրաւ , մեզի պէս ողորմելի ազէտ ու կրքերով կուրցած մարդկանց երբեմն անանկ կերևնայ որ՝ անձ արդարութիւն չեներ ոմանց աւելի ու ոմանց պակաս տալովը . բայց գիտնալով որ անձ բոլորովին արդար է , ուզէ նէ ալ՝ անիրաւութիւն չի կրնար ընել , պէտք է հաւտանք՝ կրսէ սուրբ Օգոստինոս , ու չխտարակուսինք որ ամեն ըրածն արդար ու ազէկ է :

Թէ որ ամեն բան անձի կուգայ , ու ամեն բան անձ ուզելովը կրլայ , ուրեմն ինչո՞ւ մեզի չարիք փնաս զըրկանք նախապէսք ու խօսքով կամ գործքով անիրաւութիւն ընողներուն դէմ կելլէնք , կատենք զիրենք , վրանին չար կը խօսինք , իրենցմէն վրէժխնդրութիւն կը նենք : Ծուռ բան չէ՞ ըրածնիս , անխելքութիւն չէ՞ անոնք են մեզի չարիք ընողները . չէ , ան անանկ ուզելովն է որ մենք ան չարիքը կը կրենք . ան է , որ անոնց անոնց ըրած մեղքին գործակից ըլլալու՝ զիրենք կը գործածէ մեզի նեղութիւն քաշել տալու : Ուրեմն թէ որ անոնց ըրած չարիքը՝ ան ձեռքէն կուգայ մեզի , իր թող տալովը՝ իր ուզելովը կրլայ , մեզի չարիք ընողներուն դէմ ելլելնիս՝ կրսէ սուրբն Գորոթէոս , չընտրուն ըրածին պէս կրլայ , որ քար նետողն բան մը չիկրնալով ընել քարը կը խածնեն , առանց մտածելու որ քարը չէ իրենց փնաս տուողը՝ այլ քարը նետողը : Ասոր օրինակ շատ ունինք սուրբ գրքին մէջը , որ անձ չար մարդկանց ձեռքով ուրիշներուն պատիժ կամ նեղութիւն քաշել կուտայ : Աբիսողոմին իր հօրը դէմ ապստամբելուն համար ըսաւ անձ՝ որ ինքն էր Աբիսողոմն ոտք հանողը , Դաւիթ մարգարէն պատժելու համար , որպէս զի իր ըրած շնութեան ու մարգասպանութեան մեղքին ապաշխարանքը քաշէ . « Ահա ես յարուցից ՚ի վերայ քո չարիս ՚ի տանէ քուսմէ . . . դու արարեր զայդ ՚ի ծածուկ , և ես արարից զբանդ զայդ յանդիման ամենայն Իսրայէլի » . ( Է Թ 7 . Ժ Է . 11 : ) երբոր Սէմէի յանդգնեցաւ Դաւիթի անէծք տալ , նախատական խօսքեր ըսել ու քար նետել , քովի եղած պահապանները կուզէին վրան յարձրկիլ , ու բռնել զինքն սպաննել : Բայց Դաւիթ մարգարէն չիթողուց , ասոր ըսածն ու ըրածը՝ անձ է , ըսաւ . անձ ասոր ձեռքովն իս կը պատժէ , կուզէ որ ես աս վնաս ասոր

ձեռքէն քաշեմ, [Թող տուէք ինչ կուզէ՝ ընէ . « Թող տուէք նմա, [Թող անիծանէ այնպէս . զի անք առայ նմա անիծանել զԴաւիթ, և ո՞վ ասացէ՝ [Թէ ընդէր արարեր այդպէս » . (Էթ . ԹԳ . ԺԿ . 10 :) Յոր նահապետն այնչափ փորձանքներ ետեւէ ետե քաշելէն ետքը, երբոր լսեց որ աւազակները բոլոր իր հարստութիւնն իր անասուններն յափշտակեր ու զինքը մոխրի վրայ նստեցուցեր էին, ան աւազակներուն գէմ տաքնալու տեղը, բերնէն անոնց գէմ խօսքեր հանելու տեղը, մտածեց որ ամենն եղած բաներն այ ձեռքէն կուգային իր վրայ . « Զի ձեռն տեառն մխեցաւ յիս » . (ԺԹ . 21 .) ու ըսաւ . Ամենն ունեցած բարիքս այ տուածն էր . ինքը տուաւ, ինքն առաւ . իր կամքն օրհնեալ ըլլայ . « Տէր ետ, և անք էտո . որպէս տեառն հաճոյ [Թուեցաւ, նոյնպէս և եղև . եղիցի անուն ան օրհնեալ » . (Թ . 21 :) Աստուծոյ ձեռքէն ընդունած այնչափ բարիք վայելելէն ետքը, հիմայ աս փորձանքներուն չիհամբերէնք պիտոր . « Եթէ զբարիսն ընկալաք ՚ի ձեռանէ տեառն, չարեացս ո՞չ համբերիցեմք » . (Էթ . 10 :) Ասանկ ալ կը անսնենք որ շատ անգամ անբանաւորներու ձեռքով պատժեր է բոլոր ազգ մը, գէշ մեծաւորներու ձեռքով հպատակները, մեկուն մեկալին ձեռքովն ուրիշները :

Ուրեմն ինչ պէտք է որ մեզի հալածանք ու չարիք ընողներուն գէմ սրգողինք ու ատենք զիրենք . [Թէ որ կրնանք օրինաւոր կերպով ձեռքերնէն խալտսիլնէ, ազէկ է . [Թէ որ չէ, համբերութիւն : Թէ որ ան անիծանի կուզէ, [Թէ որ ան անիծանի կը հրամայէ, [Թէ որ ան անիծանի որ անոնց ձեռքովը մեզի նեղութիւն քաշել ու արգիւնք վաստակիլ կուտայ, պէտք է որ գլուխնիս ծակնք՝ հնազանդինք այ, ու համակերպելով զմեզ իր կամացը՝ ըսենք սրտանց . Աստուած իմ, անք ես՝ ինչ որ կուզես նէ ընելու ինձի, քու սուրբ կամքդ ըլլայ . « եղիցին կամք քո » . միայն շնորհք տուր ինձի աս նեղութիւնը համբերութեամբ քաշելու, որպէս զի մեզքերուս սալաշխարանք ըլլայ :

Ասանկ պէտք է ըսենք, ու ասանկ ալ ընենք ամեն անգամ որ նեղութիւն մը կամ փորձանք մը կունենանք, ամենն կերպով ամենն բանի մէջ մեր կամքն իր կամացը հետ համակերպելով, [Թէ բարիք տայ մեզի և

Թէ չարիք , Թէ յաջողութիւն և Թէ գթբաղդութիւն ,  
Թէ առողջութիւն և Թէ հիւանդութիւն , Թէ հարս-  
տութիւն և Թէ աղքատութիւն , Թէ կեանք և Թէ մահ ,  
բոլորն ալ պէտք է սիրով ընդունինք , իր ուզածը միշտ  
ուզելով , ու բաղձալով որ ինչ որ իրեն հաճոյ է՝ ան  
ըլայ . մանաւանդ ստոյգ գիտնալէն ետքն որ ինչ որ ին-  
քը կրնէ՝ ան է մեր բարին , ան է մեզի օգտակարը :  
Վասն զի Խժ մեր հայրն ըլլալով , ու անանկ բարեգութ  
հայր , ինչպէս կարելի է որ մեզի փաստակար բան ընէ .  
չէ , չի կրնար ըլլալ , կրսէ սուրբն Օգոստինոս , առ  
բանն անկարելի է : Աստուած մեզի հետ անանկ կը  
վարուի , ինչպէս որգետէր հայր մը իր խեռ ու անհնա-  
զանգ զաւկին հետ . դաւազանը ձեռքը կառնէ՝ զինքը  
խրատելու իր բարւոյն համար , ինչուան որ խելքը  
գլուխը ժողլէ , զինքը շքակէ . բայց ետքը ինչ կրնէ .  
դաւազանը կը կտորէ կրակը կը ձգէ , իսկ զաւկին իր  
ժառանգութիւնը կը թողու : Ասանկ կրնէ մեզի ալ Խժ ,  
կրսէ նոյն սուրբ վարդապետը . շատ անգամ մեզի նե-  
ղութիւն ու փորձանք կը խաւրէ , շատ անգամ գէշ  
մարդկանց ձեռքով մեզի նեղութիւն քաշէլ կուտայ ,  
կը պատժէ զմեզ , միշտ մեր բարւոյն ու օգտին համար ,  
որպէս զի խոնարհինք համբերենք ու ապաշխարենք ,  
և կամ մեր հոգւոյն աւելի աղէկ ճանչնալով ձախոր-  
դութիւնը քան Թէ յաջողութիւնը : Բայց ետքը ետքը  
ան գէշ մարդիկը կը պատժէ գթոխքին կրակին մէջը կը  
ձգէ , իսկ մեզի՝ Թէ որ համբերենք ու իր սուրբ կամա-  
ցը հպատակինք՝ յաւիտենական արքայութեան ժա-  
ռանգութիւնը կուտայ , ինչպէս Դաւիթ մարգարէին  
բերնովն ըսաւ . “ Զի չարք վաղվազակի սատակեսցին .  
բայց ոյք համբերեն տեառն , նոքա ժառանգեսցեն  
զերկիր ” . (ՍԴ՝ ԼԿ՝ 9 :

Երանի մեզի , սիրելի որդիքս , Թէ որ աս համա-  
կերպութիւնն ունենանք ւայ կամացը հետ , ու ամեն  
կերպով ամեն բանի մէջ ւայ կամքը փնտրուենք , ւայ ու-  
զածն ուզենք միշտ , ւայ չուզածէն ետ կեանք , ու իր  
ամեն ըրածին՝ սիրով հպատակինք : Ինչ մեծ օգուտ  
ներ որ կը բերէ մեզի աս համակերպութիւնը՝ Թէ հոս  
և Թէ անգին , ո՞վ կրնայ պատմել :

Առջի մեծ օգուտն ան կըլլայ որ կազատէ զմեզ ամ-  
մեն շփոթութենէ , տակնուվրայ ըլլալէն , ու տեսակ

մը արամուսթեանէ՝ որ շատ անգամ մարդուս վրայ կը տիրէ . ու անանկ հանդիսս ու խաղաղութիւն կը զգանք սրտերնուս մէջ , որ միշտ ուրախ զուարթ կը լլանք : Ասան զի երբոր մէկն այ կամացը հետ համակերպութի ունի , ինչ վիճակի մէջ ալ դանուի , ճանչնալով որ այժմ իր աէրն է ու իր բարեգութ հայրը , ու զինքը սիրելով ու ամմեն բանէ վեր դնելով , կը փափաքի իր կամքն ընելու , ուստի միշտ գոհ է՝ որ այ հաճոյ որն է նէ , ան ըլլայ , ու ասանկով սիրտը միշտ հանգարտ կը լլայ , ճըշ մարիտ հանդիսս ու խաղաղութիւն կը վայելէ : Ի՞նչ պէս կը լլայ որ սուրբերը միշտ գոհ ու զուարթ էին , սրտերնին միշտ խաղաղութեան մէջ էր , ու բանէ մը տակնուվրայ չէին ըլլար : Իրենք ալ չիքաշէցին նեղութիւն փորձանք հիւընդութիւն ու դժբաղգութի : Չէ թէ միայն քաշէցին , այլ նաև մեղմէ շատ աւելի . վասն զի այժմ սովորաբար սուրբերուն աւելի փորձանք կը խաւրէ , որպէս զի կարենան ըսել՝ « Անցաք մէք ընդ հուր և ընդ ջուր , և հաներ զմեզ 'ի հանդիսս » . (Սղճ . կէ . 12 :) Ի՞նչպէս կը լլայ ուրեմն որ միշտ միակերպ էին , միշտ ուրախ զուարթ : Ասան զի մէյմը հասեր էին ան աստիճան համակերպութիւն ունենալու ամմեն բանի մէջ այ կամացը հետ , որ այ ուզածէն 'ի զատ ուրիշ բանի չէին փափաքեր . ուստի ինչ որ հանդիպէր իրենց , գոհ էին :

Աստուծոյ կամացը հետ համակերպութիւն երկրորդ մեծ օգուան ալ ան է որ՝ անով մարդս կամաց կամաց ամմեն առաքինութիւն կը սորվի ընել , ու արքայութեան համար արդիւնք դիպէ : Ասան զի աւթիները պակաս չեն՝ մէյմը ուրիշներէն նախաստիճան ընդունելու , մէյմը ուրիշներուն հնազանդելու , մէյմը սով ու ծարաւ՝ ցուրտ ու տաք կրելու , մէյմը խեղճութեան ու կարօտութեան մէջ գանուելու , երբեմն հիւանդութիւն քաշելու , երբեմն ալ ուրիշներէն ո՛ր և իցէ զըրկանք ու նեղութիւն : Թէ որ աս ամմեն բան այժմ է կամ ի պէս ընդունելու ըլլանք , թէ որ մեր կամքն այ կամացը հետ համակերպենք , ասկէց առաջ կուգայ որ՝ մէյմը համբերութեան առաքինութիւն կրնենք , մէյմը հեղութեան , մէյմը խոնարհութիւն , մէյմը հնազանդութեան , մէյմը աղքատութեան , մէյմը մահացուցման , որ բոլորն ալ Քնի յանձնած հարկուոր ա .

ուաքինուլթիւններն են՝ աղէկ քրիստոնէայ ըլլալու և փրկուլթեան հասնելու համար :

Աստուծոյ կամօցը հետ համակերպուլթեան երրորդ մեծ օգուան ալ ան է որ , ից սիրելի կրնէ զմեզ , ու ամեն տեսակ շնորհաց ու ից օգնականուլթեանն արժանի : Վասն զի ասկէց մեծ ինչ զոհ կրնանք ընել ից , որ զմեզ ու մեր կամքը բոլորովն իրեն կը նուիրենք , ու զմեզ իր ձեռքը գնելով՝ կրսենք սրտանց իրեն որ , ինչ որ կուզէ նէ՝ ընէ մեզն , տէր է , « եղիցին կամք քո » : Ախ , սիրելի որդիքս , աս նուէրքն անանկ հաճոյ է ից , որ շնորհք մը չիկայ՝ որ ասոր փոխարէն չիտայ մեզն : Ուստի կը տեսնենք որ Պօղոս առաքեալն ից կամօցը հետ համակերպելով՝ ինքը զինքը ից ձեռքն յանձնեց չիյանձնեց , անանկ շնորհք մը ընդունեցաւ իցմէ , որ եկեղեցւոյ հալածող ըլլալէն՝ առաքեալ եղաւ , անօթ բարկուլթեան ըլլալէն՝ անօթ ընարուլթեան եղաւ , մեծ մեղաւոր ըլլալէն՝ մեծ սուրբ եղաւ . « Անօթ ընարուլթեան է ինձ նա , կրել զանուն իմ առաջն հէթանոսաց և թագաւորաց և որդւոցն Նորայէլի » : (Գործ . Թ . 15 :) Ասանկ ալ կը տեսնենք որ Յոր նահապեան ամեն փորձանքներուն մէջ ից կամօցը հետ ունեցած կատարեալ համակերպուլթեանը համար , իր կորսնցուցած բաներուն կրկինն ընդունեցաւ Աստուծմէ . « Եւ ետ տէր կրկին քան որչափ ինչ էրն յառաջագոյն Յորայ ՚ի յաճախուլթիւն » : (Յ . Բ . խբ . 10 :) :

Կարճ խօսքով . ից կամօցը հետ համակերպուլթիւնը , ամեննէն աղնիւ՝ ամեննէն գերազանց առաքինուլթիւնն է որ կրնանք ընել , զմեզ կատարելուլթեան կը հասցընէ , մեզն արքայուլթիւն թռչել կուտայ : Ինչ բանի վրայ կեցած է քրիստոնէական կատարելուլթիւնը . տարակոյս չիկայ որ իձ սիրուլթեան վրայ . ուստի որչափ որ մէկն աւելի կը սիրէ զիձ , այնչափ աւելի կատարեալ է : Բայց իձ սիրուլթեան ամեննէն աղնիւ մասը ո՞րն է . ան է որ մէկն իր կամքն ից կամօցը հետ միացընէ , ու ից ամեն ուղածն ինքն ալ ուզէ , վասն զի երբոր երկու հոգի իրաւցընէ մէկզմէկ կը սիրեն , կամքերնին մէկ կըլլայ , մէկին ուղածը մէկալն ալ կուզէ . ուստի սուրբն չէրոնիմոս , ու Արիկերոն ալ , կրսեն որ՝ նոյն բանն ուղելը կամ չուղելը նշան է ճշմարիտ սիրոյ ու բարեկամուլթեան : Ուրեմն մէկը որչափ աւելի հա-

մակերպութիւն ունի այ կամացը հետ, այնչափ աւելի կը սիրէ զի՞ն՝ որչափ ալ աւելի կը սիրէ զի՞ն՝, այնչափ աւելի կատարեալ է, այնչափ աւելի սուրբ է: Անոր համար երանի անոնց, որ հիւընդուծեան մէջ մեռնելու ատեն՝ այ կամացը հետ կատարեալ համակերպութիւն ունին. նշան է որ բոլոր սրտանց կը սիրեն զի՞ն՝ ուստի ասպահով են բարի մահ ունենալու:

Ասոնք են, սիրելի որդիքս, մեծ մեծ բարիքն ու օգուաները՝ այ կամացը հետ համակերպութիւն ունենալու: Ուրեմն մէյմը այ ձեռքը գնենք զմեզ, ու սրտանց ըսենք աս խօսքը՝ « Եղիցին կամք քո » . սրբտանց խնդրենք իրմէն՝ որ իր ուղածն ընէ մեզի, ինչպէս որ հաճոյ է իրեն՝ անանկ կառավարէ զմեզ. վասն զի ասով աշխրբքիս վրայ գոհ ապրելէն ետքը, անգին ալ սուրբերուն կարգը կանցնինք: Բայց չենք ուզեր եղեր համակերպել կամքերնիս այ կամացը հետ. ասկէց ի՞նչ կը վաստակինք. միշտ այ կամքն առաջ կերթայ հոս ալ, անգին ալ: Հոս, վասն զի ուզենք չուզենք՝ պէտք է որ քաշենք նոյն նեղութիւններն որ ի՞նչ կը խրկէ վրանիս, մէկը չի կրնար խափաներ զանոնք. « Ձի կամաց նորա ոչ որ կայ հակառակ »: Իսկ անգին, վասն զի մեր յանդգնութեանը համար կուզէ ի՞նչ որ զժօխք երթանք, ու պէտք է որ երթանք, չերթալ չըլլար: « Ձի կամաց նորա ոչ որ կայ հակառակ »:

### ՅՈՐԴՈՐԱԿ ՀԸ.

Տեր-Ասիան աղօթին լորրորդ խնդրէր. « Ձկաց մէր հանապազարդ գործ մէր այսօր »:

Հայրմերին չորրորդ խնդրէրը հասանք մեկնելու, այսինքն « Ձկաց մեր հանապազարդ տուր մեզ այսօր »: Աս խօսքովս Քն ատեն մեր կը սորվեցնէ մեզի որ ամեն օրուան կերակուրնիս խնդրենք այմէ: Աս օրուան յորդորակիս մէջն ալ աս խօսքիս բառերը մեկիկ մեկիկ պիտոր բացատրեմ, ինչպէս որ Հայրմերին մեկնութիւնն սկսած օրէս խօսք տուի ձեզի:

Բարեգուծ հայր մը՝ իր զաւկրներէն սէր ու մեծաբանք ընդունելու համար, ստարակահն է հոգալու իրենց ապրուստը, մանաւանդ երբոր ինքը հարուստ է ու զաւկրները բան մը չունին: Մեր երկնաւոր հօրմէն աւելի հարուստ հայր մը կրնայ ըլլալ. մեզմէ խեղճ ու ուղորմելի զաւկրներ կրնան ըլլալ: Ուստի Քն տէրն մեր զմեզ ապահովելու համար որ ամ մեր հայրը հարկաւորէն զմեզ կարօտ չի թողուր, մեզի սորվեցընէլէն ետքը որ իր փառքը՝ իր արքայութիւնը՝ ու իր կամայք կատարումը խնդրէնք, որոնք կատարեալ կերպով չենք կրնար ունենալ. քանի որ արքայութիւն չենք հասած, ասանց ետեւէն կը սորվեցընէ՝ մեր կենացը հարկաւոր եղած կերակուրը խնդրել. « Չհաց մեր հանապազորդ աւար մեզ այսօր », չէ թէ ամ ինքիրեն չիտալուն համար, այլ որպէս զի իմացընէ մեզի՝ որ ամմեն բան ամ է տուողը, ասանց իրեն բան մը չենք կրնար ունենալ: Բայց երկու տեսակ կերակուր կայ, հոգևոր ու մարմնաւոր. հոգևորն է՝ որ հոգինիս ուջ կը պահէ, իսկ մարմնաւորը մարմիննիս: Ու ինչպէս որ հայր մը իր զաւկրներուն թէ՛ մարմնաւոր պէտքը պիտոր հոգայ՝ այսինքն ինչ որ իրենց հարկաւոր է ապրելու համար, և թէ՛ հոգևորը՝ այսինքն աղէկ կը թուծի բարի խրատներ ու ինչ որ հարկաւոր է զաւկի մը լաւ ըլլալու համար, ասանկ ալ ևս առաւել մեր երկնաւոր հայրը կը հոգայ մեզի պէտք եղած թէ՛ հոգևոր և թէ՛ մարմնաւոր սնունդը: Ուրեմն « Չհաց մեր հանապազորդ », ըսելով՝ կը խնդրէնք անմէ թէ՛ հոգևոր և թէ՛ մարմնաւոր մեր հացը: « Երկու նշանակութեամբ պէտք է իմանալ աս խնդիրքը, կըսէ սուրբն Օգոստինոս, թէ՛ մարմնաւոր կարօտութիւննիս լեցընելու և թէ՛ հոգևորը »: Նախ հոգևորին վրայ խօսինք՝ որ աւելի ազնիւ ու պատուական է, ետքը մարմնաւոր հացին:

Որն է աս հոգևոր հացը՝ որ հայրմերին մէջը կը խնդրէնք անմէ: Հոգևոր հացը կամ կերակուրը՝ նախ անմեղ ատած լոյսն է, սրտերնուս բարի շարժմունքներն են, անմեղ նախընթաց զուգընթաց ու հետևորդ շնորհքներն են, որոնցմով կողմէ մեզի չարէն փախչելու և հեռու կենալու, բարեգործութիւն ընելու և իր շնորհքին մէջն յարատեւելու: Բայց քրիստոնէի շատը կը մտածէ աս գեղեցիկ շնորհքները խնդրել Աս.

տուճմէ . երանի թէ խնդրէին , ու սրտանց խնդրէին . երանի կըլլար իրենց , վասն զի խնդրելով խնդրելով ետքը ետքը ան իրենց կը լսէր , ու խնդիրքնին կը կատարէր . վասն զի հաւատքի մասն է՝ որ ան արթնոյն կը լսէ , հերթք է որ ինչպէս պէտք է՝ աղօթէ : “ Ամենայն որ խնդրէ՝ առնու , և որ հայցէ՝ գտանէ , և որ բախէ՝ բացցի նմա ” . (Մատթ . 7 . 8 :) Եւ աս շնորհքներովն առաքինութեան մէջ առաջ կերթային , ու շիփշիտակ արքայութեան ճամբան կը բռնէին : Բայց գէշն ան է որ՝ մարմնաւոր պէտքերնին ու աշխարհիս բաները միայն կը մտածեն , հոգևոր կերակուրը մտքերնէն ալ չանցնիր , չեն խնդրեր ան անոր հետքը՝ որոնցմով միայն կրնանք հասնիլ յաւիտենական երանութեան :

Մէյմըն ալ հոգևոր կերակուր ան խօսքերն են՝ ինչպէս Քրիստոսն մեր ըսաւ որ մարդս չէ թէ հացով միայն կապրի , այլ հոգևորապէս ան խօսքերը լսելով . “ Այլ հացիւ միայն կեցցէ մարդ , այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ ան ” . (Մատթ . 7 . 4 :) Բայց եկուր նայ որ շատերն աս հոգևոր հացը ան խնդրելու տեղը՝ ան տուածն ալ մէկդի կը ձգեն , լսեր են չեն լսեր հոգերնին չէ , Ժողովրդապետը՝ քարոզիչը ամալիտնէն ու խորանին առջևէն շունչը կը հատցնէ , անոնք զբօսանքի , գատարկաբանութեան , Ժուռ գօլու , խաղալու , ուտելու խմելու , բամբասանքի , ու ալ գէշ բաներու հետ կը լսեն . չեն նայիր որ հոգինին անթուութենէն կը մեռնի , չէ թէ մարմնաւոր հացի պակասութենէն , այլ ան սոսկալի սովէն՝ որ ան Ամուս մարգարէին բերնովը կը սպառնայ . “ Առաքելից սով յերկիր , ոչ սով հացի , այլ սով լսելոյ զբանն տեառն ” . (Ի . 11 :) Շատերն ալ , իրաւ , քարոզ լսելու կերթան , բայց անանկ քարոզներու՝ որ ամենուէն հասկընալու բանը չէ , բաց ի քանի մը գիտնաւոր մարգկանցմէ ուրիշը չի հասկընար , ինչպէս որ Ժամ կը մտնեն՝ անանկալ կելեն . մտքերնին խաւարած կը մտնեն՝ խաւարած ալ կելեն . սրբաւորնին սրաղ կը մտնեն , սառած կելեն : Գնենք ալ որ հասկընան . բայց աս քարոզները կը մեկնեն կը սորվեցընեն իրենց քրիստոնէաբար ապրելու ամեն հարկաւոր բաները : Աս քարոզներն աղէկ բաներ են , բայց բաւական չեն . քրիստոնէայ մը իր պարտքերն ա-

ղէկ սորվելու համար՝ պէտք է որ քրիստոնէական վարդապետութիւն լսէ, աւետարանի մեկնութիւն, ժողովրդապետներուն բոլոր տարին խօսած յորդորակները, որոնց մէջը քիչ քիչ ամեն բան կը մեկնեն ու կը սորվեցնեն, պարզ կը խօսին, ըսածնին ամեն մարդկիմանայ, խօսքերնին կը ճղճղեն, մէկիկ մէկիկ ամեն բանի վրայ կը խօսին, ու ինչպէս հայր մը իրեն զաւկը ներուն կրնէ՝ հոգևոր հացը կը ջարդեն առջևնիդ կը գնեն: Հոն կը սորվիք ինչ որ աղէկ քրիստոնէի մը գիտնալ հարկաւոր է:

Շատերն ալ քրիստոնէական վարդապետութեան չեն գար, ատենն անյարմար է, սեղանէն ետքը մանաւանդ ձմեռը՝ նեղութիւն է, կըսեն: Բայց թէ որ լսողներուն նեղութիւն է նէ, խօսողին չէ, ինչ ընենք, երբոր աս է ատենը՝ աս ատեն ընելու է, համբերութիւն, պղտի նեղութիւն մըն ալ չիքաշէնք պիտոր մեր հոգւոյն համար: Շատ անգամ զբօսանքի պատճառաւ, անդ մը երթալու և ասոնց նման բաներու համար, սեղանին ատենը կը փոխենք, առաջ կուտենք կերակուրնիս. նոյնը չէնք կրնար ընել կիրակի օրերը, որպէս զի տէրերն ալ ծառաներն ալ կարենան քրիստոնէական վարդապետութիւն լսելու գալ: Արեւմտեան չէ պատճառը, իրաւը զուրցենք, վասն զի հոգիսին մտածողները քիչ են, հոգերնին չէ հոգևոր բան լսելը: Ամանք ալ չեն ուզեր լսել, վախնալով որ խղճերնին չիզարնէ, իրենց սրտին վեր ՚ի վերանց հանդարտութիւնը չիստովի. “Ձի ամենայն որ զլար գործէ, ատեայ զլոյս” (Յճ. Գ. 20:) կը վախնան որ պէտք կը լոյս վարքերնին փոխել, աս կամ ան ունայնասիրութենէն ետ կենալ, աս կամ ան վտանգաւոր բարեկամութիւնը ձգել, անոր համար չեն ուզեր հոգևոր խօսք լսել. “Ձի ամենայն որ զլար գործէ, ատեայ զլոյս” : Աստի քրիստոս տէրն մեր կըսէ որ ան կողմը ելողները՝ ան խօսքերը սիրով կը լսեն, ու անոնցմէ պտուղ կը քաղեն. միայն անոնք չեն ուզեր հոգևոր խօսք լսել, որոնք որ ան գէտ են. “Ար էն յայ, զբանս ան լսէ. և գուք վասն այնորիկ ոչ լսէք, զի չէք յայ” (Յճ. Է. 47:) Գիտեմ որ աս ամեն ըսած պատճառներս, և ինչ որ ուրիշ անգամ Աստուծոյ խօսքերուն զգրութեանն ու հարկաւորութեանը վրայ խօսած ատենս ըսի նէ, հոս

չէղորդներուն օգուտ չունին, վասն զի չեն լսեր. բայց գոնէ ձեզի՝ որ միշտ կուգաք լսելու՝ օգտակար կըլլան, որպէս զի ասով աւելի վառուիք գալու, աւելի սիրով մտիկ ընէք ըսածներս, ու խնդրէք ինչպէ՛ որ ձեզի շնորհք տայ իր խօսքերը միշտ լսելու, և աս հոգևոր հացն անպակաս ընէ ձեզի. « Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր » :

Ասոնցմէ ՚ի զատ հոգևոր հաց է սուրբ հաղորդութիւնը, այսինքն Քրիստոսը մարմինը, որ ինքն ալ սբ աւետարանին մէջը հաց կենաց կոչեց, այսինքն մեզի հոգևոր կեանք տուող. « Աս եմ հացն կենաց . . . հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի . . . որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ յաւիտեան », (Յ. 4. 7. 48 :) Աս հացը բոլոր սրտանց պէտք է որ բաղձանք, սիրելի որդիքս. աս հացը խնդրենք միշտ ինչպէ՛ որ տայ մեզի, և ամենն օր տայ. թէ որ իրօք ալ չի հաղորդուինք ամենն օր նէ, գոնէ հոգևորապէս հաղորդուինք, այսինքն բաղձանքով, ինչպէս Քրիստոսն մեր ըրաւ երսուճուիրէք տարի. « Յանկանալով ցանկացայ զայս պատէք ուտել ընդ ձեզ », (Ղ. 1. 13 :) « Զհաց մեր հանապազորդ » ըսելու տաճնինս՝ աս պիտոր ըլլայ մեր գլխաւոր գիտաւորութիւնը, աս հոգևոր հացը խնդրել ինչպէ՛ս, բայց շատերուն և ոչ մաքէն կանցնի աս բանը. հաղիւ տարին մէյմը կը հաղորդուին, ան ալ շատ անգամ մեղքով. կան ալ որ տարիներով չեն հաղորդուիր, ոչ խրատ կօդակ ոչ յորդորանք, իրենց բռնած ճամբէն չեն շարժիր : Ասանկները մահուան ատենինն պիտոր զգջան, անտանը Քրիստոսը ըսածը պիտոր հասկնան որ չի հաղորդուողին հոգին միշտ մեռած է՝ ինչ շնորհքէն զուրկ ըլլալով, և ով որ աշխրբիս վրայ մեռած է հոգևորապէս՝ ինչ շնորհքը չունենալով, պէտք է որ անգին ալ յաւիտեան կորուսի, գժօիք երթայ. « Եթէ ոչ կերի՛նք զմարմին որդւոյ մորդոյ, և արբլիք զարիւն նորա, ոչ ունիք կեանս յանձինս », (Յ. 4. 7. 54 :)

Հիմայ կը մնայ որ մարմնաւոր հացին վրայ ալ քիչ մը խօսիմ, վասն զի Քրիստոսն մեր անխկայ ալ կուզէ որ խնդրենք ինչպէ՛ս. « Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր » : Ինչ կիմանայ հոս հաց ըսելով : Չէ թէ միայն բուն հացը, այլ նաև ինչ որ մարդուս ապրելու հա-

մար հարկաւոր է, այսինքն կերակուր՝ ըմպելի՝ հա-  
գուստ՝ և ամենն բան, ամենն մարդու իր վիճակին  
համեմատ՝ ինչպէս կրսէ սուրբ Օգոստինոս : Ինչպէս  
սուրբ աւետարանին մէջը կը կարգանք՝ որ Քս աւերն  
մեր շաբաթ օր մը փարիսեցւոց իշխաններուն մէկուն  
տունը գնաց կերակուրի, բայց սուրբ աւետարանը չը-  
սէր որ կերակուր ուտելու գնաց՝ այլ հաց ուտելու .  
“ Ի մտանէն նորա ՚ի տուն ուրումն իշխանացն փարի-  
սեցւոց ՚ի շաբաթու ուտել հաց ” . (Ղ. ԺԴ. 1 :)  
Ուրեմն ինչո՞ւ Քս աւերն մեր կուզէ որ աս ամենն աս-  
րելու համար հարկաւոր եղած բաները հացի անունով  
ինդրենք Կայն . “ Չհաց մեր հանապազորդ տուր մեզ  
այսօր ” : Մեզի սորվեցնելու համար որ, ինչպէս  
հացէն պարզ բան չիկայ՝ ասանկ ալ մենք ուտելու  
հանգնելու կողմանէ պէտք է պարզութիւն պա-  
հէնք, հարկաւորէն դուրս բանի ետեւ չլինանք . քի-  
չով գոհ ըլլանք, համով կերակուրներ՝ ազնիւ գինիներ  
չխինարուենք, ինչպէս որկրամոլները կրնեն, կարծես  
որ ուտելու և խմելու համար միայն եզեր են, որոնց  
համար աւաքեալը կրսէ որ իրենց Կայն իրենց փորն է .  
“ Արոց Կայն որովայնն իւրեանց է ” . (Փիլ. Դ. 19 :)  
Ինչպէս են անոնք ալ, որ մէկ սեղան մը տալու համար  
այնչպի ծախք կրնեն՝ որ շաբաթ մը ամիս մը կը բաւեր  
ասրելու . ինչպէս են նաև աշխատաւորներէն ու ա-  
րուեստաւորներէն ոմանք ալ, որ թէ և վասարկածով  
նին խիստ աղէկ կրնան պահել աներնին, բայց իրենք  
տասը վասարկին նէ՛ քսան կը ծախեն կերութումի, և  
իրենց ընտանիքն երեսի վրայ կը թողուն . Ի՛նչ խելք,  
ի՛նչ ամբնջնալու անկարգութի : Իսկ հագուստի վրայ՝  
չեմ ուզեր ըսել աւելորդ ըրած ծախքերնին, թէ աղ-  
նիւ նիւթերու համար, թէ նորելուք ձեւերու և զար-  
դերու : Հազիւ զգեստ մը կրսխին հագնելու՝ անիկայ  
կը թողուն, ուրիշ մը կը շինեն, ամենն տեսնուելուն  
նոր նոր զգեստները ցցնել կուզեն ունայնասիրութե-  
համար՝ որ աներ կը կործանէ : Ատուած կուզէ որ՝  
թէ ուտելու և թէ հագնելու կողմանէ հարկաւոր ե-  
ղածովը միայն գոհ ըլլանք . “ Աւնիմք կերակուր և հան-  
դերձս, այնու շատացուք ” . (Կ ՏԻՃ. Դ. 8 .) վասն  
զի աս մեր խելճ՝ մարմինը պահելու համար շատ բան  
պէտքը չէ . Սակաւապէս է բնութիւնն : Անոր համար

Քն տէրն մեր կուզէ որ « Զհաց մեր » ըսենք , « մեր » բառն աւելցրնելով հացին վրայ : Սուրբ ոսկերերանին մեկնութիւնն է որ՝ ասով կիմացընէ մեզն Քս , որ պարտըկան ենք հարկաւոր եղածէն աւելին աղքատներուն տալ :

Քս տէրն մեր կուզէ որ « հանապազորդ » բառն աւելցրնենք , « Զհաց մեր հանապազորդ » , այսինքն ասորւան մեր հացը , ասորուան կերակուրնիս , ինչ որ այսօր հարկաւոր է մեզն , չէ թէ աւելին : Թող լսեն անոնք՝ որ այնչափ հոգ ու մտմտութեամբ կրնեն իրենց ապրուստին համար . Քս տէրն մեր չարգիլեր որ անասական հոգ չունենան , ատենին չիպարաստեն ինչ որ հարկաւոր է իրենց ընտանեացը . բայց չուզէր որ այնչափ հոգ ու մտմտութեամբ ընեն մարմնաւոր բաներու համար . « Մի այսուհետև հոգասլիք վասն վաղուին . մի հոգայք վասն ուղոց ձերոց զինչ ուսիցէք կամ զինչ ըմպիցէք » . (Մով . Դ . 34 . 25 :) Կուզէ որ մեր առջև ու գլխաւոր հոգն ըլլայ մեր հոգին ու մեր յաւիտենական փրկութիւնը . « Խնդրեցէք նախ զարքայութիւնն ւնի և զարդարութիւն նորա » իսկ ուրիշ ամեն բան կուզէ որ ւնի ձեռքը դնենք , իրեն յանձնենք , և օրէ օր պէտք եղածէն աւելի չխնդրենք . « Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր » . վաստճ ըլլալով որ եթէ մենք քրիստոնէարար ապրելու ըլլանք նե՛ հարկաւորին կարօտ չի թողուր զմեզ ւծ . « Ընկեա՛ ՚ի տէր զհոգս քո , և նա կերակրէ զքեզ » . (Սղ . 87 . 23 :) « Ոյք խնդրեն զտէր , մի պակասեսցէ ՚ի նոցանէ ամենայն բարութիւն » . (Սղ . 17 . 11 :) Թող լսեն ագահները՝ որ այնչափ ստակ կը դիզեն , ու չեն աւ վայելէր , վախնալով որ չըլլայ թէ օր մը կարօտութե մեջ իյնան . Քս տէրն մեր կուզէ որ օրէ օր պէտք եղածը միայն խնդրենք : Բաներնին գէշ է՝ թէ որ ատ ագահութիւնն ատ ստակ դիզելու ջանքը չհափաւորեն նե . վայ է իրենց , թէ որ սրտերնին մարմնաւոր բաներու վրայ ատանկ կպած թողուն նե : Պօղոս առաքելուն ունեցած ունիս գո՛հ ըլլալու խրատ տալէն ետքը . « Բարք անարծաթասէրք լինիցին , բաւական համարել որչափ ինչ ՚ի ձեռս իցէ » . (Եբ . 47 . 5 .) սոսկալի խօսք մը կրտէ . « Որք կամինն մեծ անալ՝ անկանին ՚ի փորձութիւն և յարողայթ և ՚ի բազում ցան

կուժիւնս անմիտս և զնասակարս, որք ընկզմեն զմարդիկ  
'ի սատակուսն և 'ի կորուստս », ( ԹՅՏՏ . Գ . 9 . ) այս-  
լինքն հարստնալ ուզողները փորձութեան ու սատա-  
նային որոգայթին մէջը կիյնան , անօգուտ ու զնասա-  
կար բաղձանքներ կուենեան , ու իրենց հոգին կը կոր-  
սընցընեն : Ետքը պատճառն ալ կուտայ . « Զի ար-  
մատ ամենայն չարեաց արծաթսիրուծիւն է », այս-  
լինքն ամեն չարիք ստակ սիրելէն առաջ կուգայ : Ա-  
նոր համար ձծ Եսայի մարգարէին բերնովը կանխձէ  
զանոնք , որ տուն առնի վրայ , երկիր երկրի վրայ , կը  
ջանան աւելցընել . կարծես որ իրենք միայն բնակին  
պիտոր աշխրբբիս վրայ . « Այ այնոցիկ՝ որ յարեն  
տուն 'ի տուն , և ագարակ սու ագարակ մերձեցուցա-  
նեն . . . միթէ միայն բնակելոց իցէք յերկրի » . ( Է .  
8 : ) Իսկ « տուր մեզ այսօր », բսելով , Քն աէրն մեր կը  
սորվեցընէ մեզի որ ամեն օր յայ օգնականութեանը կա-  
րօտ ըլլալով՝ ամեն օր պարտական ենք խնդրելու իր-  
մէն մեր՝ պէտքը , իրեն յանձնելու զմեզ , և իրմէն ամ-  
մեն բան յուսալու :

Բայց սա ըսածներէս աղքատներն ալ հարուստներն  
ալ կրնան ծուռ հետեանք մը հանել : Աղքատը կրսէ .  
թէ որ ձծ խօսք տուեր է ամեն օրուան հացը տալու  
որոնց որ կը խնդրեն իրմէն , ալօթք ընողներուն ամեն  
կարօտութիւնը լեցընելու , ուրեմն ի՞նչ պէտք է աշ-  
խատիմ , կեանքս մաշեմ հացս գանելու համար . հե-  
րիք է որ յայմէ խնդրեմ , կուտայ ինձի : Ի՞նչ աղէկ  
բան . չաշխատիլ , բոլոր օրը պարապ անցընել , ու ետ-  
քը յայմէ խնդրել որ մեզի կերակուր տայ . ատիկայ ա-  
ղօթքը ընել չէ , ձծ փորձել է . ուզել որ հրաշք ընէ ,  
մեր ծուլութիւնը վարձատրէ , մեր ախտերը սնուցա-  
նէ : Աշխրբբիս սկիզբէն 'ի վեր , Ագամ՝ մեզանչեց չի-  
մեզանչեց՝ ձծ մարգուս վրայ պարտք դրաւ որ ճակտին  
քրտինքովը գանէ իր հացը . « Քրտամբք երեսաց քոց  
կերիցես զհաց քո » . ( Ծնն . ԴԷ . 19 : ) Ուրեմն թէ որ  
կուզէնք որ ձծ մեզի մեր ամեն օրուան հացը՝ մեր ամ-  
մեն պիտոյքը տայ , պէտք է որ աշխատինք՝ ամեն մարդ  
իր վիճակին համեմատ . իսկ ով որ աշխատիլ չուզեր ,  
ուտելիքը չի գաներ . « Որ ոչն կամիցի գործել , և կե-  
րիցէ մի » . ( Է ԹԷՆ . ԴԷ . 10 : ) Իսկ երբոր մենք մեր կող-  
մանէ կաշխատինք , ձեռքերնուս եկածը կրնենք , ան ա-

տենն ապահով ըլլանք՝ որ ան ալ մեր աղօթքը կը լսէ ,  
ու ամեն օրուան հացերնիս կուտայ . ապահով ըլլանք՝  
որ մեր աշխատանքը կօրհնէ , ու մեր քրտինքը ստղաբեր  
կրնէ , ապրուստնիս կունենանք : Բայց որչափ ալ աշ-  
խատինք՝ պէտք է միշտ խնդրենք անոնք , ու անոնք սպա-  
սենք ամեն բան . վասն զի առանց անոնց ամեն աշ-  
խատանքն անօգուտ է : Ինչպէս որ ստոյգ է որ ծառը  
անկէլ ու ջրէլը բաւական չէ՝ թէ սր ան չաճեցընէ ու  
պտղաբեր չընէ նէ . « Ոչ այն ինչ որ է՝ որ անկէտցն ,  
և ոչ այն՝ որ զձուրն ետ . այլ որ աճեցոյցն ան » . (ան-  
կոմ . Գ . 7 :

Իսկ հարուստը աւետարանին պատմած մեծատունին  
պէս՝ կըսէ . այնչափ ստակ ու բարիք ունիմ որ բոլոր  
կենացս կը բաւէ . « Աւնիմ բազում բարութիւնս համ-  
բարեալ ամաց բազմաց » . (Ղ . ԺԲ . 19 :) Ուրեմն անոնք  
խնդրելու կարօտութիւն չունիմ որ օրուան հացս տայ :  
Կարօտութիւն չունիմ , հա՞ . չէ՞ս գիտեր որ աշխրբիս  
բոլոր հարստութիւնն ալ ունենաս նէ , կրնայ ան մէկ  
վայրկենի մէջ ամենն ալ վերցընել քեղմէն , ու ամեն-  
նէն կարօտ աղքատն ընել քեղ : Յոր նահապետը հա-  
րուստ չէր . բայց մէկ օրուան մէջ ամենէն ողորմելի ե-  
ղաւ : Թէ որ հարստութիւն ունիս նէ , ան է տուող .  
թէ որ կը վայելես նէ , ան է ամեն վայրկեան ունե-  
ցածդ պահողը . թէ որ ինքը չիտար՝ ինքը չիպահէր  
նէ , ոչ կրնայիր ունենալ , և ոչ վայելել : Ուրեմն դուն  
ալ աղքատ ողորմելի ես , կըսէ սուրբն Օգոստինոս ,  
և իբրև աղքատ ու ողորմելի պարտրկան ես ամեն օր  
ան ողորմութեան դուռը դարնէլ ու ըսել . « Չհաց  
մեր հանապազորդ տուր մեզ այսօր » :

Ուրեմն ամենքս ալ , հարուստ եղեր ենք՝ աղքատ  
եղեր ենք՝ պէտք է ամեն օր Քնի տեառն մերոյ սոր-  
վեցուցած աղօթքն ընենք . « Չհաց մեր հանապազորդ  
տուր մեզ այսօր » . խնդրելով նախ մեր հոգևոր կերպ-  
կուրը , մեր հոգևոյն կեանք տուող հացը , երկրորդա-  
բար ալ մեր մարմնաւոր հացը , այսինքն մեր ապրուս-  
տը , որպէս զի անով կարենանք հասնիլ մեր վերջին  
վախճանին :

ՅՈՐԴՈՐԱԿ ՏԹ .

Տէր-նախան աղօթիւն հինգերորդ խնդիրքը , “ Եւ խոչ  
մեզ զպարտիւ մեր , որպէս եւ մեք , եւ այլն :

Աս է , սիրելի որդիքս , հինգերորդ խնդիրքը՝ որ  
Քն տէրն մեր կը սորվեցնէ մեզնի խնդրել ձայն . Հայր  
մեր երկնաւոր , ներէ մեզնի մեր պարտքերը , ինչպէս  
մենք ալ մեզնի պարտք ունեցողներուն կը ներէնք , ի-  
րենց պարտքը կը թողունք : Բայց որն են աս պարտ-  
քերը՝ որոնց համար Քն տէրն մեր կուզէ որ թողուծի  
խնդրենք ձայն : Ստակ կամ ուրիշ մարմնաւոր բան չէ ,  
աղէկ գիտցիք . վասն զի աս բաներն ան մեզնի փոխ չի  
տար , այլ կը շնորհէ՝ առանց փոխարէնը պահանջելու :  
Եւ ոչ պատիւ պատկառանք սէր հնազանդութիւն ու  
երախտագիտութիւն է , որոնք թէ եւ պարտքերնիս են ,  
բայց չէ թէ պիտոր խնդրենք որ ներէ մեզնի ան , այլ  
մանաւանդ պարտական ենք խնդրելու՝ որ մեզնի շնորհք  
տայ , որպէս զի կարենանք ամեն կերպով իրեն վճա-  
րել : Արժնք են ուրեմն աս պարտքերն որոնց համար  
թողութիւն կը խնդրենք ձայն : Գիտէք որոնք են , մեր  
մեղքերն են , ան անիծած մեղքերն որ մեր կործանումն  
են . ասոնք են ծանր պարտքերը , որոնց համար ձայն  
զորմութեանը կը կարօտինք : Ասոր ապացոյցն ան է  
որ , սուրբ Ղուկաս աւետարանիչը “ Եւ թող մեզ զպար-  
տիս մեր , ըսելու տեղը , “ Եւ թող մեզ զմեզս մեր ,  
կրսէ . (Ժա . 2 :

Տեսանք առաջուց ուրիշ յորդորակներու մէջ , որ  
Քն տէրն մեր աս հրաշալի աղօթքովը՝ ինչ որ ձայն պար-  
տական ենք այսինքն իր անուանը փառքն ու պատիւը  
խնդրել սորվեցնելէն ետքը , “ Սուրբ եղիցի անուն  
ք ” , իրէք անսակ բարիք կը սորվեցնէ որ խնդրենք .  
այսինքն երկնաւոր , հոգևոր ու մարմնաւոր բարիք .  
“ Եկեացէ արքայութիւն ք . Եղիցին կամք ք ” . Զհայ  
մեր հանապազորդ սուր մեզ այսօր , , Աս իրէք կերպ  
բարիքն ալ խնդրել սորվեցնելէն ետքը , կուզէ որ խնդ-

րենք իրեք կերպ չարեքներէ խալըսիլ՝ որ բողոքովն ան իրեք բարեացը դէմ են : Եւ ինչպէս որ ամմենէն առաջ երկնաւոր բարեքն այսինքն արքայութիւնը պէտք է խնդրենք ; ասանկ ալ ամմեն բանէն առաջ մեղքէն խալըսիլը կը սորվեցընէ որ խնդրենք . վասն զի մեղքն է որ կը զըկէ զմեզ արքայութենէն , ան սոսկալի հրէշն է՝ որ զմեզ կը քաշէ կը ձգէ դժոխք կը տանի . “ Թող մեզ զսարաթիս մեր ” :

Բայց ինչո՞ւ մեղքերը պարտք կըսուին . աղէկ ուշ գրէք : Երբոր մէկը մեծ անիրաւութիւն մը կընէ ուրիշին , զոր օրինակ նախատական խօսք մը կը զուրցէ , սրտաւիւր կանարգէ , ու անունը կը կտարէ , երկու պարտքի տակ կիյնայ . մէյմը սիրան առնելու , ըրած նախատանացը թողութիւն խնդրելու , հետը հաշտուելու . մէյմըն ալ՝ անունը շինելու , պատիւը տեղը դնելու , ամմեն պէտք եղած հատուցմունքներն ընելով : Ասանկ ալ մէկն որ մեղք կը գործէ , ի՞նչ կամացը դէմ կը կենայ , ի՞նչ նախատինք կընէ , զի՞՞ծ կանարգէ . ուստի երկու պարտքի տակ կիյնայ , մէյմը՝ ի՞նչ հետ հաշտուելու , մէյմըն ալ՝ մեղքին հատուցմունքն ընելու . այսինքն մէյմը մեղքին սարտքը , մէյմըն ալ մեղքին սրտախժը քաշելու : Մեղքին պարտքը , զի՞՞ծ բարկացընելուն համար . մեղքին սրտախժը քաշելուն պարտքն ալ , վասն զի պէտք է հատուցում ընէ ի՞նչ արդարութեանը՝ որ կը պահանջէ որ ամմեն մեղք իր սրտախժն ունենայ :

Բայց աս պարտքերն ինչպէս կընանք վճարել . մեզի պէս խեղճ օղորմելիները՝ անկարելի է որ ինքիբնուս կարենանք վճարել : Մեղք ըրածդ անանկ մեծ նախատինք մըն է ի՞նչ , որ աշխրբիս սկիզբէն ՚ի վեր ամմեն արդարներուն ու սուրբերուն ըրած ծոմերը , սպերը , ապաշխարանքները , ճգնութիւնները , մահացուցմունքները , աղօթքներն ու բարեգործութիւնները , հերկք չեն մէկ պզտի ներելի մեղքի մը թողութիւն ընգունելու համար ի՞նչ : Թէ որ բողոք երկրեքին հրեշտակներն ու սուրբերն աշխարհք գային աղօթք ու ապաշխարանք ընելու մեզի համար , և ոչ անոնք իրենց ամմեն ճրգնութիւններովն ու մարտիրոսներուն պէս արիւն թափելով կընային վճարել թե՛ թե՛ ներելի մեղքի մը պարտքը , ու ի՞նչ թողութիւն ընգունել : Գիտէք ինչու՞ վասն զի ի՞՞՞՞՞՞՞ մէկ ներելի մեղքը այնչափ կատէ , որ բո-

լոր արարածները որչափ փառք ու սրտիւ տան իրեն՝ չի հաւատարիւր ան առեւլուծեանը : Պզտի օրինակ մը տամ . մէկ տան մը մէջ թէ որ ամմեն ընտանիքն ու զաւկրնէրը մէկտեղ իրենց բարեգուծ հայրը պատուեն մեծարեն ու իրեն հնազանդին նէ՝ մեծ բան մը չէ , վասն զի իրենց սրտքն է , ինչ ալ ընեն՝ պարտքերնէն պակաս կրնեն : Բայց թէ որ նոյն զաւկրները իրենց հայրը նախատեն ու իր սրտիւն ոտքի տակ առնեն նէ՝ գիտէք որչափ աւելի մեծ կըլլայ աս ըրած անարգուծ թիւնին . անկարելի է որ կարենան հատուցումն ընել աս սոսկալի նախատանացը , որչափ ալ զինքը նորէն պատուեն ու մեծարեն : Ասանկ ալ մեզի պէս խեղճ զաւկրներուն ըրածն է մեր բարեգուծ հօրը՝ որ է ԹԹ . քանի որ իրեն հնազանդ ու հաւատարիմ ենք ու կը պատուենք զինքը , պարտքերնիս է ըրածնիս , մանաւանդ թէ պարտքերնէս պակաս է . բայց թէ որ իրեն պատիւ չընենք , թէ որ զինքը բարկացընենք , ըրածնիս անանկ մեղք մը կըլլայ , անանկ պարտքի մը մէջ կիյնանք , որ բոլոր արարածները մէկտեղ դան նէ՝ չեն կրնար հատուցումն ընել , ու զինքը մեզի հետ հաշտեցընել : Ամանապէս նոյն մեղքին պատիժն որ այ արգարուծ թիւնը կը պահանջէ մեզմէ՝ անանկ ծանր անանկ ահագին սրտք մըն է , որ մեզի մնալու ըլլայ նէ՝ անկարելի է որ կարենանք վճարել , և ոչ որչափ ծանր ըլլալը կրնանք հասկրնալ . միայն անոնք կրնան հասկրնալ որ հիմայ դժոխքն են , ու քաւարանին հոգիները՝ որ հոն կը կենան ինչուան որ բոլոր պարտքերնին վճարեն :

Հասկըցա՞ք հիմայ , սիրելի սրգիքս , իմացա՞ք մեզքն ինչ ըսել է՝ որ մենք ջրի պէս կը խմենք , առանց մաւծելու որ ինչ մեծ չարիք է ըրածնիս , առանց նայելու որ ինչ ծանր սրտք մընիս կառնենք : Թե թե բան կերևնայ աչուրնուս՝ սուտ մը ըսելը ծիծաղելու համար կամ զմեզ արգարացընելու կամ ուրիշը խաբելու համար , բանի տեղ չենք գներ անհնազանդու թիւն մը ընելը , ոխերնիս հանելը , ժամու մէջ անպատուութիւն մը ընելը . բայց անանկ ծանր բան է որ բոլոր աշխրբքիս ապաշխարանքն ու աղօթքը չի բաւեր անիկայ քաւելու , և անոր սրտիժը վճարելու : Գիւրբին է գողութիւն մը ընելը , ուրիշի բանը գողնալը , կշտքի մէջ խարդախութիւն մը ընելը . գիւրբին է զգայարաններ .

նուս ուղածն ընելը . կրնես , կըլայ . բայց ինչ սոսկալի չարիք կըլայ նե՛ս՝ անկարելի է երևակայել : Անանկ մեծ նախատինք մը կըլայ , որ բոլոր արարածները որչափ բարիք ընեն՝ չեն կրնար անոր հատուցումն ընել : Անանկ ահագին պարտքի մը մեջ կիյնանք որ բոլոր երկրիքին սուբբերը թէ որ աշխարհք դառնային ամեն ճգնութիւն ու ապաշխարանք ընէին , արուսնին թափէին , ու բոլոր մարտիրոսներուն քաջած սոսկալի տանջանքները քաշէին , չէր բաւեր ան պարտքը վճարելու և պատիժէն զմեզ խտրուելու : Աս երկու պարտքին հատուցում ընելու համար , այսինքն մեղքին թողութիւն ընդունելու և պատժոյն քառութիւն , հարկ եղաւ որ Քն տէրն մեր իր չարչարանացն ու մահուանն անհուն արդիւնքը դնէ ձոյ առջին , հարկ եղաւ որ ինքն որդին ձոյ չարչարուի ապաշխարէ արիւնը թափէ մեռնի մեղի համար . « Որ ետ դանձն փրկանս ընդ ամենեցուն » . ( ձ ՏԻՃ . Բ . 6 : ) Ու վայ էր մեզի թէ որ ինքը մեր պարտքերը վճարած չըլար , յաւիտեան չէինք կրնար մենք մեզնէ վճարել .

Ուրեմն հիմայ որ Քն տէրն մեր իր անհուն բարութեամբն ու մարգասիրութեամբը մեզի համար չարչարուելով ու մեռնելով մեր պարտքը վճարեց ձոյ արդարութեանը , ու ետքէն ունենալու պարտքերնուս համար ալ՝ առաջուց վճարքն ըրաւ , խնդրենք մեր երկնաւոր հօրմէն՝ որ ներէ մեզի , պարտքերնիս թողու , մեղքերնիս քաւէ : Ասան զի Քն տէրն մեր կատահովէ զմեզ որ իր չարչարանացն ու մահուանը համար ձծ մեղի կը ներէ , որչափ ալ ծանր ու ահագին ըլլան մեր մեղքերը : Թէ որ աս յոյսը չըլար ձոյմէ թողութիւն ընդունելու , ինչպէս Կովտատեան հերետիկոսներն անխելքութեամբ աս յոյսը վերցընել ուղեցին , Քն տէրն մեր մեզի չէր սորվեցընէր որ ձոյմէ թողութիւն խոնդրենք մեր մեղացը . « Եւ արդ այսպէս կացէք դուք յաղօթս . . . թող մեզ զպարտիս մեր » . ուրեմն սաոյգ է , ասարկոյս չիկայ որ ձծ մեր բարեգութ հայր պատաս է մեզի թողութիւն տալու : Ուստի , աղէկ մախկըրէք , երբոր հայրմերին աս խօսքը կրսենք . « Թող մեզ զպարտիս մեր որպէս և մէք թողումք մերոց պարտապանաց » , կը խնդրենք ձոյմէ որ մեր մեղքերուն թողութիւն տայ , և անոնց համար քաշելու պատիժնիս

ներէ , չէ թէ մեր արդեանցը համար՝ որ չունինք , այլ Յնի արդեանցը՝ որ այնչափ բան քաշեց մեզի համար :

Բայց չըլլայ որ մէկը կարծէ թէ անոնք մեր մեղացը թողութիւն խնդրեցին ետքը՝ ամեն բանէ ազատ ենք : Անանկ չէ , սիրելի որդիքս , անանկ չէ . թէ որ կողմէնք որ անոնք մեր մեղացը թողութիւն տայ , պէտք է որ մենք ալ ձեռքերնէս եկածն ընենք թողութեան արժանի ըլլալու համար : Խօսք մը կայ , կրտսն . կամ անմեղութիւն , կամ ապաշխարանք . անմեղութիւնը կորսնցուցինք , ուրեմն ապաշխարանքէն ուրիշ ճամբայ չի մնար : Իրաւ՝ Քն տէրն մեր մեզի համար այնչափ ապաշխարանք ըրաւ . բայց իր ըրած ապաշխարանքն անատենը կօզտէ մեզի մեր մեղքերուն թողութիւն ընդունելու և յաւիտենական պատիժէն խալըսելու , երբոր աղէկ խոստովանանք մը ըլլանք , ճշմարիտ զըջում ունենանք , կամք ունենանք ապաշխարելու . իսկ մեղքերնուս ժամանակաւոր պատիժէն խալըսելու համար՝ կամ հոս և կամ անդին անոնք արդարութեանը պէտք է հատուցում ընենք , Քնի ըրած ապաշխարանքը չօգտեր , ինչպէս տրիստենդեան սուրբ Ժողովքը վճռեց : Կը տեսնենք որ Աւետարանին մէջն ան տասնութ թը հոգիին համար՝ որ Սիլուվամու աշտարակին տակը մնացին՝ կրտսն Քն տէրն մեր . կը կարծէք որ անոնք ամեն Նրուսողէմի բնակիչներէն աւելի պարտական էին , այսինքն մեղաւոր . “ Համարիք թէ նոքա պարտապանք եղէն քան զամենայն մարդիկ՝ որ բնակեալ են յԵրուսաղէմ ” . (Ղ . ԺԴ , 4 : ) Չէ , առանկ չէ . դուք ալ թէ որ չապաշխարէք նէ , անոնց պէս կը կորսուիք . “ Ոչ , ասեմ ձեզ . այլ եթէ ոչ ապաշխարիցէք , ամենեքին նոյնպէս կորնջիջիք ” : Աղէկ լսեն թող անոնք՝ որ պղտի ապաշխարանք մը չեն ուզեր ընել , ամեն բան անտանելի կերևնայ իրենց , պաք բռնել՝ ծամ պահել չեն ուզեր , աղօթք ընել՝ ծնկան վրայ դալ չեն ուզեր , ժամ դալ՝ հոգևոր լսել՝ եկեղեցական հանգէսներու ներկայ ըլլալ՝ ծանր է իրենց , ինչուան խոստովանանք ըլլալն ալ , խոստովանահօրը դրած թէթիւ ապաշխարանքն ընելն ալ բեռ կը սեպեն , ու նեղութիւն չկրտսնելու համար չեն ուզեր ամենեկին ապաշխարել : Աղէկ լսեն թող սա ճշմարտութիւնը , ու գիտնան որ ուր մը աս իրենց վատկութիւնը չօգնէ պիտոր իրենց :

վասն զի ան ապաշխարանքն որ չեն ուզեր հաս ընել՝  
այ արգարու թեանն իրենց պարտքը վճարելու համար ,  
պէտք է որ անգին խիստ աւելի ծանր կերպով ընեն ,  
ճար չիկայ :

Ուրեմն , աղէկ ուշ գրէք որ սխալ չի հասկրնաք ,  
ինչպէս ուրիշ անգամներ հասկըցեր էիք , թէ և ամ-  
մեն ջանքս կընեմ պարզ խօսելու : Ուրեմն « թող մեզ  
զպարտիս մեր , ըսելու ատեննիդ , թէ ծանր պարտ-  
քերնուդ համար ըլլայ՝ այսինքն մահու չափ մեղքեր-  
նուդ՝ որ այժմ թողու թիւն կը խնդրէք , և թէ թե թե  
պարտքերնուդ՝ այսինքն ներելի մեղքերնուդ համար ,  
աղէկ մաքերնիդ պահեցէք աս կանոնը : Թէ որ մահու  
չափ մեղքերնուդ կուզէք որ թողու թիւն տայ անձ ,  
միայն աղօթքը հերիք չէ թողու թիւն ընդունելու հա-  
մար . այլ պէտք է որ ճշմարիտ զըջում ունենաք անոնց  
վրայ , հաստատուն առաջագորութիւն անոնցմէ ետ կե-  
նալու , զանձ սիրելու և մէյմըն ալ իրեն դէմ չընելու .  
պէտք է որ խոստովանիք ձեր մեղքերը քահանային , ու  
դոնէ իր դրած ապաշխարանքը կատարէք այ արգարու-  
թեանը հատուցում ընելու համար . կամ թէ որ ան ա-  
տենը չիկրնաք խոստովանելու նէ , դոնէ բաղձանք ու  
առաջագորութիւն պէտք է ունենաք՝ որչափ կարելի է  
նէ շուտով խոստովանելու , և ինչ ապաշխարանք որ  
կրնաք նէ՝ ընելու : Իսկ թէ որ պղտի մեղքերու համար  
է թողու թիւն խնդրենիդ . (բայց պղտի մեղք ըսելով  
չիկարծէք որ պղտի չարիք է , վասն զի որչափ ալ պղ-  
տիկ ըլլայ մեղք մը՝ սոսկալի մեծ չարիք է . միայն մա-  
հու չափ մեղքերուն քովը պղտիկ կըսուի՝ որովհետե  
անհամեմատ կերպով աւելի մեծ է մահու չափ մեղքը . )  
ուրեմն թէ որ պղտի մեղքերու համար է թողու թիւն  
խնդրենիդ , ան ատենն առանց խոստովանանք ըլլալու  
ալ՝ հերիք է որ ճշմարիտ զըջում ունենաք , հերիք է  
որ առաջագորէք մէյմըն ալ չընելու ան ներելի մեղքերն  
ալ , ու կամք ունենաք ապաշխարելու և անոնց հա-  
տուցումն ընելու այ արգարութեանը , ան ատենը բա-  
ւական է որ հայրմերին մեջն ըսէք « թող մեզ զպար-  
տիս մեր , մեկէն կը ներէ անձ ու մեղքերնուդ թողու-  
թիւն կուտայ , ինչպէս յայանի կը վարդապետէ սուրբ  
Օգոստինոս . « Ամեն օրուան թեթեւ մեղքերուն՝ ո-  
րոնցմէն ազատ չէ մարդուս կեանքը , հաւատացելոց

ամենն օրուան ըրած աղօթքովը թողու թիւն կըլլայ : Ամէն օրուան աղօթքն որ Քն տէրն մեր սորվեցուց , ու անոր համար ալ տէրունահան աղօթք կըսուի , ամենն օրուան մեղքերը կը քաւէ , :

Բայց թէ որ իյմէ մեր մեղացը թողու թիւն ընդունելու համար հարկաւոր է ճշմարիտ զղջում ու հաստատուն առաջադրու թիւն ունենալ վարքերնիս շիակելու և ապաշխարելու , ուրեմն մէկն որ չունի աս զղջումն ու առաջադրու թիւնը՝ ինչ պէտք է որ աղօթք ընէ և ըսէ , “ Թող մեզ զպարտիս մեր , : Ասանկ ըսողներ կրնան ըլլալ , բայց ծուռ է հանած հետևանքնին . վասն զի երկու կերպ կրնայ ըլլալ մեղաւորին ըրած աղօթքը . մէյմը՝ իր մեղքին մէջն անգեղջ մնալով ու իր դէշ վարքը շարունակելու կամքով , խնդրել որ ի՞նչ իր մեղքերուն թողու թիւն տայ : Ասանկ աղօթքն իրաւ անօգուտ է , աս կերպով թող մեզ զպարտիս մեր ըսելէն ալ արէկ է չըսելը . վասն զի յանդգնու թիւն է ըրածը , մեղք է , սրբապղծութիւն է , աւելի կը դըրգուէ իյ բարկութիւնը , կարծես թէ զձե՛ծ ծաղր ընելու համար՝ մէկ գիէն թողու թիւն կը խնդրէ , մէկալ գիէն կուզէ միշտ նախատել զինքն ու բարկացնել : Թէ որ մէկը երթար թագաւորէ մը թողու թիւն խնդրելու իր ըրած նախատինքին , ու յանդգնէր ըսելու որ կուզէ նորէն ընել նոյն նախատինքը , աւելի չէր դրգուէր թագաւորը՝ թողու թիւն տալու տեղը զինքը պատժելու : Նոյն բանն է մեղաւորին ըրածն ալ . մէկգիէն իյմէ թողու թիւն կը խնդրէ ըրած մեղքերուն , մէկալ գիէն կուզէ որ նորէն ընէ նոյն մեղքերը . կարծես թէ Քն տէրն մեր մեղքերնուս թողու թիւն խնդրել սորվեցուցած չըլլար , հասա մեղք ընելու ազատութիւն :

Մէյմըն ալ կրնայ ըլլալ որ մեղաւորն իր մեղքերուն վրայ զղջում ու ապաշխարելու կամք չունենայ , բայց խնդրէ իյմէ որ իրեն զղջում ու ապաշխարելու կամք տայ՝ թողու թիւն ընդունելու համար . անատենն ըսել է որ կը բաղձայ զղջում ունենալու , կուզէ որ ապաշխարելու կամք ունենայ , ուստի արէկ կրնէ որ կըսէ՝ “ Թող մեզ զպարտիս մեր , : Ասան զի թէ և աս աղօթքը մէկէն իր մեղքերուն իյմէ թողու թիւն ընդունելու չի ծառայէր՝ դեռ ինքը պատրաստ չըլլալով ընդունելու , բայց կը ծառայէ հարկաւոր պատրաստու .

Թիւններն ընդունելու անմէ, այսինքն ցաւ զըջում՝ ու առաջագրութիւն, ետքն ալ մեղքերուն թողութիւն : Անոր համար որչափ ալ մեղաւոր ըլլանք, հերիք է որ ան աստիճան հասած չըլլանք որ չուզենք վարքերնիս շնորհել, միշտ աղէկ է որ անմէ մեր մեղքերուն թողութիւն խնդրենք . մանաւանդ թէ պարտական ենք խնդրելու ստէպ ամենն օր, ու օրուան մէջ շատ անգամ, որպէս զի ան շուտով լսէ աղօթքնիս :

Ըսող ալ կրնայ ըլլալ՝ որ աս աղօթքը մեղք ունեցողներուն համար է, մեղք չունեցողը պէտքը չէ որ ըսէ “ Եւ թող մեզ զպարտիս մեր ” : Բայց ո՞վ է մեղք չունեցողը, ո՞վ է որ մեղք ըրած չունի, կամ չընէր . չիկայ մէկը . որչափ ալ աղէկ մարդ ըլլայ, որչափ ալ առաքինի ջերմեռանդ երկիրւղած սուրբ ու նաև հրաշագործ, մեղքէն ազատ չէ . մահուչափ մեղք չընէր՝ առաքինի ու նր ըլլալով, բայց գոնէ գոնէ ներելի մեղք կը գործէ, գոնէ պղտի պակասութիւններու մէջ կիյնայ, վասն զի մարգուս սկարութիւնն այնչափ է որ ասորնցմէ բոլորովին ազատ չի կրնար ըլլալ : Ասիկայ չափազանցական ձև չէ, կարծիք չէ, ճշմարտութիւն է, հաւատքի վարդապետութիւն է . սուրբ գրքին՝ նրց հարց ու ժողովոց վկայութիւններով կրնայի յայտնի ցցնել ձեզն . բայց շատ չերկրնցրնելու համար, ամենուն տեղը՝ սուրբ Յոհաննէս առաքելոյն վկայութիւնը բերեմ . “ Եթէ ասիցեմք, Եթէ մեզս ինչ մեք ոչ ունինք, զանձինս խաբեմք, և ճշմարտութիւն ՚ի մեզ ոչ գոյ ” . (ան Յոհ . ան . 8 .) այսինքն թէ որ ըսենք որ մեղք չունինք, մենք զմեզ կը խաբենք, ու սուտըսուց կը ըլլանք : Անոր համար արիանդեան սուրբ ժողովքը սահմանեց որ առանց կարգէ գուրս անային առանձնաշնորհութեան, ինչպէս սուրբ անամնինն ունեցալ՝ որ բոլոր կենացը մէջ ամենևին թեթև մեղք մըն ալ չի գործեց, մէկը չի կրնար ըլլալ որ ամեն ներելի մեղքերէն ազատ ըլլայ . անանկ որ, ասոր գէմ ըսողը հերետիկոս կը ըլլայ . “ Որ ոք ասիցէ թէ անձն արգարացեալ ոչ ևս կարէ մեղանչել, և կամ թէ կարէ յամենայն կեանս իւր ՚ի բնուից, ևս և ՚ի ներելի մեղաց զգուշանալ, առանց աստուածային առանձնաշնորհութեան՝ որպէս զսրբոյ կուսէն ունի եկեղեցի, նշովեալ լինցի ” . (Նիսի . Գ . Իսնն իգ .) Բայց կրնաք կարծել, ինչպէս Քրիստեան

մերոյ ատենը փարիսեցի մը գանուեցաւ՝ որ տաճարն աղօթք ընէլու ատենը ըսաւ . Աստուած իմ, չիկարծես սր ես ալ ուրիշներուն պէս եմ . ուրիշներն անիրաւ են , գող են , շնացող են , գէշ մարդիկ են . բայց ես անանկ չեմ , մեղք չունիմ , շաբաթը երկու օր ծով կը բռնեմ , ունեցածիս տասնին մէկն ալ քեզի կուտամ .

« Աստուած իմ , գոհանամ զքէն զի ոչ եմ իբրև զայլ ՚ի մարդկանէ զյափշտակողս և զանիրաւս և զունս , կամ իբրև զայս մաքսաւոր . այլ պահէմ երկիցս ՚ի շաբաթու , և տամ տասանորդս յամենայն ստացուածոց իմոց » . (Ղ . ԺԵ . 11 .) ասանկ ալ մեր օրերը կը գըտնուին զերենք անմեղ կարծողներ : Խոստովանանքի կերթան , ու փարիսեցիին պէս՝ բարեգործութիւններն կը պատմեն . իսկ մեղքի տեղ՝ քանի մը թէթև բաներ կըսեն , ան ալ անանկ կերպով՝ որ մեղք ըլլալը չեմացուիր : Խոստովանահայրը՝ ուրիշ բան չունիս կըսէ : — Չէ , չունիմ : — Ուրեմն անցած գացած մեղքերէդ բան մը ըսէ , որ ուրիշ անգամ խոստովանած ես : Բայց երբեմն սրջափ ալ հարցընէ խոստովանահայրը , որոշ բան մը չի կրնար հանել բերնէն , և ոչ ներքէն մեղք մը՝ որ կարենայ արձակոււմ տալ , առանց վտանգի մէջ դնելու սուրբ խորհուրդը : Ասիկայ կամ խիստ ագիտութենէն առաջ կուգայ՝ որ չեն գիտեր ինչ է մեղքն ու խոստովանանքը , կամ սաստիկ հպարտութենէն : Թէ որ ագիտութիւն է նէ , մեղագրելի ագիտութիւն է . վասն զի թէ որ սակալ գային քրիստոնէական վարդապետութեան ու հոգևոր լսելու նէ , սորված կըլլային որն է չարը որն է բարին , ու ինչ է խոստովանանքը . ուստի այ առջևը չեն արգարանար . « Ապա թէ որ ագիտանայցէ ագիտացի » , կըսէ առաքեալը . ( Թ . Կ . 38 . ) Իսկ թէ որ հպարտութիւն է նէ , ամենէն առջի խոստովանելու մեղքերնին ան է :

Ուրեմն չիխաբուիրք . այնչափ է մեր տկարութիւնը՝ որ գոնէ ներքէն մեղք միշտ ունինք , ուստի միշտ կը կարօտինք ընելու Քնի սեառն մերոյ սորվեցուցած աղօթքը . « Թող մեզ զսարախս մեր » : Սրտանց խորհրդերնք այժմ՝ որ մեր մեղացը թողութիւն տայ . վասն զի աս աղօթքով կամ մէկէն մեղքերնուս թողութիւն կրնգունիրք , և կամ շնորհք՝ որ սարախստութիւնք թողութիւն ընդունելու :

Բայց զխաւելու բան է որ Քն աւերն մեր ինչ կերպով կը սորվեցընէ մեզի թողութիւն խնդրել ձյմէ . այսինքն անանկ ներել մեզի , ինչպէս որ մենք ուրիշներուն կը ներենք : Ըսել է որ եթէ մենք ներելու ըլլանք նէ ուրիշներուն , ձծ ալ մեզի կընէրէ . իսկ թէ որ մենք ուրիշներուն ներելու չըլլանք , պարտաւ տելը կը յուսանք մեղքերնու թողութիւն գանելու . սուրբ հաւատքը կը սորվեցընէ որ ձծ ալ չի ներեր մեզի թէ և բոլոր աշխարհիս ճգնուիներն ու ապաշխարանքն ալ ընելու ըլլանք : Մանաւանդ թէ ասով առանց իմանալու կը խնդրենք ձյմէ որ մեզի չինէրէ . վասն զի ըսելն որ մեր ըրած մեղքերուն թողութիւն ասյ՝ ինչպէս մենք ուրիշներուն կուտանք , ըսել է որ եթէ մենք ուրիշներուն թողութիւն չիտանք նէ՝ ինքն ալ մեզի չիտայ . ուստի շնորհք խնդրելու տեղը՝ պատիժ խնդրած կըլլանք : Աս բանիս վրայ պէտքը չէ որ նորէն խօսիմ , վասն զի երկան խօսեցայ՝ եղբայրսիրութեան վրայ խօսած ատենս , և ամեն կերպ պատճառներով ու ապացոյցներով ցցուցի՝ ինչպէս հարկ է որ ներենք ու սէր ընենք թշնամիներնու ալ , թէ որ կուզենք պահել սիրոյ գերազանց պատուիրանքը . վասն զի առանց անոր անկարելի է վրկու թէ հասնիլ :

## ՅՈՐԴՈՐԱԿ Զ .

Տէր-նախան աղօթիս վէցերորդ խորհրտը .

« Եւ մի պանիք զմեզ ՚ի քորձաւիտն » :

Ասիկայ է վէցերորդ խնդիրքը՝ որ Քրիստոս աւերն մեր հայրմերին մէջը մեզի կը սորվեցընէ : Ինչպէս առաջ երկնաւոր բարիքն այսինքն արքայութիւնը խնդրելէն ետքը , մեկէն սորվեցուց խնդրել ձյմէ՝ որ պահէ զմեզ անիկայ կորսընցընելու վտանգէն այսինքն մեղքէն , ասանկ ալ հիմայ հողւոր բարիքը խնդրելէն ետքը՝ կը սորվեցընէ խնդրել ձյմէ որ պահէ զմեզ փորձութիւններէն , որ մեր հողւոյն բարեացն արգելք են . այսինքն ձյմէ խնդրելէն ետքն որ գործած մեզ

քերնուս թողու թիւն տայ, կը սորվեցրնէ խնդրել որ  
զմեզ պահէ նորէն մեզք գործելէն, շնորհք տալով մե-  
զի որ փորձու թիւններուն դէմ կենանք, ու դէմ կե-  
նալով յարատենէք իր շնորհացը մէջ. “Եւ մի տանիր  
զմեզ ՚ի փորձու թիւն”:

Աս աղօթքին ուժը աղէկ հասկընալու համար, պէտք  
է առաջ գիտնալ որ փորձելը երկու բանի համար կըր-  
նայ ըլլալ. մէյմը՝ տեսնելու որ մէկն աղէկ ու առաքի-  
նի մարդ է, ու իրեն բարեգործութեան առիթ տալու  
համար. մէյմըն ալ՝ զինքը խաբելու մոլորցընելու և  
մեղաց առիթ տալու համար: Ուստի երկու կերպ փոր-  
ձել կըլլայ. մէյմը՝ բարի վախճանաւ, ինչպէս ի՞նչ կը-  
նէ՝ դժբաղդութիւն հիւրնդութիւն խեղճութիւն հա-  
լածանք վիշտ խրկելով իր ճշմարիտ ծառայիցը վրայ,  
արդար ու ջերմեռանդ մարդկանց, իրենց առաքինու-  
թիւնը փորձելու համար. չէ թէ չի գիտնալով իրենց  
ինչ ըլլալը, այլ առիթ տալու համար որ բարեգործու-  
թիւն ընեն, առաքինութե մէջ առաջ ելլածան, իրենց  
աղէկութիւն յայտնուի, ուրիշներուն բարի օրինակ ըլ-  
լան, ու անով ամմենքը զի՞ծ օրհնեն ու փառաւորեն:  
Ուստի երկրորդ օրինաց դրքին մէջը (ԺԳ. 3.) Մովսէս  
կըսէ հրեաներուն որ ի՞նչ զիրենք կը փորձէր գիտնալու  
համար որ զինքը կը սիրէն թէ չէ. “Փորձէ զձեզ տէր  
ի՞նչ ճանաչել թէ սիրիցէք զտէր ի՞նչ մեր”։ Ասանկ ալ  
փորձեց ի՞նչ Աբրահամ նահապետը՝ հրամայելով որ իր  
մէկ հատիկ սիրելի զաւակը սպաննէ զոհ ընէ, որպէս  
զի ասով յայտնի ըլլայ իր հաւատքն ու հնազանդու-  
թիւնը. “Փորձեաց ի՞նչ զԱբրահամ”։ (Ծնն. իԲ.  
1.) Ասանկ ալ փորձեց ի՞նչ Յորեմ նահապետը այնչափ  
գժեբաղդութիւններով իր առաքինութիւններն յայտ-  
նելու և բոլոր աշխարհիս համբերութեան մեծ օրինակ  
մը տալու համար: Շատ անգամ իրենց վրայ բարի վար-  
կում ունեցողներ կը գանաւին, որ ուրիշներուն պէս  
մեծ մեղքեր չընենուն համար՝ զիրենք սուրբ ու առա-  
քինի կը կարծեն, երկինք թռչելու պէս: Բայց մէյմը  
փորձի մէջ զնենք զիրենք, քիչ մը փորձէ ի՞նչ իրենց  
առաքինութիւնը, խաչեր նեղութիւններ դժբաղդու-  
թիւններ խաւրէ իրենց, թող տայ որ սատանան քո-  
վերնին մօտենայ, ան ատենը կիսոցուի ինչ ըլլալինն:  
Վասն զի թէ որ սիրով ամեն բան ի՞նչ ձեռքէն եկածի

պէս ընդունին ու ից կամացը զիրենք համակերպելու  
ըլլան նէ, նշան է որ իրաւցընէ համբերութեան առա-  
քինութիւնն ունին . թէ որ ան ամեն նեղութիւննե-  
րուն մէջը բարեգործութիւն ձեռքէ չեն ձգեր, ու առ-  
ջինին պէս կը սիրեն զի՞ճ ու կը ծառայեն իրեն, նշան  
է որ իրաւցընէ ից սէրն ունին ու քրիստոնէական կա-  
տարելութեան ետեւէ են : Իսկ թէ որ կը աժդոհան,  
կը նեղին, անհամբերութիւն կընեն, առջի բարեգոր-  
ծութիւնները ձեռքէ կը ձգեն, աս կամ ան պակասու-  
թեան մէջ կիշնան, յայտնի կըլլայ որ աղէկ չեն եղեր՝  
այլ գէշ, առաքինի չեն եղեր՝ այլ անտաւոր, շատ հե-  
ռու են եղեր սուրբ ըլլալէն :

Ուրեմն աս փորձութիւնները չեն՝ Քնի տեսան մե-  
րոյ Հայրմերին մէջն ըսածները, ասոնք չեն՝ որոնց հա-  
մար կը սորվեցընէ որ իցմէ շնորհք խնդրենք գէմ կե-  
նալու . վասն զի աս փորձութիւնները աղէկ ու օգտա-  
կար են մեր հոգւոյն, թէ առիթ տալով բարեգործու-  
թիւն ընելու, առաքինութեան մէջ առաջ երթալու,  
և արքայութեան համար արգիւնք դանձելու, և թէ  
աչքերնիս բանալով ու ճանչցընելով մեզի ինչ ըլլալ-  
նիս : Անոր համար Գաւիթ մարդարէն աս փորձութի-  
ւերէն խալըսել խնդրելու տեղը՝ կը խնդրէր իցմէ որ  
զինքը փորձէ . “Փորձեա զիս տէր և քննեա զիս .  
փորձեա զերկիամունս իմ և զսիրտ իմ” . (ՍՉՃ . ին .  
2 :) Յակոբոս առաքեալն ալ երանելի կը սեպէ փոր-  
ձութեան համբերողը . վասն զի թէ որ իր առաքինու-  
թեանը մէջ հաստատուն մնալու ըլլայ նէ, յաւիտե-  
նական կենաց պատկը կընդունի՝ որն որ ի՞ճ իր սիրե-  
լեացը խոստացած է . “Երանեալ է այր՝ որ համբե-  
րիցէ փորձանաց . զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ  
զպատկն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր” .  
(Թ . 12 :) Ուստի ուրախ պիտոր ըլլանք, երբոր ի՞ճ  
մեզի կերպ կերպ փորձանքներ կը խորկէ . վասն զի ա-  
սոնցմով համբերութիւն կը սորվինք, ու համբերու-  
թիւնը զմեզ ամեն բանի մէջ կատարեալ կընէ . “Ա-  
մենայն ուրախութեան արժանի համարիլիք, յորժամ  
’ի պէսպէս փորձութեանց ’ի մէջ անկանիցիք . գիտաս-  
ջիք զի հանգէս ձերոց հաւատոցն յօրինեալ գործէ  
զհամբերութիւն, իսկ համբերութիւն գործ կատա-  
րեալ ունիցի, զի իցէք ողջանդամք և ոչ իւրք նուա-  
ղեալք” . (Թ . 2 :)

Ուրեմն որո՞նք են աս փորձութիւններն որ Քրիստոս տէրն մեր Հայրմերին մէջը կըսէ : Ան փորձութիւններն են՝ որ զմեզ կը խաբէն ու մեղքի մէջ կը ձգեն , չար սատանային փորձութիւններն են՝ որ կը նախանձի մեր վրայ , ու այդ գէմ՝ ալ մեզի գէմ՝ ալ ատելութիւն ունի . այդ գէմ՝ զինքն արքայութենէն դուրս ընելուն ու գրժոխքը դատապարտելուն համար , ուստի կուզէ որ ամենքն ալ իրեն պէս այդ գէմ՝ ըլլան , զի՞՞՞՞ անարգեն . մեզի ալ գէմ է , տեսնելով որ իրեն կորսնցուցած փառքը մենք վայելէնք պիտոր , ուստի կուզէ որ մենք ալ իրեն հետ գժոխքն ընկեր ըլլանք : Ան չար սատանային փորձութիւններն են , որ կատաղի առիւծի մը պէս չորս գինիս կը պարտի որ կլլէ զմեզ . ան խորամանկ օձին՝ որ մեզի ամմեն գիէն որոգայթ կը լարէ , ու հաղարուձէկ հնարք արուեստ ու խաբէութիւն կը բանեցընէ՝ զմեզ խաբելու , մեղքի մէջ ձգելու , ու քաշելու գժոխք տանելու : Անոր համար առաքեալը կը խրատէ այդ տուած զրահները հագնիլ , հաւատոյ վահանը ձեռք առնել , և այնպէս սատանային գէմ ելլել , որ իր հնարքներէն խալըսինք . « Զգեցարուք զըսպառազինութիւնն այդ . . . և ի վրայ ամենայնի առեք զվահանն հաւատոյ . . . զի ոչ է մեզ պատերազմ ընդ մարմնոյ և ընդ արեան , . . . այլ ընդ այս չարութե » . (Եփ. 6 : 11 :

Գիտէք սատանան ինչ հնարք կը բանեցընէ զմեզ մեղքի մէջ ձգելու : Ինչ որ զօրավար մը բերդ մը պաշարելու և առնելու համար կընէ , սատանային ըրածն ալ անոր պէս է՝ կըսէ սուրբն Արարիանոս : Զօրավարը բերդին չորս գին կը պարտի , կը գիտէ անոր գիւլքն ու ամբոսութիւնը , ո՛ւր տեղն աւելի հասա ու զօրաւոր է , ցած կէկ կողմը ո՞րն է , բացուած տեղ մը ունի՞ ներս մտնելու . աս ամմեն բանը գիտելէն ու քննելէն ետքը , աւելի տկար կողմէն կը յարձըրի կը զարնէ ու ամմեն ուժ կուտայ յաղթելու և բերդն առնելու : Սատանան ալ մեզի գէմ՝ , արգարներուն ու լաւ մարդկանց գէմ՝ , նոյն հնարքը կը բանեցընէ : Չորս գինիս կը պարտի , ու իր խորագիտութեամբը կը գիտէ մեր մտածմունքները՝ մեր բաղձանքները՝ մեր գիտաւարութիւնները , կը նայի որ ինչ բան կախորժինք՝ ինչ բան չենք սխորժիր , ինչ կը սիրենք՝ ինչ բանէ կը խորշինք , ինչ

բանի կը յօժարինք՝ ինչ բան բնութիւններնուս գէմ  
է, ինչ բանի մէջ գիւրաւ կիշնանք՝ ինչ բանի մէջ դը-  
ժուարաւ. ետքը կը յարձըրի ան կողմէն՝ ուր որ աւելի  
տկար կը գտնէ զմեզ, ու կը փորձէ՝ ամմեն հնարք ու  
խաբէութիւն բանեցընելով, որպէս զի զմեզ հաւանե-  
ցընէ ու մեղքի մէջ ձգէ: Չոր օրինակ կը աեսնէ որ մէ-  
կը փառասէր է, պատիւ կը փնտրուէ. անոր առջին  
փառաւոր պաշտօն մը կը գնէ, ու կը ցցընէ ինչ պա-  
տիւ՝ ինչ համարմունք՝ ինչ իշխանութիւն անով կըր-  
նայ ունենալ. ուստի ան պաշտօնին հասնելու համար  
թէ և ստեր պէտք ըլլայ զուրցել, թէ և անիրաւ  
հնալքներ բանեցընել, կը հաւանեցընէ որ խղճմանք  
չընէ. վասն զի ով որ պաշտօնի հասնիլ կուզէ նէ՝ առ  
հնարքները հարկ է որ բանեցընէ, կըսէ. ու երբոր այն-  
չափ ուրիշները կընեն, բան չիկայ՝ ինքն ալ կընայ ը-  
նէլ: Թէ որ ան պաշտօնին յարմարութիւն ալ չու-  
նենայ, չիկրնայ ան պաշտօնին պարտքերն ընել, այսու  
ամենայնիւ կը հաւանեցընէ որ ետէ իշնայ, որպէս զի  
ան պաշտօնին մէջը հազարումէկ պակասութիւն անի-  
րաւութիւն ու մեղք գործէ: Վմանապէս զգայարանք-  
ներնուն հետևողները՝ ան կողմէն կը բռնէ, կը խաբէ զի-  
րենք որ անկէց աղէկ բան չի կրնար ըլլալ. աչուրնին  
վտանգաւոր բաներու կը տանի, լեզուին ու ականջ-  
նին ան բաներով կը զուարճացընէ, մոքերնին երևա-  
կաութիւննին ան բաներով կը ասքցընէ, ու խաբիւր-  
բելով զիրենք որ հետաքրքութեան համար քիչ մը ան  
տեսակ բաներու վրայ մտածելը, աս կամ ան բանն ը-  
նէլը մեղք չէ, կամ գոնէ ծանր մեղք չըլլար, կամ ըլ-  
լայ նէ ալ ետքը խտտովանելը գիւրիս է, ու ասոնց  
նման պատճառանքներով որ խիստ աղէկ գիտէ հնա-  
րելը, այնչափ կընէ՝ այնչափ կը փորձէ՝ որ մեղքի մէջ  
կը ձգէ զիրենք, գոնէ բաղձանքով, կամ գոնէ ախոր  
ժանքով: Առանկ ալ արծաթասէր մարդկանց ու սըր-  
տերնին աշխրբքիս բաներուն վրայ կայցընողներուն, ան  
կողմէն կը մօտենայ, շահաւոր առուտուրներ ու վա-  
տակներ առջևնին դնելով, ու գիւրաւ զիրենք կըզբա-  
ղեցընէ մարմնաւորին՝ որպէս զի հոգինին չիմտածեն,  
գիւրաւ կը համոզէ չափազանց շահ պահանջելու, ա-  
նիրաւ գին ուղելու, կշիւքն ու չափը խարդախելու,  
խաբէութիւն ու զրկանք ընելու, ու հոգինին մեղքէ:

րով ծանրաբեռնելու : Ասանկ ալ կարօտութեան խնդ-  
ճութեան աղքատութեան մէջ եղողները՝ ան կողմէն  
կը փորձէ սատանան, խարխըբելով որ ստակն ապրելու  
համար եղած է, ստըկին տէրը կարօտութիւն չունի,  
հարկն լուծանէ զօրէնս, ու ասանկով գողութեան մէջ  
կը ձգէ զիրենք . կամ կը յուսահացընէ, անհամբե-  
րութեան մէջ կը ձգէ՝ որ ան գէտ ամբողջան, հայհոյ-  
անք ընեն, մտածեն կամ ըսեն ալ որ ան արդար չէ,  
այլէկ չի կառավարեր աշխարհքս : Նմանապէս երկիւ-  
ղած ջերմեռանգ մարդիկները, որ ստէս հոգևոր լսե-  
լու՝ խոստովանանքի՝ սրբութիւն առնելու կուգան, ան  
կողմէն կը բռնէ . տեսնելով որ դժար է բարեգործու-  
թիւններնէն հեռացընել զիրենք, նոյն բարեգործու-  
թիւններովը կը փորձէ, ու հազարումէկ խաբէական  
հնարքներով կը ջանայ՝ ուրիշ վախճանի համար ընել  
տալ զանոնք, փառասիրութեան, կեղծաւորութե, և  
ասոր պէս չար դիտաւորութիւններով : Ասանկ ալ ու-  
րիշ կողմ հակում ունեցողներուն՝ սատանան ան կողմա-  
նէ փորձութի կը բերէ, տկար կողմերնէն կը բռնէ զմեզ,  
և ամեն տեսակ զէնքերով մեզն հեռ կը կռուի, մեզն  
յաղթելու և զմեզ մեղքի մէջ ձգելու համար : Արտորդ-  
ներուն ըրածը կընէ, կըսէ մեծն Գրիգոր . որսորդն իր  
որոգայթն ու ցանցը հոն կը դնէ՝ ուսկէց որ անասուն-  
ները սորված են անցնելու . ասանկ ալ սատանան հոն  
տեղուանքը կը դնէ իր փորձութե որոգայթը՝ ուր որ  
մտքերնիս ու սրտերնիս ստէս կերթան . որպէս զի ա-  
խորժած բաներնիս տեսնելով, առանց իմանալու ո-  
րոգայթին մէջն իյնանք ու բռնուինք :

Բայց որովհետեւ գիտէ սատանան որ իր հնարքներու  
վը՝ որչափ ալ խորամանկ է՝ շատ չի կրնար խաղալ հե-  
տերնիս, ինչ կընէ գիտէք . աշխարհքս ձեռք կառ-  
նէ, անով զմեզ փորձելու . անոր ծուռ կանոններովն  
որ բոլորովին սուրբ աւետարանին կանոններուն գէտ  
են, անոր գէշ սովորութիւններովն ու խոստովանքնե-  
րովը, անոր ունայնասիրութեամբն ու չարութեամբը  
կը ջանայ բարեգործութենէ հեռացընել զմեզ ու մեղ-  
քի մէջ ձգել : Գէշ մարդկանց ձեռքով ալ զմեզ կը փոր-  
ձէ՝ որ իր զաւկըներն են, ինչպէս Քն աւերն մեր կըսէ .  
« Գուք ՚ի հօրէ սատանայէ էք » . (Յճ . Ը . 44 .) իր  
սլաշտօնեաներն են, մարմնաւոր սատանաներ են : Ա-

նոնց տուած գայթակղութիւններովը , չար օրինակներովը , գէշ խրատներովը , անպարկեշտ խօսքերովը , հաւատոյ ու բարի վարուց գէժ վարդապետութիւններովը , կուղէ զմեզ մեղքի մէջ ձգել :

Ասոնցմէ 'ի զատ կը փորձէ զմեզ մանաւանդ զգայարանքներնուս ցանկութեամբը , ինչպէս փղշտացիները Դաւիթային ձեռքովը Սամիսոնը փորձեցին : Մանաւանդ թէ աս ցանկութիւնն անկարգ բաղձանք մը ըլլալով մենք զմեզ գոհ ընելու , մեր անձնասիրութեան ու մեր կրքերուն ուղածն ընելու , սատանան ինչ արուեստ ինչ հնարք բանեցրնելու ըլլայ զմեզ փորձելու , միշտ աս ցանկութիւնը ձեռք կառնէ , ասով մեզի մահացաւ վերքը կուտայ , ու զմեզ մեղքի մէջ կը ձգէ : Անոր համար Յակոբոս առաքեալն յայտնի կըսէ որ մեր ցանկութիւնն է միշտ զմեզ փորձողը , ան է որ զմեզ բարեգործութենէ կը հեռացընէ ու չարիք գործել կուտայ մեզի . « Իւրաքանչիւր որ փորձի առ 'ի յիւրոցն ցանկութեանց ձգեալ և պատրեալ » , ( Թ . 14 : ) Աս խօսքիս վրայ սուրբ Օգոստինոսը կըսէ . « Ի՞նչ ըսել կուղէ ասով առաքեալը . ըսել կուղէ որ՝ պէտք է պատերազմինք զգայարանքներնուս ու անկարգ բաղձանքներնուս գէժ : Աւրեմն այնչափ վախ պիտոր չունենանք դրսի թշնամիէն՝ որ է սատանան , որչափ մեր ներքին թշնամիէն՝ որ է զգայարանքներնուս ցանկութիւնը , ասոր մէյմը յողթենք նէ , սատանային ալ՝ աշխրբքիս ալ՝ ամմեն բանի ալ յաղթած կըլլանք » : Վասն զի մենք մեզի՝ մեր անձնասիրութեանը՝ մեր զգայարանքներուն յաղթելու որ ըլլանք , կըսէ նոյն սբ վարդապետը , աշխարհք ի՞նչ կրնայ ընել մեզի , ի՞նչ կրնայ ընել սատանան կամ սատանային պաշտօնեաներէն մէկը : Արնայ զոր օրինակ անիրաւ վաստակ մը առջնիս դնել . բայց թէ որ մենք գիտենք յաղթել մեր ագահութեանը , թէ որ գիտենք մահացընել մեր յարումն աշխրբքիս բաներուն , թէ որ գիտենք զսպել մեր բաղձանքը , հոգերնիս չըլլար ան վաստակը , ու մէկէն կը յաղթենք փորձութեանը : Արնայ մարմնական փորձութիւն մը բերել , կըսէ նորէն նոյն սուրբ վարդապետը . բայց թէ որ մենք գիտենք կուռիլ մեր ներքին ցանկութեանը հետ ու գէժ կենալ զգայարանքներնուս ուղածին , գեղեցկութիւնը չի կրնար աչուրնիս խաբել ,

կը յաղթենք փորձութեանը . վասն զի զգացածնիս սա-  
տանան չէ . մեր կիրքն է . սատանան չէ տեսածնիս ,  
այլ աջուրնիս զուարճացրնողը : Ետքը խօզքը հոս կը  
լմբնցնէ սուրբ վարդապետը . “ Աւրեմն պէտք է մեր  
ներքին զգացմանը յաղթենք , մեր կիրքը մահացրնենք ,  
մեր ցանկութիւնը զսպենք . վասն զի ասոնց յաղթելու որ  
ըլլանք , սատանային ու իր ամեն փորձութիւններուն  
ալ յաղթած կըլլանք , : Աս ամեն ըսածներէն աս  
կը սորվինք որ , իրաւ՝ սատանան է զմեզ փորձողը , ու  
շատ կերպով կը փորձէ . բայց փորձութեան անդիք  
սուտը մեր ցանկութիւնն է , մեր կիրքն է , մեր անձ-  
նասիրութիւնն է . ուստի թէ որ կուզենք խալըսիլ փոր-  
ձութիւններէն , թէ որ չենք ուզեր մեղքի մէջ լինալ ,  
թէ որ կուզենք այ շնորհքին մէջը մնալ , պէտք է որ  
Քրիստոս ըսածն ընենք , մենք մեզմէ հրաժարինք , մեր անձ-  
նասիրութեանն յաղթենք , մեզի գէտ բռնութիւնն ը-  
նենք՝ կրքերնիս մահացրնելով , մեր անկարգ բաղձանք-  
ներուն գէտ կենալով . վասն զի ասանկով սատանային  
ձեռքէն ամեն զէնք կը վերցրնենք , ու կը ծիծաղինք իր  
վրայ ալ , իր բերած ամեն փորձութիւններուն վրայ  
ալ : Առջի ընելու բաներնիս աս է :

Երկրորդ ընելիքնիս է՝ անդիք չիտալ ամեննին ծուռ  
ու մուռ . խօսքերու և կարծիքներու , որ սատանան  
մտքերնիս կուզէ խօթել իր չար խրատներովը՝ կամ աչ-  
խորքիս ձեռքովը՝ կամ ակտաւոր ու գէշ մարդկանց  
բերնովը՝ որ իր պաշտօնեաներն ու փոխանորդներն են ,  
այլ հաստատուն հաւատքով դաւանինք միշտ սուրբ հա-  
ւատոյ ճշմարտութիւններն ու աւետարանին առած  
կանոնները , որ կաթողիկէ եկեղեցին միշտ սորվեցուցեր  
է ու կը սորվեցրնէ , ինչպէս Պօղոս առաքեալն զմեզ կը  
խրատէ . “ Մի որ զձեզ խարեցէ բանիւք սնտուովք . . .  
և ՚ի վրայ ամենայնի առէք զվահանն հաւատոց , որով  
կարող լինիջիք զամենայն նեատ մուխս չարին շիջուցա-  
նել , : (Եփէս . Է . 6 . 5 . 16 :

Սատանային փորձութիւններէն խալըսելու համար  
երրորդ ընելիքնիս է՝ իրեն մէկ բանին մտիկ չընել ,  
մէկ բանին անդիք չիտալ , ամեն ուղածը՝ որչափ ալ  
պզտի բան ըլլայ՝ մերժել . վասն զի քիչ մը բան որ ըն-  
դունի , անով գոհ չըլլար , մէկէն ուրիշ բան ալ կու-  
զէ , ինչուան որ քիչ քիչ ծանր մեղքի մէջ ձգէ զմեզ :

Սատանան, կրսէ սուրբ ոսկեբերանն ուրիշ նբ հարց  
հետ, երբոր արդարները կը փորձէ, մէկէն գիմացնին  
մեծ չարիք մը՝ ծանր մեղք մը չի գնէր. վասն զի անկէց  
կը սոսկան ու ետ կը կենան. հազա պղտիկէն կըսկսի,  
[Թեթև բան մը առջևնին կը գնէ, կամաց կամաց զիրենք  
առաջ քաշելու, ծանր մեղքի մէջ ձգելու համար: Ա-  
սիկայ անանկ ճշմարիտ բան մըն է, որ շատ օրինակնե-  
րով կրնայի յայտնի ցցնել, ինչպէս Ադամ Եւային,  
Կայենին, Սաուղին, Դաւթի, Յուդայի, և ուրիշ  
շատերուն օրինակներովը, որ պղտիկէն սկսան ու քիչ  
քիչ մեծ փոսերու մէջ ինկան: Ասան զի, ինչպէս նոյն  
սուրբ ոսկեբերան վարդապետը կրսէ, առ է սովորա-  
կան ճամբան գէշութեան ծայրը հասնելու, ու չի կըր-  
նար ըլլալ որ մէկը աղէկութենէ յանկարծ անզգամ  
անօրէն մարդ մը ըլլայ: Բայց որովհետև առ բանս ու-  
րիշ անգամ ձեզի ցցուցի, աւելորդ կըլլայ նորէն ցցը-  
նելը: Ուրեմն, սիրելի որդիքս, պէտք է որ սատա-  
նային խորամանկութենէն զգուշանանք. պէտք է որ  
իր ամեն խօսքին չէ ըսենք, բանի մը մէջ իրեն տեղիք  
չիտանք, ինչպէս Պօղոս առաքեալը կրսէ. «Եւ մի  
տայք տեղի սատանայի» (Եփէ. Դ. 47.) վասն զի  
քիչ մը որ տեղիք տալու ըլլանք իրեն, քիչ քիչ կը տիրէ  
վրանիս, իրեն գերի կըլլանք:

Սատանային փորձութիւններէն չիյաղթուելու հա-  
մար չորրորդ ընելիքնիս է, չիկենալ չիվիճել իրեն  
հետ՝ բերած փորձութիւններուն վրայ. վասն զի այն-  
պէս չար ու խորամանկ է՝ որ գիւրաւ կորսայ զմեզ ու  
որոգայթի մէջ կը ձգէ: Ասանց երկան խօսելու, ա-  
ռանց կենալու մտածելու մտքերնիս ձգած բաներուն  
վրայ, պէտք է չէ մը ըսել, երեսնիս մէկդի դարձնել,  
ուրիշ բան մտածել: Ասանկ ըրաւ Քստէրն մեր, եր-  
բոր անապատին մէջ սատանան քովը մտեցաւ զինքը  
փորձելու, և տասնկ ըրաւ՝ մեզի կանոն տալու հա-  
մար: Երբոր ըսաւ սատանան որ քարերը հաց դարձը-  
նէ, մէկ խօսքով ըմբոսուց ըսելով որ՝ հացով միայն չապ-  
րիր մարդ, այլ նաև նոյն խօսքովը. «Ոչ հացիւ միայն  
կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ՝ որ ելանէ ի բերա-  
նոյ նոյն» (Մտ. Դ. 4.) Երբոր ըսաւ որ օաճարին  
աշտարակէն վար ձգէ զինքը, Քստէրն մեր կարճ պա-  
տասխան մը տուաւ՝ ըսելով որ պէտքը չէ զնձ փորձել

իրմէն հրաշք պահանջելով . « Աջ փորձեսցես զտէր  
ւած քո » : Իսկ երբոր բոլոր աշխարհիս թագաւորու-  
թիւնը խոստացաւ՝ թէ որ իրեն երկրպագութիւն ընե-  
լու ըլլար նէ , Քն տէրն մեր չեխեց զինքն բռնելով . գնա  
կորիր անխճած սատանայ , յիծ միայն արժանի է երկրը-  
պագութեան ու պաշտելու . « Երթ յետս իմ սատա-  
նայ , զի գրեալ է՝ տեառն նայ քում երկիր պագցես , և  
զնա միայն պաշտեսցես » . Մենք ալ ասանկ պէտք է  
ընենք , սիրելի որդիքս , մանաւանդ դուք , խաթուններ  
ու աղջիկներ , ասանկ պէտք է ընէք՝ թէ որ կուզէք նայ  
չնորհացը մէջ ապրիլ : Երբոր սատանան , կամ մարմ-  
նաւոր սատանաներէն մէկը կուգայ զձեզ փորձելու ,  
առանց կենալու մտիկ ընելու իր ավեղցփեղ խօսքերը՝  
իր չար խրատները՝ մէկէն պէտք է չէ ըսէք , երես դար-  
ձընէք , ձեր բանին գործքին երթաք . թէ որ չէ , փոր-  
ձութեան մէջ կիյնաք :

Բայց որոնք որ կուզեն ամենուն հետ համարձակ  
վարուիլ , թատրոնները՝ պարելու տեսնուելու վասն-  
գաւոր տեղուանքն ազատ պտրաիլ , փորձութիւնն ինչ  
է կրտսն , խղճահարները միայն ու առջնին նայելով  
քաղոպները կրղզան . թէ որ անոնք ալ մեզի պէս ը-  
նէին , ուրախ կենային , քիչ մը ազատութիւն տային  
իրենց նէ , ամենին փորձութիւն չէին զգար :

Ինչ աղէկ արամաբանութիւն . իրաւ է , ես ալ զի-  
տեմ որ ջերմեւանդ ու երկիւղած անձինք ուրիշներէն  
աւելի փորձութիւն կը կրեն . բայց գիտէք ինչու . պատ-  
ճառն իրենց մեծ պատիւ կընէ : Ասան զի սատանան  
կը տեսնէ որ արքայութեան նեղ ճամբուն մէջն են ,  
անոր համար իր ամեն ջանքը կընէ՝ զիրենք անկեց  
դուրս հանելու ու լայն ճամբուն վրայ դնելու : Իրաւ  
է , կը հաւատամ որ ասանկ խօսողները սատանան չի  
փորձեր . բայց գիտէք ինչու , պատճառը չարաչար գէշ  
է . վասն զի սատանան կը տեսնէ որ ինքիրենուն կեր-  
թան դժոխքին լայն ճամբան , կը տեսնէ որ անոնք  
արդէն իր գերիներն են , հարկաւոր չէ որ փորձէ զի-  
րենք , որովհետեւ իրենք զիրենք բաւական կը փորձեն ,  
ու մեզք մեզքի վրայ կը դնեն առանց դժուարութեան :  
Ուստի իրեն ուրիշ աշխատութիւն չի մնար , բայց ա-  
նանկ ընել որ բռնած ճամբաներնէն էտ չիգաւնան ,  
զիրենք չիչափեն : Ասոր ապացոյցը կուզէք . թող

քիչ մը իրենք ղերենք շիտկեն, առ ամ դառնան, քրիստոնէի կեանք վարեն, ան ասէնը կը տեսնեն ինչպէս ղերենք ալ կը փորձէ սասանան՝ վախնալով որ չըլլայ թէ բարի վարքի մէջ յարատեւն ու փրկուին: Անոր համար է որ նք գիրքը կըսէ. « Որդեակ, եթէ մատիցես տեառն ծառայել, պատրաստեա զանձն քո՛ր փորձու թիւն », (ՍԻՐ . Թ . 1 .) այսինքն երբոր կուզես ան ծառայել, փորձու թիւն քաշելու պատրաստուէ:

Ուրեմն աս փորձու թիւններուն դէմ կենալու համար ի՛նչ պէտք է ընել: Պէտք է ան ամեն ըսած զգուշու թիւններս ընելէն ետքը՝ խնդրել ու միշտ խնդրել անոնց, որ մեզի օգնէ, մեզի շնորհք տայ անոնց դէմ կենալու. աս էր ետքի ու ամենէն հարկաւոր ըսելըս: Տեսէք ի՛նչ կըսէ Քստէրն մեր: « Արթուն կացէք և աղօթս արարէք, զի մի մտանկցէք ՚ի փորձու թիւն », (ՄՊԼ . ԽԸ . 41 .) այսինքն, Արթուն կեցէք, զգուշացէք, ամեն ջանք ըրէք, թէ որ չէք ուզեր փորձու թէ մէջ իյնալ ու յաղթուիլ: Բայց աս ալ բաւական չէ, պէտք է որ աղօթք ընէք, անոնց շնորհք ու օգնութիւն խնդրէք, որ չի յաղթուիք: Անոր համար ալ հայրմերին մէջը սորվեցուց մեզի որ ըսենք. « Եւ մի տանիր զմեզ ՚ի փորձու թիւն », Ուրեմն ուշ գրէք ըսածիս, ու աղէկ մտքերնիդ պահեցէք. աս խօսքովս կը սորվեցընէ մեզի Քստէրն մեր՝ խնդրել անոնց որ չէ թէ խալտսէ զմեզ փորձու թիւններէն, հապա միայն չի թողու որ հաւանինք անոնց, օգնէ մեզի ու շնորհք տայ՝ որ դէմ կենանք անոնց, կարիճութեամբ կուսինք անոնց դէմ. վասն զի սուրբ գրքին խօսքն է որ անոնք միայն կը պահուին՝ սրտնք որ փորձու թիւններուն կը յաղթեն. « Որ յաղթէ՛ տաց նմա նստել ընդ իս յաթոռ իմ », (Յայտ . Կ . 21 .):

ՅՈՐԳՈՐԱԿ ՁԱ.

Տերուհայան աղօթիս եօթներորտ խորհրտ. « Այլ  
իբեա ղեւ ՚ի լարե 33 :

Հայրմերին մեկնութիւնը լմնցընելու համար, որ  
ամենէն գեղեցիկ՝ ամենէն սքանչելի աղօթքն է, և  
ամեն քրիստոնեայ պարտեղան է գիանալու և ստէպ  
ու սրտանց ընելու աս աղօթքը, վերջի խնդիրքը մնաց  
որ բացատրեմ, այսինքն « Այլ փրկեա զմեզ ՚ի չա-  
րէ 33 :

Տեսէք ինչ ալուոր խնդիրք, սիրելի որդիքս, տեսէք  
ինչ սքանչելի խնդիրք: Նախ որ՝ ասիկայ եաքի խնդիրքն  
ըլլալով, Քստէրն մեր ուղեց որ առջի ամեն խնդիրք-  
ներուն համառօտութիւնն ըլլայ, բոլորն ալ աս եա-  
քինին մէջն խմացուի: Երկրորդ որ՝ չէ թէ միայն բո-  
լոր առջի խնդիրքներն ասոր մէջը կիմացուին, այլ նաև  
անոնցմէ ուրիշ բան ալ: Ուրեմն նախ՝ առջի ամեն  
խնդիրքներուն համառօտութիւնն ըլլալը հասկըցընեմ  
ձեզի. բայց աղէկ ուշ գրէք, վասն զի հիմայ բոլոր  
Հայրմերին մեկնութեանը կարճ քաղուածք մը պիտոր  
ընեմ: Առջի խնդիրքնիս էր՝ որ ան շնորհք տայ մեզի  
և ամենուն, որպէս զի կարենանք փառաւորել իր ա-  
նունը, իրեն արժանի պատիւը տալ. « Սուրբ եղիցի ա-  
նուն քո 33 : Բայց որովհետև խիստ գէշ կըլլայ մեզի՝ թէ  
որ ան իր պատիւը չիտանք նէ, անոր համար Քստէրն  
մեր եաքի խնդիրքովը կը սորվեցընէ մեզի աս գէշ բա-  
նէն խաղտելիս խնդրել անմէ ու ըսել. « այլ փրկեա  
զմեզ ՚ի չարէ 33 : Երկրորդ խնդիրքնիս էր՝ որ Աստուած  
շնորհք տայ մեզի և ամենուն, որպէս զի իր շնորհա-  
ցը մէջն ապրինք ու արքայութիւն երթանք՝ իր յաւի-  
տենական երանութեան փառքը վայելելու. « Եկեա  
ցէ արքայութիւն քո 33 : Բայց որովհետև ան շնորհքը  
կորսընցընելիս ու յաւիտենական արքայութենէն զըր  
կուելիս խիստ գէշ կըլլայ մեզի, անոր համար Քրիս-  
տոս տէրն մեր եաքի խնդիրքով կը սորվեցընէ մեզի՝ աս

գէշ բանէն ալ խալըսէլնիս խնդրել ձյմէ և ըսել. « այլ փրկեա զմեզ 'ի չարէ » : Երրորդ խնդիրքնիս էր՝ որ ձձ շնորհք աայ մեզի և ամենուն , որպէս զի իր կամքը ընենք ու իր կամքը մեր վրայ մշտ կատարուի . « Եղեցին կամքք քո որպէս յերկինս և յերկրի » : Բայց որովհետև ձյ կամքը չընենիս ու ձյ կամացը հետ համակերպութիւն չունենալնիս խիստ գէշ կըլլայ մեզի , անոր համար Քս տէրն մեր ետքի խնդիրքովը կը սորվեցընէ մեզի՝ աս գէշ բանէն ալ խալըսէլնիս խնդրել ձյմէ և ըսել . « այլ փրկեա զմեզ 'ի չարէ » : Չորրորդ խնդիրքնիս էր՝ որ ձձ ամեն օրուան հացերնիս աայ մեզի և ամենուն , այսինքն ինչ որ հարկաւոր է թէ մեր հոգւոյն և թէ մեր մարմնոյն կենացը համար . « Զհաց մեր հանապազորդ աուր մեզ այսօր » : Բայց որովհետև թէ հոգւոր և թէ մարմնաւոր կենաց հարկաւորէն զրկուելնիս խիստ գէշ կըլլայ մեզի , անոր համար Քս տէրն մեր ետքի խնդիրքովը կը սորվեցընէ մեզի՝ աս գէշ բանէն ալ խալըսէլնիս խնդրել ձյմէ և ըսել . « այլ փրկեա զմեզ 'ի չարէ » : Հինգերորդ խնդիրքնիս էր՝ որ ձձ Յսի արգեանցը համար թողութիւն աայ մեր մեղքերուն ու անոնց համար կրելու պատիժնիս ալ ներէ . « Եւ թող մեզ զպարտիս մեր , որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց » : Բայց որովհետև խիստ գէշ կըլլայ մեզի՝ թէ որ ձձ մեր մեղքերուն չիներէ նէ , անոր համար Քս տէրն մեր ետքի խնդիրքովը կը սորվեցընէ մեզի՝ աս գէշ բանէն ալ խալըսէլնիս խնդրել ձյմէ և ըսել . « այլ փրկեա զմեզ 'ի չարէ » : Վեցերորդ խնդիրքնիս էր՝ որ ձձ շնորհք աայ մեզի և ամենուն , որպէս զի խալըսինք իրեք գլխաւոր թըշնամիներնուս ձեռքէն՝ որ են մարմին աշխարհք ու սատանայ , ու կարենանք գէտ կենալ անոնց բերած փորձութիւններուն . « Եւ մի տանիր զմեզ 'ի փորձութիւն » : Բայց որովհետև խիստ գէշ կըլլայ մեզի՝ թէ որ անոնց բերած փորձութիւններուն տեղիք տանք ու մեղքի մէջ իյնինք նէ , անոր համար Քս տէրն մեր ետքի խնդիրքովը կը սորվեցընէ մեզի՝ աս գէշ բանէն ալ խալըսէլնիս խնդրել ձյմէ և ըսել . « այլ փրկեա զմեզ 'ի չարէ » : Հմայ տեսաք ինչպէս իրաւ է ըսածս որ՝ աս ետքի խնդիրքն առջիններուն բոլորին ալ համառութիւնն է , ու բոլոր առջիններն աոոր մէջը կի-

մացունն : Աւրեմն տեսէք ինչ սրտանց՝ ինչ ջերմեռանդութեամբ պէտք է ըսենք աս ազուոր խօսքը , “ այլ փրկեա զմեզ ՚ի չարէ ” :

Բայց աս խօսքով բոլոր առջի խնդիրքները նորէն ընելէն ՚ի զատ , ուրիշ մասնաւոր խնդիրք մըն ալ կընենք : Արն է կըսէք նէ , ամեն երևելի փորձանքներէ խալըսելնիս է : Քանի անգամ ըսի ձեզի որ Քմ տերն մեր Հայրմերին մէջ իրեք տեսակ բարիք կը սորվեցընէ մեզի որ խնդրենք իցմէ . երկնաւոր բարիք՝ որ է արքայութիւնը , հոգևոր բարիք՝ որ է մեր հոգւոյն բարիքը , ու մարմնաւոր բարիք՝ այսինքն մեր կենաց պէտք եղած բաները : Ետքը կը սորվեցընէ խնդրել որ ի՞նչ խալըսէ զմեզ իրեք տեսակ չարիքներէ՝ որ բոլորովն առջի իրեք բարեացը դէմ են . այսինքն մեղքէն՝ որ արքայութենէ կը զրկէ զմեզ , փորձութիւններուն տեղիք տալէն՝ որ մեր հոգւոյն բարեացն արգելք է , ու դժբաղդութիւններէն՝ որ մեր մարմնաւոր կեանքը կը խռովեն անհանգիստ կընեն : Առտի աս ետքի խնդիրքով՝ “ այլ փրկեա զմեզ ՚ի չարէ ” , իցմէ մասնաւոր խնդրածնիս աս է որ ուրիշ շնորհքներէն ՚ի զատ՝ զմեզ մարմնաւոր դժբաղդութիւններէն ու փորձանքներէն խալըսէ , զոր օրինակ ժանտախտէն , երկրաշարժէն , սովէն , ջրի պակասութենէն , կայծակէն , կարկուտէն , կրակէն , ջրերը կոխելէն , դողերէն , աւազակներէն , հալածանքէն , ու ամեն բանէն , որ մեր կենացը՝ անուանը՝ և ունեցածնուս փնասակար է : Աս ամեն չարիքներէն խալըսելնիս կը խնդրենք մեր բարեգութեանաւոր հօրմէն՝ ըսելով . “ այլ փրկեա զմեզ ՚ի չարէ ” :

Հիմայ տեսնէք մեր կողմանէ ինչ է ընելիքնիս , որ պէս զի աս մեր աղօթքն ից ընդունելի ըլլայ : Մարմնաւոր շնորհքներ խնդրելու վրայ խօսած ատենս , մըտքերնիդ է , ըսի ձեզի որ անոնք ալ կրնանք խնդրել իցմէ , հերիք է որ անոնցմէն առաջ հոգևոր շնորհքները խնդրենք , մեր հոգւոյն բարեացը աւելի ջանքով ետեւէ իյնանք , ինչպէս ըսաւ Քրիստոս տերն մեր . “ խնդրեցէք նախ զարքայութիւնն ից և զարգարութիւնն նորա ” : Աս կերպով պէտք է խնդրենք իցմէ մարմնաւոր փորձանքներէն խալըսելնիս . այսինքն անոնցմէ առաջ ու աւելի ջանքով պէտք է խնդրենք որ զմեզ հոգևոր

փորձանքներէն պահէ, զոր օրինակ մեղքէն, փորձու-  
թիւններու տեղիք տալէն, արքայութիւնը կորսնցը-  
նելէն, և այլն. չէ՛ նէ՛ տակնուվրայ կըլլայ Քրիստոսի  
հաստատած կարգը, աղօթքնիս աղէկ ըրած չէնք ըլ-  
լար, ու այլ ընդունելի չըլլար. « Խնդրէք և ոչ առ-  
նուք, վասն զի չարաչար խնդրէք »: Բայց եկուր նայե-  
որ քրիստոնէից մեծ մասն ասանկ կրնէ. հիւրնդուծե-  
նէ մը, վտանգէ մը, կրակէ, կարկտէ, ու ասոնց նման  
փորձանքներէ խաղտելու համար, աղօթք ջերմեռան-  
դուծիւն կրնեն այ. իսկ մեղքէն հեռու կենալու հա-  
մար, չար փորձութիւններէ, դժոխքին վտանգներէն  
խաղտելու համար, կարծես որ ոչ սիրա ունին ոչ լե-  
զու որ աղօթք ընեն: Անոր համար է որ ան իրենց չե-  
լտեր, վասն զի ըրած աղօթքնին անկարգ է. « Խնդրէք  
և ոչ առնուք, վասն զի չարաչար խնդրէք »:

Մարմնաւոր շնորհքներ խնդրելու վրայ խօսած ա-  
տենա, զոր օրինակ ասորուստ՝ զգեստ՝ ու ամեն մար-  
դու իր վիճակին պէտք եղած բաները, չեմ գիտեր մըտ-  
քերնիդ է, աս ալ ըսի որ պէտքը չէ՛ այմէ հրաշք պա-  
հանջէնք, այսինքն պարապ կենանք, բանի դործքի հետ  
չըլլանք, ու ետքն ուզէնք որ ան մեր ամեն պէտքը հո-  
գայ. հապա երբոր մենք մեր կողմանէ կրցածնիս ընենք,  
աշխատինք, պարապ չիկենանք, ան ատենը այմէ խընդ-  
րելով ու իր ողորմութեանը վրայ վստահ ըլլալով կըր-  
նանք ապահով ըլլալ որ մեզի հարկաւոր եղածը պա-  
կաս չընէր: Ասանկ պէտք է ընենք նաև մարմնաւոր  
փորձանքներէ խաղտելիս խնդրելու ատեն. ինչ որ  
ձեռուրնուս կուգայ և Աստուած գրէր է զգուշանա-  
լու համար՝ պէտք է ընենք, զոր օրինակ մենք զմեզ  
վտանգի մէջ չիգնենք, առիթ չիտանք հալածանք ու  
նախատինք կրելու, գողերէն զգուշութիւն ընենք, ա-  
ռողջութեան վնասակար բաներէն ետ կենանք, ու եր-  
բոր կը հիւրնգնանք՝ բժշկի վերաբուժի հնազանդիք,  
ու Աստուծոյ տուած գեղերը բանեցընենք ըսնանա-  
լու համար: Աս բանիս՝ այսինքն հիւանդութեան մէջ  
ոմանք մէկդին, ոմանք ալ մէկալ գին կանցնին: Այն  
որ բոլոր յոյսերնին՝ բոլոր վստահութիւննին բժիշկ-  
ներու վերաբուժներու և գեղերու վրայ կը գնեն, ան  
չեն մտածեր՝ որ ինքն է ամեն բան կառավարող, ինքն  
է ամեն բանին առջի պատճառը՝ որ երկրորդական

պատճառները կը շարժէ: Կան ալ որ այ ղիմելէն ետքը, բժիշկները՝ գեղերը բոլորովն կարհամարհեն՝ ըսելով. բժիշկներն ինչ գիտեն, թէ որ ըսնանամ պիտոր նէ՛ առանց բժշկի առանց գեղի ալ կըսնանամ: Երկուքին բրածն ալ անխեղք բան է. վասն զի սուրբ գիրքը կը հրամայէ՝ որ բժիշկները պատուենք, իրենց ըսածն ընենք. « Պատուեա զբժիշկ ՚ի պէտս անձին քո, զի և նա յայ է արարեալ, » (ՍԻՐ. Ը. 1:) Վասն զի իրաւ՝ անձ է մեզի բժշկութիւնը տուողը, բայց իր նախախնամութեան սովորական կարգն է որ բժշկի ձեռքով՝ գեղերով կուտայ մեզի առողջութիւն: Բայց որովհետև ինքն է միշտ առողջութիւն տուողը, մէկ գիէն ինչ որ կրնանք՝ ինչ որ խոհեմութիւնը կը ցընէ՝ ընենք պիտոր, որպէս զի զանձ չիփորձենք՝ իրմէն հրաշք չիսպահանջենք, մէկալ գիէն ալ իրեն պիտոր գիմենք, իրմէն պիտոր սպասենք մեր առողջութիւնը. վասն զի « բժշկութիւն ՚ի բարձրելոյն է, » կըսէ նոյն սուրբ գիրքը:

Աստուծմէ մարմնաւոր շնորհքներ խնդրելու վրայ խօսած ատենս, կը յիշէք, աս ալ ըսի որ՝ մարմնաւոր շնորհքները միշտ թէ ու թէամբ պիտոր խնդրենք այժմէ, այսինքն թէ որ իր փառքն է, թէ որ մեր հոգւոյն օգտակար է նէ: Աս թէ ու թէամբ պիտոր խնդրենք՝ որ անձ մարմնաւոր փորձանքներէն զմեզ պահէ, այսինքն թէ որ անոնցմէ խաղտիլն իր փառքն է ու մեր հոգւոյն օգուան է նէ: Չերկրնցնեմ. մարմնաւոր փորձանքներէն ան ատենը խաղտելնս պիտոր ուղենք, թէ որ մեզի մեղքի պատճառ պիտոր ըլլան կամ բարեգործութեան արգելք. ուստի Գաւիթ մարգարէն, իրաւ, այժմ կը խնդրէ՝ որ զինքը մարգկանց զոսարատութենէն խաղտէ, « Փրկեա զիս ՚ի զոսարատութէ մարգկան, » բայց ետեւէն պատճառն ալ կըսէ, որպէս զի քու պատուիրանքներդ պահեմ. « և պահեցից զսպասուիրանս քո, » (ՍԻՐ. ՃԺՂ. 134:) Ասանկ ալ Սողոմոն, իրաւ, այժմ կը խնդրէ՝ որ իրեն հարստութիւն կամ աղքատութիւն չիտայ, միայն իրեն կենացը հարկաւոր եղածը տայ, « Մեծութիւն և անանկութիւն մի տար ինձ, այլ կըսեա ինձ զարժանն բաւականութեամբ, » (Ա. ռ. Ը. 8.) Բայց պատճառն ալ մտիկ ըրէք՝ ինչու կը խնդրէ. « Զի մի մեծացայց և սակցից, և սակցեմ, ով տեսանիցէ զիս. կամ աղքատացայց, և դուրացայց, և

երդուայց յանուն ան իմոյ 33. այսինքն չըլլայ թէ հարստութիւնը զամ մոռցնել տայ ինծի, կամ աղքատութիւնը գողութիւն ու ան զէմ ընել տայ: Աւրեմն երբոր անքէ ինչ և իցէ մարմնաւոր շնորհք մը կը խնդրենք, գիտաւորութիւնը միշտ իրեն փառքն ու մեր հոգւոյն օգուտը պիտի ըլլայ:

Բայց այս խնդիրքը՝ «այլ փրկեա զմեզ ՚ի չարէ 33. ամեն մարմնաւոր թշուառութենէ խաղտելու համար սորվեցուց մեզի Քն աւերն մեր որ ընենք: Չէ, սիրելի որդիքս, աս պիտոր չըլլայ մեր խնդիրքը, մեր բարեգուծ հօրմէն այսչափ չիպահանջենք պիտոր. վասն զի աս պահանջելը՝ ըսել է որ ան զմեզ նորէն երկրաւոր դրաստը դարձնէ, ուսկից մեր մեղքին համար գուրս վարձատրեցանք, ու տքորանայ մէջ ենք աս խեղճ աշխարհիս վրայ: Արովհետև ամենքնիս մեղաւոր ենք ու ապաշխարանք-պէտք է ընենք, որովհետև քրիստոնէայ ու Քնի հետևող ենք, ու պէտք է որ մեզմէ հրաժարինք, նեղութիւն քաշենք, Յնի պէս խաչ կրենք, հարկ է որ աշխարհիս վրայ չարիք ու թշուառութիւններ ըլլան մեղքերնուս պատիժ, հարկաւոր է որ թողու ան որ նեղութիւն տառապանք խեղճութիւն քաշենք. ամեն փորձանքներէ ազատ չըլլանք: Անոր համար Քն աւերն մեր չխորվեցուց մեզի որ ըսենք՝ «փրկեա զմեզ յամենայն չարեայ 33. այլ «փրկեա զմեզ ՚ի չարէ 33. այսինքն ան փորձանքներէն՝ որ իրօք չար ու վնասակար են մեզի: Ասն զի ինչ որ հասարակորէն չար ու վնասակար կը սեպենք մեզի՝ ամենն ալ իրօք անանկ չեն, շատ անգամ ընդհակառակն բարի և օգտակար են մեզի, և Աստուծոյ մէկ շնորհքն է որ չենք խաղտիր անոնցմէ: Փորձով ալ կը տեսնենք որ քանի քանի անգամ աս կամ ան գոթբախտութիւնը, աս կամ ան նեղութիւնը պատճառ կըլլան շատերուն գարձին ու զամ մաքերնին բերելու, որ իրենց բարեբախտութեանը մէջ զամ չէին մտածեր: Քանի քանի անգամ աս կամ ան պատիժը՝ վասնոր՝ հիւրնդութիւնը՝ բանտ մանելը՝ նախատուիլը՝ աղքատանալը՝ պատճառ եղած է շատերուն խելուքնին գլուխնին ժողվելու, աշխարհիս ունայնութիւնները մէկգլխի ձգելու, աս ան դառնալու, ու ճշմարիտ քրիստոնէի կեանք անցնելու: Ասոր օրինակները թէ սուրբ գրքին և թէ ուրիշ պատմութիւններու

մէջ շատ կը դանկնը , բայց անառակ որդիին օրինակն ամենուռն տեղը կը լէցընէ : Թէ որ [Թշուառու[Թիւննէրը չորս զին չառնէին , [Թէ որ խեղճու[Թեան ու աղքատութեան մէջ չիյնար , [Թէ որ անօթու[Թեանէն մեռնէլու ատիւնն չիհասնէր նէ , աչքը չէր բանար , յանցանքը չէր ճանչնար , չէր զզջար , չէր մտածեր նորէն իր բարեգու[Թ հօրը գիրկը դառնալ : Ուրեմն ամեն գէշ երեցած բանէն չուզէնք պիտոր խալըսիլ , վասն զի անոնց շատը մեզի օգտակար են . այլ պէտք է խնդրենք ձյմէ՛ որ զմեզ խալըսէ իրօք չար եղած բաներէն , այսինքն անոնցմէ որ՝ ինչպէս քիչ մը առաջ ըսի՝ կրնան մեզքի պատճառ ըլլալ մեզի ու մեր հոգւոյն վնասակար : Ուստի երբոր « այլ փրկեա զմեզ ՚ի չարէ » կըսենք , ու ձեռն չի խալըսեր զմեզ երբեմն փորձանքներէ , ըսել է որ անոնցմէ խալըսիլը օգտակար չէ մեր հոգւոյն , և անոր համար պէտք է համբերութեամբ քաշենք :

Աս ամեն ըսածներէս ՚ի զատ՝ պէտք է ալ որ խընդրենք ձյմէ , չէ [Թէ մեր ուզած կերպովը խալըսիլ փորձանքներէն , այլ ինչպէս որ իրեն հաճոյ է . վասն զի այլեայլ կերպով կրնայ ձեռն խալըսել զմեզ : Արնայ ընել որ հանգիպելու փորձանքը չիհանգիպի . ինչպէս ըրաւ խորայեւացոց՝ երբոր սիկիմայիք զիրենք հալածել կուզէին . անանկ վախ մը ձգեց սրտերնին , որ չիհամարձակեցան ետննէն վազելու . « Եւ եղև ահ ձյ ՚ի վերայ քաղաքացն՝ որ շուրջ զնովաւ և ոչ ելին զհեա որդւոցն Իսրայելի » . (Ծմն . լէ . 5 :) Արնայ ընել որ փորձանքը հանգիպի , բայց մեզի վնաս մը չընէ . ինչպէս երից մանկանց ըրաւ՝ երբոր բաբելացիք զիրենք վառած փռան մէջը ձգեցին . վասն զի բոցը չիմօտեցաւ իրենց , չայրեց զիրենք , այլ ան սաստիկ կրակին մէջն ուրախ զւարթ զձեռն կորհնէին ու կը փառաբանէին : Ասանկ ալ Դանիէլ մարգարէին ըրաւ . [Թողուց որ զինքը դուրը ձգեն առիւծներուն մէջ , բայց առիւծներն իրեն վնաս մը չըրին , ողջ աւուղջ անկէց դուրս ելաւ : Արնայ ալ ընել որ բոլորովին չիխալըսիք ալ նէ փորձանքէն , այնչափ [Թէ [Թեանայ մեզի՝ որ կարենանք համբերել . ուստի կըսէ Դաւիթ մարգարէն . « Զամբէցեր մեզ հոց արտասուաց , և արբուցեր մեզ արտասուս չափով » . (Սղ . հ[Թ . 6 .) այսինքն որչափ ալ արամու [Թեամբ ու

տենք հասցերնիս, ու ջրերնիս լալով խմենք, բայց միշտ մեր արամու-թեան ալ մեր արցունքներուն ալ չափ կը դնէ: Ի՞նչ է սա չափը, կրտէ սուրբն Օգոստինոս. սա չափը Պողոս առաքելոյն ըսածն է՝ որ անձ մեր կարողութենէն վեր փորձանք չի թողուր որ գայ վրանիս, որպէս զի մեզի խրատ ըլլան՝ բայց սրտերնիս չի կորեն, Լքում չի բերեն մեզի. « Հաւատարիմ է անձ, որ ոչ արկցէ զձեզ ՚ի փորձութիւն առաւել քան զկարձեր, այլ արասցէ ընդ փորձութեանն և զեւան, զի համբերել կարասիք », (ան Կ՞րն. Ժ. 13:) Կրնայ ալ ընել անձ՝ որ փորձանքներու տառապանքներու մէջ անանկ սրտի հանգարասութիւն ու մխիթարանք ունենանք, որ ուրախութեամբ քաշէնք ամեն նեղութիւն ու ցաւ. սասնկ ըրաւ Դաւթի. որչափ փորձանք կը խրկէր նէ վրան՝ այնչափ ալ իր ներքին մխիթարութիւնը կեւելցընէր, ինչպէս որ ինքը կրտէ. « Ըստ բազում ցաւոց սրտի խմոյ՝ մխիթարութիւն քո ուրախ աւնէր զանձն իմ », (ՍՂՃ. զԳ. 19:) Ասանկ ըրաւ Պողոս առաքելալին ալ, իր ամեն տառապանքներուն մէջը՝ սըրտին ուրախութիւնն եւելցընելով. « Առաւելեալ եմ ուրախութեամբ յամենայն նեղութիւնս », (Բ Կ՞րն. Է. 4:) Ամեն սուրբերուն ալ սասնկ ըրաւ. անոր համար ամեն նեղութիւն կը քաշէին՝ կարծես թէ առանց բան մը քաշելու, վասն զի ուրախութեամբ ու սիրով կը քաշէին: Ասանկ ալ մեզի կրնէ անձ, թէ որ զինքը բոլոր սրտանց սիրենք, թէ որ իր կամայը համակերպինք, թէ որ իր ուղածէն գուրս բան չուզենք. վասն զի ան ատենն ինչ որ հանգիստելու ըլլայ, գիտնալով որ Աստուծոյ ձեռքէն եկած է, գիտնալով որ ան է իր ուղածը, մենք ալ նոյնը կուզենք, ու նեղութիւն քաշելու ատեննիս՝ անով կը մխիթարուինք: Արեւմտի խրեց. րենք անձն որ զմեզ փորձանքներէն պահէ, բայց ան կերպովն որ իրեն հաճոյ է, ու մեր հոգւոյն աւելի օգտակար:

Հիմայ որպէս զի Հայրմերին ամեն բաւերն ալ մեկն անձ ըլլամ, ինչպէս որ ձեզի խօսք տուի, « ամէն » բառին միայն ալ ըսեմ, որով Քրիստոս մեր Հայրմերը կը ըմբոսնէ: Սուրբ եկեղեցին իր ամեն աղօթքները Քրիստոսի անուամբն ու արգեամբքը կը վերջացնէ. « Շնորհօք և մարգասիրութեամբ տեառն մերոյ Յիսի

Քնի 33 ըսելով : Բայց Քն տէրն մեր աւելորդ սեպեց  
Հայրմերն ատանկ լըմընցընեւու , վասն զի իր շինած ա-  
ղօթքն է ըրածնիս , ու նոյն բանն է թէ խնդրէինք իւր  
մէ՛ որ իր միածին որդւոյն չարչարանացն ու մահուա-  
նը համար մեր աղօթքն ընդունի : Անոր համար Հայր-  
մերին ետեւէն՝ « ամէն 33 բառն եւեջուց , որ կը նշա-  
նակէ « Եղիցի Եղիցի 33 » . ուստի սա բառով ամենն ը-  
սածնիս կը հաստատենք ու բողձանքնիս կը յայանենք  
որ ի՞ծ ընդունի մեր խնդիրքը , ինչ շնորհք որ խնդրե-  
ցինք իրմէ նէ՛ բոլորն ալ կատարէ :

Աստուծոյ օգնականութեամբն սա հրաշալի աղօթ-  
քին մեկնութիւնն լըմընցուցինք . հիմայ կը մնայ որ  
մտադրութեամբ ու ջերմեռանդութեամբ ու սեպ ը-  
նենք սա աղօթքը : Որոնք որ միշտ եկան քրիստոնէա-  
կան վարդապետութեան , ու աղէկ մտիկ գրին , անոնք  
հիմայ աղէկ կը հասկընան՝ ինչ խնդիրք որ կընեն Հայր-  
մերին մէջ իւրմէ . ուստի Հայրմեր ըսելու ատենը՝ ամ-  
մեն մէկ խնդիրքն որ կընեն , կընան անգրադառնալով  
ընեւ , մտած եւ ինչ շնորհք կը խնդրեն իւրմէ , ու բող-  
ձալ որ ընդունի ի՞ծ խնդիրքնին : Իսկ որոնք որ դեռ  
աղէկ մը չեն հասկընար Հայրմերին ամենն խօսքերը ,  
հէրիք է որ ծանր ըսեն , ու զիտաւորութիւն ունե-  
նան իւրմէ խնդրելու ան ամենն շնորհքներն որ Քրիս-  
տոս տէրն մեր մեզի սորվեցուց խնդրել . ասանկով ի-  
րենց ըրած աղօթքն ալ սպառաւէս կըլլայ ու իրենց հո-  
գւոյն օգտակար :

### ՅՈՐԴՈՐԱԿ ՁԲ .

Սուրբ Վարդարանին ջերմեռանդութեանը վրայ :

Որովհետեւ քրիստոնէական վարդապետութիւնը չի  
հրամներ գաբրիէլեան ողջունին մեկնութիւնն ալ ընեւ ,  
մտածեցի որ անոր տեղը սուրբ վարդարանին ջերմե-  
ռանդութեանը վրայ խօսիմ այսօր , որուն պատճա-  
ռաւն Ողջոյնին խօսքն ալ կըլլայ , ու հասկըցընեմ ձե-  
զի որչափ հաճոյ է սուրբ ի՞ծ ամենայ սա աղօթքը , և որ-  
չափ օգտակար ամենեւուն :

Սուրբ վարդարանին ջերմեռանդութիւնն ամենն աղօթքէն եւել սիրելի և ընդունելի է սուրբ աստուածածնայ : Վասն զի ինչ է վարդարան ըսածնիս . ամեննէն սրբազան խորհուրդներէն ու ամենէն հրաշալի աղօթքներէն շինած ջերմեռանդութիւն մը : Ինչու որ վարդարան ըսելու ատենը կը յիշենք ու կը մտածենք Յիսուսի ու սուրբ աստուածածնայ կենացը փառաւոր ու հրաշալի խորհուրդները , ու անոնք մտածելով տասնըհինգ անգամ հայրմերին պէս սքանչելի աղօթքը կը կրկնենք , որ Քս տերն մեր իր անձային իմաստութեամբը շարադրեց ու սորվեցուց մեզի , որպէս զի անով ինդրենք իյմէ ամենն մեզի հարկաւոր եղած շնորհքները : Բայց տասնըհինգ հեղ ետեւէ ետեւ չենք ըսեր հայրմերը , այլ ամենն մէկուն ետեւէն տասը հեղ Ողջոյն քեզ Մարիամ ըսելով , որ Գաբրիէլ հրեշտակապետին ուսրբուհւոյն Եղիսաբեթի խօսքերէն բաղադրած է . հրեշտակապետին ան խօսքէն , որ սուրբ կուսին անձամայր ըլլալու աւետիսը բերած ատենն ըսաւ . իսկ Եղիսաբեթին ան խօսքէն , որ սուրբ կոյսն իրեն այցելութեան գնացած ատենն ըսաւ : Ասոնց վրայ նրեկեղեղեցին ալ ուրիշ մաս մը աւելցուցած է , սորվեցընելով մեզի որ սուրբ անձամայր յանձնենք զմեզ : Ուստի վարդարանն ամբողջ ըսելու ատեննիս՝ տասնըհինգ հեղ ան սքանչելի տերունական աղօթքը կը կրկնենք , ու հարիւր յիսուն անգամ ալ գաբրիէլեան ողջունատրութիւնը . ուրեմն վարդարանէն ալուոր , անկէց աւելի սուրբ անձամայր հաճոյ ինչ ջերմեռանդութիւն կրնանք ընել : Ինչ մեծ ուրախութիւն է նր անձամայր , ինչ հաճոյական բան , տեսնել որ ստեպ կը յիշենք իր սիրելի որդւոյն ու իր կենացը մեծամեծ ու փառաւոր խորհուրդները , տեսնել որ իյ առջևը կը խոնարհինք ու այնչափ անգամ կը կրկնենք ան սուրբ աղօթքը՝ որ իր միածին որդին մեզի սորվեցուց , ու այնչափ անգամ զինքը կը պատուենք ու կը փառաւորենք Գաբրիէլ հրեշտակապետին խօսքովը՝ ուրախակից ըլլալով իրեն անձամայրութեան բարձր պատուոյն համար , ու յանձնելով զմեզ իր զօրաւոր պաշտպանութեանը՝ որպէս զի մեզի համար միշտ բարեխօսէ , թէ կենդանութեան և թէ մահուան ատեննիս : Աս իր մեծ ուրախութիւնը շատ անգամ ցցուց սուրբ անձամայրը՝

աս աղօթքը ջերմեռանդութեամբ ընդունելուն երևնալով, ու յայտնելով որ ամեն անգամ իրեն « տէր ընդ քեզ », ըսելու ատենն իսկ նոյն ուրախութիւնը կը զգայ, ինչ որ Գաբրիէլ հրեշտակապետին աւետիքը լսելու ատենն ունեցաւ : Անոր համար սրբոյն Գովնիկոսի իր ջերմեռանդ ծառային յանձնեց որ աս աղօթքն ամեն տեղ տարածէ . ու ետքը ուրախ զուարթ երեցաւ նորէն ու յայտնեց՝ սրջափ մեծ փառք էր իրեն ան ջերմեռանդութիւնը, ու ինչ մեծ ուրախութիւն :

Թէ որ աս ասանկ է, ուրեմն վարդարանին ջերմեռանդութիւնը շատ օգտակար պէտք է որ ըլլայ մեզի : Վասն զի որչափ աւելի հաճոյ բան ընենք սուրբ Թադեօսայ՝ այնչափ աւելի ինքն ալ մեզի համար կը բարեխօսէ որ մեզի պէտք եղած հոգևոր ու մարմնաւոր շնորհքներն ընդունինք անոյն . մահաւանդ որ նոյն խի վարդարանը երբոր աղէկ ըսենք նէ, ան շնորհացն արժանի կրնէ զմեզ : Վասն զի ինչպէս առաջ ըսի՝ վարդարանը կրկնութիւն մըն է ամենեւնի աղօթքի ու սրբանչելի աղօթքներուն, որ են Հայրմերն ու Աղջոյնը . Հայրմերոյ կը խնդրենք անոյն ամեն հոգևոր ու մարմնաւոր շնորհք . իսկ Աղջունոյն զմեզ սուրբ Թադեօսայ կը յանձնենք՝ որ մեզի համար բարեխօսէ կենդանութեան ու մահուան ատենն իսկ : Ուրեմն մէկ գիէն սրտանց կրկնելով աս աղօթքները, ու ասոնցմով գրեթէ ձանձրացրնելով զամբ, մէկալ գիէն ալ սուրբ Թադեօսայ զօրաւոր միջնորդութեամբ, ինչպէս կարելի է որ ան աղօթք չի շարժի վրանիս ու չի լսէ մեզի : Չէ, կարելի չէ . վասն զի Վն տերն մեր խօսք տուած է մեզի սուրբ աւետարանին մէջը, իր խօսքէն չի կրնար ետ կենալ . « Աւրանալ զանձն իւր ոչ կարէ » :

Մահաւանդ հոգևոր շնորհքներու կողմանէ՝ վարդարանին ջերմեռանդութիւնը շատ օգտակար է մեզաւորաց դարձի գալուն : Վասն զի վարդարանին մէջ չէ թէ միայն շատ անգամ կը կրկնենք ան գեղեցիկ աղօթքը՝ « Թող մեզ զպարտիս մեր որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց », չէ թէ միայն կը յանձնենք զմեզ միշտ նր Թադեօսայ լսելով՝ « բարեխօսեա վն մեր մեղաւորաց », այլ նաև կը փորձենք Յնի կենացը շարժարանացն ու մահուան սուրբ խորհուրդները : Կարելի բան է մտածել Վնի մարդեղութիւնը, մեր սիրոյն

համար ակտուսի մը մէջ ծնանիլը , մտուրի մը մէջ դրուելը , երսուն տարիէն եւեւ աշխրջքիս վրայ խեղճ կեանք անցընելը , ետքն ալ հոգւով ու մարմնով ամմեն անասնելի ցաւեր քաշելը , մարմինը ծեծի տակ բզբբտուելը , փշերով պսակուելը , խաչի մը վրայ դամուած անարդանօք երկու աւազակներու մէջ՝ միայն մեր փրկութեանն ու մեր սիրոյն համար մեռնիլը , կարելի բան է ասոնք ու ասոնց նման բաներ մտածել ու մեղքէն ետ չիկենալ , մեղքը չտաւել , բոլոր սրտանց չիզղջալ ու առ անձ չիդառնալ : “ Չէ , կարելի չէ , կրսէ մեծն Որոգինէս , կարելի չէ որ մեղքը տիրէ ուր որ Յնի չարչարանքներուն ու մահուանն յիշատակը կրտիրէ ” : Ուստի վարդարանին ջերմեռանդութիւնը չէ թէ միայն դարձի գալու համար շատ օգտակար է , այլ նաև նորէն մեղքի մէջ չիյնալու , ինչուան ետքը ան շնորհքին մէջն յարատեւելու և փրկութեան հասնելու : Անոր համար է որ սուրբ անձաձինն աս ջերմեռանդութեան տարածուելը սուրբ Գոմինիկոսին յանձնեց իբրև մասնաւոր օգնութիւն մը ու մեղքէ փախչելու ապաւէն մը . ու իրաւ՝ անանկ ամուր ապաւէն մըն է որ , ինչուան անձարեալ վարդապետներուն մէկը՝ փրկութեան հասնելու մեծ նշան կը սեպէ վարդարանին ջերմեռանդութիւնը ինչպէս որ պէտք է նէ՝ ընելը : Քանի՛ քանի մեղաւորներ աս ջերմեռանդութեամբ դարձի եկած են , պատմութեանց մէջը կը կարգանք :

Մասնաւոր զօրութիւն մըն ալ ունի վարդարանին ջերմեռանդութիւնը պատերազմի ատեն՝ թշնամեաց յաղթելու , ու պատերազմին թշուառութիւններէն խալըսելու , մանաւանդ անհաւատից դէմ՝ որ իրենց մոլորութիւններն ուղղափառ հաւաւատքնուս չի մնասեն : Վարդոս վեցերորդ Գերմանիոյ կայսրը , և անոր ետեւէն Պիոս հինգերորդ հռոմայ սուրբ քահանայապետն ուրիշ թագաւորներու հետ միացած՝ երևելի յաղթութիւններ ըրին հագարացուց անթիւ զօրքերուն դէմ , որ մեր հաւատքին ամմենէն սաստիկ թշնամիներն են : Պատմութիւններն յայտնի կը խօսին ասոր վրայ , ու սուրբ եկեղեցին աս մեծ յաղթութիւնները սուրբ անձաձնայ բարեխօսութեամբն ու վարդարանին ջերմեռանդութեամբն ընդունած կը սեպէ : Ինչու որ աս յաղթութիւններն ան ատենն յաջողեցան , երբոր

վարդարանին եղբայրու թիւնները թափօր ելած՝ սուրբ անձաձինէն կը խնդրէին թշնամեաց դէմ՝ յաղթել, որոնք սուրբ հաւատքնիս ջնջել կըսպառնային :

Ասիկէք երևելի պատմութիւն մըն ալ կայ, որ խիստ յայտնի կը ցցընէ վարդարանին ջերմեռանդութեան որչափ օգտակար ըլլալը պատերազմի ատեն, մանաւանդ հերետիկոսներու և անհաւատից դէմ: Աղբիկեան ազանդաւորներ կային, որ ամեն ազանդաւորներէն մարմնասէր՝ մանկբեցեոց հետևող էին. ասոնք կատաղած, ու հարիւր հազար հոգի զէնք առած, ուղղափառ աղագաց երկիրները կը յարձրկէին, բնակիչները սրէ կանցընէին, քաղքները կրակի կուտային: Ուղղափառ զօրավարներուն մէկը սիրա ըրաւ, ու հազար հինգ հարիւր հոգուով անոնց սոսկալի բանակին դէմ ելաւ: Ան միջոցին վարդարանի եղբայրու թիւններն ալ գուրս ելան՝ իրենց հոգևոր զէնքովն, ու սկսան ջերմեռանդութեամբ վարդարան ըսել՝ որ սուրբ անձաձինն յաջողութիւն առջ պատերազմին: Մէյմըն ալ ինչ կը տեսնես, ան սլափ բանակը զարկաւ ջնջեց բոլոր թըշնամիներուն հարիւր հազար զօրքը: Այսչափ ուժ ունի աս ջերմեռանդութիւնը թէ հոգևոր և թէ մարմնաւոր շնորհքներ ընդունելու անյմէ:

Ուրեմն երանի անոնց՝ որոնք որ աս գեղեցիկ ջերմեռանդութիւնն ունին, ու ստէպ սուրբ վարդարանը կը դարձընեն: Ասով սուրբ անձաձին պատիւ ու ուրախութիւն կուտան. ասով դարձի կուգան, թէ որ մեղաց մէջ են նէ. ասով նորէն մեղքի մէջ չեն իյնար, ան շնորհքին մէջն ինչուան ետքը կը յարատեան. ասով անհաւատից դէմ ու պատերազմաց վտանգներէն խալըսելու համար պէտք եղած օգնութիւններն անյմէ կընդունին: Ուրեմն, սիրելի որդիքս, աս ջերմեռանդութիւնը ձեռքէ մի թողուք. ստէպ ու ջերմեռանդութեամբ դարձուցէք ՚ի պատիւ սուրբ անձաձինայ, մանաւանդ հիմակուան ատենս որ ամեն կողմանէ կարօտութիւն ունինք իր բարեխօսութեանը:

Ըսէք պիտոր որ ատեն չունիք նստելու վարդարան դարձընելու: Բայց մարմնաւոր բաներնուդ ատեն կը գտնէք. պարսպ խօսքերու, դբօսանքի, խաղալու, պարելու, թատրոնները պաշտելու, ատեննիդ չի պակսիր, ետքը քառորդ մը չէք գտներ վարդարանին մէկ մասն





### Յ Ա Ն Կ


1Թ.	Հանգանակի Բառին Վրայ փեղեկաւթիան, ու սրլափ հարկաւոր է աղէկ գիտնալ հանգանակը . . . . .	5
10.	Հասարակ յանձն հայր . . . . .	14
10Ա.	« Հայր ամենակալը, Բառեւրան Վրայ . . . . .	24
10Բ.	Հասարակին « արարել էրինի և էրինի, Բառեւրան Վրայ . . . . .	32
10Գ.	Մարդոս սպեղծմանն ու իր լախճանին Վրայ . . . . .	40
10Դ.	Արամայ անկմանն ու սկզբնական մեղքին Վրայ . . . . .	48
10Ե.	Ինչ հասարակին յոյս պիտոր ունենանք Քրիստոսի մեր իրինն Վրայ, ու ինչպէս հարկաւոր է որ իրեն նմանինք . . . . .	57
10Զ.	Հասարակին « քեզ մեր, Բառին Վրայ . և ինչ ամեն Բանն ինչ կոտոր, ուստի պէտք է իր կամայը հնարանդինք . . . . .	66
10Է.	Երկոց քերանց ծառայել ընկալ, մայն Քրիստոսի պէտք է ծառայենք . . . . .	75
10Ը.	Հասարակին էրբորդ խօսինն Վրայ, այսինքն « Որ յառցաւ հոգաւոր սրբով, և ծնաւ 'ի Մարիամայ կոտակն յոյս . . . . .	84
10Թ.	Քրիստոսի ծննդեանը Վրայ, ու ինչ օրինակ որ լողող մեղք . . . . .	93
Ս.	Սորբ աստուածածնայ արծանապարտութեանը Վրայ ու իրեն ջերմեանդոտութեան ընկալ Բանն էրպէ . . . . .	105
ՍԱ.	Սորբ անձնայրը պաշտպան Բանելու և իր վարքին նմանելու Վրայ . . . . .	114


ԾԲ .	Քնի ներքին շարժարաններուն վրայ . . . . .	125
ԾԳ .	Քնի արտաքին ալ քաղաք շարժարաններուն վրայ , և ճանապարհայէս իրեն յաղչանքին ու գընչարան- ինքնուրու վրայ . . . . .	139
ԾԴ .	Յնի խառնուրդներուն ու ճանապարհ վրայ . . . . .	148
ԾԵ .	Յնի լատինացի , 'ի լիմպոս իջնալուան ու յարուսեալ- նը վրայ . . . . .	158
ԾԶ .	Քնի համարձմանը վրայ , ու ինչ ճամբայ բանելու է ոք մէնք ալ երկինքը հասնինք . . . . .	169
ԾԷ .	Առանձնակիան դասասարանին վրայ . . . . .	180
ԾԸ .	Ընդհանրական դասասարանին վրայ . . . . .	191
ԾԹ .	Հանգանակին " Հասարակ "ի հոգին սորբ րո խօս- քին , ու հոգւոյն սրբոյ շնորհներուն վրայ . . . . .	202
Կ .	" Հասարակ "ի սորբ կաթնաղիկէ եկեղեցի 'ի հա- ղորդութիւնն սրբոյ րո . . . . .	215
ԿԱ .	Հասարակութիւն քաներորդ խօսքին վրայ , այսինքն " 'ի լոռուսեան մեղաց րո . և լեկ 'րլաթի րժար բան է ճանապարհայէս քաղաքի գալ . . . . .	226
ԿԲ .	Հասարակութիւն մեքսականերորդ խօսքին վրայ , այս- ինքն " 'ի յարուսեան մեղաց րո . և լեկ 'րլաթի հարկաւոր է պարտասարանիլ ոք բարի ճան ունե- նանք . . . . .	237
ԿԳ .	Մեղաներուն յարուսեան արանելուան վրայ . . . . .	247
ԿԴ .	Յանիակիաններուն վրայ . . . . .	259
ԿԵ .	Գծարարութիւն վրայ . . . . .	269
ԿԶ .	Արտաքինութեան վրայ . . . . .	279
ԿԷ .	Աղօթքն ինչ է , 'րլաթի հարկաւոր բան է , 'րլաթ ալ րիւրին է . . . . .	290
ԿԸ .	Ո'րլաթի օգտակար ու սրբաւոր բան է աղօթք . . . . .	301
ԿԹ .	Աղօթք ընելու կերպին վրայ . . . . .	312
Հ .	'Նրեն նոյն բանին վրայ . . . . .	322
ՀԱ .	Մարտնչական աղօթքի վրայ . . . . .	332
ՀԲ .	Տերունական աղօթքին ու իր գերազանցութեանը վրայ . ու հայր բառին մէկնութեանը . . . . .	341
ՀԳ .	'Նրեն Հայրմերին առջի բառերուն վրայ . . . . .	351
ՀԴ .	Տերունական աղօթքին առջի խնդիրք , այսինքն " Սորբ եղեցի անուն քո րո . . . . .	360
ՀԵ .	Տերունական աղօթքին երկրորդ խնդիրք , այսինքն " Եկեցի արտաքինութեան քո րո . . . . .	368
ՀԶ .	Տերունական աղօթքին երրորդ խնդիրք , այսինքն	

“ Եւ ի յիմն իսկ ք » և այլն . . . . . 378  
 ՀԵ . Աստուծոյ իսմայլն հէս համակերպութեան լրաց ,  
 և անոր օգոստիսը . . . . . 386  
 ՀԸ . Տէրոնական աղօթիկն լորրորդ խնդրէրէ . “ Զհաց  
 թէ հանապազորդ քոս թէս այսօր » . . . . . 395  
 ՀԹ . Տէրոնական աղօթիկն հինգերորդ խնդրէրէ . “ Ե-  
 թող թէս զպարտիս թէր , որպէս և թէ » և այլն . 404  
 2 . Տէրոնական աղօթիկն յերրորդ խնդրէրէ . “ Ե-  
 թ քանից զթէս 'ի խորհրութիս » . . . . . 413  
 2Ա . Տէրոնական աղօթիկն եօթներորդ խնդրէրէ . “ Այլ  
 իրիէս զթէս 'ի լորէ » . . . . . 424  
 2Բ . Սորի լորդարանիկն ջերթաստորութեանը լրաց . 432













30000



I

590

591